









Հ Ա Մ Ա Ռ Օ Տ

Պ Ա Տ Մ Ա Խ Թ Ի Ի Ն Ք

Հ Բ Ե Խ Ե Ր Ա Ր Ա Յ Ա Ց

12004

卷之三

中華書局影印

新文豐出版公司

ՀՀ48. 3385 5/ 461-42

Հ Ա Մ Ա Թ Օ Տ Տ Տ Տ

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԻՆ ԱԶԳԱՑ

ՅՈՐՈՒՄ ԲԱՎԱԴԱԿԻՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀՐԵՒ, ԱՍՏԵՍԱՆԵԱՅ, ԲԱԲԵԼԱ-  
ԽՈՅ, ԵԳԻՊԵՏԻՈՅ, ՄԵՐԱՅ, ՎԱՐԴԻՅ, ՎԱՐԹԵՒՅ,   
ՎԵՐԲԵԴՈՒԱՏԻՈՅ, ՅՈՒՅՅ ԵՒ ԱՍՏԻՈՅ

ՇԱՐԱԳՐԵԱՅ

# ԱՄԵՐՈՍԻՈՍ ԳՈԼՔԱՅԵԱՆ

Ի ՄԻՒԹԱՐԵԱՆ ՈՒԽՏԻՆ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՎԱՆՍ ՄՐՅՈՅՆ ԴԱՅԱՐՈՒ

1849

99 68-57

9(3)

## ՅԱՌԱՋԱԾԱՐԱԿԱՆ

Պատմութեան ուսումը թէ որ իրաւամբ ըստւեր է խորհրդարան իշխանաց և կրթարան չափահասից, տարակոյս չկայ որ պէտք է համարուի նաև զբօսարան տղայոց և պատանեաց. անոր համար է որ տղոց միաք ու լեզուն բացուելուն պէս կ'ուզեն պատմութիւն լսել, պատմութիւն պատմել, կարդալ սորվածնուն պէս ալ պատմութիւն կը փնտռեն որ կարդան. ըսել է թէ աս ուսման զուարձութիւնը կը հասկընան ու կը սիրեն, թէ պէտ և մեծամեծ օգուտները՝ ի սկզբան չեն իմանար: Իսկ մեծերը, և մանաւանդ վարժապետները, որ պատմութեան օգտակարութիւնն ալ խիստ աղէ, կը ճանչնան, ու գիտեն որ անհամեմատ առաւելութեամբ վեր է պատմութեան օրինակը՝ քան թէ խրա-

տին ուժը, արդեօք ի՞նչ համբայ՝ ի՞նչ ոճ պիտի  
բռնեն որ պատմութեան ուսումը իրաւցընէ  
օգտակար ըլլոյ տղոց, բայց միանգամայն զուար  
Զութիւնն ալ չկորսընցընէ, չոր ու ցամաք ուս-  
մանց կարդը չանցնի ու ձանձրալի չըլլոյ տղոց,  
ի՞նչ ընելու է որ պատմութեանց մէջ յիշուած  
երևելի տեղերու և մարդկանց անունները, գըլ-  
խաւոր թուականները, հարկաւոր յաջորդու-  
թիւնները, առանց շատ գժուարութիւն քաշե-  
լու սորվին տղաք ու մաքերնին պահեն. վեր-  
ջապէս ի՞նչ կերպ բռնելու է որ ծակ դուքի մը  
մէջ քարի կտորուանք նետելու պէս՝ չեցուի  
տղոց միտքը աննշան ձայներով, անսովոր բառե-  
րով ու կտորրդութիւններով, հապա իրական  
ու ստոյդ դիպուածները կարդ կարդ շարուին  
մոքերնուն մէջ, այնպէս որ սէտք եղած ատենը  
շուտ մը յիշեն և ուրիշի ալ աեղովը պատմեն: —  
Ահա այսպիսի գիտմաննքները աչքերնուս առջևին  
ունենալով առ Հին, Միջին և Նոր ժամանակաց  
պատմութիւնները շարադրելու ձևոք զարկինք:  
Նայեցանք որ համառօտութիւնը՝ պատմու-  
թեան ամբողջութեանը և զուարձալի ըլլալուն  
արդելք մը չընէ, ամբողջութիւնն ալ աւելորդ  
պարագաներով կամ յայտնի խորհրդածու-  
թիւններով ձանձրութեան պատճար չըլլայ:

Նայեցանք որ ոչ այնչափ ընդարձակ գրենք  
պատմութիւններն որ վարժապետներուն գրե-  
թէ նիւթ չմնայ բերնով աւելցընելու քանի մը  
երերորդական պարագաներ ու խորհրդածու-  
թիւններ, ոչ ալ այնչափ կարտենք ու ամփո-  
փենք որ բոլորովին վարժապետաց մնայ ամեն  
աեսակ բացատրութիւնը :

Պատմութեան թելը անընդհատ պահեցինք,  
այսինքն բնագրին մէջ հարցմունքներ չդրինք,  
որպէս զի թէ աղոց և թէ ուրիշ ո՛ր և իցէ հա-  
սակի ու վիճակի անձանց կարգաւ կարգացած  
առեննին սանառութեան պատճառ չըլւան. բայց  
միանդամայն գիտնալով թէ հարցմունքներն ալ  
շատ զիւրութիւն կու տան աղոց՝ պատմութիւ-  
նը մօքերնին պահելու, վարժապետաց ալ՝ ա-  
նոնց միաբ պահածը իմանալու համար, դլխաւոր  
հարցմունքները թուանշանով ամէն մէկ երեսին  
տակը գրինք ծանօթութեան պէս, գլխաւորնե-  
րը կ'ըսեմ, վասն զի վարժապետաց կ'կյնայ որ  
մի և նոյն հասուածին վրայ այլ և այլ հարց-  
մունքներ ու ընեն իրենք իրենց կողմանէ, որ-  
պէս զի հարկաւոր պարագաները աւելի լաւ  
տպաւորուին աղոց մօքին մէջ, աղաք ալ կարճ  
տալով պատասխանները՝ աւելի գիւրութիւն  
իմանան :

Խակը նոգհանրապես աւելի օդաակար ու դիւ-  
րին կերպով աս գաստառերը դործածելու  
համար այսպիսի եղանակ մը կրնայ բանեցուիլ:  
Վարժապետը մէկ գլուխ մը կը բանայ, օրինակի  
համար առաջին գլուխիը, ու քանի մը աղոց մէյ-  
մէկ հատուած կարդաւ կարդալ կուտայ ին.  
չուտն գլխոյն վերջը. Եսքը կ'ըսէ որ գոցեն  
գըքերը, ու պատմութեան ծայրէն սկսելով ո-  
րուն որ ուզէ կը հարցընէ հատուած մը. թէ  
որ չգիտնայ՝ կամ լաւ պատասխան չտայ, ուրի-  
շի մը կը հարցընէ. թէ որ գիտցաւ, մէկալ հա-  
տուածը կը հարցընէ ուրիշի, գլուխն որ լմըն-  
նայ՝ նորէն կարդալ կուտայ առջինին պէս, ու  
դասը կը վերջանայ: Երկրորդ օրը յաջորդ գլու-  
խը դաս տալէն առաջ նախընթացը մէյմըն ալ  
կը հարցընէ ու կը կարդացընէ, և անկեց ետքը  
երկրորդ գլուխը դաս կուտայ առջի կերպովը:  
— Աս ո՞չը կը բանեցընէ Փարիզ նաև Պըէզ  
գաղղիացի վարժապետը, որուն պատմութեանց  
դասակարերուն հետևեցանք ընդհանրապես,  
թէպէտ և շատ բան ալ մեղմէ աւելցուցինք՝ աշ-  
քէ անցընելով Լըֆրանք, Լէւի, Աէկիւր, Լըպա-  
և ուրիշ ասոնց նման հիմնկուան համբաւեալ  
անձանց պատմութիւնները:

Հին պատմութիւնը սորվել սկսող աղաք հար-

կաւ առաջուց սորված պիտի ըլլան սուրբ գրոց՝  
կամ որ նոյն է՝ Հրեից պատմութիւնն ու մեր  
ազգին պատմութիւնը։ Բայց գիտնալով որ  
Հրեից պատմութիւնը [թէ՝ ստուգութեանը, [թէ  
հնութեանը և թէ ժամանակագրութեանը պատճառաւ ուրիշ ամեն պատմութեանց հիմն  
է, անոր համար մենք ալ պատշաճ համարեցանք  
աս հատորիս սկիզբը Հրեից պատմութեան հա-  
մառօտութիւնը դնել, որպես զի տղաք առաջ  
անոր մեջի դլխաւոր դիպուածները քաղեն ու-  
եաբը անցնին արտաքին պատմութեանց։

Եւ որովհեաև ինչպէս որ պատմութեան մէկ  
աչքը ժամանակագրութիւնը սեպուած է, մէ-  
կալն ալ աշխարհագրութիւնն է։ Ժամանակա-  
գրական թուականները երկելի դիպուածնե-  
րուն քովը գրինք փակագծի մէջ, և պատմու-  
թեան սկիզբն ալ համառօտ աշխարհագրութիւն  
մը՝ որ մեծ դիւրութիւն կուտայ տղոց՝ պատ-  
մութիւնները դիւրաւ սորվելու և միտք պահե-  
լու համար։

Ասկէց եաև կ'ելլէ Հռովմայեցւոց պատմու-  
թիւնը՝ զատ մէկ հատոր, երկու հատոր ալ Մի-  
ջին դարու պատմութիւնը, Երկուք ալ նոր  
պատմութիւն։

Յուսանք որ աս մեր աշխատանքը իր վախճա-

Նին հասնի՝ օգտակար և հաճոյ ըլլալով մեր աղ-  
դին ուսումնասեր աշակերտացն ու աշխատասեր  
վարժապետացը, որով անշուշտ կամակատար  
եղած կ'ըլլանք նաև այն բարեսիրտ ու պատուա-  
կան Անձին որ թէ յորդորանոք և թէ արդեամբք  
պտաճառ եղաւ մեզի առ գործքիս ձեռք զարնե-  
լու՝ յօդուտ և 'ի յառաջադիմութիւն հայկազ-  
նեան մանկանց, որոնց վրայ մեծ ուեր, մեծ հա-  
մարում ու ակնկալութիւն ունի:



Ա.Շ Խ Ա.Բ Հ Ա.Գ Բ Ո Ւ Թ Ի Ի Ն

## ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

---

ՎԳԻՊՏՈՍ. Եղիպտոս, Ափրիկէի մէկ մասնէ, որուն Հրեայք Երկիր Քամայ կամ Մեսոպէտամայ կ'ըսէին՝ առենով այլ և այլ հարստութիւն կամ իշխանութիւններ կը բաժնուէր, ետքերը երրոր մէկ աշբութիւն մը ձեացաւ, այլ և այլ գաւառներ կամ նահանգներ բաժնուեցաւ:

Եղիպտոսի Երկրին մէջէն կ'անցնի Նեղոս գետը, և Երկիրը իրեւք գլխաւոր մասն կը բաժնուէր. հարաւակողմը՝ Վէրին Եփիդրս կամ Թիֆոնիտ կ'ըսուէր, Թիւրէ մայրաքաղաքին անունովը. մէջտեղը՝ Միջն Եփիդրս կամ Եպիանաս այսինքն Եօթնաւահանգ, որովհետեւ եօթը նահանգ կը բաժնուէր. հիւսիսակողմը՝ Ստորին Եփիդրս կամ Թիւցա, և ասանկ ըսուելուն պատճառն անէ որ ձեք եռանկիւնի ըլլալով Յունաց Ճ (տէլդա) գրոյն նման էր:

Վերին ու Միջին Եղիսակասի գլխաւոր քաղաքներն են Սիենէ, Լատուալոլիս, Կրոկոդիլուպոլիս կամ Արոխոյէ, Կոպասոս, Տեհափիմ, Լիկոպոլիս, Հերմոպոլիս, Թերեկ՝ Վերին Եղիսակասի մայրաքաղաքը, և Մեմֆիս՝ Միջին Եղիսակասի մայրաքաղաքը՝ Նեղոս գետին ձախ եղերքը։ Սառին Եղիսակասի գլխաւոր քաղաքներն են Հեղիուալոլիս կամ Արեգ քաղաք, Աղեքսանդրիա, Սայիս և Պեղուսիոն՝ որ բոլոր Եղիսակասի մայրաքաղաքը կը սեպուեր։

ԲԱԲԵԼՈՆ. — ՄԱՐԵՍԱՆ. — ՊԱՐՍԻԱՍՏԱՆ. — ԿԻՒՐԱՍԻ ՏԿՐՈՒԹԻՒՆԸ. Բարելոնի տերութեան խիստ ծաղկած ատենը՝ հիւսիսէն ու արեւելքէն սահմանն էր Հայաստան ու Մարաց երկիրը, արևմտաքէն Ամանոս լեռը։ Հարաւեն Արարիոյ ծոցը, քաղաքներուն մեջ անուանի էին Կիսսիա, Շօշ ու Եղիմայիս, Քաղդէաստան, Բաբելաստան՝ որուն մեջ էր նաև Բաբելոն՝ բոլոր տերութեան մայրաքաղաքը։ Եփրատ գետէն անդին Միջոգետքը՝ որուն մեջ էին նաև Ուր և Խառան քաղաքները, Ասորեստան՝ որուն գըլխաւոր քաղաքն էր Դամուսկոս, Փիւնիկէ և Պաղեստին։

Մարաց տերութեան ձեռքն էին Աժդահակոյ թագաւորութեան ատենը՝ Մարաստան, Ելբատան, որ և տերութեան մայրաքաղաքն էր, և Հռագիւս քաղաքը, Ասորեստան, Հայաստանի հարաւային մեկ մասը, Կապագովկիա, Պեղուսկոլիս ու Պաստրգագ քաղաքները։

Պարսից տերութեան սահմանը Կիւրոսի ատեն՝ հիւսիսէն Ուսոս գետն ու Կասպից ծովն

էր, արեւելքէն Խեղոս գեաը. հարաւէն Շեշքին կամ Միջերկրական ծովը, Արարիս և Պարսից ծոցը. արեւմուտքէն Հայաստանի մեկ մասը և Եղեռն ծովը: Խակ ունեցած երկիրներն էին Լիւզիա՝ որուն գլխաւոր քաղաքներն էին Սարդիկէ, Տրաղա, Թերմեսոս, Պերգամոս և Գորդիոն. Լիկոյոնիա, Կիլիկիա՝ Սէլինոս և Խասոս քաղաքներով, Պարթեւաց և Բակորիաց. և ոց երկիրները, Եւսզիա, Յոնիա և Գոնդրիս կամ Եղեռն ծովու արեւելան ծովեղերքը բնակող Յունաց երկիրները:

Աս ընդարձակ աէրութիւնը՝ որ եաբը կիւրոսին յաջորդները աւելի ընդարձակեցին, Դարեհ՝ քսան նախարարութիւն բաժնեց: Բուն Պարսկաստանը ասոնց մեջ չէր, և առուրք չէր տար:

ՅՈՒՆԱՍՏԱՆ. Յունաստանի սահմաններն էին Մարաց պատերազմին ատենը՝ հիւսիսէն Ակրոկերաւնեան լեռները. արեւելքէն Եգեան ծովը. հարաւէն Միջերկրական ծովը. արեւմուտքէն Յոնիական ծովը: Բնական կերպով Յունաստան Երկու գլխաւոր մասն կը բաժնուէր, ցամաք ու կղզիներ: Յամաքի կտորն ալ գարձեալ իրեք մասն կը բաժնուէր, այսինքն Հայուսուն Յանաւուն կամ Պէղպանն, Մէջն Յանաւուն կամ Եւթուն և Հիւսիսներն Յանաւուն:

Պեղոսոնես, որ կղզի Պեղոսի ըսել է, ու թը գաւառ կը բաժնուէր. Լակոնիա, որուն գլխաւոր քաղաքներն էին Սպարտա կամ Լակեդեման, Եզիս և Սէլլասիա. Մէսանիա՝ որուն գլխաւոր քաղաքներն էին Մէսանիա, Ստենիկ-

զար, Պիղոս, Մեթոն և իրա բերդը. Արդողիս, գլխաւոր քաղաքներն Արդոս, Տրեղենէ, Եպիգաւրոս և Միկենք. Եղիս, գլխաւոր քաղաքներն Եղիս, Աղեմալիա և Պիստ. Աքայիս, գլխաւոր քաղաքներն Աղենէ, Դիւմէ, Պատրէ և Պէլլենէ. Սիկիոնիա, գլխաւոր քաղաքը Սիկիոն. Կորնթոս, համանուն գլխաւոր քաղաքովք. Արկադիա, գլխաւոր քաղաքներն Արքունէ, Մանտիա, Տեղիս և Պալմանամիա:

Միջին Յունաստան ութը գտւառ կը բաժնուէր. Մեգարիս, գլխաւոր քաղաքը Մեգարա, Ատամիկէ, գլխաւոր քաղաքները Աթենք, Ելեւիս և Մարաթոն. Բէովսիա, գլխաւոր քաղաքները Թերէ, Պլատէա կամ Պղատիէս, Կորոնէա, Թեսապիէս և Լեռկարա. Փովլիս, գլխաւոր քաղաքները Դիեղփիս, Կիւրէ և Անտիկիւրէ. Լոկրիս, որուն մէջ էր հռչակաւոր Թուրմոսպիլեայ կիրճը, գլխաւոր քաղաքները Նուպակտոն և Ամֆիսա. Դորիս. Ետողիս. Ականնանիա:

Հիւսիսային Յունաստան Երկու գտւառ ունէր, Թէսսատիխա, գլխաւոր քաղաքները Լարիսա, Դոդոնէ, Տրաքիս և Փերէս. Եպիլոս, գլխաւոր քաղաքը Ամբրակիա:

Յունաստանի կղզիներէն ոմանք զատ զատ են, ոմանք ալ խումբ խումբ մէկակղ: Զատ կեցած կղզիներուն մէջ անուանիներն էին Կրետէ, Եւրէա, Սաղամինա և Եգինէ: Խումբ խումբ կեցածներուն գլխաւորներն էին Յոնիական կղզիները, Կիւկղադալիք կամ Բոլոր կղզիք, և

Սպորադք կամ Սփիւռ կղզեք։ Յանիական կը զ-  
ղեաց մէջ երեելի էին Կորկիւրա, Աւեկագիտ,  
իթակէ, Զակիւնթոս, Կեփաղենիա և Կիթե-  
րա, Կիւկղագայց մէջ զլխաւորներն էին Նոր-  
սոս, Պարսոս, Դեզոս և Անդրոս։

ՄԱԿԵԴՈՆԻԱ. Մակեդոնիայ թագաւորութեւ-  
նը Յունաստանի հիւսիսակողմը կ'իյնայ, այս  
երկիրը մեծն Աղեքսանդր իր աշխարհակալու-  
թիւններովը այնչափ ընդարձակեց որ Ադրիա-  
կան ծովն ինչուան Հնդկաստան եը տարա-  
ծուէր, Դանուբին ալ ինչուան Կարմիր ծովը։  
Աս սահմաններուն մէջ եզած երկիրները Ա-  
ղեքսանդր երեսունըշորս մեծ նահանգ կամ աշ-  
խարհք բաժնեց, որոնց զլխաւորներն էին Մա-  
կեդոնիա՝ որուն մէջն էր Թրակիա և Թեսաս-  
ուիա, Փախւցիա, Աւեգիա՝ որուն մէջն էր Յոնիա,  
Կարիա, Պագազագոնիա, Լիկիա և Պամփիլիա,  
Կաստադովկիա և Պանտոս, Կիլիկիա, Ասորիք,  
Բարելօն և Ասորեստան, Շոշ, Պարսկաստան և  
Մարաստան, Վրկան և Պարթևաստան, Բակ-  
տրիա և Մարգիանէ, Սպագիք և Գրանդիանէ,  
Կրտան և Գեղրոսիա, Հնդկաստան և Եղիզարա։

Մակեդոնացւոց աս ընդարձակածաւալ ակ-  
րութիւնը շատ փոփոխութիւններ առաւ նախ  
Աղեքսանդրի մեռներէն եաբը, Երկրորդ՝ Խասո-  
սի պատերազմն վերջը, և Երրորդ՝ Ասորեսց  
Աւելիոս Աթագաւորին մահուընէն եաբը։

## Ն Ա Խ Ա Գ Ի Տ Ե Լ Ի Ք

**Պ**ատմութիւնն է աշխարհիս սկիզբէն ինչուան մեր ատեն Եղած Հշմարիտ դիպուածոց բովանդակութիւնը :

**Պ**ատմութեան վախճանն է անցած ժամանակներուն իսելք սորվելու դիպուածները գիր անցընելով թէ նոյն ատենի մարդիկը և թէ ետքէն եկողները կըթել, ուրիշներուն փորձառութեամբը ետենիներուն բան սորվեցընել :

**Պ**ատմութիւնը՝ ժամանակին նայելով իրեք դիմաւոր մասն կը բաժնուի, այսինքն Հիւ պատմութիւն, Միջին դարու պատմութիւն և Նոր պատմութիւն :

Հին պատմութիւնը աշխարհիս հետ կը սկսի, Քրիստոսէ 4004 տարի առաջ ըստ ժամանակադրաց, ու Քրիստոսէ 476 տարի Ետքը կը վերջանայ՝ արեւմտեան կայսերութեան վերջանալուն տաենը, ասոր մէջը կ'երթայ բոլոր հին ազգաց պատմութիւնը և Հռովմայեցւոց պատմութիւնը :

Միջին գարու պատմութիւնը կը սկսի Քրիստոսէ 476 տարի Ետքը՝ արեւմտեան կայսերութեան կործանման ատենէն, և Քրիստոսէ 1453 տարի Ետքը Կոստանդնուպօլսոյ առնուելովը արեւելեան կայսերութեան հետ կը վերջանայ :

Իսկ Նոր պատմութիւնը կը սկսի Սուլդան Մէհմետին Կոստանդնուպօլիսն առնելէն ինչուան հիմայ :

# ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀՐԵՒՑ

ԳԼՈՒԽ Ա.

Սրբական աշխարհ. — Զբարձել. — Բարեւուն  
աշխարհ. — Աբրահամ. — Յահվ. — Յաշել Ե.  
Գիղառ իւ ծախսել. — Մաշես. — Խարայեւոցաց Ե.  
Գիղառն եւսէւշ. — Յետ. — Խարայեւոցիւ Առե-  
ւեսց երրին իւ գիրն. — Պարապար. — Առմանել:

1 Աստուած վեց օրուան մէջ ստեղծեց Եր-  
կինքն ու Երկիրս, և ուրիշ արարածներէն Էտ-  
քը ստեղծեց մարդը իր կերպարանացը նման  
(4004): Առաջին մարդուն անունն էր Ադամ,  
առաջին կնողն ալ Եւա:

1 Աստուած սրչափ տաենի մէջ ստեղծեց աշ-  
խարհս:

4 Աղամն ու Եւան գրաւ Աստուած գրախար, որ զուարձոլի պարտեղ մըն էր, հոն երջանիկ ու անմահական կետնք կրնային անցընելթէ որ իրենց ստեղծողին հրամանը պահէին. բայց Եւան ստանային խոստմռնքներէն խաբուեցաւ, Աղամնալ իրեն հետ անհնազանդութեան մէջ ձգեց. անոր համոր երկուքն ալ դրախտէն դուրս քչուելով դատապարտուեցան և իրենց հետ բոլոր մարդկային տղդն ալ պարտաւորեցաւ աշխատելու, ցաւեր քաշելու և մեռնելու: Միոյն թէ աս ալ խոստացաւ Աստուած մարդուս որ ատենով փրկիչ մը խրկէ՝ զինքը ան կործանմանէն կանգնելու համար:

5 Աղամայ առաջին որդիքն եղան Կայէն և Աբէլ: Կայէն նախանձեցաւ Աբէլ եղբօրը վրայ ու սպաննեց զինքը (3875). որով Աստուած մէ անիծուեցաւ, մարդկանց ատելի եղաւ:

6 Աղամայ երրորդ որդին եղաւ. Աէթ, ասոր որդիքը հաստատուն մնացին աստուած պաշտութեան մէջ, և գլխաւորներն են Ենովս, Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ, Ենովք, ասիկայ հրաշքով

1 Աղամը ուր գրաւ Աստուած: — Աղամինչու անհնազանդ եղաւ Աստուածոյ: — Աղամայ ինչ պատիժ տուաւ Աստուած: — Ինչ բան խոստացաւ Աստուած մարդուս:

2 Աղամայ տաջի որդիքն որո՞նք եղան: — Կայէն ինչ մեղք գործեց:

3 Աղամայ երրորդ որդին ովկ է: — Աէթայ որդւոց գլխաւորներն որո՞նք են:

երկինք վերացաւ. Մաթուսաղա, որ նահապետաց մէջ ամենեն շատ ապրեցաւ. Ղամեք և Նոյ:

4 Աւելայ որդիքը Կայենի որդւոցը հետ խնամութիւն ընելով՝ աստուածալաշտութենէ պազեցան, աւրուեցան. Աստուած ալ արդար դատաստանովը որոշեց որ բոլոր մարդիկը ջնջէ վերցընէ աշխարհէս:

5 Միայն Նոյ նահապեաը իր հարցը հաւատքն ու աստուածալաշտութիւնը պահեր էր. ուստի Աստուած անոր յայտնեց իր կամքը, և ապսալըրեց որ մեծ տապան մը չենէ, որով ինքը իր ընտանիօքը ազատի ջրհեղեղի պատժէն (2468): Մէկալ մարդիկը իրենց ախտերովը կուրցած ու ամբարշտութեամբ սրաւերնին կարծրացած՝ մը աիկ չըրին Նոյոյ ազգարարութեանցը որ կ'ըսէր թէ Աստուած վրանին բարկացեր է, ու ջրհեղեղով կ'ուղէ զերենք ջնջել: Ան առենք Նոյ իր ընտանիքովը մատւ տապանը, հետն ալ ամեն առասկ ցամոքային կենդանիներէն առառ զյդ զյդ:

6 Քառասուն օր ու քառասուն դիշեր երկընքէն սասափիկ անձրեւ եկաւ, ծովուն ջրերն ալ բարձրացան բոլոր աշխարհք կոխեցին, ու ին-

7 Մարդիկ աստուածալաշտեան մէջ հաստատ մնացին:

8 Ո՞վ միայն հաստատուն մնացեր էր:

9 Ի՞նչ պատիժ տուաւ Աստուած մարդկանց:

ըուան խիստ բարձր լեռներէն ալ տասնըհինգ  
կանգուն վեր բարձրացան։ Հարիւր յիսուն օր  
ջուրը երկրիս երեսը ծածկած մնաց, անանկ որ  
տապանէն դուրս մնացած մարդիկ ու կենդա-  
նիք ամենն ալ խղդուեցան։

4 Երբոր ջուրը քաշուեցաւ, տապանը գնաց  
Հայաստանի Մասիս լեռան վրայ կեցաւ։ Նոյ  
ելաւ գուրու, Աստուծոյ չնորհակալութեան  
զոհ մատոյց, Աստուծած ալ իրեն ու որդւոցը  
պատուիրանքներ տուաւ, խոստացաւ ալ որ  
անկեց ետքը ջրհեղեղով բոլոր աշխարհս չը-  
պատժէ։

5 Մարդկային կենաց հարկաւոր արուեստնե-  
րը Նոյի և իր որդւոցը ձեռքով նորէն ծաղկե-  
ցան, ու նոր նոր արուեստներ ալ հետարուեցան.  
առաջին այդի անկողն ինքն եղաւ, և խաղողին  
ու գինւոյն գործածութիւնը ան ատենէն սկը-  
սաւ։

6 Մարդիկ ինչուան ջրհեղեղ ընդեղէն ու  
պաղեղէն կերակրով կ'ապրէին. Աստուծած հը-  
րաման տուաւ որ կարենան նաև կենդանեաց  
միս ուտել։

և Նոյայ որդիքը քիչ ատենի մէջ այնչափ շատ-

1 Տապանը ուր կեցաւ։ — Նոյ ինչ ըրաւ։

2 Արուեստներն ի՞նչ եղան։

3 Ջրհեղեղէն վերջը մարդիկ ինչով կ'ապրէին։

4 Մարդիկ աշխարհիս երեսը ցրուելէն առաջ  
ի՞նչ մասածեցին։ — Աստուծած ի՞նչպէս որատ-  
ժեց մարդկանց ամբարտաւանութիւնը։

ցան որ ալ չէին կրնար մէկտեղ մնալ, սկսոք ե-  
ղաւ որ աշխարհիս այլ և այլ կողմերը ցրուին։  
Յրուելէն տռաջ Աննաարայ դաշտը ժողվուե-  
ցան, որ Տիգրիս ու Եփրատ գետերուն իրարու-  
հետ միացած տեղերուն մօտ կ'իյնայ, ու սկսան  
աշտարակ մը շինել որ ինչուան երկինք կ'ուղէին  
բարձրացընել. Աստուած անոնց հպարտու-  
թիւնը սկատժելու համար լեզունին խառնակեց,  
որով չկրցան շէնքը առաջ տանիլ ու ցրուեցան։  
Ան աշտարակին տեղը Բաբելոն կոչուեցաւ, որ  
խառնակութիւն ըսել է, որովհետեւ հոն լեզու-  
ները խառնակեցան (2247)։

1 Նոյայ որդւոցը մէջէն Յարեթ հիւսիսոյին  
Ասիոյ մէջ մնաց և իր զաւկըները տարածուե-  
ցան արեւմտեան Ասիոյ կողմերը՝ ինչուան Եւրո-  
պա. Սևմ Ասիոյ մէջտեղերը բնակեցաւ. իսկ  
Քամ Ափրիկէ դնաց։

2 Երբոր մարդիկ սկսան ամէն տեղ իրենց  
բնակութիւնը հաստատել, քաղաքներ շինել,  
թագաւորութիւններ կանգնել. Քամայ թոռը  
Ներբովթ Բարելոնի աշտարակին աւերակնե-  
րուն վրայ Բարելոն քաղաքը շինեց, ու կը ջա-  
նար որ ամենուն վրայ տիրէ ու ինքզինքը Աս-  
տուծոյ պէս սկաշտել առյ (2240)։

1 Յարեթայ որդիքն ո՞ւր բնակեցան։ — Սևմայ  
որդիքը ո՞ւր բնակեցան։ — Քամայ որդիքը  
ո՞ւր բնակեցան։

2 Բարելոն քաղաքը ո՞վ շինեց։ — Ներբովթ  
ի՞նչ բանի ետեւէ եղաւ։

1 Անկեց Ետքը սկսան մարդիկ իրենց սահմանադրության և սուտ աստուածներ պաշտել։ Աստուած կամեցաւ անսոց մէջէն իրեն մէկ հաւատաբիմ ժողովուրդ մը ընտրել, և Աքրահամ նահապետը, որ Սեմոյ ցեղէն էր ու Քաղցեաց, Հոգ Երկիրը կը բնակեր, ան ժողովրդեան նախահայր Եղաւ (1921)։ Աստուածոյ հրամանովը թողուց հայրենիքը, և իր Ղովան Եղբօրորդւոյն հետ Քանանացւոց Երկիրը գնաց։ Անկեց սովորածառաւ քիչ մը ատեն Եգիպտասո գնաց, ու Ետքը նորէն գարձաւ Քանանացւոց Երկիրը. Ղովան ալ՝ գնաց Սոդոմ Քաղաքը բնակեցաւ։ Սոդոմացւոց մեղքերը շատցած ըլլալուն՝ Երկնքէն կրակ իջաւ ու Սոդոմ, Գոմոր, Ադամա և Սերոյիմ Քաղաքները ոյցից։ Ղովան միայն իր ընտանեօքը հրաշքով ազատեցաւ ու գնաց Սոդոմը Քաղաքը բնակեցաւ, և հոն ծնաւ Մովար ու Ամոն որդիքը. ասոնցմէ Ելան Մովարացիք ու Ամոնացիք։

2 Աքրահամ որդի մը ունեցաւ իր Ագար աղախնեն իսմայել անունով, որուն որդիքը իսմայելացիք ըսուեցան։ Երկրարդ որդի մըն ալ ունեցաւ Սառա կնկանեն՝ անունը իսահակ

- 1 Աստուած զով ընտրեց իր ժողովրդեանը նախահայր։ — Աքրահամ ուրբ գնաց բնակելու։
- 2 Որո՞նք են իր որդիքը։ — Աքրահամ ինչպէս ցըցուց Աստուածոյ իր հնաղանդութիւնը։ — Աստուած իրեն ինչ բան խոստացաւ։

(1896): Աստուած Աքրահամու հնազանդու-  
թիւնը փորձելու համար հրամայեց անոր որ ի-  
սահակ որդին իրեն զոհ ընէ: Երբոր կը պատ-  
րաստուեր Աքրահամ հրամանը կատարելու,  
Աստուած արդիլեց, և խոստացաւ Աքրահամու  
որ իր որդիքը երկնքի աստղերուն ու ծովու ա-  
ւազներուն պէս անթիւ ընէ ու իրմավ օրհնուի  
բոլոր մարդկային ազգը: Աքրահամ հարիւր եօ-  
թանասունը հինգ տարեկան մեռաւ, ու իրեն  
ժառանդ իսահակ որդին թողուց:

1 Իսահակ ու իր որդին Յակոբ Աքրահամու  
հաւատքին ու հովաւական կենացը հետեւելով՝  
անոր պէս օրհնուեցան Աստուածմէ: Իսահակ ու  
րիշ որդի մըն ալ ուներ Եսաւ կամ Եղոմ ա-  
նունով, որ Եգոմայեցւոց նախահայրն եղաւ:

2 Յակոբ, որ նաև Խորայէլ այսինքն Աստու-  
ածուն կ'ըսուի, ասաւուերկու որդիք ունեցաւ.  
անոնց մէջ աւելի անուանիներն են մչյմը՝ Կեւի՝  
որուն որդիքը Աստուածոյ ծառայութեանը նուի-  
րուեցան. Երկրորդ՝ Յուդա, ուսկից պիտի Ել-  
լէր թագաւորական ցեղը և Քրիստոս փրկիչն  
աշխարհի, և Երբորդ՝ Յովակիք, որ ուրիշներէն  
աւելի սիրելի եղեր եր Յակոբայ:

3 Յովակիայ եղբարքը վրան նախանձելով

1 Իսահակայ որդիքը որո՞նք եղան:

2 Յակոբ ուրիշ ի՞նչ անուն ուներ: — Յակոբայ  
որդւոցը մէջ որո՞նք էին գլխաւորները: —  
Ո՞ր ցեղէն պիտի ծնանէր Քրիստոս:

3 Յովակիայ պատմութիւնն ի՞նչ է:

ծախեցին զինքը Մադիանացի վաճառականներուն, որ Եգիպտոս տարին զինքն ու Փարաւոն թագաւորին Պետափրես անունով դահճապետին ծախեցին։ Դահճապետը իր անզգամ կնոջը Յովսէփայ վրայ ըրած զըսպարտութեանը հաւտալով բանտ դրաւ զինքը. անիկայ հրաշալի իմաստութեամբը քիչ ատենեն ելաւ ու մեծ փառքի հասաւ։ Թագաւորին երազները մարդարեական հոգւով մեկնելուն համար անոր երկրորդն եղաւ, ու Եգիպտոսի կառավարութեանը ինքը դլուխ կեցաւ (1716)։

1 Եօթը տարի առասութիւն որ եղաւ, Յովսէփի իմաստուն նախատեսութեամբ սրաշար ժողվելով ետևէն եկած Եօթը տարուան սովին ատենը Եգիպտոսը նեղութենէ ազատեց։ Երբոր իր Եղբարքը ցորեն գնելու համար Եգիպտոս եկան՝ ինքզինքը անոնց յայտնեց Յովսէփ, ու հայրը քովը կանչեց, որ անով աեղով ելաւ գնաց Եգիպտոս (1706)։

2 Յակոբայ զուկըները քիչ ատենի մեջ բազմանալով մեծ ժողովուրդ ձեւացան. Եգիպտացիք սկսան վրանին նախանձիլ ու անոնցմէ վախնալ.

1 Յովսէփ Եգիպտոսը սովէ ազատելու համար ի՞նչ ըրաւ։

2 Փարաւոն ի՞նչ ըրաւ իսրայելացիքը քիչցընելու համար։ — Մովսէս ի՞նչպէս ազատեցաւ։ — Մովսէս ի՞նչո՞ւ Եգիպտատէն փախաւ։

և առն առաջնի թագաւորը՝ որ Յովսէփը չէր ճանչնար, հրամայեց որ Խորայէլացւոց մանչ զաւկըները մեռցուին (1573): Մովսէս ալ երբոր մեռցընելու համար Նեղոս գետը ձգեր էին՝ Փարաւոնի աղջիկը տեսաւ, վրան խղճաց, իր պալատը առաւ մեծցուց, ու Եգիպտացւոց գիտութիւնները սորվեցընել տոււաւ անոր: Քառասուն տարուան եղած առենը Մովսէս տեսաւ որ Եգիպտացի մը Խորայէլացւոյ մը դէմ անիրաւութիւն կ'ընէր, զարկաւ սպաննեց զԵգիպտացին ու Մադիանացւոց երկիրը փախաւ Յոթոր քրմին քով, և անոր Սէպիովրա աղջիկը իրեն կին առաւ:

4 Մովսէս քառասուն տարի իր աներոյն ոչխարները արածելէն ետքը, Աստուած իրեն հրամայեց որ Եգիպտոս գառնայ և իր ժողովուրդը գերութենէ ազատէ (1492): Մովսէս իր Ահարոն և զրօրը հետ մէկտէղ թագաւորին առջնն ելաւ ու խնգրեց որ թող տայ որ Խորայէլացիք ելլեն Եգիպտոսէ: Փարաւոնին հաւացընելու համար որ զի՞նքը Աստուած խրկերէ, և անոր խստասրտութեանը յաղթելու համար շատ զարմանալի հրաշքներ ըրաւ, ու Եգիպտոսի վրայ տասը տեսակ պատիժ բերաւ որ կ'ը-

—

5 Մովսէս քանի տարի ետքը Եգիպտոս գարձաւ: — Ի՞նչ կերպով կրցաւ թագաւորը համազել որ Խորայէլացիքը թողու: — Ի՞նչ տօն դրաւ Մովսէս:

սուին Հարսած+ Եգիղոսի: Աս հարուածներուն  
տամներորդն ու ամենէն սոսկալին ան է որ Ե-  
ղիպտացւոց ամէն անդրանիկ զաւկըները մէկ  
դիշերուան մէջ մեռան. առ պատճառաւ Մով  
սէս Զատիկի կամ Պատուած տօնը դրաւ, որ  
սկսան Խորայէլացիք ամէն տարի կատարել ի-  
րենց հրաշալի աղատութեանը յիշատակ:

1 Փարաւոն Մովսեսի ըրած հրաշքներովը  
սարսափած հրաման տուաւ որ Խորայէլացիք  
ելլէն երթան. անոնք ալ Մովսեսի առաջնոր-  
դութեամբը վեց հարիւր հազար հոդի Եղիպ-  
տասէն ելան. Կարմիր ծովը երկու բաժնուե-  
ցաւ, ուրքով մէջէն անցան: Փարաւոն զերենք  
թող աալուն վրայ զզալով ետևնէն ընկաւ ու  
ինչուան կարմիր ծովը մտաւ. բայց Մովսէս իր  
գաւազանը ծովուն վրայ երկընցընելուն պէս՝  
ծովուն ջրերը միացան, ու Փարաւոն բոլոր զօր-  
քովը խղգուեցաւ:

2 Աստուած իր ժողովուրդը Եղիպտացւոց  
բնութենէն ազատելէն ետքը, Սինա լեռան  
վրայ կայծակներու և փայլականց մէջէն Մով  
սեսի ձեռքովք տասը պատուիրանքը տուաւ ելք-

1 Խորայէլացիք Եղիպտասէն ելած ատեննին քա-  
նի հոդի էին. — Կարմիր ծովէն ինչպէս  
անցան Խորայէլացիք: — Փարաւոն երբոր  
Խորայէլացւոց ետևնէն ընկաւ ինչ եղաւ:

2 Աստուած Մովսեսի ձեռքովք ինչ պատուի-  
րանք տուաւ Խորայէլացւոց: — Ահարոն  
ինչ պատուոյ հասաւ:

կու քարե տախտակներու վրայ գրած։ Ահա-  
ըսն՝ Մովսէսի եղբայրը, քահանայապետ ա-  
նուանեցաւ, և քահանայական իշխանութիւնը  
իրմէ ետքը որդւոցը անցաւ, որ ինչուան Հռով-  
մայեցւոց Երուսաղէմն ու տաճարը կործանե-  
լու առենը կար։

1 Խարայէլացիք քառասուն տարի անապատին  
մէջ մոլորած պարտեցան, վասն զի շատ անգամ  
Աստուծմէ կ'ապստամբէին ու կուռք կը պաշ-  
տէին, երբոր Աստուծ վրանին պատիմներ կը  
խրկէր ու հրաշքներ կ'ընէր՝ նորէն կը գառնային  
զինքը կը պաշտէին։ իրենց ճամբորդութեան  
վերջերը Ամաղեկացւոց, Վանանացւոց, Ամոլ-  
րահացւոց և Մաղիսանացւոց հետ պատերազ-  
մներ ըրին, ու Մովսէսի աղօթքովը ամենուն ալ-  
յաղթեցին։

2 Մովսէս Աւետեաց երկիրը չմտաւ, միայն  
Արարիմ լեռան վրայէն տեսաւ ան երկիրը, իրեն  
յաջորդ գրաւ Յեսուն (1432), ժողովուրդը օր-  
հնեցու հարիւր քան տարե կան վախճանեցաւ։  
3 Յեսուայ տռաջնորդութեամբը Խարայէլա-

1 Խարայէլացիք ո՞րչափ առեն մնացին անապա-  
տին մէջ։ — Խարայէլացիք միշտ Աստուծոյ  
երախտիքը ճանցան։

2 Մովսէս Աւետեաց երկիրը մտան։ — Մով-  
սէսի յաջորդն ով եղաւ։

3 Յեսու ինչ ըրաւ։ — Յեսուայ մեռնելէն ետքը  
որուն հնազանգեցան Խարայէլացիք։

ցեր ուտքով Յորդանան գետէն անդին անցան.  
Երկբավ, Գայի, Գաբաւոն և ուրիշ շատ քաղաք-  
ներ առաւ Յեսու, և բոլոր Աւետեաց երկրին  
տիրեց ու ան երկիրը տասուերկու ցեղերուն  
բաժնեց, և ինքը հարիւր տասը տարեկան մե-  
ռաւ (1438):

1 Յեսուայ մեռնելէն ետքը Խօրայելացւոց կա-  
ռավարութիւնը Յուդայի ցեղին ձեռքն եր տա-  
սը տարի, իրեք հարիւր քառասունը օթը տա-  
րի ալ Դատաւոր անունով իշխաններ ունեցան:  
Շատ անդամ՝ կռասպաշտութեան մէջ ընկան:  
Աստուած ալ իրենց մեղացը պատիժ՝ Փղաց-  
ւոց, Ամազեկացւոց և ուրիշ այլազգեաց ձեռքը  
կը մտանէր: Երբոր կ'ապաշխարէին մեղքեր-  
նուն վրայ. Աստուած իրենց փրկիչ մը կը հա-  
նէր որ զերենք ազատէ. ասոնք են Դատաւոր ը-  
սուած իշխանները:

2 Դատաւորաց մէջ հռչակաւորներն են Գե-  
դեռն, Յեփթայի, Սամփսոն, Հեղի քահանայա-  
պետը, Սամուել մարդարէն:

1 Խօրայելացիքը կառավարով իշխանները ինչ  
կ'ըսուէին:

2 Դատաւորաց մէջ անուանիներն որո՞նք եղան:

## ԳԼՈՒԽԸ Բ.

Սահմանադրություն. — Պատմ. — Առաջնա. — Խո-  
րայելի նագաարանինինը. — Յուրացի նագաարա-  
նինը. — Բաբելոնի գերանինը. — Պահին. —  
Կիշուս Տաճարին երիբորդ շնչառինը. — Քահա-  
նապետաց իւլիուսանինը:

1 Սամուել մարդարեին քսան տարի դատա-  
ւորութիւն ընելէն վերջը Խարայէլացիք ձահա-  
րացած՝ խնդրեցին իրմէ որ Թագաւոր մը զնէ ե-  
րենց: Սամուել ալ Աստուծոյ հրամանաւը Բե-  
նիամինի ցեղէն Սաւուղն ընարեց ու զինքը Թա-  
գաւոր օծեց (1079):

2 Քանի որ Սաւու զԱստուծոյ հաւատարիմ  
մնաց՝ Աստուած ալ զինքը զօրացուց որ ամեն  
թշնամնացը յաղթէ. բայց շատ չանցաւ, իր  
հսկարառութեամբն ու անհնազանգութեամբը  
Աստուծոյ երեսէն ընկաւ:

3 Դաւիթ մարդարեն որ Յուդայի ցեղէն էր,  
տասնըվեց տարեկան ընարուեցաւ Սաւուղայ  
տեղը, և Սամուել ծածուկ Թագաւոր օծեց

1 Խարայէլացիք Սամուելէն ինչ խնդրեցին: —  
Սամուել զո՞վ Թագաւոր ընարեց:

2 Սաւուղ միշտ հաւատարիմ մնաց՝ Աստուծոյ:

3 Սաւուղայ տեղը ովլ ընարուեցաւ Թագաւոր,  
ու Թագաւորելէն առաջ ինչ վտանգներէ ա-  
զատեցաւ Դաւիթ:

զինքը (1074): Դաւիթ մենամարտութեամբ Գողիաթը սպաննեց, ու ազատեցաւ տն ամէն որոդայթներէն որ Սաւուղ անոր վրայ նախանձելով կը լարէր զինքը մեռցընելու:

4 Երբոր քսան տարիթագաւորելէն ետքը մեռաւ Սաւուղ, Դաւիթ թագաւորեց բոլոր իսրայէլացւոց, Փղստացւոց ձեռքէն տապանակն ազատեց, ու Երուսաղէմի Սիօն միջնարերդը տարաւ: Մովաբացւոց, Ասորւոց, Եգովմայեցւոց յաղթելով տէրութիւնը Միջերկրականծովէն ինչուան Եփրատ գետը ընդարձակեց: Երկու մեծամեծ մեղքերով զԱստուած բարկացուց, բայց շուտ մը երբոր զղջաց ու ապաշխարեց՝ Աստուած թողութիւն տոււաւ իրեն: Աքիսողոմ որդին իրմէ ապստամբեցաւ, բայց Դաւիթ անոր մահը լսելով լացաւ վրան: Երուսաղէմի տաճարին հիմք ձգեց, ու քառասուն տարիթագաւորելէն վերջը եօթանասուն տարեկան մեռաւ:

5 Դաւթի յաջորդեց Սողոմոն որդին բարեպաշտ ու խաղաղասէր (1019): Երբոր իրեն հարցուց Աստուած թէ ի՞նչ կ'ուղես որ տամ քեզի,

---

4 Սաւուղ քանի՛ տարի թագաւորեր էր: — Դաւիթ թագաւորելէն ետքը ի՞նչ դորձքեր ըրաւ: — Ի՞նչ յաղթութիւններ ըրաւ: — Ի՞նչ մեղքեր ըրաւ: — Ի՞նչ շինք սկսաւ շինել: — Քանի՛ տարեկան մեռաւ:

5 Դաւթի ո՞վ յաջորդեց: — Սողոմոն ի՞նչ կատարելութիւններ ուներ:

Սողոմնի իմաստութիւն խնդրեց . Աստուած ալ  
իրեն իմաստութեան հետ նաև հարստութիւն  
ու փառք տուաւ :

1 Սողոմնի Դիաւթի սկսած տաճարը եօթը  
տարուան մէջ լմբնցուց , ու փառաւոր հանդի-  
սով նաւակատիքը կատարեց (1008): Անկեց  
զատուրիչ փառաւոր պալատներ ու քաղաքներ  
շինել տուաւ , և Երուսաղեմ քաղաքը պարստով  
պատեց : Եգիպտացւոց թագաւորին հետ խնա-  
մութիւն ըրաւ . Տիւրոսի թագաւորին հետ ալ  
բարեկամացաւ ու անկեց ճարաար դործաւոր-  
ներ ու շենք շինելու ազնիւնիւթեր առաւ : Նա-  
ւեր շինեց Կարմիր ծովուն վրայ որ կ'երթային  
Սովորեն ու Թարշիշն ոսկի , փղոսկը ու խըն-  
կեղեն կը բերեին : Իր իմաստութան համբաւը  
ամէն տեղ տարածուեցաւ , ինչուան Սարայ  
թագուհին իր իմաստութիւնը փորձելու հա-  
մար Երուսաղեմ եկաւ :

2 Սողոմնի իր յաջողութեանցը մէջ շկրցաւ  
ինչուան վերջը իր իմաստութեանը հետեւիլ , և

1 Ի՞նչ շենքեր շինեց Սողոմնի : — Տէրութիւնը  
բնապէս ծաղկեցուց : — Անունը ո՞րշափ մեծ-  
ցաւ : — Ո՞վ եկաւ Սողոմնի իմաստութիւնը  
փորձելու :

2 Սողոմնի ինչուան եաքը Աստուծոյ հուտաս-  
րիմ մեաց : — Աստուած ի՞նչ պատիժ տուաւ  
Սողոմնի անոր ապերախտութեանը համար :  
— Քանի տարի թագաւորեց Սողոմնի :

մոռցաւ զԱստուած որ իրեն խմասութիւն, հարստութիւն ու փառք տուեր էր։ Երուսաղեմի մօտ լեռան վրայ Ամոնացւոց Սողոք կռւոքին սեղան մը կանգնել տուաւ, ու իր կռապաշան կանանցը խօսքէն չելլելու համար անոնց պատաժ աստուածոցը զոհ մօտոց։ Դաւթի սիրոյ համար խնայեց Աստուած իրեն, բայց սպառնացաւ որ մահուընէն ետքը թագաւորութիւնը երկու պիտի բաժնէ։ Քառասուն տարի թագաւորելէն Սողոմոն յիսունընութը տարեկան (980)։

1 Իրեն յաջորդեց որդին Ռոբովամ։ Խորայէլացիք Սողոմոնին դրած տուրքերէն նեղոցած ուղեցին որ որդին զանոնք քիչ մը թէթեցընէ։ Ռոբովամ խստութեամբ մերժեց զիրենք, ուստի մէկէն տաօը ցեղը իրմէ ապստամբեցան, և իրենց թագաւոր դրին Յերոբովամը որ Սողոմոնի իշխաններէն մէկն էր. անով Խորայէլի զատ թագաւորութիւնը ձեացաւ, ու Ռոբովամի ձեռքը մնացին միայն Յուդայի և Բենիամինի ցեղերը։

2 Յերոբովամ Աստուծոյ հրամանին դէմարդիւեց իր հապատակացը որ զոհի համար Երու-

1 Սողոմոնի ո՞լ յաջորդեց։ — Ռոբովամ ի՞նչ պէս ըրաւ թագաւորութիւնը։ — Ո՞լ էր Յերոբովամ։

2 Ի՞նչպէս ըրաւ Յերոբովամ իր թագաւորութիւնը։

սաղմբ չերթան։ ինքը երկու ոսկի հորթ շինել տուաւ ու հրամայեց որ զանոնք պաշտեն իսրայելացիք։

4 Գրեթէ բոլոր իսրայելի թագաւորները Յերոբամայ ամբարշտութեանը հետեւցան՝ տասնուինը թագաւոր, որ երկու հարիւր վաթունուերկու տարիի չափ թագաւորեցին։ Առնց մէջ դլիսաւորներն են։

5 Աքաաբ, որ իր Յեղաբէլ կնկանը խորհրդովը՝ որ Տիւրոսի թագաւորին աղջիկն էր, իսրայելացւոց մէջ կուռքերը շատցուց, ու ինքը պատերազմի մէջ զարնուելով մեռաւ (905)։

5 Ոքողիա որ զԵղիսէ մարդարէն հալածեց (902)։

4 Յէու ամբարիշտ ՅԵղաբէլը աշտարակէ մը վարնետել տալով սպաննեց (889)։

5 Յովաս յաղթեց Ասորւոց և Յուդայի Ամասիա թագաւորին (847)։

4 Իսրայելի թագաւորները ի՞նչպէս ըրին իրենց թագաւորութիւնը։ — Քանի՛ թագաւոր ունեցան իսրայելացիք։ — Քանի՛ տարի քշեց իսրայելի թագաւորութիւնը։

2 Աքաաբ ի՞նչ ըրաւ։

3 Ոքողիա ի՞նչ ըրաւ։

4 Յէու ի՞նչ կողմանէ անուանի է։

5 Յովաս ի՞նչ յաղթութիւններ ըրաւ։

4 Ովուէլ, որ Խորայէլի վերջին թագաւորն է՝ զաւ (727): Ասորեստանեայց Սաղմանասար թագաւորը յաղթեց անոր ու թագաւորութիւնը կործանելով տասը ցեղը Նինուէ տարաւ որ հոն կռապաշտ ազգաց հետ խառնուեցան: Ասոնց մէջն էր նաև Տորիթ:

5 Յուդայի թագաւորքն ալ չատ անդամ կռապաշտութիւն ընելնուն համար Աստուած Խորայէլի թագաւորաց պէս զիրենք ալ պատժեց:

6 Ռոբովամայ թագաւորութեան հինգերորդ տարին (915) Եգիպտացւոց Աստեկիմ թագաւորը Երուսաղէմը տաւաւ և բոլոր քաղաքն ու տաճարը կողոպաեց:

7 Ռոբովամայ որդին Արիա տարի մը թագաւորեց. ետեւէն նստաւ որդին Ասա որ քառասունը մէկ տարի թագաւորեց. անոր ալ յաջորդեց որդին Յովսափատ աստուածապաշտ թագաւորը, որ նորէն ծաղկեցուց արդարութիւնը, նաւարկութիւնը, ու զինուորական արուեստը:

1 Խորայէլի վերջին թագաւորը ով էր: — Ովսէի տուեն ի՞նչ պատահեցաւ: — Սաղմանասարայ Նինուէ տարած զերիներուն մէջ ով կար նշանաւոր:

2 Յուդայի թագաւորութիւնը աստուածապաշտութեան կողմանէ ի՞նչպէս էր:

3 Ռոբովամայ թագաւորութեան հինգերորդ տարին ի՞նչ պատահեցաւ:

4 Ռոբովամայ ով յաջորդեց: — Յովսափատ ի՞նչ կողմանէ անուանի է:

։ Յովքամ, Յովսափօստայ որդին, Խարայէլի Արքար Ծագաւորին Գոգողիա ազգիկը իրեն կին առաւ, ու Ծագաւորութիւնը Եղբարցը սպանմամբը սկսաւ։ Փշտացւոցմէ յաղթուելով որդւոցը հետ մէկաեղ ինքն ալ սպաննուեցաւ, և անոնցմէ մէկը միայն, այսինքն Ոքողիան ազտեցաւ որ իրեն յաջորդեց (893)։

Զ Ոքողիա երբոր Յէռւէն սպաննուեցաւ, իր մոյրը Գոգողիան որ Յովքամայ ոյրին եր ինքը Ծագաւորելու համար Ոքողիայի բոլոր որդեքը մեացընել առաւ։ (889)։

Տ Միայն Յովքամ, որ մէկ տարեկան էր, մեծ մօրը կատաղութենէն ազտեցաւ Յովիդայէ քահանայտպետին ձեռքովը որ տաճարին մէջ մեծուց զինքն ու ետքը Ծագաւորեցուց։ Յովիդայէ քահանայտպետը երբոր վախճանեցաւ, Յովքամ կռապաշտութիւն սկսաւ ընել ու Յովիդայէ որդին Զաքարիա քահանայտպետը իրեն տառուածապաշտութիւնքարողելուն համար քարկոծէլ տուաւ։

Կ Ամսախա, հօրը պէս կռապաշտ, քսանըվեց տարի Ծագաւորելէն ետքը հօրը պէս ալ սպաննուեցաւ (843)։

1 Յովքամ ինչպէս ըրաւ Ծագաւորութիւնը։

2 Ոքողիա ինչ եղաւ։ — Գոգողիա ինչ անգըթութիւն ըրաւ։

3 Ով ազտեցաւ Գոգողիայի ձեռքէն։ — Յովքամ ինչուան ետքը աստուածապաշտ մնաց։

4 Յովսայ ով յաջորդեց։

1 Ի իրեն յաջորդեց որդին Ողիս : Իր թագաւորութիւնը որ յիսունուերկու տարի աւեց, առջի տարիները փառաւոր եղաւ . բայց Երբոր օրինաց դէմ ուղեց քահանայի պաշտօն ալ կատարել, բորստեցաւ ու թագաւորութիւնը Յովանամ որդւոյն թողուց :

2 Յովանթամ առջի բերան միայն հօրը աստուածաշառութեանը հետեւեցաւ, և իրեն յաջորդ թողուց Աքազ որդին :

3 Աքազ ամբարիչտ ու անգութ թագաւորը, Երբոր Խարայէլի թագաւորներուն դէմ Ասորեստանինայց Թագղաթ փաղասար թագաւորէն օդնութիւն խնդրեց, ան ալ եկաւ բոլոր տէրութիւնը կողոպտեց :

4 Խարայէլի թագաւորութեան կործանելէն վեց տարի առաջ Եղեկիս որ Գաւթէն վերջնստած թագաւորաց մէջ ամենէն աստուածապաշտն ու տրգարն էր . Աքազին յաջորդեց : Սենեքերիմ Ապամանասարաց որդին և յաջորդը անհամար զօրքով եկաւ զինքը Երուսաղէմի մէջ պաշարեց . նոյն դիշերը հրեշտակ մը Ասորես :

1 Ամասիայի յաջորդ ով եղաւ . -- Ողիս քանի տարի և ինչպէս թագաւորեց :

2 Յովանթամ ինչպէս ըրաւ թագաւորութիւնը . -- Յովանթամայ ով յաջորդեց :

3 Աքազ ինչ ըրաւ :

4 Աքազին ով յաջորդեց . -- Եղեկիսյի առեն ինչ բան պատահեցաւ . -- Եղեկիսն քանի տարի թագաւորէց, և իրեն յաջորդը ով եղաւ :

տանեայց բանակը ջարդեց, և Սէնեքերիմ սար-սափած թողուց փախաւ Նինուէ: Եզեկիան քը-սանըինը տարի թագաւորեց, և իրեն յաջորդեց որդին Մանասէ:

4 Մանասէ բոլոր ժողովրդեան հետ սկսաւ կռապաշտութիւն ընել. անոր համար Աստուած զինքը ձեռքէ թողուց, թշնամիքը վրան եկան յաղթեցին ու զինքը Բարելոն գերի տարին (690): Երբոր Մանասէ իր ժողովրդեանը հետ զզջումի եկաւ, ասպաշխարեց, նորէն աթուը գար-ձաւ ու Աստուածոյ խնամքովը Ասորեստանեայց զօրացը ձեռքէն ազատեցաւ:

5 Նարուքոգոնոսոր Ասորեստանի թագաւորը իր Հողովեռնէս զօրապեաը Հրեից վրայ խրկեց որ զանօնք նուաճէ. Յուղիթ զինքը սպաննեց ու Հրեայքը գերութեան վատնդէն ազատեց (648): Մանասէ յիսունըհինգ տարի թագաւորելէն ետ-քը աթուը Աման որդւոյն թողուց որ երկու տա-րի միայն թագաւորեց:

6 Յովսիա, Ամանի որդին (641) կռապաշտու-թիւնը ջնջեց, տաճարը նորոգեց ու Աստուածոյ

1 Մանասէ ի՞նչ մեղք ըրաւ, և ի՞նչպէս պատ-ժուեցաւ:

2 Նարուքոգոնոսոր զով խրկեց Հրեից վրայ. — Հողովեռնէսը ովք սպաննեց. — Մանասէին ովք յաջորդեց:

3 Յովսիա ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը. — Իրեն ովք յաջորդեց:

սլաշտօնը առջինին պէս հաստատեց . բայց Երբոր  
անխոհնեմութեամբ ուղեց արդիլել որ Նեքաւով  
նգիպտացւոց թագաւորը Ասորեսաանեայց վը-  
րայ չերթայ . պատերազմի մէջ ոպտննուեցու :  
Յովսիա երեսունըմէկ տարի թագաւորեց , և ա-  
նոր տեղը Նեքաւով թագաւոր դրաւ Յովսիայի  
որդին Յովակիմը :

1 Յովակիմայ թագաւորութեան չորրորդ տա-  
րին Ասորեսաանի թագաւորը Նաբուքոդոնոսոր  
Բ , գրեթէ բոլոր Ասիան նուածելէն ետքը՝ Երու-  
սաղեմի ալ տիրեց , ու բոլոր բնակիչքը հաբելոն  
գերի տարաւ (606) : Անոնց մէջ Եր նաև Դա-  
նիէլ՝ տասնըհինդ տարեկան :

2 Յովակիմ հարկ խոստանալով ազատեցաւ  
ու գարձաւ նորէն թագաւորեց . բայց Երբոր ի-  
շեք տարիէն վերջը ապօտամբիլ ուղեց , Նաբու-  
քոդոնոսոր վրան վազեց , յաղթեց , բռնեց զինքը  
մեռուց ու Երուսաղեմի նորէն տիրեց : Իրեք ամ-  
սէն Երբորդ անդամ տիրեց Նաբուքոդոնոսոր  
Երուսաղեմի , թագաւորութիւնը Յովակիմայ  
Յէքոնիա որդւոյն ձեռքէն առաւ ու անոր Եղ-  
բօրորդւոյն Սեղէկիայի տուաւ :

---

1 Յովակիմայ թագաւորութեան չորրորդ տարին  
ի՞նչ պատահեցաւ . — Դանիէլ հաբելացւոց  
գերութեան տեսնը քանի տարեկան էր :  
2 Յովակիմ ի՞նչպէս ազատեցաւ դերութենէն .  
— Նաբուքոդոնոսոր ի՞նչ կերպով տիրեց  
Հրէասաանի :

1 Աւգեկիա ստհմանակից թագաւորաց վրայ յոյսը դրած՝ Երեմիա մարգարէին խորհուրդները արհամարհ ու Բաբելացւոց եց թագաւորին վրայ պատերազմի ելաւ։ Նաբուքոդոնոսոր Երուսաղեմը պաշարեց ու առաւ և տաճարը այրեց, Աւգեկիային աջուրները հանեց ու անոր հետ մէկտեղ բոլոր Հրէից մեծամեծներն ալ Բաբելոն դերի տարաւ (588)։

2 Ասանկով Յուդայի թագաւորութիւնն ալ իրեք հարիւրիննառւնուերկու տարի գիմանալէն ետքը կործաննեցաւ։

3 Նաբուքոդոնոսոր Երուսաղեմէն կողոպտած դանձերովը Ասորեստանեայց Բահաղ կամ Բէլ կուռքին ոսկիէ արձաննը թափել տուաւ, ու հրամայեց Խորայէլացւոց որ անիկայ պաշտեն։ Խորայէլացւոց մէջէն իրեք կտրիճ երիտասարդներ՝ Անանիա, Ազարիա և Միսայէլ յանձն չտուին։ Նաբուքոդոնոսոր զիրենք բորբոքած հնոցի մէջ ձգել տուաւ։ բայց հրաշքով աղատեցան։

4. Դանիիէլ ալ թէպէտ և Նաբուքոդոնոսորայ պալատը կը բնակէր, բայց իր նախնեաց հաւատ-

1 Աւգեկիա Բնչողէս ըրաւ թագաւորութիւնը, և Բնչողէս պատժուեցաւ։

2 Յուդայի թագաւորութիւնը քանի՛ տարի քըշէր էր։

3 Նաբուքոդոնոսոր Երուսաղեմէն կողոպտած դանձերով Բնչ շննեց. — Իրեք մանկանց պատմութիւնը Բնչ է։

4 Դանիիէլ Բնչողէս կը բնակէր պալատին մէջ։

քին վրայ միշտ հաստատուն կեցած էր. Աստու-  
ծոյ ազգեցութեամբը յայտնեց Շուշանայ ան-  
մեղութիւնն, որ երկու անզգամ ծերերու դըր-  
պարառութեամբը քարկօծելու կը տանէին:

1 Աստուած Նաբուքոդոնոսորայ հաղարփու-  
թիւնը պատժելու համար խելքը դլիսէն տռաւ:  
Վանտուեցաւ Նաբուքոդոնոսոր իր պալտաէն,  
շատ տարիներ գնաց լեռները տնասնոց մէջ պար-  
տեցաւ ու անոնց պէս խոտ կ'ուտէր:

2 Իրեն յաջորդեց որդին Խմարովդաք (562)  
որ զԴանիէլ ստիպեց կռոց երկրպագութիւնը  
նելու, բայց Դանիէլ Բելայ քուրմերուն խա-  
բեութիւնը իմացընելով ազատեցաւ: Առիւծնե-  
րուն գուրընետեցին զինքը, հոն ալ անվնաս մնաց:

3 Դանիէլ Բաղտասար թագաւորին սպալատին  
սպատին վրայ աներեւոյթ ձեռքով մը գրուած ի-  
րեք խորհրդաւոր բառերուն նշանակութիւնը  
մեկնեց անոր. Մահդ մօտեցեր է, և Բարելոն սղի-  
տի կործանի՝ ըստւ, և մարդարէութիւնը կա-  
տարուեցաւ:

4 Նաբուքոդոնոսոր Բնչպէս պատժուեցաւ Աս-  
տուածմ:

5 Նաբուքոդոնոսորայ յաջորդը Բնչպէս վարուե-  
ցաւ Դանիէլի հետ:

6 Դանիէլ Բաղտասար թագաւորին վրայ Բնչ-

մարդարէութիւնը ըստւ:

1 Կիւրոս թագաւորութեանը տռաջին տարին  
(536) հրովարատկ հանեց որ Հրեայք նորէն Հը-  
րեատան գառնան ու Երուսաղեմի տաճարը  
շինեն: Զօրաբարէլ Յեքոնիա թագաւորին թոռը  
ու Յեսու Յովանէկեանց քահանայապետը յի-  
սունուերկու հազար Հրեայ հետերնին տռած՝  
եկան Երուսաղէմ ու սկսան քաղաքը նորոգել՝  
տաճարը շինել: Սամարացիք վրանին նախանձե-  
ցան ու աասնըչորս տարի շէնքը գագրեցընել  
տուին, բայց անոնք ետքը նորէն սկսան ու չորս  
տարուան մէջ լմընցուցին: Հինգ տարի ետքը  
Դանիէլ մարդարէն հարիւր տասը տարեկան  
մեռաւ. (541):

2 Կիւրոսի յաջորդներն ալ Հրեից վրայ ոէր  
ցցուցին: Անոնց պաշտպանութեամբը Եզր ու  
Ետքը Նեէմի Բարելոնի գերութենէն ժողովը.  
դեան մէջ մտած զեղծմունքները մաքրեցին և  
աստուածուալաշութիւնը ծաղկեցուցին:

3 Նեէմեայ մեանելէն ետքը ժողովրդեան կա-  
ռավարութիւնը քահանայապետաց ձեռքը ան-  
ցաւ:

1 Հրեայք ինչպէս ազատեցան Բարելոնի գերու-  
թենէն. — Երուսաղեմի տաճարը ինչ կերպով  
ու քանի՞ տարուան մէջ շինուեցաւ. — Տաճա-  
րը շինողներուն գլխաւորները որո՞նք եին:

2 Կիւրոսի յաջորդներն ինչպէս վարուեցան Հը-  
րեից հետ. — Ան ատենները Հրեից մէջ աս-  
տուածուալաշութիւնը ծաղկեցընող ովկ եղաւ:  
3 Նեէմեէն ետե Հրեից կառավարութիւնը որո՞նց  
ձեռքը անցաւ:

1 Յադգոսի քահանայապետութեան ժամանակը Մեծն Աղեքսանդր Տիւրոսի վրայ երթալու ատեն Հրէիցմէ սլաշարուղեց. Յադգոս, Պարսից Դարեհ թագաւորին հաւատարիմ մնալու համար չուղեց Աղեքսանդրի օդնել. անոր համար Աղեքսանդր Տիւրոսը առնելուն ալէս Երուսալ զեմի վրայ եկաւ: Ան ատենը Յադգոս քահանաներ ալ հետը Աղեքսանդրի գիմացը ելաւ. առ որ տեսաւ Աղեքսանդր, ձիէն վար իջաւ, քահանայապետին երկրպագութիւն ըրաւ՝ որուն ճակաբին վրայ Աստուծոյ անունը գրուած էր, Երուսաղէմ մտաւ ու Աստուծոյ շնորհակալութեան զոհեր ու ընծաներ մտայց և Հրէից շտաղատութիւններ տուաւ:

2 Աղեքսանդրի մահուընէն վերջը հանդիպած պատերազմներուն ատեն Հրէաստան ալ Ասորուց երկրին ու Եգիպտոսի մէջակեղը դանուելով մէյմը Ասորուց ձեռքը կ'իյնար մէյմը Եգիպտացւոց: Պաղոմէոս Ղադոս Եգիպտացւոց թագաւորը շարաթ օր եկաւ Երուսաղէմը առաւ ու հարիւր հաղար Հրեայ Աղեքսանդրիա տարաւ:

1 Յադգոսի քահանայապետութեան ժամանակը ի՞նչ պատահէցաւ:

2 Աղեքսանդրի մահուընէն վերջը Հրէաստանի ով տիրեց. — Պաղոմէոս Ղադոս ի՞նչպէս առ Երուսաղէմը:

։ Անոր որդին՝ Պաղպմէսս Փիլադեղփոս վա-  
փաքելով որ իր գրքատանը մէջ Հրեւց աս-  
տուածաշունչն ալ գտնուի՝ եօթանասունուեր-  
կու գիտուն բարօւնիներու յունարէն թարգ-  
մանել առւաւ, և ան թարգմանութիւնը ըսուե-  
ցաւ Թարգմանութիւն Ազնաւորից (284):

### ԳԼՈՒԽ Գ.

Եւսուն գոհանայադիւն, և Պարզէն նադարձը. —  
Հրեւց Եփիդրացացի Արորաց նագարաներուն իշխ  
իւնցին. — Ունտ գոհանայադիւնը և Հեղմադրս. —  
Անդիւնուի անգիւնիւնները. — Արիստուցիւն. —  
Քաղաքական պարերապմ. — Պարզէն Արագակիւն  
իւննէ. — Հերուցէն Հրեւց նադարձը. — Քրիս-  
տուի ձևանդը. — Հերուցէնի հանը. — Արտեղա-  
պահապիւն. — Փիլադոս և Հերուցէն սրբութապիւն. —  
Պիլատոս նադարձը Հրեւցանի. — Քրիստուի  
հանը. — Հրեւց սորութապիւննանը. — Արագակիւն պա-  
շրանք և առնասիւն. — Հրեւց Շրանիւն:

։ Եմաւոն Բ քահանայապետին ատենը Ե-  
րիսլացւոց թագաւորը Պաղպմէսս Փիլոպատովը  
յաղթեց Ասորւոց Անտիոքոս թագաւորին, Երաւ-

։ Պաղպմէսս Փիլադեղփոս ինչպէս թարգմանել  
տուաւ աստուածաշունչը:

։ Եմաւոն Բ քահանայապետին ատենը ինչ պա-  
տահեցաւ. — Պաղպմէսս Փիլոպատովը ինչ  
պէս մտաւ որբութիւն որբոցը:

սազէմ եկաւ, ու Աստուծոյ լոհ մատուցանելն  
Ետքը՝ ուղեց սրբութիւն սրբոցն ալ տեսնել. շատ  
գեմ կեցաւ քահանայապետը ըսելով որ օրինաց  
գեմ է. բայց անիկայ մտիկ չըրաւ՝ ներս մտաւ և  
մէկէն տսդիս անդին զարնուելով անդամալոյժ  
ընկաւ գետինը։ Ծառաները շուտ մը տաճարէն  
դուրս հանեցին զինքը ու հազիւ խելքը գլուխը  
եկաւ։ Աստիկ բարկացած՝ Երուսաղեմէն ելաւ  
դնաց որ աս նախատանաց վրէժը հանէ. բայց  
բարկութիւնը շուտ անցաւ, ու Հրեից աղաւու,  
թիւններ տուաւ։

4 Հրեայք որ ինչուան ան ատենը Եղիպտաց-  
ւոց թագաւորներուն հաւատարիմ կեցեր էին,  
սկսան Ասորւոց թագաւորներուն կողմը բռնել  
Մեծին Անախոքոսի ատենը (211)։

5 Ո՞իս քահանայապետին գեմ թշնամացաւ  
Սիմոն տաճարին վերակացուն ու ժողովրդեան  
մեծամեծ հալածանքներ քաշելու պատճառ ե-  
ղաւ։ Վասն զի դնաց Սելեւկոս թագաւորին իմա-  
ցուց թէ տաճարը անբաւ գանձ կայ. Սելեւկոսն  
ալ Հեղիոդորոս իշխանը խրկեց որ երթայ ան  
գանձերը վերցընէ։

6 Երբոր Հեղիոդորոս բռնի տաճարը մտնելով

1 Հրեայք ինչուան ե՞րբ հպատակ մնացին Եղիպ-  
տացւոց թագաւորներուն. — Ո՞ր թագաւո-  
րին ատենը Ասորւոց կողմն անցան։

2 Հրեից քաշած հալածանքներուն առաջին պատ-  
ճառն ով եղաւ։

3 Հեղիոդորոսին ի՞նչ պատահեցաւ։

կ'ուղեր կողոպտել, հրաշքով դուրս ձգուեցաւ ու մեռելի պէս գետինն ընկաւ։ Քովբններուն աղաջնիքովը զոհ մատոյց Ոնիա քահանայապեաը. Հեղիոդօրոս ալ արթնցաւ ու սարսափած ետ դարձաւ։

4 Քիչ առենէն Անտիռոս թագաւորը եկաւ Երուսաղեմը պաշարեց (170), առաւ, բնակչաց մեծ մասը սպաննել առւառաւ, մնացածն ալ դերի ծախեց. տաճարին գանձերն ու սրբազնն անօթներն ալ առաւ ու տաճարը Ողբակեան Արամազդայ նուիրեց։

5 Կատաղաշտութիւնը յանձն չառնելով նահատակուող Հրեից մէջ հոգակաւորներն են Եղիազար ծերունի քահանայն և եօթն եղբարք որ իւրենց բարեպաշտ մօրը հետ չարաշար տանջանքներով մարտիրոս եղան։

6 Անոնքոր ոչ Աստուծոյ օրինացը գեմկ'ուղեկին ընել և ոչ ալ թագաւորին դրած պատիժները քաշել Երուսաղեմէն կը փախչէին։ Ասոնց մէկն էր նաև Մատաթիա քահանան։

7 Երբոր ան փախստականները շատցան, ժողվեց Մատաթիա և իր հինգ որդիքը մէկտեղ ա-

1 Հեղիոդօրոսի պատժուելէն Ետքը ինչ հանդիպեցաւ։

2 Հրեից մէջ որոնք եղան ան ատենը հաւատքի համար նահատակուող։

3 Հալածանքէն ազատիլ ուղողները ինչ կ'ընէին։

4 Մատաթիա ինչ քաջութիւն ըրաւ. — Մատաթիայի ովլ յաջորդեց։

ռած դիաց շատ քաղաքներու տիրեց . կռոց սե . զանները կործանեց ու շատ ուրացող Հրեաներ սպաննեց (168) : Տարիի մը ետքը ինքն որ մե . աւ , իշխանութիւնը թողուց իր որգւոյն Յուղա Մակարէի :

1 Յուղա Մակարէ Անտիռքոսի զօրավարներուն յաղթեց , Երուսաղէմ մտաւ , տաճարը մաքրեց . ու քահանայապետ գրուեցաւ . Հոռվմայեցւոց հետ գալնակցութիւն ըրաւ , բայց Ասորւոց թա . գուռորին գէմ պատերազմելու ատեն քաջու . թեամբ մեռաւ :

2 Յուղայի տեղը քահանայապետ եղաւ եղ . բայցը Յովիլաթան , անոր ալ յաջորդեց Շմաւոն եղբայրը :

3 Շմաւոն այնպիսի քաջութեամբ ու խոհե . մութեամբ վարուեցաւ . որ իր հայրենիքն Ասոր . ւոց ծառայութենէ ազատեց . բայց իր փեսան Պաղոմէսո զինքն սպաննեց , և տեղը անցաւ որ . գին Յովհաննէս Հիւրկանոս (135) :

4 Հիւրկանոսի քահանայապետութեան ատե .

1 Յուղա Մակարէ ի՞նչ քաջութիւններ ըրտւ :

2 Յուղայի ովլ յաջորդեց . — Յովիլաթանի յա . ջորդը ովլ եղաւ :

3 Շմաւոն ի՞նչպէս ըրտւ քահանայապետու . թիւնը . — Շմաւոնի ովլ յաջորդեց :

4 Հիւրկանոսի ատենը ի՞նչ պատահեցաւ . — Հիւրկանոս ի՞նչպէս ոլուխ քաշեց Ասորւոց թագաւորներէն :

Նը Անախոքոս եկաւ Երուսաղէմը պաշարեց։  
 Հիւրկանոս չկրցաւ դէմ կենալ, ու շատ գանձ  
 տալով հաշտութիւն ըրաւ հետը։ Բայց քիչ ա-  
 անենէն երբոր Անախոքոս Մարաց վրայ գնաց՝  
 Հիւրկանոս ատեն գտնելով Հրեաստանի շատ  
 քաղաքները Ասորւոց ձեռքէն առաւ։

1 Երբոր Հիւրկանոս մոռաւ (107), անդրանիկ  
 որդին Արիստարուզոս կառավարութեան կեր-  
 պը փօխեց, ու թագաւոր ըսուեցաւ. իր եղբար-  
 քը բանագրաւ, անոնցմէ մէկն ալ սպաննեց և ին-  
 քը քիչ ատենէն խղճանքէն տանջուելով մե-  
 ռաւ։

2 Աղեքսանդր Արիստարուզոսի եղբայրը ազա-  
 տութիւն գտնելով անոր անդը անցաւ, մնացած  
 եղբայրները սպաննեց, ու երեսունուիրեք տա-  
 րուան թագաւորութեանը ատենուան մէջ պա-  
 տերազմէ աչք չբացաւ։

3 Աղեքսանդրի մեռնելէն ետեւ երկու որդերը  
 Հիւրկանոս և Արիստարուզոս սկսան իրարու-  
 ձեռքէ յափշտակել թագաւորութիւնը. Պոմ-  
 պէոսի պաշտպանութեանը ապաւինելով։ Եւ ո-  
 րովհետեւ Արիստարուզոսի կողմը եղողները Պոմ-  
 պէոսի չեին թողուցած որ Երուսաղէմ մտնէ՝ ա-  
 նիկայ բռնի տիրեց քաղաքին (63), Հիւրկանոսը

1 Հիւրկանոսի ով յաջորդեց. — Արիստարու-  
 զոս ինչպէս թագաւորեց։

2 Արիստարուզոսի յաջորդը ով եղաւ։

3 Աղեքսանդրի մեռնելէն ետքը ինչ հանդիպե-  
 ցաւ. — Պոմպէոս ինչպէս տիրեց Երուսա-  
 ղէմի։

քահանայապետութեանը մէջ հաստատեց, բոլոր  
Հրեաստանի վրայ տուըք դրաւ և Արիստաքու-  
զոսն ու անոր որդիքը Հռովմ գերի տարաւ:

4 Պոմպէսսի մահուընէն վերջը Անտիկատրոս  
փառասէր Եղովմայեցին Յուլիոս Կեսարին աչքը  
մանելով ու Հռովմայեցի գրուելով իր Փասայէլ  
որդին Երուսաղէմի ու բոլոր դաւառին կուսա-  
կալ գնել տուաւ, ու Հերովդէս որդին ալ Գալի-  
լիայի. որով Հիւրկանոս արտաքին իշխանութէ-  
նէն զրկուեցաւ ու միայն քահանայապետ մնաց:

5 Երբոր Արիստաքուզոսի որդին Անտիգոնոս  
Պարթեւաց օգնութեամբը եկաւ Երուսաղէմի  
տիրեց, Հերովդէս Հռովմայեցւոց ապաւինեցաւ,  
ծերակոյտն ալ զի՞քը թագուոր Հրեաստանի ա-  
նուանեց: Հերովդէս Անտոնիոսի զօրքովը Երու-  
սաղէմի տիրեց (38), Անտիգոնոսի կուսակցացը  
մեծ մասը սպաննել տուաւ, զի՞քն ալ հռովմ  
Խրկեց ու հոն գլուխը կարեցին: Ոկտաւիանոսի  
ու Անտոնիոսի պատերազմին ատենը Հերովդէս  
Անտոնիոսին կողմը բանեց. բայց Երբոր անիկայ  
յաղթուեցաւ, Հերովդէս վախցած շատ ընծա-  
ներով գնաց Հռովմ, Ոկտաւիանոսին սիրտը  
առաւ (20):

5 Ան առենները աշխարհիս սկիզբէն ՚ի վեր

4 Պոմպէսսի մահուընէն Էտքը Հրէից վեճակը  
ինչպէս եղաւ:

2 Հերովդէս ի՞նչ կերպով թագաւորեց:

5 Ո՞ր առեն և ո՞ւր ծնաւ Քրիստոս. — Հրեայք  
հաւատացին Քրիստոսի,

խոսացած մրկելն Յիսուս Քրիստոս Ուղին Առառածոյ Հրեւաստանի Բեթղեհեմ՝ գեղին մէջ ծընաւ։ Հրեւայք զինքը Մեսիայի աւելքը նույնացան։ Վասն զի կտրծելին որ Մեսիան երբոր դայ՝ պատերազմներով զիրենք գերութենել պիտի ազատէ, ու բոլոր աշխարհիս պիտի տիրեւ։

1 Հերովդէս լսելով թէ Հրեւից թագաւոր ծներ է վախցաւ որ ըթլայ թէ թագաւորութիւնը ձեռքէն առնել։ ուստի զինքը մեռցընելու համար հրաման հանեց որ Բեթղեհեմի ու անոր քովերը երկու տարեկանէ վար եղած ամեն աղաքը մեռցընեն։ Բայց աս անգութ հրամանովը վախճանին չհասաւ, վասն զի Քրիստոս Եղիսաբետ տարուցաւ ու հոն մեաց ինչուան Հերովդէսի մահը։

2 Հերովդէս նաև իր որդւոցը արիւնը թափեց, և իր ամբարշտութեանցը պատիժ՝ որդես տեցաւ ու շարաչար ցաւերով մեռաւ։

3 Հերովդէս յաջորդեց որդին Արքեղայոս, որ հօրը վառաւաւր թազումընելեն ետքը Հռովմ գնաց որ հօրը տեղը թագաւոր դրուի (3, Քրիստուկ է այս Քրիստոսի նաւակնին)։ Բայց Օդոսառու

1 Հերովդէս երբոր լսեց Քրիստոսի ծնունդը ինչ ըրաւ։

2 Հերովդէս ուրիշ ինչ անդթութիւն ըրաւ, ու ինչու մեռաւ։

3 Հերովդէսի յաջորդը ով եղաւ. — Արքեղայոս բոլոր Հրեւաստանի տիրեց։

կայսրը Հերովդեսի քրոջը Սողոմէին ազատան։  
քովը թագաւոր չանուանեց զինքը՝ հապա միայն  
Հրէաստանի կէսին վրայ ազգապետ դրաւ. մէ.  
կալ մասին ալ կէսը Փիլիպպոսի տուաւ, կէսն  
ալ Արքեղայոսի եղբօրը որ Հերովդէս Անթի.  
պաս կ'ըսռեէր :

1 Երբոր Արքեղայոս Հրէաստան դարձաւ՝ ան.  
գթութիւններով ամենուն առելի եղաւ. Հը.  
րեայք Օգոստոս կայսեր դանդասեցան, ան ալ  
զինքը Վեննա Գաղղիոյ աքսորեց, ու Հրէաս.  
տանի ան կառը Հռոմայեցւոց գաւառ ըրաւ  
(7)։ Իսկ Հերովդէս ու Փիլիպպոս իրենց ընկած  
բաժինները չորրորդապետ անունով խաղաղու.  
թեամբ կառավարեցին :

2 Տիբեր կայսրը Հրէաստանի ան կառին վրայ  
որ Հռովմայեցւոց գաւառ եղած էր՝ Պիղատոսը  
կուսակալ դրաւ (27)։

3 Տիբերիոսի կայսերութեան տասնըհինգե.  
րորդ տարին Քրիստոս Տէրն մէ՛ Քովհաննէս  
Մկրտչին ձեռքովը մկրտուեցաւ ու ոկտաւ քա.

1 Արքեղայոս Ենապէս ըրաւ իր թագաւորու.  
թիւնը. — Հերովդէս ու Փիլիպպոս Ենչ ա.  
նուամբ կառավարեցին իրենց երկիրները։

2 Տիբեր կայսրը զո՞լ դրաւ Հրէաստանի կուսա.  
կալ։

3 Տիբեր կայսեր ատեն Ենապատահեցաւ Հրէաս.  
տան. — Քրիստոս տէրն մէր քանի՛ տարի  
քարոզեց, ու Ենապէս մեռաւ։

բողութիւն ընել։ Զորս տարի բոլոր Հրեաստան  
պաշտեցաւ՝ ժողովաւրդը խրատեց, և իր աս-  
տուածութիւնը՝ իր վսեմ վարդապետութեամ-  
րը, անարատ վարուքն ու անթիւ հրաշքներովը  
հաստատեց։ Բայց ինչպէս մարդարէներն ալ  
գուշակէր էին՝ Հրեից մեծերն ու կայխափա քա-  
հանայապետը զ՞իրիստոս մահապարտ դատեցին,  
ու ժողովրդեան ձեռքովը Պիղատոսի մատնե-  
ցին։ Պիղատոս ճանցաւ Յիսուսի անմեղութիւ-  
նը, և իր խղճմանքին զէմ հրաման տուաւ  
Հրեից որ տանին խաչ հանեն զինքը, և երկու  
աւազակաց մէջ մեռաւ Տէրն մեր Յիսուս Քրիս-  
տոս խաչի վրայ (33)։

1 Աղքրիպաս Արիստաբուղոսի որդին՝ Հռովմ  
գնաց որ իր հօրեղբօրը՝ Հերովդէս չորրորդապե-  
տին վրայ չարախութիւն ընեւ. բայց Տիբեր  
կայսրը զինքը բանտ դրաւ։ Տիբերին յաջորդը  
Կալիգուլա (37) զինքը բանտէն հանեց ու թա-  
դաւոր անուանեց, և մեռած հօրեղբօրը Փիլիպո-  
սիոսին չորրորդապետութիւնը անոր տուաւ։  
Հերովդէս ալ գնաց Հռովմ, բայց բան մը չկրցաւ  
ձեռք ձգել, ընդհակառակն կայսրը չորրորդա-  
պետութիւնն ալ առաւ անկէց Աղքրիպասայ  
տուաւ ու զինքը Սպանիա աքսորեց։

2 Աղքրիպաս Հրեատան դարձաւ ու սկսաւ  
Երուսաղէմը ամուր պարսպով պատել, բայց  
շմբնցուցած մեռաւ։

— — —

<sup>1</sup> Աղքրիպաս ինչպէս թագաւորեց։

<sup>2</sup> Աղքրիպաս ինչ երևելի դործք ըրաւ։

1 Իր որդին՝ Ագրիպասս շատ պղտիկ ըլլալով  
կղոդեսս կայսրը տէրութիւնը Հռովմայ դաւառ  
ըրաւ, և տքը մէկ մասը նորէն անոր տուաւ,  
բայց մնացած կտորը գարձեալ Հռովմայեցի կույ  
սակալաց ձեռքը մնաց:

2 Հրեայք աւեսնելով որ Երկիրնին օրէ օր ա-  
ւերակ կը դառնայ, ուզեցին Հռովմայեցւոց  
դէմ գլուխ վերցընել, և ամենայն կերպով սկա-  
տերազմի պատրաստուեցան: Ներսն կայսրը  
Վեսպասիանոս զօրավարը խրկեց որ զանոնի  
նուաճէ: Վեսպասիանոս բոլոր Հռովմայեցւոց  
ու դաշնակից թագաւորաց զօրքը Ասորւոց եր-  
կիրը ժողվեց, Տիառո որդւոյն հետ Գալլիա  
մտաւ և ան դաւառին բոլոր քաղաքները նուա-  
ճեց (66):

3 Նոյն միջոցին Երուսաղեմի ժողովուրդը այլ  
և այլ հերձուածներ բաժնուած իրարու հետ  
կը կռուըտէին: Ամենէն կատաղի Նախանչայոց ը-  
սուածներն էին որ տաճարին տիրեր, քահա-  
նայապետը սպաններ ու բոլոր քաղաքը սպա-  
նութեամբ ու յափշտակութեամբ լցուցեր  
էին: Վեսպասիանոս կայսր ընտրուելով զօրքը

1 Ո՞վ յաջորդեց Ագրիպասովն:

2 Հրեայք ի՞նչ կերպով ապստամբեցան Հռով-  
մայեցւոցմէ. — Ներսն կայսրը զով խրկեց  
Հրեայք վրայ:

3 Հրեայք Երուսաղեմի մէջ ի՞նչ դործողութեան  
. հետ էին:

Տիտոսի թողուց որ Երուսաղեմը պաշարէ ու  
ինքը Հռովմ գարձաւ :

1 Երուսաղեմի պաշտրումը երկար դիմոցաւ,  
վասն զի ներսէն քաղաքացիք աղէկ գէմ կը  
գնէին, թէպէտ և սովոր ու ժանտախան ալ քա-  
ղաքին մէջ մեծ ջարդ կ'ընէին : Երբոր Հռովմայե-  
ցիք Անտոնիո բերդին տիրելով տաճարին վրայ  
յարձըկելու կը պատրաստուէին, զինուորին մէ-  
կը վառած փայտի կտոր մը պատուհանէն ներս  
նետեց, մէկէն տաճարը ամէն կողմէն բռնկե-  
ցաւ, և թէպէտ շատ ջանաց Տիտոս որ մարէ,  
բայց նար չեղաւ :

2 Քիչ առենէն յաղթութեամբ Երուսաղեմ  
մաւաւ Տիտոս (70) : Զինուորները Հրէից մէկ  
մասը ընտրեցին ու պահեցին որ իբրև դերի տա-  
նին ծախսէն, մնացածները ամէնն ալ թրէ ան-  
ցուցին : Երբոր կողոպուտը լմբնցաւ, ինչ չէնք  
որ կրակէ աղատէր էր՝ հիմնայատակ կործանել  
տուաւ Տիտոս, անանկ որ ամենեին բնակու-  
թեան նշան չմնաց :

3 Ան առենէն ինչուան Տրայիանոսի թագա-  
ւորութեան վերջերը Հրեայք այլ և այլ տեղեր

1 Երուսաղեմի պաշտրումը ո՞րչափ տաեն քշեց-  
— Տաճարը ի՞նչպէս առնուեցաւ :

2 Հռովմայեցիք Երուսաղեմն որ տախն ի՞նչ ը-  
ըին :

3 Երկրորդ անգամ ի՞նչպէս ապսամբել կ'ու-  
զէին Հրեայք :

ցրուած հանդարտ կեցեր էին . Երբոր Երուսա-  
ղեմի աւերակներուն վրայ բնակովներուն թիւը  
երթալով շատցաւ ու սկսան նորէն խլքափլ  
ապստամբելու՝ Ագրիանոս կայսրը Հրեասան  
Հռովմայեցի գաղթական խրկեց ու Երուսաղե-  
մայ տեղը քաղաք մը շնեց՝ անունը գրաւ Ելիա  
Կապիտոլեան, տաճարին տեղն ալ Արամազդայ  
մէհեան մը կանգնեց (130):

4 Քիչ ատենէն եաքը Բարկոքեբասին առաջ-  
նորդութեամբը նորէն ոտք ելան Հրեայք, բայց  
շուտով յաղթուեցան: Որոնք որ թըէ կրակէ  
ու սովէ ազատեր էին՝ ծախուեցան ու այլ և  
այլ երկիրներ ցրուեցան (135), որով Հրեաս-  
տան անշէն անմարդի մնաց: Ան ատենէն ին-  
չուան հիմայ չկրցան Հրեայք մէկտեղ ժողվուիլ  
ազգ մը ձեանալ, այլ միշտ ուրիշ ազգաց մէջ  
ցրուած մնացին:

4 Հրեայ վէրջին ապստամբութիւնն ու բոլոր-  
վին նուանուիլը ի՞նչպէս եղաւ:

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ԱՍՈՐԵՍՏԱՆԵԱՅՑ

---

ԳԼՈՒԽ Ա.

Ասոր. — Աբինադե. — Բել. — Աբա. — Աբան. — Աստրաւաշ. — Բեղամ. — Արակա. — Բազրուկ. — Արդանապաղ. — Փառ. — Թագուղիք. — Ազգանապահ. — Անաբերդ. — Անդրադայն Ա. — Արարակ. — Արարատի վայ Արքացածրանապահ Ա. — Արքայի վայ Արքանապաղ:

<sup>1</sup> Երբոր Քամայ թոռը Աերբովթ կամ Բել Բարելոն քաղաքը շինելու հետ էր (2640). Աեմայ թոռը Ասուր Տիգրիս գետին վրայ քաղաքը շինեց որ եաքը Աբինուէ կոչուեցաւ ու Ասորեստանեայց աէրութեան մայբաքաղաքն եղաւ:

---

<sup>1</sup> Ասորեստանեայց մայբաքաղաքը ո՞րն է :

1 Բել իր յաղթութիւններովը Ասորեստան այց աէրութիւնը ընդարձակեց (2229), Արաբացւոց թագաւորներուն յաղթեց որ Բարելոնի թագաւորութիւնը մէջերնին բաժներ էին, և անոր գաւառները Ասորեստանի թագաւորութեան հետ միացուց։ Ուզեց Բել Հայաստանն ալ մեր նախահօրը Հայկայ ձեռքէն առնել բայց պատերազմի մէջ զարկաւ Հայկ զինքը ըստաննեց։

2 Բելայ յաջորդեց որդին Նինոս (2174), իր մայրաքաղաքը մեծցուց զարդարեց և անունը Նինոսէ գրաւ։ Ասոր պարսպին բարձրութիւնն էր հարիւր ունտչափ, իսկ հաստութիւնն այնչափ էր որ վրայէն իրեք կառք քովէ քով հանդիսաւ կրնային անցնիլ. հազար հինգ հարիւր առարակ ունէր, ամեն մէկը երկու հարիւր ունտչափ բարձր։

3 Նինոս Ասիոյ մէծ մասը նուանեց։ Միայն Բակտրիոյ մայրաքաղաքը մնացեր էր որ ամուս պարիսպներովն ու բազմաթիւ զօրքովը գէմ կը կենար։ Երկար ատեն ան քաղաքը պաշտած կեցաւ Նինոս, բայց չկրցաւ առնուլ. ետքը իր Մեմնոն զօրքավարին կնոջը Շամիրամայ խոր-

4 Բել ինչպէս մեծցուց իր աէրութիւնը։

5 Բելայ ո՞լ յաջորդեց. — Նինոսէի վրայ ի՞նչ դիտելիք կայ։

6 Նինոս ի՞նչ երկիրներու ափեց. — Բակտրիոյ մայրաքաղաքը ի՞նչպէս առաւ։

Հրդովը տիրեց անոր : Նինոս Շամփրամայ խելքին ու կտրձութեանը հաւնելով վրան աչք ձըդէց , ու Մեմնան Նինոսի սպառնալիքներէն վախցած ինքզինքը սպաննեց . Նինոս Շամփրամն իրեն կին առաւ և անկեց որդի մը ունեցաւ որուն անունը գրաւ Նինուաս :

4 Շամփրամայ վրայ շատ զարմանալի առասպելներ կը սպառմուին . օրինակի համար՝ Դիոդորոս Սիկիլիացին կը սպառմէ թէ Շամփրամը ծնանելուն պէս՝ անապատ տեղ ժայրեռու մէջ ձգեր են զինքը , և հոն աղաւնիներ բոյն դրած ըլլալով՝ զինքը զարմանալի կերպով մնաւցեր են . ոմանք տաքցընելու համար իրենց թեերովը վըրան կը դոցեն եղեր , ուրիշները կը սպասեն ու հովիւները կաթ կթելէն ետքը կ'երթան իրենց կտուցովը կաթ կը բերեն ու կաթիլ կաթիլ տըզուն բերանը կը լեցընեն եղեր : Բայց երբոր Շամփրամ մէկ տարեկան կ'ըլլայ , ան ատեն ալ կ'երթան աղաւնիները իրեն պանրի կասրուանք կը բերեն եղեր : Հովիւները կասկած առնելով աղաւնիներուն ետելէն կ'իյնան ու վերջապէս տղան կը գտնեն . ու գեղեցկութեանը վրայ զարմացած կը տանին թագաւորական հովուասպետին ընծայ կուասն , որ իր ազգկանը պէս զինքը կը մեծցընէ և անունը Շամփրամ կը գնէ որ ասորերէն Առանքէր կը նշանակէ կ'ըսէն :

---

5 Շամփրամայ պղտիկութեանը վրայ ի՞նչ կը սպառմէ Դիոդորոս Սիկիլիացին :

1 Յամիրամ Նինոսի հետ կարգուելէն և ոքը  
օր մը կը խնդրէ Նինոսէն որ հինգ օր տէրու-  
թիւնը իրեն յանձնէ, ան հինգ օրուան մէջ Յա-  
միրամ Նինոսը մեռցընէլ կուտայ, և որովհետեւ  
Նինուաս որդին պղտիկ է եղեր՝ ինքը տեղը կը  
թագաւորէ (2128):

2 Յամիրամ իր տէրութիւնը ընդարձակեց,  
և տիրած ազգերը հանգարաւ պահելու համար  
զանոնք քաղաքներ ու բերդեր շինելու աշխատ-  
ցուց: Իր անունը անմահացընէլ ուղելով նաև  
հրաշալի չենքերով Բարելոնը զարդարեց: Ան-  
կեց եաւ իր ընդարձակ տէրութիւնը անձամբ  
ոլտանեցաւ՝ բարեկարգեց ու ժողովրդեանը օդ-  
տակար գործքեր ըրաւ: Ուր որ կը քալէր մե-  
ծագործութեանը և հանձարոյն նշանները կը  
թողուր, հասարակաց ճամբաններ բանալ տուտւ-  
ձորեր լեցուց, լեռներ ծակեց, ճահիճներ ցամ-  
քեցուց ու ջրմուղներ շինեց:

3 Կառավարութեանը կերպն ալ այնպէս էր  
որ երեւալուն պէս ամէն խռովութիւն կը դադ-  
բէր: Յօր մը մազերը շտկելու զարդարուելու ա-  
տենն իմացուցին որ քաղաքին մէջ խռովութիւն  
կայ, մէկէն անանկ խառնափնդոր մազերով դը-  
նաց խաղաղեցուց: և ասոր յիշատակ արձան

4 Յամիրամ ի՞նչ հնարքով թագաւորեց:

5 Տէրութիւնը ի՞նչպէս ընդարձակեց:

6 Յամիրամայ կառավարութեան կերպն ի՞նչ-  
պէս էր:

մը կանգնեցին իրեն ան երեցած կերպարանքովը։  
1 Յամիրամ լսէլով մեր Արա նահապետին  
գեղշցկութիւնը՝ ուզեց հետը կարգուիլ. եր-  
բոր յանձն չառաւ Արա, պատերազմի ելաւ վը-  
րան Յամիրամ, ան պատերազմին մեջ քաջու-  
թեամբ ընկաւ մեռաւ Արա, և Յամիրամ մուաւ  
Հայաստան, Բաղնունեաց կամ Վանայ ծովուն  
քով փառաւոր քաղաք մը շինել տուաւ և ա-  
նունը դրաւ Յամիրամակերա։

2 Ետքը ուզեց Հնդկաստան ալ երթալ, գը-  
նաց Խնդոս գետէն ալ լաստերով անդին ան-  
ցաւ. բայց զօրքը կորսնցընելով ստիպուեցաւ  
ետ դառնալու։ Իր որդին՝ Նինուաս ապստամ-  
բեցաւ մօրմէն ու թագաւորութիւնը ձեռքէն  
տուաւ (2080). Յամիրամ բերդ մը քաշուեցաւ  
ու հօն կեցաւ ինչուան մահը։ Ետքերը ձայն  
հանեցին թէ աստուածները զինքը աղաւնի  
գարձուցեր են, ու սկսան զինքը իբրև աստուա-  
ծուհի պաշտել։ Իսկ ոմանք կ'ըսէն թէ Նինուաս  
զինքը սպաննեց։

3 Նինուաս երեսունըութը տարի թագաւո-  
րեց, բայց վրան յիշատակի արժանի դործք մը  
չպատմուիր. աս միայն ստոյգ է որ անհոգու-

1 Հայաստանի ինչպէս տիրեց Յամիրամ։

2 Յամիրամ ինչպէս Հնդկաստան գնաց. — Ի-  
րեն ով յաջորդեց. — Ինչպէս մեռաւ Յա-  
միրամ։

3 Նինուաս ինչպէս ըրաւ թագաւորութիւնը։

թեամբ պալատը նոռած կ'ուտէր կը իմէր ու  
մօրմէն ժառանգած հարստութիւնը կը վատ.  
նէր։ իր յաջորդներն ալ իր թուլամորթու.  
թեամնը հետեւցան։

4 Ասոնց մէկուն առենը Սեսոստր Եղիոսաց.  
ոց թագաւորը Ասից տիրապետելով Ասորես.  
տանի թագաւորութիւնն ալ նուտճեց, բայց  
Սեսոստրի մահուընէ ետքը երրոր մէկալազգե.  
րը ազատութիւննին ձեռք ձգեցին, Ասորեստա.  
նի ալ նորէն Շամիրամոյ ցեղէն թագաւորներ  
տիրեցին։

5 Աս թագաւորաց վերջինը Բեղոքո՞ հեռ  
մէկտեղ թագաւորեցուց իր Ատովաս աղջիկը  
որ Շամիրամ Բ., ալ կ'ըսուի (1550)։ Ատովաս  
հօրը մեռնելէն ետքն ալ ասսուերկու տարի  
թագաւորեց. բայց ետքը Բաղատուաէս հազա.  
րապետը դլուխ քաշելով անիկայ թագաւորու.  
թենէ ձգեց ու ինքը տեղը նստաւ (1525)։

5 Բաղատուաէսի ու իր յաջորդացը թագաւո.  
րութեան առենը Ասորեստանեայց իշխանու.  
թեան առեն եղած ազգերը հետզհետէ սկսան  
դլուխ քաշել։

- 
- 4 Ան առենները ո՞ր աշխարհակալը տիրեց Ասո.  
րեստանի։
  - 2 Շամիրամոյ ցեղէն վերջին թագաւոր ո՞վ ե.  
ղաւ։
  - 3 Բաղատուաէսի առեն ի՞նչ պատահեցաւ։

1 Աարդանապաղ որ Աասրեստանեայց առաջին թագաւորաց ցեղին վերջինն է, իր նախորդներեն աւելի զեղծ ու կնամարդի եղաւ։ Պալատէն գուրս չեր ելլէր. կը նստէր կտնանց հետըոք կը մանէր, անոնց պէս կը զարդարուէր, ու բոլոր օրը կերուխումով կ'անցընէր։ Առանց գիտնալու թէ Աատուած իրեն ինչ մահ սահմաներ էր՝ ինքն իրեն համար ասանկ ատապանադիր մը շնուց թէ ինչ որ կերայ, խմեցի, վատնեցի՝ հսս քովս մնացին. մնացած ամէն բանս թողուցի, ատապանադիր մը որ, ինչպէս կ'ըսէ Արիստատէլ, աւելի խոզու կը վայելէ քան թէ մարդու։ Աարդանապաղ զուարձութեան համար մէկ օրուան մէջ Կիլիկիա, Անքիալոս ու Տարսոն քաղաքները չինել տուաւ կ'ըսէն։ Հան արձան մը կանգնեցին իրեն կաքաւող մարդու ձեռվ, ու տակը իր ատապանադրին նման արձանադիր մը դրին. Կեր, արք և զրօսիր, զի ամենայն ոչ ինչ է։

2 Օր մը Վարբակէս Մարաց նախարարը տեսնելով Աարդանապաղը կանանց հետ նստած (785), բարկացաւ, գնաց մեր Պարոյը նոհապետին ու Բարելոնի Բեղեսիս իշխանին հետ մէկ եղած Աարդանապաղին վրայ պատերազմի ելաւ։ Պատերազմը շատ տարի քշեց, և Աարդանապաղ առջի բերան յաղթող եղաւ. բայց ետքը Բակ-

1 Աարդանապաղ ինչպէս ըրաւ թագաւորութիւնը։

2 Աարդանապաղին վերջն ինպէս եղաւ։

տրիացւոց օգնութեամբը զօրացան մէկալնոնք, քչեցին Սարդանապաղը ու Նինուէի մէջ պաշարեցին։ Իրեք տարի քաղաքը չկրցան առնուլ. Տիգրիս գետը բարձրացաւ, պտրսպին ևէծ կտորը փլուց, զօրքն ալ անկեց ներո թափեցան։ Սարդանապաղ վախնալով որ թշնամեաց ձեռքը չկյնայ՝ իր պալատին չորս կողմը կրակ ձգել տուաւ ու կնիկներովը, ծառաներովն ու դանձերովը մէկաեղ այրեցաւ։

1 Վարբակէս, Պարոյրին փոխարէն թագ ու դաւազան խրկեց որ ինքն ալ անկեց վերջը Հայոց թագաւոր կոչուի, Բեզեսիսը Սարդանապաղին տեղը Բարելոնի վրայ թագաւոր գրաւ, ինքն ալ Սարաց վրայ թագաւորեց։

2 Բայց Ասորեստաննեալք գեռ իրենց տուանձին թագաւորներ ունէին։ Փուա, որ Սարդանապաղ Բ, ալ կ'ըսուի (768), ջանաց ապըստամբած գաւանները նուաճնել. Ասորւոց երկիրն մտաւ ու ինչուան Այրանան լեռը մօտեցաւ։ Իսրայէլի Մանայեմ թագաւորը անոր հընազանդեցաւ ու հազար տաղանդ տուաւ որ իշեն օգնէ։ Յովանու քարոզութենէն բոլոր ժողովրդովը ապաշխարող Նինուէի թագաւորը աս էր կ'ըսէն։

1 Վարբակէս ի՞նչողէս բաժնեց Սարդանապաղին աէրութիւնը։

2 Ասորեստաննեայց տէրութիւնը ի՞նչ վիճակի մէջ էր։ — Փուային վրայ ի՞նչ կը պատմուի։ — Ի՞նչ մասնաւոր կարծիք կոյ վրան։

1 Փուայի որդին Թագղաթփաղասար՝ Խորացէլի թագաւորութեան խռոված ժամանակը գնաց անոր գաւառոներուն տիրեց ու բնակիչքը գերի տարաւ (758): Աքաղ, Յուղայի թագաւորը, Դամասկոսի ու Խորայէլի թագաւորներէն նեղութիւն քաշելով Թագղաթփաղասարէն օգնութիւն ուղեց, ան ալ գնաց Դամասկոս մտաւ, մայրագաղաքին տիրեց ու բնակիչքը գերի տարաւ: Անկեց Խորայէլի թագաւորութիւնը անցաւ, երկիրը աւրըշտըկեց, ու Փակէ թագաւորը իրեն հարկատու ըրաւ, Աքաղէն ալ չափէ գուրս տուրբ առաւ:

2 Թագղաթփաղասարին որդին ու յաջորդը Սաղմանասար՝ աւելի ալ ընդարձակեց տէրութիւնը: Խորայէլացւոց թագաւորը երբոր տարեկան հարկը չուղեց առև՝ Սաղմանասար եկաւ Հրէաստան մտաւ: Նոյն միջոցին Փիւնիկէի ծովեզերեայ քաղաքներէն շատն ալ պաշարեց առաւ՝ բայց Տիւրոսի չկրցաւ յաղթէլ, հինգ տարի առջեց կենալէն եարը ստիպուեցաւ պաշարումը վերցընել: Սամարիա քաղաքն առաւ ու կործանեց և Խորայէլացիքը Միջագետք տարաւ, անոնց մէջ էր նաև Տորիթ (728): Խորայէլացւոց երկիրը Բարելոնէն և տէրութեանը ուրիշ գաւառներէն դաղթականներ խրկեց: Սաղմանասար ուղեց որ Աքաղին վրայ դրած

1 Թագղաթփաղասար ի՞նչ արշաւանք ըրաւ:

2 Սաղմանասար ի՞նչ ըրաւ:

հարկը Եղեկիա թագաւորն ալ տայ, բայց Եղեկիա չուռաւ ու Եգիպտացւոց թագաւորին հետ բարեկամութիւն ըրաւ. Սազմանտուր էր, բոր Հրեաստանի վրայ պատերազմի երթալու կը պատրաստուէր՝ հիւանդացաւ ու մեռաւ:

1 Սենեքերիմ Սազմանասարայ որդին աթու ոք նսաելուն պէս Եղեկիայէն հարկը ուզեց, երբոր անիկայ նորէն չուզեց տալ՝ սկսաւ պատերազմի պատրաստութիւն տեսնել: Եղեկիա Երուսաղեմը ամրացուց ու իրեն օգնութիւն ուզեց Ելթովացւոց Թարակ թագաւորէն՝ որ ան առենը Եգիպտոսի ալ կ'իշխնէր: Սենեքերիմ Թարակին վրայ դնաց, յաթեց, Սոորին Եգիպտոսը աւրըշտըկեց ու Պեղուսին քաղաքը պաշարեց: Բայց եաքը վախնալով որ ետեւն թշնամիք ճամբան չդոցեն՝ դնաց Երուսաղեմը պաշարեց: Եղեկիա ամեն կողմէն յոյզը կտրած՝ Աստուծոյ ապաւինեցաւ. և մէկ դիչերուան մէջ հրեշտակը Սենեքերիմայ զօրքէն հարիւր ութսուն և հինգ հազար հօգի ջարգեց, առաւօտը խաղք եղած մնացած քիչ զօրքով և դարձաւ:

2 Աս կոտորածին վրայ իր տէրութեան դաւաներէն շատն ալ գլուխ քաշեցին: Սենեքե-

1 Սենեքերիմ ի՞նչ պատերազմներ ըրաւ: — Երուսաղեմի պաշարումը ի՞նչ վերջ ունեցաւ:

2 Սենեքերիմ Հրեաստանէն դասնալէն եաքը ի՞նչ ըրաւ:

րիմ որտին ցաւեն կատղած սկսաւ իր աւերութեան մէջի Խօրայէլացիները սպաննել: Անով դոհ չեղաւ, իրեններուն դէմ ալ սկսաւ անդըթանալ, այնպես որ իր երկու մ.ծ որդիքը Ադրամելէք և Անհասար զինքը սպաննեցին ու Հայաստան փախան, և մեր Պարոյր թագաւորը զիրենք սիրով ընդունեցաւ:

4 Աենեքերիմոյ տէղը Ասորեստանեայք անոր պղտիկ որդին Ասորդանը թագաւորեցուցին: Ասորդան գնաց Բարելոնի տիրեց (680), ու Երկիրը Նինուէի թագաւորութեան հետ միտցուց: Եօթք տարի ետքը Հրէաստան մտաւ ու Մանասէ թագաւորը գերի տարաւ:

5 Իրեն յաջորդեց Ատւագոքին կամ Նարուքոյոնոսոր Ա (668). ասոր ալ թագաւորութեան առջի տարիները բաները յաջողեցան: Փրաւորա որ Մարաց Դիտվկ թագաւորին որդին ու յաջորդն էր, Պարսից ու քովի ազգերուն տիրելէն ետքը՝ ուզեց Ասորեստանի ալ տիրել, դէմն Էլաւ Նարուքոյոնոսոր Ա, զօրքը ջարդեց, զինքն ալ պատերազմի մէջ իր ձեռքովը սպաննեց:

6 Աս յաղթութեամբ հպարտացած Նարուքոյոնոսոր՝ ուզեց Հրէաստանի ալ տիրել ու

1 Աենեքերիմին ո՞վ յաջորդեց:

2 Ասորդանին յաջորդ ո՞վ եղաւ ու ինչ ըրաւ:

3 Նարուքոյոնոսոր ի՞նչ տրշաւանք ըրաւ: — Հողովեանէս ինչողէս յաղթուեցաւ:

շատ զօրքով Հողոփեռները վրան խրկեց։ Առաւ Հողոփեռները Հրեաստան ու Բետիղուաքաղաքը պաշարեցաւ, բոլոր զօրքն ալ ցրուեցան։ Առանք Կիաքսար, Փրաւորանի որդին՝ հօրը վրեժը առնելու համար շատ զօրքով Նարուքոդունուրայ վրան վազեց ու Հողոփեռնեսի ցրուած զօրքին հանգիպէլով մէծ ջարդ տուաւ անոնց։

1 Նարուքոդոնուրին յաջորդեց որդին Ասրակոս կամ Քինալադան (647)։ Աս կնամորդի թագաւորին առենը Ակիւթացիք սկսան Ասրեստանը աւրըշտելել, մէկալ ազգերն ալ գըլուխ վէրցընել։ Նարուպազսար Բարելոնի իւնանը ապստամբեցաւ, Մարտց հետ միացաւ ու Ասրակոսը Նինուէի մէջ պաշարեց։ Ասրակոս ազատութեան ճար չդանելով կինն ու որդիքը ապանեց, պալատին ալ կրակ տուաւ, մէկտեղ այրեցաւ։ Առաւ Նինուէն Նարուպազսար ու հիմնայատակ կործանեց, ինչպէս որ Յովիսան մարդարեացեր էր։ Նինուէի ու Բարելոնի տէրութիւնը իրարու հետ միացուց ու մթուը Բարելոն փոխադրեց։

---

1 Նարուքոդոնուրին ով յաջորդեց։ — Ասրեստանեայց թագաւորութիւնը ի՞նչպէս վէրջացաւ։

---

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ԲԱՐԵԼԱՑԻՈՑ



Ներշան. — Բեղեմ. — Նաբառար. — Նաբառացար. — Նաբառագունացար. — Խըմառակաչ. — Նետշանար. — Լոբեռացառ. — Լոբինիս իւմ Բառապատճ. — Բաբելոն. — Պարիսոնելը. — Կամարչ. — Բելայ մէհանը. — Կախաղանառ բարագանը. — Բաբելոնի բերք:

1 **Սերբովթ**, Վուշայ որդին, Ասիոյ մէջ առաջին թագաւորութիւնը հասատեր և Բաբելոնի աշապակին աւերակներուն վթայ Բաբելոն քաղաքը չինեց (2640):

2 **Ներբովթին յաջորդաց ատենը Արաբացիք**



1 Բաբելոնցւոց աւերութիւնը ի՞նչպէս սկսաւ:

2 **Ներբովթին յաջորդաց ատենը ի՞նչ պատահեցաւ:**

Բարելոնի ախրեցին ու Երկիրը այլ և այլ իշխանութիւններ բաժնեցին (2424): Երկու հարիւր տարիէն ետքը Ասորեստանի թագաւորները տիրեցին (2229) Բարելոնի, որ Սարդանապաղին առենը իրենց ձեռքն էր. բայց երբոր Վարբակէս Մարաց նախարարը Սարդանապաղին ձեռքէն Նինուէն առաւ ու Մարաց վրայ թագաւորեց, իւղերիս Բարելոնի իշխանն ալ Բարելացւոց վրայ թագաւորեց (770). անօր յաջորդեց որդին Նարոնասար որ Բարելացւոց առաջին թագաւորն ըստւեցաւ:

1 Նարոնասար աստեղաբաշխութիւնը ծաղկեցընելու շատ ջանք ընելուն համար՝ թագաւորած ժամանակէն սկսան աստեղաբաշխը նոր թուական համբել ժամանակադրատկան բաներու մէջ, որ ըստւեցաւ թագավորին Նարոնասարի:

2 Նարոնասարէն ետքը ինչուան Նարուպաղստար շատ թագաւորներ նստան, բայց վրանին գիտնալու բան մը չկայ:

3 Նարուպաղստար Մարաց Կիաբսար թագաւորին հետ միացաւ, Նինուէն առաւ Սարակոսին ձեռքէն ու Նինուէի թագաւորութիւնը Բարելոնի թագաւորութեան հետ միացուց: Բայց քիչ ատենէն ինքն ալ Եղիպատացւոց Նե-

1 Նարոնասար ի՞նչ կողմանէ անուանի է:

2 Նարոնասարին ո՞վ յաջորդեց:

3 Նարուպաղստար ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը:

քաւով թագաւորեն յաղթուեցաւ։ Նոյն միջոցին Ասորիք ու Հրեայք որ իր իշխանութեան տակն էին գլուխ քաշեցին, և Նաբուպաղապար ինքը ծեր ըլլալուն՝ իր որդին Նաբուքոդոնոսոր կամ Նաբուպաղապար երկրորդը խրկեց որ զանոնիք նուաճէ։

1 Նաբուքոդոնոսոր Ասորւոց վրայ դնաց ու Եղիպտացւոց Նեքաւով թագաւորին յաղթելով Ասորւոց Երկրին տիրեց (605): Յուդայի թագաւորը պատժելու համար որ Նեքաւովի հետ քաշնակցութիւն ըրեր էր՝ Հրեաստանը նուաճեց ու Յովակիմ թագաւորը դերի բռնեց. բայց վրան տուրք դնելսվ զինքը ազատ թողաց, տաճարին գանձը կողոպտեց ու շատ Հըրեայ հեաը Բարելոնի տարաւ, որտեղ մէջ էր նաև Դանիէլ մարգարեն։ Ետք Երբոր Յովակիմը ապստամբեցաւ, Նաբուքոդոնոսոր գնաց Երուսաղէմը պաշարեց ու Յովակիմը բռնեց մեռուց։ Ետք անոր որդին Յեքոնիա Երբոր նորեն ապստամբեցաւ, Նաբուքոդոնոսոր եկաւ բռնեց զինքը տեղով Բարելոն գերի տարաւ, ու տեղը Աեգեկիան թագաւորեցուց։ Աեգեկիան ալ Երբոր Եղիպտացւոց թագաւորին գիմեց՝ եկաւ Նաբուքոդոնոսոր Աեգեկիային աշքերը փորել տուաւ ու Յուդայի թագաւորութիւնը բոլորովին վերցուց։

—

1 Նաբուքոդոնոսոր ինչ յաղթութիւններ ըրաւ։

1 Այս յաղթութիւններէն ետքը ոսկիեւ արածան մը թափել տուաւ Նաբուքոդոնոսոր ու հրաման հանեց սր ամենքը անոր երկրագութիւն ընեն. իրեք խարայէլացի կտրիճ երիտասարդներ յանձն չառին ու հրաշքով առանց այրելու հնոցէն դուրս ելան:

2 Ետքը Տիւրոսի վրայ գնաց Նաբուքոդոնոսոր, տասուիրեք տարի պաշարեց ու առաւ: մէջի բնակիչքը տեսնելով որ Տօր չկայ՝ քաղաքնին պիտի առնուի, բոլոր հարստութիւնին առած քովի կղզիններէն մէկը գնացին ու հոն ու ըիշ քաղաք մը շինեցին Տիւրոս անունով, որ քիչ ատենի մէջ փառքովն ու մեծութեամբը առջինին յիշատակը մոռցընել տուաւ:

3 Նաբուքոդոնոսոր նոյն միջոցին նուաճած ըլլալով նաև Ամոնացիքը, Մովարացիքն ու Եղովմայեցիքը՝ Եղիսկտոսի վրայ դարձուց զօրքը. բոլոր երկրին տիրեց, ու ամեն քալած տեղերը իր անդթութեան յիշատակները թողլով անբաւ հարստութեամբ դարձաւ նաբելոն, ու սկսաւ իր մայրաքաղաքը զարդարել:

4 Աս յաղթութեանց վրայ հպարտացած

1 Յաղթութիւններէն ետքը ի՞նչ ըրաւ Նաբուքոդոնոսոր:

2 Տիւրոսի ի՞նչպէս տիրեց:

3 Նաբուքոդոնոսոր ուրիշ ի՞նչ ազգերու տիրեց:

4 Իր հպարտութեանը համար ի՞նչպէս պատժուեցաւ,

Երբոր ինքզինքը երջանկութեան ծայրը հասած  
կը կարծէր, ան մեծ ծառին ահաւոր տեսիլքը  
տեսաւ որ Դանիէլ մեկնեց իրեն։ Մարդկային  
ընկերութենէ վաղնտուած ու գաղտնի բնու-  
թիւն փոխուած, գնաց եօթը տարի անտառնե-  
րը դազաններու մէջ բնակեցաւ։ Երբոր անոր  
պատժոյն համար Աստուծոյ սահմանած ժամա-  
նակը լմընցաւ, Նարուքոդոնոսորայ իսէլքը գը-  
լուին եկաւ, գտրձաւ նորէն իշխանութիւնը  
ձեռքն առաւ ու տարի մըն ալ վայելեց։

4 Արդէն Նարուքոդոնոսորայ իսէլքը կորսըն-  
ցուցած ատենը որդին իլմարովդաք կտռավա-  
րեր եր աէրութիւնը, երբոր մեռաւ՝ բոլորովին  
տեղը անցաւ (562), բայց ըրած անդթութիւն-  
ներովը անանկ ատելի եղաւ ամենուն՝ որ թա-  
գաւորութեանը Երբորդ տարին զինքը սպան-  
նեցին։

5 Իրդին Կարեսորաքոս անգութ ու ախտա-  
լինքը սպաննողներուն գլխաւորը (559)։ Մա-  
րաց գէմ պատերազմ բացաւ։ Մարաց կիաք-  
սար թագաւորը Պարսից կիւրոս թագաւորէն  
օգնութիւն ուղեց։ Եկաւ կիւրոս յաղթեց  
Նեղասարոսին ու պատերազմի մէջ զարկաւ  
լինքը սպաննեց։

6 Որդին Կարեսորաքոս անգութ ու ախտա-

† Նարուքոդոնոսորայ յաջորդը ովկ եղաւ։

‡ Իլմարովդաքին ովկ յաջորդեց։

§ Նեղասարոսին յաջորդը ովկ եղաւ։

մոլ մարդ մը ըլլալով՝ ինը ամիս թագաւորելէն և աքը ընտանիքը զենքը մհուսւցին (555):

1 Տեղն անցաւ Նաբուքոգոնոսորայ թռոք Լաբինիա՝ որ սուրբ գրոց մէջ Բաղտասար կը կոչուի. և շատ պղափկ ըլլալուն համար իշխանութիւնը Նիտոկրիս անունով մօրը ձեռքն էր: Ասիկոյ տեսնելով որ Կիւրոս Ասիոյ ամեն կողմը կը ափրասկետէ, ուղեց կերպով մը առջևն տռնել և Լիւդացւոց կրեսոս թագաւորին հետ գաշնակցութիւն ըրաւ. Երբոր կրեսոս յաղթուած գերի ընկաւ, Կիւրոս եկաւ Բաբելոնը պաշտրեց: Նիտոկրիս Երկայն պաշտրման դիմանալու համար ամեն հարկաւոր պատրաստու. թիւն տեսաւ, քաղաքը ամրացուց ու քոան ապրուան համար պաշտր գիղեց: Տեսաւ Կիւրոս որ Բաբելոնը բռնութեամբ առնելու քաղաքը չէ. և որովհետեւ Եփրատ գետը քաղաքին մէջէն կ'անցնէր, քաղաքին բոլորափը շատ ջըրանցքներ բանալ առւաւ՝ որպէս զե քաղաքին մէջէն անցած կառը անկեց անցընելով գետը ցամքեցընէ և անկեց ներս մանեւ: Եւ Բաբելացւոց մեծ տօնի մը գիշեր որ բոլոր քաղաքը կերուխումով կ'անցընէին՝ պատրաստուեցաւ ներս մանելու:

2 Ան գիշերը Բաղտասար թագաւորին ալ սե-

1 Լաբեսորաքոսին ով յաջորդեց: — Բաբելոնին ինչպէս պաշտրուեցաւ:

2 Ի՞նչպէս առնուեցաւ Բաբելոն:

զանի վրայ ուրախացած՝ Երուսաղեմոյ տաճարին տմաններավը գինի խմելու տաենք տեսաւ որ ձեռք մը ելաւ պատին վրայ իրեք խորհրդաւոր գիր գրեց սարսափեցաւ թագաւորը. Դա նիշը եկաւ մեկնեց իրեն ան գրերուն իմաստն ու իմացուց թէ Քիչ ատենէն թագաւորութիւնդ ձեռքէդ պիտի առնեն ու ղքեղ ալ պիտի մեռցընեն: Կէս դիշերէն եաքը Կիւրոս գետին բերանը գարձուց ու գէտի ՚ի փորել առւած ջրանցքները քալեցուց. անանկ որ գետին քաղաքին մէջէն անցած կտորը բոլորովին ցամքեցաւ. և զօլքը նոյն ցամքած գետին համբէն ներս վաղեցին: Քաղաքացիք բոլոր գինովցած, քաղաքին մէջ գետին երկու քոմի պլղնձէ գըններն ալ գոցելու մոռցեր էին. քաղաքն ալ անանկ ընդարձակ էր որ թշնամիք քաղաքէն ներս մտեր էին ու գեռ մէջտեղի բնակիչներն ամենեւին չէին իմացած. ուստի զօրքը գիւրաւ ներս թափեցան, մեծ ջարդ ըրին ու թագաւորին տլապաննեցին: Ասանկով Բաբելացւոց թագաւորութիւնը վերցուեցաւ, ու Բաբելոն Կիւրոսի ընդարձակ տէրութեանը գաւառներէն մէջն եղաւ ( 538 ) :

1 Բաբելացւոց թագաւորութեան մայրաքաղաքը Բաբելոն՝ ընդարձակութեամբն ու հրաշակեստ շէնքերովին աշխարհիս ամենէն անուանի

—

1 Բաբելոն քաղաքին գիւրքն ու մեծութիւնը ինչպէս էր:

Քաղաքներէն մէկն էր։ Բնդարձակ գաշտի մը  
մէջ շինուած էր։ Ճեզ քառակուսի։ իւրաքան.  
շիւր կողմը հարիւր քսան ասպարէզ՝ այսինքն  
քսանըմէկ հաղար վեց հարիւր մեթր։ շրջա-  
պատն էր չորս հարիւր ուժօսուն ասպարէզ  
կամ ուժօսունըվեց հաղար չորս հարիւր մեթր։

1 Բոլոր շրջապատը հրաշալի պարսով մը  
պատած էր, պարսպին հաստութիւնը քսանը-  
վեց մեթր էր, և բարձրութիւնը հարիւր հինգ  
մեթր։ Տեսակ մը թրծած աղիւսով շինած էր՝  
որ չորցած առնելը քարէն պինդ կ'ըլլար, ա-  
զիւսնէրն ալ իրարու հետ կորով կողուցած  
էին։ Հարիւր գուռ ունէր չորս կողմը, ամէն  
մէկ կողմը քսանը հինգական գուռ՝ ամէնն ալ  
թափած ողջնածէ։ պարսպին գրսի զին ալ մեծ  
խօսմ մը կար, երկու կողմը աղիւսով պատ քա-  
շած։

2 Եփրատ գետը Բարելոնի մէջէն կ'անցնէր,  
անով քաղաքը երկու կը բաժնուէր. բոլոր ար-  
ները եսայարկ կամ քառայարկ էին ու ճա-  
կաննին գեղեցիկ զարդարած։ Տները քովէ  
քով իրարու կուած չէին, ամէն առւն ամարտ-  
նոցի պէս մշյմէկ պարակզի մէջ էր։

3 Գետին վրայ ձգուած կամուրջն ալ Բարե-  
լոնի երեւլի շէնքերէն մէկն էր, երկայնութիւնը

1 Պարիսպը ինչպէս էր։

2 Տները ինչպէս շինած էին։

3 Բարելոնի կամըջին վրայ ինչ դիտելիք կայ։

մէկ ասպարեզ, որ է հարիւր ութառուն մեթը, լայնութիւնը երեսուն ոտնաչափ՝ մեծամեծ կուժածոց քարերով շինած :

1 Կամբջին երկու ծայրը երկու հոյակապ պալատ կար որ գետին տակէն Լոնարայի թամբից գետին թշնչին պէս՝ մէկէն մէկալը երթալու համար ստորերկրեաց ճամբայ ունէին. մէկուն բոլորակիքը երեսուն ասպարեզ էր, մէկալինը վաթառուն, իրեք կարգ մէկմէկէ հեռու պատով պատաճ. պատերուն վրայ ալ կենդանեաց պատկերներ փորուած էին, ան պատկերներուն մէկուն մէջ Շամիլամ ձի հեծած՝ ընձառիւծ մը կը զարնէր նետով. Նինոս ալ առիւծ մը :

2 Աս պալատաներէն մէկն էր Բելայ քառանեկիւնի մէշեանը՝ ամէն մէկ կողմէն իրեք հարիւր վաթառուն մեթը. անոր մէծառեղը մէկ ասպարեզ կամ հարիւր ութառուն մեթը բարձրութեամբ ու լայնութեամբ աշտարակ մը կար. վրան ուրիշ աշտարակ մը, անոր վրայ ալ ուրիշ, ինչ շուան ութը կարգ, որով ամենուն բարձրութիւնը կ'ըլլար հազար չորս հարիւր քառասուն մեթը. Եղիպատոսի ամէն բուրգերէն բարձր. կ'ըսէն թէ բուն Բաբելոնի աշտարակը աս եղած ըլլայ. Անդուխներով վեր ինչուան ծայրը կ'ելլացուեր, և մէջը մեծամեծ կամարակապ ու սիւն նազարդ սինեակներ կային. Աշտարակին ծայրն

1 Կամբջին երկու ծայրը ինչ շէնքեր կային:

2 Պալատաներուն մէկուն մէջ ինչ կար:

ալ դիտանոց մը կար, ուսկից Բաբելացիք առաջարածխական զնուութիւններ կ'ընելին։ Աս մենքեանը ինչուան Պարսից Քահրբուս թագաւորին ժամանակը կար, որ յաղթուած ու անբաւգանձէ ելած՝ Յունաստանէ ետ դառնալու առենը գնաց բոլոր դանձերը կողոպտեց, մենքեանն ալ հիմնայատակ կործանեց։

1 Մէկալ պալատին մէջն էր հաջակաւոր Կանազանաւոր բարձրագուն կամ Շահիւան ուսրչեալ ըստածնին, որովհետեւ կը կարծուի որ Շամիրամ շինել տուած ըլլայ ան պարտէզը։ Ասոր ձեզ քառակուսի էր՝ կամարներու վրայ քարայատակ էր, քարին վրան եղեգով ու կորով ծեփած, անոր վրայ կրով երկու կարգ աղիւս շարած, որպէս զի վըրան լեցուցած հողին խոնաւութիւնը՝ շինուածքին ինաս ըընէ։ Մէջը անկած էր ոչ միայն ամեն տեսակ ծաղիկ ու տուեկ՝ հապանակ բարձր ու խորարմատ ծառեր։ Մէջ տեղը չըհան մը կար որ գետին ջրովը բոլոր պարտէզը կ'ոռոգէր, կամարներուն տակն ալ մեծամեծ գեղեցիկ ու պայծառ սրահներ էին։

2 Որովհետեւ Բաբելոն քիչ անձրև կուգոյ, անոր համար այլ և այլ ջրանցքներով արտերը դետին ջրովը կ'ոռոգէին։ Բաբելոնի մէջ ամենեւ

1 Կախաղանաւոր բուրաստանը ի՞նչ էր։

2 Բաբելոնի բերքերն ի՞նչ էին։

ւին թղենի, որթ և ձիթենի չկար. գլխաւոր  
բերքն էր ցորեն որ մշկին երկու հարիւր և ին-  
չուան իրեք հարիւր կը բերէր: Արմաւենի ալ  
շատ կար. Բարելացիք եղած արմաւին կէսը  
կ'ուտէին, կէսէն ալ Ամրաւօղի անունով տե-  
սակ մը օղի կը շնեին ու գինիի տեղ կը խմէին:



## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ԵԳԻՊՏԱՑԻ ՈՅՑ

ԳԼՈՒԽ Ա.

Եղիութեա . — Գլուխ բայց անմասնութը . — Առաջին  
բարեկարգութը . — Օրու թագավորութեա . — Բարեկարգութեա . —  
Առաջինութեա . — Առաջին . — Արեւիտ . — Արևաշունիք . —  
Աւետարը . — Իր դաստիարակութիւնը . — Իր առջին  
աշխարհականութիւնները . — Արշակունիք պարբառակա-  
նիւթիւնները . — Տէրաբեանը շնչառութիւնները . — Եր-  
ական պատճեանը . — Զըսանցները . — Արծ պա-  
տճեան . — Աւետարի հանը :

† **Եղիութառս ընդարձակ ձոր կամ հովիտ մըն-  
է . աս հովիտը մէկ ծայրեն մէկալը կ'ոռոգէ ։ Աւ-  
զաս մէծ գետը որ Ելմովակիոյ լեռներեն կ'իջնոյ .  
ու շատ ճիւղ բաժնուած Միջերկրական ծովը**

† **Եղիութառս ի՞նչ երկիր է :**

կը թափի: Եդիստոս խիստ քիչ անձրև կռւ-  
գոյ. իսկ Եթովպիա վեց ամիս գրեթէ միակերպ-  
տնով Նեղոս գետը սասախի կը բարձրանայ ու  
Եդիստոսի բոլոր հովիտը ջրով կը ծածկէ, ու  
եաքը անանկ ախղմ մը կը ձգէ որ Երկիրը անով  
շատ կը պարուրանայ: Աշնանոյին գիշերահա-  
ւասրի առենը Եգիստոս ընդարձակ ծով մը  
կը գառնայ, մէջը աեղ տեղ քաղաքներով ու գե-  
ղերով զարդարուած. իսկ ձմեռը բարերեր ու  
ծաղկազարդ գաշտի մը կը նմանի:

1 Եդիստոսի առջի բնակիչնեղաւ Նոյոյ որ-  
դին Քամ, Եաքը անոր որդիքը: Առջի ատենները  
Վերին Եդիստոս միայն կրնար բնակուիլ, մնա-  
ցած կառը ճահիճ էր. ան ալ երթալով մէկ  
կողմէն Նեղոսի ձգած աղմովը բարձրացաւ, մէ-  
կալ կողմանէ ալ բնակչաց ճարտարութէամբը  
բոլորովին ցամքեցաւ:

2 Ան ատենները Եդիստոս իրեք գլխաւոր մաս  
կը բաժնուէր, Վերին Եդիստոս կամ Թերայիդ  
որուն մայրաքաղաքներ Թերէ. Միջին Եդիստոս  
կամ Եզուանոսոս, այսինքն Եօթնանահանգ (ո-  
րովհետեւ Եօթը նահանգ կը բաժնուէր) որուն  
մայրաքաղաքներ Մեմիիս. Սաորին Եդիստոս  
որ Միջերկրական ծովուն եղեքը Պլինթինեայ  
ծոցին ինչուան արևելքան Աերբանիս լիճը կը

1 Եդիստոսի առջի բնակիչքը որո՞ք եղան:

2 Հին ատենը Եդիստոս քառի՞ կը բաժնուէր:

Վերին Եդիստոսի մայրաքաղաքը ո՞ւն էր:

առրածուեր . գլխաւոր քաղաքներն էին Հեղիս .  
արօլս կամ Արեգ քաղաք և Աղեքսանդրիա :

1 Ստորին Եղիպառոսի մէջ էր նաև Դելտանա .  
Հանգը , որ Եղիպառի երկու գլխաւոր ճիւղերուն  
և ծովուն մէջտեղի կտորն էր : Եւ Դելտա ը-  
սուելուն պատճառն ան է որ եռանկիւնումն ըւ-  
լուլով Յունաց Ճ (աէլլա) տառին նման էր :

2 Եղիպառոսի առաջին թագաւորն էղաւ Քա-  
մայ որդին Մեսարեմ (2126) , արտաքին պատմիւ-  
ներուն Մենէս ըսածը , որ Թերէ ու Մեմփիս  
քաղաքները շնչեց : Մենէս Եղիպառացւոց ա-  
րուեստ ու Տարտարութիւն ալ սորվեցուց , ո-  
րով շատ հարստացան . բայց անով պերճութեան  
ալ վարժեցան ու քիչ ատենի մէջ աւրուեցան :  
Մենէսի յաջորդներէն մէկը Արաբացւոց դէմ  
պատերազմի գնացած ատենը սաստիկ անօժու-  
թիւն ու ծարաւ քաշելով՝ անանկ փափռուկ մէծ-  
նալուն վայ շատ ցաւեցաւ , ու Թերէ քաղաքին  
մէհենին մէջ արձանադիր մը փորել տուաւ , ո-  
րով Մենէսի անունը կը նզովէր որ Եղիպառաց-  
ւոց փափկութիւն սորվեցուցեր է :

3 Մենէսէն ետքը Եղիպառոսի երկիրը այլ և այլ  
թագաւորութիւններ բաժնուեցաւ , ու ատմիւ-  
թը հարստաւթիւն կամ իշխանութիւն ձետ-  
ցաւ :

1 Դելտա ըսուած նահանգը ո՞ւր կ'իյնար :

2 Եղիպառացւոց առաջին թագաւորն ովլ է : —

ի՞նչ սորվեցուց Մենէս Եղիպառացւոց :

3 Մենէսէն ետքը ովլ տիրապետեց Եղիպառոսի :

1 Եղիպտասի տիրող օտար ազգաց մէջ առաջն եղան Եթովպացիք, և անոնցմէ առանը ըստ թագաւոր նստան։ Ասոնց վրայ տեղեկութիւն մը չկայ, և չդիտցուիր թէ Երբ վերջացաւ թագաւորութիւննին։

2 Եթովպացւոց ձեռքէն հազիւ թէ ազատեր էր Եղիպտաս, Արաբացի ու Փիւնիկէցի հովիւներ և կան տիրեցին և Ատորին և Միջին Եղիպտասի մէջ բնակեցան, ու Եղիպտացւոց լեզուովը Հիւսս ըստւեցան, որ Հովիւ թագաւորներ ըստէլ է։ Առո՞ք Մեմփիսը իրենց մայրաքաղաք ըրին, Հեղիսւովովս կամ Արեգ քաղաքը շնուցին ու մէջը Արեգական (որ իրենց գերագոյն աստուածն էր) փառաւոր մէհեան մը կանգնեցին։ Երկու հարիւր վաթուուն տարի ասո՞ք թագաւորէլէն ետքը Եղիպտասի մէկալ մասին թագաւորները միացան ու զիրենք հալտածեցին։

3 Առ Հովիւ թագաւորաց մէկուն ժամանակը (որ սուրբ գիրքը ընդհանուր Եղիպտասի թագաւորաց անունովը Փարաւոն կը կոչէ), Արահամ և Ասուս Եղիպտաս և կան (2289)։ Աւրիշի մը ատենն ալ Յովսէփ Պետափրէս դահճապետին

1 Օտար ազգաց մէջ Եղիպտասի տիրողները նախ որո՞նք եղան։

2 Եթովպացւոցմէ ետքը որո՞նք տիրեցին Եղիպտասի։

3 Արահամ ո՞ր թագաւորին ատենը դնաց Եղիպտաս։ — Յովսէփ որո՞նք ատենն էր։

ծախոււելով ետքը պատառոյ հասաւ, ու Խարայէ, լացիները Տանայիս երկիրը Գիեսեմ ըսուած ակզը բնակեցուց (2097):

4 Հովիւ թագաւորներէն ետքը Եղիպտոսի թագաւորներուն մէջ անուանի է Բուսիրիս, որ Թէքէ քաղաքը շատ մեծ ցուց, ու բարձր պարը. պալ պատեց, և ան պարիսպը հարիւր գուռ ու նէր. ամէն մէկ դռնէն մէկէն կրնար հանել տասը հազար զինուոր և երկու հարիւր կառք: Քաղաքին մէջ չորս մեհեան շինել տուաւ, անոնց ալ չորս կողմը ոսկիով, արծաթով, փղոսկրով ու պատառական քարերով պատած: Բայց ամէնէն հրաշալի չէնքը պալատն էր՝ այնչափ մեծ որ ստորագրութիւնը ընօղները կ'ըսեն թէ մէկ կառը միայն կրցեր են տեսնել, բայց բոլոր տեսածնին սքանչելի է եղեր, և մէջը աւելի զարմանալին էր կ'ըսեն հարիւր քսան սիւնի վրայ կեցած գեղեցկանկար վերնայարկ սրահը: Ասոնցմէ զատ կային Թէքէի մէջ ուրիշ փառաւոր չէնքեր, կոթողներ, արձաններ, որոնց աւերակները ինչուան հիմա կեցած են: Զարմանալի էր նաև Մեմնոնի արձանը, որ արեւ վրան զարկած ատենը անոյշ ձայներ կը հանէ կ'ըսէին: Ատրաբոն ալ լսեր է ան ձայնը, բայց կը տարակուսի որ արձանէն ըլլայ:

4 Հովիւ թագաւորներէն ետքը անուանի թագաւոր ով եղաւ: — Թէքէի մեծ ութիւնը օրչափ էր: — Ի՞նչ երեւելի չէնքեր կային մէջը: — Մեմնոնի արձանին վրայ ի՞նչ գիտելիք կայ:

1 Ոսիմանդ, Բուսիրիսի յաջորդներէն մէկը .  
շտա անուանի եղոււ հոյտկապ շէնքերովը : Ասոնց  
մէջ առելի հռչտկաւորն է պալատը, որուն մէջ  
ճարտարուեատ քանդակներով ու պատկերնե-  
րով Բակարիացւոց վրոյ ըրած յաղթութիւնը  
ձևացընել տուեր էր :

2 Պալատէն քիչ մը հեռու շինել տուեր էր  
տշխարհիս տռաջին գրատունը, որուն վրայ  
գրուած էր ԲԺՇԿԱՐԱՆ ՀԱԴԻՈՅ : Մեծութեամբն  
ու փառաւորութեամբը անկեց վար չէր մնար  
նաև Ոսիմանդի գերեզմանը . ասոր վրան մէկ  
կանգուն լոյյութեամբ սուկի շրջանակ կար, և  
շրջապատն էր իրեք հարիւր վաթօռւն և հինգ  
կանգուն, ան շրջանակին վրայ նշանած էին ա-  
րեւու ելլելն ու մանելը և ամիսները : Գերեզմա-  
նին չորս կողմը բռլոր Եգիպտասի տատաւածոց  
տրձանները կային, որոնց թագաւորը Ընծաներ  
կը նուիրէր, ցուցընելով որ բռլոր կենացը մէջ  
բարեպաշտ եղէր է ու մարդկանց բարեք ըրեր  
է : Ասոնցմէ զոտ ուրիշ հսկայաձև տրձան մըն  
ալ կար առ արձանադրովս . « Ես եմ Ոսիմանդ  
արքայից արքայ . ով որ կ'ու զէ ինծմէ առ անու-  
նը յափշտակել, թողնախ ըրած գործքերէս մէ-  
կուն մէջ ինծմէ վեր անցնի » :

1 Ոսիմանդ ի՞նչ շէնքեր շինեց :

2 Պրատանը վրայ ի՞նչ զիտելիք կայ : — ՊԵՐԵՂ-  
մանը ի՞նչպէս էր :

1 Ոսկմանդին յաջօրդեց Ռւկոր, որ Մեմփիսը շատ զարդարեց։ Երբոր Նեղոս գետը կը բարձրա, նար՝ բոլոր քաղաքը ջուր կը կոխէր։ ասոր Հար ընելու համար Ռւկոր քաղաքին չօրս գին ամուր թռւմբեր շինել տուաւ որ միանդամայն պարը։ ով տեղ ալ կը բռնէին, անոնց չորս կողմն ալ փոս փորել տուաւ ու մշջը ջրակ լեցուց, որով տևելի անտառիկ եղաւ քաղաքը։

2 Մերիս (2040), Թիբեի թագաւորներէն մեկը, շատ անուանի է փորել տուած լճին համար, որ իր անունով Մերիսեան լիճ կ'ըսուի։ Եւ անլիճը փորել տալուն պատճառը աս է։

3 Որովհետեւ, ինչպէս որ ըսինք, Եղիպատ անձրեւ չիգար, և անոր տեղը տմէն տարի Նեղոս գետը լեցուելով բոլոր երկիրը կ'ոռոգէ պաղարեր կ'ընէ, երբեմն առ ջուրը չկրնար բոլոր երկիրը ծածկել, երբեմն ալ խիստ շատ կ'ըլլոյ ու շափէ գուրս կը կոխէ, երկիրը, որով Եղիպատով բերքերաւն կնաս կ'ըլլոյ։ Դատ թագաւորնեւ մասձեր էին որ մեծ ջրաշեղջ մը շինեն ու օգոս առս ամսուն Նեղոսին սասանիկ բարձրացած ատենը ջուրը հոն լեցընեն, չորսութեան տարին ալ երբոր յունուտը ամսուն Նեղոսը ցամքի անկէց ջուր տան արաերուն։

4 Ոսկմանդին ովլ յաջօրդեց։ — Խեչ չէնքեր ըրաւ։

5 Մերիս թագաւորը ի՞նչ կողմանէ, անուանի է։

6 Մերիսեան լիճը ի՞նչ պատճառաւ փորեցին։

1 Առ օգտակար խորհուրդը ուղեց կատարել  
Մէրիս, և մշակելի երկիր չկորսընցընելու համար  
Այրիոյ մօտ աւազուտ անքեր երկրի մը մէջ ըն-  
դարձակ լիճ՝ մը սկսաւ փորել տալ, շրջապատը  
իրեք հազար վեց հարիւր ասպարեզ, այսինքն  
վաթունը հինգ հազարամեթը, և խորութիւնը  
կէս ասպարեզ, այսինքն իննասուն մեթը:

2 Որովէս զի եաքի եկողները իմանան թէ առ  
զորմանալի լիճը բնական չէ, հապա մարդիկ  
փորեր են ու մէկ թագաւորի տանն լընցեր է,  
Մէրիս լճին մէջ երկու հատ հարիւր ութառուն  
մեթը բարձրաւթեամբ բուրդ կանգնեց. ասոնց  
կէսը ջրին առկն էր կէսն աւ ջրէն վեր. ծայրեր-  
նին աւ մէյմէկ մարմարիսնէ արձան կար աթոսի  
վրայ նստած:

3 Առեն անցնելէն եաքը Արտացի կամ Փիւ-  
նիկեցի հովիւները նորէն Եգիպտասի տիրեցին  
(1615), և Ամենովիս ան առենի թագաւորը իր  
որդին ու ժողովրդեան մէկ մասը հետը առած՝  
գնաց Եթովպիտ քաշուեցաւ: Տասուիրեք տա-  
րիէն եաքը շատ զօրքով դարձաւ եկաւ, հովիւ-  
ներուն յաղթեց, կէս մը սպաննեց, մնացածներն  
աւ Եդիպտասին գուրս քշեց:

4 Ո՞ր փորուեցաւ Մէրիսնան լիճը, և մեծու-  
թիւնը որչոփ էր:

5 Կչին մէջ ինչ յիշատակ կանգնեց Մէրիս:

6 Ո՞ր թագաւորին առենը նորէն տիրեցին Արտ-  
ացիք Եգիպտասի:

4 Ամենովմիխափ որդին Սէսոստր որ Մեծն Հը-  
ռամուշ ալ կ'ըսուի, Եգիպտասի թագաւորաց  
մէջ ամենէն հաջակաւորն է: Հայրը Ամենովմիխ  
ուզելով որ իր որդին մեծ աշխարհական մը ըլլայ՝  
բոլոր Եգիպտասի մէջ նոյն օրը ծնած աղաքը  
ժողվեց որ հազար ութը հարիւրի չափ էին, և  
Սէսոստրի հետ մեծցուց: Աս աղաքը ամէն ակ-  
սակ չարքաշութեան, որսի ու զինուորական  
կրթութեանց վարժած մէյմէկ կարիք զօրավար-  
ներ եղան: Ամէնքը իրենց ընկերակից թագաւո-  
րին վրայ կը գողացին, ու անոր փառացը համար  
մեռնիլ աչք առած կը պատերազմէին: Թագա-  
ւոր մը չէ եղած որ Սէսոստրի ողէս հաւատա-  
քիմ իշխաններ ու քաջ զօրավարներ ունենայ:

5 Դեռ տարիքը չտառած՝ Սէսոստր իր սննդա-  
կից ընկերներովը գնաց Արարիտ նուաճեց, որ  
ինչուան ան ատենը աննուաճելի կը կարծուէր:  
Անկեց գարձաւ գէտ՝ ի արևմուտք ու մէկէն լի-  
քիոյ ալ տիրեց: Աս յաղթութիւններովը սիրտ  
առաւ Սէսոստր, ու հօրը մեռնելէն ետքը միաքը  
գրաւ որ բոլոր աշխարհիս տիրէ:

6 Պատերազմի չսկսած նայեցաւ Սէսոստր որ  
եր հպատակաց սիրտը շահի: Ոմանց ստակ կը  
բաժնէր, ոմանց երկիր, ուրիշներուն պատիժ-

1 Ի՞նչ գիտելիք կայ Սէսոստրի վրայ:

2 Առաջին արշաւանքը գէտ՝ ի ուրը ըրաւ Սէսոստր:

3 Մեծ արշաւանքէն առաջ ինչ պատրաստօւ-  
թիւն տեսաւ:

ները ներեց, պարտքի համար բանտ գրուած  
մարդիկը աղասեց։ Եղիպտոսը երեսունըվեց  
նահանգ կուսակալութիւն բաժնեց, ու  
մէյմէկ հաւատարիմ կուսակալներու յանձնեց։

1 Առ կերպով տէրութիւնը կարգաւորելէն  
ետքը՝ վեց հարիւր հազար հետևակով, քսանը-  
չորս հազար ձիաւորով ու քսանըեօթը հազար  
սպառազէն կառքով բանակ մը պատրաստեց, և  
անոնց զօրագլուխ գրաւ իր սննդակիցքը, որոնց  
քաջութիւնն ու հաւատարմութիւնը առջի պա-  
տերազմներուն մէջ փորձեր էր։

2 Այսպիսի պատրաստութեամբ նախ գետ՝ ի  
հարաւոյին կողմը արշաւեց Աեսոսար, եթով-  
պացւոց յաղթեց ու տուրքի տեղ անոնցմէ ոսկ-  
նիազ, ոսկի ու փղոսկր առաւ։ Ետքը Կարմիր  
ծովուն վրայ չորս հարիւր նաւով տարմիզ մը  
հանեց որ բոլոր կղզիներուն ու ծովեղերքին  
տիրեցին ինչուան Հնդկաստան։

3 Խոկ ինքը ցամաքէն տռաջ երթալով բոլոր  
Ասիս տիրեց, անցաւ Հնդկաստան ու ինչուան  
Գանդէս գետէն անգին տիրեց, ուր ետքը Աղեք-  
սանդր ալչկրցաւ հասնիլ Ակիւթացիք, ինչուան  
Տանայիս գետին քովի բնակիչներն ալ հնազան-  
գեցան իրեն, Կապագովկիտ հարկատու եղոււ,

1 Աեսոսարի զօրքը որչափ էր։

2 Եթովպացւոց ինչպէս յաղթեց։ — Ի՞նչ  
տուրք առաւ անոնցմէ։

3 Ինչուան ուր տիրեց Աեսոսար։

մեր Փառնակ նահաղետին ալ յաղթեց և Հայաս-  
տանի աիրեց։ Աւը որ կը տիրեր՝ յաղթութեանը  
յիշտակ արձաններ կը թողուր՝ վրան դրած,  
Սէսսար Բագասոր Բագասորաց և բէր բէրան։ Եւ-  
րոպու ալ կ'ուզեր անցնիլ, բայց պաշար չունե-  
նալով ետ դարձու։

4 Ի՞նը տարուան մէջ այնչափ երկերներու աի-  
րելէն ետքը՝ անթիւ հարստութեամբ ու գուն-  
դագունդ գերիներով գարձու մտաւ Սէսսար  
Եղիպաոս։ Ան հարստութեան մէկ մասը տա-  
ճարներու նուիրեց, մէկ մասն ալ զօրացը բաժ-  
նեց, խաղաղութեան տաենն ալ օգտակար չէն-  
քերով Եղիպաոսը զարդարեց։

5 Նախ աստուածոց շնորհակալ ըլլալով՝ այլ  
և այլ քաղաքներու մէջ հարիւր հատ փառաւոր  
մէհեան կանգնել տուաւ, ամէն մէկուն մէջ ար-  
ձանագիր գնելով թէ Առանց ժողովրդեան վրայ  
ծանրանալու շինեցի տառնք, վասն զի ժողովրը.  
գեան ինսայելը իրեն պարծանք կը սեպէր, և ա-  
սանկ շենքերու՝ հետը բերած գերիները միայն  
կը գործածէր։

6 Եատ մը շինծու ըլուրներ ալ ձեւացուց ու  
բոլոր այգիները հան փսխագրել տուաւ, որ ա-  
ռաջ տափարակ դաշտի մէջ տնկած էին. վաճա-  
ր

1 Քանի տարի քչեց Սէսսարի արշաւանքը։

2 Ի՞նչ չէնքեր շինեց Սէսսար։

3 Վաճառականութիւնը դիւրացընելու համար  
ի՞նչ ըրաւ։

ռականութիւնը դիւրացընելու համար Նեղոսին էրկու կողմը ինչուան ծով այլ և այլ առուներ ալ բանալ տուաւ։ Անով աս օդուան ալ եղաւ որ առաջ թշնամիք Եգիպտասի մէկ ծայրէն ինչուան մէկալ ծայրը կառքերով ու ձիերով կ'արշաւէին, անկեց վերջը ալ չէին կրնար։

1 Եգիպտասի արեելեան կողմն ալ Արաբացւոց և Ասորւոց արշաւանքներէն ազատելու համար Պեղուսիոն քաղաքէն ինչուան Արեդ քաղաքը պարփակ մը շինել տուաւ որուն էրկայնութիւնն էր հազար հինգ հարիւր ասպարէզ, այսինքն էրկու հարիւր եօթանասուն բիւր մեթր։

2 Իր նուատորմղին յաղթութեանցը յիշատակ էղենափայտէ նաւ մը շինել տուաւ, մէջը արծաթով պատած, գուրսն ալ ոսկիով, ու թերէի ատճարին նուիրեց։ Երկու հատ ալ բուրդ կանդնեց, ամէն մէկը յիսունըսորս մեթր բարձր, և վրանին յաղթած ազգերուն անուններն ու անոնց վրայ դրած տուրքերը փորադրել տուաւ։ Մէմֆիս քաղաքը Հեփեստոսի տաճարին մէջ իշրէն ու իր թագուհւոյն արձանը կանգնել տուաւ միակտուր քարէ, բարձրութիւննին տասուիրէք մեթր։ իսկ որդւոցը արձաններուն բարձրութիւնը ինը մեթր էր։

1 Եգիպտասի արեելեան կողմը ի՞նչովէս ամրացուց։

2 Նուատորմղին յաղթութեանցը համար ի՞նչ յիշատակ թողուց։ — Քանի՞ հատ բուրդ շինեց։

։ Այստեղ մասքը մերնցուց Սեսոսար ու միայն անյատ մասասիրութեամբ, այլ նաև առվ որ յաղթած թագաւորացը հետ անվայել կերպով կը վորուեր: Յազթուած թագաւորները ամեն տարի կուգային տուրք ու ընծաներ կը բերէին իրեն. Սեսոսար ալ զիրենք սիրով ու պատուավ կ'ընդուներ, բայց երբոր քաղաք մը կամ մեհենի մը այցելութեան երթալու կ'ըլլար, ձիու աեզ ան թագաւորներէն չորսը իր կառքին կը լծէր: Որ մը աս լծուած թագաւորներէն մեկը կառքը քաշելու աաեն երեսը դէս ՚ի եաին գարձուցած՝ ուշագրաւթեամբ անիւին վրայ կը նայէր: Սեսոսար գարձաւ իրեն, ի՞նչ կ'ընկա, ըստ, ինչու քեզի չես նայիր թէ ով ես գուն: — Անուոյն վրայ կը մասձեմ աէր արքայ, ըստ խեղճ թագաւորը, որ ինչպէս անզագար շրջանով մը միշտ իր վրան կը գտանայ ու ամենեին աեզ մը չկենար, վարի կողմը վեր կ'ելլէ, վերի կողմը վար կ'իջնայ: Հասկըցաւ Սեսոսար թագաւորին միտքը, մասձեց որ իրաւցընէ անուոյն ովէս անցաւոր և դիւրափոխ են աշխարհիս մեծութիւնն ու յաջոզութիւնները, և թէ օր մը կրնայ անոնց վիճակը իր գլուխն ալ գալ: Անկեց վերջը ալ չուզեց ան կերպով կառք նստիլ, ու զամենքը պատուավ իրենց երկիրը գարձուց:

---

։ Սեսոսարի մեծ պակասութիւնը ո՞ն եղաւ: — Ի՞նչպէս խրառուեցաւ:

։ Այսպէս ամենայն յաջողութեամբ քառասունը ատարի թագաւորելէն եաքը տչքը կուրցաւ։ Զկրցաւ աշխարհիս տիրող Սկսոսարը առ թշուառութեանը համբերել. չուզեց նաև ուրիշ մարդկանց պէս մեանիլ, ու ինքվինքը մեռուց (1558)։

### ԳԼՈՒԽ Բ.

Փերն. — Ահանդիտ Բ. Կարդի ծովը կը խցուի. — Պրատիս. — Համադիսիս. — Քեզու. — Մեծ բարիչ. — Քեփչեն. — Միթեն. — Բայանդիտ. — Անիտ. — Արշամ. Երանցացաց. — Սաբա; Ենակացան. — Սեման. — Անիւսանանիտ. — Երիստան Բագանակ. — Բասիլ. — Փամբիտ. — Նետու. — Փամբանիւս։

։ Սկսոսարին յաջորդեց որդին Փերն, որ Հռամէս կամ Հռամեսէս ալ կ'ըսուի։ Ասիկայ ոչ հօրը խելքը ուներ և ոչ անոր իշխանաւոիրութիւնը. սկսաւ իսրայէլացիքը չարչարել ու չարչար ծառայեցընել, Սաորին Երիստոսի քաղաքներուն պարիսպները անսոնց շնուր տալ։ Անգամ մը Նեկոս գետը տասնըութը կանգուն



։ Քանի՛ տարի թագաւորեց Սկսոսոր. — Ի՞նչ պէս մեռաւ։  
։ Սկսոսարին ո՞վ յաջորդեց։

բարձրացեր Եր. Փերոն բարկացաւ, ու դեռ  
պատժել ուղելով մէջը նետ նետեց. բայց ետքը  
ինքը պատժուեցաւ, վասն զի Աստուած ալ  
զինքը կուրցուց: Իր թագաւորութիւնը քչեց  
վաթսունըվեց տարի:

1 Ամենովիխ որդին ու յաջորդը (1492), առ.  
ջի բերան չուղեց հրաման առև որ իօրայէլացիք  
Եղիպատոսէն ելլեն. բայց Մովսեսի ըրած հրաշք.  
ներէն ստիպուած՝ հրաման տուտւ որ երթան.  
Ետքը զիրենք արձըկելուն վրայ զղջացաւ, զո՞  
քով ետևնէն ընկաւ, ու Կարմիր ծովուն մէջի.  
րէններովը խղգուեցաւ:

2 Ամենովիխ ետքը ուրիշ շտաթաւոր.  
ներ եղան Եղիպատոս, բայց պատմութեանց մէջ  
անուննին ցիւուիր: Մէջերնէն մէկուն միայն ա.  
նունը կայ որ Եղիպատացիք կետեն կ'անուանէին  
և Յոյնք Պրոտեւս (1218): Ասիկայ Տրոյիոյ պա.  
տերազմին ժամանակակից էր, ուր երբոր Մէ.  
նեղաւոս իր Հեղինէ կինը Պարիսին ձեռքէն առ.  
նելու համար Եղիպատոս հանդիպեցաւ. Պրո.  
տեւս սիրով զինքը իր պալատը ընդունեցաւ:  
Պրոտեւս խելքը միոքը ոսկի գիղելու տուեր  
էր. անոր համար մեռնելու տաենը ամէն նա.  
խորդներէն աւելի ստակ ելաւ քովին:

3 Պրոտեւսին յաջորդեց Հռամփոխիս (1190):

4 Ամենովիխ Երկրորդին վրայ լոնց կը պատմուի:

2 Ամենովիխ յաջորդներուն մէջ որո՞ւն անու.  
նը կը յիշուի:

5 Պրոտեւսին ով յաջորդեց:

Եգիպտացւոց քուրմելը ասոր համար կ'ըսէին  
թէ ողջ ովզ դժոխք իջեր ու նորէն աշխարհք ե-  
կեր է :

1 Հռամփսինիսին յաջորդը՝ Ք. ոսպա ամենայն  
բանութեամբ սկսաւ կառավարել Եգիպտացիքը  
(1178): Թագաւորելուն ովէս մեծանները գո-  
յել առւաւ, ամէն տեսակ զոհերը գագրեցուց,  
և սկսաւ բոլոր Եգիպտացիքը հարաւստ՝ աղքատ  
հասարակաց շենքերու աշխատցընել. ումանք  
կ'երթային հեռու տեղուանք քար կը կարէին  
ու ինչուան նեղոս գետը քաշկըսաելով կը բե-  
րէին, ուրիշներն ալ նաւակներով ան քարերը  
գետէն կ'անցընեին ու Լիրիոյ մօտ լեռան մը  
վրայ կը հանէին: Ամէն իրեք ամիս աս աշխատա-  
ւորները կը փոխուեին ու տեղերնին հարիւր  
հազար հոգի նոր կ'ընտրուեին: Տասը տարի աշ-  
խատեցան միայն աս քարերը կը լու համար  
համբայ մը շինելու:

2 Քանին տարուան մէջ իրեն դերեզմանի հա-  
մար մէկ բուրդ մը շինել առւաւ, ու անունը ան-  
մահացընելու համար Ք. ոսպա գրաւ: Բուրդին  
ձեր քառակուսի եր. և ամէն մէկ ճակատը եր-  
կու հարիւր քառասուն մեթր լոյնութիւն ու  
հարիւր քառսուներով մեթր բարձրութիւն ու.

1 Հռամփսինիսին յաջորդը Ք. ոսպա ի՞նչուես կտ-  
ռավարեց Եգիպտացիները:

2 Ք. ոսպաի բուրդը ի՞նչ ձեւ ու ի՞նչ մեծութիւն  
ունէր:

նէր։ Բոլոր գրսի կողմը օրբատաշ կոկած քարե.  
բով պատաժ էր, ամենէն պղտիկ քարին երկայ.  
նութիւնը ինը մեթի էր։ Ճակատին մէկուն վրայ  
գրած էր թէ աշխատաւորաց համար որչափ սոխ,  
սխառոր և ընդեղէն գնացեր է։ Միայն առ կե.  
րակրին համար եղած ծախքն էր հազար վեց հա.  
րիւր արծաթ տաղանդ, որ կ'ընէ գրեթէ ինը  
միլիոն ֆռանք։ Ասկէց կրնայ իմացուիլ թէ ու.  
րիշ նիւթերուն համար որչափ ծախք եղած պի.  
տի ըլլայ։ Վէոպս յիսուն տարի թագաւորեց,  
և իրեն յաջորդեց եղբայրը Քեփրէն։

4 Քեփրէն (1128) ամենայն կերպով Եղբօրը  
հետևեցաւ։ Խնքն ալ անոր պէս ժողովուրդը  
չարչարելով բուրդ մը շինել տուաւ անոնց։  
Բայց իրենը եղբօրը շինել տուածին բարձրու.  
թեանը չհասաւ, տասուերկու մեթրի չափ ցած  
մնաց, անոր պէս ստորերկրեայ տեղուանք չու.  
նի, ու չորս կողմը փառ փորած չէ։ Երկուքն ալ  
երեսունուերկու մեթր բարձրութեամբ ըլլակ.  
ներու վրայ շինուած էին։ Մեռաւ Քեփրէն յի.  
սունըլեց տարի թագաւորելէն եաքը։

5 Առ երկու ամբարիշտ թագաւորները հա.  
րիւր տարիէն աւելի Եդիալացիքը կեղեքեցին,  
ու չարչար աշխատութեամբ հազարաւոր  
մարդ մեռուցին, և վախճաննին ան էր միայն որ

4 Ո՞վ յաջորդեց Վէոպսի։

2 Վէոպս ու Քեփրէն բուրդերը շինել տալով  
իրենց վախճաննին հասան։

իրենց մէյմէկ փառաւոր գերեզմաններ պատրաստեն . բայց առ իրենց անմիտ ամբարտաւանութիւնը արժանաւոր պատճով պատուհան ցաւ . վասն զի մեռնելէն առաջ իմացան թէ իրենց մարմինը պիտի չժաղուի հան . հասկըցան որ ժողովուրդը իրենց դիտելը քաշկըռտելով պիտի հանէ առ իրենց քրածինքովն ու արեամբը շինուած բուրգերէն , ուստի ծածուկ իրենց ուրիշ անծանօթ գերեզմաններ պատրաստեցին : Ժաղովուրդը ասով գոհ չեղաւ , ուզեց որ անբնաւորներուն յիշտատակն ալ ջնջուի . ուստի սաստիկ արգելք հանեց որ մէկը չկարենայ անոնց անունը բերան առնուլ . առ բուրգերուն վրայ ալ Փիլիսոփն անունով հովուի մը անունը դրին , և ըսին Բրդան + Փիլիտան . վասն զի առ հովուը բուրգերորն շինուած ասենը անոնց քովերը կ'արածէ եղեր իր ոչխարները :

+ Վեգիրենի յաջորդեց Վեսպասայ որդին Մեկերին (1072) : Ասիկայ ոչ հօրը ամբարշտութեանը հետեւցաւ և ոչ հօրէ զրորը անդթութեանը , մեշտանները բանալ տուաւ , տուբերը քիցուց , աշխատութիւնները գտդրեցուց և ազատութիւն տուաւ որ ամէն մարդ իր բանին դործին հետ ըլլայ : Խրմէ առջիններէն աւելի արդար եղաւ , ամենուն վիշտը կը թեթեցընէր և աւելի հայր հասարակաց էր քան թէ թագաւոր . և բոլոր Եգիպտասի մշջ վրան գովեստ կը խօսուէր :

+ Վեգիրենին յաջորդ ովկ եղաւ :

4 Ամէնքը կը կարծէին թէ անանկ արդար թաշգաւորը ամէն յաջողութիւն պիտի ունենայ. բայց Միկերինի վրայէն գժբազդութիւնները չպակսեցան։ Կախ մէկ հատիկ աղջեկը ընկաւմեռաւ. ետքը պատգամ ելաւ թէ թաղաւորութիւնը եօթը տարիէն աւելի պիտի չգիմանայ։ Երբոր սկսաւ Միկերին գանգատ ընկէ որ անողորմ հայրը ու հօրեղբայրը այնչափ տարի թագաւորեցին, ու ինքը իր լաւութեամբը հանգերձ այնչափ քիչ տաեն պիտի թաղաւորէ, պատգամ ելաւ թէ Դուն ալ անոնց չափ կը թաղաւորէիր՝ թէ որ անոնց պէս գէշ ըլլայիր. վասն զի աստուածները Եդիստացւոց մեղացը համար կ'ուզեն զանոնք պատգել։

5 Միկերինի յաջորդեց Ասկիքիս՝ որ Բնկքով ըիս ալ կ'ըսուի (1052)։ Ասկիքիս թէպէտ փոքրահասակէր ու արտաքին տեսք չուներ, բայց խելքովը շատ անուանի եղաւ։ Դիրած օրէնքներուն մէջ յայտնի կ'երեւնայ իր իմաստութիւնը։

6 Յըէնք գրաւ որ փոխ առնողն իր հօրը մարմինը գրաւ տայ վոխին տիրոջը. և ով որ անհագը ըլլայ գրաւը ետ առնելու, մեռնելու ատեն իրեն ու իր որդւոցը մարմինները անթաղ մնան։ Ասկիքիս առջիններէն աւելի մեծ բուրդ մը շինեց ա-

1 Միկերին յաջողութիւն ունեցան։

2 Ո՞վ յաջորդեց Միկերինի։

3 Փոխառութեան վրայ ի՞նչ օրէնք գրաւ. Ասկիքիս: — Կ՞նչ չէնք չինեց։

զիւսէ, ու վրան այսպէս գրեց. Խնդիր Արտազդը առաջաւածուածոց մէջ, անանկ ալ ես բուրգեցուն մէջ մեծ եմ, և ուրիշներուն հետ բաղդատուիլը նախատինք է ինձի:

3 Ասիքիսին յաջորդեց (1011) Անիսիս քաղաքէն Անիսիս անունով կոյրը: Ասոր ատենը Եթովպացիք եկան Եգիպտոսի տիրեցին. որով Եգիպտոս երրորդ անգամ օտար իշխանութեան ձեռք ընկաւ (1000):

2 Եթովպացիք երկու հարիւր եօթանասունը եօթը տարի Եգիպտոսի տիրեցին (763):

5 Սարակ, Եգիպտոսի վրայ տիրող թագաւորներուն վերջինը, երազ մը կը աւսնէ որ Եթէ բուր քուրմերը թրէ չանցընէ՝ Եգիպտոսը ձեռքէն պիտի երթայ. բայց Սարակ աւելի յանձն կ'անու որ թագաւորութենէ զրկուի քան թէ տիկիսի անզգամութիւն գործէ. ուստի յիսուն տարի թագաւորելէն եաքը Եգիպտոսը կը թողու, կը քաշուի իր երկիրը Եթովպիտ:

4 Սարակին տեղ Եգիպտոցւոց թագաւոր եղաւ Սեթան Հեփեսասոսի մեհենին քրմապեաը (722), որ թագաւորութեան ատենն ալ քրմա-

1 Ասիքիսին ով յաջորդեց:

2 Եթովպացիք Անիսիսէն ետքը քանի՛ տարի տիրեցին Եգիպտոսի:

3 Սարակ ինչպէս ըրաւ թագաւորութիւնը:

4 Սարակին յաջորդ ով եղաւ: — Սեթոնի պատերազմը ինչպէս եղաւ Սենեքերիմայ հետ:

պետութիւնը ձեռքէ չթողլով, զօրքը երեսի վը.  
բայ ձգեց՝ էկամոււանին դադրեցուց ու կալուած.  
նին ձեռքերնէն տռաւ։ Վրան շատ չոնցաւ։ Առ  
սրեստանեայց Սենեքերիմ (թագաւորը անհա-  
մար զօրքով եկու Եղիպատոս մտաւ։ Սեթոնին  
զօրքը իրեն գէմ բարկացած ըլլուով ամենեին  
տեղերնէն չշարժեցան։ Աեթօն ալ տռանց զօրքի  
մնացած՝ Հեփեսառոսի տաճարը ապաւինեցաւ.  
պատգամ ելաւ իրեն որ չվախնայ, որչափ որ  
զօրք գտնէ ժողվէ պատերազմի ելլէ։ Գնաց Աե-  
թօն շատ մը վաճառական, արուեստաւոր ու  
մինչքոր ժողովուրդ գտաւ ժողվեց, անհնցմով  
Սենեքերիմայ գէմն ելաւ։ Եոյն գիշերը անհա-  
մար մկներ գնացին Սենեքերիմայ զօրաց աղեղ-  
ներուն լարերը ու վահաններուն կաշին կրծե-  
ցին, և զօրքը անզէն մնալով երկրորդ օրը Սենե-  
քերիմ շատ մարդ կորսընցուցած իր երկիրը  
վախսաւ։ Աեթօն երբոր Եղիպատոս գտրձաւ,  
Հեփեսառոսի տաճարին մեջ արձան մը կանգնեց՝  
աջ ձեռքը մուկ մը բռնած, վատն ալ տսանկ ար-  
ձանագիր գրաւ։ Խնձմէ սորմին տեսնողները առ-  
տուածներն վախնաւ։

4 Սենեքերիմայ Երուսաղեմի վրոյ գալուն ու  
գիշերը հրեշտակէն ջարդուելուն պատմութիւնն  
է աս՝ որ Եղիպատոցիք իրենց յարմարցուցեր են.  
սրովհետեւ Սենեքերիմ Եղիպատոց յաղթելէն

---

4 Աեթօնի յաղթութեան բուն պատմութիւնն  
էնչ է։

ետքը Երուսաղեմի վրայ գնաց, ու իր բանակը  
մէկ գիշերուան մէջ հրեշտակէն ջարդուեցաւ:

1 Աւելոննեն ետքը Եգիպտացիք չերցան իրենց  
թագաւոր մը ընտրել, երկու տարի անխխանու-  
թեան մէջ մնացին, և առ պատճառաւ Եգիպտո-  
սի մէջ սպանութիւններ, գողութիւններ, յա-  
փըշտակութիւններ ու ամէն աեսակ անկարդու-  
թիւնները շատցան. ուստի միաբանեցան տա-  
սուերկու. մէծ իշխաններ որ մէկտեղ խազաղու-  
թեամբ թագաւորին: Պատզամ ելեր էր թէ ո՛վ  
որ Հեփեստոսի տաճարին մէջ սլղնձէ գաւաթով  
իրեն գինի նուիրէ, անիկայ բոլոր Եգիպտոսին  
պիտի իշխէ, անոր համար երգմամբ խօսք դրին  
որ ամեննեին պղնձէ գաւաթ չրանեցընենուելքի  
տահն. և իրենց միաբանութեանը յիշատակ՝  
Մերիսեան լըմին մօտ տասուերկու հատ իրարու-  
կամած պալատաներով ընդարձակ չենք մը շննեցին  
ու անունը Բաւերդ կամ Լարիւրինթօս դրին:

2 Առ պալատին մէջ տասուերկու յարկածա-  
ծուկ սրահ կար՝ վեցը գէտ ՚ի հիւսիս, վեցն ալ  
գէտ ՚ի հարաւ: Ամէն մէկը դւզեցիկ սպիտակ  
մարմարիսնէ սիւներով զարդարուած էին. եր-  
կերկու յարկ ունեին, մէկը ստորերկրեայ ու  
կամարակառակ, և մէկալը տաջինին վրայ սիւնա-  
ջարդ: Խւրտքանչիւր գտարիկոնին մէջ հազար  
հներ հարիւր սենեակ կար: Ստորերկրեայ յար-



1 Աւելոնի յաջորդ ո՞վ եղաւ:

2 Բաւերդը ինչ չենք էր:

կերուն մէջ պալատը շինել տուողներուն ու  
կոկորդիլոսներուն համար գերեզմաններ կային :  
Ասոր մէջ քուրմերը միայն կրնային մանել, և  
պահպանութիւնն ալ իրենց յանձնուած էր :

Վերի յարկին սենեակներուն յատակն ու  
պատերը մարմարապատ էին՝ վրանին զանազան  
պատկերներ փորուած : Պալատին մէկ անկիւնը  
եօթանասունուերկու մեթք բարձրութեամբ  
բուրդ մը կար, և ստորերկրեայ սիւնազարդ մէ-  
մելիքով մը անոր մէջը կը մացուէր : Ճամբայ չը-  
գիտցողը թէ որ առ պալատին մէջը մանէր՝ ալ  
չէր կրնար ելլել :

4 Տասուերկու իշխանները տասնըհինգ տարի  
միաբան թագաւորելէն եաբը՝ հանգիսի մը օր  
Հեփեսասսի մեհեանը ոսկի գաւաթով գինի  
նուիրելու ատեննին գոււաթմը մը ոլակսեցու . մէ-  
ջերնէն Փատմետիքոս տռանց ուշագրութեան  
կը հանէ գլխէն սրբնձէ սալտւարան ու անով  
կ'ընէ նուիրմունքը : Մէկտէլ իշխաններն ելան  
պատգամը մաքերնին բերելով առ բանիս վրայ  
բարկացան, ու Փատմետիքոսը բռնեցին Եդիա-  
տոսի ներսերը քշեցին, որով և անոր եաբը ինք-  
նիշխան թագաւորելուն պատճառ եղան : Հման  
պատգամը լսեց Փատմետիքոս թէ Մովլէն սրբնձէ  
մարդիկ պիտի գան ու զքեզ ազատան : Այսն  
անցաւ, օր մը ըստին իրեն թէ սրբնձէ մարդիկ ե-

4 Տասուերկու իշխանները ինչպէս թագաւորե-  
ցին :

կեր են . և ասոնք քանի մը պղնձէ զբահ հագած Յոնիացի ու Կարիացի յոյն զինուուրներ էին աշեկոծութենէ հոն ընկած : Յիշեց Փատմետիքոս պղնձէ մարդկանց պատգամը . առջևնին ելաւ , սիրով զիրենք ընդունեցաւ , ու ետքը անոնց և իրեն կողմը եղող Եգիպտացւոց օգնութեամբը դնաց Եգիպտասի տիրեց , ու իր ասանըմէկ իշխանակիցները բանեց մեռուց (671) :

1 Փատմետիքոս Յոնիացւոց ու Կարիացւոց ծառայութեանը փոխարէն Եգիպտասի մէջ բարերեր երկիրներ առւաւ իրենց , ու Եգիպտացւոց աղաքը անոնց յանձնեց որ յունարէն սորվեցընեն :

2 Երբոր ամէն բան կարգի դրաւ՝ պատերազմի ելաւ . Փատմետիքոս , դնաց Պաղեստին՝ Աղովտացւոց ամոււր քաղաքը պաշարեց , ու քսանընը առարուան մէջ հաղիւ կրցաւ առնուլ : Ասոր պէս երկար պաշարում հին պատմութեան մէջ չկայ :

3 Եգիպտացիք ինչուան ան առենը կը պարծենային թէ ամենէն աւելի հին ազգ իրենք են : Փատմետիքոս անձամբ ուզեց ստուգէլ աս բանաւ Երկու աղայ առւաւ հովուի մը որ այծերու մէջ

1 Փատմետիքոս ինչ հատուցումն ըրաւ Յոնիացւոց ու Կարիացւոց :

2 Ի՞նչ արշուանք ըրաւ Փատմետիքոս :

3 Եգիպտացւոց Շութիւնը ինչ կերպով վորձեց :

այծու կաթով մշծցընէ . ոմանք ալ երկու անլեզ  
զու կանանց տուաւ կ'ըսէն : Երկու տարիէն եր-  
բոր տղոցը քով մարդ գնաց , սկսան տղաքը ձեռ-  
քերնին բացած վրան վազելով ոչո՞գո՞ւ ոչո՞գո՞ւ  
կանչել : Քննեց իմոցաւ Փսամետիքոս որ ոչո՞գո՞ւ  
Փռիւդացւոց լեզուովը Հաց ըսէլ է եղեր . տո-  
կեց մըաքերնին դրին Եգիպտացիք որ Փռիւդա-  
ցիք իրենցմէ հին ազդ են , և առջի լեզուն անսնցն  
է եղեր : Յիսունընորս տարի խաղաղութեամբ  
թագաւորելէն եաքը մեռաւ Փսամետիքոս , ու  
թագաւորութիւնը նեքաւով որդւոյն թողուց  
(617) :

1 Նեքաւով ուզեց որ Կարմիր ծովը ջրանցքով  
մը նեղոս դեաին հետ միացընէ : Բայց հարիւր  
քսան հազար մարդ ան աշխատանքին մէջ փառ-  
ցընելէն եաքը հազիւ թէ ասպարէզ մը աեղ փո-  
րել տուաւ , և ուստի ամլանով թէ Բարբարոսի  
մը համար է աշխատիլդ , գործքը կիսկատար թո-  
ղուց : Միջերկրական ծովուն ու Կարմիր ծովուն  
վրայ նաւեր շինել տուաւ , ու Փիւնիկեցի վար-  
պետ նաւավարներուն հրամայեց որ Աֆրիկէի  
ըորս կողմը պաըտին տեսնեն թէ ինչ կայ . ա-  
նոնք ալ Կարմիր ծովէն ելան , Աֆրիկէի ծովե-  
զէրքը բոլոր պաըտէլով Աւագտէի նեղուցէն Ե-  
գիպտաս դարձան :

2 Մակեդոնվ քաղաքին քով Յու դայի Յով

1 Նեքաւով ի՞նչ երեւելի գործք ըրաւ :

2 Ի՞նչ պատերազմեր ըրաւ : — Նեքաւովին  
յաջորդը ով եղաւ :

սիս թագաւորին յաղթեց Նեքաւով, Առորեստան մատւ ու Նաբուպաղստրին ձեռքէն շատ քաղաքներ առաւ։ Ետքը անոր Նաբուքոդոնոսոր տղէն յաղթուած Եգիպտոս գառնալու տաենը՝ լսեց Ճամբան որ առանց իրեն հարցընելու Յովսիայի անզը որդին Յովաքաղը թագաւորեցուցեր են Հրեայք։ Իրեն կանչեց զինքը ու շղթայակապ Եգիպտոս խրկեց։ Եւ ինքը գնաց Երուսաղէմ Եղիակիմը թագաւոր նստեցուց, վրան շատ տուրք դրաւ ու դարձաւ Եգիպտոս։ Տանըքեց աարի թագաւորեց Նեքաւով ու մեռաւ, և տեղը նստաւ Փոամութէս (601)։

4 Փոամութէսի թագաւորութիւնը վեց տարի քշեց, ան միջոցին երեւելի գիւղուած մը շպատահեցաւ։ Խնքը Եթովպացւոց վրայ պատերազմի գնաց ու գառնալու ժամանակը մեռաւ (595)։

| Փոամութէս քանի՞ տարի թագաւորեց։

## ԴԼՈՒԽ Գ.

Վարդես . — Ամափ . — Փառձնես . — Կայբես Ե.  
Գիղուսի իշտիք . — Դաշեհ . — Քակըսես . — Խու-  
բս . — Ամբուես . — Պարսիս Եդիութեան իշտաւի .  
— Պատուիս . — Փառձուիս Բ . — Նելիունեբս Ա .  
— Տաս . — Նելիունեբս Բ . — Աբոււլս . —  
Մեծն Արշամանուր . — Պալսես Սորեր . — Փարս .  
— Գրադան . — Պալսես Փիտրեւէտ . — Պալս-  
ես Եւեգեւէս . — Իւ յաջորդներ . — Կայու-  
թիւ . — Եդիութա Հայուայեցաց ուերաբեան մէի գո-  
տուուց իւլլայ :

1 Վափրես , որ սուրբ գրքին մէջ Փարաւոն  
վափառ կ'ըսուի , հօրը մահուընէն ետքը քաս-  
նըհինդ տարի թագաւորեց : Առջի թերան քանի  
յը յաջողութիւններ ունեցաւ . Կիպրոսին ափ-  
րեց , ծովէն ու ցամաքէն Աիդոնը պաշարեց՝ ա-  
ռաւ . Փիւնիկեցիքն ու Պաղեստինը նուաճեց :  
Աս յաջողութիւններով այնչափ հպարտացաւ  
որ կարծէր թէ տատուածներն ալ ուղենան զին-  
քը չեն կրնար աթոռեն ձգել . բայց շատ չանցաւ .  
հասկըցուց իրեն Աստուած թէ իր ակրը երկինքն  
է , ու ինքը մարդ է հողեղէն : Յուդայի Աեգեկիա

—

2 Վափրես ինչպէս ըրաւ թագաւորութիւնը :

թագաւորն ալ յշյոը անոր վրայ գրած էր, և  
Վափրէս խօսք տուեր էր որ Նաբու-քողոնոսորին  
գէմօզնէ անոր . բայց պատերազմին վահնդաւոր  
տեղը մատնեց զԱեդէկիսն յաղթականին կատա-  
զութեանը . ան ալ մոտ Երուսաղէմ՝ կրակ  
տուաւ ու քաղաքը այրեց՝ ինչպէս որ Երեմիա  
մարդորէացեր էր :

1 Աստուծոյ սպառնացած պատիժն ալ Վա-  
փրեսին գլուխը հասաւ : Երրոր դարձաւ Եդիոպ-  
տոս ու ապատամբած կիւրենացիքը նուաճելու  
գնաց, յաղթուեցաւ . Եդիոպացիք ալ ոտք ե-  
լան : Վափրէս խրկեց իր Ամասիս զօրավարը որ  
խռավութիւնը դադրեցընէ . ապատամբները բռա-  
նեցին զինքը, դլաւխը թագ գրին ու Կեցցէ ար-  
քայ Ամասիս կանչեցին . Ամասիս ալ զանոնք  
ժողվեց ու Վափրեսին գէմ ելաւ :

2 Վափրէս Ասյիս քաղաքին մէջ Երեսուն հա-  
շար կարիսացի և Յոնիացի և ուրիշ վարձուոր  
զորք ժողվեց ու Ամասիսին առջևն ելաւ : Ճակա-  
տեցան երկու զօրքը Մեմփիս քաղաքին քովե-  
րը . Վափրեսին զօրքերը շտա քաջութեամբ պա-  
տերազմեցան, բայց Եդիոպացւոց անհամար  
բազմութենէն յաղթուեցան : Վափրէսը բռնե-  
ցին Ամասիսին բերին . առջի բերան Ամասիս խը-  
նայեց անոր, բայց եաքը Եդիոպացւոց ձեռքը  
տուաւ որ տարին Ասյիս իր պալատին մէջ զինքը  
իոդեցին :

1 Վափրէս ինչ կերպով պատժուեցաւ :

2 Ամասիս ինչպէս յաղթեց Վափրեսին :

1 Ան միշտին Նարուբրոգոնոսոր ալ Հրեաստա-  
նէն դարձաւ եկաւ Եղիպատոս. Պեղուսիոն քա-  
ղաքէն ինչուան Սիենէ ըոլոր երկիրը աւրըտը-  
կեց. բայց ետքը զօրացը մէջ ժանտախտ իյնելով՝  
Ամասիսը թագաւորեցուց իբրև փոխարքոյ Ե-  
գիպտոսի, ու ինքը Բաբելոն դարձաւ:

2 Ամասիս երբոր ամէն կողմէն հանդարտեցաւ,  
տեսաւ որ իր աննշան հասարակ մարդ մը ըլլո-  
լուն համոր ժողովուրդը զինքը չպատռւեր, ա-  
սանկ հնարք մը մասնեց: Իր ոտք լուալու սկիել  
կոնքը արձան թափել տուաւ ու հրապարակը  
դրաւ. Եղիպտացիք աս արձանը նոր աստուած  
մըն է ըսելով սկսան պաշտել: Ան ատենը Ամա-  
սիս կանչեց զիրենք ու ըսաւ. Աս արձանը որ հի-  
մայ այդչափ ջերմեռանդութեամբ սկսաք պաշ-  
տել, առաջ ոտք լուալու կոնքս էր. ևս ալ ահա  
առաջ հասարակ մարդ մըն էի, ետքը ձեր թա-  
գաւորն եղայ, ուրեմն պէտք է որ զիս ալ պա-  
տուէք: Ան օրէն սկսան Եղիպտացիք ամէն թա-  
գաւորական պատիւ տալ իրէն, ու ըսածներուն  
սիրով հնաղանդիլ: Իր կողմանէ ալ Ամասիս ան-  
խոնջ դործունեութեամբը և իմաստուն կառա-  
վարութեամբը արժանի եղաւ ժողովրդեան մե-  
ծարանքին: Կիւրենացւոց հետ հաշտութիւն ը-

---

1 Նարուբրոգոնոսոր Եղիպտոսի վրայ ի՞նչ փոփո-  
խութիւն ըրաւ:

2 Ամասիս ի՞նչ հնարքով ինքզնիքը պատկառելի  
ըրաւ իր հպատակներուն:

բաւ։ Յոյները շատ կը սիրէք, շատ բարեք ըրաւ անոնց և հրաման տուաւ որ ով որ կ'ուզէ դայ Եղիպտոս Նաւկրտտ ըսուած նաւահանգիստը բնակի։ Պիւթագորաս փիլիսոփան ալ իր արքունիքը ընդունեցաւ, Կիպրոս կղզւոյն տիրեց։ Եատ փառաւոր շենքեր շինեց ու շատ կոթողներ ու մարգակերագ սփինքսեր կանգնել տուաւ։ Ամենէն աւելի իր հայրենիքը Սայիս քաղաքը զարդարեց, հայտկապ մէհեան մը շինել տուաւ որ մէջի միակառւր քարե փորած մատուաը շատ զարմանալի էր, քսանըմէկ կանգուն երկայնութիւն ունէր, տասնըշորս կանգուն լայնութիւն և ութը կանգուն բարձրութիւն, աս քարը Ելիփանտին քաղաքէն Նեղոս գետին մէջէն երկու հազար հոդի իրեք տարուան մէջ հազիւ կրցան բերել կ'ըսեն։

1 Ամասիսի թագաւորութեան ատեն շատ ծաղկեցաւ ու փառաւորուեցաւ Եղիպտոս. Կ'ըսեն թէ ինչուան քսան հազար քաղաք կար մէջը։ Քառասունըշորս աարի թագաւորեց Ամասիս, ու իրեն յաջորդ թողուց իր Փասմենէս որդին (526)։

2 Դւռ նոր աթոռը նստեր էր Փասմենէս, կամբիւս Պարսից թագաւորը վրան պատերազմի ելու։ Պեղուսիս քաղաքին քով յաղթուեցան

1 Ամասիսի թագաւորութեան ատենը ի՞նչ վիճակի մէջ էր Եղիպտոս։

2 Փասմենէս ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը։

Եղիպատացիք ու փախան Առեմիիս մասն։ Տասը  
օրուան մէջ կամրիւս քազաքն առաւ, և անովլ  
բոլոր Եղիպատասի տիրեց (525)։ Փամենէշօն ալ  
բռնեց, բայց ազատ թողուց, նորէն ալ սիմի  
թագաւորեցընէր, բայց երբոր լսեց որ անիկայ  
Եղիպատացիքը ապատամբութեան կը դրգուէ՝  
սպաննէլ առւաւ։

4 Կամրիւս Եղիպատասի տիրելէն եաքը Եթով  
սիմա արշաւելու ատեն ձախորդութեամբ զօրա-  
ցը մեծ մասը կորսընցուց, աս բանիս վրայ կատ-  
զած երբոր Եղիպատաս կը դառնար՝ տեսաւ որ  
Ապիս աստուածը գտնելնուն համար ուրախա-  
ցած հանդէս կ'ընէին, և կարծելով թէ իրեն  
հանդիպած դժբաղդութեանը վրայ կ'ուրախա-  
նան, Ապիս աստուծոյն քուրմերը ծեծել առւաւ։  
Ապիսն ալ իր ձեռքովը վերաւորեց՝ որ քանի մը  
օրէն մեռաւ, ետքը մեհեանները կողոպտեց, ար-  
ձանները կոտրեց, շէնքերը կործանեց, բոլոր  
երկիրը ապականեց։ Խնքն ալ ձի հեծնելու ա-  
տեն թրին վրայ ընկաւ վերաւորուեցաւ ու Ա-  
սուրաց երկիրը մեռաւ (522). Եղիպատացիք կար-  
ծեցին որ իրենց Ապիս աստուածը սպաննելուն  
համար ասանեկ պատժուեցաւ։

2 Շմերգ մողին յաջարդը Դարեհ Վշտառ-

4 Կամրիւս ինչ անդթութիւններ ըրաւ Եղիպ-  
ատաս

2 Դարեհ ինչպէս վարուեցաւ Եղիպատացւոց  
հետ։

սպեայ . Եդիպատացւոց քուրմերէն գիտութիւն սարվեցաւ , անոնց գրքերը կարդաց ու անոնց հին թագաւորաց շատին սովորութեանցը հետևեցաւ : Ինքն ալ սկսաւ առաջ առնիլ ան ջըրանցքը որ Նեքաւով սկսեր էր փորել տալ՝ Նեղոս գետը Կարմիր ծովուն հետ միացընելու համար . բայց քիչ ատենէն թողուց . վասն զի ըստն իրեն թէ Եդիպատաց Կարմիր ծովուն երեսէն ցած ըլլալով բոլոր երկիրը ջուր կը կօխէ :

4 Պարսից կուսակալներն ու զինուորները շատ անգամ ծաղր կ'ընեին Եդիպատացիքը , անոնց պաշտամունքն ու տատուածները . անոր համար վերջապէս չդիմացան Եդիպատացիք ու ապատամբեցան : Եւ Դարեհերբոր զանոնքնուանելու կը պատրաստուէր՝ մեռաւ (486) :

5 Քսերքսէս իր հօրը Դարեհին խորհուրդը կատարեց ու Եդիպատացնորէն նուածեց (465) : Երբոր Քսերքսէս սպաննուեցաւ , դարձեալ ու զեցին Եդիպատացիքազատութիւննին ձեռք ձգել :

6 Արիոյ թագաւորին որդին Ինարոս՝ տեսնելով Եդիպատացւոց փափարը , եկաւ զանոնք ու ք հանեց ու թագաւոր դրուեցաւ : Թագաւորութեանը մէջ հաստատ մնալու համար շատ

1 Պարսից կուսակալները ի՞նչպէս կը վարուէին Եդիպատացւոց հետ :

2 Քսերքսէս կրցա՞ն նուածել Եդիպատացիները :

3 Ո՞վ եղաւ Եդիպատացիները Պարսից դէմ ու ք հանող ,

զօրք ժաղվեց, շատ զօրք ալ դրսէն վարձեց։ Ա-  
թենացիք իրեն իրեք հարփւր նաև խրկեցին զօր-  
քերով լեցուն, որ Նեղոսէն ինչուան Մեմիս  
գնացին ու քաղաքին երկու թաղերուն դիւրաւ  
տիրեցին։ Պարսիկք ու իրենց հաւատարիմ մնա-  
ցած Եղիպատացիքը երրորդ թաղին մէջ փակուած  
մնացին։ Աթենացիք ալ զանոնք հոն պաշարեցին։

4 Պարսից նաւատորմիզը ծովէն ու զօրքը ցա-  
մաքէն Մեդարիսին առաջնորդութեամբը եկան  
Եղիպատոս մատան (460)։ Եղիպատացիք յաղթուե-  
ցան. Յոյնք Մեմիսէն քշուած՝ Պրոստպիտիս  
կղզին փախտն, հոն տասնըութը ամիս գիմանա-  
լէն եաքը Պարսից հետ հաշտութիւն ըրին։ Իսկ  
ինարոս մատանութեամբ Պարսից ձեռքը ընկաւ-  
ու խաչի վրայ սպաննեաւեցաւ։

5 Եղիպատացիք անոր որդին Ամիրաէսոսը թա-  
գաւորեցուցին, որ դնաց Եղիպատոսի ներսէրը  
թագաւորեց, և Պարսիկք չկրցան անոր վիասել։

6 Ան ատենները Աթենքին մէջ մեծ անուն հա-  
նած էր Կիմոն, ասիկայ չուզելով որ Աթենացիք  
ուրիշ Յունաց հետ պատերազմին, նայեցաւ որ  
զանոնք արտաքին պատերազմներու զրազեցընէ.  
ուստի Ամիրաէսոսի վաթսուն նաև խրկեց, ինքն  
ալ կը պատրաստուեր Եղիպատոս երթալու,  
բայց մահը վրայ հասնելով Կիալրոս կղզին մեռաւ

4 Պարսիկք նորէն ինչպէս աիրեցին Եղիպատոսի։  
2 ինարոսի ո՞վ յաջորդեց։

5 Ամիրաէսոս ինչպէս յաղթեց Պարսից։

(449): Ամիրատէսս ան օդնութենէն զրկուած՝ կը  
մաածէր որ պիտի չկարենայ երկար առեն Պար-  
սից զօրութեան գէմ գնել. բայց երբոր Եղիալ-  
տացիք խօսք տուին իրեն քաջութեամբ պատե-  
րազմելու՝ դիմեց Պարսից վրայ, յաղթեց անոնց  
ու Եղիալտասէն հալածեց: Քիչ մը եաքը Փիւնի-  
էէ դնաց պատերազմով. բայց յաղթուեցաւ,  
ու անկէց եաքը շատ չապրեցաւ, մեռաւ:

4 Ամիրատէսսին յաջորդեց որդին Պաւսիրիս,  
որ նորէն Պարսից հարկատու եղաւ:

5 Փատմետիքոս Բ, որ Պաւսիրիսին յաջորդեց՝  
նենդութեամբը միայն անուանի եղաւ: Տանոս  
անունով նախարարը Արտաշեսէն ապստամբած  
ըլլալով, բոլոր հարստութիւնները առած Եղիալ-  
տաս եկեր ու Փատմետիքոսի ապաւիններ էր: Փը-  
սամետիքոս առջե քերան սիրով ընդունեցաւ  
զինքը, բայց եաքը անօր դանձերը ձեռք ձգելու  
համար՝ զինքն ու բոլոր որդիքը մեռցընել տուաւ:

6 Փատմետիքոսէն եաքը շատ թագաւորներ ե-  
ղան՝ որոնց անունը միայն կը յիշուի պատմու-  
թեանց մէջ. անոնցմէ եան նստաւ Նեկտանե-  
րոս Ա, որ բոլորովին Եղիալտասը Պարսից ձեռ-  
քէն ազատեց (375):

7 Նեկտանեբոսին յաջորդեց Տաքոս (363):

1 Ամիրատէսսի յաջորդ ով եղաւ:

2 Փատմետիքոս Բ, ինչ կողմանէ անուանի է:

3 Փատմետիքոսին ով յաջորդեց:

4 Նեկտանեբոսին ով յաջորդեց:

Երբոք Պարսիկները Յունաստանին գարձած կը պատրաստուէին նորէն Եղիպատոս արշաւելու, Տաքոս Սպարտացւոցմէ օդնութիւն ուզեց. ունոնք ալ շատ զօրք խրկեցին Ագեսիղայոս թագաւորին զօրավարութեամբը: Երբոր հասան Սպարտացիք՝ Ագեսիղայոսը տեսնելու համար բոլոր Եղիպատացիք ծովեզերքը թափեցան, կարծէին որ մեծահասակ փառաւոր մարդ մըն է, բայց երբոր տեսան որ իննսուն տարեկան, փոքրահասակ խեղճ մարդ մըն է, վրան սկսան խընտալ: Տաքոս ինչպէս որ խոստացէր էր՝ Ագեսիղայոսը բոլոր զօրաց սպարապէտ չգրաւ, ասոր քիչ մը նեղացաւ Ագեսիղայոս. անկեց զատ թագաւորը կ'ուզէր Փիւնիկէ երթալ պատերազմիլ, իսկ Ագեսիղայոս կ'ըսէր թէ Պէտք չէ որ թագաւորութենէդ հեռանաս: Մաիկ չըրաւ Տաքոս, թողուց Եղիպատոսը Ագեսիղայոսին, ինքը գնաց Փիւնիկէ:

Է Ագեսիղայոս Եղիպատացւոց հետ միացաւ, անոր եղբօրորդին Նեկտաներոսը տեղը թագաւորեցուց: Իսկ Տաքոս Եղիպատոսէն հալածուած գնաց Պարսից գուռը. Արտաշէսներեց իրեն ուզինքը զօրավար դրաւ: Ագեսիղայոս քիչ մը ատեն Նեկտաներոսին քով կեցաւ, շատ յաղթաւթիւններ ընել տուաւ անոր, թագաւորութեանը մէջ զինքը հաստատեց ու գարձաւ Սպարտա:

---

Ա Ագեսիղայոս զով թագաւորեցուց Տաքոսի տեղը:

1 Եգիապտացիք Արտաշեսի անհոգութեամբը  
անկախ թագաւորութիւննին ձեռք ձգեր էին:  
Բայց երբոր Դարեհ Ռվասոս անոր յաջորդեց՝  
շատ զօրք ժողվեց ու Թերեհն, Արգոսէն, Փաքը  
Ասիոյ ուրիշ քաղաքներէն օգնութիւն առած՝  
Եգիապտասի վրայ գնաց:

2 Պարսից զօրավալները Երկրին ամէն կողմը  
աղեկ չդիմանալով Աերբանիսի ճռհիճներուն մէջ  
շատ մարդ կորսընցուցին. բայց վերջապէս Պար-  
սից զօրքը եկաւ Պեղուսիոն քաղաքին քով բա-  
նակեցաւ: Առջի սկառերազմին մէջ Նեկանե-  
րոս յաղթուեցաւ, ու յուսահատած գնաց  
Մեմփիս մոաւ փակուեցաւ. իսկ Պեղուսիոնը  
սկաշտանող Յոյները որ քսան հազարի շափ  
վարձուոր էին, աեսնելով որ մինակ մնացին՝  
Պարսից հետ հաշտութիւն ըրին: Նեկաներոս  
ալ բոլոր ունեցածը ժողվեց, գնաց Եթուլիա  
քաշուեցաւ:

3 Ռվասոս բոլոր Եգիապտոսի տիրելէն եաքը  
(350), քաղաքներուն բերգերը կործանեց ու  
մէհեանները կողոպտեց: Անկէ եաքը Եգիապտա-  
ցիք ազգային թագաւոր շաւնեցան, և Պարսից  
դաւառներէն մէկը եղաւ Եգիապտոս ինչուան որ  
Մեծն Աղեքսանդր Պարսկաստանի տիրելով Ե-  
գիապտոսն ալ առաւ:

1 Դարեհ Ռվասոս ինչպէս տիրեց Եգիապտոսի:

2 Նեկաներոս կրցա՞ւ գէմ գնել Պարսից:

3 Եգիապտացւոց ազգային թագաւորութիւնը  
ինչպէս վերջացաւ:

4 Աղեքսանդր, Մարէովակիս Հճին ու Միջեր-  
կրտկան ծովուն մշշտեղը քաղաք մը շինել  
առաւաւ, որ իր անունովը Աղեքսանդրիա ըսուե-  
ցաւ: Ասիկոյ երկու մեծ նաւահանգիստ ունե-  
նալով մշջը շատ նաւ կ'առներ, անոր համար  
շուտ մը վաճառականութեամբ ու բազմամար-  
դութեամբ ծաղկեցաւ, մշջը շատ փառաւոր  
չենքեր շինուեցան, ու եղաւ Եղիպտոսի մայրա-  
քաղաքը, և աշխարհիս ամենէն ծաղկած քա-  
ղաքներէն մշ՛ը:

5 Աղեքսանդր Երբոր մեռաւ ու զօրտվարները  
անոր տէրութիւնը մշջերնին բաժնեցին: Ղագո-  
սի որդին Պաղսմէոս՝ արդէն Աղեքսանդրի տակ-  
նը Եղիպտոսի կուսակալ դրուած ըլլալով Ե-  
ղիպտոսի վրայ թագաւորեց, ու Ղագոսկանց  
ցեղին իշխանութիւնը իրմէ սկսաւ (323):

6 Պաղսմէոս Եղիպտոսի հետ միացաւց Եի-  
րիան, Արտրիան, Պաղեստինը և Ստորին Ասո-  
րեքը: Հռոդացւոց սրաշարուած տաենը իրենց  
օդնեց, Հռոդացիք ալ անոր անտառ մը նուիրե-  
ցին ու հոն իրեն սկսան աստուածական պատիւ-  
ընծայել, և անունը Սուրէ դրին որ Փրկչւ ըսելէ:

7 Աղեքսանդրիոյ նաւահանգստին բերանը Փա-

8 Աղեքսանդր ի՞նչ չենք շինեց Եղիպտոսի մշջ:

9 Աղեքսանդրի մահուընէն Ետքը ո՞վ տիրեց Ե-  
ղիպտոսի:

10 Պաղսմէոս ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը:

11 Ի՞նչ երեկոյ չենք շինեց Պաղսմէոս:

Եսա կղզւոյն մէջ նաւորդաց լոյս տալու համար աշաարակ մը շինել տուաւ, որ աշխարհիս եօթը հրաշալեաց մէկը սեպուեցաւ։ Գիտութիւնները ծաղկեցուց, Աղեքսանդրիոյ հաջակաւոր գրատունը շինեց՝ որուն մէջ եօթը հարիւր հազարէն աւելի գիրք կար կ'ըսեն։ Խաքն ալ ոչ միայն ուսումնասէր զօրավար ու թագաւոր էր, ոյլ և երևելի մատենագիր։ Աղեքսանդրի վարք մը գըրեց որ հիները շատ կը գովեն, և հիմայ կորուած է։

4 Պարզութիւն շատ կը սիրէր Պազոմէոս։ իր զօրավարներէն թագաւորական աթոռովը միայն կը զանազանուէր։ Ֆոզովսդեան հետ շատ ընտանութեամբ ու սիրով կը վարուէր։ շատ անդամ անոնց հետ կ'երթար կերակուր կ'ուաէր։ Երբոր իրէն կ'ըսէին որ Թագաւորին աւելի փառք ու հարստութիւն կը վայլէ, պատասխան կուտար թէ Թագաւորի մը Հւմարիտ փառքն ու մեծութիւնը իր հսկատակացը հարստութիւնն է։

5 Պազոմէոս քառասուն տարի թագաւորելէն ետքը աթոռէն հրաժարեցաւ, ու իրէն յաջորդ դրաւ որդին Պազոմէոսը։ իսկ ինքը երկու տարիէն մեռաւ։

6 Պազոմէոս (285) իր երկու եղբարցը հետ

1 Բնութեանը կովմանէ ի՞նչ մասնաւոր յատկութիւն ունէր։

2 Պազոմէոս Սոտեր քանի՛ տարի թագաւորեց։

3 Սոտերի որդին ի՞նչպես սկսաւ թագաւորութիւնը։

պատերազմեցաւ որ կ'ուղեին թագաւորութիւնը ձեռքբնակութեան առաջնութեան անոնց, բանեց ու սպաննել տուաւ . ասոր համար հեգնութեամբ Փիլադելֆիա այսինքն Եղբայրասէր ըսուեցաւ : Հառվմայեցւոց հետ բարեկամութիւնը ըրաւ . Ասորւոց Անտիոքոս թագաւորին գաշնակից եղաւ, և իր աղջիկը Բերինիկէն անոր հարս տուաւ :

\* Պաղոմէոս օրէ օր Աղեքոանդրիոյ մատենադարանը ճոխացընելու կը նայէր . ուղեց որ Հըրէից աստուածաշնչին յունարէն թարդմանութիւնն ալ հոն գտնուի . ուստի իր խողիբքովը Հըրէից Եղիսակար քահանայապեաը ոսկեգիր աստուածաշնչն մը խրկեց անոր, եօթանասունուերկու ալ յունադէտ կարդացող բարունիներ : Թագաւորը զանոնք պատուով ընդունեցաւ ու Փարոս կղզին խրկեց . հոն եօթանասունուերկու օրուան մ.ջ ամբողջ սուրբ գիրքը թարդմանեցին , և անթարդմանութիւնը ըսուեցաւ . Թարգմանանիւն Եօթանասունից : Պաղոմէոս կարդաց ու Հըրէից օրինաց արդարութեանն ու իմաստութեանը վրայ շատ զարմացաւ : Ետքը աշնիւ ընծաներ տալով թարդմանչաց՝ քահանայապեաին ու Երուսաղեմայ տաճարին , պատուով ճամբեց զանոնք (275) : Գիտնոց հետ տեսնուիլ ալ շատ կը սիրէր ու առաստութեամբ զանոնք

\* Աւումնասիրութեան կողմանէ Բնչակէս էր  
Պաղոմէոս Փիլադելֆիոս :

կը վարձատրեր. ուստի իմաստունք և բանաստեղծք իր արքունեացը զարգերն էին. անոնց մշջ անուանիներն են Արկոփրոն, Կալլիմաքոս և Թէոկրտուէս:

1 Պաղոմէոս ուզելով հարստացընել իր թագաւորութիւնը՝ ջանաց երկրին մէջ ծաղկեցընել տրեելքի վաճառականութիւնը որ ինչուան ան ատենը Տիւրացւոց ձեռքն էր: Նեքաւովի սկսել տուած ջրանցքը առաջ տարաւ լմբնցուց, ու Կարմիր ծովը Միջերկրական ծովուն հետ միացուց: Առով Աղեքսանդրիան աշխարհիս իրեք մասին ալ վաճառականութեան համբարանոցը եղաւ:

2 Փիլադեղփոսին յաջորդեց որդին Պաղոմէոս (246), որ Անտիոքոսէն իր քրոջը Բերինիկէին վրեժը առնելու համար, որովհետեւ Անտիոքոս զանիկայ տրձըկեր էր, գնաց Ասորւոց երկրին տիրեց, Եփրտուէն անցաւ, ու յաղթութեամբ ինչուան Տիգրիս հասաւ: Բայց ակրութեան մէջ անակընկալ խռովութիւն մը ելլելով ետ գարձաւ անբաւ հարստութեամբ, Կամբիւսին տարած Եգիպտացւոց աստուածներուն արձաններն ալ հետք բերաւ: Եգիպտացիք իրենց կոր որնցուցած աստուածները նորէն դանելնուն վը բայ շատ ուրախացած՝ Պաղոմէոսին երախատ-

1 Վաճառականութիւնը ծաղկեցընելու համար ինչ ըրաւ:

2 Փիլադեղփոսին ո՞վ յաջորդեց:

գէտ երևնալու մաքով անունը Ե-ԵՐԵՎԵՐԵ- դրին,  
որ Բաբեռար ըսել է :

1 Պաղոմէոս պատերազմի գնացած տոենը Բե-  
րինիկէ կինը վախնալով որ շըլայ թէ երիկը  
փորձանքի մը հանդիսի, ուխտ ըրաւ որ եթէ  
անվտանգ դտունայ Պաղոմէոս՝ իր երկայն մազե-  
րը կարէ ու աստուածներուն նուիրէ : Երբոր  
յաղթութեամբ դարձաւ Պաղոմէոս, Բերինիկէ  
մազերը Աստղիկ կուռքին տաճարը նուիրեց:  
Քիչ ատենէն ան մազը գողցուեցաւ . Երբոր Պըտ-  
ղոմէոս կ'ուզէր քուրմերը պատժէլ, Առնան Սա-  
մոսացի Խարտար չափարանը, վարպետութեամբ  
ըսաւ թէ Ան մազը աստուածոց շատ հաճոյ անց-  
նելուն համար՝ երկինքը փոխադրեցին ու հա-  
մաստեղութեանց կարդը դրին, ահղն ալ յըցուց  
Առիւծ համաստեղութեան ոլոշին վրայ եղած  
եօթը աստղերը, որ անկեց Ետքը զատ համաս-  
տեղութիւն եղան ու ըսուեցան Բէբինիկէն գէտ:

2 Եւերգետէսն ալ իր պապուն ու հօրը պէս  
գիտութիւնները ծազկեցընելու շտաջանքը ըրաւ-  
ու քսանը հինգ տարի թագաւորելէն ետքը մե-  
ռաւ :

3 Հարիւր տարիի չափ մեծ փառքով թագա-

1 Բերինիկէ թագուհւոյն վրայ ինչ կը պատ-  
ճռի:

2 Եւերգետէս ինչպէս ու ո՞րչափ ատեն թագա-  
ւորեց :

3 Պաղոմէոս Եւերգետէսին յոջորդները ինչ  
պէս եղան :

ւորեցին Եղիպտառս աս իրեք թագաւորները: Բայց իրենց յաջորդները (որ երկու հարիւր տարիի շափ ալ անոնք թագաւորեցին) ըստը Եղիպտառը անկարգութեամբ ու անօրէնութեամբ լեցուցին. իրենք զիրենք փափկութեան ու զեղիսութեան տուին. իրենց հպատակաց թափածարեամբ անդադար մէկզէկ կը ջարդէին. ինչուան որ բոլոր Եղիպտառը օտարաց իշխանութեան տակը ձգեցին:

1 Հռովմայեցիք որ առաջ Պաղոմէոս Ելբայրասիրին հետ դաշնակցութիւն ըրեր էին. երբոր ասոնցմէ կանչուեցան որ գան իրենց մէջի ընտանեկան կոխւը դադրեցընեն, կամաց կամաց սկըսան Եղիպտառի մէջ զօրանուլ, ու վերջապէս բռլորվին աիրապէտեցին ան երկրին:

2 Պաղոմէոս Աւլետին աղջիկը Կղեռպատրա՝ Եղիպտառի վերջի թագաւորը եղաւ (44): Յունիոս Կեսար երբոր մեռաւ. Կղեռպատրա Անտոնիոսի կազմը անցաւ. և Ակտիոնի պատերազմէն ու Անտոնիոսի մահութենին ետքը ջանաց Ոկտավիանոսին աչքը մանել, բայց չկրցաւ. ու չուզելով որ Հռովմատարուի ու Ոկտավիանոսի յաղթանակին զարդն ըլլայ. ինքզինքը իժի մը իսածնէլ տուաւ ու մեռաւ: Կղեռպատրային մեռնէլին ետքը Ոկտավիանոս Եղիպտառը Հռովմայեց.

---

1 Հռովմայեցիք ինչ կերպով աիրեցին Եղիպտառի:  
2 Եղիպտառի վերջի թագաւորն ովկ եղաւ:

ւոց դաւառը ըրաւ . ու շատ հարստութիւն Հռովմ  
տարաւ . (30) :

### ԳԼՈՒԽ Դ.

Եգիպտացուն իրօնէը . — Ուիւն . — Աղիս եւս . —  
Զահեց . — Քաւրմերս իրօնէը . — Հոգեժախանիւն . —  
Քաւրմ . — Թափառք . — Զինուազ . — Հովն .  
— Արմեպառք . — Երիւագործ :

1 Եղիպտացիք առաջ տարերքն ու առաջերը  
սկսան պաշտել : Վրան շատ շանցաւ , տատղերն  
ու տարերքը անձնաւորեցին , անսնց արձաններ  
շինեցին , մեջեաններ կանգնեցին , քուրմեր դրին ,  
ու սկսան առջնենին զահ մատուցանել :

2 Եղիպտացւոց գլխաւոր աստուածներն եին  
Ասիրիա և Խոխ : Ասիրիսի անունով կը պաշտէին  
Արեր , Երկինքը և Նեղոս գետը : Ասիրիսի վրայ  
պատամած ճամբորգութիւննենին , ու որեւելքի տի-  
րելն ու զանիկայ կրթելը , արեւուն ընթացքն ե՝  
որ անցնելու առենը ամէն տեղ պաղաթերու-  
թիւն կը ձգէ : Ասիրիսը կը նկարէին՝ ձեռքը թա-

1 Եղիպտացւոց կրօնքն ի՞նչ էր :

2 Իրենց գլխաւոր աստուածները որո՞նք եին : —  
Ասիրիսի վրայ ի՞նչ գիտելիք կայ : — Խոխի  
վրայ ի՞նչ կայ գիտնալիք :

դաւորական դաւազան, և դաւազանին վրայ աչք մը՝ իշխանութեանն ու գիտութեանը նշան իսկ իսիսի անունով կը պաշտէին Լուսինը. 0դը. Երկիրս և Բնութիւնը: Իսիսը կը նկարէին կովու գլուխ մը՝ եղջիւրներուն մէջ երկրագունտ կեցուցած:

1 Եգիպտացւոց ուրիշ պաշտած աստուածներն էին Հորոս, որ Յունաց Ապողոնին տեղը կը սեպուէր, և Լուտաս բայսին ծաղկին վրայ նրատած կը նկարուէր: Հարապոկրատ, լռութեան աստուածը, կը նկարուէր մէկ մատը թերինին դրած: Անուրիս, Ռուբիսին ու Իսիսին հաւատարիմընկերը, շան գլխով կը նկարուէր: Տիւֆոն, չար ոգին կամ սատանայ, բարեգործ աստուածոց թշնամի, կարմրագոյն մազերով կը նկարէին. անոր համար որոնց մազն որ կարմրագոյն էր՝ Եգիպտացեք կը զջուէին անոնցմէ:

2 Եգիպտացիք կենդանապաշտութիւն ալ կ'ընէին, ուստի որչափ որ երկիրնին կենդանի կար որը կը պաշտէին իրրե աստուած, որն ալ մէկ մէկ աստուածներու նուիրած էին: Ասոնց ծառայելու համար մասնաւոր մարդիկ դրուած էին, որ բոլոր ժողովրդեան առջեն ալ պատիւունէին իրրե աստուածոց սպասաւորներ. և իրենց պաշտօնը որդւոց որդի էր: Ան կենդանեաց պէտք եղած ծախքն ալ առ բանիս համար սե-

1 Ուրիշ ի՞նչ աստուածներ ունեին Եգիպտացիք:  
2 Եգիպտացիք կենդանիներ ալ կը պաշտէին:

դրականած կտլուածներու եկամուռվը կ'ըլլար, թէպէտ առանձնական մարդիկ ալ չառ ընծաներ կուտային:

1 Ան կենդանեաց ոչ միայն տռառ ու աղնիւ կերակուրներ կը կերցընէին, այլ և ամէն աեսակ հօդ ու խնամք ունէին անոնց վրայ: Ամէն օր կը լուսյին, անուշահոտ եղերով կ'օձէին, աղնիւ գիտակներով կը ծածկէին, փափուկ դորդերու վրայ կը պառկեցընէին, ու աւճնենին անուշահոտ խունկեր կը ծխէին: Այնչափ էր Եգիպտացւոց առ անբան կենդանեաց ըրած մեծարանքն, որ անդամ մը երբոր սաստիկ սով եղեր է Եգիպտոս՝ մարդիկ եղեր են որ մէկզմէկ կերեր են, բոյց ան կենդանեաց մէկն ալ չգպած:

2 Երբոր ան կենդանեաց մէկը տան մը մէջ սատկէր բոլոր սնէցիք սուդ կը մանէին ինչուէս թէ իրենցմէ մէկը մեռած ըլլար: Յանկարծ թէ որ մարդ մըն ալ որբազան կենդանեաց մէկը սպաններ, կամաւ սպաննողին պատիժը մահ էր, ակամայ մեռցընօղինը տուգանք: Իսկ թէ որ մեռածը քաջահաւ թռչունը կամ բազէ մը ըլլար: մեռցընօղը թէ ակամայ մեռուցած ըլլար և թէ կամաւ՝ պատիժը միշտ մահ էր:

3 Մեռնելին ետքը ան կենդանիները կը զբան-

1 Ի՞նչ պատիժներ կ'ընէին կենդանեաց:

2 Կենդանի մը որ մեռներ ի՞նչ կ'ընէին: — Կենդանինի սպաննողին պատիժն ի՞նչ էր:

3 Եգիպտացիք կենդանիները ո՞ւր կը թաղէին:

ուեն ու ամէն տեսակին համար զատ զատ՝ պատ-  
արատուած գերեզմանները կը տանէին։ Ուստիք  
ըստն մեռած տեղերնին կը թաղուէին, ինչպէս  
շունը, հիլոս կամ Փարաւոնի մուկը, արջը,  
դայլն ու աղուէսը, ուրիշներն ալ մասնաւոր  
տեղէր կը թաղուէին, օրինակի համար՝ կատու-  
ները Բուբաստիս քաղաքը, բազէները Բուասյ,  
և քաջահաւները Ներմասովիս։

1 Եցիպասսի մէջ ամէն տեղ ալ ամէն կենդա-  
նի չէր սպաշտուէր։ Կենդանի կար որ մէկ գաւա-  
սին մէջ իրրե աստուած կը պաշտօնուէր, մէկաւ  
գաւառէն իրրե թշնամի կը հալածուէր։ Բայց  
եզր ամէն Եգիպտացիք ալ մէծ ջերմեռնդու-  
թեամբ կը պաշտէին, վասն զի կ'ըսէին թէ Ու-  
սիրիսի հոգին անոր մեռնելէն ետքը եզան մը փո-  
րը մակը է, ու անկէց բոլոր եզներու մէջ կը  
պաշտի։

2 Ոսիրիսի հոգին ունեցող սեպուած եզր Ա-  
սիս կ'ըսուէր, ասիկայ այլ և այլ նշաններով կը  
ճանշնային։ այսինքն բոլոր մարմինը ու սլիտի ըլ-  
լար, ճակատին վրայ քառակուսի ճերմակ խոյ-  
տուց մը ողիտի ունենար, ուսին վրայ արծիւի  
նման ձև մը, լեզուին տակը բռեզի, աջ կողմին  
վրայ ալ մահիկ կամ լուսին եզչիւր մը։ Մեմիս

1 Եցիպտասսի մէջ ամէն տեղ նոյն կենդանիները  
կը պաշտէին։

2 Ոսիրիսի հոգին ունեցող եզր ի՞նչ կ'ըսուէր։ —  
Ասիսէզին մասնաւոր նշաններն որո՞նք եին։

քաղաքին մէջ երկու փառաւոր մեհեան կար աճ  
եղին համար, մէյմը մէկուն՝ մէյմը մէկալին մէջ  
կը բնակէր, և քուրմերը անոր անունովը պատ,  
գամներ կուտայյին: Ա, Ան տարի տօնը կը կատա-  
րուէր, որ եօթը օր կը տեսէր, ան օրէրը քուր.  
մերը մած թափօրով կ'առնէին եղը վեր վար կը  
պատցընէին, ու ժողովուրդը անոր ամէն մէկ  
բառաշելուն կամ դլուխը շարժելուն՝ գետին  
կիյնար Երկրսպագութիւն կ'ընէր:

4 Որոշուած էր որ Ապիս եղը այսչափ տարի  
պիտի ատլրէր, երբոր ան ժամանակը հասնէր:  
քուրմերը զինքը կ'առնէին Նեղոս գետին եղեր.  
քը կը տանէին ու այլ և այլ արարողութիւննե-  
րով հոն գետը նեակլով կը խղդէին: Մեանելին  
ետքը քուրմերը դլուխնին կը գերծէին, ու բո-  
լոր Եղիպասս սուդ կը մտնէր ինչուան որ ուրիշ  
եղ մը գըտնուէր: Այստեղն ամենուն սուդն ու  
արամութիւնը ուրախութեան կը փոխուէր. կը  
տանէին նոր Ապիսը Նեղոսի քաղաքը, հոն կա-  
նայք քառասուն օր զինքը կը մաքրէին կը գար-  
մանէին, և ան քառասուն օրէն ետքը ամենելին  
ալ կնիկ մարդ չէր կրնար քովը մօտենալ: Ետքը  
փառաւոր զարդարած նաւի մը վրայ կը դնէին  
եղն ու Նեղոս գետէն հանդիսով Մեմփիս քա-  
ղաքը տանելով հոն Հեփեստոսի տաճարը կը  
դնէին:

---

4 Ապիսը մեանելու որ ըլլար ի՞նչ կ'ընէին:

1 Եգիպտացիք ամեն տեղ նոյն տեսակ զոհ չէին ըներ աստուածոց, հապա ամեն դաւառի մէջ տարբեր բաներ կը զոհէին: Օրինակի համար, Թիերայիդի մէջ այժ միայն զոհ կ'ընէին. Մանդեսիա ոչխար միայն: Բայց եզր ամեն դաւառ կը զոհէին, ու կով զոհէլու ամենեին տեղ մը հրաման չկար:

2 Զոհի կենդանիները նախ քուրմերը կը զօհնէին, ու որոնց որ կը հաւնէին՝ անոնց վրայ նըշան մը կը դնէին: Թիէ որ մէկը առանց ան նշանին կենդանի մը զոհէլու ըլլար՝ պատիժը մահէր:

3 Զոհին փորը կը լեցընէին բարակ ալիւրով շնած հաց, մեզր, չամիչ, թուզ, տեսակ տեսակ խնկեղէններ ու համեմներ. Ետքը վրան ձեթ կը ցանէին ու կ'այրէին. Թնացածը քուրմերն ու զոհին տէրերը կ'ուտեին:

4 Խակ զոհին գլուխը մարմնէն փրցընէլէն ետքը քուրմերը անոր վրայ անէծք կը կարդային, այսինքն կը խնդրէին աստուածներէն որ Եգիպտասի ու ան զոհը մատուցանողին վրայ դալու պատիժները՝ ան զլխուն վրայ գան: Անկեց ետքը կը տանէին զլուխը օտարականաց աժան:

1 Եգիպտացիք ամեն տեղ նոյն տեսակ զոհեր կ'ընէին:

2 Ո՞ր և իցէ կենդանի զոհ կընա՞ր ըլլառ:

3 Ի՞նչ կերպով կը պատրաստէին զոհը:

4 Զոհին գլխուն վրայ ի՞նչ արարողութիւն կ'ընէին:

դնով կը ծախէին . թէ որ գնող ցգանուեր՝ <sup>1</sup> Աւ-  
զոս գեաը կը նետէին . իսկ իրենք Եղիպատացիք  
ամենեին անասնոյ գլուխ չէին ուտեր :

1 Եղիպատացւոց հասարակ ժողովրդեան կրօն-  
քը առ բաներուս վրայ էր . բայց քուրմերը ի-  
րենց համար զատ կրօնք մը ունէին , և իրենց  
վարդապետութիւնները ամենեին դուրս չեն  
հաներ . իսկ թէ որ մէկը ուղէր իմանալ պէտք  
էր տեսակ տեսակ փորձերէ անցնէր՝ որ Խռ՛ՀՀ-  
Դաշտածունիւննէ կ'ըսուէին , ու մեծամեծ երդ-  
մանքներ ընէր որ իմացած դաղանիքները ամե-  
նեին դուրս չհանէ : Աս վարդապետութեանց  
գլխաւորն էր անմահութիւն հոգւոյ . բայց թէ  
ասոր և թէ ուրիշ նիւթերու վրայ շատ ծառ-  
մոլորութիւններ ալ ունէին :

2 Կ'ըսէին քուրմերը թէ մարդուս հոգին մար-  
մնէն բաժնուելէն եաքը կ'երթայ կենդանեւոյ մը  
փորը կը մանէ , անկէց ալ հետզետէ կ'աւցնի  
ուրիշ կենդանւոյ փորը , անանկով բոլոր ցամա-  
քային , ջրային և օդային կենդանեաց մէջ պար-  
տելէն եաքը ինչուան իրեք հաղար տարի , նորէն  
կ'երթայ մարդու մը փորը կը մանէ : Աս հոգ-  
ւոյ մը մէջ մանելը տեսակ մը պատիժ կը սե-  
պէին . և որովհետեւ կը կարծէին թէ ինչուան որ  
մեռած մարդուն մարմինը բոլորովին չփառի ը-

1 Քուրմերը ի՞նչ մասնաւոր կրօնք ունէին :

2 Հոգւոյ անմահութեան վրայ ի՞նչ կարծիք ու-  
նէին քուրմերը :

քայլայի՝ հոգին անկե չբաժնուիր, ուրիշ կենդանւոյ մէջ չմտներ, ամէն ջանք կ'ընէին որ մարմինը ուշ փառի, և առ է պատճառը որ մեռելները կը զմնուեին:

1 Եղիպտացիք իրեք կտրդ բաժնուած էին, քուրմք, զինուորք, երկրագործք ու արուեստաւորք:

2 Եղիպտառի իրեք մասին մէկը քուրմերուն կալուածներն էին, ու ամենեին տուրք չէին տար: Իրենց ապրուստին համար ալ ամենեին ծախք չէին ըներ. վասն զի զոհի համար արուած կենդանեաց մաէն կ'ուտէին ու մէկը մէկալն ալ իրենց գինի կը բերէին, և ոչ միայն ժողովուրդը կը պատռեր զիրենք, հապանակ թագաւորները, և առանց անոնց հարցընելու բան մը չէին ըներ:

3 Բայց չտա աւելորդապաշտական պարտքեր ալ ունէին քուրմերը: Իրենց հագուստը կտաւեղին միայն պիտի ըլլար, ոտքի ամանեին ալ պապիքէ \* , վրանին գլուխնեին ամենեին աղտ մը պիտի չըլլար. ուստի սկարաըկան էին գիշեր ցո-

1 Եղիպտացիք քանի՛ կարդ կը բաժնուէին:

2 Քուրմերը ի՞նչ ազատութիւններ ունէին:

3 Ի՞նչ պարաքեր ունէին քուրմերը:

\* Պարեւ վեց եօնը խուժաւախ բայս հըն և ո՛ Եղիպտանի, և հին արեւնշ ասոր ուշըներան վրայ գիշէ իւ գրեին:

բեկ Երաւրկու անգամ պազ ջրով լուացուիլ  
Ամենելին ձուկ չէին կընար ուտել. անոր համար  
Եղիսկտացւոց մասնաւոր մէկ տօնին օրը՝ որ ա-  
մէնքը խորված ձուկ կ'աւտէին, քուրմերը ու-  
տելու աեղ իրենց տանը դրան առջել ձուկ կ'այ-  
րէին:

1 Եղիսկտասի թագաւորաց շատն ալ քրմաց  
կարգէն էին. թէ որ մէկը զինուորաց կարգէն  
ալ թագաւոր ընտրուեր, աթոռը նստելուն պէս  
քուրմերուն կարգը կ'անցնէր. ու անսնց կըն-  
քին ամէն խորհուրդները կը սորվէր:

2 Թագաւորին կենցաղավարութեանը ու ա-  
մէն ընելու դործոցը կարգէր կանոններ դրուած  
էին, և անսնցմէ դուրս չէր կընար ելլէլ. և չէին  
թողուր որ քովը անանկ մարդահաճոյ ծառաներ  
դանուին որ անսնց աչքը մանելու համար՝ ամէն  
ուղածնին կատարեն: Քովը դանուազներն ալ  
առաջին կարգի քրմաց ազդականներէն քսան  
քսանուերկու տարեկան երիտասարդներ էին:

3 Թագաւորին ժամանակն ալ ձիչդ բաժ-  
նուած էր: Առաւոտը կանուխ կ'ելլէր ու տէ-  
րութեան բաները կը հոգար. ետքը կ'երթար  
զոհ ու ազօթք կ'ընէր, մէհենական գրքերու ըն-  
թերցմանք մաիկ կ'ընէր՝ որուն մէջ գրուած էին:

1 Թագաւորինելն որ կարգէն էին:

2 Թագաւորաց վարքն ինչպէս էր:

3 Թագաւորին ժամանակը ինչպէս բաժնուած  
էր:

թագաւորաց պարտքերը, և մանաւանդ բարեհառնութեան պարագը: Իրեն կերակրոց ոչ միայն տեսակները որոշուած էին, հապա նաև անօնց չափը, որ քիչ ու թեթև բան պիտի ըլլար: Հին տաենները արգիլուած էր իրեն գինի խմելը. բայց վերջերը հրաման եղեր էր որ քիչ մը դինի խմէ:

1 Երբոր թագաւոր մը կը մեռնէր՝ ամէն տուն սուդ կը մտնէր. մեչեանները կը դոցուէին, զոհերը կը դադրէին և ինչուան եօթանասուն օր ամեննին տօն չեր կատարուէր: Այս և կանոյք հագուստնին կը պատռէին, գլուխնին հող կը ցանէին, խումբ խումբ փողօցները ողբալով կը պարտէին, ու օրը երկու անդամ մասնաւոր երդերով իրենց կորսնցուցած թագաւորին առաքինութիւնները կը յիշէին ու կուլային: Անմիջոցին հաց, դինի, և ուրիշ փափուկ կերակուրներ չեին ուտեր, բազնիք չեին երթար, ու անոյշ եղերով չեին օծուէր:

2 Յուղարկաւորութեան պատրաստութիւնը լիլնաւալէն եաքը՝ թագաւորին մեռելը դագաղով մը կը դնէին անօր համար պատրաստուած դերեզմանին դաւիթը: Ան միջոցին բոլոր կեանքին մէջ անոր ըրած գործողութիւնները կը պատմէին, ու ամէն մարդ հրաման ունէր դալու ըսե-



1 Թագաւոր մը օր մեռնէր՝ Եղիպատացիք ի՞նչպէս սուդ կը մտնէին:

2 Թագաւորին թաղումն ի՞նչպէս կ'ընէին:

լու ինչ յանցանք կամ անիրաւութիւն որ գիտեր վրան։ Ժողովուրդը հոն գիզուած՝ թագաւորին բարի դործքերն ու առաքինութիւնները լսելով կը գովէր ու կ'օրհնէր, գէշ գործքերն ալ լսելով կ'անիծանէր ու կը նզովէր։ Եաւ թագաւորներ աստիճան ժողովրդեան դատաստանովը դատապարառւած՝ թաղման պատուէն ու իրենց թագաւորական դերեզմանէն զրկուեցան։ Բայց աւելի շատերն ալ ան սոսկալի պատժէն ազատելու համար՝ նոյեցան որ արդար ու առաջինի կեանք մը ունենան։

4 Եդիսկառուի երկիրներուն իրեք մասին մէկն ալ զինուորաց կտրդին որուած էր, ու ասոնք ալ ամէն տուրքէ ազատ էին։ Միայն զինուորական կրթութեան հետ կրնային ըլլալ, ուրիշ տրուեստ բանեցընելը իրենց արդիլած էր։ Աս կարդը երկու ցեղ բաժնուած էր, ամէն մէկէն հազարական հոգի կ'ընտրուէին թագաւորին թիկնապահ, և ամէն օր իրենց հաց, եղան միս ու գինի կը արուէր։

5 Երբորդ կարդը իրեք դլխաւոր գաս կը բաժնուէր, այսինքն Հովիւ, Արուեստանոր և Երկրագործ։ Երկրագործները քուրմերուն, թագաւորաց ու զինուորաց երկիրները կը մշակէին։ Արուեստաները ժուռանգական էին, ուստի որդին

1 Զինուորաց կարդը ինչ ազատութիւններ ունէր։

2 Երբորդ կարդին վրայ ինչ գիտելիք կայ։

չէր կրնար հօրը արուեստը թողուլ և ուրիշ արուեստ սորմիլ. առ օրենքին դէմ ընողը ծանր պատիժներ ուներ.

### ԳԼՈՒԽ Ե.

Դաստիարակ. — Օբխա. — Դաստիարակութիւն. — Գիր. — Արտեղութեաննիւն. — Երիտասրաննիւն. — Բնութաննիւն. — Յաղագիւնաբաննիւն. — Զարդարչ. — Դաստիարակութիւն. — Թաղական:

Ա Կրօնքէն եաքը դատաստանական դործողութիւնը ամենահարկաւոր բան երեցած էր Եդիոկացւոց: Իրեք դլիաւոր քաղաքներէն՝ այսինքն Թերէէն, Մեմփիսէն ու Հեղիուալուէն տասնական հոգի կ'ընարուելին ու անոնց կը յանձնուէին դատաստանները: Ասոնք մէջերնէն մէկը նախագահ կ'ընարելին, և անոր տեղը դատաւոր իր քաղաքացիներէն մէկ ուրիշ մը կը դրուէր: Թագաւորը ասոնց մասնաւոր թոշակ կը կապէր, որպէս զի իրենց անական հոգերէն ազատ ըլլալով՝ կարենան արդարութեան ուշադիր ըլլալ: Նախագահին թոշակը մէկալ դատաւորներուն թոշակէն աւելի էր:

---

Ա Եդիոկացւոց դատաւորները Ենչալէս կ'ընարուելին:

1 Նախագահը ոսկի շղթայ մը ուներ վիզը,  
ծայրը ականակուռ պատկեր մը կախած, որ ճշլ-  
հարդառնիսն կը կոչուեր: Երբոր ան պատկերը  
ձեռքը կ'առներ նախագահը՝ նշան էր թէ ժողո-  
վը պիտի սկսի: Հրաման չկար որ մարդ իր դա-  
տաստանը բերնով պատմէ, կամ փաստաբանի  
ձեռքով իր դատը պաշտպանէ. վասն զի Եղիպ-  
տացիք կ'ըսէին թէ Ճարտասանութիւնը դատա-  
ւորաց միաքը լուսաւորելու տեղ կընայ զանոնք  
մոլորեցընել: Ամէն մարդ իր դատը դրով կու-  
տար, դատախազն ալ իր պատասխանը դրով  
կուտար մէկալին գրուածքին նայելով: Իսկ դա-  
տաւորները երկու կողմին գրածները լսելէն ետ-  
քը իրենց վճիռը կուտային, և որ կողմէ օր յաղ-  
թէր՝ նախագահը ճշմարտութեան պատկերը  
անոր կը դալցընէր, անանկով դատաստանը կը  
լինինար:

2 Եղիպտացւոց օրէնքները խիստ շատ են.  
գլխաւորներէն մէկ քանին ասոնք են.

3 Առւտ երդում ընողին պատիժը մահ էր:

4 Ավ որ կընար մէկը աւազակի ձեռքէ ազա-  
տել կամ պաշտպանել և չազատեր կամ չպաշ-  
տպաներ, նոյնպէս մահ էր պատիժը. թէ որ չկա-

4 Նախագահը ի՞նչ մամնաւոր նշան ուներ:

Դատաստանը ի՞նչ կերպով կ'ըլլար:

2 Ի՞նչ օրէնքներ ունեին Եղիպտացիք:

3 Առւտ երդում ընողին պատիժն ի՞նչ էր:

4 Ի՞նչ օրէնք կար նեղելոց օգնութիւն ընելու:

րենար աւ ազատել՝ սլարտական էր գեթ յանցաւորները յայտնելու և դատաւորին մատնելու. և թէ որ չընէր՝ զինքը կը ծէծէին ու իրեք օր անօթի ծարաւ կը պահէին:

4 Ամեն քաղաքացի պարտական էր իր անունը, արուեստը, ապրուստը գրել տալու դատաւորին արձանագրութեան մէջ, Ով որ ըսածին մէջը սուտ խառնէր կամ թէ արդիլած արհեստի մը աէր դանուէր, կը մեռցընէին զինքը:

5 Ով որ կամաւ մարդ մը սպաններ, թէ ազատը ըլլար սպաննուողը և թէ գերի, զինքն աւ կը սպաննէին:

6 Հայր մը կամ մայր մը երբոր իր որդին մեռցընէր՝ զինքը չէին սպաններ, հապա կը պարտաւորէին որ իրեք օր մեռուցած որդւոյն դիտեց պիրկը առած կենայ:

7 Հայրատական կամ մայրասպան աղոց պատիժը սոսկալի էր: Կախ սրածայր եղէգներով մարմինը բզիկ բզիկ կ'ընէին, ետքը փշերու վրայ կը պառկեցընէին ու ողջ ողջ կ'այրէին:

8 Փախստական կամ անհնազանդ զինուորը վատանեն կ'ըլլար, ու պատիճն աւ ազատութիւնն ալ կը կորսընցընէր: Բայց եաբը նորէն

- 1 Քաղաքացւոց վիճակին վրայ ի՞նչ օրէնք կար:
- 2 Մարդասպանին պատիժը ի՞նչ էր:
- 3 Որդեսպանին սրատիժը ի՞նչ էր:
- 4 Ենողքը սպաննողին ի՞նչ պատիժ կուտային:
- 5 Փախստական զինուորին պատիժն ի՞նչ էր:

կրնար քաջութեան գործքով մը թէ անունը  
շտկել և թէ պատիւ ու աղոտութիւն գտնել:

1 Ով որ ծածուկ բան մը թշնամոյն իմացը-  
նէր՝ լեզուն կը կտրէին :

2 Սուտ ստակ կոխողներուն , նմանապէս կշիռ-  
ներն ու հասարակաց նշանները խարդախողնե-  
րուն ու արձանադրութեանց մէջ սուտ բան գը-  
րողներուն պատիժ՝ ձեռուընին կը կտրէին :

3 Եգիպտացիք աղոց գաստիարակութեանվրայ  
շատ հոգ կը տանէին : Պղտիկուց զանոնք կը վար-  
ժեցընէին բոսկիկ քալելու և թեթև հագուստ  
մը հագնելու , խոտեղէն ու ընդեղէն միոյն կը  
կերցընէին անոնց : Անկէց զատ այլ և այլ կըր-  
թութիւններով անոնց մարմինը կը զօրացընէին ,  
ինչպէս է գօտեմարտութիւնը , ոտքով վազելը ,  
ձիընթացն ու կառարշաւը . իսկ որ բանն որ ար-  
դոց միտքն ու մարմինը կը թուլցընէր՝ անկէ կը  
զգուշացընէին :

4 Անոր համարալ Եգիպտացիք թոյլ երաժըւ-  
տութիւն չէին սորվեցընէր աղոցն որ անոնց  
միտքն ու զգայութիւնները չժուլնան . հապա-

1 Գաղտնիք յայտնողին պատիժն ի՞նչ էր :

2 Սուտ ստակ կոխողին ի՞նչ պատիժ կուտային :

3 Տղոց գաստիարակութեան վրայ ի՞նչ հոգ ու-  
նէին :

4 Երաժշտութիւն կը սորվեցընէին աղոց : — Ե-  
ղիպտացւոց չարքաշութեանը վրայ ի՞նչ կը  
պատմուի :

միայն պատերազմական երաժշտութեանը : Այս  
պիսի կեանք անցընելնուն համար ամենքն ալ  
մարմնով առողջ, յաղթանգամ ու կորովի կ'ըլ-  
լային . և Երոդոսոս կը պատմէ թէ Եգիպտասի  
երկիրը պարաելու ատեն գաշտ մը գնացեր է  
ուր երկու իրեք հարիւր տարի առաջ Եգիպտա-  
ցիք Պարսից հետ պատերազմ ըրեր են եղեր, և  
տեսեր է որ Պարսից գլխուն գանկերը բանելուն  
պէս մէկէն կը փշին, իսկ Եգիպտացւոցը քարի  
պէս պինդ են եղեր :

1 Մասնաւոր ջանքով կը սորվեցընեին տղոց  
ծերերը պատուել : Տղաք երբոր ձամբան ծերու  
մը հանդիպէին՝ մէկդի կը քաշուէին անոր ձամ-  
բայ կուտայյին . իսկ թէ որ աեղ մը նոտած ա-  
տեննին ծեր մը մաներ ներս՝ շուտ մը ամենքը  
սաք կ'ելլէին, և ինչուանոր չերթար չէին նստէր :

2 Եգիպտացիք երկու տեսակ գիր ունեին, մէ-  
կը մէհենական . մէկտլը ռամկական կամ հասա-  
րակ : Առջինը՝ որուն Սբբարամ գիշ կամ Մէհեն-  
ին բառ՝ կ'ըսենք, ոյրուրենի գրեր չէին, հասկա-  
սյլ և այլ կենդանեաց ու անենիւթ բաներու  
պատկերներ . և անանց իւրաքանչիւրին նիւթին,  
ձեին, կամ մասնաւոր յատկութեանցը համե-  
մաս քուրմերը մէյմէկ նշանակութիւն գրեր  
էին . զոր օրինակ Բաղէն՝ Աստուած կը նշանա-  
կեր, Զուկը՝ ատելութիւն կը նշանակեր, Զիա-

1 Ծերերուն ի՞նչ պատիւ կուտային :

2 Եգիպտացիք քանի՛ տեսակ գիր ունեին :

դետին՝ անամօթութիւն ու ամէն տեսակ չա-  
րասրառութիւն։ Սայիս քաղաքին կուտան դրա-  
նը վրայ փորած էին աղայ մը ծերու մը քով կե-  
ցած, անոր քովին ալ բազէ մը, ետքը ձուկ ու  
ձիագետի մը, որ ամէնքը մէկանը կը նշանակէին։  
Տղաք և ծերք, անիրաւութիւնը առելի է Առ-  
տուծոյ։

1 Ամէն յիշտտակարաններու, մէհեաններու,  
եւ մանաւանդ կոթողներու վրայ աս սրբագրում  
գրերով արձանագրութիւններ կային, որ կամ  
կրօնական բաներ էին, կամ աստուածոց ու թա-  
գաւորաց աղդաբանութիւն, կամ անոնց վրայ  
դովեսա, և կամ գիտուածի մը պատմութիւն։  
Միայն քուրմերը գիտէին աս գրերը կարգալ, և  
ով որ իրենց գաղանի կրօնքը կը սորվէր՝ անոր  
միայն կը սորվէցընէին։

2 Խոկ ռամկական գիրը՝ հասարակ այրութենն  
էր որ տաճկի գրերուն ողէս աջէն գէալ'ի ձախ կը  
գրուէր։ Ժաղովրդեան գործածածքը աս էր, ու  
պղափկուց ասիկայ կը սորվէցընէին աղոց։

3 Եգիպտացիք ջրհեղեղէն ետքը ան աստիճան  
կատարելագործած ու ծաղկեցուցած էն երկ-  
րագործութիւնն որ առջի հնարազներն իրենք սե-  
պուէր են, բայց իրօք ալ շատ արուեստներ հը-  
նարեցին։

1 Մէհեանկան գրերը Բնչ բանի կը գործածէին։

2 Ռամկական գիրը Բնչպէս էր։

3 Բնչ արուեստ հնարած էն Եգիպտացիք։

1 Որովհետեւ իրենց երկինքը միշտ անամակ ու պայծառ կ'ըլլոյ , իրենք ալ առջեններէն եղած են աստղերը գիտելու , և անոնց շրջանները հաշուելու . տարին իրեք հարիւր վաթսունը հինգ օր բաժնեցին , այսինքն տասուերկու ամիս , ամէն մէկը երեսնական օր , աւելցած հինգ օրն ալ Աւելեաց : Ամիսը շաբաթ , այսինքն եօթնական օր բաժնուած էր , և ամէն մէկ օրը մէյմէկ մոլորակներու նուիրած էին , ու անոնց անունովը կը կոչուէին :

2 Աստղաբաշխական զննութիւնները գէշի գործածելով մոլորութեանց մէջ ընկան , ու հնարեցին աստեղագիտութիւնը . անով աստղերուն ընթացքը կը գիտէին ու մարդուս գլխէն անցնելու ապագայ բաները կ'իմանանք կ'ըսէին :

3 Եղիսկտացիք իրենց երկրին դրիցը պատճառաւ ուրիշ գիտութիւն մըն ալ գտան : Որովհետեւ նեղսա ամէն տարի բարձրանալով բոլոր երկրը կը կոխէր , ու արտերուն սահմանները կը շփոթէր , անանկ օր քաշուելն ետքը արտերը իրարու խառնուած կ'ըլլային , աս բանիս գարման ընելու համար արտաշտիութիւն ու երկրաշտիութիւնը գտան :

4 Աստղաբաշխութեան մէջ ո՞րչափ ծաղկած էին :

5 Աստեղագիտութիւնն ի՞նչպէս սկսան :

6 Երկրաշտիութիւնը ի՞նչ առթով ծաղկեցուցին :

1 Եղիպառս սաստիկ տաք ըլլալուն համար՝  
երկրին բերքերն ալ տռատ ու զօրաւոր են. Ե-  
ղիպատցւոց պէս ամեն բան դիտող ազդը չեր-  
կրնար անօնց այլ և այլ զօրութիւնները չփոր-  
ձել, ուստի բժշկութեան արուեստն ալ ծաղկե-  
ցուցին. և տեսնելով որ ասիկայ շատ ճիւղ բաժ-  
նուած ընդարձակ դիտութիւն է, որոշեր են  
որ ամեն բժիշկ մէկ մասնաւոր հիւանդութիւն  
մը բժշկելու ետեկ ըլլայ:

2 Հոչակտւոր բժիշկներէ շինուած հին բժշ-  
կարան մը կար. և բժիշկները ոլարտակոն էին  
անոր մէջի ըստ գեղը հիւանդին տալու. թէ որ  
անով չըշկուէր հիւանդը՝ իրենք անպարտ կ'ըլ-  
լային. իսկ թէ որ յանկարծ արարեր գեղ տային  
ու հիւանդը մեռնէր՝ զիրենք ալ կը մեռցընէին:

3 Մեռելոց յուղարկաւորութիւնը շատ հան-  
դիստւոր էր Եղիպառս ու մասնաւոր արարո-  
ղութիւններ ուներ: Երբոր մեծ մարդ մը կը  
մեռնէր՝ տանը մէջ եղող բոլոր կնիկ մարդիկը ե-  
րեսնին ու գլուխնին ցեխստած՝ պոռալով կան-  
չելով ու կուրծքերնին ծեծելով քաղաքին մէջ  
կը ոլարտէին. նոյնալիս կ'ընէին նաև երիկ մար-  
դիկ՝ կուրծքերնին բաց: Անկէց ետքը մեռելը

1 Բժշկութիւնն ո՞րչափ ծաղկած էր Եղիպա-  
ցւոց մէջ:

2 Բժշկութեան վրայ ի՞նչ օրէնք կար:

3 Մեռելոց յուղարկաւորութիւնը ինչպէս կ'ը-  
նէին:

դիապատիկներու կամ զմռասողներու կը տանէին  
որ զմռասէն:

1 Ասոնք Երկաթի գործիով մռուելին ուղեղը  
քթէն կը հանէին, փորը կը պարագէին, անու-  
շահոտ եղերով ու խնկերով կը լեցընէին, ու  
եօթանասուն օր բորակի մէջ կը դնէին: Եւ ո-  
րովէեաև փորը բանալու համար պէտք էր կը ա-  
րել, որ անդթութիւն կը սեպէին, անոր համար  
կարողերը գործողութիւննին լմնցընելուն  
ոլես կը թողուին կը փախչէին. հոն եղողներն  
ալ ետենէն քար նետելով զանոնք կը հալա-  
ծէին: Ետքը բուն գիապատիկները բորակին մէ-  
ջէն դին կը հանէին կը լուանային, տնոյշ եղե-  
րով կ'օծէին, մշջն ալ զմռասով, կինամնեով և ա-  
նուշահոտ ինկերով կը լեցընէին, անկեց ետքն  
ալ ռետինի ու հռատետ եղերու մէջ թաթ-  
խած կառասով կը պատէին ու մռուելին ազգա-  
կանացը կը յանձնէին, անոնք ալ կ'առնէին ու  
փայտէ մնառուկի մը մէջ կը դնէին՝ որուն վրան  
մորդու կերպարանք նկարել կուտային:

2 Ասանկով ոչ միոյն մարմինը ամբողջ կը  
մնար, հապա նուե կերպարանքն ու գծադրու-  
թիւնը, յօնքերն ու արտեանունքն ալ որոշ կը  
պահուէին: Ուստի Եգիպտացւոցմէ շատերը ա-  
տեն առեն իրենց գերեզմանատառնը երթալով  
հոն կը տեսնէին հարիւր առըի առաջ մռած

1 Մեռելները ի՞նչպէս կը զմռասէին:

2 Մոմիան ի՞նչ էր:

իրենց նախնեաց ու ազգականաց մարմինները :  
Առողք են որ ինչուան հիմայ ալ կը դանուին ու  
հռամա կ'ըսուին :

4 Զմասելն ետքը՝ յուղարկաւորութեան հան-  
գէսը կատարուելէն առաջ հարկ էր մեռելը դա-  
տաւորաց առջելը տանիլ որ անցուցած կեանքը  
քննելով աղէկ կամ գէշ մարդ ըլլալուն վճիռը  
կարեն :

5 Դատաւորները ընի մը եղերքը կը ժողվուէին :  
Մեռելին ազգականները օրով առաջ կ'երթային  
կ'իմացընէին անօնց՝ մեռելին անունը , և թէ երբ  
առջենին դատաստանի պիտի հանեն : Որոշեալ  
օրը մեռելը նաւակի մը մէջ կը դնէին ընին գե-  
մացի կողմէն , և նաւալարին անունը Քարոն կ'ը-  
սուէր : Մեռելը ընին մէկալ եղերքը չհանած՝ ա-  
մէն մարդ կրնար վրան ամբաստանութիւն ընել :  
Թէ որ ամբաստանութիւնները ստուգուէին՝  
դատաւորները կը վճռեին որ իր ազգաստհմին  
գերեզմանատանը մէջ չկարենայ թաղուիլ ան  
մեռելը : Իսկ թէ որ ամբաստանութիւնները  
սուտ ելլէին՝ ամբաստանողները ստստիկ կը  
պատժուէին , ու մեռելը առօք փառօք իր հար-  
ցը գերեզմանը կը տանէին :

6 Երբոր վրան ամբաստանութիւն ընող մը

1 Քաղումը ի՞նչպէս կ'ընէին :

2 Մեռելին վրայ դատաստան ի՞նչպէս կ'ընէին :

3 Մեռելին տէրերը դատաստանը լմնալէն ետ-  
քը ի՞նչ կ'ընէին :

չըլլար՝ ազգականները սուզի հագուստնին կը ձգէին, ու կը սկսէին վրան գովեստներ խօսիլ: Յեղին ազնուականութիւնը չէին յիշեր, որով հետեւ բոլոր Եգիպտացիք ազնուական կը սեպուէին. հապա իր կրթութիւնը, բարեպաշտութիւնը, ժուժկալութիւնը, արդարութիւնը և ուրիշ առաքինութիւնները կը յիշէին ու աստուծոց ազօթք կ'ընէին որ զի՞նքը արդարոց կարգը անցընեն: Խոկ ժողովուրդը ան գավեստները լսելով կ'ուրախանային, կը դովէին ու իրենք ալ կ'ազօթէին մեռելին համար: Թիէ որ մեռելին ցեղը իրեն համար մասնաւոր գերեզմանատուն ունէր՝ հոն կը տանէին իրեն համար պատրաստուած գերեզմանին մեջ կը դնէին. Խոկ անօնք որ գերեզմանատուն չունէին՝ իրենց տունը կը տանէին ու սնարկովը շխատկ սաքի վրայ պատին կը կռթնցընէին:

1 Որոնք որ օրինաւոր թաղմանէ կը զրկուէին կամ ամբաստանութեամբ և կամ սպարաքերնին չվճարուծ մեռնելով, տանը մէկ անկիւնը կը ձըգուէին. շատ անդամ ալ իրենց յաջորդները անոնց սպարաքը վճարելով կամ անուննին շակելով, նորեն կը հանէին պատուով իրենց հարցը գերեզմանը կը դնէին:

1 Թաղման պատուէն զրկուած մեռելը ի՞նչ կը նէին:

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ՄԱՐԱՑ ԵՒ ՊԱՐՍԻՑ

Մարաց միջնորդը . — Վարչապետը . — Դիմուլը . — Ելիսակոն . — Փրառազարքը . — Կիւասարը . — Ածուհուն . — Կիւասար :

4 **Մ**արաց աղբին նախահայրը կը սկսվուի Յարեթի օրդին Մագդայի : Հարիւրաւոր տարին ներ նինուեկի թագաւորաց իշխանութեան տակն էին . Վարբակես կուսակալը զիրենք տպատամքեցուց (785) , Աարդանապաղին յաղթեց , Ասորեստանեայց տէրութիւնը վերցուց , ինքը Ասորեստանեայց տէրութենէն ապստամբուծ մէկալազդերուն վրայ թագաւորեց , և Մարաց աղբը աղտտ թողուց :

5 Մարաց աղբին նախահայրը ով է ,

1 Մարաստան Ասիոյ բարերեր ու հարաւատ երկիրներէն մէկն էր։ Հիւսիսային կողմը լեռնոտ էր։ Բայց հարաւային կողմէրը բլքակներով և ընդարձակ ծաղկաւէտ գաշտերով զարդարած էին, ու ան անդի ձին անուանի էր։ Մարք՝ Ասորեստանեայց թագաւորաց ստկէն զատ նաև իրեք հազար ձի, չորս հազար ջորի և հարիւր հազար ոչխար տուրք կուտային։ Խրենք շատ հարաւար մարդիկ էին։ Առաքսէ բարակ դիպակներ կը գործէին, ու գեղեցիկ գոյներով կը ներփէին։

2 Մարք ցեղ ցեղ բաժնուած՝ գեղերու մէջ կը բնակէին, ոչ մայրաքաղաք ունեին և ոչ բեր, դարազաք, և իրենց երկրին բնական ամրութեան պատճառաւը երկար ժամանակ ազտա մնացին, իսազազութեան առեն մէջերնէն իշխաններ կամ գատաւորներ կ'ընտրէին, օգտաւորազմի ատենն ալ զօրավարներ, և ահոնց կը հընազանդէին։

3 Երբոր Վարբակէս մեռաւ, անկարգութիւնները շատցան։ Օրէ օր երկիրը անազատ կը դառնար։ Դիտվեանով խելացի մարդը ելաւ, ու իր քաջութեամբն ու արդարութեամբը ժողովրդէան պատկառելի եղաւ։ Դիտվեան աչքը թագաւորութեան վրայ էր։ Բայց վառասէր չերե-

1 Մարաստան ի՞նչուէս երկիր էր։

2 Հին ատենը Մարաց կեանքը ի՞նչուէս էր։

3 Մարաց ասջի թագաւորը ովլ եղաւ։

նալու համար՝ առջի բերան երբոր զինքը թագաւոր դնելու ուղեցին՝ հրաժարիլ ձեւցուց, բոյց ետքը սիրով յանձն առաւ ու ամենայն պերճութեամբ սկսաւ թագաւորել: Ճողովուրդը կըրթեց, քաղաքներու մէջ բնակեցուց, բլրի մը վրայ ալ Եկբատան քաղաքը շինեց ամփիթեատրոնի ձեռով իրարմէ բարձր մէջէ մէջ Էօթը պարսպով, որ տէրութեան մայրաքաղաքն եղաւ:

1 Պարիսպներուն ամէն մէկը տարրեր գոյն ունէր, առջինը ձերմակ էր, երկրորդը սև, երրորդը կարմիր, չորրորդը կապուտ, հինգերորդը գեղին, վեցերորդը արծաթազօծ, իսկ եօթներորդը ոսկեզօծ:

2 Եօթներորդ պարսպին մէջն էր թագաւորին պալատան ու դանձը, վեցերորդին մէջ թագաւորին պաշտօնեաներն ու ծառաները կը բնակեին մէկալ հինկին մէջ ժողովուրդը կը բնակէր, անոնց ալ ամէն մէկը զատ զատ քաղաքներու կը նմանէր:

3 Յանցաւորաց համար խիստ կանսններ գրաւ Դիովկ: Նրբոր կ'իմանար որ մէկը յանցանք մը ըրեր է, մէկեն առջեւը բերել կուտար ու յանցանքին ծանրութեանը համեմատ վրան պատիժ կը դնէր: Ասոր համար մասնաւոր լրտեսներ ալ

4 Եկբատանի պարիսպները ի՞նչ մասնաւոր յատկութիւն ունեին:

5 Թագաւորին պալատն ո՞ւր էր:

6 Դիովկին կառավարութիւնը ի՞նչպէս էր:

գրեր էր որ քաղաքին մէջ կը սպալտէին, ու ու-  
մանք աեսածնին կ'իմացընէին իրեն, ոմանք ալ  
լսածնին, Դատաստանական բաներու ալ շատ  
խոտութիւն կ'ընէր։ Ամէն մարդ ինչ դատաս  
տան կամ կռիւ որ ունենար՝ գրով Դիովին պա-  
լառը կը տանէր, ան ալ կը կարգար կը քննէր ու-  
տակը վճիռը գրած իրեն կը գարձընէր։ Ինքը ա-  
մենենին պալատէն գուրու չէր ելլէր, քովին ալ քիչ  
անդամ մարդ կ'ընդունէր, անոնք ալ ամենենին  
չէին կը ընար առջեք ծիծաղիլ։ Քթերնին սրբել  
կամ թքնել։ կը վախնար որ չըլլայ թէ անանկ ան-  
կիրթ ժողովուրդը քիչ մը ընտանութիւն աես-  
նելով սկսի զինքը արհամարհել։

4 Դիովի իր ժողովուրդը կը թելու ու թագա-  
ւորութիւնը հաստատելու նայելով, աշխարհա-  
կալութեան ետեւէ չէզաւ, և յիսուն տարի խա-  
ղաղութեամբ թագաւորելէն եաքը (660) իրեն  
յաջորդ թողուց որդին Փրաւորաց՝ որ սուրբ  
Գրոց մէջ Արքաքասադ կ'ըսուի։

2 Փրաւորաց թագաւորելուն պէս ուղեց աէ-  
րութեան ստհմանը ընդարձակել։ Պարսիկները  
ու անոնց քովի ազգերը նուածեց, Ասորեստա-  
նեայց ձեռքը եղած դաւառներուն մէկ քանին  
վրայ ալ աիրեց։ Նարուքոգոնսոր Նինուէի

1 Դիովի քանի տարի թագաւորեց։ — Իր յա-  
ջորդն ով եղաւ։

2 Փրաւորաց ինչպէս ըրաւ թագաւորութիւնը։

թագաւորը կիրթ զօրքով դէմն ելաւ. Մարքոր դեռ զինուորական կրթութիւն չունէին՝ չկրցան երկար դիմանալ. Փրաւորտ իր քաջութեանը վրայ միայն վստահացած՝ նետուեցաւ Ասորեստանեայց մէջ, շատ մարդ զարկաւ սպաննեց, բայց զօրքը չարդուեցաւ, ինքն ալ բանուեցաւ: Նսրուքոգոնսոսոր վրան բարկացած՝ զինքը նետով սպաննել տուաւ, մտու Եղբատան, կողոպտեց ու Նինուէ դարձաւ (658):

4 Կիաքսար, Փրաւորտի որդին, հօրը մահուան վրէժը առնելու մոքով նոր զօրք ժողվեց, կըրթեց զանոնք և Լիւդացւոց վրայ գնաց որ բոլոր փոքր Ասիոյ տիրեր էին: Երկու զօրքը դիմացէ դիմաց ճակատեցան, ու հազիւ թէ պիտի սկըսէին իրարու վրայ յարձեկիլ յանկարծ արել խաւարեցաւ. զօրքերը շինթեցան, պատերազմէն ետ կեցան: Ասիկայ առաջին արեւու խաւարումն է որ աստղաբաշխները հաշուով իմացան, վասն զի Թաղէս Միլետացին առաջուց ըսէր է թէ ան ատենները արել պիտի խաւարի:

5 Մարք և Լիւդացիք ան խաւարումը Աստուծոյ պատիժը կարծէլով հաշտութիւն ըրին, և Լիւդացւոց Աղիատ թագաւորը իր աղջիկը Արիագնէն Կիաքսարայ անդրանիկ որդւոյն Աժդահակին հետ կարգեց: Աս երկու ազգերու

4 Կիաքսար ի՞նչ պատերազմ ըրաւ:

5 Արեւու խաւարումը ի՞նչ ազդեցութիւն ըրաւ զօրացը վրայ:

դրած ուխտերնին հաստատ պահելու համար (ինչպէս շատ արելելեան ազգաց սովորութիւնն էր) թէ երնին ծակեցին ու իրարու արիւնը լղեցին :

1 Կիաքսար անկեց Ասորեստանեայց վրայ վազեց, ու անոնց Բետիղուայէն գործած զօրքին հանդիպելով զամէնքը ջարդեց, ու գնաց ինչուան Նինուէն պաշարեց: Բայց լսելով թէ Ակիւթացիք եկեր իր երկիրը կ'ապականեն՝ անոնց գէմ գնաց: Յաղթուեցան Մարք, և Ակիւթացիք հեղեղի պէս Ասիոյ տմէն կողմը տիրեցին. քսան տարի իշխեցին, ու բոլոր երկիրը կողոպաելով անապատ գործուցին:

2 Օր մը Մարք բոլոր Ակիւթացւոց մեծերը աներնին սէզանի հրաւիրեցին, ու երբոր անոնք դինովցան՝ զամէնքն ալ (թրէ անցուցին. և Ակիւթացիք անդլուխ մնալով թողուցին փախան: Անոնցմէ ազտատած՝ նորէն Կիաքսար Ասորեստանեայց վրայ վազեց, Բարելացւոց Նարուպաղսար թագաւորին հետ միացաւ, Ասրակոսը սպանեց, Նինուէն կօրծանեց ու Ասորեստանեայց տէրութիւնը վերցուց (648): Ասանկ քառասուն տարի թագաւորութիւն ընելէն ետքը մեռաւ Կիաքսար, ու թագաւորութիւնը Աժդա-

1 Կիաքսար Ասորեստանեայց ինչպէս յաղթեց առջի անգամ:

2 Ակիւթացւոց բռնութենէն Մարք ինչպէս ազատեցան:

հակ որդւոյն թողուց՝ որ սուրբ Գրոց մէջ Ա-  
սուերոս կ'ըսուի (618):

1 Աժդահակ գեռ չժագաւորած՝ երազ մը  
տեսեր էր որ իր Մանդանէ աղջկանը բերնեն  
շատ ջուր վազելով բոլոր քաղաքը կը լեցընէր,  
ու բովանդակ Ասիա կը տարածուէր: Հարցուց  
մագերուն, ըսին որ Մանդանէն տղայ մը պիտի  
ծնանի որ բոլոր Ասիոյ պիտի տիրէ: Թագաւո-  
րելէն ետքը Աժդահակ ուրիշ երազ մըն ալ տե-  
սաւ որ Մանդանէն որթ մը բուսաւ ու բոլոր  
աշխարհը շուք կ'ընէր. մոգերը ըսին իրեն թէ  
Մանդանէն տղայ մը պիտի ծնանի որ Մարաց  
թագաւորութիւնը ձեռքէդ պիտի առնէ, ու  
բոլոր Ասիոյ պիտի տիրէ: Ասոր վրայ վախցաւ  
Աժդահակ աղջիկը Մարաց աղդէնի իշխանի մը  
հետ կարգելու. ուստի Մանդանէն Պարսկաս-  
տան խրկեց, որ ան ատենը Մարաց ձեռքն էր,  
ու Պարսից կամքիւս իշխանին հետ կարգեց:

2 Երբոր տղայ մը ծնաւ Մանդանէն՝ Աժդա-  
հակ զինքը քովը կանչեց ու տղան առաւ Արբակ  
իշխանին տուաւ որ երթայ ծածուկ սպաննէ.  
բայց Արբակ վախնալով որ օր մը Մանդանէն  
կ'իմանայ ու որդւոյն սպանութեանը վրէժը կը  
հանէ, տղան աարաւ թագաւորին հովիւներէն  
մէկուն տուաւ որ տանի հեռու անտառի մը մէջ  
ձգէ որ մեսնի: Հովիւը կը կատարէ հրամանն ու

1 Աժդահակ ի՞նչ երազներ տեսաւ:

2 Մանդանէին տղան ի՞նչ ըրաւ Աժդահակ:

կը դառնայ իր կնկանը կը սպատմէ : Ան գիշերը  
իր կինը մեռած տղոյ մը կը ծնանի, կ'առնու ա-  
նիկայ կը տանի ձգած տղուն հետ կը փոխէ կու-  
դայ . կինն ալ տեսնելով որ գեղեցիկ, կայտառ  
տղոյ մըն է, կը սիրէ ու կը սկսի իր որդւոյն  
պէս հօդալ, մեծցընել: Եւ որովհետեւ կնոջ ա-  
նունը Ըստակ էր որ քած կը նշանակէ պարսկե-  
րէն, եարը սկսան ըսել թէ Կիւրոսը մատակ  
շուն մը մեծցուցեր է: Խոկ Արբակայ ծառաները  
տղան մեռած դանելով՝ առին թաղեցին, կարծե-  
լով որ Կիւրոսն է:

† Կիւրոս տասուերկու տարեկան Եղած ա-  
տենը, օր մը երբոր իր հասակակից տղոց հետ  
խաղ կը խաղար, աղաքը զինքը թագաւոր ձևա-  
ցուցին, ինքն ալ իրեն չհաղանդողները պատ-  
ժել առւաւ: Անոնց մէջ իշխանի մը զաւակ ալ  
կայ եղեր, ասիկայ կերած ծեծը կ'երթայ հօրը  
կը պատմէ, ան ալ հովուին տղուն վրայ թագա-  
ւորին գանգատ կ'ընէ: Աժդահակ առջելը բերել  
կուտայ զանիկայ ու կը յանդիմանէ: Կիւրոս  
անվախ պատասխան կուտայ . Տէր արքայ, քու  
հպատակներէդ մէկը թէ որ չհաղանդի ինչ  
կ'ընէս . հարկաւ կը պատժես զինքը որ հաղան-  
դիլ սորվի թագաւորին . ևս ալ նոյնպէս ըրի .  
որովհետեւ զիս իրենց թագաւոր դրին: Աժդա-  
հակ տղուն աս համարձակ ու ազնուական կեր-  
պին, առւած խելացի պատասխաններուն ու

† Խնչպէս յայտնուեցաւ Կիւրոս:

կերպարանքին նայելով ճանցաւ որ անիեկայ իր  
թռան է, մանաւանդ երբոր անոր հայրը սե-  
պուած հոգիւն ու Արբակը կանչելով ճշմարտու-  
թիւնը լսեց, ալ ամենեին տարակոյս չմնաց:

4 Մոդերը կանչեց հարցուց Աժդահակ. պա-  
տասխան տռւին թէ Տղուն թագաւորելուն վրայ  
աւսած երազդ կատարուեր է, որովհետեւ իր  
հասակակիցները դլուիը թագ գրեր ու թագա-  
ւորեցուցեր են զինքը. ալ ասկէց ետքը թագա-  
ւորելիք չունի: Աս ուզած պատասխանին վրայ  
Աժդահակ համոզուեցաւ, կիւրոսը Պարսկաս-  
տան հօրը քով խրկեց որ հոն գաստիարակուի:  
Բայց սաստիկ բարկացաւ Արբակին անհնազան-  
դութեանը վրայ ու անդութ կերպով վրէժը  
հանեց: Օր մը Արբակայ հրամայեց որ իր որդին  
պալտաը խրկէ, առաւ տղան մորթեց՝ գլուխն  
ու ոտքին ձեռքին թաթերը պահեց, միուր եփել  
տռւաւ ու սեղանի ատեն հօրը առջել հանեց:  
Արբակ ցդիւնալով կերաւ որդւոյն մարմինը:  
Հարցուց անօրէն Աժդահակ. Արբակ, բնշպէս  
է. — Շատ համով է, ակը արքայ, ըստ խեղձ  
հայրը. — Թէ որ համով կ'ուտուի սիրելոյ մի-  
սը՝ ինչո՞ւ իմ թռոս ողջ պահեցիր, ըստ Աժ-  
դահակ, ու աղուն դլուին ու թաթերն ալ առ-  
ջել հանել տռւաւ: Ասկացաւ Արբակ, սիրոը

---

4 Աժդահակ կիւրոսը ճանչնալէն ետքը ինչ ը-  
րաւ: — Արբակայ դէմ ինչ անդութիւն  
ըրաւ:

կարտեցաւ, և հաստատ միտքը դրաւ որ Աժդահակայ անդթութեանը վրէժը առնէ :

Ի Կիւրոս Պարսկաստան գնաց, Պարսից օրենքը կըթօւեցաւ, և իր ընկերակցացը հետ շատ քաջութիւններ կ'ընէր: Չեռաց տակէն Արբակ սկսաւ զինքը գրգռել որ չվախնայ ապստամբի Աժդահակայ դէմ. Ես պատրաստ եմ, ըսաւ, քեզի օդնելու. Կիւրոս ալ սկսաւ Պարսիկները ոտք հանել: Որ մը զիրենք ժողվեց փշոտ դաշտ մը տարաւ ու հրամայեց որ մանդաղներով մաքրեն, ինչուան իրիկուն արիւն քրտինք մտան, հազիւ մաքրեցին: Պատուիրեց իրենց որ երկրորդ օրն ալ հագոււած սդուած նորէն դան. անոնք երբոր եկան՝ զիրենք ծաղկաւէտ դաշտի մը մէջ նստեցուց ու փառաւոր սեզան մը ըրաւ իրենց կերան, խմեցին, զուարձացան: Երբոր սեզանէն ելան՝ հարցուց իրենց Կիւրոս թէ Ո՞ր օրը աւելի աղէկ էր. Երեկուանը թէ այսօրուանը: Պատասխաննին յայտնի էր. Երեկ ինչուան իրիկուն աշխատեցանք, ըսին, հոգինիս բերաննիս եկաւ, իսկ այսօր հանդիսաւ կերանք խմեցինք և ուրախացանք: — Ուրեմն, ըսաւ Կիւրոս, եթէ ըսածիս մտիկ ընէք՝ ասանկ մէկ օր մը չէ բոլոր կեանքերնիդ հանդստութեամբ և ուրախութեամբ կ'անցընէք. հետո եկէք, յուսամբ որ աստուածոց օդնութեամբը ու ձեր քաջութեամբը կ'երթանք Մարաց կը յաղթենք, ու

---

Կիւրոս ինչպէս Աժդահակայ դէմ ելաւ:

զանոնք՝ մեզի կը ծառայեցընենք։ Ամենքը մէկ բերան խօսք տուեին, իրենց թագաւոր դրին զինքը, և կիւրոս սկսաւ պատերազմի պատրաստութիւն աեսնել։

1 Մեր Երրուանգեան Տիգրան թագաւորը որ շատ անգամ աեսեր էր կիւրոսը ու իր որդւոյն պէս զինքը կը սիրեր, Երբոր Հսեց թէ բոլոր Պարսիկք հետը միաբաներ՝ զինքը թագաւոր դըրեր էն, ուրախակցութեան համար մարդ խըրկեց ու հետը բարեկամութեան դաշինք դրաւ։

2 Երբոր իմացաւ Աժդահակ թէ կիւրոս Տիգրանին հետ բարեկամացեր է, սասահիկ սկսաւ վախնալ, դիտէր թէ Տիգրանին զօրութեանը պիտի չկտրենայ դէմ գնել։ Անանկ վախին մէջ սարսափելի երազ մըն ալ տեսաւ որ Հայաստանի սառով պատած լեռան մը ծայրը ծիրանաղգեստ ու բարձրահասակ կին մը նստած՝ իրեք կտրիմ դիւցազուհներ ծնաւ որ բոլոր աշխարհիս կը աիրէին. անոնցմէ մէկն ալ վիշտակի վրայ հեծած վաղեց իրեն վրայ, ու հետը կռուելով զինքը վիրաւորեց, ու թագաւորութիւնը ձեռքէն առաւ։ Ան վախով սարսափած արթընցաւ Աժդահակ ու դիշերանց իշխանները ժողովքի կտնչեց, պատմեց աեսած երազը, խօրհուրդ ը-

— — —

1 Մեր Տիգրան թագաւորը ինչպէս բարեկամացաւ կիւրոսին հետ։

2 Աժդահակ կիւրոսի և Տիգրանայ բարեկամաւթիւնն որ Հսեց՝ ի՞նչ ըրաւ։

ըին որ Տիգրանայ քոյրը իրեն կին առնել, ու ա-  
նոր ձեռքովը Տիգրանը մեռցընէ, որպէս զի ը-  
կարենայ Կիւրոսին օդնել:

Դ Յատ ընծաներով մարդ խրկեց Աժդահակ  
Տիգրանին և ուզեց որ քոյրը Տիգրանուհին ի-  
րեն կին տայ, որ զինքը տիկնանց տիկին պիտի  
ընէ: Չդիտնալով Տիգրան անոր նենդաւոր միա-  
քը՝ հաւանեցաւ, շուտով կամքը կատարեց:  
Յատ սիրով ընդունեցաւ Աժդահակ Տիգրանու-  
հին, աչքը մանելու համար զինքը տիկնանց տի-  
կին ըրաւ, և ամեն բան անոր խորհրդովը կ'ը-  
նէր, ինչուան որ վրան վատահանալով՝ յայտնեց  
անոր իր միտքը և ըստ թէ, Տիգրան Կիւրոսին  
հետ միաբաներ է զիս և զքեղ մեռցընելու, ուս-  
տի պէտք է որ դուն հնարք մը գտնես, եզրայրդ  
մեռցընել տաս, ապա թէ ոչ՝ զքեղ տիկնութե-  
նէդ կը ձգեմ, խայտառակ կ'ընեմ: Խորագէտ և  
իմաստուն Տիգրանուհին խմացաւ Աժդահակայ  
նենդութիւնը, ծածուկ հաւատարիմ մարդ-  
կանց ձեռքով եզրօրը հասկըցուց: Պատերազմի  
պատրաստուեցաւ Տիգրան, Կիւրոսի ալ մարդ  
խրկեց որ շուտ ընէ ընելիքը. և երբոր Աժդա-  
հակ խարեւութեամբ Տիգրանը տեսնուելու կը  
կանչէր: Տիգրան վրան պատերազմի ելաւ, ան  
միջոցին Կիւրոսն ալ եկաւ հասաւ. Արբակ ալ  
որ իր զօրացը սպարապէտ գրել էր Աժդահակ՝

---

1 Աժդահակ Տիգրանուհւոյն ի՞նչ պատիւներ  
ըրաւ: — Աժդահակայ մահն ի՞նչպէս եղաւ:

պատերազմին սաստկացած ատենը Կիւրոսին  
կողմն անցաւ : Այս ատենը Աժդահակ յուսահա-  
տութենէն կատղած՝ Տիգրանին վրայ վաղեց,  
զարկաւ Տիգրան նիզակը անոր սիրաը, ու թո-  
քին կէսը նիզակին հետ մէկտեղ դուրս հանեց,  
մեռած ընկաւ Աժդահակ, և Կիւրոս Մարաց և  
Պարսից տիրեց :

† Անկէ ետքն ալ Կիւրոս մեր Տիգրան թագա-  
ւորին օգնութեամբը շատ յաղթութիւններ ը-  
րաւ : Կիւրացւոց Կրեսոս թագաւորին վրայ  
գնաց ու տամնըչորս օր Մարդիկէ մայրաքաղա-  
քը պաշարելով առաւ (548) : Կ'ըսնն թէ Կիւ-  
րոսի զօրքը ներս մանելու ատեն անոնցմէ մէկը  
Լիւդացի մը տեսնելով առանց գիտնալու որ  
ինքը Կրեսոսն է, երբոր թուրը կը վերցընէ որ  
զարնէ, Կրեսոսին քովը կեցած իր համբ տղան  
հօրը մեռնելուն վրայ սաստիկ ցաւելէն լեզուն  
կը բացուի ու կը կանչէ . Թուրդ վար առ, Կրե-  
սոս հայրս կը սպաննես : Զինուորը մէկէն ձեռքը  
վար կ'առնէ, Կրեսոսը Կիւրոսին կը տանի :

Զ Կիւրոս հրաման տուաւ որ Կրեսոսը ողջ  
ողջ այրեն : Պատրաստեցին փայտակոյաը, և  
մէջը մանելու պատրաստուած ատենը մտածե-  
ով թէ ինչ երջանկութենէ ինչ թշուառու-  
թեան հասաւ, յիշեց Կրեսոս ան խելացի խօսքն

‡ Կիւրոսի առաջին յաղթութիւններն որո՞նք ե-  
ղան :

Զ Կիւրոս ի՞նչպէս ու զեց մեոցընել Կրեսոսը :

որ Սողոն ըսեր էր իրեն, ու այրած սրառվ բար, ձբաձայն իրեք անգամ Սողոն, Սողոն, Սողոն կանչեց: Կիւրոս որ հոն բոլոր իշխաններովը ե- կեր էր, առջևը կանչել տուաւ ու հարցուց թէ ինչո՞ւ համար ան հռչակաւոր մարդը կան- չեցիր. Յիշեցի, ըսաւ, Սողոնին խօսքը. վասն զի տաենով երբոր իրեն հարցուցի թէ ինձմէ ա- ռելի երջանիկ մարդ աեսե՞ր ես, պատասխան տուաւ ինձի թէ Անկարելի է մարդուս երջա- նիկ ըսել՝ վախճանը տեսնելն առաջ: Կիւրոսին սիրոք շարժեցաւ, կրակը մարել տուաւ, կրե- սոսին ներեց: ու ինչուան ետքը թագաւորա- կան պատուով իր քովը պահեց \*:

1 Երբոր սկսան զօրքը Սարդիկէ մատձ կողոպ- աել աւերել քաղաքը, կրեսոս Կիւրոսին քովը կեցած՝ սկսաւ զարմանք ցուցընել: Կիւրոս եր- բոր սկսած անոր հարցուց, կը զարմանամ, ըսաւ, որ զօրք կը կողոպտեն ան քաղաքը՝ որ ալ կրեսոսին չէ, կիւրոսին է: Հարցուց Կիւ- րոս. Հազար ի՞նչ ալէ աք է ընել: — Արդիկէ, ը- սաւ, որ քաղաքը չկողոպտեն, որպէս զի անոր

---

1 Կիւրոս կրեսոսի հետ ի՞նչպէս վարուեցաւ:

\* Աս շիդածը Խորէնացին այլ և այլ Յոյն հեղի- նակներ սրբագիւղ են: Աշբաշը Ա., Պարնիս Բագամ- ին Հայ իւ Պատմէ, ու ըստ հաստիական շերտեաց:

հարստութիւնը ու վայելցութիւնը ահանողները  
առնողին գովեստ տան . իսկ թէ որ կողոպաեն ,  
ոչ միայն քաղաքը կը փառանայ , այլ նաև զօրքդ  
կը հարըստնայ , ու քեզի կը սկսի մտիկ շընել :  
Հաւանեցաւ կիւրոս , աւարտութիւնը արգի-  
լեց , և կրեսոսին իմաստութեանը վրայ զարմա-  
ցած՝ զինքը սիրեց ու իրեն խօրհրդականն ըրտւ :

1 Կրեսոսի աչքը չէր կտրէր կիւրոսին հետ  
ոպատերազմելու , բայց Դեղիկոյ պատգամախօ-  
սին պատգամովը յորդորուեցաւ , որ աս էր .  
Կրեսոս անցեալ ընդ Աշխա գետ , քակեսցէ զիշ-  
խանութիւնս : Կրեսոս կարծեց որ Մարաց իւ-  
խանութիւնը պիտի քակէ : Բայց երբոր բոլո-  
րովին հակառակը պատահեցաւ , Կիւրոսի հրա-  
մանովը երկու ոսկի շղթայ խրկեց Դեղիկիսի  
աստուծոյն՝ մեզադրելով զանիկայ որ այնչափ  
ընծաներ առաւ ու իրեն անանկ անիրաւ պատ-  
գամ տուաւ : Բայց դիւրաւ պատգամիսոը  
մեկնութիւնը տուաւ թէ քակեսցէ զիշխանու-  
թիւն ըսելով կրեսոսին իշխանութիւնը կ'իմա-  
նար և ոչ թէ Մարացը :

2 Յոնիացիք , Դորացիք ու Եւոլացիք երբոր  
լսեցին թէ կիւրոս Մարգիկէն առեր է , գես-  
պան խրկեցին և ուզեցին հեաը դաշնիք զնել .  
բայց որովհետեւ կիւրոս զիրենիք տուած յորդո-

—

1 Խնչէն յորդորուած էր կրեսոս կիւրոսի դէմ  
պատերազմի ելլելու :

2 Յոնիացւոց վրայ Ենչողէս աիրեց կիւրոս :

բեր էր ու չէին ուղած, անոնց ասանկ առակով  
մը պատասխան տուաւ. Զինորսը տեսնելով որ  
ծովը շատ ձուկ կայ, կը սկսի սրինգով անուշ  
երդել, որպէս զի ձայնին քաղցրութեանը զմոյ-  
լած իրեն անձնատուր ըլլան. բայց տեսնելով  
որ անոնք սրնզին անուշ ձայնը բանի տեղ չեն  
դներ, ուսկանը կը նետէ ու անոնցմէ շատը կը  
բանէ, անոնք ծովեղերք ելլելնուն պէս կը սկսին  
կայտուել ցագըտաել. ընդունայն աեղ հիմոյ կը  
կաքաւեք, կ'ըսէ, վասն զի քիչ մը առաջ երբոր  
ձեզի սրինգով կ'երդեի՝ ան ատենը պէտք էիք  
ցագըտաել։ Հասկըցան Կիւրոսին միտքը ու պա-  
տերազմի պատրաստուեցան։ Արբակը վրանին  
խաւրեց կիւրոս ու զանոնք նուաճեց։

1 Կիւրոս Ասորւոց երկրին ու Արարիոյ տի-  
րելն եաբը՝ մեր Տիգրան թագաւորին հետ գը-  
նաց Բաբելոնը պաշարեց՝ առաւ, ու ամբարիշտ  
Բաղասասրն ալ սպաննեց (538)։ Հրեից Բաբե-  
լոնի մէջ եօթանասուն տարուան դերութիւնը  
լմացած ըլլալով, հրովարտակաւ հրաման տուաւ  
իրենց որ Երուսաղէմ երթան Աստուծոյ տա-  
ճարը շինեն։

2 Հարիւր քսան գաւառ կամ կուսակալու-  
թիւն բաժնեց կիւրոս իր տէրութիւնը, և ա-

1 Բաբելոնն ինչպէս առաւ, ու Հրեից ինչպէս  
ազատութիւնն առաւ։

2 Կիւրոս իր տէրութիւնը քանի կուսակալու-  
թիւն բաժնեց։

նոնց վրայ իրեք գլխաւոր իշխան դրաւ, որոնց  
մէջ առաջինն էր Պատեհել, անոր համար վրան  
նախանձեցան ու տախեծներու գուրը ձգել  
տուին: Այս հարիւր քսան կուսակալութեանց  
մէջն էին, Պարսկաստան, Մարտաստան, Առոքս-  
տան, Արարիա, Ասորիք, Կապագովկիա, Մեծ  
ու Փոքր Փախւգիա, Լիւդիա, Կարիա, Փինիկէ,  
Կիլիկիա, Պափլագոնիա, Սակք, Բակտրիա,  
Հնդկաստան, Կիպրոս կղզին և Եղիսաբոս: Եւ  
որպէս զի աս ընդարձակ տէրութեանը մէջ  
տուած հրամանները շուտով կտարուին՝ Կիւ-  
րոս կանոնաւոր սուրհանդակներ ու թղթատար-  
ներ դրաւ, որ ինչուան ան առենը չկային:

4 Առատաձեռնութիւնը թագաւորավայել ա-  
ռաքինութիւն է կըսէր կիւրոս, և ինքը հարըս-  
տանալու տեղ իր հօլատակները կը նայէր որ  
հարստացընէ: Օր մը կրեսոս իրեն ըստ թէ,  
Ասանկ ուրիշներուն տալով դուն պիտի աղքըտ-  
նաս, որ եթէ ուղես՝ կրնաս աշխարհիս ամենէն  
հարուստ թագաւորն ըլլալ: Հարցուց կիւրոս.  
Այս առենը ո՞րչով սարկի տէր կրնայի ըլլալ:  
Կրեսոս շափաղանց ստակ մը ըստաւ: Կիւրոս մէ-  
կէն պղտիկ տոմսակ մը դրէց իր իշխաններուն:  
իմացուց որ սարկի կարօտութիւն ունի. շուտ  
մը կրեսոսին ըստածէն աւելի բերին կիւրոսի.  
Ահա իմ գանձերս. ըստ կիւրոս կրեսոսին, ա-  
հա ան սնառուկները՝ որսնց մէջ իմ հարստաւ-

---

1 Կիւրոսի տռատաձեռնութիւնը ինչպէս էր:

Թիւններս կը պահեմ՝ հաղատակացս սիրան ու  
սէրն է:

1 Եսքը Կիւրոս Սկիւթացւոց վրայ գնաց, ու  
չկարենալով անոնց յաղթել բանակը առատ դի-  
նի ու միս թողլով փախչիլ ձևացուց, անոնք ալ  
եկան կերան խմեցին, գինովցան: Դիշերանց վր-  
բանին հասաւ Կիւրոս, շատը ջարդեց, շատն  
ալ դերի բանեց, որոնց մէջ էր նաև անոնց Տո-  
միւր թագուհւոյն որդին: Թագուհին շատ ա-  
զանեց Կիւրոսին որ իր որդին ետ դարձընէ:  
չտուաւ Կիւրոս, աղան ալ յուսահատութենէն  
ինքզինքը սպաննեց: Այս առենը Տոմիւր նորէն  
Կիւրոսի վրայ պատերազմի ելաւ, ու փախչիլ  
ձևացընէլով զինքը նեղ տեղուանք ձգեց. ու  
մեծ ջարդ առուաւ. հոն Կիւրոսն ալ մեռաւ եօ-  
թանառուն տարեկան, քսանընը տարի թագա-  
ւորելէն ետքը. և Տոմիւր որդւոյն մահուան վը-  
րէժը հանելու համար՝ Կիւրոսին դլուխը կըտ-  
րեց, և մարդու արիւնով լեցուցած տիկի մը  
մէջ դրաւ՝ ըսելով. կենդանութեանդ առենն որ  
չկատացար՝ մեռնելէդ ետքը կշատացիր մարդու ա-  
րիւնով:

2 Կիւրոսի մարդիկը մարմինը ձեռք ձգեցին  
ու տարին Պարսկաստան Պասարդատ քաղաքը  
փառաւոր շիրմի մը մէջ թաղեցին, ու ինչպէս

1 Կիւրոս Սկիւթացւոց դէմ ի՞նչ արշաւանք ը-  
րաւ:

2 Կիւրոսի մարմինը ուր թաղուեցաւ:

կը պատմեն, վրան ասանկ առապահագիր մը փորեցին. Ո՛վ մարդ, ես Կիւրոսն Եմ, որ Պարսից թագաւորութիւնը կանգնեցի և Ասիոյ թագաւոր եղայ. գերեզմանիս վրայ մի նախանձիր:

4 Աժդահակայ և Կիւրոսի պատմութիւնը գլխաւորապէս Երոդոսոս ու Քսենոփոն կը պատմեն, բայց իրարմէ բոլորովին տարբեր. մենք ալ աւելի Երոդոսոսին հետեւցանք, որ աւելի նման է նաև մեր Խորենացւոյն պատմածին. միայն Երոդոսոս կ'ըսէ թէ նախ Աժդահակ Կիւրոսին հետ պատերազմեցաւ, և Կիւրոս զինքը բռնեց, թագաւորութիւնը ձեռքէն առաւ ու պալստին մէջ փակեց ինչուան մահը:

Իսկ Քսենոփոնի Կիւրոսին վրայ պատմածները բոլորովին շինծ ու սրատմութիւն կը սեսլուին. վասն զի ինքը Դաստիարակութիւն Կիւրոսի ըսուած գրքին մէջ չէ ուղած Կիւրոսի հարազատ պատմութիւնը գրել և ցուցընել թէ Կիւրոս ինչպէս էր, հասկա թէ իրեն որէս թագաւոր մը ինչպէս պէտք էր որ ըլլոր: Անոր համար մեր Տիգրանայ պատմութիւնն ալ ուղածին պէս ծը. ռելով կը պատմէ, և անկեց առած է նաև Ռոլէն և ուրիշ Եւրոպացի պատմիչները: Բայց որչափ ալ առասպելախառն ըլլոյ Քսենոփոնին դրածը, աս յայտնի կ'երենայ նաև անոր պատմածներուն մէջ ալ թէ մեր Տիգրան թագաւորը ան-

---

4 Աժդահակայ և Կիւրոսի պատմութեան գլխաւոր աղբիւրները որո՞նք են:

ատենը անուանի է Եղեր, Կիւրոսին սիրելի, ու  
պատերազմներուն մէջ անոր օգնական Եղեր է:  
Խակ Կիւրոսին համար կ'ըսէ թէ իր պաշտամին  
մէջ եօթ անասուն տարեկան մեռաւ հանդատու-  
թեամբ:



## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### Պ Ա Ր Ա Ւ Յ

ԳԼՈՒԽ Ա.

Կայից . . . — Երիկունի և ահեք . . . — Առգլութիւն-  
աւու . . . — Պրետուրու . . . — Կըւ . . . — Կայից մահ . . .  
— Շաբաթ մա . . . — Ուսան . . . — Կորուծ մադաշ :

<sup>1</sup> Կիւրոսին յաջորդեց որդին Կամբիւս (529):  
Ամսուը նստածին ալէս սկսաւ Եղիպատոսի վրայ  
դիմելու պատրաստութիւն տեսնել, որովհետեւ  
Ամսոսիս թագաւորը Կիւրոսին տուած հարկը  
իրեն չէր ուզէր տալ: Երբոր Եղիպատոսի մօտե-  
ցաւ՝ իմացաւ Կամբիւս որ Ամսոսիս մեռեր է, և  
որդին Փասմենէս աեղը անցնելով պատերազմի  
կը պատրաստուի:

<sup>1</sup> Կիւրոսին ո՞վ յաջորդեց : — Կամբիւս ի՞նչովէս  
սկսաւ թագաւորութիւնը :

1 Տեսաւ Կամրիւս որ Եղիպտոս մանելու համար հարկ է Պեղուսիսն ամսուր քաղաքին տիրել. և այսպիսի հնաբըով ան քաղաքին առաւ: Երբոր իմացաւ թէ քաղաքին պահապանները Եղիպտացի են, անոնց պաշտած կենդանիներէն՝ չուն, կառու, ոչխար, մէյմէկ գունդ զօրացը առջեր ձգեց, ու սկսան անսնցմով քաղաքին վրայ դիմել. Պեղուսացիք վախնալով որ ըըլլայ թէ թըշնամիքը սպաննենք ըսելով իրենց աստուածներէն մէկը սպաննեն, ամեննեին զէնք չբանեցուցին, և Կամրիւս գիւրութեամբ ներս մտաւ, քաղաքին տիրեց:

2 Փատմնես թագաւորը բազմութեամբ զօրաց դէմն ելաւ, և Տակատեցան երկու զօրքը: Պատերազմը չսկսած՝ Փանես Յոյն զօրավարը գժառութեամբ մը Փատմնեսին կողմէն Կամրիւսին կողմը անցեր՝ անոր Տամբայ կը ցուցըներ. մէկալ Յոյներն անոր երկու որդիքը բռնեցին երկու բանակին մէջ տեղը մորթեցին ու արիւննին խռեցին: Բայց աս բարբարոսական վրէժիընդրութեամբ յաղթութիւնը կորսնցուցին. վասն վասն զի Պարսիկք ան անմեղ արիւնն որ տեսան՝ կատաղաբար պատերազմը յաղթեցին անոնց, մէծ ջարդ տուին, և հաղիւ քիչ մարդիկ Փատմնեսի հետ կրցան Մեմփիս փախչիլ:

1 Պեղուսիսն քաղաքին ինչողէս տիրեց Կամրիւս:

2 Եղիպտացւոց ինչ կերպով յաղթեց:

4 Կամբիւս նաւով մը գեսպան խրկեց Աւմ-  
փիս որ ինքնակամ անձնատուր ըլլան . Աւմփի-  
սացիք բանեցին գեսպանները կտոր կտոր ըրին :  
Քիչ առենի մէջ Կամբիս ս պատերազմով քաղաքն  
առաւ , և իր գեսպան խրկած նաւուն մէջը քանի  
հոգի որ կային՝ ամէն մէկուն համար Աւմփիսի  
իշխաններէն տասնական հոգի սպաննեց . Փսա-  
մենէսն ալ բռնեց՝ պատուով պահեց : Բայց եր-  
բոր իմացաւթէ անիկայ նորէն խռովութիւն հա-  
նելու կը ջանայ՝ ցլու արիւն խմցուց անոր ու  
մեռուց :

Անկեց Սայիս գնաց , ուր էին Եղիսպացւոց  
թագաւորներուն գերեզմանները . և սրտին ոխը  
տռնելու համար՝ Ամմասիսին դիակը գերեզմանէն  
հանեց ու մէծ նախատինքով այրել առւաւ :

2 Անկէ ետքը Կամբիւս երկու արշաւանք ալ  
ըրաւ , որ մէկմէկէ ձախորդ գնացին : Առաջինը  
Ամմանացւոց վրայ էր . վասն զի երբոր վրանին  
յիսուն հազար զօրք խրկեց որ երթան Արտ-  
մազդայ Ամմանի մէհեանը կողոպտեն , յանկարծ  
փոթորիկ մը ելաւ , բոլոր զօրքն ալ անապատի  
մէջ առաջի առել թաղուեցան :

5 Նորէն շատ զօրք ժողվեց Կամբիւս և ան-

1 Ի՞նչ անդժութիւններ ըրաւ Կամբիւս Աւմ-  
փիսի ու Սայիսի մէջ :

2 Կամբիւս Եղիսպասի աիրելէն ետքը ի՞նչ ար-  
շաւանք ըրաւ :

3 Երկրորդ արշաւանքը ո՞ն եղաւ :

ձամբ ուղեց երթաւ Եթովպիոյ տիրել. բայց առաջուց դեսպաններ խրկեց որ երթան երկիրը գիտն, և անոնց հետ Եթովպացւոց շատ մը ծիրանի, ուսկի ապարանջանք ու ինկեղէնները ընծայ խաւրեց: Ընծաները ծաղք ըրին Եթովպացիք. վասն զի անանկ աւելորդ բաները չեն գործածեր, և իւնանալով որ դեսպաններն ալ լրաենելու համար եկեր են՝ զանոնք ալ անարգեցին. բայց իրենց թագաւորը Կամբիւսին մէկ լոյնալիք խոշոր աղեղ մը խրկեց որ Պարսիկք հաղիւ կրնային վերցընել, իսկ լարել ամեննեին չեն կրնար: Ան աղեղով թագաւորը առաջ նետ մը նետեց ու ըստաւ. Թէ որ Պարսիկներն ինծի պէս առ աղեղը կարենան գործածել, ան առեն թող գան Եթովպացւոց հետ սպատերազմին:

† Աս որ լսեց Կամբիւս՝ սաստիկ բարկացաւ, ու առանց զօրացը համար բաւական պաշար առնելու՝ ճամբոյ ելաւ: Գիշ առենեն անանկ սաստիկ սով ընկաւ զօրացը մէջ՝ որ բեռնակիր գրաստները ուտելէն ետքը սկսան նաև վիճակով մէկզմէկ ուտել: Կամբիւսին հոգը չեր. կատաղութեամբ զանոնք առաջ կը քշէր, որովհետեան առենեն ալ իր սեղանին վրայ տղնիւ կերակուրներ սպակաս չեն. բայց ետքը վախնալով որ չըլլոյ (թէ զօրքը յուսահատութենէն իր գլխուն փորձանք մը բերեն, միաքը փոխեց ու մնացած քէ զօրքովը թէրէ գարձաւ:

---

† Երկրորդ արշաւանքը ինչ վերջ ունեցաւ:

1 Թերէ քաղաքը հոյակապ ու մեծագանձ մե-  
հաններով լեցուն էր. ամէնքն ալ կողոպտեց  
կամբիւս ու կրակ տուաւ այրեց. Ոսիմանդի  
շիրմին անուանի շրջանակն ալ հանեց հետը տա-  
րաւ:

2 Անկէ գարձաւ Մեմփիս, տեսաւ որ բոլոր  
քաղաքը ուրախացած կը պարեն, հանդէս կ'ը-  
նեն. կարծելով որ ասոնք իր զօրացը ջարդուե-  
լուն վրայ անանկ կ'ուրախանան, բարկացաւ,  
իշխանները կանչեց հարցուց, ու երբոր իրենը  
սին թէ Մեր Ապիս աստուածը գտնուելու հա-  
մար կ'ուրախանանք. կարծեց թէ անոնք զի՞քը  
կը խարեն, աւելի բարկացաւ, ու մէկէն զանոնք  
սպաննել տուաւ: Ետքը քուրմերը կանչեց. եր-  
բոր անոնք ալ նոյն պատասխանը տուին, զար-  
մացաւ կամբիւս. Թէ որ անանկ քաղցը ու ըն-  
տանի աստուած մը ունիք, ըստւ, որ ինչուան  
ձեզի հետ կը տեսնուի, բերէք մէյմը ես ալ տես-  
նեմ: Տեսաւ որ եղ մը տոին հանդիսով առջել  
բերին, կատղեցաւ՝ մէջքէն թուրը հանեց, ե-  
ղան աղդրին զարկաւ վերաւորեց, ու քուրմե-  
րուն անխելքութիւնը յանդիմանելով՝ ծեծել  
տուաւ զանոնք, հանդէսը կատարող Եղիպտա-  
ցիքն ալ սպաննել տուաւ: Քուրմերը լալով ող-  
բալով տարին Ապիսը իր մեհեանը, որ հոն քա-  
նի մը օրէն ետքը վէրբին ցաւէն մեռաւ:

1 Թերէի մէջ ի՞նչ ըրտւ կամբիւս:

2 Ապիս եղը ի՞նչպէս սպաննեց:

1 Կամբիւս ոչ միայն օտարաց արեամբը իր ընական անգիտութիւնը կը կշացընէր . հապա նաև իր ընտանեացը անմեղ արիւնավ : Երբոր Ե. թռվագւոց թագաւորին խրկած աղեղը եկաւ , ու բոլոր Պարսից մէջ միայն Կամբիւսին եղբայրը Նմերդ կրցաւ զանիկայ դործածել , վախցաւ Կամբիւս որ զանիկայ իր աեղը չթագաւորեցը նեն , մանաւանդ որ երազ մըն ալ աեսեր էր որ Նմերդ իր աթոռը կը նատէր . բռնեց զի՞քը Պարսկաստան խրկեց , ու ծածուկ Պրեքսաստիր սիրելի իշխանին պատուիրեց որ հոն զի՞քը սպաննէ : (322):

2 Կամբիւս իր ախտամոլ բարքովը պղտիկ քը- րոջը Մերսվէին վրայ սէր ձգեց . ու հետը ու- զեց կարգուիլ . բայց առաջ օրէնսդիտաց ու մոգերուն խորհուրդ հարցուց : Անոնք իր մոլե- դին կատաղութենէն վախնալով . Օրէնք է , ըսին , որ եղբայր ու քոյր իրարու հետ չեն կրնար կար- դուիլ . բայց աս օրէնքն ալ կայ որ Պարսից թա- գաւորները ի՞նչ որ ուզեն կրնան ընել : Աս երկ- դիմի պատասխանիը վճիռ սեպելով Կամբիւս . քրոջը հետ կարգուեցաւ , և ուր որ երթար զի՞քն ալ հետը կը տանէր :

3 Բայց իր անխոնք կատաղութեամբը Մերս- վէին ալ չլսնայեց : Օր մը մէ՛տեղ գաղանամար-

1 Իր եղբայրը ինչո՞ւ սպաննեց Կամբիւս :

2 Ի՞նչ կերպով իր քոյրը իրեն հարս ըրաւ :

3 Ի՞նչ պատճառաւ սպաննեց իր քոյրը :

աի գնացին, ուր շուն մը առիւծի մը հետ կը կը.  
ռուէր, երբօք սկսաւ շունը տկարանալու յաղ-  
թուելու մօտ էր, ուրիշ շուն մը անոր օգնու-  
թիւն հասաւ. զօրացաւ անով առջի շունը և ա-  
ռիւծին յաղթեց: Առոր վրայ զււարձացաւ կամ-  
րիւս. բայց Մերովէ սկսաւ լոլ: Երբոր շատ ըըս-  
նադատեց կամրիւս թէ ինչու կուլայ. Նմերդ  
Եղբօրս մահը միաքս ընկաւ, ըսաւ քոյրը, որ աս  
չնէն ալ դժբաղդ գանուեր էր: Դեռ խօսքը բե-  
րանն էր խեղճ Մերովէին, կամրիւսին կատա-  
զութիւնը բռնեց, ոտքովք զարկաւ փորուն՝ որ  
յզի ըլլալուն ընկաւ մեռաւ:

4 Մարդու արիւն թափելը՝ կամրիւսին զուար-  
ճութիւն մը դարձեր էր. որ չէր անցներ որ  
մարդ մը չսպաննէ. Պրեքսասպ իր սիրելի իշ-  
խանն ալ չկրցաւ անոր անդթութենէն ազատիւ:  
Օր մը հարցուց իրեն կամրիւս թէ Պարսիկներն  
ինձմէ գո՞չ են: — Քաջութեանդ վրայ ամէնքը  
կը զարմանան, ըսաւ, աէր արքայ, բայց քիչ մը  
կը դանդատին որ շատ դինի կը խմես: — Աւ-  
րեմն, ըսաւ կամրիւս, կը կարձեն որ ես դինի  
խմելով խելքս կը կորսնցընեմ. գուն տես ուրեմն  
և ինձի իրաւունք տուր: Եսւա մը դինի բերել  
տուաւ, սովորականէն տւելի խմեց, ու Պրեք-  
սասպին որդւոյն՝ որ իր մատուուակն էր, հրա-  
մայեց որ երթայ սրահին ծայրը ձախ ձեռքը  
դլուիը դրած շիտակ անշարժ կենայ. Հարեց ա-

---

4 Պրեքսասպին որդւոյն մահն ինչպէս էղաւ:

զեղը, Շիտակ սրտին՝ ըստւ ու նետեց։ Ետքը  
բանալ տուաւ տղուն սիրտը, ու նետին վէրքը  
հօրը ցուցընելով ըստւ։ Աղէկ նշան առե՞ր եմ  
թէ չէ։ ուրեմն գիտովութեանս ատեն ալըրածո  
դիտեմ։ Թշուառական հայրը սրտին ցաւէն մէ-  
կէն մարելու իյնալու աեղ՝ վատութեամբ ելաւ  
ըստւ թէ, Ապողոնն ալ ասանկ ճարտարու-  
թեամբ չէր կրնար նետ նետել։ Անոր համար  
աղէկ կըսէ Աենեկա. Հարուածը ամբարիշտ,  
անոր գովեստը ամբարչտագոյն։

1 Ախտամ մըն ալ Կրեսոս, որ հօրը Կիւրոսին  
պէս իրեն ալ խորհրդականն էր. զինքը քիչ մը  
խրառելուն համար բարկացաւ Կամրիւս, ու  
մէկէն հրամոյեց որ զինքը սպաննեն։ Մարդիկը  
դիտնալով որ ետքը պիտի զզջոյ, դաղառւկ ողջ  
պահեցին Կրեսոսը։ Խրաւցընէ երկրորդօրը սկը-  
սաւ լալ ու ափսոսալ վրան։ Ան ատենը երբոր  
Կրեսոս ողջ է ըսին, ուրախացաւ, կանչեց քո-  
վը. բայց անոր աեղը զինքը ողջ պահողները  
սպաննել տուաւ։

2 Թէպէտ և ինքը Կամրիւս կարդ կանոն և ար-  
դարութիւն չէր դիտեր, բայց կ'ուզէր ու ուրիշ-  
ները դիտնան ու պահէն։ Օր մը լսեց թէ իր իշ-  
խաններէն մէկը անիրաւութիւն մը ըրերէ, հրա-  
ման առւաւ որ ողջ ողջ մորթը քերթեն հանեն

1 Կրեսոսն ինչո՞ւ ուզեց մեռցընել։

2 Արդարութեան ինչպէս վրէժինդիր էր Կամ-  
րիւս։

վրայէն ու դատաստանի ատեն անոր նստած ա-  
թոռին վրայ անցընեն . և անոր գաեղը որդին՝ դը-  
րաւ , որպէս զի հօրը մարթին վրայ նստելով  
պաշտօնը յիւշ ու արդարութեամբ դատաստան  
կտրէ :

4 Կամբիւսին աս անդթութեանցը հետեւող  
եղաւ Ռվեստէս Սարդիկէի նախարարը , որ նոր  
օրինակ մահուամբ մը մեռցընել տուաւ զՊողիկ-  
բատէս Սամոսի բռնաւորը :

Աս Պողիկբատեսին բոլոր կենացը մէջ ամէն  
բան ու զածին պէս յաջովկէր էր , և ամենեին ան-  
հանգստութիւն կամ ձախորդութիւն չէր ու-  
նեցած : Ամասիս Եգիպտացւոց թագաւորը որ  
իրեն նիզակակից ու բարեկամ էր , նամակ մը  
կը գրէ ըսելով որ Այնչափ երկարատև երջան-  
կութիւնը աղէկ բան չէ . օր մը չէ օր մը այն  
ժանտ աստուածներն որ մարդկանց երջանկու-  
թեանը վրայ կը նախանձին՝ դլուխտ մէծ դժբաղ-  
դութիւն մը կը բերեն . ուստի խրատ կուտամ  
քեզի որ գուն կամքդ քեզի վիշտ մը հասցընես :  
Խօսքին մտիկ ըրաւէ Պողիկբատէս , ու օր մը իր  
իշխաններուն հետ նաւակով երթալու ատեն՝  
իր անդին զմրուխտ մատնին ծածուկ ծովը նե-  
տեց : Քանի մը օրէն ձկնորսները մեծ ձուկ մը  
կը բռնեն , Պողիկբատեսին ընծայ կը բերեն . ան  
ձկան փորէն մատնին դուրս կ'ելլէ , կ'առնէ Պո-

---

4 Կամբիւսին անդթութեանցը իր իշխաններն ալ  
կը հետեւէին :

զիկրատէս, կը զարմանայ և շատ կ'ուրախանայ։ Ամասիս աս բանս որ լսեց, հրաժարեցաւ անոր բարեկամութենէն, որպէս զի գլուխը մեծ դժբաղդութիւն մը գալու որ ըլլայ՝ ինքը վրան ցաւի, իբր թէ երջանկութեան ու յաջողութեան տառենը միայն կ'ըլլայ բարեկամութիւն։ Բայց Ամասիսին խօսքը իրաւցընէ կատարուեցաւ։ Նախարարներէն մէկը միշտ Ովքեստէսը կը նախատէր որ չկրցաւ Սամսո կղզւոյն աիրել։ աս նախատինքին չդիմացաւ Ովքեստէս, միտքը դրաւ որ Սամսիտիրէ։ Գիտնալով որ Պողիկրատէս Սամսի իշխանը շատ արծաթասէր մորդէ, անանկ ձեւացուց թէ ինքը կամբիւսէն ապրուամբեր է ու կ'ուզէ անոր վրայ սկատերազմի ելլել։ Բայց նախ կ'ուզէմ, ըստւ, գանձերս քու քովդ ապահովցընէլ։ կէսն ալ փոխարէն քեզի ատլ։ Զկրցաւ Պողիկրատէս հաւտալ որ անիկայ այնչափ դանձ ունենայ. ուստի մարդիրէց որ ստուգէ, Ովքեստէս շատ տոպրակներ քարով լեցուց, անոնց բերանը մէյմէկ քիչ ոսկի դրաւ ու եկողներուն ցըցուց։ Պողիկրատէս երբոր լսեց ոսկւոյն ձայնը, չկրցաւ դիմանալ. բարեկամները Մի երթար ըսին, մտիկ չըրաւ ելաւ գնաց. Ովքեստէս ալ բռնեց զինքը կախել տուաւ։ Պողիկրատէս նախանձելի Երջանկութեամբ անցուցած կէանքը՝ ոսկիին սիրոյն համար կախազանով լմընցուց. թէալէտ և Ովքեստէս ալ իր անդժութեանը պտուղը չկրցաւ երկար ատեն վայելել. վասն զի Պարեհ թագաւորելուն պէս զինքը ան յանցանքին համար Պողիկրատէսի եզրօրը աղաջանքովը սպաննել առւալ։

4 Անօգուտ աեղը կամբիւս թագաւորութիւնը ձեռքէն չհանելու համար իր եղբօրը արիւնը մտեր էր . անոր տեղը ուրիշ Շմերդ մը ձեռքէն թագաւորութիւնը առաւ : Վասն զի կամբիւս Եգիպտոսի վրայ Երթալու ատենը՝ իր տեղը Պարսկաստան Պատիսիթ մոգպեաը ձգեր էր . ասիկայ տեսնելով որ ըրած անդթութեանցը համար կամբիւսին վրայ ամենքը տժգոհ են , առաւ իր Շմերդ մոգ եղբայրը՝ որ կամբիւսին Շմերդ եղբօրը շատ նման էր . և անոր մահը գեռ շատերը չէին իմացած , ու կիւրոսին որդին Շմերդը առ է ըսելով զամենքը հաւանեցուց : ու զանիկայ Պարսից վրայ թագաւոր դրաւ (522):

5 Կամբիւս Պարսկաստան դառնալու ատենը աս ապստամբութիւնը լսելով՝ մէկէն ճամբայ ելաւ որ Երթայ ապստամբները նուածէ . բայց ձի հեծնելու ատեն՝ դիպուածով թուրը պատեանէն ելաւ . ինքը անոր վրան ընկաւ . ազդը վերաւորեցաւ ու քանի մը օրէն մեռաւ :

6 Շմերդ մոգը իր խաբէութիւնը ծածկելու համար՝ պալատէն դուրս չէր ելլէր , և ամեն բան ներբինեցաց ձեռքովը կ'ընէր : Ժողովրդեան սիր-

4 Շմերդ մոգը ինչպէս ապստամբեցաւ կամբիւս մէն :

5 Կամբիւս ինչպէս մեռաւ :

6 Շմերդ մոգը առջի բերան ինչպէս հաստատուեցաւ թագաւորութեանը մէջ :

որ վաստըկելու համար՝ իրեք տարի զանոնք տուրքէ ու զինուուորագրութենէ աղատըրաւ, և առաս ընծաներով իրեն շատ կուսակիցներ ժողվեց:

1 Ոտան նախարարը վրան կասկածի երթալով իր Փեդիմա աղջկանը որ թագաւորին կանացը մէկն էր, մարդ խրկեց հարցուց թէ իրաւցընէ անիկայ Կամբիւսին Եղբայրը Շմերդնէ, անիկայ պատասխան տուաւ թէ Կիւրօսի որդին Շմերդը ես չեմ տեսած, ասիկայ ալ չեմ ճանչնար: Ոտան դարձեալ մարդ խրկեց իրեն ու ըսաւ որ Կիւրօսին աղջկանը Առոսային հարցընէ թէ ասիկայ իր Շմերդ Եղբայրն է: Անոր ալ պատասխան տուաւ Փեդիմա թէ Առջի օրուընէ թագաւորը զմեզ իրարմէ զատեց ու ամենաին մէկզմէկ չենք կրնար տեսնել ու խօսիլ: Ան ատենը ըսաւ իրեն Ոտան թէ Ո՞ր զիշերն որ քովդ դայ թագաւորը՝ վարպետութեամբ մը նայէ թէ ականջ ունի՞ թէ չէ, որովհետեւ Շըմերդ մոգին ականջը յանցանքի մը համար Կիւրօս կարել տուեր էր: Տեսաւ Փեդիմա որ ականջ չունի, իմացուց հօրը, և խարդախութիւնը դուրս ելաւ:

2 Անանկ խաբերայ մարդ մը թագաւոր ունե-

1 Շմերդ մոգին խաբէութիւնը Բնչպէս իմացուեցաւ:

2 Ոտան նախարարը Բնչպէս եակէ Եղաւ Շմերդ մոգը իշխանութենէն ձգելու:

նալը նախատինք սեպելով Ուսան, գնաց իր հե-  
տը վեց նախարար միաբանեց որ ասոր ճար մը  
տեսնեն, իրենց օրինաւոր թագաւոր մը դնեն:  
Ասոնց մէջ ամենէն անուանին էր Դիարեհ որդի  
Վշտասապեայ՝ որ Պարսկաստանի կուսակացն էր:

2 Երբոր ասոնք մէջերնին խօսք դրին որ սլիտի  
երթային թագաւորը սսլաննէին, մէյմըն ալ  
յանկարծ Պրեքսասապ մոդերէն ստիպուելով որ  
երթայ ժողովրդեան վկայութիւն տայ թէ կամ  
բիւսին Շմերդ եղբայրը ես չսպաննեցի, ու ինքն  
է թագաւորողը, ելաւ բարձր աշտարակի մը  
վրայ, ու ճշմարտութիւնը ամենուն քարոզեց  
թէ, կիւրոսի որդին Շմերդը՝ կամրիւսին հրա-  
մանովը ես իմ ձեռքովս սպաննեցի, և հիմա-  
կուան թագաւորողը Շմերդ մոդն է: Ներեցէք  
ինծի ովլ դիք, ներեցէք և դուք ժողովուրդք.  
վասն զի ոչ Եթէ ուզելով անոր արիւնը թափե-  
ցի, այլ այնպիսի թագաւորին հրամանը զիս ստի-  
պեց, ըսաւ ու ինքզինքը աշտարակէն վար նե-  
տեց և մեռաւ: Ժողովուրդը տակն ու վրայ ե-  
ղաւ, մոգերը իրար անցան. ան միջոցին վազեցին  
դաւակիցները պալատը, Շմերդն ու Պատիսիթը  
բռնեցին մեռուցին, ու գլուխնին կտրած ժո-  
ղովրդեան ցըցուցին: Ժողովուրդը տս նենդու-  
թեան վրայ կատղած՝ վազեց մէկալ մոդերուն  
ու անսնց կուսակցացը վրայ, ջարդեց զանոնք:  
և որոշեց որ ամէն տարի նոյն օրը տօնեն

---

2 Ի՞նչպէս սպաննուեցաւ Շմերդ մոդը:

բոլոր Պարսկաստան ու անունը դնեն Կայութ  
հագուց : Ան առնին օրը մոգերը վախերնեն աներ-  
նին քաշուած՝ ամեննեին դուրս չէին Երևնար :

### ԳԼՈՒԽ Գ.

Դարեհ Ալյուստովեա իւ Բագաստովե . — Առաջամբայիւ-  
ման Բայելացաց . — Զողիւրու . — Արշաւու + Սիւ-  
նացաց վրայ . — Աւալարհաւալունիւն Հնդիսացանի . —  
Առաջամբայիւն Յանիացաց . — Կարծանան Միւլու-  
նի . — Մորդունիւսի առաջարդաւունիւնը Յանացանի  
վրա եւսծ արշաւուց . — Երիբար արշաւու + Յանա-  
ցանի . — Պարսիւն իւ յաղթաւին . — Առաջամբայիւն  
Եգիպտացաց . — Քանչքանի Դարեհի իւ յաղթեւ . —  
Դարեհի յահը .

**Վ**եց նախարարները մէջերնին շատ վէճ ը-  
րին թէ ի՞նչ աեստկ կառավարութիւն հաստա-  
տեն : Ուստիք ուամկապետութիւն կ'ուզէին , ու-  
րիշները աղնուապետութիւն . բայց Դարեհ  
Վշտաստկայ՝ անոնց երկուքին ալ վնասները առ-  
ջնին դնելով ըստ թէ Պէտք է դարձեալ միտ-



**Ե**մերդ մողին տեղ ո՞վ և ի՞նչողէս թագաւորեց :

պետութիւն հասածատենք, և ցըցուց որ Կիւրուսի ատեն միապետութեամբ իրենք ոյաչափ մեծան, փառաւորուեցան։ Ամէնքը անոր հաւանեցան, և որովհետեւ օրինաւոր ժառանգ չկար ու իրենցմէ մէկը պէտք էր որ թագաւորէր, աեղ մը որոշեցին որ Երկրորդ օրը Երթան հոն արել պաշտեն, և որուն որ ձին առաջ խիսնջայ՝ անիկայ ըլլայ իրենց թագաւորը։

Աս բանս Դարեհին ձիապանը խմանալով, առ զի իրիկուընէ որոշուած տեղը մատակ ձի մը կը տանի կը կապէ, իր տիրոջը ձին ալ հոն կը տանի՝ անոր կը ցուցընէ։ Առաւօտը Երբոր ամէնքը իրենց ձին հեծած հոն Եկան՝ Դարեհի ձին սկսաւ խիսնջալ։ Մեկեն իշխանները վար իջան, ու Երկրորդութիւն ընելով Դարեհի, Կեցցէ արքայ Դարեհ կանչեցին, ու զինքը թագաւորեցուցին (522)։

Դ Դարեհ զանոնք առաջին իշխան ու խորհըրդական ըրաւ, և հրաման տուաւ որ Երբ ալ ուղեն՝ համարձակ կարենան իր քովը գալ. որովհետեւ Պարսից մէջ օրէնք կար որ առանց թագաւորին մասնաւոր հրամանին՝ չէին կընար իշխանները քովը Երթալ։ Զիապանն ալ իշխանութեան հտառաց, և իր արձանը փորել տուաւ ձիու վրայ նստած, տակը աս արձանագրով։

—

Է Իր իշխանակիցներն ի՞նչ պատուոյ հասուց Դարեհ։

ԴԱՐԵՀ ՎԵՏԱՍՊԱՆԱՑ, ԵԲԱՐԷՍ ԱԽՈՌԱՊԱՆՏԻՆ ԶԵՌ-  
ՔՈՎԸ ՊԱՐՍԻՑ ԹԱԴԱԽՈՐ ԵՂԱՅ :

1 Դարեհի թագաւորութեան երրորդ տարին  
Սամարացիք Հրէից վրայ ամբաստանութիւնը  
ըրին ու տաճարին չէնքը դագրեցընել տուին:  
Հրեայք Դարեհի դիմեցին, ան ալ քննել տուաւ  
կիւրոսին անոնց տուած հրովարտակը, ու նո-  
րէն հրամայեց որ տաճարը չինեն:

Անկէ եռքը Եսթերայ խնդիրքովը, որ Ասթի-  
նէին աեղ իրեն թագուհի ըրեր էր, առջի հրո-  
վարտակին հակառակ՝ Հրէից նպաստաւոր հրո-  
վարտակ մը հանեց, ու անօրէն Համանը մեռցը-  
նել տուաւ \*

2 Երախտագիտութեամբն ալ իր անունը շատ  
մեծցուց Դարեհ, ու թագաւորաց և ամէն մար-  
դու բարի օրինակ եղաւ: Ատենով երբոր ինքը  
կամբիւսին քովը ծառայ էր, Սամոսի Պողեկրա-  
տէս բռնաւորին եղբայրը Սեղոսոն իրեն մէկ փա-  
ռաւոր պատմուման մը ընծայ տուեր էր, որուն  
ինքը փոխարէն մը չէր կրցած ընել: Երբոր Դա-

1 Հրէից ի՞նչ ազատութիւններ տուաւ Դարեհ:  
2 Դարեհի երախտագիտութեան վրայ ի՞նչ կը  
պատմուի:

\* Ուշերիս ի՛շու նէ Ասթինէն՝ աշխատին հայէնա-  
գուց Արսու շամձն է, ասորբ Գրին ալ Արտավազ՝ և  
արիներուն Աստերսու շամձը աս Դարեհ Աշխատիւնն է:

թե՛ն թագաւորեց, Սեղոսոն Շօշ գնաց, ու պա-  
լատին գուռը կեցած՝ մարդ խրկեց թագաւորին  
թէ Երախտաւոր Յոյն մը եկեր է: Զարմոցաւ  
Դարեհն, ուղեց իմանալ թէ ով է, ուստի հրա-  
մայեց որ մարդը ներս բերեն: Տեսաւ Դարեհն  
իր երախտաւորը, միտքը և կաւ անոր երախտի-  
քը, չամրցաւ առջի նուաստութեանը վրայ՝ որ  
պատմունանի մը փոխարէն չէր կրցած ընել,  
դովեց Սեղոսոնին առատաձեռնութիւնը որ ա-  
ռանց բանի մը ակընկալութեան՝ իրեն անանկ  
պատմունան մը ընծայ ըրեր էր. և Ես ալ թէ  
որ իրը կ Դարեհն ծառայ չկրցայ, դէթ հիմա իր-  
ը կ Դարեհն թագաւոր քեզի փոխարէն մը ընեմ,  
ըստ և շատ գանձ անոր պարզե տուաւ: Բայց  
որովհետեւ Սեղոսոն ուրիշ բան իրմէ խնդրելու  
եկեր էր, և կ'ուղեր որ Սամոսը՝ որ Պաղիկրա-  
տէս եղբօրը ձեռքէն Ովքեստէս առեր էր՝ նորէն  
իրեն դարձընէ, ան խնդիրքն ալ կատարեց  
Դարեհն:

Ի Քանի մը տարիէն Ետքը Բարելացիք Պար-  
սից տուած նեղութիւններէն ձանձրացած՝ դը-  
լուխ քաշեցին, Բարելոնը ամրոցուցին ու ամէն  
պատրաստութիւն տեսան, և որպէս զի դիզած  
պաշարնին Երկար ատեն բաւէ, որչափ որ ծեր  
ու անկարող մարդիկ կային՝ զամէնքն ալ սպան-  
նեցին որ աւելորդ տեղը հաց չուտեն: Դարեհն

---

Ի Ի՞նչ պատճառաւ Բարելացւոց վրայ Ելաւ:

անհամար զօրքով վրանին դնաց, ու քաղաքը  
պաշտպեց:

1 Տասնըինը ամիս պաշտքած կեցաւ, Կիւրո-  
սին պէս շատ հնարքներ բանեցուց, Ճար չե-  
ղաւ, և երբոր յուստհատած կը մտածէր Դիա-  
րեհ, Զոպիւրոս՝ եօթը իշխաններէն մէկը, քիթն  
ու ականջները կտրած արիւնլուայ գիմացն Է-  
լաւ: Առակաց Դարեհ, հարցուց թէ Ո՞վ ըրաւ  
աս անդթութիւնը: — Քու փառացդ համար  
ես ըրի, տէր արքայ, ըստ Զոպիւրոս, հրաման  
տուր ինծի որ ասանկ քու ձեռքէդ փախածի  
պէս երթամ ու Բարելոնը ձեռքդ մատնեմ: Հրաման տուաւ թագաւորը, Զոպիւրոս գնաց  
ու վերքերն ու վազած արեան կաթիլները Բա-  
րելացւոց ցուցընելով, Զեղի համար աս վիճա-  
կիս հասայ, կ'ըսէր, վասն զի ըսի Դարեհին թէ  
չնչք կրնար քաղաքին տիրել, պէտք է պաշտ-  
ռումը վերցընենք: Վրան ցաւեցան Բարելացիք,  
հաւատացին ըստին, ու ձեռքը զօրք տուին որ  
Դարեհէն վրէժը տռնէ:

2 Ան քիչ զօրքով (ինչպէս որ Դարեհին հետ  
խօսք գրեր էր) քանի մը յաղթութիւններ ըրաւ  
Զոպիւրոս Պարսից վրայ, և շատ մարդ ջարդեց  
անոնցմէ, ինչուան որ Բարելացիք ըուրավին

1 Զոպիւրոս ի՞նչ հնարք բանեցուց Բարելոնի  
տիրելու համար:

2 Դարեհ ի՞նչպէս տռաւ Բարելոն քաղաքը:

վրան վստահացած, բոլոր զօրաց սպարապետ գրին զինքը: Ան ատենը ինքն ալ դռները բացաւ, քաղաքը մատնեց (510):

1 Մասւ Դարեհ Բարելոն, հարիւր սրբնանի դռները վերսւց, սպարիսակներն ալ փլուց որպէս զի մէյմըն ալ չկարենան ապստամբիլ, ապստամբաց գլխաւորները բռնեց, իրեք հազար հօգի սպաննել տուաւ. սպաշարման ատենը Բարելացիք անգթութեամբ կանանց մեծ մասը սպաններ էին, ինքը նորէն քովի աղդերէն կնիկ մարդիկ ժողվեց բերաւ որ նորէն շատանան: Զոպիւրոսի ալ հաւատարմութեանը փոխարէն՝ Բարելոնին եկամուտը անոր տուաւ, ու մեծամեծ պատիւներու հասուց զինքը:

2 Բարելոնի դռներէն մէկուն վրայ Նիտոկրիս թագուհւոյն փառաւոր գերեզմանը կար, ու վրան դրած էր որ իր յաջորդները ինչուան Աւրծի աստիճանի կարօառութեան մէջ չկյան՝ չըրանան և մէջի գանձը չառնուն: Ան գերեզմանը ինչուան Դարեհի ատեն գոց մնացեր էր. Դարեհ կարծելով մէջը շատ դանձ կայ՝ բացաւ ու մէջը աս նախատական արձանագիրը քանդակած դատաւ. Թէ որ գու ընչափազց ու անարդ ադահութեան գերի չըլլուցիր, մեռած մարդու շերիմը չէիր բանար:

1 Բարելոն մանելէն ետքը ինչ ըրաւ. Դարեհ:

2 Նիտոկրիս թագուհւոյն գերեզմանն ինչ էր:

1 Օր մը Խնտափեռնէս նախարարը ուղեց թագաւորին առջևն ելել, բայց ծառաները չթողուցին. բարկացաւ Խնտափեռնէս, թուրը քաշեց ու շատերը վիրաւորեց. լսեց Դարեհ ու բարկացաւ, և վախնալով որ չըլսոյ թէ իրեն դաւաճանութիւն մը ընեն, Խնտափեռնէսը բոլոր ընտանեցը՝ ի մոհ գատապարաեց։ Ամէն օր Խնտափեռնեսին կինը Դարեհին ոաքը ընկած կ'աղաւէր որ իրենց խնայէ. գթացաւ վրան թագաւորը, զինքը ազատեց, և անոր ըստ որ ընտանեացը մէջէն մէկ հոգի մըն ալ զո՞լ ուղեցնարէ ազատէ։ Խեզէ կինը զամենքն ալ կ'ուղէր ազատել. երկար տաեն մտածեց ու եղբայրն ընտրեց։ Զարմացաւ Դարեհ որ փոխանակ էրիկը կամ որդւոց մէկը ընտրելու՝ զեզբոյը ընտրեց. հարցուց պատճառը. Էրիկ կամ որդինորէն կրնամ ունենալ, ըստ կինը, բայց եզրայր ոչ երբէք. որովհետեւ ծնողքը մեռէր կին։ Խոկ Դարեհ անոր եղբօրը հետ անդրանիկ որդին ալ ազատեց։

2 Դարեհ ինչպէս որ Սեղոսոնին խոստացէր էր, երբոր Սարդիկէի Ովրեստէս նախարարը մեացընել տուաւ ու Սամոսի իշխանութիւնը անոր ձեռքը տուաւ, Ովրեստէսի պալատին մարդիկն ալ բռնեց Շօշ բերաւ ու բանտ դնել

1 Խնտափեռնէս նախարարին վրայ ի՞նչ կը սրատմուի։

2 Ո՞վ էր Դիմոկեպէս։

տուաւ : անոնց մէջն էր նաև Պողիկրատեսին անուանի բժիշկը Դեմոկրետը :

1 0ը մը որսի ատեն ձիէն ընկաւ Դարեհ ու ոտքը սաստիկ ցաւցուց . բժիշկները ցաւը անցընելու աւելի աւելի զայրացուցին : Դեմոկրետէս շղթայակատ բանտը կեցած մտածելու ատենը՝ բանեցին զինքը շղթաներովը Դարեհին առջներերին : Հարցուց թագաւորը թէ Բժշկութիւն գիտես : — Զեմ գիտեր ըստ Դեմոկրետէս . կը վախէր որ եթէ բժիշկ ըլլալը իմացուի՝ չկընար Պարսկաստանէն ազատիւ ու իր սիրելի հայրենիքը կրոտոն երթալ : Զհաւատաց Դարեհ , հրամայեց որ տանջեն զինքը ինչուան որ շիտակը զուրցեց . ու քանի մը օրուան մէջ թագաւորը առողջացուց : Ան ատենը Դարեհ անոր երկըթէ շղթաներուն աեղը զոյդ մը սոկի շղթայ պարգեեց . ու հրաման տուաւ ներքինեաց որ զինքը կանանցը տանին ու ցուցընեն աիկնաց զղթագաւորն առողջացընող մարդը . անոնք ալ շատընծաներ տուին անոր , և մէկ օրուան մէջ հարըտացաւ Դեմոկրետէս :

2 Ուրիշ բժշկութեամբ մըն ալ Դեմոկրետէսի անունը աւելի հռչակուեցաւ : Աիւրոսին աղջիկը Ատոսա (որ Դարեհի կանանց մէկն էր) . քաղցկեղ ունեցեր էր . երբոր շատ սաստկացաւ Դեմոկրետէսին իմացուց . անիկայ ալ խօսք տուաւ :

1 Դեմոկրետէս ինչ առթով բանակն էլաւ :

2 Ի՞նչուէս դարձուց զինքը Դարեհի հայրենիքը :

ղինքը բժշկելու, միայն թէ թագաւորէն հրա-  
ման տռնէ որ հայրենիքը դառնայ: Խոստացաւ  
Առասաւ, հիւանդութենէն ազատեցաւ, ու  
տուած խօսքը կատարեց:

1 Դարեհն կը փափաքէր այնպիսի երկրի մը  
աիրել ուր որ իր նախորդները ոտք կոխած չըլ-  
լան, ուստի Ակիւթացւոց երկրին աիրել ուղեց:  
Արտաւան էղբայրը շատ ջանաց որ միաքը դար-  
ձնէ, ըսելով թէ Անոնց յաղթելը շատ գժուար  
է, յաղթեսնէ ալ՝ ամենեին օգուտ մը չունի:  
Մաիկ ըըրաւ Դարեհն, եօթը հարիւր հազար  
զօրքով ճամբայ ելաւ, եօթը հարիւր ալ նաւ-  
ունէր, որոնց նաւավարները Փոքր Ասիոյ ծովե-  
զերքը բնակող Յոյներն էին:

2 Նաւէ կամուրջով Թրակիա անցաւ և Գե-  
տացիքը նուանեց: Ուսկից որ կ'անցնէր՝ յեշա-  
տակի համար կոթողներ կը կանդնէր: Իստրոս  
գետին քովը երրոր հասաւ (որ հիմայ Դանուբ  
կ'ըսուի), նաւակամուրջ մը շինել տուաւ Յո-  
նիացւոց, և անոնց յանձնեց որ զանիկայ պա-  
հեն. ինքը անցաւ ու Ակիւթացւոց երկիրը  
մտաւ:

3 Ակիւթացիք իմանալով թէ Պարսիկք վրա-  
նին պատերազմի կուդան, բոլոր իրեն կանայքն  
ու աղաքը հեռու հիւսիսային կողմերը խրկեր

1 Ի՞նչ պատճառաւ Ակիւթացւոց վրայ գնաց:

2 Ի՞նչպէս անցաւ Եւրոպա:

3 Ակիւթացիք Դարեհն դէմ ելա՞ն:

էին. ջրհօրներն, աղբիւրները, արօաններն ալա-  
պականեր էին որ Պարսիկները ուտելու բան  
չգանեն ու ետ գառնան, իրենք ալ դէալ 'ի երկ.  
ըին ներսերը քաշուեր էին որպես զի Դարե՛  
յուսահատի, և կամ հոն պաշարուի մնայ:

1 Ան անքեր անապատին մէջ՝ Դարե՛հին բանա.  
կը սով տիրեց: Յուսահատեցաւ Դարե՛հ, մարդ  
խրկեց Սկիւթացւոց թագաւորին ու ըստւ.  
Խնչո՞ւ համար դիմացէս անդադար կը փախչիս.  
Թէ որ կարողութիւն ունիս՝ կեցիր որ պատե-  
րազմով յաղթես, իսկ թէ որ կարողութիւն  
չունիս, տէրդ ճանչցիր ու անոր հնազանդէ:  
Թագաւորը պատասխան տուաւ. Մի կարծեր  
թէ քեզմէ վախնալուս համար առաջ կը վազեմ,  
այլ խաղաղութեան ատենը ինչ որ կ'ընեմ՝ հի-  
մակուան ըրածս ալ նոյն է. մենք ոչ քաղաք  
ունինք և ոչ անդաստաններ՝ որ անոնց քով կե-  
նանք պաշտպանենք. թէ որ դուն մեզի հետ պա-  
տերազմիլ կ'ուզես՝ զնա առաջ մեր հարց գե-  
րեզմանները բաց նայէ թէ մենք ինչ մարդիկ  
ենք, նայէ որ ուրիշ ազգաց տիրես. մեր տէրը  
միայն Արամազդ է:

2 Գանի մը օրէն ետքը Սկիւթացիք խրկեցին  
Դարե՛հի թռչուն մը, մուկ մը, գորտ մը ու

1 Ի՞նչպէս յուսահատեցաւ Դարե՛հ Սկիւթացի-  
քը նուանելէն:

2 Սկիւթացիք ինչ նշանական բաներ խրկեցին  
Դարե՛հի:

հինգ նետ : Պարեհ մեկնեց թէ մուկն ու գորաը  
կը նշանակեն թէ Սկիւթացիք երկիրնեն ու ջր-  
բերնին կ'ուզեն ինծի տալ . թռչունը՝ թէ իրենց  
ձիաւորներն ալ պիտի տան , հինգ նետն ալ՝ թէ  
բոլոր զէնքերնին : Բայց եօթը նախարարաց մէկը  
Գորրիաս՝ ստոյդ մեկնութիւնը տուաւ . Սկիւ-  
թացւոց միտքը աս է ըստաւ . ինչուան որ թռչու-  
նի պէս չկարենաք թռչիլ , միան պէս գետնի  
տակ մանել , ու գորաի պէս ջրին մէջ բնակիլ՝  
չէք կրնար մեր նետերէն ազատիլ . Ամէնքը առ  
մեկնութեան հաւնեցան . Պարեհ ալ տեսնելով  
որ զօրքը սովէն ծարաւէն պիտի ջարդուի՝ ետ  
գարձաւ : Սկիւթացիք Պարսից ետեէն ընկան ,  
Պանուքէն անցան ու Թրակիան ինչուան Ելլես-  
պոնասու՝ որ Պարսից ձեռքն էր՝ աւրըշտըկեցին :

Է Պարեհ իր աէրութեան տրեւելեան սահմա-  
նը աւելի ընդարձակել ուզելով , նաւատորմիղ  
մը պատրաստեց ու Սկիւլաքս անունով Կարիա-  
ցի նաւապետին յանձնեց որ երթայ ան երկիր-  
ները զինէ : Սկիւլաքս ինդոս գետին երկու ե-  
ղեքը եղած երկիրները պտըտեցաւ ինչուան  
անոր բերանը , Պատ-իւլ-Մանաէպի նեղուցէն  
Կարմիր ծովը մտաւ ու հասաւ Եդիստոս . իրեք  
տարի քշեց աս Ճամբորդութիւնը : Խոկ անկէց  
եաքը շատ զօրքով Պարեհ Սկիւլաքսին հետ գը-  
նաց ու ան երկիրներուն տիրեց :

---

Է Պարեհ ուրիշ ինչ աշխարհակալութիւն ըրաւ :

1 Քիչ ատենէն Յոնիացիք ուղեցին դլուխ վերցընել, աղատութիւննին ձեռք ձգել. ուստի Ամենացւոցմէ և Սպարտացւոցմէ օդնութիւն խոդրեցին. Սպարտացիք յանձն չառին. իսկ Ամենացիք Պարսից սրդողած ըլլալով որ Պիսիստրատ բռնաւորին իսպիաս որդւոյն պաշտպանութիւն ըրեր էին, Յոնիացւոց քսան նաւ օգնութիւն խրկեցին. Յոնիացիք Սարդիկէ քաղաքն առին ուղեցին ու այրեցին (504). բայց ետքը Պարսիցմէ յաղթուեցան, մնացած Ամենացիք իրենց հայրենիքը փախան, Դարեհ ալ Սարդիկէին այրելուն վրայ սաստիկ բարկացած՝ երդում ըրաւ որ վրեժը հանէ, ու բոլոր Յունաց գէմ պատերազմ բանայ:

2 Յոնիացիք մինակ մնալով առջի բերան չյուսահառեցան, պատերազմը տևաջ տարին, շատ անդամ Պարսից զօրավարներուն յաղթեցին. բայց ետքը երբոր բոլոր նիզակակիցները ձեռքերնին քաշեցին՝ յաղթուեցան. Պարսիկք ծովէն ու ցամաքէն Միլետոն քաղաքը պաշարեցին որ Յոնիական դաշնակցութեան կեդրոնն էր, առին ու կործանեցին. մէկալ ասլստամբած քաղաքներն ալ Պարսից հնազանդեցան, և որոնք որ չուղեցին հնազանդել այրուեցան:

1 Ի՞նչ պատճառու ու ի՞նչպէս սկսաւ Դարեհ Յունաց հետ պատերազմիլ:

2 Յոնիացիք ի՞նչպէս նուաճուեցան:

1 Յոնիացիքը նուաճելէն ետքը ուղեց Դարեհ անոնց օդնող Աթենացիքն ու Երեարիացիքն ալ պատժել . ու շատ զօրքով վրանին խրկեց իր փեսան Մարդոնիոսը (496): Մարդոնիոս Փրակիային Մակեդոնիատ մտաւ . նաւատորմիղն ալ ծովեղերքէն անոնց ետևէն կուգար: Աթոս լեռան մօտ մըրիկ մը ելաւ ու Պարսից նաւատորմըզէն իրեք հարիւր նաւէն աւելի ընկղմեց , ու քսան հազար հոգիեն աւելի խղդուեցան: Նոյն առենը ցամաքին զօրքն ալ զարնուեցաւ . վասն զի Մրակիացիք դիշերանց վրանին վազեցին ու շատ մարդ ջարդեցին . Մարդոնիոսն ալ վերաւորեցին : Ասանկ ծովէն ցամաքէն զօրքը կորսընցուցած՝ դարձաւ Մարդոնիոս Ասիա:

2 Դարեհ նորէն զօրք խրկելէն առաջ ուղեց իմանալ թէ Յոյնք ինչ մոքի վրայ են: Պարսիկը սովորութիւն ունէին որ Երկրի մը վրայ պատերազմ չբոցած՝ մարդ էլ խրկեին ան Երկրին հօղն ու ջուրը ուղելու: Դարեհ ալ Յունաստանի քաղաքներուն գեսպան խրկեց և հօղն ու ջուրը ուղեց: Շատ քաղաքներ վախցան հնազանգեցան . բայց Սպարտացիք և Աթենացիք բանեցին դեսպանները , մէկը ջրհորը նետեցին : մէկալն ալ փոսի մը մէջ ձգեցին ըսելով թէ Գընացէք առ էք: Ետքը Սպարտացիք մտածելով որ ըրածնին իրաւանց ազգաց գէմ էր , Դարեհին

1 Մարդոնիոս ինչպէս յաղթուեցաւ :

2 Դարեհ Յունաց ինչ կերպով գեսպան խրկեց :

մարդ խրկեցին թողութիւն ուղեցին . թագաւորն ալ ներեց անօնց :

1 Դարեհ պատարաստած զօրքին զբավար դրաւ Գատ անունով Մարը՝ և իր եղբօրորդին Արտափեռնեալ, ապսալրելով որ երթան Երետրիան ու Աթէնքը կողոպտեն, աներն ու մեհեանները այրեն և բնակիչքը իրեն խրկեն : Գատ ու Արտափեռն վեց հարիւր նաւով և հինգ հարիւր հազար զօրքով ճամբայ ելան . Նաքսոս կղզւոյն տիրեցին, մայրաքաղաքը մնխիր դարձուցին, մեհեաններն այրեցին : Երկու մատնիշներու ձեռքով Երեւարիոյ ալ տիրեցին, և բնակիչքը շընթայակապ Պարսկաստան խաւրեցին : Դարեհ անօնց գեղ մը տուաւ Շօշ քաղաքին մօտ որ հոն բնակին :

2 Պարսիկը Խպապիասայ առաջնորդու թեամբը մատն նաև Աստախկէ ու հասան Մարաթօնի դաշտերը, Դատին զօրքն էր հարիւր հազար հետեւակ և տասը հազար ձիաւոր . իսկ Աթենացւոցը տասը հազար միայն : Բայց անօնց զօրավարը Միլտիադէս այնպէս յարմար տեղ ընտրեց ու զօրքը աղէկ շարեց, և զօրքն ալ այնպէս քաջութեամբ պատերազմեցան՝ որ Պարսիկը չկրցան գէմ դնել, ջարդուեցան, ու բանակնին չկընա-



1 Պարսիկը ինչ յաղթութիւններ ըրին առջեցրան :

2 Պարսիկը ինչպէս յաղթուեցան Աթենացւոցմէ :

լով դառնալ՝ նաւերը վազեցին։ Ետևնէն ընկան Աթենացիք, ձևոքերնէն եօթը նաւ առին, շտան ալ այրեցին (490)։

† Դարեհ միտքը դրաւ որ ուրիշ բանակ մը հանէ և ինքն անոք գլուխ կենայ։ Եւ երբոր ան պատրաստութեան հետ էր, Եգիպտացիք ապրատամբեցան։ Անով ալ չցուսահատեցաւ, անոնց դէմ ալ զօրաւոր բանակ մը կազմեց։ Երբոր ամէն բան պատրաստ էր, ուզեց իրեն յաջորդ մը ընարել, վասն զի Պարսից թագաւորները սովորութիւն ունէին որ պատերազմի չգացած՝ իրենց յաջորդ մը կ'ընարեին, որպէս զի մեռնելու որ ըլսոյին՝ յաջորդին համար կռիւ չելլէր։ Դարեհ տաջի կնկանէն իրեք որդի ունէր՝ իրեքն ալ թագաւորելէն առաջ ծնած։ Կիւրոսի Ատոսա աղջրկանէն ալ չորս որդի, ամենքն ալ թագաւորելէն ետքը ծնած։ Ատոսայի անդրանիկ որդին՝ Քըսերքսէսը իրեն յաջորդ ընարեց։ Եւ երբոր զօրքերը պատրաստած ճամբայ ելլէլու վրայ էր, յանկարծ հիւանդացաւ ու երեսունըվեց տարի թագաւորելէն ետքը մեռաւ (486)։

† Մարաթոնի պատերազմէն ետքը ի՞նչ ըրտ Դարեհ։

## ԳԼՈՒԽ Գ.

Քահերքունի Եգիպտոսը նուազելը. — Յանապահի որ-  
շառակաց. — Մահը. — Արքայն Երայնայիւն. —  
Քահերքունի Բ. — Սոգդիան. — Ոչոս իւմ Դարձեն  
Նոր. — Արքայն Մահման. — Առաջարկութիւն և  
յահ Կըդուրոյն Կիւրոսի. — Դաշնադրութիւն Անդու-  
յիւն. — Ոչոս. — Անգլիա-Ռիւններն ու ավելին-  
իւն-Ռիւնները. — Բագան Աւրոբին. — Արքը. —  
Դարձեն Կորուն. — Աշխատադրէն յաղթահուն. —  
Մահը:

1 **Քահերքունի հօրը յաջորդելուն պէս սկաս-  
անոր առաջագրութիւնները կատարել ու պա-  
տրաստութիւն տեսնել:** Երկրորդ տարին գնաց  
Եգիպտասուը նուազեց, Աքիմենէս և զբայրը կու-  
սակալ գրաւ հոն ու ինքը ետ գարձաւ: Կար-  
ծէր Քահերքունի որ Յունաց ալ նոյնպէս գիւրաւ  
պիտի կարենայ յաղթել:

2 Իր հօրեզբայրը Արտաւանն շատ ջանաց որ  
Քահերքունին ալ միտքը գարձընէ որ Յունաստան

1 Քահերքունի թագաւորելուն պէս ի՞նչ ըրաւ:

2 Յունատաստանի արշաւանքը ի՞նչպէս սկսաւ:

չարշաւէ. Միայն Աթենացիք, կ'ըսէր, մեր բանակը խորառակեցին, որուն զօրավարները Դատե Արտափեռն՝ քաջ մարդիկ էին. հապա ի՞նչ պիտի ըլլայ երբոր բոլոր Յունաստան մեր վրայ ելլէ: Մաիսի ըրբաւ Քսերքսէս, շողոքորթութեան ձայնին մաիկ ըրաւ որ փառասէր Մարդունիսին բերնովը հետը կը խօսէր, ու փառաւոր յաղթութիւններ կը խոստանար անոր: Արդովեցաւ Քսերքսէս Արտաւանին վրայ. Գնա, ըսաւ, շորհակալ եղիր աստուածոց որ ինձի աղջական դանուեր ես. բայց քեզի պատիժ ան ըլլայ որ հոս կանանց քովը կենաս՝ որոնց հաւասարեցար կնամարդի վատութեամբդ. իսկ ես կ'երթամ ուր որ փառքն ու քաջութիւնը կ'առաջնորդեն ինձի: Երկրորդ օրը զվացաւ Քսերքսէս ըրածին վրայ, Արտաւանին սիրաը առաւ, ու զինքն հետը մէկտեղ տարաւ:

† Քսերքսէս յաղթութիւնը աւելի ապահով ցընելու համար՝ Կարքեգոնացւոց հետ գաշնակցութիւն ըրաւ, ու խօսք առաւ անոնցմէ որ իրեն Յունաստանի վրայ յարձեկած տաենը՝ անոնք ալ Սիկիլիա ու Խոտլիա բնակող Յունաց վրայ վազեն՝ որ չկարենան իրենց հայրենակցացը օգնել: Աս վախճանաւ Կարքեգոնացւոց զօրապեաը Ամիլկար՝ Ապանիայէն, Գաղղիայէն և Իտալիայէն շատ զօրք ժողվեց:

† Քսերքսէս Յունաց գէմ որոնց հետ դաշնակշութիւն ըրաւ:

1 Թագաւորութեանը հինգերորդ տարին եւ  
լու Քսերքսէս Շօշէն Սարդիկէ Երթալու՝ և  
հասաւ Փափողիոյ Կեղենէ քաղաքը՝ ուր կը ըը-  
նակէր Վիւդացւոց թագաւորը Պիւթիոս, որ  
ան ատենը Քսերքսէսն զատ իրեն պէս հա-  
րուստ մարդ չկար: Ասիկայ Քսերքսէսն ու իր  
զօրքերը սիրով ընդունեցաւ, և բոլոր գանձերը  
Քսերքսէսին տուաւ որ պատերազմի ծախքե-  
րուն գործածէ. Տունս պահելու համար, ըստ  
ինձի տարեկան եկամուտաս բաւական է: Զար-  
մացաւ Քսերքսէս Պիւթիոսին առատաձեռնու-  
թեանը վրայ, ու անկէ վար չմնալու համար,  
բան մը չառնելէն զատ՝ շատ ստակ ալ ինքը  
տուաւ անոր: Բայց Երբոր Քսերքսէս անոր հինգ  
որդիքն առած պատերազմի կը տանէր, Պիւ-  
թիոս խնդրեց որ անդրանիկ որդին իրեն թողու-  
որ ծերութեանը միաթարութիւն ըլլայ: Բար-  
կացաւ Քսերքսէս, մէկէն հրամայեց որ աչքին  
առջել զանիկայ Երկու կտոր ընեն. Շնորհակալ  
եղիք, ըստ, որ զքեզ ու մէկալ որդիքդ ալ  
չսպաննեցի: Եսքը հրամայեց որ զօրաց անցնե-  
լու դրան երկու կողմը կախեն աղուն մարմինը,  
ու անկէց անցուց զօրքը:

2 Քիչ օրուան մէջ կեղենէէն հասաւ Սարդի-

---

1 Կեղենէ քաղաքին մէջ ի՞նչ ընդունելութիւն  
գտաւ Քսերքսէս:

2 Ի՞նչ պատրաստութեամբ ելաւ Քսերքսէս  
Յունաց վրայ:

կէ, ուր պիտի ժողվուէր բոլոր ցամաքային զօրքը (480). Խակ ծովային զօրքը Փոքր Ասիոյ ծովեղերքէն գէալ 'ի Ելլեսպոնտոս առաջ կուդար: Քահըքսէս մնագործութեան անուն ձգելու համար, անրաւ ծախքով Աթոս լեռը ծակել տուաւ, որ ցամաքակղղին պէս գէալ 'ի ծովուն մէջ երկընցած էր, և այնչափ մէծ էր բանալ տուած ջրանցքը՝ որ մէջէն երկու նաւ քովէ քով կրնային անցնիլ: Ետքը հրաման տուաւ որ Ելլեսպոնտոսին եօմքը ասպարէզ լայն նեղուցին վրայ նաւակամուրջ մը շինեն, որ զօրքը Ասիայէն Եւրոպա անցընէ:

1 Ան կամուրջը քիչ տաենի մէջ լմընցաւ. բայց յանկարծ փոթորիկ մը ելաւ փլուց, նաւ և ըն ալ ցրուեց: Ասոր վրայ կատղեցաւ Քսէրքսէս, ծովը պատժելու համար զոյդ մը շղթայ մէջը ձգել տուաւ և հրամայեց որ իրեք հարիւր ալ գաւաղան անոր զարնեն. կամրջին ճարտարապետները դիմաաել տուաւ, անոնց տեղը ուրիշ տւելի վարպետ ճարտարապետներ ընտրեց, և հրամայեց որ երկու կամուրջ քովէ քով չի նեն, մէկը զօրաց անցնելուն համար, մէկալն ալ բեռները կրելու: Առջինն էր իրեք հարիւր վամբաւուն նաւ իրարու կագած, մէկալը իրեք հարիւր տանըքորսնաւ. վրանին հաստ վայյտեր շարած, անոնց վրայ տախտակ պատած ու հողով ծած-

---

1 Ելլեսպոնտոսի վրայի կամուրջները ի՞նչպէս շինուած էին:

կած, երկու կողմն ալ վանդակապատ բարձրա,  
հուցած՝ որ ձիերը ծովը չտեսնեն ու չխրախն:

1 Կամուրջներուն շէնքը որ լմընցաւ, երկրորդ  
առաւտար կանուխ վերէն վար մրտենիներով  
զարդարեցին զանոնք, ու աեղ աեղ անուշահոտ  
խունկեր կը ծխէին: Քաերքսէս ոսկի բաժակով  
իրենց մեծ աստուծոյն արեգական գինի նուի-  
րեց և անոր հովանաւորութիւնը խնդրեց որ  
երթայ բոլոր Եւրոպայի տիրէ, ետքը ան բա-  
ժակն ու ոսկի թուր մը ծովը նետեց: Եօթն որ  
ու եօթը գիշերուան մէջ հազիւ կրցան զօրքը  
գիմացի կողմը անցնիլ:

2 Երբոր Արիւդոս քաղաքը հասան, Քաերք-  
սէս զօրացը հանդէս ըրաւ, բարձր տեղ մը ելած  
տեսաւ դաշտին երեսը որ մրջիւնի պէս անթիւ  
մարդիկ տարածուած իր կամացը կը հնազան-  
դին, առաջ զուարձացաւ, բայց շուտով ան ու-  
րախութիւնը արտմութիւն դարձաւ, ու սկսաւ  
լալ: Հարցուց Արտաւան թէ Խնդր յանկարծ  
լալ սկսար, տէր արքայ, ինչ ունիս: Քաերքսէս  
մէր Արտաշէս թագաւորին պէս սրատասխան  
տուաւ. Մտածեցի, ըստ, որ առկէց հարիւր  
տարիէն աս զինուորներէն մէկն ալ պիտի չմնայ:  
Արտաւան անկէց առիթ առնելով յորդորեց  
զինքը, որ եթէ հսկատակացը կեանքը երկընցը-

1 Կամուրջներէն անդին ինչպէս անցան:

2 Ո՞ւր տեղ և ինչպէս հանդէս ըրաւ Քաերքսէս  
իր զօրացը:

նել ձեռքը չէ, գելթ երջանիկ ընէ զիրենք՝ վրա-  
նին դութ ունենայ:

1 Պարսիկք սուբէրնին Եւրոպա կոխելուն  
պէս, Ելլեսպոնասոսէն անդին եղած ազգերը հը-  
նազանդեցան անսոնց. որով աւելի շատցաւ Քը-  
սերքսիսին թէ ցամաքային և թէ ծովային զօր-  
քը: Երբոր հասան Թերմոպիլէ կամ Զերմա-  
դրունք ըստւած տեղը, զօրաց թիւն էր երկու  
միլիոն վէց հարիւր քառասունըմէկ հազար, թող  
ան բանակին ետեւն եկող կնիկ մարդիկն ու  
ծառաները, որ զօրքէն աւելի էին կըսեն:

2 Քսերքսէս կարծէր թէ ան աշխարհակայտ  
բանակաւը երենալուն պէս՝ Յոյնք սարսափած  
կամ սիստի վախոչէին, և կամ մէկէն իրեն սիստի  
հնազանդէին: Ոչ մէկը եղաւ և ոչ մէկալը: Տե-  
սաւ որ անոնք իր ճամբան արգիլելու ալ կը պա-  
տրաստուին, շատ զարմացաւ: Սպարտացւոց  
երկու թագաւորներէն մէկը Պեմարատ, իր հայ-  
րենիքէն աքսորուած՝ Քսերքսէսին քովը կըբը-  
նակէր, հասկըցուց անոր Լակեդեմոնացւոց քա-  
ջութիւնը՝ որոնց յանձնուած էր Թերմոպիլէի  
պահպանութիւնը: Բայց անիկայ մտիկ չըրաւ:

3 Քանի մը օր ալ սպասեց Քսերքսէս, յուսա-  
լով օր Յոյնք ետ քաշուին, երբոր տեսաւ որ ա-  
նոնք օրէ օր սպատերազմելու կը սպատրաստուին:

1 Պարսից զօրքը սրչափ էր:

2 Յոյնք ամէնքն ալ հնազանդեցան Քսերքսէսի:

3 Ի՞նչպէս յաղթուեցաւ Քսերքսէս:

յարձըկեցաւ վրանին, ու Թերմոպիլէն անցնե.  
Ըսւ համար իր զօրացը ընտիր գունդերը կորսըն.  
Չուց. Սաղամինայի քով ալ երբոր նաւատորմը.  
զին մէկ մասը ջարդուեցաւ, Քսերքսէս ինքզինքը  
հազիւ Ելլեսպոնտոս ձգեց, և անկէց ձկնորսի  
նաւակով մը Ասիա անցաւ ու հասաւ Սարդիկէ:  
Յունաստան Մարդոնիոսը թողեր էր իրեք հա-  
րիւր հազար զօրքով, ան ալ Պղատեայի քով  
յաղթուեցաւ, նաւատորմիզն ալ Միդաղէ  
հրուանդանին քով զարնուեցաւ Յունաց հետ,  
ու դարձեալ շատնաւ կորսնցընելով յաղթուե-  
ցաւ:

4 Քսերքսէս Սարդիկէ եղած ատենը իր Մա-  
սիստէս եղբօրը կնկանը վրայ սէր ձգեց, ինչ  
բան որ ըրաւ, ինչ որ խոստացու չկրցաւ պար-  
կեցտ կնկան միաքը դարձընել: Բայց անոր աղ-  
ջիկը Արտայինտէ՝ մօրը առաքինութիւնը չունե-  
ցաւ, ու հաւանեցաւ Քսերքսէսին կամացը: Ա-  
մեստրիս Քսերքսէսի թագուհին, իր ձեռքովը  
փառաւոր պատմունան մը հիւսած էր էրկանը:  
Օր մը որ Քսերքսէս Արտայինտէն ասիսեց որ  
իրմէ բան մը խոդրէ, Արտայինտէ ան պատմու-  
նանը ուզեց. Քսերքսէս ալ դէմ չկարենալով  
կենալ, անմոռութեամբ կատարեց խոդիրը: Ա-  
ռաւ Արտայինտէ ան պատմունանն ու յաղթու-  
թեան նշանի սկս վրան ձգեց:

4 Քսերքսէս Սարդիկէ դանուած ատենը ինչ  
գիպուած եղաւ:

Ան որ աեսաւ Ամեստրիս, միաբը դրաւ որ ա-  
նոր մօրմէն վրէժը հանեւ: Թագաւորին ծննդեան  
տօնին օրը՝ թագաւորը սովորութիւն ունէր որ  
թագուհին ինչ որ խնդրէր իրմէ կուտար. ան  
օրը Ամեստրիս Մասիստեսին կինը խնդրեց:  
Վաս թագաւորը չկրցաւ չէ ըսել, ու խեղճկինը  
վրէժինդիր թշնամոյն ձեռքը մատնեց: Խակ  
անդութ Ամեստրիսը անոր ծիծերն, լեզուն, քի-  
թը, ականջներն ու շրժունքը կտրել տուաւ ու  
աշքին առջել շներուն ձգեց որ ուտեն. անանկ  
անդամահատ այլանդակած առւնը խրկեց: Մա-  
սիստէս առւն որ գարձաւ ու ընկերոջը ողորմելի  
կերպարանքը աեսաւ, սոսկաց, վրէժինդրու-  
թեան ոգւով վառուած՝ շուտ մը տնով տեղովը  
Բակտրիա գնաց որ զօրք ժողվէ Քաերբսէսին  
դէմ: Բայց Քաերբսէս մէկէն մարդ հասցուց  
ետեէն ու բոլոր անովը ձամբան զինքը սպաննել  
տուաւ: Աղէկ որ աս աեսակ վրէժինդրութեան  
ուրիշ օրինակ մը չկայ պատմութեանց մէջ:

Ի Քաերբսէս իր զօրացն ու նաւատորմղին նո-  
րէն յաղթուելուն գոյժն որ առաւ՝ Սարդիկէն  
ելու դէպ 'ի Պարսկաստան գնաց, և ձամբան  
Յունաց բոլոր քաղաքներուն մէհեանները այ-  
լէլ տուաւ բաց 'ի Եփեսոսի Արտեմեայ տաճա-  
րէն: Պարսկաստան հասնելէն ետքը՝ անանկ չա-  
րաչոր յաղթուելուն վրայ սիրաը կոտրած՝ ալ  
չուզեց պատերազմը ընել, աշխարհակալութեան



Ի հնագէս մեռաւ Քաերբսէս:

եռանդը մարեցաւ, ու ինքզինքը բոլորովին զեղ խութեան տուաւ, ժողովուրդն ալ սկսաւ զին. քը արհամարհել: Արտաւան Քսերքսեսին սիրէ. Ա անձնապահապետը, թագաւորին Միհրդատ անունով սենեկապետին հետը միաբանեցաւ, մասւ Քսերքսեսին սենեակն ու քունին մէջ զարկաւ զինքը սպաննեց (465):

1 Ետքը մէկէն գնաց Քսերքսեսի երրորդ որ. գւոյն, որ Արտաշէս Երկայնաձեռն \* կ'ըսուեր, զուրցեց թէ Մեծ եղբայրդ Դարեհ Ժամ մը ա. ռաջ թագաւորելու համար հայրդ սպաննեց, զգոյշ կեցիր, զքեզ ալ կ'ուզէ մեռցընել: Բար. կացաւ Արտաշէս, գնաց Արտաւանայ հետ Դա. րեհը սպաննեց, և ինքը նստաւ աթոռը:

2 Արտաւանայ միտքն ան էր որ կուսակիցները շատցընէ, ու ետքը Արտաշէսն ալ սպաննէ, ին. քը թագաւորէ: Իմացաւ Արտաշէս անոր միտ. քը, բանեց զինքը սպաննել տուաւ, և որովհե. տե Արտաւան եօթը կտրին աղաք ուներ և շատ

1 Իրեն ովլ յաջորդեց:

2 Արտաւան ինչողէս մեռաւ:

\* Աշուաշէսն Երիայնայէւան իւա Երիայնաբանի շատ. ըսն ուսումնաց՝ Արտաշէն իշու ըւ ըւեւը առ երիայն էին, այսպէս որ ուսի կը իշու սրբած ծառնիերուն է հաւանէին: Իսի Պատմութեան իշու ըւ ազ ըւեւ յաւ ըւեւ երիայն էր:

կուսակիցներ, անոնց գեմ պատերազմի ելաւ, զամենքն ալ ջնջեց։ Հօրը դաւաճան Միհրդատ ունեկապեան ալ բռնեց ու չարաջար մահուամբ կուր ըստւած տանջանքով մեռուց։

Անանդութ տանջանքը աս կերպով կուտային։ Կուրի կամ մակոյի մէջ կռնըկի վրայ մահապարտը կը պարկեցընէին, չորս անկիւնէն ուժով պրկած, անոր վրայ ուրիշ կուր մըն ալ կ'անցընէին ու մամնաւոր ծակերէ ձեռուըները, ուսուըներն ու գլուխոը գուրս կը ձգէին, ան տանջանքին ատենը բռնի թէրնէն կերակուր կը խոթէին ու կաթով խառնած մեղք կը խըմցընէին, բոլոր երեսը կը քսէին ու գուրս տեղ արեւ մէջ կը դնէին որ ճանճերը վրան թափին, խկ մէջը ազտեղութենէն որդէր կը դոյանային ու բոլոր մարմինը կը կրծէին։ Անտեկ տասնընդինդ կամ քսան օր անտանելի տանջանքի մէջ կը մնար մահապարաը։

† Արտաշեսին մեծ եղբայրը Վշտասակ՝ Բակտրիայի կուսակուլ էր, երբոր իմացաւ թէ պլզտիկ եղբայրը թագաւորեց, պատերազմի ելաւ ու յաղթուեցաւ։ Խոկ Արտաշէս ամէն կողմէն հանդստացած՝ սկսաւ կարդերը կանոնները նորդել, աէրութեան մէջ մասած անկարգութիւնները վերցընէլ, և ամենուն սիրելի եղաւ։ Աս Արտաշէսն է օր Եղբի ու Նեկմի հրաման տուաւ Երուսաղէմ գառնալու։

---

† Արտաշէս իր թագաւորութեանը մէջ հաստատուելէն ետքը ի՞նչ ըրաւ։

4 Տեսնելով Արտաշես որ Կիմոն Ալթենացի  
օրէ օր տիրելով առաջ կուգայ, փութաց առջն  
առնելու, և Թեմիստոկլէսը զօրավար ընարեց.  
բայց անոր մեռնելովը արդիլուեցաւ, և Յունաց  
հետ հաշտութիւն ըրաւ:

2 Արտաշեսի թագաւորութեան հինգերորդ  
աարին Եգիպտացիք ապստամբեցան, Լիբէացւոց  
ինարոս իշխանը իրենց թագաւոր գրին, և Աթէ.  
Նացւոցմէ օգնութիւն ուղեցին. անոնք ալնաւա-  
առոմիզ մը խրկեցին Եգիպտացւոց:

3 Արտաշես նախ անոնց վրայ Աքիմնիդէս  
Եղբայրը խրկեց որ գնաց յաղթուեցաւ, ուապ-  
տերազմի մէջ մեռաւ: Ետքը նորէն զօրիք խրկեց  
Արտաշես Մեգարիս զօրավարին հետ, որ վէց  
աարի պատերազմնելով բոլորովին յաղթեց Ե.  
Գիպտացւոց, բայց մեծերուն հետ դաշնիք Դրաւ  
որ զերենիք չմեռցընէ. Յոյնք ալ բոլոր նաւերնին  
կորսորնցուցած՝ ամօթով ետ դարձան: Ուրիշ-  
յիսուն Յունաց նաւեր՝ Եղածը չգիտնալով օդ-  
նութիւն կ'ըրթային. Երբոր Նեղոսի մէջ մտան:  
Պարսիկք ծովէն հասան ետևնին առին, ու ծո-  
վէն ցամաքէն զարնելով ամենքն ալ ջնջեցին:

4 Արտաշեսի մայրը Ամեստրիս հինգ աարի

1 Յունաց դէմ արշաւանքը ինչպէս եղաւ:

2 Եգիպտացիք Երբ ու ինչպէս ապստամբեցան  
Արտաշեսի դէմ:

3 Արտաշես ինչպէս նուաճեց Եգիպտացիքը:

4 Ամեստրիս ինչ նոր անդթութիւն ըրաւ:

կ'աղալէր անոր որ Եղիպտոսէն եկած գերիները իրեն տայ՝ որ մեռած որդւոյն հոգւոյն համար զոհ ընէ։ Արտաշէս ետքը ետքը չդիմանալով անոր թափանձանքին, իրաւանց ազգաց դէմ դաշնքը ուսքի տակ առաւ, ու մօրը անիրաւ կամքը կատարեց։ Առաւ խեղճ գերիներն ան անգութ Ամեսարիսը, ինարոսը խաչել տուաւ՝ մէկալնոնց ալ գլուխը կարեց։

1 Մեդարիս բարկացաւ աս անիրաւութեան վրայ, մանաւանդ որ խօսք տուողն ու դաշնքը դնողը ինքնէր, ելաւ գնաց Ասորիք, պատերազմի ելաւ ու երկու անգամ Արտաշէսի զօրացը յաղթեց։ Արտաշէս տեսաւ որ բռնութեամբ չկրնար զանիկայ նուաձնէլ, խրկեց անոր քանի մը իշխան ներու հետ իր եղբայրն ու քոյրը որ գնացին սիրաը առին, ու յորդորեցին որ գայ թագաւորին հնազանդի։ Եկաւ Մեդարիս, Արտաշէս ալ ներեց իրեն։

2 Օր մը որսի տուեն առիւծ մը թագաւորին վրայ վազեց, Մեդարիս վասնդը աչքը առած՝ վազեց առիւծը սպաննեց։ Արտաշէս չնորհակալ ըլլալու տեղ հրաման տուաւ որ գլուխը կարեն։ Վասն զի զիս արհամարհեց, կ'ըսէր, որսս ձեռքէս յափշտակեց։ Բայց ետքը քրոջն ու մօրը ազաշնքովը մշտնջենաւոր տքսոր խրկեց զինքը։

1 Մեդարիս ինչո՞ւ պատերազմ բացաւ Արտաշէսի դէմ։

2 Ուրիշ ի՞նչ կը պատմուի Մեդարիսին վրայ։

Հինգ տարիեն ետքը աղքատի հագուստով փախաւ եկաւ Մեդարիս Շօշ, և նորէն զրքանցին ու կնկանը աղտամքով թագաւորին հետ հաշտուեցաւ, ու ինչուան մահը հետը սիրով գնաց:

4 Քառասունըմէկ տարի թագաւորելէն ետքը մեռաւ Արտաշէս, ու իրէն յաջորդ թողուց իր մէկ հատիկ որդին Քսերքսէս ի, որ քառասունը հինգ օր միայն թագաւորեց: Վասն զի օր մը երբոր սաստիկ գինովցած կը քնանար՝ Արտաշէսի հարձորդին Սոգդիանոս ներս մտաւ՝ սպաննեց զինքը ու աեղը նստաւ:

5 Ամթոռը նստելուն ալէս, հօրը հաւատարիմ Բակուր ներքինին սուտ սպաննառով մը քարկո. ծել տուաւ: Աս երկու սպանութեամբը բոլոր ժողովրդեան ատելի եղաւ. ինքն ալ սկսաւ վախ. նալ որ չըլլայ թէ իր եղբայրներն ալ զինքը ըսպաննեն, թագաւորութիւնը ձեռքէն առնեն. աւելի Ովքոսէն վախնալով որ Վրկանի երկիրն էր, խարէութեամբ անոր գրեց որ գայ: Խմացաւ Ովքոս անոր միտքը, կուսակիցները շատցուց, ու զօրքով վրան գնաց. ամէնքը Ովքոսին կողմն անցան ու զինքը թագաւորեցուցին:

6 Քանի որ Սոգդիանոս կենդանի էր՝ Ովքոս չէր կրնար հանդիստ թագաւորել: Երդում ը-

4 Ի՞նչպէս մեռաւ Արտաշէս և իրէն ո՞վ յաջորդեց:

5 Սոգդիանոս ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը:

6 Ովքոսինչպէս վարուեցաւ Սոգդիանոսին հետ:

բաւ Ավքոս որ եթէ Եղբայրը քովը դայ, ոչ թը-  
րով զինքը կը սպաննէ, ոչ թունով և ոչ ալ ա-  
նօթութեամբ։ Հաւտաց Սոգդիանոս, ու իր բա-  
րեկամաց խորհուրդը արհամարհելով որ խրատ  
կուտային որ չերթայ՝ գնաց Ավքոսին քովը, հե-  
տը դաշներ դրաւ. ան ալ բռնեց զինքը առանց  
երդմանը գէմ ընելունոր գիւտով մը մոխրի  
մէջ խղդեց, վեց ամիս ու տասնըհինգ օր թա-  
գաւորելէն եաբը։

1 Անկէց Լոքը սովորական սլատիժներու կար-  
դը անցաւ Պարսկաստան աս մոխրի մէջ մարդ  
խղդելը, բայց մէծ յանցանք ունեցողներուն  
միայն պահուած էր. և աս կերպով կը խղդէին.  
բարձր աշտարակի մը կէսը մոխրի կը լեցընէին  
և յանցաւորը բարձրէն գլխիվայը մէջը կը նե-  
տէին, չորս կողմէն ալ անիւներով մոխրը կը  
խառնէին ինչուան որ մարդը խղդուէր։

2 Ավքոս անունը փոխեց Դարեհ դրաւ, <sup>Ն</sup>երա-  
մականունով որ Հարճորդի ըսել է։ Դարեհ բո-  
լոր թագաւորութեանը ատեն ապստամբու-  
թիւններէ աչք չքացաւ։ Նախ Արշէղ Եղբայրը  
տեսնելով որ Դարեհ Սոգդիանոսը սպաննեց,  
ինքն ալ ուզեց զինքը սպաննել ու տեղը անցնիլ.  
և իրեն օդնական գտնելով Արախիսոս իշխանը  
Մեգարիսին որդին՝ Եղբօրմէն ապստամբեցաւ,

<sup>1</sup> Մոխրով խղդելը ինչ սլատիժ էր Պարօից մէջ։

<sup>2</sup> Ավքոս կամ Դարեհ ինչպէս սկսաւ թագաւո-  
րութիւնը։

ու վրան պատերազմի ելաւ։ Քանի մը անգամ պատերազմելէն ետեւ՝ Արտիվիոսին զօրքը ջարդուեցան, ինքն ալ վիրաւորուած ձեռք ընկաւ։ Դարեհին քոյրն ու կինը Պարիսատիս՝ խորամանկութեամբ խրատ տուաւ անոր որ Արտիփոսը աշխատ պահէ, որպէս զի Արշէզն ալ յուսալով որ իրեն ալ բան չըներ Դարեհ՝ անձեատուր ըլլոյ։ Խնչպէս որ եղաւ, և երկուքն ալ մէկէն մոխրի մէջ խղդեցին։

1 Պարսից թագաւորները սովորութիւն ու նէին որ ամէն բան իրեք ներքինիի ձեռքով կ'ընէին, և անոնց ուղածը առաջ կ'երթար։ Ասիրեքին մէջէն Արտոքսար ըսուածը ան աստիճան յանդգնեցաւ՝ որ ինչուան ուղեց թագաւորը սպաննել ու ինքը տեղը նստիլ. բայց իմացուեցաւ դաւաճանութիւնը, և Պարիսատիս սաստիկ տաննանքներով մեռցընել տուաւ զինքը։

2 Ամէն բանէն աւելի Եղիպտացւոց ապստամբութիւնը վիշտ եղաւ Դարեհի։ Եղիպտացիք Պարսից բռնութիւններէն ձանձրացած՝ Ամիրակոսի գրգռութեամբը ոտք ելան, և անոր որդւոյն Պաւսիրիսի ատենը հազիւ կրցան Պարսիկ շանոնք նորէն նուաձել։

3 Դարեհ իր պղափիկ որդին Կիւրոսը Փոքը Ա-

1 Դարեհի դէմինչ դաւաճանութիւն ըրաւ Արտոքսար։

2 Ո՞ր ազգը ապստամբեցաւ Դարեհի դէմ։

3 Դարեհ ինչ պաշտօն տուաւ իր Կիւրոս որդւոյն։ — Խնչպէս մեռաւ։

սիոյ վրայ կուսակալ գրաւ։ Հոն երթալուն պէս՝ կիւրոս իր փառասէք բնաւորութեանը առջի ցոյցը տուաւ։ սկսաւ պահանջէլ որ թագաւորի պատիւ տան իրեն։ Որ մը երկու հօրաքեռորդիքը առանց ձեռքերնին թեզանիքով գոցելու առջևը կեցեր էին, բարկացաւ, երկուքն ալ մէկէն սպաննել տուաւ։ Եւ որովհետեւ միայն թագաւորին առջևը պարտական էին մեծամեծները ծածկած ձեռքով կենալու, կիւրոսին ըրած պատուասիրութիւնը Դարեհին գէշ երկացաւ, ու անմեղ քեռորդւոցը մահուան վրայ ալ սաստիկ սրդողելով հիւանդ ձեացաւ ու զինքը կանչեց որ անմենէ. կիւրոս երբոր հասաւ, Պարիսատիսին ազաշանքովը Դարեհ հետը հաշտուեցաւ, բայց ինքը քանի մը օրէն մեռաւ Բաբելոնի մէջ, և իրեն յաջորդ թողուց սրդին Արշակը։ Երբոր հարցուց անոր Արշակ թէ կեանքիդ մէջ ինչ ազէկ բան ըրիր որ էս ալ անոր հետեւիմ. պատասխան տուաւ Դարեհ. ինչ որ արդարութիւնն ու կրօնքը կը պահանջէր՝ անիկայ ինծի օրէնք բռնեցի։

։ Արշակ թագաւորելուն պէս անունը փոխեց՝ Արտաշէս դրաւ. ու զարմանալի յիշողութիւն ունենալուն համար Մաէմա կամ Աւշեղ ըսուեցաւ և Պատարգատ քաղաքը գնաց որ օրինաւոր

---

։ Արշակ Ենչպէս թագաւորեց։ — Պարսից թագաւորները ինչ արարողութեամբ կը թագաւորէին։

կերպով պարսիկ քուրմերէն պատկռուի։ Հան Ամենասայ փառաւոր մեհենին մէջ նորընափր թագաւորը իր հագուստը կը հաներու Կիւրոսի հագուստը կը հագներ, որ շատ երկիւղածութեամբ հոն կը պահեին, որպէս զի անոր հետ կիւրոսին հոգին ալ զցենու, և անոր ըրած բարի գործոցը հետեի։ Ետքը թուզ մը կ'ուտէր, բևեկնին տերե մը կը ծամեր ու քացախով խառնած կաթ կը խմէր։ Աս անոր նշան էր որ թագաւորութեան քաղցր ու փառաւոր իշխանութեանը մէջ շատ ալ դառնութիւններ ու վիշտեր խառնուած են։

1 Երբոր Արտաշէս մեհենին մէջ կը հանուէր որ Կիւրոսին հագուստը հագնի, Կրտսերն Կիւրոս ուղեց ան միջոցին զինքը սպաննել, ու միտքը գաղտուկ յայտնեց իրեն բարեկամ քուրմին. անիկայ ալ շուտ մը գնաց թագաւորին իմացուց։ Արտաշէս հրամայեց որ մէկէն սպաննեն Կիւրոսը. բայց Պարիսատիս մայրը լալով ողբալով զինքը ազատեց, եղբօրը հետ հաշտեցուց, ու նորէն իր տեղը խրկել տուաւ. Կիւրոս ալ գնաց սկսաւ պատերազմի պատրաստուիլ Յունաց օդ-նութեամբը։

2 Երկու կողմէն ալ պատրաստուեցան, Արտաշէսին զօրքը մէկ մլիոնի կը համեր, իսկ

—

1 Կիւրոս ի՞նչպէս դէմ ելաւ Արտաշէսի։

2 Կիւրոսի և Արտաշէսի պատերազմը ի՞նչպէս եղաւ։

Կիւրոսինը հարիւր տասուիրեք հազար էր,  
բայց տասուիրեք հազարը պատերազմափորձ  
կիրթ Յոյն զինուորներ էին։ Պատերազմը սկսաւ  
Բարելոնէն քիչ մը հեռու կունաքսա ըսուած  
աեղը։ Կղէտրքոս խրատ տուաւ կիւրոսին որ  
պատերազմին մէջ չմտնէ, ինքզինքը վտանգի  
չդնէ։ Գարձաւ կիւրոս անոր՝ ի՞նչ կ'ըսես, ը-  
սաւ, կ'ուզես որ թագաւորութեան համար պա-  
տերազմած տաենս ինքզինքը թագաւոր ըլլալու  
անարժան ցուցընեմ։ Պատերազմին ոտստկացած  
տենը կիւրոս կը տեսնէ հեռուէն եղբայրը, կը  
վազէ սաստկութեամբ, առջևն եկածը կը կոտրէ  
կանցնի, Արտաշեսին կը հասնի, կը զարնէ անոր  
ձին կը սպաննէ։ Թագաւորը գետին կ'իյնայ,  
բայց շուտ մը ուրիշ ձիու վրայ կը ցատքէ։ ու-  
րիշ հարուած մըն ալ կ'իջեցընէ անոր կիւրոս  
ու զինքն ալ կը վերաւորէ, ան տաեն թագաւո-  
րը ամենի առիւծի ոլես կատղած՝ կը յարձակի  
կիւրոսին վրայ, կը զարնէ նիզակը անոր քուն-  
քին, ու մեռած գետինը կը փռէ զանիկայ։ Կը  
հրամայէ Մեսարատ ներքինւոյն որ կիւրոսին  
դլուին ու աջ թեր կորէ զօրաց առջևէն տանի։  
Ետքը անոր զօրացը ետեւն կ'իյնայ կը հալածէ,  
որ անդլուխ մնալով կը ցրուին։

4 Անկեց ետքը Արտաշէս Լակեդէմոնացւոց  
հետ պատերազմը ըրաւ, և իր նաւատորմզին զօ-

---

† Արտաշեսի Լակեդէմոնացւոց դէմ պատերազ-  
մը ի՞նչպէս լմընցաւ։

բավար դրաւ կոնոն Աթենացին։ Անտաղկիդաս  
Պարսից հետ դաշինք դրաւ, ու բոլոր Ասից  
մէջ եղած Յունաց քաղաքները անոնց իշխանու-  
թեան տակը ձգեց. անով պատերազմը դադրե-  
ցաւ (387)։

4 Արտաշէս Ախալրոս կղզւոյն ալ տիրեց որ ա-  
պրստամբեր էր։ Եգիպտացիք նորէն ԱՆԵԿատ-  
ներոսին առաջնորդութեամբը դլուխ քաշեցին.  
շատ ստըկէ ելաւ ու պատրաստութիւններ տե-  
սաւ Արտաշէս, բայց չկրցաւ զանոնք նուաճէլ։

5 Հին և նոր պատմութեանց մէջ անդութ և  
վրէժինդիր կանանց ահաւոր օրինակ եղած է  
Պարիսատիս անզգամ թագուհին, որուն անդը-  
թութեանց մէկ քանին հոս յիշենք։ Արտաշէսի  
Ստատիրա կնոջը քոյրը Հռոքսանէն կէս մէջքէն  
սղոցէլ տուաւ, որովհետեւ անոր եղբայրը Տէրի-  
տեւքմոս՝ քրոջը վրան սէր ձգելով ուզեր էր Ա-  
մեսարիս կինը սպաննել։ որ Պարիսատիսին աղ-  
ջիկն էր, ու զանիկայ առնուլ։

6 Կիւրոսի մեռնելէն ետքը երգում ըրաւ Պա-  
րիսատիս որ անոր մահուան պատճառ եղողները  
սպաննեւ, անոր համար Կարիացի զինուոր մը որ  
կը պարծէր թէ Ես սպաննեցի կիւրոսը, տասը

7 Արտաշէս Ախալրացւոց ու Եգիպտացւոց ապը-  
տամբութեանը դէմ ի՞նչ ըրաւ։

2 Պարիսատիս ի՞նչ կողմանէ անուանի է։

3 Կիւրոսը մեռցընողներուն դէմ ի՞նչ վրէժիւն-  
դրութիւն ըրաւ։

որ սաստիկ տանջել տալէն ետքը հրամայեց որ  
աչուշները փորեն, ու ականջեն հալած պղինձ  
լցընեն որ մեռնի:

Միհրդատ անունով իշխան մը սեղանի վրայ  
քիչ մը գինեհարած՝ կիւրոսի մահուանը վրայ  
ուրախութիւն ցուցընելուն համար, կուր տան-  
ջանքով մեռուց:

4 Կ'ուզէր Մեսաբատ ներքինւոյն գլխուն ալ  
փորձանք մը բերել, որ կիւրոսին գլուխն ու-  
ձեռքը կարեր էր: Անգամ մը թագաւորին հետ  
հազար գահեկանի նարախաղաց, կամաւ յաղ-  
թուեցաւ, ու մէկէն ստակը համրէց: Նորէն ու-  
ղեց խաղալ ան գաշինքով որ յաղթողը ուղած  
ներքինին առնէ յաղթուողէն. ամէն ճարտարու-  
թիւնը թափեց Պարիսատիս, քարերն ալ յա-  
ջող եկան, յաղթեց թագաւորին, ու փոխարէն  
Մեսաբատ ներքինին ուղեց: Առաւ, ու առանց  
թագաւորին գիտալուն՝ ողջ ողջ կաշին հանեց,  
ու զինքը գլխիվայր խաչել տուաւ:

5 Կը տեսնէր Պարիսատիս որ թագաւորին իր  
վրայ ցըցուցած սէրը զինքը չարտմեցընելու հա-  
մար է միայն, և բուն սէրը Մտատիրա կնոջը վը-  
րան է, միափը դրաւ որ անոր կեանքը վերցընէ:  
Բայց որովհետեւ անանկ եղեր էր որ մարդ քովը  
մօտենալու կը վախնար. սկսաւ երկար տուն  
առւարեկամութիւն ձևացընել Մտատիրային:

1 Մեսաբատ ներքինին ինչպէս սպանեց:

2 Մտատիրա թագուհին ինչպէս մեռուց:

Օր մը սեղանի վրոյ խորված հաւ մը բերին, կէ.  
ոը կտրեց Պարիսատիս՝ ինքը կերաւ, կէսն ալ  
Ստատիրային տուաւ. ան խեղճը հաղիւ թէ  
քիչ մը կերաւ՝ սաստիկ փորու ցաւ մը բռնեց  
զինքը, սեղանէն ելաւ, վրան քանի մը ժաման-  
ցաւ՝ մեռաւ: Վննեց իմացաւ թագաւորը որ դա-  
նակին մէկ երեսը թոյն քսած է եղեր. թոյն քը-  
սողը մեռցընել տուաւ \*, Պարիսատիսն ալ Բա-  
բելոնի մէջ փակեց, ու երդում ըրաւ որ քանի  
որ անիկայ հօն է՝ ինքը Բաբելոն ոտք չկոխէ:

4 Երբոր ծերացաւ Արտաշէս, որովհետեւ իրեք  
որդի ունէր. Դարեհ, Արիասպ և Ռվաս, յի-  
սուն ալ հարձորդիք, որպէս զի իր մեռնելին  
ետքը մէջերնին խոռվութիւն չըլլոյ՝ հրաման  
տուաւ որ իր կենդանութեանը ատեն իր անդ-  
րանիկ որդին Դարեհը թագ գնէ: Դարեհ թա-  
գաւորութիւնը աւելի հաստատելու համար՝ հօ-  
րը հարձերուն մէկն ալ իրեն կին ուղեց. երբոր  
Արտաշէս չտուաւ, Դարեհ բարկացաւ ու հայրը  
սպաննել ուղեց. դաւաճանութիւնը իմացուե-

---

4 Արտաշէս քանի՞ որդի ունէր, և անոնց մէջին  
ո՞րը իրեն յաջորդ անուանեց:

\* Պարսիստան հորդ նաևնասարազին պարիծը առ եւ-  
մէն երիաւագարի մը վրայ նաևնասարազին գւակիւ իւ դնելին.  
անոր վրայ աւ արիւ երիաւագար մը, առ գահիւ վրայ իւ  
դույնեին ինըսաւ ու մէջի գւակիւ բաւրազին աշխանէր:

յաւ, Արտաշես զինքը սպաննեց։ Ան ատենը Ովքոս սղատիկ որդին ոտք ելաւ, իր Արիաստ եղբայրն ու Արտաշեսին սիրելի Արշամ հարձորդին սպաննեց որ ինքը թագաւորէ։

4 Արտաշես ան ծերութեանը ատեն ասանկ երկու զաւակը մէկէն կորսընցընելով, սրտին ցաւէն թագաւորութեանը քառասունը որբորդ տարին իննառւնը որս տարեկան մեռաւ (361)։

5 Ովքոս թագաւորութիւնը հաստատելու ժամանակ ունենալու համար՝ առաջ ամիսի չափ հօրը մահը ծածկեց, անոր անունով ինքզինքը յաջորդ ընտրել տուաւ, և անունը փոխեց Արտաշես դրաւ։ Ժողովրդեան ատելութենէն ալ վախնալով որ յանկարծ կրնան զինքը ձգել, տեղը ուրիշ մը գնել, բոլոր թագաւորական ցեղը չնշեց, Ովքա քոյրը ողջ ողջ թաղել տուաւ, մօրեղբայրն ալ հարիւր որդւոցը ու թոռանցը հետ ոչխարի ովէս բակի մը մէջ փակեց ու նետով մեռցընել տուաւ, օրօվհետեւ ամէնքն ալ Պարսկաստանի մէջ անուանի, կտրիճ մարդիկ էին։

6 Փոքը Ասիա և Ասորիք ապստամբեր էին, շատ զըբով գնաց Ովքոս զանոնք նուածեց, զօրքը Փիւնիկէին վրայ գարձուց. և Մենաորի Հռոդացւոյն մատնութեամբը քիչ ատենի մէջ

4 Ի՞նչպէս մեռաւ Արտաշես։

5 Ովքոս ի՞նչ կերպով սկսաւ թագաւորութիւնը։

6 Ի՞նչ աշխարհակալութիւններ ըրաւ։

աիրեց Սիդոն քաղաքին։ Սիդոնացիք տեսնելով՝  
որ քաղաքնին մատնուեցաւ, յուսահատած  
տներնուն կրակ տուին ու իրենք ալ մէջը այրե-  
ցան, և միայն էրիկ մարդիկը քառասուն հազար  
էին։ Անոնց թշուառութիւնը օրինակ եղաւ ա-  
մենուն, և բոլոր Փիւնիկէն հնազանդեցաւ։

1 Անկէ անցաւ Եդիստոս, զամէնքը հնազան-  
դեցուց. շատ քաղաքներուն պարիսպները կոր-  
ծանեց, մեհեանները աւրեց, կողոպտեց, ու մե-  
հենական գրուածները վերուց տարաւ։ Անոնց  
Ապիս աստուածն ալ իշու մը առջին զոհել  
տուաւ, որովհետեւ Եդիստացիք ծաղրելով իրեն  
էշ կանչեր էին՝ բնական ծոյլ ու դանդաղ ըլլա-  
լուն համար։ Խսկ ինքը սպառնացեր էր անոնց  
որ ցուցընէ թէ ինքը էշ չէ՝ հասկա առիւծ է, և  
թէ իրենց անարդած էշը կրնայ իրենց պաշտ-  
ուան եզր պատռել։ Ապիսը իշու մը դիմացը զո-  
հելէն ետքը, միան ալ խորվել տուաւ ու իր ծա-  
ռաներուն բաժնեց։ Ետքը անբաւ հարստու-  
թեամբ Բաբելոն գարձաւ։

2 Ովքոս ասանկ յաջողութեամբ ապստամբ-  
ներն ու Եդիստոսը նուաճելէն ետքը՝ ինքզինքը  
զեղխութեան տուաւ, և տէրութեան հոգը Բա-  
գու ներքինւոյն յանձնեց։ Աս Բագու ներքինին  
Եդիստացի ըլլալով Ովքոսին իր կրօնին ըրած  
անարդութեանցը վրայ շատ նեղացեր էր, ուս-

1 Ովքոս ինչ նախատինք ըրաւ Եդիստացւոց։  
2 ինչպէս մեռաւ։

աի իշխանութիւնը ձեռքը անցնելուն պէս՝ Ովքոսին թագաւորութեանը քսանըմէկերորդ տարին անոր թոյն խմցուց, և անոր տեղը ուրիշ մարդ մը թաղել տալով դիակը կատուներու առջել նետեց. անով ալ վրէժը չկարենալով առնել, ոսկորներն ալ թուրի, գանակի կոթշինել տուաւ անոր անգթութեանը նշան, որ մռնելէն ետքն ալ նորէն մարդ կը մեռցընէ (340):

1 Բագու նաև թագաւորին բոլոր որդիքը սպաննել տուաւ, և Արշէզը որ ամենէն պղտիկն էր՝ աթոռը նստեցուց, յուսալով որ անոր անունովը ինքը տէրութիւնը կառավարէ: Արշէզ ամէն իշխանութիւն Բագուին ձեռքը տուաւ, բայց երբոր անոր չարութիւնը իմացաւ, ուզեց զինքը մեռցընել. փութացաւ Բագու, ինքը զանիկայ սպաննեց, ու բոլոր անոր կուսակիցները թրէ անցուց (338): Արշէզ երկու տարի միայն թագաւորէց:

2 Ետքը Բագու Դարեհ Նոթոսի ցեղէն Կոդոմնոսը թագաւորեցուց, որ պատերազմի մէջ հակայ մը սպաննելուն համար՝ Հոյաստանի մէկ մասին վրայ կուսակալ գրուեր էր: Կոդոմնոս թագաւորելուն պէս անունը փոխեց Դարեհ դըրաւ: Բագու տեսնելով որ Դարեհ կ'ուզէ մինակ թագաւորել, ջանաց որ զինքն ալ թունաւորէ.

<sup>1</sup> Ովքոսին ով յաջորդեց:

<sup>2</sup> Արշէզին յաջորդ ով եղաւ:

բայց խմացաւ Դարեհ, և թունով լեցուն դաւա-  
թը որ իրեն խմելու կուտար տիրանենց Բա-  
գուն, բանի անոր խմցուց, որ քիչ ատենի մէջ  
սաստիկ ցաւերով մեռաւ:

4 Ան ատենները Աղեքսանդր Մակեդոնացին  
Ելլեսպոնտոսէն անցնելով բոլոր Աօփոյ տիրելու :  
կուգար: Դարեհ զօրք ժողվեց, անոր գէմգնաց,  
Խասոսի քով զարնուեցաւ Մակեդոնացւոց հետ,  
յաղթուեցաւ. ու հազիւ փախչելով կրցաւ ա-  
զատիլ (333): Ապրեղոյի քով նորեն յաղթուե-  
լով Եկբատան գնաց ու սկսաւ նոր զօրք ժողվել  
(334): Երբոր Աղեքսանդրի վրայ նորեն երթա-  
լու կը պատրաստուեր, Բեսոս ու Նարարզան  
նախարարները յանեարծ զինքը բռնեցին, ոսկի  
շղթաներով կապեցին, կառքի մը վրայ դրին ու  
սկսան Բակտրիա տանիլ:

5 Աղեքսանդր Եկբատան գնաց աեսաւ որ Դա-  
րեհ հինգ օրէն՝ ի վեր անկեց ելեր է, ետեւ ըն-  
կաւ որ ճամբան բռնէ: Երբոր Պարսից Երկիրը  
մօտեցաւ, Բեսոս Դարեհին կառքին քովը եկաւ  
և ուզեց որ զինքը ձի չէ ծցընէ ու հեաը տանի.  
Երբոր չուզեց անոր հնազանդիլ Դարեհ նետով  
մը չարաչար վիրաւորեց զինքը Բեսոս, ու տա-  
րաւ մէկդի ձգեց, ուր քիչ ատենէն մեռաւ (330)  
յիսուն տարեկան, ութը տարի թագաւորելէն  
Ետքը, և Պարսկաստան Աղեքսանդրի ընդարձակ  
տէրութեան մէկ գաւառն եղաւ:

1 Աղեքսանդրի գէմ ինչպէս ելու Դարեհ:

2 Ի՞նչպէս մեռաւ:

ԳԼՈՒԽ Դ.

Արքապատութեան . — Կը սաղացածին . — Ու-  
հայ, Աշխ . — Մագ . — Թագաւոր . — Թագա-  
ծառակ արքայունի . — Պատրիարքական . — Ս-Հ.  
Հայուննեակ . — Մագեան գունդ :

1 **Տ**արբապաշտութեան մէջ ամենէն հին ու  
աւելի մարդուս ակարամատւթեանը ընական՝  
արևու պաշտօնն է . ուստի Պարսիկը ալ մեծ  
երկիւզածութեամբ արևը կը պաշտէին , մանա-  
ւանդ ելլելու ատենը : Ըստիր ձիերով փառա-  
ւոր կասքեր կը նուիրէին արեւուն . երբեմն ալ  
եղներ կը զոհէին , ու ան ատենը կը կոչէին զին-  
քը Միհր աստուած :

2 Արքապաշտութեան հետեանքն էր Կրակա-  
պաշտութիւնը , ուստի կրակն ալ սկսան պաշ-  
տել Պարսիկք . զոհ մատուցանելէն առաջ անոր  
զգնութիւնը կը խնդրէին , ուր որ երթար թա-  
գաւորը՝ կրակն ալ հանդիսով առջնէն կը տա-  
նէին , և երկնքէն իջած սեպելով կրակը . մոդե-  
րուն յանձնուած էր անոր պահպահութիւնը ,

1 Պարսիկ հին ատենը ի՞նչ կը պաշտէին :

2 Կրակ Ենչպէս կը պաշտէին :

և կեցած տեղը Արքաւուն կամ Արտկատուն կ'ը-  
սուէր . և թէ որ յանկարծ կրակը մարէր՝ մեծ  
դժբաղդութեան նշան կը սեպէին : Կրակի զո՞ն  
շատ անգամ Պարսիկք տղաքնին մէջը կը նե-  
տէին , կամ բոցին վրայէն անցընելով կ'այրէին :  
Նոյնպէս կը պաշտէին նաև Պարսիկք ջուրը,  
հողը և հովերը :

4 Ունէին երկու ուրիշ աստուածներուն ու Որ-  
միզդ և Արհմն . Որմիզդը , որ Արամազդ ալ կ'ը-  
սուի , բարեաց արարիչ կ'ըսէին , Արհմն ալ չա-  
րեաց :

5 Պարսիկք իրենց աստուածներուն ոչ ար-  
ձան կը կանգնէին , ոչ մեչեան , ոչ բագին : Ի-  
րենց զո՞ները միշտ բաց տեղ կ'ընէին , և շատ  
անգամ ալ բարձրաւանդակներու ու լեռներու  
իրայ :

6 Մոգերը կրօնքի և օրինաց աւանդապահներն  
էին , առանց անոնց և ոչ թագաւորը կրնար զո՞ն  
մատուցանել , իրենք էին նաև Պարսից իմաս-  
տուններն ու գիտունները : Ասոնց առաջին  
դլուին ու ազանդապեաը կը սեպուի Զբագաշ  
մոգը :

7 Թագաւորը ժողովրդեան մէջ Աստուծոյ

1 Ուրիշ աստուածներ չունէին :

2 Իրենց աստուածներուն կռատուն կը չինէին :

3 Մոգերը ի՞նչ էին :

4 Թագաւորը ի՞նչ մասնաւոր սովորութիւններ  
ունէր :

պէս պատիւ ուներ՝ իրրե վորխանորդ Առառն-  
ծոյ, և կ'ըսուեր Ալքայից արքայ: Բոլոր տարին  
մէկ տեղ մը չէր կենար. քովի տասնըհինդ հա-  
յար պալտատականներովը տարւոյն չորս եղա-  
նակները մէյմէկ տեղ կ'անցընէր: Գարունը Եկ-  
րատան, Մարտաստանի դալարագեղ դաշտերուն  
մէջ, ամառը Շօշ, Պարսկաստանի հովաստուն լեռ-  
ներուն տակ. ձմեռը բարեխառն Բարելոնի մէջ:  
Թագաւորը իրրե միահեծան տէր բոլոր տէրու-  
թեան՝ ամենէն ազնիւ կերակուրներն ու ըմպե-  
լիքները ինքը կ'ուտէր ու կը խմէր: Յունաց  
պատմինները կ'ըսէն թէ Քուասպիս գետին ջուրը  
միայն կը խմէր, և Համբորդութեանը ատեն ար-  
ծաթ ամաններու մէջ զրած՝ սայլերով հետը  
կը պարտցնէին ան ջուրը: Աեղանին աղը Ափ-  
րիկէի մէջ եղած Արամազդայ Ամմոնի տաճարէն  
կը բերուեր. դինին Ասորւոց Քալիբոն քաղա-  
քէն (որ է հիմակուսն Հալէպը). հային ցորենն  
ու Եւողիայէն: Ուր որ երթար Ծագաւորը,  
տեղացիք մէկէն երկրին ազնիւ պառւղները և  
ուտելիքն իրեն ընծայ կը տանէին:

† Թագաւորութիւնը որդւոց որդի էր, և հո-  
րը ժառանգ անդրանիկն էր. ասիկայ երբոր կը  
ծնանէր, բոլոր Պարսկաստան զոհէր կը մատու-  
ցուէին, տեսակ տեսակ ուրախութիւններ,  
հանդէսներ կ'ըլլային. և ան օրը ամէն տարի տօն  
կը կատարուեր: Ետքը կը յանձնուեր արքայոր-

դին դայեակներու որ մեծցընեն, բնաւորութիւնը շտկեն, ձի հեծնելու և որսի վարժեցը նեն:

4 Երբոր տամնըցորս տարեկան կ'ըլլար՝ չորս անուանի իմաստուն և առաքինի վարժապետ, ներ կը դնէին քովը. մէ կը անոր մոդութիւն ու կրօնքի բաները կը սորվեցընէր. երկրորդը՝ ճշմարտութիւն և արդար դատաստան կարել, եր. բորդը՝ իր ցանկութեանցը վրայ տիրել, ու ախ, աերէն ցյաղթուիլ. չորրորդը՝ սիրտ տալու անոր որ ամէն բանէ ցվախնայ, միշտ խելացի ու արիս, կան վստահութիւն մը ունենայ:

5 Հասարակ մանէ աղոց գլխաւոր դաստիարակ կութիւնը հինգ տարութնէ ինչուան քսանը՝ աս իրեք բանն էր. ձի հեծնել, նետնետել և ճշմարիտ խօսիլ:

6 Բնութեամբ խիստ գինեսէը էին Պարսիկ, ինչուան ծանր ու հարկաւոր գործողութեանց ատենը՝ անդադար դինի կը խմէին:

7 Ճամբան երկու Պարսիկ իրարու որ հանդիպէին, թէ որ նոյն աստիճանի ըլլային՝ երկուք ալ մէկզմէկ բարեկելով իրարու բերանը կը պատ-

4 Թագաժտուանդ անքայորդւոյն վրայ ի՞նչ խընամք կ'ըլլար:

5 Հասարակ տղոց դաստիարակութիւնն ի՞նչպէ էր:

6 Պարսիկ ի՞նչպէս կը բարեկին մէկզմէկ:

նէին . թէ որ քիչ մը վարի աստիճանի ըլլար մէ-  
կը՝ երեսնին կը պագնէին . իսկ թէ որ աստիճան-  
նին բոլորովին տարբեր ըլլար՝ ստորնագոյնը կը  
ծաէր մէկալին երկրագուշթիւն կ'ընէր :

4 Կարիճ պատերազմնղներէն ետքը կը պա-  
տուէին Պարսիկք շատ զաւկի տէր մարդիկը . և  
թագաւորը այնպիսեաց ամէն տարի պարզեներ  
կը խաւրէր :

5 Պարսիկք ոչ Եգիպտացւոց պէս կը զմռսէին  
իրենց մեռելները , և ոչ Յունաց պէս կ'այրէին .  
հապա մեր նախնեաց պէս կը թաղէին՝ որ ամե-  
նէն բնականն է :

6 Անուանի Հեծելագունդ մը ունէին Պար-  
սիկք , որուն մենք Մատեան կամ Մատենիկ  
գունդ կ'ըսէնք : Ասոնք տասը հազար կարիճ ու-  
ժնաիր երիտասարդներ էին , որ պատերազմի ա-  
տեն թագաւորին կենացը պահպանութիւն կ'ը-  
նէին : Աս գնդէն մէկը թէ որ յանկարծ իյնար ,  
մէկէն ետևէն ուրիշ մը տեղը կը յաջորդէր , որ-  
պէս զի միշտ գունդը ամբողջ մնայ իրրե անմահ .  
և աս է պատճառը որ ուրիշ ազգերն ալ ասոր  
Անմահ գունդ կ'ըսէն :

1 Ո՞ր մարդիկը աւելի պատուաւոր էին Պարսից  
մէջ :

2 Մեռելնին ի՞նչ կ'ընէին :

3 Ի՞նչ անուանի գունդ ունէին :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## Պ Ա. Բ Թ Ե Ւ Ա Ց

---

Արաւի Ա. Պարնես. — Արաւի Բ. — Արշակուն. —  
Արշեն. — Արշամիք. — Տարտար. — Արտավազ, Կո-  
բեն, Սարգս, Կոյս. — Պահլաւա. — Շխանդ և Ար-  
դան. — Հրահան. — Խառապը. — Պարեհ Վայ-  
գես. — Մանեա Մարտիրոս. — Ամբող Բագրատունի.  
— Պէտք Ա. Վաղաժես. — Արտավազ. — Արտավա-  
զ Աստվածա:

4 **Մեծին** Աղեքսանդրի՝ մահուլնեն ետքը  
(324) անոր զօրավարները իշխանցին Պարսկա-  
տանի վրայ: Անոնցմէ մէկը Աելեւկոս Նիկանոր՝  
Ասորւց, Թագաւորութիւնը հաստատեց, ու

4 Աղեքսանդրի մահուլնեն ետքը ով տիրեց  
Պարսկատանի,

Պարսկաստանը Ասորւոց Երկրին հետ միացուց  
(312): Անտիրքոս Թէկոսի առանց Պարթեւաց \*  
իշխանը Արշակ առաստամբեցաւ Սելեւկացւոցմէ,  
անոնց Ադամթակղ կուսակտը ըսնեց սպաննեց,  
և ինքը գնաց Քուշաստան Բահլ քաղաքը, Պար-  
թեւաց, Պարսից, Մարաց վրայ թագաւորեց.  
ու Արշակունեաց թագաւորութիւնը հաստա-  
տեց (246):

։ Արշակ օրէ օր թշնամեացը վրայ նոր նոր

։ Արշակ Բնչողէս սկսաւ իր թագաւորութիւնը:

\* Պարթեւաց աշխին ծագմանը վրայ այլ այլ իշխան-  
ներ ին. աստիճան, ինչու նաև Խորենացին, իշխան նե-  
Արքանանու թիւուրը ինոզ պահպանեն աերծն էն: Ե-  
գիշտացին. անոնցը առանձին սրբաներն ալ իշխան նե-  
Սեպուր երբու Պարթաստան նաև մէջ, առանցինդ հա-  
ւու Սիստացի գեղեցին ուստ ուրար հան բնավեցաց, և  
անոնց անոնց Պարսիները Պարթեւ դրէն, որ օդար-  
ին իմ պանդուխու ըսեւ է. առանցմէ նը Արշակ:

Պարթեւաց և Սասանանց վրայ հիմայաւան օդարան  
գի դարմագիրները իտուր գիւ շեղեւանին իւ դնեն,  
դրանին աւ սար անսպասի է: Բայց որոշներն եւ ա-  
գուին զարմանինը ազին հասինը համար սար հար-  
իւր է մշտ գիտեալ գէն ան թագաւորոց գործերն որ  
անիշտնեն մշտ կեր վերաբերութիւն առեցնը էն, ասսրի  
նէ Պարթեւաց և նը Սասանանց թագաւորուներան մէջնէն  
անոնց մայս, և իւմ որոնց վրայ որ արդաքին պարհա-  
նեան մէջ արշաւուի բան իւ իւ: հաս իւ դնեն:

յաղթութիւններ ընելով, ինքզինքը և իր ազգը  
այնչափ փառաւորեց որ ինչուան անոր անունս,  
վը բոլոր տիրած ազգերն ալ Պարհետ ըսուեցան,  
ինչպէս Պարսիկք և Մարք, որոնց մէջ մտան  
ետքը նաև Հայերը։ Անտիոքոս Թէոսի որդին  
Աելեւկոս Կալլինիկոս՝ շատ զօրքով վրան եկա  
որ զինքը նուածէ, տիրած երկիրները ձեռքէն  
առնէ. գէմի ելաւ Արշակ, զօրքը ծարգեց, Բա-  
րելոնի տիրեց, զինքն ալ բռնեց. բայց վէհանձ-  
նութեամբ իրեն բան մը չըրաւ, նորէն իր աթո-  
ուը գարձուց Անտիոք։

1 Ան միջոցին Եդիալտոսի Հեղիուազօլիս քա-  
զաքին մեջ երեցեր էր Փիւնիկ ըսուած հրաշ-  
լի թռչունը, որ մէկալ թռչունները անոր գե-  
ղեցկութեանը վրայ զարմանալով չորս կողմը ա-  
ռած անդադար ճռուողելով կը թռչտին եղեր։  
Քուրմէրը մեկնութիւն կուտան թէ անիկայ կը  
նշանակէ Արշակայ թագաւորութիւնը, Արշ-  
կունեաց ծագումը, ու ամենուն վրայ տիրապե-  
տելը։

2 Արշակ ստակ մը կոխել տուաւ, մէկ երեսը  
իր գէմքը փորագրած, մէկալ Երեսն ալ ամբողջ  
ինքը աթոռ նստած՝ և ձեռքը երկընցուցած որ  
աստուածուհու մը ձեռքէ արմաւենիի միւղ մը  
առնէ, չորս կողմն ալ փորսւած էր յունարքէն.

1 Արշակայ աշխարհակալութեան առենները  
ի՞նչ գիտուած կը պատմուի։

2 Ի՞նչ ստակ կոխեց Արշակ։

Արքայից որդուն Արքայու, բարերարի, երևելսայ յանառինին, յանառանն Գորբէնի (որ Մակեդոնացւոց ամսամըն էր): Խրմէ ետքն ալ Արշակունի թագաւորաց շտար ան ստակը գործածեցին, որ ինչուան հիմա կը գտնուի թանդարաններու մէջ: Խսկ դրուածքին յունարէն ըլլալուն պատճառն ան է որ ան տաենները յունարէնը շտա ծաղկած ըլլալով՝ ամէն արքունեաց լեզու գարձեր էր:

1 Մեծն Անտիոքոս Հայոց Արտաւազ իշխանը հատղանգեցընելէն ետքը, զօրքը Արշակայ վրայ գարձուց, ու հինգ տարի անօգուտ տեղը պատերազմէն ետե, ստիպուեցաւ Վրկանի աշխարհը ու բոլոր Պարթեւաստանը տալով հետը հաշտութիւն ընել ու ետ գառնալ (210): Քառ չութեամբ երեսունըմէկ տարի թագաւորեց Արշակ ու իրեն յաջորդ թօղուց Արտաշէս որդին (215), որ ինքն ալ քսանըվեց տարի թագաւորեց և տեղը նստաւ որդին Արշակ Բ, որ նաև Միհրդատ Ա կ'ըսուի (189):

2 Առ Արշակը մեծամեծ քաջութեանցն ու աշխարհակալութեանցը համար Մեծ ըսուեցաւ, և երկրի ու ծովու թագաւոր, տէրութեան սահմանը Եփրատ գետէն ինչուան Խնդոս գետը տարածեց, և ինքզինքը աստուած անուանեց, ինչպէս որ յայտնի է դրամներուն վրայ գրուած

1 Ի՞նչպէս մեռաւ Արշակ, և իրեն ո՞վ յաջորդեց:  
2 Արշակ Բ ինչո՞ւ Մեծ ըսուեցաւ, և ի՞նչ քառ չութիւններ ըրաւ:

թէս բառէն որ աստօւած ըսել է : Ասորւոց թա-  
գաւորը Դիմեար Նիկատոր շատ զօրքով հարե-  
լոնի վրայ եկաւ . դէմն ելաւ Արշակ , զօրքը կոս-  
րեց , զինքը գերի բռնեց , չղթայակապ Պարթե-  
ւաստան բերաւ , ու ետքը Հռոդոգոնէ աղջիկը  
հետը կարգեց : Նիկատորին եղբայրը Անախոքոս  
Արդեսցին երբոր լսեց թէ Արշակ Ասորիքը թո-  
ղեր՝ Պարթեւաստան գնացեր է . շատ զօրքով  
եկաւ որ նորէն Երկրին տիրէ . հասաւ Արշակ ,  
զօրքը ջարգեց , զինքն ալ պատերազմի մէջ սպան-  
նեց :

1 Թագաւորութեանը քառասներորդ տարին  
անհամար զօրքով մտաւ Արշակ Հայաստան ,  
փախուց Արտաւազդը , թագաւոր գրաւ Հայոց  
վրայ իր Վաղարշակ եղբայրը , ու ինքը դարձաւ  
Պարթեւաստան : Անանկ փառաւոր յաղթու-  
թիւններով յիսունուիրեք տարի թագաւորեց  
Արշակ , և իրեն յաջորդեցորդին Արշական (136) :

2 Ասոր թագաւորութեանը քսանըչորրորդ  
տարին՝ մէր Արտավշէս Աթագաւորը նախագա-  
հութիւնը Պարսից ձեռքէն առաւ , վասն զի ին-  
չուան ան առենը Պարսից թագաւորները առա-  
ջին կը սեպուեին , իսկ մերինները երկրորդ : Ե-  
րեսուն տարի թագաւորեց Արշական (96) :

1 Հայաստանի ինչպէս տիրեց :

2 Արշականայ տաեն ինչ ըրաւ մէր Արտավշէս Ա-  
թագաւորը :

1 Արշէզ Արշականայ թոռը երբոր թագաւորէց (64), մեր Տիգրան թագաւորին որդին Տիգրան հօրմէն ապստամբեցաւ, գնաց Պարսկաստան իրմէ օգնութիւն ուղեց. Արշէզ նախագահութիւնը ձեռք ձգելու մաքով Տիգրանին հետ մէկտեղ եկաւ Այրարատայ նահանդը, Արտաշատ քաղաքը պաշտրեց. բայց չկարենալով առնել ետ դարձաւ: Երբոր մեր Տիգրան թագաւորը տեսաւ որ մինակ պիտի չկարենայ Հռովմայեցւոց դէմ գնել, նախագահութիւնը տալով Արշէզին հետ ուղեց հաշտուիլ: Ուրախութեամբ յանձն առաւ Արշէզ, Տիգրանին աղջիկը իր Բակուր որդւոյն կին առաւ, և շատ զօրքով զինքը Հայաստան խրկեց, որ մեր Բարզափրան քաջ զօրապետին հետ մեծամեծ քաջութիւններ ըրին, ու շատ տեղերու տիրեցին: Երեսուննու երկու տարի թագաւորեց Արշէզ, և իրեն յաջորդեց որդին Արշաւիր, որ և Հրահատ կամ Փրատա կ'ըսուի (32):

2 Արշաւիր՝ Տիգրանայ եղբօրորդւոյն Արշամին զօրք խրկեց օգնութեան, ետքն ալ երբոր անիկայ յաղթուած փախաւ Պարսկաստան՝ սիրով լնեցունեցաւ զինքը, և նոր զօրք ժողվելով մէկտեղ գնացին ապստամբ Մարքը նուաճեցին, որ իրենց դէմ Հռովմայեցւոց կ'օգնելին. Ետքը

1 Արշէզ ի՞նչ արշաւանք ըրաւ դէմ՝ ի Հայաստան: 2 Արշաւիր ի՞նչպէս վարուեցաւ մեր Արշամ թագաւորին հետ:

Հռովմայեցւոց վրայ յարձըկեցաւ Արշամ, ա-  
նոնց ձեռքէն Ստորին Հայաստանը տռաւ, Ար-  
շաւիրն ալ Վերին Հայաստանը Մարաց ձեռքէն  
տռաւ, ու հոն իր տեղը Արտաշիած իշխանը  
փոխարքայ դրաւ:

1 Բայց Արշաւիր Երբոր Մարաստանէն ու  
Վերին Հայաստանէն Հռովմայեցիքը վաշնտեց՝  
սկսաւ Պարսից հետ խստութեամբ վարուիլ.  
հախարտները ձանձրացան, զինքը ձգեցին, ու  
տեղը Տարդաս անունով մէկը դրին: Վերին  
Հայաստանէն և ուրիշ տեղերէն զօրք ժողվեց  
Արշաւիր, վրան պատերազմի ելաւ: Երկար տ-  
աեն քշեց պատերազմը, բայց երկու կողմն ու  
անպարտելի մնացին: Ան ատենը երկուքն ալ  
0գոստոս Հոկտաւիանոս կայսեր գիմեցին և օգ-  
նութիւն խնդրեցին, բայց անիկայ մէկուն ալ  
չօդնեց, թողուց որ մէկզմէկ ջարդելով երկուքն  
ալ տկարանան:

2 Վերջապէս զօրացաւ Արշաւիր, հալածեց  
Տարդասը, և երբոր Հոկտաւիանոս Ասորիք ե-  
կաւ՝ անոր գեսպան խրկեց, որ սիրով ընդունե-  
ցաւ գեսպանները: Երբոր Տարդաս Հոկտաւիա-  
նոսի ապաւինեցաւ, չօգնեց անոր, առաւ ձեռ-  
քէն Արշաւրի որդին՝ որ անիկայ յափշտակեր  
էր, ու Հռովմ պատանդ խաւրեց: Արշաւիր Եր-

1 Տարդասայ հետ Բնէլ պատերազմ ունեցաւ:

2 Հոկտաւիանոս ինչուան ետքը վաստնուեցաւ  
Արշաւրի ու Տարդասայ կոիւներուն մէջ:

բոր լսեց՝ նորէն գեսազան խրկեց Հոկտաւիանուսին, աղաւչելով որ Տարդասը իր ձեռքը մատնէ, ու իր որդին ետ դարձընէ: Բայց Հոկտաւիանոս երկուքն ալ դոհ ընել ուղելով Տարդասը աղատ թողուց, Արշաւրին ալ որդին ուրիշ Պարսից հետ խրկեց, ուղելով ինքն ալ որչափ որ անցած պատերազմներու մէջ Պարսիկը Հռովմայեցւոց մէ դրօշակ կամ գերի բռներ են՝ ետ դարձընէ: և Արշաւրիր կամքը կատարեց:

1 Երբոր Հայերը Հռովմայեցւոց խրկած Երաւազը չուղելով Տիգրան Կրտսերը իրենց թագաւոր դրին, ու Հռովմայեցւոց հետ սկսան պատերազմիլ. Արշաւրիր ալ ամենայն կերպով անոնց օգնեց, ու Հռովմայեցւոց բարեկամութենէն ետ կեցաւ: Բայց երբոր լսեց թէ Օդոստոս կայսրը Գայիսուը անհամար զօրքով վրան կը խրկէ, գեսազան խրկեց Հռովմ ինքնինքը արդարցուց, ու ինեգրեց որ նորէն բարեկամութեան դաշինք գնեն. յանձն տուաւ Օդոստոս, բայց ուղեց որ Հայաստանը թողու Արշաւրիր:

2 Բառասունը լեց տարի թագաւորելէն ետքը երբոր մեռաւ Արշաւրիր (14), իրեք մանչ զաւակ թողուց, Արտաշէս, Կարէն, Առւրէն, և Կոչմանունով աղջիկ մը: Ասոնց մէջ սաստիկ խռովութիւն ընկաւ, վասն զի Արտաշէս կ'ուղէր որ

<sup>1</sup> Արշաւրիր ի՞նչ առթով աւրուեցաւ ու նորէն հաշտուեցաւ Հռովմայեցւոց հետ:

<sup>2</sup> Արշաւրին ովլ յաջորդեց:

ինքը որդւոց որդի ժառանգէ , մէկալ Եղբայր՝ ները չէին ուզեր : Պարսից նախարարները ասոնցմէ մէկն ալ չուզեցին , ու գեսպան խրկեցին Հռովմ և խնդրեցին որ Արշաւրին չորս հարձորդւոցը մէկը որ Հռովմ պատանդ էին , իրենց վրայ թագաւորեցընեն : Կայսրն ալ Վանոնը թագաւորեցուց ու Պարսկաստան խրկեց . բայց մէկալ արքայորդիքը զինքը իրրեւ խորթ վարնուցին , և թագաւորութիւնը իրարու ձեռքէն յափշտակելով երկիրը տակնուվրայ կ'ընէին :

4 Մեր Արդար թագաւորը շատ զօրքով վրանին գնաց , զանոնք հաշտեցուց , Արտաշէուը թագաւորութեան մէջ հաստատեց , և մէջերնին կարգ դրաւ որ Արտաշէս որդւոց որդի թագաւորէ , և իր Եղբայրները՝ որ իրենց Բահլ քաղաքին անունովը Պահլաւք կ'ըսուեէին . Պարսից նախարարներուն մէջ ամենէն պատուաւորներն ըլլան իրրեւ թագաւորազունք , և երբոր Արտաշէսի ցեղը լմըննայ՝ անոնցմէ մէկը նստի թագաւոր (25) : Ասոնցմէ իրեք անուանի Պահլաւունից եղել ելոււ , որ կ'ըսուեէին Կարենի Պահլաւ , Առընի Պահլաւ և Ասպահապետի Պահլաւ՝ Կոչմին երկանը իշխանութեան անունէն : Մեր սուրբ Գրիգոր Լուսաւորիչն ալ Առըննեան Պահլաւի ցեղէն էր :

---

4 Արշաւրի յաջորդացը կուիւն ինչպէս դադրեցաւ :

1 Երբոր Զենսն մեռաւ, որ Հռովմայեցիք Վերին Հայոց վրայ թագաւոր դրեր էին. Արտաշես ուղեց նորէն իր Արշեղ որդին անոնց վրայ թագաւորեցընել, որ առաջ մէյմը Հայերը զինքը վարնտեր էին. Երբոր նորէն չուղեցին՝ մեծ որդին Արշակը թագաւորեցուց: Տեսնելով թէ կայսրը ձայն չհաներ՝ սկսաւ տէրութիւնն աւ ընդարձակել, ու Կապադիովեհան առաւ (35):

2 Բայց երբոր իրեններուն ալ սկսաւ նեղութիւն առաջ, Շեննակ և Արդոն ներքինիները քանի մը նախարարներու հետ միաբանելով, ծածուկ գեսպան խրկեցին Տիբեր կայսեր՝ խնդրելով որ իրենց վրայ Արշաւրին Հրահատ հարձարգին որ Հռովմ պատանդ էր՝ թագաւոր դնէ. Անիկայ երբոր գոյ՝ մենք Արտաշեսը կը հալածէնք կ'ըսէին:

3 Տիբեր աս բանիս վրայ ուրախացած՝ մէկէն թագաւոր կը դնէ Հրահատը ու Պարսկաստան կը խրկէ, պատուիրելով որ ինչուան հոն չհանի՝ մարդու բան չըսէ: Խելպէս կ'ըլլայ՝ Արտաշես գաւաճանութիւնը կ'իմանայ, Արդոնը կերակրի կը հրաւիրէ, ու թոյն կը խմբնէ զինքը կը մեռցնէ. Շեննակն ալ անանդ կը բանէ՝ որ բան մը չկրնար իրեն ընել:

1 Արտաշես ով ուղեց Վերին Հայոց վրայ թագաւորեցընել:

2 Արտաշեսին դէմ ի՞նչ գաւաճանութիւն եղաւ:

3 Տիբեր կայսրը կըցաւ Հրահատը թագաւորեցընել:

1 Հրահատ Ասորեստան հասած ատենը կը հիւանդանոյ կը մեռնի։ Տիբեր աեղը անոր Տարադատ ազգականը կը խաւրէ։ և որպէս զի կարենայ դիւրաւ թագաւորել, Վրաց Փարսման թագաւորին, Միհրդատ քաջ եղբօրն ալ գրեց որ զօրքով Վերին Հայոց վրայ երթան ու զանոնք նեղեն, որպէս զի Արտաշէս հոն իր որդւոյն օդ նուժեան երթալու ատենը՝ Տարադատ դիւրաւ կարենայ Պարսկաստան մանել թագաւորել։

2 Միհրդատ իր եղբօրմէն օդնութիւն առած, նախ Արշակայ ծառաները կաշառելով զանիկայ սպաննել տուաւ, ետքն ալ դնաց Արտաշտատ քաղաքը տուաւ ու հոն թագաւորեց։ Արտաշէս երբ որդւոյն մահը ու Միհրդատայ թագաւորելը լսեց, սաստիկ բարկացաւ, շուտ մը շատ զօրք ժողվեց, Արշէզ պզափկ որդւոյն տուաւ որ երթայ եղբօրը մահուան վրէժը Միհրդատէն առնու։ Բայց Միհրդատ մէկէն եղբօրը Փարսմանին դրեց, անիկայ ալ Ալանքն ու Սարմատացիքը հետը առած անոր օդնութեան եկաւ։ իսկ Հայոց կէսը Պարսից կողմը անցան՝ կէսն ալ Վրաց։

3 Հոն Փարսման և Միհրդատ ճակատեցան Արշեղի դէմ, ու շատ մարդ ջարդեցին զօրքէն։ Փարսման անձամբ յարձակեցաւ Արշեղին վրայ, զարկաւ թուրը, սաղաւարտը ծակեց վերաւու։

1 Հրահատառայ աեղը ով ընտրուեցաւ։

2 Միհրդատ ինչպէս սպաննեց Արշակը։

3 Արշէզ ինչպէս վերաւորուեցաւ։

րեց, ուզգեց մէյմըն ալ իջեցընել, չկըցաւ, փախաւ ձին, և Արշեղին թիկնապահները վազեցին վրայ հասան. բայց Պարսից զօրաց մէջ ձայն ելլելով թէ արքայորդին Արշեղ մեռաւ, ամէնքը շփոթեցան փախան. և Փարսման զօրանալով՝ նորէն Հայոց վրայ Միհրդատ եղբայրը թագաւոր դրաւ (36):

1 Յաջորդ ատրին նորէն զօրք ժողվեց Արտաշէս, եկաւ որ Վերին Հայքը նոււանէ. բայց Միհրդատ Հայոց ու Վրաց օդնութեամբը զինքը փախուց: Երբոր նորէն կը պատրաստուէր Արտաշէս պատերազմի, գուժկան հասաւ իրեն թէ Վիտեղիս Հռովմայեցին մեծ պատրաստութեամբ վրադ կուգայ, միտքը փոխեց. բայց Եննակ առաջուց Վիտեղիսէն խրատուելով սկսաւ Պարսից նախարարները Արտաշէսին գէմ դրդռել, ինչուսն որ թագաւորը մինակ անօգնական մնալով թողուց Վրկանայ կողմերը փախաւ:

2 Երբոր լոեց Վիտեղիս, Տարադատը հետն առած շատ զօրքով եկաւ զինքը Պարսկաստան թագաւորեցուց: Եննակին հետ մէկտեղ շատ նախարարներ Տարադատին առջևն ելան՝ առին զինքը Տիսբոն տարին, ու հոն մեծ հանգիսով թագաւորեցուցին:

<sup>1</sup> Արտաշէս ի՞նչպէս փախաւ:

<sup>2</sup> Տարադատ ի՞նչպէս թագաւորեց:

1 Բայց քիչ ատենէն նախարարաց մեծ մաս  
հետը աւրուեցան, նորէն Արտաշէսը կանչեցին.  
ան ալ յանկարծակի Սկիւթացւոց օգնութեամ-  
րը Եկաւ. Տարադատ Ասորւոց երկիրը Հռով-  
մայեցւոց քովը փախաւ, և Արտաշէս Եկաւ նո-  
րէն ամժոռը նատաւ:

2 Երկրորդ տարին լսելով որ Կալիդուղակայր  
նստեր է, հետը հաշտութիւն ըրաւ ու շատ ըն-  
ծաներով մէկակզ Դարեհ որդին ալ Հռովմ  
պատանդ խաւրեց: Բայց քանի մը տարիէն եա-  
քը Խուտարզ անունով մէկը՝ որ իր եղբայրը կը-  
կարծուի, զինքը սպաննեց ու տեզը անցաւ (45):

3 Խուտարզին յաջորդեց Արտաշէսի որդին  
Դարեհ Վաղոգէս (51), որ շատ զօրքով Վերին  
Հայոց վրայ յարձըկեցաւ, Հրամիզդ թագաւո-  
րին հետ հալածեց անկէ Վրացիքը, շատ քաղաք-  
ներու տիրեց, և Արտաշատոյ մէջ Տիրիթ եղ-  
բայրը թագաւորեցուց, և Արշակունի ըլլալուն  
համար՝ սիրով ընդունեցան զինքը Հայք:

4 Երրոր եղբօրմէն լսեց Դարեհ թէ Հռովմ  
մայեցիք Հայոց վրայ Տիգրան անունով մէկը  
թագաւոր գրեր են, կը սպասէր որ Վրկանաց  
հետ պատերազմը լմընցընէ որ անոնց վրայ ալ-

1 Արտաշէս Երկրորդ անդամ ի՞նչպէս թագաւո-  
րեց:

2 Ի՞նչպէս մէռաւ:

3 Խուտարզին ով յաջորդեց:

4 Մանեմի արշաւանքը ի՞նչպէս եղաւ:

Երթայ, մէջմըն ալ դուժկան եկաւ թէ Տիգրան  
ելեր Պարսից Երկիրները կ'աւրըշտըկէ, բար-  
կացաւ Դարեհ, մէկէն զօրք ժողվեց, Մանէճ  
զօրավարին տուաւ որ Երթայ Վերին Հոյոց  
վրայ, Տիգրանը հալածէ, ու նորէն իր եղբայրը  
Տիրիթը թագաւորեցընէ, խօսք տալով որ ինքն  
ալ Վրկանաց պատերազմը լմբնցընելուն պէս  
օգնութեան հասնի:

Մանէճ, Պարսից և Ասորեստանեայց զօրքովը  
յանկարծ Ապարան քաղաքին վրայ հասնելով,  
Տիգրանը մշջը ողաշարեց և առնելու կը ջանար-  
ան միջոցին Դարեհ ալ Միջագետք հասնելով,  
Հռովմայեցւոց զօրավարը կորրուզոն՝ անոր  
մարդ խրկեց թէ Խնձու համար Հռովմայեցւոց  
հետ ըրած բարեկամութիւնդ աւրեցիր. առած  
քաղաքներդ ետ տուր կ'ըսէր, ապա թէ ոչ  
մենք ալ քու սահմանդ կը մանենք: Դարեհ ու-  
ղելով կայսեր ձեռքովը բանը լմբնցընել, Ներո-  
նին գեսպան խրկեց, ու Մանեճին հրաման  
տուաւ որ առած քաղաքները թողու՛ ետ քա-  
շուի:

Դ Դասպաններն Հռովմ չհասած, Ներոն կայս-  
րը ինտոս կենսեննիսս անուանի մարդը Տիգ-  
րանին օդնութիւն խրկեր էր: Դեսպաններն ալ  
երբոր հասան, չհաւանեցաւ անոնց Ներոն, ու  
նետոսին գրեց որ շուտ պատերազմով Պարսիկ-

Դ Ներոն կայսրը ինչ պատերազմ ունեցաւ Դա-  
րեհի հետ:

ները Հայտստանէն հալածէ։ Բետոռ սկսաւ մեծամեծ սպառնալիքներով զօրքը առաջ քշել բայց անդիէն Դարեհ Պարսից ու Հայոց զօրքը. վը հասաւ, զարնուեցաւ, մեծ ջարդ տուաւ Հռովմայեցւոց, բոլոր տիրած տեղերնին ձեռքերնէն առաւ, ու զամենքը ցրուեց փախուց. Բետոռ ալ վախէն ամօթէն դնաց անառիկ անդ մը քաշուեցաւ, ու Կորբուղոնին դրեց որ բանէ գէշ է՝ չուտ իրեն օգնութեան հասնի (66)։

1 Եկաւ Կորբուղոն, անսաւ որ բանութեամբ Պարթեւաց յաղթելը դժուար է, ուզեց խաղղութեամբ լմբնցընել. Դարեհը յորդորեց որ թշնամութիւնը թողու, կայսեր խրկէ եղբայրը որ զինքը թագաւորեցընէ։ Համազուեցաւ Դարեհ, Կորբուղոնին խօսքը կատարեց, և Ներսն Տիրիթը Վերին Հայոց թագաւոր պսակեց։

2 Երբոր Երուանդ Սանատրկոյ որդիքը մեռցընել տուաւ, Սմբատ Բագրատունին անոր Արտաշէս պղափիկ որդին ազատելով Պարսկաստան փախուց՝ Դարեհին քովը։ Դարեհ առաջուց Սմբատայ անունն ու քաջութիւնները լսած ըլլալով շատ պատուով զինքը ընդունեցաւ ու իրեն զօրավար ըրաւ, Արտաշէս արքայորդին ալ իր որդւոցը հետ դրաւ (69)։ Եւ թէպէտ շատ

1 Դարեհ բնչպէս հաշտուեցաւ Հռովմայեցւոց հետ։

2 Դարեհ մեր Երուանդ թագաւորին առենը Հայոց հետ բնի զործ ունեցաւ։

չանաց Երուանդ մեծամեծ ընծաներով՝ Դարեհին միտքը գարձընել որ Արտաշէսը իր ձեռքը տայ, յանձն չառաւ Դարեհ։

1 Սմբատ Դարեհին պատերազմներուն մէջ շատ քաջութիւններ ընելով և անուշ բնաւորութեամբը թէ անոր և թէ բոլոր Պարսից նախարարներուն սիրելի եղեր էր։ Ասոնք գիտնալով որ Սմբատ կը փափաքի Արտաշէսը թագաւորեցընել, օր մը Դարեհին առջեց անոր քաջութիւններն ու հաւատարմութիւնը գովելով ըսին թէ Պէտք է որ փոխարէն մը ընես անոր։ Հարցուց Դարեհ թէ Արդեօք ինչ կրնամ ընել որ անոր հաճոյական ըլլոյ, անոնք ալ ըսին թէ կը բաղձայ ինքը որ քու ազգականդ Սանատըրկոյ որդին Արտաշէսը՝ Հայոց թագաւոր գնես։ Հաւանեցաւ Դարեհ, ու մէկէն Սմբատը կանչեց, զօրք տուաւ որ երթայ Երուանդը ձգէ, Արտաշէսը տեղը թագաւորեցընէ (88)։

2 Բառասուն տարի քաջութեամբ թագաւորելէն ետքը մեռաւ Դարեհ Վողոգէս (91)։

3 Ասոր յաջորդներուն մէջ երրորդը Պերոզ Ա. Վողոգէս (129). Երբոր լսեց թէ Անտոնինոս Պիոս կայսրը Հայոց Տիրան թագաւորին թագիրկեր կ' շատ դժուարը եկաւ, ու սկսաւ պատերազմի պատրաստութիւն տեսնել որ երթայ Տիրանը թագաւորութենէն ձգէ, բայց կայսրէն սպառնուլիք գալով միաքը փոխեց (140)։

1 Սմբատ Բագրատունին ի՞նչպէս օգնեց։

2 Դարեհ քանի տարի թագաւորեց։

3 Պերոզ Վողոգէսին վրոյ ի՞նչ կը պատմուի։

1 Երբոր Մարկոս Աւրեղիոս կայսր նստաւ,  
Պերող շատ զօրքով Ասորւոց երկիրը գնաց,  
անկէ Հռովմայեցիքը վանեց ու շատ յաղթու,  
թիւններ ըրաւ, և ոքը Հայոց հետ միանալով  
կեսարիոյ վրայ դիմելու կը սպառնար (161):

2 Վախցաւ Կապագովիիոյ իշխանը Սեւերիա-  
նոս, պատգամ հարցուց, և Կրեսոսին պէս  
պատգամախոսէն խարուած՝ սիրտ ըրաւ, պա-  
տերազմի ելաւ: Վրան Խօսրով զօրավարը խրկեց  
Պերող, որ Պարսից ու Հայոց զօրքովը գնաց,  
թրէ անցուց Հռովմայեցւոց լեզեռնները, և  
Սեւերիանոսն ալ նետով զարկաւ սպաննեց:  
իսկ Վաղոգէս Տիսրոն գարձաւ, ու ըրած յաղ-  
թութեանցը համար Պէտք այսինքն Յաղթող ը-  
սուեցաւ, և երեսունընընը տարի թագաւորէ,  
լէն ետքը մեռաւ (162):

3 Պերողին թոռը Արտաւան (212), Միջա-  
դեաք գնաց, Անտոնիոս Կարտկալլա կայսեր հետ  
պատերազմեցաւ, և անոր զօրացը մեծ ջարդ տա-  
լով զինքն ալ փախուց (217): Աս յաղթու,  
թեանը վրայ շատ ուրախացաւ Արտաւան, կըր-  
կին թագով պատկուեցաւ, և ամբարտաւանու,  
թեամբ՝ իոլոր աշխարհիս պիտի տիրեմ կ'ըսէր:

4 Մարկոս Աւրեղիոս կայսեր տաենը ի՞նչ արշ-  
ւանք ըրաւ Պերող:

5 Կապագովիիոյ մէջ ի՞նչ յաղթութիւն ըրաւ  
իր զօրավարը:

6 Արտաւան ի՞նչպէս ըրաւ թագաւորութիւնը:

ստեղծագիտութեան ալ շատ հմաւտ ըլլալով՝  
անդադար մոլորակաց ընթացքը կը դիտէր, հը-  
մայութիւններ կ'ընէր, և թագաւորութեանը  
մձնալը կը դուշտկէր։ Բայց հակառակը եղաւ-  
վասն զի խրոխտ ու ամբարտաւան կերպին հա-  
մար նախարարները հետը տղէկ չէին, մանա-  
ւանդ Արտաշեր Սասանեան Պարսիկ նախարա-  
րը, որ առթի կը սպասէր որ ապստամբի ու ին-  
քը անոր տեղը թագաւորէ։

Դ Որ մը պալատին մէջ տիկնօջը հետ նստած  
առենը սկսաւ թագաւորը աստղերը դիտելով  
հմայութիւն ընել, ու դարձաւ անոր՝ թէ որ  
այսօր մէկը իր ափրոջը դէմ ապստամբելու ըլ-  
լայ՝ բանը կը յաջողի, անոր համար ես ալ թա-  
գաւորութեանս վրայ շատ կը վախնամ, ըստ  
(225)։ Թագաւորին ան խօսքերը թագուհւոյն  
Արտադուխտ նաժիշտը հոն գտնուելով լսե-  
լուն պէս՝ մէկէն կ'երթայ Արտաշրին կ'իմացընէ,

իր ազգականն ալ է եղեր. կը յորդորէ զինքն  
որ շուտով ապստամբութեան խորհուրդը կա-  
տարէ։ Կ'ուրախանայ Արտաշեր, և երգմամբ կը  
խոստանայ որ զինքը Պարսից թագուհի ընէ,  
կ'երթայ Պարսից և Ասորեստանեայց նախարար-  
ներուն սիրտը կը վաստըկի, և անոնց հաւանու-  
թեամբ Արտաւանին երկու պատգամաւոր կը  
խրկէ որ ինքիրմէ հրաժարի թագաւորութե-

---

1 Արտաշեր Սասանեան ի՞նչ կ'երպով դլուխ վե-  
րուց Արտաւանայ դէմ։

նէն. Վասն զի, կ'ըսէր, ասկէ վերջը չեն ուզեր  
Պարսիկք իրենց վրայ Պարթեւ թագաւոր՝ հա-  
պա Պարսիկ կ'ուզէն:

4 Թագաւորը բարկանալով պատգամաւոր  
ները առջեւէն կը վաշնաէ, և ստուգելով թէ ի-  
րաւցընէ Արտաշիր ուրիշնախարարներուն հետ  
միաբանած՝ թագաւորութիւնը ձեռքէն տռնե-  
լու ետևէ է, մէկէն զօրք կը ժողվէ, անոր վրայ  
կ'երթայ. Արտաշիր ալ նախարարներուն հետ  
զօրք կը ժողվէ դէմը կ'ելլէ ու տարի մը ամբողջ  
կը պատերազմին: Առջի պատերազմներէն երկու  
կողմն ալ անպարտելի ելան, բայց ետքը երբոր  
Արտաւանայ քովը մեսացած քանի մը նախարար-  
ներն ալ Արտաշրին կողմը անցան, տկարացաւ  
Արտաւան, և դէմ չկարենալով դնել՝ ձգեց փա-  
խաւ: Գնաց նորէն զօրք ժողվեց եկաւ, ու եր-  
բոր երկու կողմն ալ ճակատած պատրաստ կե-  
ցեր էին, յանկարծ Արտաշիր եկաւ մէջ աեղը  
կեցաւ, ու սկսաւ Արտաւանին կանչել. Խնջու  
համար փուշ տեղը զօրքդ կը ջարդես, միտքդ  
բեր մէյմը թէ պալատիդ. մէջ թագաւորու-  
թէանդ կործանմանը համար կնկանդ ի՞նչ ըսիր:  
Զարմացաւ Արտաւան, ի՞նչ դառն է եղեր կինը  
ըսաւ, և առանց գիտնալու թէ նաժիշտն էր  
իմացընողը՝ հրամայեց որ մէկէն թագուհին ըս-  
պաննեն: Եւ անանկ դառնացեալ հոգւով յու-

4 Արտաւանայ և Արտաշրի պատերազմներն ի՞նչ-  
պէս եղան:

սահոտաբար յարձըկեցաւ Արտաշըին վրայ, զարկաւ նիզակը որ զինքը սպաննէ, փախաւ ձեռքէն Արտաշիր, և շուտ մը ետ դարձաւ, վը բան վազեց ու զարկաւ զինքը սպաննեց թագաւորութեանը հնդեասաներորդ տարին:

Ի Ան ատենը միաբանեցան նախարարները ու Արտաշիր Սասանայ որդին, Պարսից թագաւոր դրին: Եւ աս կերպով Պարթեւազանց Արշակունեաց թագաւորութիւնը 475 տարի քչելէն ետքը վերջացաւ, ու աեղք Պարսից երկրորդ ինքնակալութիւնը՝ այսինքն Սասանեանց ցեղին թագաւորութիւնը սկսաւ (226). Ա որուն վրայ Միջին դարու պատմութեան մէջ կը խօսինք:

---

Ի՞նչպէս թագաւորեց Արտաշիր:



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ԿԱՐՔԵԴՈՆԱՑԻՈՑ

ԳԼՈՒԽ Ա.

Դիտէ . — Բիրու . — Աւագիդուն . — Կարծեղանցոց  
իշխանութեան իւրակ . — Վահանասիանութիւն . —  
Ծանոթին պարագիւն . — Առաջին դաշտադրանիւն  
Հայությունց հետ . — Դաշտադրանիւն Քահեցուն  
հետ . — Կարուճ Աւագիդանցոց՝ ՚ի Սիհիւն . —  
Յաղաքանիւն Առարքան , ՚ի Սիհիւն . — Խոբան և  
Դիմականիւն դաշտադրանիւն :

4 **Կ**արքեդոնի հիմնադիր կը սեպուի Եղիսա  
Տիւրացի թագուհին , որ Դիգէ ալ կ'ըսուի : Ա-  
սիկայ Տիւրասի Պիգմալիոն թագաւորին քոյրն  
էր . Պիգմալիոն արծաթասէր ու անդութ իշխա-  
նը . Դիգէի Ակերբաս անունով էրկանը հարըս-  
տութիւնը ձեռք ձգելու համար զանիկայ սպան-

4 **Կ**արքեդոնի հիմնադիրը ով է :

նել տուաւ . բայց Դիդէ Էրկանը բոլոր դանձերն առաւ փախաւ :

1 Դիդէ Միջերկրական ծովէն Ամբրիկէի ծովէկզերքը ելաւ , և հոն տեղի բնակիչքը շատ սիրով ընդունեցան զինքը (888) : Որպէս զի Ամբրիկէցիք վրան կառկածի չերթան , Դիդէ իրեն բնակութեան համար այնչափ երկիր միայն ուզեց գնել՝ որչափ տեղ որ կը բռնէ եղան մը կաշին . անօնք ալ Երբոր սիրով հրամանը տուին , առաւ կաշին բարակ բարակ կարեց փոկ ըրաւ , ու իրարու միացընելով անոնց երկայնութեանը հաւատար ընդգարձակ երկիր մը առաւ . հոն բերդաբաղաք մը շինեց և անունը դրաւ Բիբս , որ եղան կաշի կը նշանակէ :

2 Եսքը քաղաք մըն ալ շինեց Դիդէ և անօնք գրաւ կարծէնա , որ նոր քաղաք ըսել է եղեր . քովի ազգերուն ալ խոսացաւ որ տարուէ աարի անօնց տուրք տայ : Գետուզիոյ թագուորը Յարրաս ուզեց Դիդէն իրեն կին առնել , սպառնալով որ եթէ չուզէ՝ վրան պատերազմի Ելլէ : Դիդէ էրկանը մեռնելէն Ետքը ուխտ ըրեր էր որ այրի մնայ . ուստի կարգուելէն առաջ մեռած էրկանը հոգւոյն հետ հաշտուելու համար զոհ ընել ձեացընելով , մեծ փայտակոյտ մը պատրաստել առւաւ , ու հագուստին տակը թուր մը պահած՝ ելաւ շարուած

1 Դիդէ ինչ հնարքով տեղ առաւ Ամբրիկէի մէջ :

2 Ի՞նչ քաղաք շինեց : — Խնդպէս մեռու :

փայտերուն վբայ , ու զարկաւ ինքզինքը սպան .  
նեց :

1 Դիդէ թագուհւոյն մահուընէն վերջը կար .  
քեղոն ուրիշ թագաւոր չունեցաւ , հասարա .  
կապետութիւն մը եղաւ , ու ինչուան ետքը  
նոյն կառավարութեանը մէջ մնաց : Խշանու .  
թիւնը երկու գատաւորաց , ծերակուտին ու  
ժողովրդեան ձեսքն էր :

2 Երկու գատաւորները Ս-քետ+ կ'ըսուելին .  
աս սովիեաները տարուէ տարի կ'ընարուէին :  
իրենք ծերակոյտը ժողովքի կը կանչէին . ժողո .  
վին մէջ վեր կը նստէին , ժողովին նիւթը անոնց  
կ'առաջարկէին , ու անոնց հաւանութիւնը կ'առ .  
նէին : Աւծ գատաստաններու ու պատերազմնե .  
րու որոշմունքն ալ իրենք կ'ընէին . շատ անգամ  
իրենք նաև զօրաց հրամանատար կ'ըլլային : Եր .  
բոր տարին կը լմըննար , գատաւոր կ'ըլլային . ո .  
րով իշխանութիւն կ'ունենային գատաստան  
կարելու , ուրիշներուն հաւանութեամբը նոր  
օրէնքներ առաջարկելու , ու հարկապահանջնե .  
րէն հաշիւ ուզելու :

3 Ծերակուտին մէջի մարդիկը բոլոր տարեք .  
նին առած ազնուական , հարուստ , խելացի և  
արդիւնաւոր անձինք էին : Ի՞նչ նամակ որ դրէին  
զօրավարները՝ ծերակուտին առջել կը բացուէր .

4 Դիդէ եւ ետքը կարքեգոնի ո՞վ իշխեց :

5 Պատաւորաց իշխանութիւնը ի՞նչ էր :

5 Ծերակուտին պաշտօնն ի՞նչ էր :

հոն դարձեալ օտար ազգաց դեսպանները կըն-  
դունէին ու պատերազմի կոմ խաղաղութեան  
վճիռ կուտային : Որ բանի վրայ որ ամենքը կը  
միաբանէին ու բոլոր քուէները այս կ'ելլէին՝ մէ-  
կէն անիկայ կը վճաէին , իսկ թէ որ տարածայ-  
նութիւն ըլլար մէջէրնին՝ ան ատենը ժողովուր-  
դը կ'որոշէր :

1 Զօրավարաց իշխանասիրութեանը սանձ դը-  
նելու համար , որ երկար ատեն զօրավարութիւն  
ընելով ու հրամայելու վարժելով օր մը յան-  
կարծ չժագաւորեն ու հասարակալետութիւ-  
նը չկործ անեն , հարիւր չորս խորհրդականով  
ատեան մը դրեր էին : Ասոնց պարտքն էր զօրա-  
վարներէն հաշիւ պահանջել , ու անոնց բռնած  
կերպը քննել : Իշխանութիւննին առջի բերան  
մշանջենաւոր էր , բայց երբոր սկսան ան իշխա-  
նութիւնը գէշի դործածել . Մէծն Աննիբաղ իր  
դատաւորութեան ատենը աարեկան ըրաւ :

2 Յատ չանցաւ՝ Կարքեդոնացիք իրենց մօտ  
եղած ազգաց տարեկան տուրք տալը դադրեցու-  
ցին : Մաւրիտանացւոց ու Նումիդացւոց վրայ  
յարձըկեցան , յաղթեցին ու իշխանութիւննին  
Ավրիկէի մէջ տարածեցին : Ան ատենը սկսան  
Կարքեդոնացիք ու Կիւրենացիք իրենց տէրու-  
թեան սահմաններուն վրայ կաիւ ընել : Կիւրե-

1 Գերադոյն ատեանը ի՞նչ բանի համար էր :

2 Կարքեդոնացիք ի՞նչ կերպով սկսան աշխար-  
հակալութիւն ընել :

նէ՝ Միջերկրական ծովուն տրեելեան եղերքը  
մեծ ու հարուստ քաղաք մընէր, ու Կարքեգո-  
նէն ընդարձակ աւազուտ գաշտով մը միայն կը  
զատուէր՝ առանց գետի ու լեռան։ Կարքեգո-  
նացիք ու Կիւրենացիք կը նային որ կոխը լմըն-  
նալիք չունի, օր ու ժամ կ'որոշեն որ նոյն առե-  
նը երկու քաղաքէն երկերկու երիտասարդ եւ-  
լեն, և ուր որ իրարու հանդիպին՝ ան ըլլայ եր-  
կու աէրութեանց սահմանը։ Կարքեգոնացիք  
երկու եղբարքը կը խրկեն, որ կ'երթան կը յաղ-  
թեն։ իսկ Կիւրենացւոց խրկածները տեսնելով  
որ շատ ետև մնացին, ու քաղաք որ գառնան  
խաղք պիտի ըլլան՝ Կարքեգոնացւոց վրայ զըր-  
պարտութիւն ըրին թէ որոշուած տաենէն տ-  
ռաջ Կարքեգոնէն ելեր են, և գաշնիքը չուզե-  
ցին պահել ինչուան որ երկու եղբարք որ Փի-  
լենիք կ'ըսուէին, Տշմարտութիւնը ցուցընելու  
համար իրարու հանդիպած աէղերնին ողջ ողջ  
շմաղուին։ Բաջընթաց Փիլենիք հայրենեաց սի-  
րոյն համար յանձն տռին աս գառն վկայութիւ-  
նը. և իրենց երախտադէտ մայրը՝ այսինքն Կար-  
քեգոն քաղաքը, իր կարիք որդւոցը գերեզմա-  
նին վրայ երկու ըադին կանգնել կուտայ, որ կ'ը-  
սուին բարին, Փիլենեանց։

1 Առջի յաջողութիւններէ սիրտ տռած Կար-  
քեգոնացիք շատ նաւատարմիզներ պատրաստե-  
ցին, Սարդինիայի ու Բաղեարեան կղզիներուն \*

\* Ըստ վրայ ինչպէս զօրացան Կարքեգոնացիք։

\* Հիմայ Մայորիս, Մինորիս լըստրին։

տիրեցին. Սպանիո անցան, ու հոն շատ աշխարհակալութիւնները ըրեն, և արք Սիկիլիոյ մեծ մասն ալ նուածեցին :

1 Կարքեգոնացիք Հռովմայեցւոց պէս պատերազմասէր ազգ չէին որ բոլորովին էրկրակալութեանց եաւէ ըլլան. իրենց գլխաւոր գործքը վաճառականութիւն էր որով այնչափ հարստացան ու զօրացան, և կարծես թէ վաճառականութիւննին աւելի ծաղկեցընելու և տարածելու համար միայն կը պատերազմէին, ու հեռաւոր աշխարհներու կը տիրէին :

2 Եգիպտոսէն կտաւ, պապիր, ցորեն, նաւուառագասաններ ու պարաններ կ'առնէին. Կարմիր ծովաւն էզերքէն համեմք, ինկեղէն, օծանելիք, ոսկի, մարդարիտև ազնիւ գոհարներ. Տիւրոսէն ու Փիւնիկէն ծիրանի և որդան կարմիր, ոսկեհուռ ազնիւ գիպակներ, մեծագին կարասիք, ծաղկենկար օժոցներ, գորդեր. Վերջապէս ամէն աւել կ'երթային՝ կենաց ու պերճութեան համար հարկաւոր եղած բաները կը փնտռէին կը գնէին :

3 Կարքեգոնացւոց զինուորական զօրութիւնը իրենց գաշնակից թագաւորներն ու հարկատու ազգերն էին, որոնցմէ ստըկի հետ զօրք ալ կ'առնէին, նմանապէս վարձուոր զինուորները

1 Վաճառականութեան մէջ ի՞նըպէս էին:

2 Դրսէն ի՞նչ վաճառք կը ըերէին:

3 Իրենց զինուորական ուժը ի՞նչ էր:

և իրենց քաղաքակիցները։ Ամեն էր կրկէ կ'ընտրէին կանքեգոնացիք անուանի գնդերը կ'առնէին։ Նումիդիայէն թեթև, իրոխատ, սրբնթաց և անխոնջ այրուձի կ'առնէին։ և իրենց բանակին գլխաւոր զօրութիւնը ան էր։ Բաղեարեան կղզիներէն անուանի վարպետ պարսաւորներ։ Սպանիայէն անպարտելի հետեակ զօրք։ Լիգուրիայէն ու Գաղղիայէն զօրաւոր ու պատերազմափորձ գունդեր, և Յունաստանէն ամէն պատերազմական գործողութեանց յարմար զինուորներ։

Ասանկով Կարքեգոնացիք քիչ առենի մէջ առանց իրենց գեղերն ու քաղաքները անմարդի ձգելու, արուեստաւորաց ձեռագործը խափանելու, վաճառականութիւնը գագրեցընելու, կամ իրենց ծովային զօրքը տկարացընելու՝ մեծամեծ բանակներ կը հանէին։ Օտարի արիւնով որ ստըկով գնած էին՝ աշխարհներ ու տէրութիւններ կը նուանէին, և օտար ազգերը իրենց մեծութեանը գործիք կ'ընէին։ իրենք ստակ միայն կուտային, ան ստակն ալ գարձեալ իրենց վաճառականութեամբը օտար ազգերէն կը ժողվէին։ Յանկարծ պատերազմի մէջ զօրքը թէ որ ջարդուեր՝ Կարքեգոնի մարմինը միայն, ասանկ ըսենք, թեթև մը կը վիրաւորուեր, և հոգին միշտ կենդանի կը մնար։

† Սայդ չդիտցուիր թէ Երբ սկսած են Կար-

---

† Ե՞րբ սկսան Կարքեգոնացիք Աֆրիկէն դուրս աշխարհակալութիւններ ընել:

քեզոնացիք իրենց տշխարհակալութիւնները։  
Առջի դաշնագրութիւնը որ Հռովմայեցիք հե-  
տերնին ըրին, ու զանոնք Ասիրիկէի, Սարդինիոյ  
ու Սիկիլիոյ մէկ մասին տէր ճանցան՝ Հռովմայ  
հաստրակալետութեան հաստատուած տարին  
էր (510):

1 Պուերքսէս Կարքեդոնացւոց օգնութիւնը  
հարկաւոր ճանցաւ Յունաստանի տիրելու հա-  
մար։ Կարքեդոնացիք ալ որ բոլոր Սիկիլիոյ տի-  
րելու կը փափաքէին, խօսք տաւին որ անոր  
Յունաստանի վրայ վաղած ատենը՝ իրենք ալ  
Սիկիլիա ու Խտալիա ընակող Յունաց վրայ յար-  
ձըկին։

2 Իրեք աարուան պատրաստութենէն եարը  
Ամիկար զօրավարը ահաւոր բանակով Սիկիլիա  
եկաւ, ու զնաց Հիմերա քաղաքը պաշարեց։  
Քաղաքացիք նեղն ընկած Սիրակուսայի Գեղոն  
թագաւորին դիմեցին։ Մէկէն ճամբայ ելաւ Գե-  
ղոն, և իմանալով թէ Ամիկար դաշնակից զօրաց  
կը սպասէ՛ հնարքով մը Ամիկարին ուղածին  
չափ զօրք ինքը խրկեց, որ անոր ուղած ատենը  
հասաւ Կարքեդոնացւոց բանակը, անոնք ալ  
խարուելով ընդունեցան։ Ան ատենը ասոնք  
յանկարծ Ամիկարին վրայ վաղեցին, զինքը  
սպաննեցին ու նաւերն ալ այրեցին։ Գեղոն ա-  
նոնց շփոթած ատենը, մէկ մասը չարդեց, շատն

1 Պուերքսէսի հետ ի՞նչ դաշնակցութիւն ըրին։

2 Խնչպէս անցան Սիկիլիա։

ալ գերի ըրաւ։ Կարքեդոնացիք նեզն ընկած ուղեցին հաշտութիւն ընել. յանձն առաւ ՚իւ դոն։ պատերազմին ծախքը անոնց վճարել առևաւ, և անոնց սարկովը երկու մեհեան շնեց որոնց մէջ պիտի պահուէին դաշնագիրները։ Աս Կարքեդոնացւոց կոտորածը Թերմոպիլէի պատերազմին օրը հանգիստած է (480):

1 Սեգեստացւոց ազաւանքովը (որ Սիրակուսացւոց և Սէլենացւոց հետ կը պատերազմէին) Կարքեդոնացիք Ամբիկարին թռուը Աննիբաղը շատ զօրքով անոնց օգնութիւն խրկեցին (412). Եկաւ Աննիբաղ Սէլենոն քաղաքը պաշարեց առաւ, ու բոլոր մէջի հարստութիւնը կողոպտեց. անկէ անցաւ Հիմերա քաղաքը պաշարեց, առաւ ու կործանեց, իրեք հազար գերի բռնեց, ու իր պատը սալանած տեղերնին սաստիկ առնջանքներով ան դերիները մեռուց։ Երբոր Աննիբաղ Կարքեդոն գարձաւ սնբաւ աւարներով, բոլոր քաղաքը առջևն ելած ուրախութեամբ զինքը ներս բերին։

2 Ան յաղթութեամբը սիրտ առին Կարքեդոնացիք, և ուղեցին բոլոր Սիկիլիոյ տիրել. Դո-

1 Սէլենոն քաղաքին ի՞նչպէս տիրեցին Կարքեդոնացիք։

2 Ակրագանդ քաղաքը ի՞նչպէս առին։

\* Պէտք է անդնդէլ ա-իւր Մէծն Աննիբալը հէտ մըսն վրայ վերն ուժուի իսպին։

րէն զօրք ժողվեցին . Աննիբաղայ յանձնեցին . և ծերութեանը պատճառաւ իմիլկոնը իրեն ոդ-նական տուին : Եկաւ Աննիբաղ , ութը ամիս պաշտեց բազմահարուստ և ամբագարիսակ Ակրագանդ քաղաքը . Ակրագանդացիք սովուն չը-դիմանալով , ծերերն ու հիւանդները թողուցին՝ մօտ Գեղա քաղաքը քաշուեցան . իսկ Կարքե-դոնացիք մտան Ակրագանդ , զամէնքը ջարդեցին , ու շատ ոսկի , արծաթ , ազնիւ ամաններ ու ար-ձաններ կողոպաեցին տարին . անսնց մէջ էր նաև Փաղերեան հռչակաւոր ցուլը՝ որ Ակրագանդին առջի բռնաւորներէն մէկը շնուր տուեր էր : Սիրակուսայի բռնաւորը Դիոնիսոս Երէց Գե-ղացին օդնութիւն հասաւ . բայց անօդուտ . ա-նոր ալ ափրեցին Կարքեդոնացիք , և Իմիլկոն դադրեցուց պատերազմը . դաշնիք դրաւ Դիոնե-սիոսին հետ որ Կարքեդոնացիք Սիկիլիոյ մէջ առջի երկիրներէն զատ ունենան նաև Սելինոն , Ակրագանդ , Հիմերա և Գեղա քաղքըները , և գարձաւ Կարքեդոն :

4 Դիոնեսիոս Կարքեդոնացւոց դէմ դնելու-  
րաւական պատրաստութիւն տեսնելէն եաքը ,  
եր միաքը ժողովրդեան հասկըցուց որ կ'ուզէ  
Սիկիլիան Կարքեդոնացւոց ձեռքէն ազատել , և  
օր մը յանկարծ հրաման տուաւ որ Սիկիլիայի  
մէջ դանուող բոլոր Կարքեդոնացիքը թրէ ան-

---

1 Դիոնեսիոս Երէց ինչպէս յաղթեց Կարքե-  
դոնացւոց :

ցընեն։ Վրայ հասաւ Խմբկոն զօրավարը, բոլոր  
Դիսնեսիոսին տիրած Երկիրները նորէն ետ ա-  
ռաւ, զինքը Սիրակուսա գրախուց, մեհեանները  
կողոպտեց, և գերեզմանները կործանեց, մա-  
նաւանդ Գեղոնինը՝ որ կը կարծուեր թէ անոր  
կպչել ըըլլար։ Բայց առ յաջողութիւնը քիչ  
տեսեց. վասն զի Խմբկոնին զօրացը մէջ սասաիկ  
ժանտախտ ընկաւ, Դիսնեսիոսին ալ ատեն գը-  
տաւ, վրանին վազեց, մեծ ջարդ տուաւ. նաւե-  
րուն ալ կէսին կրակ տուաւ, և կէսը կոտրուց։  
Խմբկոն յուսահատած՝ խնդրեց Դիսնեսիոսին  
որ գոնէ զիրենք ազատ թողու որ Երկիրնին եր-  
թան. ան ալ Կարքեդոնի բնակչացը միայն հրա-  
ման տուաւ. անոնց հետ մէկտեղ գիշերանց գր-  
խաւ Խմբկոն Կարքեդոն, և չուզելով իր քաջ  
պատերազմակցացը մեռնելէն վերջը ամօթալից  
կեանք մը անցընել, մտաւ իր տունը, դուրս  
հանեց քովենին բոլոր բարեկամները, կինն ու որ-  
դիքը, և զարկաւ ինքզինքը սպաննեց։ Այսողիսի  
գործողութիւնը հին հեթանոսները քաջու-  
թիւն կը սեպէին, բայց մենք իրաւամբ վատ  
յուսահատութիւն կը համարինք. վասն զի Տը-  
մարիտ քաջասրաւութիւնը ան է՝ որ դիտնայ  
մարդ ամէն գժբաղդութեանց արիութեամբ  
համբերել։

4 Կարքեդոնացւոց դժբաղդութենեն առիթ

---

1 Ափրիկեցիք ինչո՞ւ համար Կարքեդոնացւոց  
վրայ ելան։

առնելով դանդատեցան։ Ամբովէկեցիք թէ ինչո՞ւ համար անոնք իրենց հայրենակիցքը Սիկիլիա թշնամոյն ձեռքը թողուցին, և բազմութեամբ կարքեդոնի վրայ գիմեցին, բայց աղէկ որ վրանին գլխաւոր մը ու զինուորական կրթութիւն չունենալով, մէկու կողմէն ալ բերած ուտելիքնին հատնելով շուտով ցրուեցան։

4 Երբոր Գիոնեսիոս Երիցուն տեղը որդին Գիոնեսիոս Բռնաւորը նստաւ, Կարքեդոնացիք ան ատենի խռովութիւնը յարմար ժամանակ սեպելով՝ իրենց Մագոն զօրավարը Սիրակուսացւոց վրայ խրկեցին (348). բայց օգուտ մը չտեսան. վասն զի Սիրակուսացիք Կորնթացւոցմէ օգնութիւն ուղեցին, և Տիմոլէոն զօրավարը և կաւ յաղթեց անոնց։ Մագոն Կարգեգոն հասնելուն պէս դատաստանի կանչուեցաւ, իմացաւ թէ զինքը պիտի կախեն, ինքզինքը սպաննեց։ Կարքեդոնացիք ալ մեռած դիակը առին կախեցին։ Ամիլկարն ու Աննիբաղը նորէն խրկեցին կարքեդոնացիք, անոնց ալ յաղթեց Տիմոլէոնն, ու Սիկիլիոյ մէջ տիրած տեղերէն շատը ձեռքերնէն առնելով հաշտութիւն ըրաւ (340)։

5 Քիչ առենէն եռքը Աննոն՝ Կարքեգոնացւոց անուանի զօրավարներէն մէկը, կ'ուզէր որ հասարակապետութիւնը վերցընէ ու ինքը ամե-

1 Գիոնեսիոս Բռնաւորին ատենը ի՞նչ արշաւանք ըրին կարքեգոնացւոց անուանի զօրավարներէն մէկը, կ'ուզէր որ հասարակապետութիւնը վերցընէ ու ինքը ամե-

2 Այսոնի դաւաճանութիւնը ի՞նչպէս էղաւ։

նուն վրայ թագաւորել . աս մաքով որոշեց որ  
բոլոր իշխանները իր աղջկանը հարսնիքին հրա-  
ւիրէ , ու ամենուն թոյն խմցընէ Երբոր գաւա-  
ճանութիւնը իմացուեցաւ , Աննոն նայեցաւ որ  
խորամանկութեամբ չկրցածը բռնութեամբ կա-  
տարէ . քսան հազար սպառազէն գերի հետը ա-  
ռած՝ գնաց ամուր բերդ մը քաշուեցաւ , ու  
սկսաւ անկէ Ամիրիկեցիքը ոտք հանել . բայց ան  
ալ չտաջողեցաւ . վասն զի անոնք բռնեցին զինքը  
կապած Կարքեդոն բերին . սասաիկ ծեծեցին ,  
աջուըները հանեցին , թևերն ու ձնկուըները  
կոտրտեցին , ու խաչ հանեցին : Իրեն պատճա-  
ռաւ բոլոր ընտանիքն ալ 'ի մահ գատապար-  
տուեցան . որպէս զի ոչ անոր ապիրտառութեան  
հետևող մնայ , և ոչ մահուանը վրէժիըն-  
գիր (330) :

† Երբոր Կարքեդոնացիք աս խռովութիւննե-  
րուն զբաղած էին . Տիւրացիք մեծին Ազեքսան-  
գրի գէմօգնութիւն ուղեցին Կարքեդոնացւոց-  
մէ (332) : Շատ ցաւեցան Կարքեդոնացիք իրենց  
հայրենակցացը թշուառութեան վրայ , բայց  
հազիւ իրենք զիրենք պաշտպանելու զօրութիւն  
ունենալով չկրցան անոնց օգնել . միայն անոնց  
խրկած կնիկ մարդիկը , աղաքն ու ծերերը շատ  
սիրով ընդունեցան :

---

† Տիւրացւոց կրցան օգնել Կարքեդոնացիք Մե-  
ծին Ազեքսանգրի գէմ :

### ԳԼՈՒԽ Բ.

Ադամիշ. — Աժմուր Սէւելուս գերի էը բռնավ. — Դաստանակիւն Բաժլէւրոյ. — Յաղթանիւն, Կարծերունցոց յԱժրին. — 'Դաշտրունիւն Հառվարեցոց և Կարծերունցոց. — Պարեւազ Մամբրուցոց. — Կարծերունցոցին ծովու վրա էը յաղթանիւն. — Յաղթանիւն Հառվարեցոց. — Կարծերունցոցին յաղթանիւն Հառվարեցոց հետ հաշուանդիւն էընէն. — Արդարացնիւն գործիւն յԱժրին:

Աղաթոկլ Սիկիլիացին, որ Կարքեգոնաց ցւոց ձեռքովը առաջ եկեր ու Սիրակուսայի եշխան եղեր եր, սկսաւ իր բարեբարներուն գէմելլել: Կարքեգոնացիք շատ զօրքով Ամիլկարը վրան խրկեցին, որ եկաւ շատ պատերազմներու մէջ անոր յաղթեց, ու Սիրակուսայի մէջ զինքը պաշարեց: Աղաթոկլ մինակ մնալով իր անդըթութիւններուն համար, միտքը գրաւ որ Ափրիկէի մէջ պատերազմի Կարքեգոնացւոց հետ. Սիրակուսան եղրօրը յանձնեց, և աս յանդուգն խորհուրդը մարդու մը ցյայտնած՝ տասնը հինգ հազոր զօրքով ու նաւատորմղով մը ճամբայ ե-

---

Աղաթոկլ ինչպէս յաղթեց Կարքեգոնացւոց:

լաւ (310): Երբոր հասան ասոնք Ափրիկէ, ան ատենը՝ յայտնեց զօրացը իր միտքը, քաջալերեց զանոնք ու ըստ, Հայրենեաց կորսուած վառքը դանելու համար եկանք հոս. զեղիս ու վատ մարգկանց հետ է մեր պատերազմը, և Կարքեղոնացւոց հարստութիւնը պիտի ըլլայ մեր յաղթանակը, որով մեր որդիքը երջանիկ պիտի ըլլան: Այսպիսի խօսքերէն երբոր զօրքը սիրուառաւ, ան ատենը Ագաթոկլ նաւատորմիզն ալ այրեց որ յուսահատած պատերազմին կամ յաղթելու կամ մեռնելու մաքով: Անանկով յանկարծ Կարքեղոնացւոց վրայ յարձակեցաւ, յաղթեց անոնց, շատ քաղաքներու աիրեց, և երկրին մէկ մասը ոտք հանեց:

4 Կարքեղոնացիք համարելով թէ ասիկայ աստուածոց պատիժն է, որովհետեւ իրենց կառնոս:

—

4 Կարքեղոնացիք Ագաթոկլէն յաղթուելով ինչ ըրին:

\* Կարծերուացին գլխաւոր երիս սաբուծ առնելին. Իւմը Ուրուիս, որ Երինային ըսեւ է, այսինքն ըստինը. Եւրոպը Կառաս, որ սարբ գրող մէջ Առաք է շուստ, որուն առջին մարդ իւ տհնելին. Տանաւանդ մէջ քիմադրութիւն մը հանդիպած արեւն մէջ անձնաներն իրենց որդիւն պէտք է ըստին, որ անոր բարիստիւնը անդին: Շադ անդամ հասարակ ծովագորդն աւ քորյանենէր և աշու հայու հա-

կուսքին օտարադդի աղաք գներ զոհ ըրեր էին, երկու հարիւր ազնուականի աղայ առին անոր զահցին, իրեք հարիւր հոդիի շափ ալ որ կերպով մը ան գործողութեան պատճառ եղեր էին՝ իրենք զիրենք կամաւ զոհցին: Բայց ան գար չելի ու անդութ աւելորդակաշտութեամբ պատիժները քիչնալու տեղ, ամէն չարիք Կարքեղնացոց գլուխը թափեցան:

Ա Ամիլկար, որ քովի զօրքեն հինգ հազար հոգի Ափրիկե խրկեր էր Կարքեղոնի օդնելու, յանկարծական յարձակմամբ Սիրակուսան առնել ուղելով գերի ընկաւ սաստիկ աանջանքներով մեռուցին զինքը Սիրակուսացիք, ու գլուխը կարելով Ափրիկե Ագաթոկլի խաւրեցին:

### Ա Ամիլկար Ենցուես մեռաւ:

Տար աղաւնին շն ի շնէին. Ն աղայ ըստեցառը աղաւնի և աղայ ի շնէր ա ի շնէր: Խոչ շն շնէլու համար երբեն իւնի մէջ ի յգեին, երբեն ա Կամասի պնյե այսուշ իւրիցացած՝ աղաւը մէջ ի գոյեին. Ն անմաց ի անընդաւ պեսան յայնը լավեւ համար՝ Ամբուներ, որինդներ ի շրանին: Երբեն ա Պարսից ա Բաբելոնաց պէս բացին շարուն միայն ի անցնեին, բայց անսնիւն ա լուս անդամ ի մասներն ա խեղացը: Թիւղետ ուրիշ շատ ի անդամ անդերը մէջ ա իւր ա մարդարանք, բայց Կաբուդանաց մէջ իւրադարձ համարի դաշներ եր երբեն հարիւր մէջն ի շնէին:

1 Ան միջոցին փառասէր Բոմիլկար զօրավարը ատեն գտնելով ուղեց հայրենիւացը վրայ բանանալ (308): Գլուխը շատ մարդ ժողված սկսաւ իրեն գէմ եղողները մեռցընել . բայց վերթապէս ձեռք ընկաւ ու խաչի վրայ մեռաւ :

2 Ագաթոկլ կարծելով թէ ալ ամէն յաջողութիւն իր ձեռքն է , նորէն Սիկիլիա անցաւ , բայց խարսուեցաւ . վասն զի ան միջոցին կարքեդոնացիք սկսան անոր տիրած երկիրներն առնուլ , զօրահը յաղթեցին : Նորէն Ափրիկէ անցաւ Ագաթոկլ , բայց չկարենալով յաղթել , վասութեամբ զօրքն ու որդիքը հան թողուց ու Սիկիլիա փախաւ : Զօրքն ալ նեղանալով որ զերենք թշնամոյն ձեռքը մասնեց ու փախաւ , անոր որդիքը բռնեցին սպաննեցին ու կարքեդոնացւոց անձնատուր եղան :

3 Քանի մը տարի ետքը Հռովմայեցիք Եպիրոսի Պիւրոս թագաւորին յաղթութիւններէն աչքերնին վախցած՝ կարքեդոնացւոց հետ ըրած դաշնիքնին նորոգեցին (280): Կարքեդոնացիք ալ վախնալով որ Պիւրոս շատ զօրանալով կըրնայ Սիկիլիոյ ալ տիրել , Հռովմայեցւոց նաւա-

1 Բոմիլկար զօրավարին ապստամբութիւնը ի՞նչ վերջ ունեցաւ :

2 Ագաթոկլի արշաւանքը ի՞նչ վերջ ունեցաւ :

3 Ի՞նչ պատճառաւ Հռովմայեցիք կարքեդոնացւոց հետ ունեցած դաշնիքնին նորոգեցին :

առըմիզ մը իրկեցին օդնութիւն, բայց անոնք կարօտութիւն չունենալով ետ գարձուցին:

1 Կարքեղոնացւոց կասկածը իրաւ ելաւ: Վասն զի Երրոր դնացին Սիրակուսան պաշտրեցին, Սիրակուսացիք Պիւռոսի դիմեցին. որ մէկէն Սիկիլիա անցաւ, ու շուտ մը եակէ ետերաց 'ի Ալլերէոնէն' բոլոր Կարքեղոնացւոց աիրած քաղքըները առաւ (273), ու անիկայ ալ պաշտրեց. բայց ան միջոցին Խառավիայէն լուր առնելով Պիւռոս՝ որ զինքը հոն կը կանչեին, Երթալու առենը նաւին վրայ կեցած՝ աչքը մէյմը Սիկիլիայ վրայ դարձուց, ու քովիններունը սաւ. Ա՛հ, ի՞նչ գեղեցիկ մրցարաններ կը թողունք հոս Կարքեղոնացւոց ու Հռովմայեցւոց: Աս գուշակութիւնը շատ չանցաւ կատարուեցաւ: Հազիւթէ Սիկիլիայէն հեռացեր էր՝ բոլոր կորսընցուցած աեղերնուն նորէն աիրեցին կարքեղոնացիք: Բայց շատ չանցաւ, Հռովմայեցիք որ իրենց դաշնակիցներն էին՝ Պիւռոսէն աւելի ահաւոր թշնամիններ դանուեցան իրենց: Եւ պատճառն աս եղաւ:

2 Ադամթոկղի վարձկան կամունիացի զօրքը յանկարծակի յարձըկելով, Մևսանա քաղքին տիրեր, բնակիչքը թրէ անցուցեր, ու իրեն մէջ բնակելով Մամիրացիք ըսուեր էին: Սիրա-

1 Պիւռոս ի՞նչպէս անցաւ Սիկիլիա:

2 Ի՞նչ պատճառաւ սկսաւ Հռովմայեցւոց ու Կարքեղոնացւոց պատերազմը:

կուսացիք երբոր եկան զաստնք պաշարեցին, մէջերնին երկողառակութիւն ընկաւ, ոմանք Կարգեգոնացիքը օգնութիւն կանչեցին, ու միջնաբերդը անոնց ձեռքը տուին, ոմանք ալ Հռովմայեցիքը, և անոնք քաղաքը տաին։ Հռովմայեցիք շուտ մը Կարքեգոնացիքը միջնաբերդէն քըշեցին, քանի մը պատերազմի մէջ ալ յաղթեցին անոնց, ու ձեռքերնեն Ակրագանդ քաղաքը տաին։

1 Հռովմայեցիք ուզեցին ծովու վրայ ալ յաղթել Կարքեգոնացւոց. ուստի շուտով նաւատորմիզ մը շինել տուին, ու Դուիլիսս հիւպատոսին յանձնեցին. ան ալ դնաց յաղթեց Կարգեգոնացւոց, և ութուն նաւերնին առաւ (260)։ Երկու տարի ետքը Հռեգուղոս ու Մանիլիսս հիւպատոսներն ուրիշ նաւական պատերազմ մըն ալ ըրին, ու գարձեալ Կարքեգոնացւոց յաղթեցին։

2 Աս յաղթութենէն ետքը երկու հիւպատոսները Ա.ֆրիկէ դնացին. բայց Մանիլիսս ետկան չուելով՝ Հռեգուղոս միայն հոն մնաց, և ունեցած քիչ զօրքովը շատ պատերազմներ ըրաւ, միշտ յաղթող եղաւ, և երկու հարիւր քաղաքէն աւելի առաւ, ինչուան որ Կարքեգոնացիք

1 Ծովու վրայ ինչու յաղթուեցան Կարքեգոնացիք։

2 Հռեգուղոս ինչու զօրացաւ Կարքեգոնացւոց վրայ։

սախուռեցան հաշտութիւն խնդրելու։ Բայց  
չգիտցու Հռեգուղոս ըրած յաղթութիւնները  
պաղաքեր ընել անանկ ծանր պայմաններ առա-  
ջարկեց, որ Կարքեդոնացիք սկսան յուսահա-  
տարար պատերազմի պատրաստութիւն տեսնել:

4 Այս միջոցին Քառանթիպսոս Լակեդեմոնացի  
անուանի զօրավարը Կարքեդոնացւոց օգնու-  
թիւն եկաւ. սիրո տուաւ անոնց, զօրքերնին  
կրթեց կարգաւորեց, ու բոլորովին յաղթեց  
Հռովմայեցւոց (255). Հռեգուղոս, հետն ալ  
ուրիշ հինգ հարիւր Հռովմայեցիք գերի ընկան։  
Կարքեդոնացիք մեռելները կողոպտեցին, ու  
գերիներն ետևնին ձգած՝ յաղթանակով Կար-  
քեդոն մտան. Ժողովրդեան ուրախութեանը  
չափ չկար, արք և կանացք, ծերք և տղաք մե-  
ծեաները կը վազեին, ու ձեռքերնին տարածած  
աստւածոց շնորհակալ կը լսային։

5 Քանի մը տարի Հռեգուղոսը բանակ մէջ պա-  
հելն ետքը, ուղեցին զինքը իրենց գեսպաննե-  
րուն հետ Հռովմ խրկել ու խնդրել որ երկու  
կողմէն գերիներու գրիտիխութիւն ընեն. միան-  
դամայն խօսք առին իրմէ որ եթէ ծերակոյաը  
չհաւանի իրենց առաջարկութեանը, Հռեգու-  
ղոս նորէն ետ գառնայ։ Զհաւանեցաւ ծերա-  
կոյաը, Հռեգուղոս գարձաւ ետ, ու Կարքեդո-  
նացիք սաստիկ տանջանկներով մռուցին զինքը<sup>1</sup>

<sup>1</sup> Ե՞նչպէս գերի ընկաւ։

<sup>2</sup> Հռեգուղոսի վերջն ի՞նչպէս եղաւ։

1 Հռովմայեցիք նոր նաւասորմիզ մը պատրաստեցին, ու Կարքեդոնացւոց հետ զարնուեցան, յաղթեցին. բայց քիչ ատենէն իրենք ալ անոնցմէ երկու անդամ յաղթուեցան։ Վերջապէս կարքեդոնացւոց նաւասորմիզը բոլորովին շարգեց, և Հռովմայեցիք ծովու տիրեցին (242)։ Կարքեդոնացիք անկէ ետքը չկարենալով Սիկիլիա եղած զօրացը օգնել, հրաման տուին անոնց Ամֆիկար Բարկաս զօրապետին որ հաշտութիւն ուղէ։ Յանձն առին խնդիրքը Հռովմայեցիք, բայց առ պայմանով որ Կարքեդոնացիք Սիկիլիայէն ելլեն, Սիրակուսացւոց կամ անոնց դաշնակցացը հետպատերազմ չընեն, և Հռովմայեցւոց քսան տարուան մէջ վճարեն երկու հազար երկու հարիւր Եւրիական արծաթ տաղանդ (այսինքն տասնը մէկ միլիոն ֆռանք)։ Ասանկով լմշնցաւ առաջին Պունիկեան պատերազմը, որ անընդհատ քսանուիրեք տարի քշեց (241)։

2 Վրան շատ չանցաւ՝ ուրիշ մէծ վտանգի մը մէջ ընկաւ կարքեդոն։ Ափրիկէ դնացող վարձուոր զօրքերը իրենց թոշակը շուտով չառնելնուն համար ապստամբեցան, ու բոլոր Ափրիկէի քաղաքներն սաք հանեցին, Ռւտիկէ և Խաղոնաքաղաքներն ալ նրաշարեցին։ Ամէնքը մէկէն եօ-

1 Առաջին Պունիկեան պատերազմը ի՞նչպէս լը-  
մընցաւ։ — Քանի՞ տարի քշեց։

2 Երեքամեան կամ Լիբէական պատերազմը ո՞րնէ։

թանառուն հազարի չափ էին. և իրենց գլուխ գրին Սպիտակիոս Կամպանիացի փախառական գերին, և Մաթովս Ափրիկեցին։ Ան առենք ըստ կը ստու Երեքամետն Լիբէական պատերազմը, որ մէջի եղած այնչափ արիւնհեղութեանցը համար Անդաշէլ ըսուեցաւ։ Երկու կողմէն ալ ամենեւին գերի պահել չկար. բռնածնին մէկէն կը սպաննեն։ Կարքեգոնացիք Գիւսկօն զօրավարը խրկեցին որ հաշտութիւն ընէ. ան կատաղի վարձկաները բռնեցին խեղճը. ձեռուըները կարեցին, ծնկուըները կոտրաեցին, ու ողջ ողջ զինքը գետինը թաղեցին. նոյնպէս ըրին նաև բոլոր քովի մարդիկը։ Վերջապէս երբոր զօրաց սպարապէտ ընտրուեցաւ Մեծն Ամիլկար, հնարքով մը վարձկաները քշեց տարաւ նեղ ու գժուար կիրճերու մէջ ձգեց. հոն այնչափ ստուկացաւ սովը մէջերնին որ սկսան մէկզմէկ ուտել։ Սպիտակիոս ապստամբաց զլիսաւորներէն ինը հոգի հետը առած՝ եկու Ամիլկարին հետ հաշտուելու։ Հաւանիլ ձեացուց Ամիլկար՝ աս պայմանով որ մէջերնեն տասը հոգի իր ձեռքը տան. անոնք հաւանութիւն տուածնուն ողէս. Դուքեք ան տասը հոգին՝ ըստ, ու բոլորն ալ բռնեց խաչէլ տուաւ։ Ան առենք անդլուխ մնացած քառասուն հազար զօրքը պաշարեց, ու անտնկ չարդ մը տուաւ։ որ մէջերնեն մէկ հոգի մը չկըրցաւ աղատիլ։ Մաթովսին գունդն ալ բռնուեցաւ, ուր երկար ատեն ան խեղճերուն ձայնովն ու հեծութիւններովը գազանամարտութեան տեսարաններուն մէջ զուտրճացան Կարքեգոնացիք։

։ Սարդինիոյ մէջ Եղած վարձուոր զօրքերը  
Ափրիկէի վարձկանաց նայելով, որչափ որ Կար-  
քեգոնացի կար իրենց քով սովաննեցին ու կըզզ-  
ւոյն տիրեցին։ Սարդինիոյ նորէն տիրելու հա-  
մար շատ պատրաստութիւններ ըրին Կարքեդո-  
նացիք։ Իսկ Հռովմայեցիք համարելով թէ ան  
պատրաստութիւնները իրենց համար են, Կար-  
քեգոնացւոց վրայ պատերազմի ելան։ Կարքե-  
դոնացիք ուզեցին հաշտութիւն ընել. ուստի  
նոր դաշնադրութիւն մը ըրին (235), որ բոլոր  
Սարդինիա Հռովմայեցւոց ըլլայ, ու Կարքեդո-  
նացիք պատերազմ ընելու համար վեց միլիոն  
ֆռանքէն աւելի սատկ տան անոնց։

---

։ Սարդինիա կղզին ի՞նչպէս Հռովմայեցւոց ձևոքն  
անցաւ։

Գ Լ Ո Ւ Խ Ա Գ .

Ա Դ Ա Ռ Ո Ւ Խ Ա Գ . — Ա Հ Ա Բ Բ Ա Ղ Ա Վ Ա Հ Ա Ը . — Ա Ռ Դ Ա Վ Ա Խ Ա Վ Ա Հ Ա Ը . — Ա Գ Ա Վ Ա Խ Ա Վ Ա Հ Ա Ը . — Ա Հ Ա Բ Բ Ա Ղ Ա Վ Ա Հ Ա Ը . — Պ Ա Վ Ե Ր Ա Վ Ա Գ Ա Վ Ա Հ Ա Ը . — Ա Հ Ա Բ Բ Ա Ղ Ա Վ Ա Հ Ա Ը . — Տ ա հ ա յ ո ւ ս ա կ ա մ ա յ ե ց ի ք . — Կ ա ր ք ե դ ո ն ա ց ի ք . — Ա պ ա տ ե ր ա ս ա կ ա մ ա յ ե ց ի ք :

**1** Երբոր սկսան Հռովմայեցիք Սպանիոյ մէջ  
աշխարհակալութիւններ ընել . Կարքեդոնացիք  
վախնալով որ օր մը բոլոր երկրին ալ սղիսի տի-  
րապետեն , զօրքով Ամիլկար Բարկասը վրանին  
խրկեցին (236) : Ամիլկար հետը մէկտեղ տռաւ  
իր ինը տարեկան Աննիբաղ որդին . բայց նախ  
բագնել վրայ երդուընցուց որ մահու չափ տակ  
Հռովմայեցիքը , եաքը հետը մէկտեղ տարաւ :

**2** Ամիլկար սպատերազմին մէջ սպաննուեցաւ  
(228) . աեզը Կարքեդոնացիք Սպանիա խրկեցին  
անոր Աստրուքաղ վեստան , որ գնաց հոն Նոր  
Կարքեդոնը շնեց , որ հիմայ Կարթագինէ կը-

—

**1** Ի՞նչ պատճառաւ նորէն պատերազմ բացին  
Կարքեդոնացիք Հռովմայեցոց դէմ:

**2** Ամիլկարայ ովլ յաջորդեց :

սուի, և Հռովմայեցւոց հետ գաշինք դրաւ որ  
կարքեղոնացիք իրերոս գետէն անգին չանցնին:

4 Աստրուբաղ ուժը տարի Սպանիան կռաւ,  
վարելէն ետքը՝ երթոր Գաղղիացի զինուորէ մը  
նենդութեամբ սպաննուեցաւ, զօրքը անոր յա-  
ջորդ գրին Ամիլկարը Բարկասին որդին Անիբա-  
զը, որ իրեք տարիէ 'ի վեր Սպանիոյ մէջ էր, և  
քսանըհինդ տարեկան էր:

5 Անիբազ միտքը գրաւ որ Խտալիոյ մէջ զար-  
նուի Հռովմայեցւոց հետ, և նախ ջանաց որ շու-  
տով Սպանիան նուաճէ: Պաշարեց ու տուա  
Սագունասն քաղաքը (219): Անցու Պիրենեան  
լեռներէն ու Հռոգանոս գետէն, և տասնըհինգ  
օր ձիւներու և սառերու և գժուտը ճամբանէ-  
րու մէջէն անցնելով ու թշնամեաց հետ պատե-  
րազմելով Ալպեան լեռներէն անցաւ Խտալիա,  
Տիկինոս գետին քով յաղթեց Սկիալիոնի, Տրե-  
բիոյ մատ ալ Սեմպրոնիոսի: Իրեք օր Ճահիճնե-  
րու մէջ քալելէն ետե՛ ուր աչքին մէկն ալ կոր-  
ուցուց, Տրասիմեն լծին քով Փլամինիոսի զօ-  
րացը մեծ ջարդ տուաւ:

6 Քիչ մը ատեն Փարիսս Մաքսիմոս իշխանա-  
պետին խորագիտութեամբը Անինիբազին յաջու-

1 Աստրուբաղին տեղը ո՞վ անցաւ:

2 Անինիբազ ի՞նչ մտքով և ի՞նչպէս անցաւ Խտալիա:

3 Կաննէ գեղին քովը ի՞նչ յաղթութիւն ըրաւ  
Անինիբազ:

զութիւնները դադրեցան (217). Վասն զի Փարիսոս նեղ կիրճի մը մէջ ձգեց կարքեղոնացւոց զօրբը. Աննիբաղ տնօր տլ ճարը գտաւ, ու զօրբը անվտանգ տնցուց կիրճէն. Ապուլիոյ մէջ կանէ գեղին քով մեծ յաղթութիւն մը ըրաւ ու անոնցմէ քառասուն հազար մարդ ջարդեց, թող բռնած գերիները:

Աննիբաղ Հռովմայեցւոց սարսափած ատենը կրնար շխտակ Հռովմին վրայ երթալ ու իր յաղթութիւնը կտտարեալ փառքով պատկել, բայց չըրաւ, թողուց որ զօրքը կապուա քաղքին զեղխութեանցը մէջ փափկանան: Անկէց ետքը ալ բախտը փոխուեցաւ, Աննիբաղին բաները սկսան ձախորդ երթալ: Արովչեաւ կարքեղոնէն իրեն նոր օգնութիւն չէր դար, ինքն ու բաւական զօրք չուներ որ թէ պատերազմի և թէ առած երկիրները պահէ, ուստի քանի մը անգամ ալ զարնուելով բանակը շատ տկարացաւ:

Երբոր երկու Ակիպիոնները, որ շատ անգամ Սպանիոյ մէջ կարքեղոնացւոց յաղթեր էին՝ իրենք ալ յաղթուեցան ու սպաննուեցան, Պորդիսո Ակիպիոն անոնց տեղը անցնելով (211) ամէն պատերազմներուն մէջ յաղթեց կարքեղոնացւոց, ու չորս տարուան մէջ բոլոր Սպա-

ինչպէս սկսուա տկարանալ Աննիբաղ: — Ի՞նչ պէս լմընցաւ երկրորդ Պունիկէսն պատերազմը:

Նիոյ աիրեց : Անկէ գնաց Ափրիկէ (204) , ու քիւ  
ատենի մէջ շատ աեղեր առաւ : Կարքեդոնացիք  
շփոթեցան , ու շուտ մը ետ կանչեցին Անիբազը<sup>1</sup>  
(203) : Պատերազմը չսկսած՝ ան երկու հռակա-  
ւոր զօրավարներն իրարու հետ տեսնուեցան ,  
բայց չկարենալով հաշտութեան պայմաններուն  
վրայ միաբանիլ Զամա քաղաքին քով պատե-  
րազմիլ սկսան : Վերջապէս Հռովմայեցիք յաղ-  
թող եղան (201) , և կարքեդոնացիք իրենց յաղ-  
թականին դրած պայմաններն յանձն առին : Ա-  
սանկով լմբնցաւ երկրորդ Պունիկեան պատե-  
րազմն ալ , որ տասնըվեց տարի քչեց :

1 Աննիբազ վախնալով որ Հռովմայեցւոց  
ձեռքը չիյնայ , գիշերանց փախաւ գնաց Ասորւոց  
Անտիոքոս թագաւորին քով . երբոր անիկայ  
Հռովմայեցւոցմէ յաղթուեցաւ , գնաց Աննի-  
բազ մեր Արտաշեաս կուսակալին ապաւ ինեցաւ .  
հոն ալ քիչ մը տաեն կենալէն ետքը՝ Պրուսիաս  
Բիւթանիոյ թագաւորին քովը գնաց : Ուր որ  
երթար՝ Հռովմայեցիք ետեէն կը հասնէին , և  
զինքը ձեռք ձգելու ամէն ջանք կ'ընէին : Խմա-  
ցաւ Աննիբազ որ Պրուսիաս զինքը պիտի մատնէ  
Հռովմայեցւոց , թոյն առաւ ու մեռաւ եօթա-  
նասուն տարեկան , և Հռովմայեցւոց սիրաը  
հանդչեցաւ :

2 Ան ատենները Մասինիսսա՝ Նումիդիոյ մէկ

1 Աննիբազայ վերջն ի՞նչպէս եղաւ :

2 Աննիբազայ յաղթուելէն ետքը կարքեդոնա-  
ցւոց վիճակն ի՞նչպէս եղաւ :

մասին թագաւորը . Հռովմայեցւոց նիզակակից ,  
Սիփաքսին ձեռքէն՝ որ Նումիդիոյ մէկալ մասին  
թագաւորն էր և կարքեղոնացւոց դաշնակից ,  
մէկ դաւառը առեր էր : Կարքեղոնացիք աս  
յափշտակութեան համար Հռովմը բողոքեցին ,  
բայց երբոր տեսան որ Հռովմայեցւոց փոյթը  
չէ , սկսան զէնքով Սիփաքսին օգնել . բայց Մա-  
սինիսաս անոնց յաղթեց ու առած երկիրն ետ  
շառւաւ :

1 Կարքեղոնացիք վախնալով որ յանկարծ  
Հռովմայեցիք իրենց գաշնակցին համար նորէն  
վրանին պատերազմի կուգան . Հռովմ դեսպան  
խրկեցին՝ որ ծերակուտին սիրաը առնեն : Կա-  
տոն անգագար կը պնդէր թէ քանի որ Կարքե-  
դոն կեցած է՝ Հռովմ ապահովութիւն չկրնար  
ունենալ . ուստի գեսպաններուն հասնելէն ա-  
ռաջ . ծերակոյաը որոշէր էր որ պատերազմ  
բանայ կարքեղոնացւոց դէմ . ստկայն խօսք  
տուին գեսպաններուն որ Կարքեղոնացւոց ա-  
զատութեանը , ստացուածքին , երկիրներուն  
չին դպչիր թէ որ երեսուն օրուան մէջ իրեք  
հարիւր ազնուազգի երիասարդներ պատանդ  
խաւրեն Լիլիթէոն , ու հիւպատոսաց հրամանին  
հնազանգին :

2 Կարքեղոնացիք դէմ դնելու համար ոչ զօրք

1 Հռովմայեցիք ինչ պայմաններով յանձն առին  
հաշտուիլ կարքեղոնացւոց հետ :

2 Կարքեղոնը կործաննելու մտքերնին ինչպէս  
հրատարակեցին Հռովմայեցիք :

և ոչ նաւ ունեին. ուստի հնազանգեցան, ու պատանդները խրկեցին։ Հիւպատոսները որ զօրքով ճամբայ ելեր էին՝ հասան կարքեդոն։ Աւելի հրամայեցին կարքեդոնացւոց որ շուտով որչափ որ զէնք ունին իրենց բերեն. աներ ալ հնազանգեցան կարքեդոնացիք։ Ան առենը կենաւութիւնուսը հիւպատոսը իմացուց անոնցթէ Հռովմայեցւոց կամքն աս է որ կարքեդոնը կարծանուի, և մէջի բնակիչքը ելլեն՝ ծովէն քսան մըզոնի չափ հեռու ուր որ կ'ուզեն բնակին։

4 Աս անգութէ հրամանին վրայ վերջի յուսահատութեան մէջ ընկան կարքեդոնացիք (449)։ Հիւպատոսները անանկ անզէն քաղքին առնուիլը գիւրին կարծելով կամաց շարժեցան։ Կարքեդոնացիք անով առեն գտան, Աստրուբազը զօրավար գրին ու ս'սան պատերազմի պատրաստաւթիւն առանել, մեհետները, պալատները ու հրապարակները մէյմէկ դարբնոց դարձուցին, ու անոնց մէջը գիշեր ցորեկ արք և կանայք զէնք կը շինեին. ինչուան կնիկ մարդիկ երկայն մազերնին կարեցին ազեղի լար շինեցին։

Երբոր Հռովմայեցիք կարքեդոնի մօտեցան, ակսան որ անոնք պատերազմի պատրաստաւերէն, զարմացան՝ ու քաղաքը պաշտրեցին։ Երկուտարի բան մը չկրցան ընել։ Պարզիոս Սկիակիոնը սպարապետ զօրաց գրին Հռովմայեցիք։ Սկիակիոն Ափրիկէ հասնելուն պէս՝ ծովէն ցամաքէն

---

† Ան որ լուցին կարքեդոնացիք ի՞նչ ըրին։

կարքեդոնացւոց պաշտը առնելու ճամբաները գոցեց, ու նաւահանգստին դիմացը ամբարտակ մը կտնգնեց (147): Նոր նաւահանգիստ մը փորեցին կարքեդոնացիք, և հին նաւերու կտորներով նոր նաւատորմիջ մը կազմեցին: Եւ թէ որ Հռովմայեցւոց ան բաներուն վրայ զարմացած ատենը կարքեդոնացիք վրանին յարձըկէին, տարակոյս չկայ թէ կը յաղթէին. բայց անոնք իրեք օր ուշացան ու յաղթութիւնը կորսընցուցին:

Ի Բոլոր Ափրիկէի քաղաքները հնազանգեցան Հռովմայեցւոց. Ակիպիոն առաւ պարիսպը, մտաւ քաղաքը, միջնարերդը առնելու համար վկայ օր գիշեր ցորեկ պատերազմեցաւ. երկու կողմէն ալ մեռնողներու թիւը չկար. ինչուան որ եօթներորդ օրը անձնատուր եղան՝ աղաչլով որ իրենց կեանքին ինայցեն: Յիսուն հազար հոգի ելան միջնարերդէն էրիկ մարդ, ինիկ մարդ ու տղաք. վիխստականները ուրիշ տեղ չդանելով Ասկղեալեայ մեհեանը փախան. անոնց մէջ էր նաև Աստրուբազ և իր կինն ու որդիքը: Երրոր ասոնց պաշտը հատաւ, կրակ տուին մեհենին որ մէջը այրին. Աստրուբազ իր կեանքը ազատելու համար փախաւ գնաց Ակիպիոնին գթութեանը ապուինեցաւ. ան ատեն կինը բարձր տեղ մը ելած անոր վատութիւնը յանդիմանելէն եաւ, զարկաւ ձեռքովը սպան-



1 Խնէ կերպով ասնուեցաւ կարքեդոն:

Նեց որդիքն, ու խանոսց հետ մէկտեղ ինքզինքը  
կրակին մէջ ձգեց:

1 Հրաման տուաւ Սկիսպիոն վօրացը որ քաղա-  
քը կողոպտեն, մէհետներուն ազնիւ բաները  
ժողվեց Հռովմ խրկեց, քաղաքը կործանեց, ու  
վճիռ հանեց որ մէյմըն ալ Կարքեգոն չը ինուի:

2 Սակայն Սկիսպիոնին կենդանութեան առե-  
նը Գրակըոս տրիբունը նորէն շինեց Կարքեգոնն  
ու վեց հազար հոգի հոն գաղթական տարաւ  
միայն թէ փառաւոր մեծ շէնքեր չը ինեցին, ա-  
նանկ որ անկեց ալ քառասուն տարի ետքը եր-  
րոր Մարիոս Աֆրիկէ փախաւ, Կարքեգոն ա-  
ւերակ էր: Անկէ ետքը կեսար նորէն առջինին  
ալէս փառաւոր շինեց Կարքեգոնը, որ նորէն Աֆ-  
րիկէի մայրաքաղաքն եղաւ, ինչուան որ եսթ-  
ներորդ դարուն սկիզբը Մարտկինոսք կործա-  
նեցին:

1 Ի՞նչպէս կործանեցաւ Կարքեգոն:

2 Ետքը նորէն շինուեցա՞ւ:

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### Յ Ա Խ Ե Ա Ց

---

Գ Լ Ո Ւ Խ Ա .

Յանոց ծագություն . — Առջի իրակաց . — Աշխարհ . —  
Երիտարք . — Խնամք . — Փարանես . — Պեղապատ .  
— Աշխատես . — Կէլլոզ . — Դեմքաւուն . — Ամբի-  
տին . — Հելլին . — Եսազ . — Դաշուն . — Յան .  
— Արես . — Կադյան . — Դահանան . — Պերսես . —  
Պելոպ . — Արգանապարտ . — Հերակլես . — Բնեան :

Ա Աստուածաշնչեն գիտենք որ Յունաց աղ-  
դին նախահայրը է Յարեթի Յաւան կամ Յովին .

---

Ա Յօւնաց աղդին նախահայրը ո՞վ է :

Ա Երայական բառին նոյն գառերը ուստիեւ ինքառու-  
թեամբ լէ Յաւան կը խըդայանին և լին Յան :

որդին, ուսկից բոլոր ազդը Յօյն ըսուած է, բը-  
նակած Երկիրնին ալ Յունաստան :

1 Բայց առջի բնակիչները վայրենութեան մէջ  
մնացած, իրենց ծագման յիշատակն ալ կորսըն.  
ցընելով իրենք զիրենք Եւհեծի կ'անուանեին,  
այսինքն Երկրէ ծնած : Բնակարաննին, հագուստ  
նին, կերակուրնին և ուրիշ ամէն բաներնին  
անասնոց նման էր. անտառներու մէջ ցրուած  
կը բնակէին, խոտ, տերեւ, արմատ, կաղին և  
ուրիշ վայրի պտուղներ կ'ուաէին : Մէջերնէն  
ուժովը իր կամքը օրէնքի տեղ առաջ կը տա.  
նէր. զուրիշը կողոպտելը իրաւունք կը սեպէին:  
Եւ սակայն օր մը ասանկ բարբարոս ու վայրե.  
նամիտ ազդը բոլոր աշխարհիս գիտութեան և  
արուեստից մայր ու դայեակ պիտի ըլլար :

2 Ինչ կրօնք որ առաջ Աստուած մարդկանց  
յայտներ էր, այսինքն բնական օրէնքը, առջի  
բերան առանց այլայլութեան մնացեր էր մէջեր.  
նին : Տիեզերաց կարդը սրահող աստաւածներ  
կան կ'ըսէին, անոնց ազօթք կ'ընէին ու զոհ կը  
մատուցանէին . բայց մասնաւոր անունով զա.  
նոնք չէին բաժներ :

3 Օտարազգի գաղթականները քաղաքակա-

1 Յունաստանի առջի բնակիչները ի՞նչ զինակի  
մէջ էին :

2 Հին Յունաց առջի կրօնքը ի՞նչ էր :

3 Բազմաստաւածութիւնը ի՞նչպէս մատև Յու.  
նաց մէջ :

նութեան սկզբունքներուն հետ խոթեցին Յունաստան նաև բազմաստուածութիւնը, և քիչ առենի մէջ առջի կրօնքին պարզութիւնը գնաց, ու անթիւ հեթանոսական մոլորութիւններով լեցուեցաւ:

1 Ամենէն առաջ Արտմազդայ կամ Դիոսի պաշտօնը հաստատուեցաւ Յունաստանի մէջ. վասն զի Փիւնիկեցի նաւավարներ Եգիպտասի Թէրէ քաղաքէն Արտմազդայ տաճարին Երկու քրմուհիները յափշտակելով մէկը Լիթիա բերին ծախեցին, մէկան ալ Յունաստան Դոդոնէի մօտ Թէսպրոտեանց ծախեցին։ Այս քրմուհին հոն կազնի ծառի մը տակ պղափկ կռատառն մը շնեց, ու սկսաւ Արտմազդը պաշտել, ու անոր անունովը պատգամներ խօսիլ։

2 Նոյն առենները Պեղուանեսի մէջ Աքայից հիւսիսակողմէը՝ Եգիպտէս տաաջինն եղաւ որ քաղաք մը շնեց, ու անունը գրաւ իր անունովը Եգիպտէ, որ ետքը Սիկիոն կոչուեցաւ։

3 Քիչ մը ետքը Խաքոս Փիւնիկեցին, որ շատ տաեն Եգիպտաս կեցեր էր, շատ մը Եգիպտացիք, Փիւնիկեցիք և Արտաքացի հովիւներ ժողված եկաւ Պեղուաննեսի մէջ բնակեցաւ (1856)։ Ասոնք սորվեցուցին վայրենի Յունաց կրակ վա-

1 Յունաց պաշտած առջի կուռքը ո՞րն Եղաւ։

2 Պեղուաննեսի մէջ առջի քաղաքը ո՞վ շնեց։

3 Յունաստան եկող առջի գաղթականները ո՞րո՞նք եղան։

ու էլ, ու մարդուս կենաց քանի մը հարկաւոր արուեստներ :

1 Փորոնէոս՝ Խնաքոսի որդին, Փորոնիոն աւանը շինեց, որ ետքը Արգոս ըսուեցաւ, և դաւոք Արգոզիս :

2 Պեղասդոսի անունովը, որ Խնաքոսի յաջորդներէն մէկն էր, իր կառավարած ժողովուրդն ալ Պեղասդեանք ըսուեցան : Ասոնք քիչ ատենի մէջ այնչափ շատցան որ Արգոզիան ու Արկադիան իրենց յբաւելով, Պեղապոննեսէն դուրս ելան որ նոր տեղ մը հաստատեն իրենց բնակութիւնը : Ատահիկէն անցնելու ատեն մէջ բնէքն ոմանք հոն մնացին, բայց մեծ մասերնին ճամբանին շարունակելով գնացին թեսապիտիա բնակեցան :

3 Նոյն ատենները Ովգիդէս Եդիալտոսէն հետը շատ մարդ առած՝ եկաւ Բէովախա ու Ատահիկէ բնակեցաւ, տեղացի վայրենիները մէկտեղ ժողվեց, Բէովախոյ մէջ թերեւ քաղաքը շինեց, Ատահիկէի մէջ ալ Ելեւսիոը :

4 Ովգիդէսի թագաւորութեան ատենը (1796), գետնաւարժով մը Կոպայիս լճին ծովուն հետ հաղորդուած ճամբան դոցուելով, լճին ջուրը դուրս վազեց, բոլոր Բէովախան ու

1 Արգոս քաղաքը ո՞վ շինեց :

2 Յոյնք ինչո՞ւ երբեմն Պեղասդեանք ալ կ'ըսուին :

3 Ովգիդէսին վրայ ինչ դիտելիք կայ :

4 Ովգիդէսի ատեն ինչ դիտուած եղաւ :

Առաջիկէի մէկ մասը ծածկեց, և մէջի բնակչաց մեծ մասը խղդուեցան. տախիկայ ըսուեցաւ Ով- գիգիան ջրհեղեղ, Խոկ լեռներու ծայրը փախչե- լով ազտառղները՝ նորէն վայրենութեան մէջ ընկան:

1 Երկու հարիւր տարի ետքը (1582) Կեկրոպս Եգիպտացին ուրիշ գաղթական մը բերաւ Ե- գիպտոսէն, նորէն Առաջիկէն շէնցուց, ու մէջը քաղաքականութիւն խոթեց: Կեկրոպս սորվե- ցուց Առաջիկէցւոց վարուցան ընել ու ձիթենի տնկել՝ որ հետը Եգիպտոսէն բերեր էր: Ամուս- նութեան կարգը հաստատեց, օրէնք գրաւ որ մեռելները թաղեն, Արիսպագոսի ատեանն ու Աթենաս աստուածուհւոյն պաշտօնը հաստա- տեց: Եինել տուած տասուերկու գիւղաքաղաք- ները վայրենի ժողովրդոց յարձակմունքներէն ապահովելու համար՝ բերդ մըն տլ շինել տուաւ որ Կեկրոպիա ըսուեցաւ, և ետքը Աթենքի միջ- նարերգն եղաւ:

2 Կեկրոպսի յաջորդին Կրանաւոսի ատենը (1529), մեծ ջրհեղեղ մը եղաւ, որով բոլոր Յու- նաստանի բնակչաց մեծ մասը խղդուեցան, և ասիկայ Դեւկալիոնեան ջրհեղեղ \* կ'ըսուի, ո-

1 Կեկրոպսայ վրայ ի՞նչ կը պատմուի:

2 Դեւկալիոնեան ջրհեղեղը ե՞րբ եղաւ:

\* Ուստի Ուշից գիշան և Դեւկալիոնեան ջրհեղեղն ըստ Հայութ կ'ըսնեն Ան Խոյայ առէնը եղած համարդաշտան Հրանդը և՝ առանի առաջիւղի խառնած:

բովհեան ազատողները Թեսսաղիոյ Դեւկալիոն  
թագաւորին գնացին տպաւինեցան :

1 Ամփիկալիոն՝ Դեւկալիոնի որդին, Թրակիոյ  
վայրենի ժողովրդոց արշաւանքէն վահնալով  
Յունաստանի այլ և այլ բնակչաց գեսալանները  
Թերմոպիլէ ժողվեց, ու յորդորեց զանոնք որ  
միանան հայրենիքը պաշտպանելու : Անկէ եաքը  
սովորութիւն եղաւ որ տարին երկու անգամ  
Յունաստանի ամեն գաւառներէն երեսփոխան-  
ներ կուգային. գարնան առեն Դեղփիս կը ժող-  
վուէին, աշնան ալ Թերմոպիլէ, և Յունաստանի  
հարկաւոր եղած բաներուն վրայ խորհուրդ կ'ը-  
նէին. աս ժողովը Ամփիկալիոնի անունովը Ամ-  
փիկալիոն թէ Թերմոպիլէի քովերը բնակող աղ-  
գերուն վրայ թագաւորեց և թէ Աթենացոց :

2 Հելլէն՝ Դեւկալիոնի որդւոց մէկը, Թիոսա-  
զիոյ մէջ թագաւորեց, և իրեն ձեռքը եղած ժո-  
ղովուրդները իր անունովը Հելլէնք ըսուեցան :  
Հելլէն իրեք որդի ունէր, Եւողոս, Դովրոս և  
Քսութոս. Քսութոսն ալ երկու որդի ունեցաւ,  
Յովն և Աքեռոս : Ան չորսին անուններովը Հել-  
լէնաց յեղը մասնաւոր անուններով կոչուեցան  
Եւողացիք, Դովրացիք, Յոնիացիք և Աքայեցիք :  
3 Ան առենները երկու ուրիշ նոր գաղթական-

1 Ամփիկալիոնի վրայ ինչ գիտելիք կայ :

2 Ի՞նչ պատճառաւ Յոյնք Հելլէնացի ալ կ'ը-  
սուին :

3 Կադմոսի վրայ ինչ կը պատմուի :

ներ ալ Յունաստան եկան (1519): Մէկուն  
դլուխն էր Կագմաս Փիւնիկեցին, որ Բ. Ավտիոյ  
մէջ ընակեցաւ շինեց Կագմէան՝ որ ետքը Թէ-  
րէի միջնաբերդն եղաւ: Հետք Փիւնիկէւն այ-  
րուրէն՝ բերած ըլլալով Կագմաս, ինքը առա-  
ջնն եղաւ որ Յունաց գրել՝ կարգաւոլ սորվեցուց:

1 Երկրորդ գաղթականին գլխաւորն էր Դա-  
նաւս Եղիսլատցին, որ Արդողիս եկաւ աիրեց,  
և աթուաէն ձգեց Գեղանորը որ Արդոսի մետա-  
սաներորդ թագաւորն էր:

2 Դանաւոսի գալէն քիչ մը առաջ՝ Աւելքս  
Լոկոնիոյ թափառական պարտող Պեղասոգեան-  
քը ժողվեց, ու Սպարաս քաղաքին հիմը ձգեց  
(1516): Միւղէս, Աւելքսի յաջորդը՝ Երկանա-  
քարը հնարեց. Եւրոտաս թագաւորը անուանի  
է անով որ Եւրոտաս գետն որ ս սաջ ընդարձակ  
հահին մըն էր՝ գետ ձեւացուց, և իր անունովը

1 Երկրորդ գաղթականին գլխաւորն ով էր:  
2 Սպարասն ով շինեց: — Սպարասն ինչո՞ւ Լո-  
կեդեմն ալ կ'ըսուի:

\* Աւելքսին Յունաստան բնէւծ առաջնորդ գրէբն՝  
ան էն  $\alpha$ ,  $\beta$ ,  $\gamma$ ,  $\delta$ ,  $\varepsilon$ ,  $\zeta$ ,  $\chi$ ,  $\lambda$ ,  $\mu$ ,  $\nu$ ,  $\circ$ ,  $\pi$ ,  $\rho$ ,  $\sigma$ ,  $\tau$ ,  $\psi$ ,  
Կառանան էրիս հուրիս յիսուն առաջնորդ էրտէ՝ Պալութե-  
Տրոյան պատերզին առենց անոնց կըս, առելուց ա-  
ռաջնորդ, Ա, Չ, Ջ, Ք, Շ, Էրտէբն՝ 500 առաջնորդ  
Ավանդիք ուրիշով առաջնորդ գիշ առելցուց Դ, Ո, Շ, Վ.  
Ռու արքայուց Յունաստան այբուբեն:

Եւրոպաս կոչեց։ Լակեդեմոն թագաւորն ալ Սպարտացի մօտ քաղաք մը շինեց, և վրան իր անունը դրաւ. անկէ Սպարտան Լակեդեմոն ալ ըստւեցաւ։

1 Բայց Աստիկէի մէջ շուտով առաջ կ'եր թար քաղաքականութիւնը։ Ամփիկտիոնի յաջորդին Երիքթօնիոսի թագաւորութեան ատենը՝ Աստիկէցիք ձիերը կը սանձէին, սայլ քաշելու զանոնք կը վարժեցընէին, և Հիմետոս լեռան վրայ մեզուներէ ազնիւ մեզը կը հանէին, որ ամեն ժամանակ անուանի եղաւ։ Երիքթօնիոսի յաջորդին Պանդիոնի տաենը սկսան նաև վաճառականութիւն ընել, երկաթը բանի բերել՝ որ Յունաստանի մէջ դեռ նոր գանուեր էր կրետէ կղզւոյն իդա լեռան վրայ։ Երիքթօնոսի թագաւորութեան ատենն ալ Տրիպաղոմէոսէն սորվելով Երկրագործութիւնը կատարելագործեցին, և Ելեւսեան խորհրդատօնքը հաստատեցին, և անոնց մէջ Խորհրդագլած ըսուածներուն՝ Դեմետրէ աստուածուհւոյն պաշտօնը կը սորվեցընէին, որ Եդիսկացւոց պաշտած իրիսն էր։

2 Ան ատենները (1348) Յունաստանի հռչակաւոր դիւցազանց մէկը Երեցաւ Պերսէոս Պահայեայ որդին ու Արտօսի Ակրիսիոս թագաւո-

1 Աստիկէցիք Ե՞նչ կերպով սկսան քաղաքականութեան մէջ առաջ երթաւ։

2 Ո՞վ շինեց Միկենք քաղաքը։

րին թուրը, որ ետքը բանասահղծները կիսասառաւածոց կարգը դրին. ասիկայ Սիկէնք քաղաքը շինեց:

1 Դանի մը տարի ետքը Պեղոպս՝ Տանտաղոսի որդին, որ Փոքր Ասիոյ Սիսիլէ քաղաքը կը թագաւորէր. Լիւդիա և Փախւդիա մասւ. բայց Փռիւգացւոց իշոս թագաւորէն յաղթուած՝ իր հպատակացը մէկ մասին հետ Թեսսաղիա անցաւ: Հոն քիչ ատենի մէջ զօրանալով՝ գնաց Պեղոպսնեսին արեւմտեսն մասը առաւ, իր Ենոմաւս աները որ Պիսայի թագաւորն էր՝ աթոռէն ձգելով՝ Եղիս գաւառին տիրեց և Լակոնիոյ և Մեսոնայի մէջ շատ քաղաքներ շինեց: Իր յաջորդները Պեղոպսնեսի մեծ մասին տիրեցին, և Դանաւոսի յաջորդացը ձեռքէն բոլոր տիրած երկիրնին առին:

2 Առջի գործողութիւնն որ Յոյնք մէկակղ միարանած ըրին (1292), Արդոնաւորդաց արշաւանքն է, որուն բուն սլատնառն էր վերցընել ան չարագործները՝ որ Յունաստանի ծովերուն մէջ անդադար աւազակութիւններ ընելով. Եւքսինեան Պոնտոսի՝ այսինքն՝ Սև ծովուն եղերը կը քաշուէին: Իսկ բանաստեղծները կ'ըսեն թէ անոնց նպատակն էր ոսկեգեղմը յափշտակել. և ասանկ կը սլատմէն:

1 Պեղոպսի վրայ ի՞նչ կը սլատմէնի:

2 Յունաց առջի արշաւանքը ո՞րն է: — Արդոնաւորդաց արշաւանքն սլատնառն ի՞նչ էր:

։ Ամեամսու՝ Թերացւոց թագաւորը, երկու որդին ուներ Փրկիքսոս և Ելլէ։ Ասոնք իրենց խորթ մօրը ինովային ձեռքէն ազտտելու համար՝ ոսկեգեղմ խոյի մը վրայ հեծած (որ խոյի նշանով նաև մըն էր կ'ըսեն), Առ ծովուն նեղուցեն փախչելու ատեննին՝ Ելլէ ծովը ընկաւ խըլդուեցաւ. իր անունովը ծովին ալ Ելլէսպոնտոս ըսուեցաւ. իսկ Փրկիքսոս անվտանգ հասաւ կողքիս, խոյը Արեսի զոհ ըրաւ, անոր ոսկեթել բուրդը կամ ոսկեգեղմն ալ յիշատակի համար նոյն կռոց մեհենին նութիրեց։ Պատգամ ելաւ Արեսէն Կողքիսի Այետաս թաղաւորին որ եթէ մեկը ան ոսկեգեղմը գողնայ, ինքը պիտի մեռնի. թագաւորն ալ շատ մը զօրք դրաւ պահապան որ չըլլայ թէ մեկը դայ գողնայ. և որովհետեւ ան զօրքը Տաւրոսք կ'ըսուէին որ Յուլք ըսել է, և իրենց գլխաւորն աւ Դիրակոն որ է Վիշապ, ասկէց առասպել մըն ալ հնարեցին թէ ան ոսկեգեղմին պահապաններն էին ցուլեր ու վիշապ մը։

Ան ատենները Թեսատղիոյ Պեղիաս թագաւորը՝ Յասովն անունով կարիք եղբօրորդի մը ուներ, և կը վախնար որ չըլլայ թէ օր մը թագաւորութիւնը ձեռքէն տանու. և որովհետեւ ոսկեգեղման համբաւը հաջակուած էր թէ ով որ անիկայ ձեռք ձգէ՝ թագաւոր պիտի ըլլայ, յոր-

---

։ Աքրոնաւորդաց պատմութիւնը ինչը ինչպէս է, ըստ առասպելաց։

դորեց Պեղիաս Յասովիքը որ երթայ տռնու ոսկեգեղմը, յուսալով որ հարկաւ Այլտաս թագաւորը զինքը կը մեռցընէ:

Յանձն առաւ Յասովիք, ու Արգոն անունով ճարտարապետին նաւ մը շինել առւաւ, որ անոր անունովը Արգոնաւ ըսուեցաւ. և որովհետեւ աս նաւը շատ մեծ ու վառաւոր էր, ու նմանը ինչուան ան տաենը չէր տեսնուած, անունը լսելով ամէն կողմէն կարիք երիտասարդներ ինքնակամ ուղեցին Յասովիքին հետ մէկաեղ երթալ, Յիսունըցորս հոգի ընտրեց առաւ մէջերնէն Յասովիք, ու անսնց գլուխ դրաւ Հերքիւլէսն կամ Հերակղէսը ու Ճամբայ ելան: Երբոր Տրոյիա հասան՝ տեսան որ ծովեղերքը աղջիկ մը կապեր ձգեր են. հարցուցին իմացան պատճառը որ Ապողոն որմատրի կերպարանքով եկեր Տրոյիա պարխստները շինելու համար Լաւոմեդոնին օգներ է, ու երբոր անիկայ չէ ուզած անոր վարձքը տալ, բարկացեր է վրան Ապողոն, ու հրէշ մը խրիեր է որ ծովը բերնէն դուրս տալով բոլոր երկերը ջուր կը կոխէ եղեր: Պատգամ կը հարցընէ Լաւոմեդոն թագաւորը որ ասոր ինչ ճար ընէ. պատասխան կուտայ պատգամախօսը թէ Ամէն տարի պէտք է ան հրէշին ազջիկ մը կերցընէս: Ան տարին վիճակը Լաւոմեդոնի Եսիօնէ ազջկանը վրայ կ'ելլէ. անիկայ է եղեր հոն կապած ձգածնին որ հրէշը գայ ուտէ. Աս լսելուն պէս Հերակղէս՝ Եսիօնէն տրձըկեց, ու եկաւ Լաւոմեդոնին ըստւ թէ Ես ան հրէշ միշտապը սպաննել կ'ուզեմ. թագաւորին ալշատ պարգևներէն զատ Եսիօնէ ազջիկն

ալ խոստացաւ իրեն տալու։ Սպաննեց Հերակ-  
ղէս հրեշը, և թագաւորը խոստմաւնքը կատա-  
րեց. բայց որովհետեւ կը փռւթար Յասովն, Հե-  
րակղէսն ալ բոլոր առած պարզեները Լաւոմն-  
դոնին քովը պատահնդ թողուց որ 'ի դարձն  
առնէ, ու ճամբայ ելան։

Հասան Կողքիս, ու Այետաս թագաւորին  
ազջիկը Մեգեա' Յասովնին սորվեցուց թէ ինչ-  
պէս պիտի սանձէ ցուլերը. ու վիշապը թմրե-  
ցընէ. առին ոսկեգեղմը ու Մեգեային հետ մէկ-  
տեղ Տրոյիա փախան։ Խոկ Այետաս թագաւո-  
րը ասոնց ետևէն ընկած առենը՝ իրենները զին-  
քը սպաննեցին։ Երբոր Տրոյիոյ նաւահանգիստը  
հասան, մարդ խրկեց Հերակղէս Լաւոմեգոն  
թագաւորին որ քովը թողած պատահնդները  
դարձնէ։ Անիկայ դեսպանները բռնեց բանտ  
գրաւ, ու պատրաստուեցաւ որ Արդոնաւոր-  
դաց վրայ վազէ։ Անոնք աս լսելնուն պէս մէկէն  
օդնութիւն առած՝ Լաւոմեգոնին վրայ կը յար-  
ձըկին, զինքը կը սպաննեն, կը մանեն Տրոյիա  
կը կողոպտեն. Եսիոնէն կ'առնուն, ու կ'ելլեն  
Յունաստան կ'երթան։ Աորնեսոսի կիրճն որ կը  
հասնին՝ Պոսիդոնի շնորհակալութեան զոհ կը  
մատուցանեն ու Արդոնաւն անոր կը նուիրեն,  
որ եաքը խոյի ու ոսկեգեղման հետ համաստէ-  
ղութեանց կարգը անցաւ։ Եաքը Պեղոպոնեսի  
մէջ Եղիս գաւառը Ալֆէոս դետին Եղերքը Ո-  
ղիմողեան Արամաղդայ մէհենին քով խաղ մը  
հետրեցին. որուն մէջ առջի խաղցովը Հերակ-  
ղէս եղաւ, և խաղն ըստեցաւ Ոչիմուսիւն խաշ։

1 Երբոր Արդոնաւորդացմէ զատուեցաւ Հերակղէս, հետը շատ կարիք ընկերներ առած Պեղապոնես գնաց, ու հոն աեղի տերութեանց վրայ յարձեկեցաւ, անոնց թագաւարները սպաննեց, և ուղած մարդիկը անոնց թագաւաւոր դրաւ: Անկէ անցաւ Յառղիա ու հոն Կալիգոնի Ենէտ թագաւորին աղջիկը իրեն կին առաւ, և Աքեղոսս գետին ընթացքը դարձուց՝ որ սաստիկ լեցուելով երկիրը կը կօխէր կ'աւրըշըշկէր: Ասանկ ուրիշ շատ արշաւանքներ աւ ըրաւ Հերակղէս, և Յունաստանի մեծ մասին տիրեց: Բանաստեղծները շատ զարմանալի քաջութեան գործքէր կը պատմն Հերակղեսին վրայ, որոնց գլխաւորները տասուերկու հատ են: Իսկ Հերակղեան արձանք ըսուածը ան արձաններն են, որ ըրած քաջութիւններովը յոգնած Աւապէի կամ Ճիողիլթէրբայի նեղուցը հասնելով իր յաղթութեանցը նշան հոն երկու սիւն կանգնեց՝ իրրե աշխարհակալութեանը սահման:

2 Ան միջոցին որ Հերակղէս հեռաւոր տեղերու կը տիրէր՝ Թէսէսս, Ամենացւոց Եգէսս թագաւորին ու Տրեղենի Պիտթէսս թագաւորին Եթրաւ աղջկանը որդին, Յունաստան աւրըշարկող աւաղակներն ու գաղանները չարդելով անուանի դիւցաղուններէն մէկը եղաւ: Պալան-

1 Հերակղեայ վրայ ուրիշ ի՞նչ քաջութիւններ կը պատմուին:

2 Ո՞վ էր Թէսէսս և ի՞նչ կը պատմուի վրան:

աւանց ապստամբութիւնը նուաճեց, և իր հայրը Եգէոսը Աթենքի թագաւորութեան մէջ հաստատեց: Կրետացւոց ինովս թագաւորը Աթենացւոց յաղթելով՝ վրանին տուրք դրեր էր որ ինը տարի եօթնական աղջիկ ու եօթնական մանչ տղայ կրետէ խրկեն, և զանոնիք կ'առնէր կրետէի բաւիզը կը նետէր որ Մինոտաւրոս ըսուած մարդացուլ հրէշին կերակուր ըլլան: Թեսէոս իր հայրենիքը այնպիսի անողորմ տուրքէն ազտեղու համար մահը աւքը առած՝ դնաց աղոցը հետ մէկտեղ, մարդացուլը սպաննեց, ու իր ընկերներովը ետ դարձաւ:

4 Երբոր Եգէոս մնուաւ (1269). Թեսէոս անոր տեղը Աթենացւոց թագաւոր եղաւ, կեկրոպսի շինել տուած տատուերկու դիւզաքաղաքները միացուց մէկ քաղաք ըրաւ, որ Աթենաս աստուածուհւոյն նուիրելով Աթենքը ըսուեցաւ: Ետքը Ատամիկէի մէջ ցրուած ժողովուրդները մէկտեղ ժողովեց, ու մէկ ժողովուրդ մը ընելու համար Ռամփապէտութիւն մէջերնին հաստատեց, ու հասարակաց զոհ մը սահմաննեց որ ամէնքը մէկտեղ ժողովուած ընեն, անոր համար զոհն ալ Համաթենական ըսուեցաւ:

Թեսէոս փոխանակ Աթենք հանդիստ նստելով ըրած բարեկարգութեանցը ու քաջութեանցը ողովուղը վայելելու ելաւ շտա արշ-

1 Թեսէոս իր թագաւորութեան առևնն ինը ըրաւ:

ւանքներ աւ ըրաւ, որոնցմավ փառքը կորսընցուց ու իր կործանմանը պատճառ եղաւ:

1 Թեսէս և իր բարեկամը Պիրիթոս, որ թեսազիոյ իքսիսն թագաւորին որդին էր, մաքերնին գրին որ Սպարտայի Տինդարոս թագաւորին աղջիկը Հեղինեն յափշտակեն: Օր մը երբոր անիկայ Անահտայ տաճարը կը պարէր, տանք յանկարծ վրան հասան, առին փախան: Բայց երբոր Աղիբոս դնացին, Մողոսաց Այիդոնէս թագաւորին Պերսեփոնէ աղջիկը յափշտակելու, թագաւորը իմանալով անոնց միաքը՝ Պրիթոսը բռնեց իր գամփա շներուն առջելը նետեց որ պատրուտեցին, Թեսէսն ալ բանտ գրաւ, ուսկից Հերակղէս ազտաեց զինքը:

2 Երբոր Աստիկէ գարձաւ Թեսէս, ժողովուրդը զինքը արհամարչեց ու Ամթենքէն քշեց, ինքն ալ դնաց Ակիբոս կզզին Վիկոմեգէս թագաւորին քով, ու հոն մեռաւ:

3 Ատեն անցնելէն եաքը Կիմոն Միլդիատեսի որդին, պատգամ մը ընդունելով Թեսէսի ոսկորներն առաւ Ամթէնք բերաւ, ու գերեզմանին վրայ փառաւոր մեհեան մը շինեցին՝ որ թշուամարդկանց ապաստանարան եղաւ:

1 Ի՞նչ յափշտակութիւններ ըրաւ. Թեսէս:

2 Ի՞նչպէս մեռաւ:

3 Ուր թաղուեցաւ:

## Գ Լ Ո Ւ Խ Ա .

Հերակլեանք . — Թիբեէ ուստիւազը . — Տրոյից պատերազը . — Հերակլեանք Պեղողանն իւ դառնան . — Կորքս . — Արիանք . — Գաղթահանք Յանաշ , Ամիս . — Հերքս . — Եփողքս . — Լինուգքս :

1 **Թեսէսիթ թագաւորութեան ատենը Հերակլեանք՝** այսինքն Հերակլեսի որդիքը , Եւրիսթեսիթ ձեռքսվը (որ Պեղոպսիթ թոռն էր) Պեղոպսնեսէն քշուելով գնացին Ատարիկէ բնակեցան : Վիչ ատենէն ետքը նորէն ուղեցին Պեղոպսնեսին տիրել . պատերազմի ելան , առջի բերան յազթելով Եւրիսթեսոն ու որդիքը մեռուցին . բայց ետքը երբոր իրենց Հիլլոս զօրադլուխն ընկաւ , Պեղոպեանք նորէն զօրանալով զանոնք Պեղոպսնեսէն դուրս քշեցին . անոնք ալ երդում ըրին որ ինչուան հարիւր տարի Պեղոպեանց վրայ պատերազմի ցելեն :

2 Ան ատենները Թիբացւոց Ղայոս թագաւորը իբրև պատգամէ մը իմանալով թէ իր որ-

1 Հերակլեանք ինչպէս քշուեցան Պեղոպսնեսէն :

2 Ո՞վ էր Եղիպս :

դին զինքը ալիտի սպանենէ ու մօրը հետ պիտի  
կարգուի, կը հրամայէ Յոկասատէ կնոջը որ իր  
տղան ծնանելուն ոլէս մեռցընէ . բայց մօրը սիր-  
որ չդիմոցաւ, առաւ զինուորի մը տուաւ որ  
տանի հեռու տեղ մը ձգէ . Զինուորը գթացաւ  
տղուն վրայ, ու որպէս զի գաղանները զինքը  
չպատռէն՝ անտառի մը մէջ ոտուըներէն ծառէ  
մը կախէց : Տզուն ան կերպով կախուած լացած  
առենը՝ կորնթացւոց թագաւորին Պողիւրիոս  
հովիւը հօն կուգայ, ու վրան գթալով կ'առնէ  
Մերովովէ թագուհւոյն կը առնի, ան ալ աղայ  
չունենալով՝ սիրով կ'առնէ զինքը, իրեն որգե-  
գիր կ'ընէ, և ոտուըներուն ուռեցքը բժշկել  
կուտայ, անունն ալ կը դնէ Եգիպոս, որ յու-  
նարէն Ոանուռոյց ըսել է : Եգիպոս երբոր մեծ-  
ցաւ, իմացաւ որ ինքը Պողիւրիոսի որդին չէ .  
Արողունէն պատգամ հարցուց ու իմացաւ որ իր  
հայրը Փովիսի է եղեր : Հօն երթալու առեննեղ  
համբու մը մէջ իր հօրը Ղայոսի հանգիպեցաւ,  
և երբոր անիկայ գոռոզութեամբ համբայ կ'ու-  
զեր՝ բարկացաւ Եղիպոս, թուրը քաշեց, ու  
առանց գիտալու կատարեց պատգամախօսին  
դուշոկութիւնը, Յոկասատէ մայրն ալ իրեն կին  
տռաւ : Բայց եաքը երբոր իմացաւ ըրած առօ-  
րինաւոր Կործքերը, ինքնինքը կամաւ կուրցուց :

1 Իր երկու որդիքը Ետէոկղէս և Պողինիկէ  
զինքը տերութենէն քշեցին, որ Անախդոնէ աղ-

---

1 Եդիպոսի որդիքը Ենչ ըրին իրենց հօրը դէմ:

ջկանը ձեռքէն բռնած՝ աղքատի մը պէս տեղէ  
տեղ կը պարտէր. իսկ իրենք թագաւորութիւ-  
նը իրարու ձեռքէն յափշտակելով՝ Թէրէի կամ  
Եօթն իշխանաց ըսուած պատերազմին պատճառ  
եղան, որ Յունաստանի հռչոկաւոր պատերազ-  
մերէն մէկն է:

1 Ետէսկզեսի ու Պողինիկէի տաելութիւնը  
շատ անուանի է պատմութեանց մէջ. Կ'ըսեն թէ  
(որովհետեւ ասոնք երկուորեակ էին) դեռ ը-  
ծնած՝ իրենց մօրը արդանդին մէջ իրարու հետ  
կը կռուըտին եղեր. աս տաելութիւնը աւելի  
շատցաւ երբոր հարկ եղաւ որոշել թէ ով թա-  
գաւորէ. վերջապէս որոշեցին որ մէյմէկ տարի  
թագաւորեն մէյմը մէկը, մէյմը մէկալը: Ետէսկ-  
զէս որ առաջ նստաւ աթոռը՝ ալ չուզեց վար իջ-  
նուլ, ան տաենը Պողինիկէն գնաց իր աներոջը  
Արգոսի Ագրաստ թագաւորին, և ուրիշ հինգ  
թագաւորներ հետաքաջած՝ եկաւ Թէրէն սլուշա-  
րեց. բայց պատերազմի մէջ ան հինգն ալ զար-  
նուեցան մեռան. իսկ երկու եղբարք մենամար-  
տութեան ելան, ու մէկզմէկ զարկին սպաննե-  
ցին: Կ'ըսեն թէ մեռնելէն ետքն ալ ասոնց իրա-  
րու գէմ ունեցած ատելութիւնը չդադրեցաւ.  
ինչուան փայտակուտին վայ մարմիննին այրելէն  
ետքը՝ մոխիրնին իրարմէ հեռացեր բաժնուեր են:

2 Մէռած հինգ թագաւորաց որդիքը շատ

1 Իրարու հետ ինչպէս վարուեցան:

2 Թէրէի սլուշարազմը ինչ վերջ ունեցաւ:

զորք ժողված նորէն սկսան պատերազմը . ջարդուեցաւ Թէրացւոց զօրքը որոնց կը զօրավարէր Լաւոգամաս , Թէրէի աիրեցին , ու Պողինիկէի որդին Թէրատնդրը թագաւորեցուցին :

1 Ան պատերազմը նոր լմբնցեր էր երբոր Յշնքիրարու վրայ ունեցած նախանձաւորութիւնը մռնալով միաբանեցան որ երթան Տրոյիան պաշարին առնեն . և պատճառն աս էր : Տրոյիոյ Լաւուեդոն թագաւորին որդին Պրիամոս իր հօրը աեզը անցնելով գեսպան խրկեց բոլոր Յունաց որ քոյրը Եսիոնէն իրեն գարձընեն . անսնք երբոր յանձն չառին , շատ զօրքով ու նաւով Պարիս որդին խրկեց որ պատերազմով առնէ Եսիոնէն թերէ : Հասաւ Պարիս , Մենեղաւոս թագաւորին պալատը իջաւ , և անոր կինը Հեղինէն առաւ Տրոյիա փախաւ : Մենեղաւոս և Խթակէ կղզւոյն թագաւորը Ողիսեւս՝ ելան Տրոյիա գընացին որ Հեղինէն առնեն . բայց ոչ միայն չկըրցան առնել , հապա նաև քիչ մնաց որ ձեռք պիտի իյնային՝ թէ որ Պրիամոսի ազգականը Անտենոր զիրենք չազատէր :

2 Մենեղաւոս ետ գառնալուն պէս՝ բոլոր Յունաց իշխանաց ու թագաւորներուն բողոքեց . և քառասունը վեց մեծամեծ իշխաններ ու թա-

1 Թէրէի պատերազմէն ետքը ի՞նչ հանդիպեցաւ :

— Տրոյիոյ պատերազմին պատճառն ի՞նչ էր :  
2 Տրոյիոյ վրայ գնացող Յունաց մէջ անուանինէր ու թա-

նէրը որո՞նք էին :

գաւորներ եկան Միկենք քաղաքը ժողվուեցան, երգում ըրին որ Հեղինեն ազատեն ու Տրոյիան մոխիր գարձընեն: Ասոնց մէջ երեելիներն էին Պիղոսի թագաւորը՝ Նեստոր՝ ճարտասանու թեանը համար անուանի. Լոկրիսի թագաւորը Այաս, Ոյիլէոսի որդին. Թետիսի և Պեղէոսի որդին Աքիւլէս, որ Յունաց դիւցազն ու ամենէն քաջն էր. Ոդիսեւս, իշտակայ Լայերաս թագաւորին որդին՝ իմաստութեամբը անուանի. Այաս, Սաղամինոյ Տեղամոն թագաւորին որդին, Ետողիոյ թագաւորը՝ Դիոմեդէս, Կրետաց ւոց թագաւորը Իդոմենէս, Ասկղեպիոսի որդիքը՝ Պոդալիր և Մաքաւոն, որ ամէն հիւանդութիւն բժշկելու եազանիքը դիտելին: Ասոնք երկու տարի պատրաստութիւն տեսան, գրեթէ հարիւր հաղար զօրքով բանակ մը կաղմեցին Բէովախոյ մէջ, հաղար երկու հարիւրէն ալ աւելինու, և ասոնցմավ ելան Տրովադային ծովեղերքը հասան: Բոլոր զօրաց սպարապէտ գրուեցաւ Մենեղաւոսի եզրայրը Ագամեմնոն, որ Միկենքի ու Արգոսի թագաւոր՝ և Յունաստանի զօրաւոր թագաւորաց մէկն էր:

4 Տրոյիա քաղաքը ամուր սպարապով պատած ու աշտարակներով ամրացած էր, մէջն ալ շատ զօրք կար, որոնց զօրավարն էր Պրիամոսի որդին Եկառը:

---

4 Տրոյիա Բնչ վիճակի մէջ էր,

և Ելան Յոյնք Տրոյիոյ գիւմացը ու Նաւերնին ցամաք քաշեցին, և անսնցմավ իրենց պատնեշներ չինեցին։ Եւ որովհետեւ ան ատենները պարըսպապատ քաղաքներ պաշարելու և առնելու դործիքներ չեին հնարուած, Յոյնք կը սպասէին որ Տրովացիք ուզած ատեննին պարիսպներէն դուրս ելլեն որ հետերնին պատերազմին։

Զ Եկտոր քանի մը անդամ յանկարծակի յարձըկեցաւ Յունաց վրայ, ու մեծ ջարդ տուաւանոնց։ Յոյնք մտածեցին որ Տրոյիան գիւրաւառնելու համար նախ պէտք է քովի երկիրները նուաճել որ իրենց թշնամութիւն չընեն, ու անոնց չօգնեն. և սկսան անոնց հետ պատերազմիլ, ու զամէնքը իրենց հնազանդեցուցին։ Պըրիամու Պողիդորոս որդին ալ գանելով առին բանակը բերին։

5 Ան միջոցին Պրիամոս թագաւորը Ասորեստանեայց Տեւտամոս թագաւորին, Ամողոնաց՝ ու մեր Զարմայր նահապետին մարդ իրկեց օդնութիւն ուզելու անոնցմէ. և Զարմայր Հայոց ու Ասորեստանեայց զօրքը հետն առած՝ Տրոյիոյ օդնութիւն հասաւ։ Յոյնք երբոր գարձան բանակնին, գեսպան խրկեցին Պրիամու, ըսին որ Եթէ Հեղինէն կուտաս, մենք ալ քեզի որդիդ կը գարձընենք, ու խաղաղութեամբ կ'ելլենք աեւ-

<sup>1</sup> Յոյնք մէկէն յարձըկեցան Տրովացւոց վրայ։

<sup>2</sup> Տրովացիք Յունաց վրայ յարձըկեցան։

<sup>3</sup> Պրոկէն օդնութիւն ուզեցին Տրովացիք։

զերնիս կ'երթանք : Դեսպաններուն առջեր կան .  
չեց Պրիամոս Հեղինեն ու հարցուց թէ կ'ուղիս  
երթալ . ան ալ վախնալով որ երթալուն պէս ե-  
րիկը Մենեղաւս զբնքը կը մեռցընէ՝ Չեմ ուղեր  
ըսաւ : Բարկացան Յոյնք , Պրիամու որդին Պա-  
զեդորոսը Տրոյիոյ առջեր քարկոծեցին , և սկը-  
սան սաստկութեամբ պատերազմիլ : Երկու կող-  
մէն ալ մէծ ջարդ եզաւ . վասն զի Յունաց կող-  
մէն Աքիւլէս , Տրովացւոց կողմէն ալ Եկտոր  
ու Զարմայր անխնայ մէկզմէկ կը ջարգէին : Ա-  
սանկ մէյմը մէկը մէյմը մէկալը յաղթելով՝ ինը  
տարի անցաւ :

4 Վերջապէս երկու կողմէն ալ քիչ մը զինա-  
դադարում ուղեցին : Ան միջոցին Պրիամու աղ-  
ջիկը Պողկիքունէն պարիսապներու վրայ ելած ալ-  
տըտելու տաենը՝ Աքիւլէս զբնքը տեսաւ , ու  
ծածուկ մարդ իրկեց մօրը և ուղեց որ իրեն կին  
տայ . ան ալ խոստացաւ : Երբոր նորէն պատե-  
րազմը սկսան , Աքիւլէս սկսաւ թուլութեամբ  
պատերազմիլ , և շտաբը սիրան ալ թուլցը-  
նել . մանաւանդ իրեն նախատինք մը ընելուն  
համար Ագամեմնոնին հետ ալ աւրուելով՝ գնաց  
Աքիւլէս իր վրանը քաշուեցաւ : Ան ատենը  
Տրովացիք սկսան մեծամեծ յաղթութիւններ  
ընել Յունաց վրայ . և Ե՛տոր իր ձեռքովը զար-  
կաւ Աքիւլէսին սիրելի բարեկամ Պատրոկլը  
ուղաննեց : Աքիւլէս լսելուն պէս թէ Պատրոկլ

4 Զինագագարման տաեն ինչ հանգիսկեցաւ :

մեռեր է , այնպէս բարկացաւ որ ոխը ատելու-  
թիւնը մէկդի գրած՝ մէկէն զէնքերը առաւ ,  
սկսաւ նորէն կատաղաբար պատերազմիլ . ու  
շատ քաջութիւններ ըրաւ : Ամազոնաց թագու-  
հին վրան հասաւ որ զարնէ սպաննէ զինքը , բըս-  
նեց մազերէն Աքիւլէս ու ձիէն վար նետեց  
սպաննեց : Սաստկացաւ պատերազմը . արծուօ-  
րէն հասաւ Եկաոր , ու զարկաւ Աքիւլէսը չա-  
րաչար վիրաւորեց . բայց Աքիւլէս տուած վէր-  
քը բանի տեղ չգնելով առիւծի պէս վազեց ե-  
տեէն , զարկաւ սպաննեց . հոն մեր Զարմայրն  
ալ Աքիւլէսի թրոյն բերանը ընկաւ : Եկտորին  
մարմինը ոտքերէն կառքին ետեր կապել առւաւ  
Աքիւլէս , ու յազմանակաւ Տրոյիոյ չորս բո-  
լորը պաշտցուց :

1 Սարսափեցաւ Պրիամոս , խօսք տուաւ որ  
աղջիկը Պողիքսենան տայ Աքիւլէսին : Եւ եր-  
բոր դնաց Աքիւլէս Ապողոնի տաճարը որ Պո-  
ղիքսէնէին հետ պստկուի , Պարիս իր եղբօրը  
Եկտորին մահուան վրէժը հանելու համար՝ գը-  
նաց Աքիւլէսին քով որ պատառւի հետը ու  
չնորհաւորէ իրեն , և թուրը զարկաւ . կիսամեռ  
գետինը ձգեց զանիկայ : Յոյնք մէկէն առին զին-  
քը նաւը տարին , ուր քիչ մը ետքը մեռաւ :

2 Ֆէպէտ Յունաց անպարտելի ախոյեանը Ա-  
քիւլէս ասանկով մեռաւ , բայց Տրովացւոց ալ

1 Աքիւլէս ինչպէս մեռաւ :

2 Աքիւլէսի մեռնելէն ետքը ինչ հանդիպեցաւ :

սիրտը կոտրեցաւ . վասն զի կը վախնային թէ  
Ապողոն վրանին բարկանալով որ իր մեջենին  
մէջ սպանութիւն ըրին , իրենց քաղաքը թշնա-  
մեաց ձեռքը պիտի մատնէ . ուստի նորէն Յոյնք  
սկսան Տրովացւոց յաղթել : Ան տեսնելով Տրո-  
վացւոց երեւելի իշխանները , Ենէաս՝ Պրիամու-  
փեսան , և Անտենոր , յորդորեցին Պրիամոսն  
որ հաշտութիւն ընէ . վերջապէս յանձն առաւ-  
թագաւորը , Յոյնք ալ անոնց ակամայ նուա-  
ճուիլը տեսնելով կեղծաւորութիւն ըրին , ու  
իրարու ընծաներ խրկեցին : Բայց ետքը ուզե-  
լով Յոյնք հնարքով մը Տրոյիոյ տիրել , մեծ ձի  
մը շինեցին վիայտէ , ու մէջը շատ մը զինուած  
մարդիկ պահուըտեցան . ստքերն ալ անիւներու  
վրայ առած՝ մեծ հանդիսով Տրոյիոյ գիմացը տա-  
րին իրը թէ կ'ուզեն Ամժենաս աստուածուհւոյն  
ընծայել ան ձին՝ իրենց հաշտութեանը նշան :  
Տրովացիք մէկէն ասոնց հաւատացին , և ուրա-  
խութեամբ քաղաքին գռները բացին որ ներս  
առնեն : Ան ատենը մէկէն ձիուն փորը կը բա-  
ցուի , մէջը պահուըտած մարդիկը դուրս կ'ել-  
լեն . ու անոնց ժողովրդեան վրայ վազելու ա-  
տենը մէկալ Յոյնք ալ ետեւէ կը հասնին . առ-  
ջենին եկողը կը զարնեն կը սպաննեն , քաղաքը  
կը կողոպտեն . պարիսպները , տներն ու մեջեան-  
ները կը կործանեն , ու կրակ կուտան կ'այրեն :

Աքիւլէսի որդին Պիւռոս՝ կը բանէ Պրիամո-  
սը որդւոցը հետ բագինին առջեը կը սպաննէ .  
անոր Եկուրէ կինը , կասանդրա աղջիկն ու Եկ-  
տորին այրին Անդրսոմաք՝ շղթայակառ գերի կը  
բռնուին : Մենեղաւոս ալ մէկէն կը բանէ Հե-

զինէն կը սպաննէ, որ այնչափ համազդեաց ա-  
քիւնը թափելու պատճառ եղեր էր :

Ա Ասանկով լիբնցաւ Տրոյիոյ բազմազէտ պա-  
տերազմը : Յօյնք իրենց կատաղութիւնը կշտա-  
ցուցին, բայց ըրած յաղթութիւններնուն ողը-  
տուղը չկրցան վայելել. որչափ յաջողութեամբ  
որ պատերազմի եկան, այնչափ ալ ձախորդու-  
թեամբ ետ գարձան : Մնեսթէոս՝ Աժենացւոց  
թագաւորը չկրցաւ մէյմըն ալ իր հայրենիքը  
տեսնել, և Մեղոս կղզւոյն մէջ մեռաւ : Լոկրաց-  
ւոց թագաւորը Այաս՝ իր նաւատօրմզին հետ  
կորսուեցաւ . Ողիսեւս՝ տառը տարի թափառա-  
կան ծովաւ վրայ պտըտելով հազիւ կրցաւ իթա-  
կէ իր երկիրը երթալ, բայց հոն ալ գնաց աւելի  
դէջ մահուան հանդիպեցաւ, իր որդւոյն ձեռ-  
քովը սպաննուելով : Ագամեմնոն՝ իր կլիաւեմ-  
նեարա կնոջը ձեռքովը սպաննուեցաւ : Խակ  
մէկալնոնք, ինչպէս Խղոմենէ, Փիլոկտետ, Դիո-  
մեդէոք և Տեւկեր՝ իրենց հայրենիքէն քշուելով,  
գնացին հեռաւոր երկիրներ իրենց նոր հայրե-  
նիք գնտուելու :

Ենէաս, Պրիամու փեսան, հինգ հազարի չափ  
Տրովացի հետը առած քսանը մէկ նաւով իտա-  
լիա դնաց, ու Հռովմայեցւոցնախահայրն եղաւ .  
Անտենորն ալ Վենետիոյ կողմէրը Պատաւիոն  
քաղաքը չինեց :

—

† Տրոյիոյ կործանելէն ետև Յօյնք ի՞նչ ըրին :

1 Գիտնալու է որ Յունաց ազգին պատմութիւնը ինչուան նաև Տրոյիոյ կործանմանէն շատ տարի ետքը շատ առասպելախառն է, և աւելի բանաստեղծից գիւտերովը զարդարուած է քան թէ իրական գիպուածներով ու հաւատարիմ պատմիչներու վկայութեամբ հաստատուած :

2 Տրոյիոյ կործանմանէն ութսուն տարի ետքը. Հերակղեանք Աթենացւոց Կոդրոս թափառին վրայ պատերազմի ելան, որովհետեւ անիկայ իրենց թշնամիքը ընդուներ էր, և ինչուան Աթենքին գուռը հասան։ Կոդրոս յուսահատած՝ պատգամ հարցուց. պատգամախօսը պատասխան տուաւ թէ երկու ժողովրդոց՝ այսինքն Աթենացւոց ու Հերակղեանց, որուն որ թագաւորը մեռնի՝ ան ժողովաւրդը սիրտի յազթէ։ Հերակղեանք ալ պատգամ հարցուցին, նոյն պատասխանն առին։ Մտածեց արիստիրուն Կոդրոս որ լաւ է ժողովրդեանը սիրոյն համար մեռնի՝ քան թէ կենդանի մնալով կերպով մը անոր յազթուելուն պատճառ սեպուի։ Առանց իր միտքը մարդու յայտնելու՝ բանակին դլուխն անցաւ, ելաւ Հերակղեանց գիմացը, երբոր անսաւ որ անոնց նետերը ամեննեին գէալ՚ի իր կողմը չեն նետուիր (որովհետեւ Հերակղեանք զի՞քը

---

1 Տրոյիոյ պատերազմին և անկէ առաջ եղած պատմութիւնները ինչ աստիճանի ստուգութիւն ունին։

2 Կոդրոս թագաւորին վրայ ի՞նչ կայ գիտնալու։

Նաև շնալով ամէն զգուշութիւն կ'ընէին որ պատգամը անոր վրայ չկատարուի), մէկդի ձգեց իր թագաւորական ծիրանին, գեղացի մուրացկանի հագուստ մը հագաւ, նետուեցաւ թշնամեաց մէջ ու Քո է յաղթութիւն, ով Աթէնք, կանչելով, զարնուեցաւ մեռաւ (1095): Իսկ զօրքը իրենց թագաւորին անձնանուեր զոհն որ տեսան, անանկ քաջութեամբ որտերնին վառուեցաւ, որ մէկէն քշեցին հալածեցին Հերակղեանքը:

1 Աթենացիք երախտագիտութեամբ՝ Կոդրոսին աեղը թագաւոր անունով յաջորդ չդրին. թագաւորութիւնը վերուցին, ու աեղը Արխոն անունով իշխան մը գրին, որ երկիրը կը կառափարէր ու ժողովրդեան հաշիւ կուտար (1092): Առջի Արխոնն եղաւ Կոդրոսի որդին Մեդոն: Խնջուան իրեք հարիւր քառասուն տարիի չափ՝ արխոնութիւնը որդւոց որդի մշտնջենաւոր էր (852): Ետքը տասը տարուան իջեցուցին, վաճառունըութը տարի ետեւ մէկ Արխոնի աեղ ինը հաա գրին. իշխանութեան ժամանակն ալ մէկ տարուան կապեցին:

2 Յոնիացիք երբոր բնակութիւն հաստատելու համար Ատահկէ եկան, երկիրը արդէն բազմամարդ ըլլալով սկսան նեղութիւն քաշել անտենը Նեղէոս՝ Կոդրոսի երկրորդ որդին, զա-

1 Կոդրոսին աեղը ով իշխեց Աթենացւոց վրայ:

2 Փոքր Ասի՛ց Յունաց սկիզբն ինչպէս եղաւ:

նոնք ժողվեց, ու դնաց Փոքր Ասիոյ ծովեզերքը  
բնակեցաւ, որուն մէկ կողմը արգէն Եւողացիք  
Հերակղեանցմէ Պեղոպենեսէն քշուելով եկեր  
բնակեր էին։ Նոյն տաենները քանի մը Դորա-  
ցիք Արգոսէն, Եսլիդաւրոսէն, Տրեզենէն ելան  
նոյն քաղաքներուն բնակչացը հետ եկան Կարիա  
ըսուած ցամաքակղզին բնակեցան։ Անանկով  
Փոքր Ասիոյ արևմտեան կողմը Եւողացիք բնա-  
կեցան, մէջ տեղուանքը Յոնիացիք, հարաւա-  
կողմն աւ Դորացիք։

Տ Տրոյիոյ պատերազմէն երկու հարիւր երե-  
սուն տարիի չափ ետքը (975), ծնաւ Հոմերոս,  
Յունաստանի առաջին ու ամենէն հոչակաւոր  
բանաստեղծը, որ և արժանի եղաւ Քերեսուսուր  
կամ Հայր բանաստեղծութեանըսուելու։ Յայտ-  
նի չէ թէ ո՞ր քաղաքը ծնած է Հոմերոս, և թէ  
ինչ կեանք անցուցած է. Եօթը քաղաք՝ այսինքն  
Զմիւռնա, Քիոս, Կողոփոն, Սաղամիս, Հռոդոս,  
Արգոս, Ամէնք՝ կարծես թէ իրարմէ կ'ուղեն  
յափշտակել Հոմերոսին խանձարուրք ըլլալու-  
փառքը, և իրարու հակառակ անոր մեռնելն  
ետքը՝ տաճարներ, արձաններ կը կանգնէին, ու  
աստուածական պատիւ կ'ընծայէին իրեն. բայց  
ընդհանուր կարծիքն աս է թէ Զմիւռնա կամ  
Քիոս կղզւոյն մէջ ծնած ըլլոյ։ Իր հրաշալի բա-  
նաստեղծութիւնները գրելէն առաջ շատ ճամ-

---

1 Ո՞վ էր Հոմերոս։ — Ո՞ւր ծնած էր։ — Ի՞նչ  
գրուածք ունի։

բորդութիւններ ըրեր է կ'ըսեն Հոմերոս Ապա-  
նիա, Խառլիա և Խթակէ կղզին. ծերութեանը  
տաեն աչքը կուրցեր է, և շատ աղքատութեան  
մէջ իշխուզվ ատիպուեր է որ գրած ոտանաւոր-  
ները երգելով քաղքէ քաղաք պաշտի, ու ո-  
ղեպահիկ հացը մուրայ: Մեռնելէն ետքը Հոմե-  
րոս անունը անմահացընող երկու բանաստեղ-  
ծութիւն թողուց՝ որոնց վրայ ամէն ատեն ա-  
մէնքը իրաւամք զարմացեր են: Առջինին մէջ որ  
իշխան կ'ըսուի, կ'երգէ Հոմերոս Արիւլեսի  
բարկութիւնը, և Տրոյիոյ պաշարման ատենը  
Յունաց ըրած պատերազմները: Երկրորդին մէջ,  
որ Որիսահան կ'ըսուի, Ոդիսեւսի ճամբորգու-  
թիւններն ու Խթակէ գառնալը կը պատմէ:

Հոմերոս իր երկու բանաստեղծութիւնն ալ  
ամբողջ ու կարգաւ գրած գիրք մը չէր ձեւացու-  
ցած. հապա, ինչպէս որ ըսինք, հատուած հա-  
տուած կը գրէր ու կ'երգէր, և ժողովուրդը  
զմայլած մտիկ ընելով թէրնուց կը սորվէր, և  
անանկով ան սքանչելի բանաստեղծութիւնները  
անկորուստ մէզի հասան:

1 Լիկուրգոս, Յոնիոյ մէջ Հոմերոսի բանա-  
ստեղծութեանց հատուածները գտնելով ժող-  
վեց Պեղոսպոնես տարաւ. և Պիսիստրատ առա-  
ջնն եղաւ որ աս ցրուած կտորները ժողվեց  
Դիրք մը ձեւացուց, ու Աթենացւոց ընծայեց:  
Անկէ ետքը Արիստոտէլ ալ մաքուր մէկ ձեռք



1 Ո՞վ կարգի դրաւ Հոմերոսի գրուածքները:

մը Անձին Արէքսանդրի համար օրինակեց . որ  
անգին գոհարներով զարդարած անտուկի մը  
մէջ կը սլահէր : Ամենէն եաբը Արիստարքոս Ա.  
ղեքսանդրացի \* անուանի քերականը՝ աւելիա-  
զէկ կարգի վրայ առաւ զանոնք , անհարազատ  
տողերը մէջէն թօթափեց , և իշխականը քսա-  
նըզրս երգ բաժնեց , որ ինչուան հիմայ նոյն  
բաժանմունքն ունի :

\* Հոմերոսի Ժամանակակից կը սեպուի նաև  
Եսիոդոս բանաստեղծը (944) : Ծնաւ Եւողիոյ  
կումա քաղաքը , և Բէովոտիոյ Ասկրա քաղաքին  
մէջ մեծցաւ : Իր դլխուոր բանաստեղծութիւն-  
ներն են Պարծ+ւ Տի+ւ ըսուածը , որուն մէջ մը-  
շակութեան վրայ կը խօսի . ասոր հետեւլով գը-  
րած է նաև Վիրդիլիոս իր Աշակականը . Ծնար-  
բանակիւն սովորութայ , ուր դից ազգաբանութիւ-  
նը կ'երգէ . և Վահոն Հերուն ըսուածը , որուն

\* Եսիոդոս ովլ էր : — Ի՞նչ գրուածք ունի :

\* Աշխարհութան անունը անունի է այսօն և՝ այսպէս ո՛-  
անալուա , իւրաբերհուրդ և բանիքուն գնաբաններուն Ա.  
բիւրդուն ի՛շւն . իսի Զոյիլոս իմաստովին առ էրականին  
անունը իւրագուն իսպանակը առ նախայագ գնաբանից .  
իւրա զի շուր անունի բան է ասոր Համերուի ունի առե-  
ցած ունեւթիւնը , որով Հոմերաձազկ ըստոծ է՝ այ-  
դիւնի յազին Համերուի :

մէջ հին ատենի կտրձութեան կողմանէ անուանի կնիկ մարդիկը կը գովէ, ու Հերսկզի վահանը մանրամասն կը նկարագրէ:

1 Առ երկու բանաստեղծներէն ետքը Լիկուրդոս անունով հաջակաւոր օրէնսդիրն ելաւ, ու Լակեդեմոնացւոց օրէնքներ առւաւ, որ հինգ հարիւր տարիի չափ պահուեցան: Սպարասյի Եւնոմիոս թագաւորին պղամիկ որդին էր Լիկուրդոս: Երբոր իր մեծ եղբայրը Պողիդեկտոս, որ ան ատենը կը թագաւորէր՝ անորդի մեռաւ, Լիկուրդոսի ընկաւ թագաւորութիւնը՝ բայց քիչ մը ատեն թագաւորելէն ետքը երբոր խմացաւ թէ եղբօրը կինը յղի է, միաքը գրաւ որ մանչ տղայ ծնանելուն պէս՝ թագաւորութիւնը անոր տայ: Եղբօրը կինը իրեն մարդ խրկեց ծածուկ որ ևթէ զինքը իրեն կին առնէ՝ իր զաւակը աներեցի կ'ընէ: Բայց Լիկուրդոս յանձն չառաւ ինչուան որ կինը մանչ մը ծնաւ: մէկէն առաւ անիկայ Լիկուրդոս, Ահա աս է ձեր թագաւորը ըսելով, ժողովրդեան ցըցուց: Կատ ուրախացաւ ժողովուրդը, և անոր համար անունը Քարիլուսոս գրին, որ ուրախութեաւը ընդունուած ըսէլ է: Առջի բերան ինքը անոր խնամակալ եղաւ, բայց երբոր քիչ մը մեծցաւ աղան՝ բոլոր իշխանութիւնը անոր ձեռքը տուաւ:

2 Տրոյիոյ պատերազմէն ետքը երբոր Եկան

1 Ո՞վ էր Լիկուրդոս:

2 Խնչուան Լիկուրդոսի ատեն Սպարասյի կառավարութիւնն ի՞նչպէս էր:

Հերակղեանք նորէն Պեղպանեսի աիրեցին  
Սպարտայի մէջ ինը հարիւր տարիի չափ երկեր-  
կու թագաւոր մշկաւզ թագաւորեցին, ուստի  
խռովութիւնը մշկերնին պակաս չէր. ժողովուր-  
դը զանոնք կ'արհամարհէր, ու օրէ օր անսան-  
ձելի կ'ըլլար: Աս բաներս աեսնելով Լիկուրգոս  
միտքը դրաւ որ իր հայրենիքը բարեկարգէ: Եւ  
որպէս զի խելացի օրէնքներ գնէ՝ մտածեց որ  
ճամբորդութիւն մը ընէ, ուրիշ ազգաց սովո-  
րութիւններն անձամբ քննէ նայի, և իմաստնոց  
խորհուրդ հարցընէ. ուստի ելաւ տասը տարի  
պարտեցաւ Կրետէ, Յոնիա և Եգիպտոս:

4 Ան երկայն ճամբորդութեամբը շատ փափա-  
քելի եղաւ Լիկուրգոս իր քաղաքակցացը. շու-  
տով զինքը ետ կանչեցին որ դայ իրենց կարգ  
կանոն գնէ: Դարձաւ Լիկուրգոս Սպարտա, և  
դեռ մեծ դործողութեանը ձեռք չզարկած՝ Դեղ-  
փիս գնաց զոհ ըրաւ. Ապողոնէն պատգամ խըն-  
դրեց. ան ալ իրեն պատասխան տուաւ թէ  
Սպարտացիք Լիկուրգոսի օրէնքներովը բոլոր  
աշխատրհիս մէջ անուանին պիտի ըլլան: Դարձաւ  
Լիկուրգոս Սպարտա, և մեծերուն հաւանու-  
թեամբը սկսաւ իր օրէնքները գնել:

2 Որոշեց որ անկեց ետքն ալ երկու թագա-

1 Ի՞նչպէս սկսաւ Լիկուրգոս իր օրէնսդրու-  
թիւնը:

2 Սպարտացւոց կառավարութեանը ինչ կարգ  
դրաւ:

որ մէտեղ թագաւորեն, բայց անոնց իշխանութիւնը շատ ամփոփեց : Քսանը ու թը հոդւով ծերակոյտ մը դրաւ որ թագաւորաց վրայ աչք ունենան . կերպով մը ծերակոյտը թագաւորաց ու ժողովրդեան մէջ տեղը ամուր թումբ մըն էր, որ երկու կողմին ալ իրարու հետ համաձայն պահելու կը ջանար : Առնեն դատաստան կամ ուրոշմունք իրենք կ'ընէին թագաւորաց հետ ու ժողովրդեան կ'առաջարկէին . եթէ հաւանէր ժողովուրդը՝ ծափահարութեամբ կ'ընդունէր, թէ չէ՝ կը լռէր, որ շընդունելուն նշան էր :

Ներբոր ծերակաւուէն մէկը մեռնէր, ծերակոյաը անոր տեղը քանի մը հոգի կ'առաջարկէր, որ միշտ վաթսուն տարեկան պիտի ըլլային : Բոլոր ժողովուրդը մեծ հրապարակը կը ժողվէր, և առաջարկուած անձինքը մէկիկ մէկիկ լռութեամբ կ'անցնէին անոնց առջևէն, ժողովուրդն ալ ուրախական ձայներով անոնց ծափ կը զարնէր . հոն հրապարակին մօտ աան մը մէջ կեցած ծերակուաէն ոմանք ժողովրդեան ծափահարութեան աստիճանին ուշ կը գնէին, և որուն անցնելու ատենը որ աւելի սաստիկ ըլլար ձայնը՝ անիկոյ կ'ընտրէին : Ան ատենը նորընտիր ծերունին դլուխը ծաղկապսակ՝ բոլոր աստուածոց մէհեաններուն այցելութեան կը պաշտէր, և երիտասարդները բազմութեամբ ետեւ առջևէն

---

1 Ծերակուատին անդամները բնչութէս կ'ընտրութին :

վազելով անոր առաքինութիւնները կը պատմէին կը դովեմին, և իրիկունը հասարակաց փառաւոր հացկերոյթ կ'ընէին, և ամէն բանե իրեն երկերկու բաժին կը հանէին:

1 Բայց հարիւր երեսուն տարիէն երբոր ասոնք թագաւորաց հետ միանալով սկսան բռնութիւններ ընէլ, Եփորոս կամ Պարետ անունով մէյմէկ տարուան համար իշխան դրին, որ ինչուան թագաւորները բանտ գնելու իշխանութիւն ունէին: Պարետաց իշխանութիւնը գրուեցաւ Թէոպօմագ թագաւորին առենք. երբոր ասոր ընկերը զի՞նքը կը յանդիմանէր որ հօրմէն զօրաւոր իշխանութիւն ժառանդելով իր որդւոց ակար իշխանութիւն մը պիտի թողւեւ, պատասխան տուաւ. Մանաւանդ թէ տւելի զօրտ, ուր իշխանութիւն պիտի թողում, ըստ, որովհետեւ թողածս տւելի երկարաւե պիտի ըլլոց:

2 Բոլոր երկրին վրայ քանի մը հոգի միայն աիրած էին, ու մէկալնոնք թիզ մը գետին չունէին. Այկուրգոս երեսուն հազար հաւասար կտոր բաժնեց բոլոր Լակոնիան. Սպարտան ալ ինը հազար, ու ամէն մասը մէյմէկ քազաքացւոց տուաւ: Ամենենին մէկը չէր կրնար իր մասը մէց ցընէլ կամ պղափկցընէլ:

3 Ագահութեան ախտն ալ Սպարտացւոց

1 Ե՞րբ սկսան պարետաց իշխանութիւնը:

2 Երկիրները ի՞նչպէս բաժնեց Այկուրգոս:

3 Սպարտացիք ի՞նչ ստակ կը բանեցընէին:

սրանեն հանելու համար՝ ամենուն քովին ոսկիեւ ու արծըթէ ստակները ժողվեց, և գործածողին պատիժ մահ դրաւ, անոնց տեղը ծանր ու կոշտ էրկըթէ ստակներ կտրել տուաւ, չորս հարիւր ֆռանքը այնչափ ծանր կ'ըլլար որ երկու եզ հազիւ կրնային տանիլ, ու սենեակ մը ինչուան ձեզունը կը լեցուեր այնչափ ստըկով:

4 Տները, կահ կարասիքը, ամենուն հագուստը պարզ ու միակերպ էր: Օրէնք դրաւ որ թագաւորները, մեծատունք ու աղքատք մէկտեղ հասարակաց սեղանը նստին, և ուրախութեամբ որոշուած կերակուրը ուտեն ամենքը անխափի: Աս բանիս վրայ հարուստները շատ նեղացան, և ժողովրդեան խոռված տաենը՝ Ազկանդրոս երիտասարդը դաւազանով մը զարկաւ Աիկուրդոսին մէկ աչքը կուրցուց: Ժողովուրդը բարկացած՝ մէկէն զինքը բռնեցին Աիկուրդոսին բերին որ ուղածին պէս պատժէ: ան ալ փոխանակ վրէժինդրութեամբ անոր մէկ աչքը հանելու քաղցրութեամբ քովին առաւ, ու դրած օրէնքին ոգուաներն անոր հասկըցընելով սիրտը վաստըկեցաւ:

5 Տասներէինդ հոդի մէկ սեղան կը նստէին, և հասարակաց սեղանը կուշտ երթալ շեր ըլլարթէ որ մէկը բան մը չուտէր կտրմ չնմեր՝ ամենէն

1 Մասնաւոր ինչ հասարակաց օրէնքներ դրաւ  
Աիկուրդոս:

2 Աղարտացւոց կերակուրներն ինչպէս էին:

կը նախատուեր իբրև անժուժկալ և փափկաւուեր որ հասարակաց կերակուրը անպիտան կը սեղէ: Ամեն մարդ ամսէ ամիս գրիւ մը ալիւր կը բերէր, ութը չափ գինի, հինգ լիտը պանիր, երկուք ու կէս լիտը թուզ, քանի մը հատ ալ ան երկաթ ստակներէն՝ եփելու ծախքին համար: Սպարացւոց կերակուրներուն համեմներն էին աշխատանքը, անօթութիւնն ու ծառաւը: Ամենէն աղնիւ կերակուրնին էր աւ հանձըսածնին, որ ծերերը շատ կը սիրէին:

1 Հասարակաց սեղանները տղաք ալ կ'երթային, ու հոն օգտակար բաներու վրայ խրառներ կը լսէին. կը սորվէին թէ ի՞նչողէս կընայ մարդ տուանց գիմացինին սիրաց ծակելու կտակ ընել, խօսք մը ըսել, զուարձանալ և ուրիշները զուարձացընել: Պատասխանները պիտի ըլլային սպասարաստ, կարճ ու խելացի. ուստի այնպիսի խօսակցութեան կերպը ըսուեցաւ Լանդբանանին կամ Լշինախան ամ:

2 Լիկուրգոսի օրէնքները տղոց գասախարակութեան մէջ շատ պակասաւոր էին: Տղայ մը ծնանելուն պէս՝ ցեղին դլխաւորները նայելու կուգային. թէ որ տղան կայտառ ըլլար՝ անոր մէկէն գոյեակներ կը բռնէին, և ժառանգութիւն կուտային. իսկ եթէ տկար երկնար՝ ան-

—

4 Տղաք ալ կը նստէին հասարակաց սեղանը:

5 Տղոց գասախարակութեանը համար ի՞նչ օրէնքներ գրաւ Լիկուրգոս:

գթաբար գետը կը նետէին: Պղամիկուց ողոց չար-  
քաշութիւն կը սորվեցընէին. կը վարժեցընէին  
որ մռւթ տեղ՝ կամ մինակ կենալէն չվախնան,  
ամէն բանի չլան, բոպիկ ոտքով պարտին, դեռնի  
վրայ պառկին, ամառ ձմեռ նոյն հագուստը  
հագնին:

4 Եօթը տարեկան երբոր կ'ըլլոյին աղաք,  
հասարակաց վարպետներու կուտային որ զա-  
նոնք դաստիարակէն, և ամէն բանէ աւելի կը  
ջանային որ անոնց հնազանդութիւն սորվեցը-  
նեն, գիտէր Լիկուրգոս որ աղաք պղտիկուց ի-  
րենց վարժապետացը հնազանդիլ չսորվին նէ,  
վերջը օրինաց և իշխանաց ալ չեն հնազանդիր:  
Երաժշտութենէ զատ ամեննեին ուրիշ գիտու-  
թիւն չեին սորվեր:

5 Պատերազմի մէջ հնարքներ բանեցընելու,  
վտանգներու և արթնութեան վարժելու հա-  
մար հրաման ունեին աղաք դողութիւն ընելու.  
Բայց թէ որ դողութիւննին իմացուէր՝ սասաիկ  
կը պատժուէին որ ինչո՞ւ համար ձեռք ընկաւ:

6 Լակեդեմոնացի տղոց չարքաշութիւնը տ-  
ւելի յայտնի կ'իմացուէր Արաեմեայ տօնին օրը,

7 Ապարացիք աւելի ի՞նչ բանի կը ջանային  
վարժեցընել աղաքը:

8 Դողութիւնը ի՞նչպէս կը պատժէին Ապարա-  
ցիք:

9 Տղոց չարքաշութիւնը ի՞նչ բանի մէջ աւելի  
կ'իմացուէր:

ուր իրենց ծնողացը ու բոլոր քազաքացւոց աշ-  
քին առջևը անգութ աստուածուհւոյն բագնին  
վրայ պարկած՝ իրենք զիրենք ծեծել կուտային.  
վրաներնեն արիւնը կը վազէր, և շատ անգամ  
ալ ինչուան կը մեռնեին առանց ձայն մը հանե-  
լու, և ծնողքնին կեցած սիրտ կուտային անոնց  
որ քաջութեամբ դիմանան ինչուան վերջը:

1 Պատերազմի ատեն թէ որ թշնամին Լակո-  
նիա մաներ՝ ինչուան վաթսուն տարեկանէ վեր  
եղողներն ալ զէնք կ'առնեին իրենց հայրենիքը  
պաշտպանելու:

2 Սպարտացւոց գլխաւոր կրթութիւնը պա-  
տերազմի էր. ուրիշ արուեստներն ու երկրա-  
գործութիւնն ալ իրենց Եղոսացի ըսուած գե-  
րիներուն ընել կուտային \*: Պատերազմին ա-  
ռաջին օրենքն էր թշնամեացմէ չփախչիլ, հապա-  
յաղթել կամ մեռնիլ. Սպարտացի մայր մը իր  
որդին պատերազմի խրկելով վահանը ձեռքը

1 Որո՞նք կ'երթային պատերազմի:

2 Սպարտացւոց գլխաւոր արուեստն ի՞նչ էր:

\* Եղոսացի+ Լամակոյ հին բնակչոց մէտ հառն էին. ա-  
ռաջ Սուրբուտի+ Լիւրդուտուն +իւ հը առաջ յառանիւր ա-  
ռաջնուց գետի ըստեւ եիւ. և ըստը այսուցնելու պա-  
տուին մասն ալ իւ բանցին իւ բանցիւ. որին մի համար  
առաջնու իրենց առաջնուն ու գիւղուն բնակչուն գետ բա-  
է, իւ առաջնու Սուրբուտի հը գիւղուն բնակչուն:

առեր ու ըստը է . Կամ վահանովդ դառնաս ,  
կամ վահանիդ վրոց : Ուրիշ մը լսելով թէ որ-  
դին քաջութեամբ հայրենեաց համար պատե-  
րազմելով մեռեր է . անխռով կ'ըսէ . Ես ալ ա-  
նոր համար ծնայ զինքը : Դասալիք զինուորը ա-  
մէն փառքէ ու իշխանութենէ կը զբկուէր , և  
հետը ոչ ոք խնամութիւն կ'ընէր :

1 Աղջիկ աղաք ալ Սպարտա մանչ տղոց պէս  
չարքալ կը մեծնային , և իրենք ալ զէնք բանե-  
ցընել կը սորմէին , հարկ եղած ատենը կ'եր-  
թային էրիկ մարդկանց պէս թշնամոյն հետ կը  
կռուէին , և կամ իրենց էրկանը ու զաւակացը  
քով կեցած անոնց սիրտ կուտային :

2 Մերերուն շատ պատիւ կ'ընէին Սպարտա-  
ցիք , մասձելով որ անոնք կեանքերնին հայրե-  
նեաց օդատակար գործքերով անցուցած են : Տը-  
ղոք ծեր մը տեսնելուն պէս՝ յարգութեամբ  
զինքը կը բարեկին , ժողովքներու մէջ ծերոց  
տաջև չէին նստէր , և հլութեամբ անոնց տուած  
խրաներուն մտիկ կ'ընէին : Աս բաներովս մէ-  
կուն Սպարտացի ըլլալը մէկէն կ'իմացուէր .  
վասն զի ասոր հակառակ ընելը՝ տմէն մարդ ի-  
րեն անպատճառ թիւն , և հայրենեաց նախա-  
տինք կը սեպէր :

3 Սպարտայի մէջ տմէն գործք . իտոսակցու-

1 Աղջիկ աղոց ինչ կրթութիւն կուտային :

2 Մերոց հետ ինչպէս կը վարուէին :

3 Մեռելոց համար ինչ հանդէս կ'ընէին Սպար-  
տացիք :

թիւն, հրապարակական արձաններն ու արձանագրութիւններն ալ անանկ էին՝ որ առաքինութիւնն ու քաջութիւնը սիրելի, մոլութիւններն ատելի կ'ընէին քաղաքացւոց։ Ամենեին մեռելոց համար փառաւոր շիրիմներ, յիշառակարաններ չէին կանգներ։ Պատերազմի մշջ հայրենիաց համար մեռած կտրիճին գերեզմանին վրայ պարզ ասպանագիր մը կը դնէին։ Մեռելի վրայ ամենեին չէին լար, ատանըմէկ օր միայն սուդ կը բռնէին։

4 Եկուրգոս աս օրէնքները դնելն ետքը Սպարացիքը ժողվեց, ըստւ որ հարկաւոր ձամբորդութիւն մը պիտի ընեմ, զամենքը երդութեցուց որ ինչուան դառնայ՝ գրած օրէնքները հաստատուն պահեն։ Էլաւ ինքը Դեղիիս դնաց և Ապողոնին պատգամ հարցուց։ Քրմուհին պատասխան տռւաւ թէ Բոլոր գրած օրէնքներդ կատարեալ են։ և թէ որ Սպարացիք զանոնք պահեն, աշխարհիս ամենէն երեւելի քաղաքը պիտի ըլլայ Սպարատ։ Ո՞ն ատեն Եկուրգոս կամք անօթի մնալով մեռաւ հոն տեղը, որ պէս զի Սպարացիք իրենց երգմանը կապուած մնան։ Ոսկորներն ալ պատուիրեց որ ծովը նետեն, որպէս զի ըլլայ թէ Լակեդեմոնացիք Սպարատ տանելով իրենց երգմունքէն արձակուած սեպուին։

---

4 Եկուրգոսի վերջն ինչպէս եղաւ։

Գ Լ Ո Ւ Խ Գ .

Ուշացիւնական խաղեր . — Առաջին Ուշացիւնական . — Առաջին դաշտերում Մէստենիոյ . — Աշխարհական . — Երեսուն դաշտերում Մէստենիոյ . — Աշխարհական . — Տերեւէս բանագովելուն . — Առաջին իշայ . — Մէստենիոյ օբանիւն :

Այս առեններն որ Լիկուրդոս Ապարատացւոց օրէնք կը դնէր, Պեղապանեսի մէջ Ողիմագիական խաղերը նորէն հաստատուեցան : Վասն զի Դիրացւոց աշխարհակալու թենէն առաջ Եղիս գաւառին մէջ Աղփեսոս գետին բարեբեր ափունքը Ողիմագիան Աղբամազգայնուիրած էին և հանկրօնական հանգէմներ ու խաղեր կ'ըլլային . ան խաղերը , որոնց մէջ ինչպէս որ տեսանք , առջի խաղցողն Հերքիւլենն եղաւ , Դիրացւոց պատերազմներուն առենք բոլորովին գագրեր էին : Երբոր Եղիս գաւառը Իփիտոսի ժառանգութիւն ընկաւ (884) , Պեղփիսի պատգամախօսին նորհրդովը Իփիտոս Ողիմագիական հանգէսները նորէն հաստատեցան :

Աղիմագիական խաղերը Երբ ու ինչպէս հաստատուեցան :

։ Աս հանդէսը կը կատարուեր ամառնային արևադարձին տաենը, հինգ օր կը տեէր, և միշտ Ողիմակեան Արամազդայ զոհ մը ընելով կը սկսէր ու կը վերջանար։ Ան հինգ օրուան մէջ ալ տաեն տաեն այլ և այլ խաղեր կը խաղային, ինչ պէս էր գոտեկոիւ<sup>\*</sup>, ըմբշամարտութիւն, կը մամարտ<sup>\*\*</sup>, հասեւառիկ խաղը, սկտեղը խաղը<sup>\*\*\*</sup>, ընթացից խաղը<sup>\*\*\*\*</sup>, որուն մէջ կ'երթար հետիարշաւ, ձիընթաց, ու կառարշաւ։ Ան խաղերուն մէջ Յոյնք միայն կրնային մանել, անոնց մէջէն ալ ազատ մարդիկը։ Յաղթողներուն կուտային ձիթենիե, լախուրե, ու դափնիե պսակ մը, և իրենց հայրենիքը դառնալու ատենինին քաղաքին պատը քիչ մը տեղ կը փլցընէին ու անկե, յաղթանակաւ զինքը կառքով ներս կը մացընէին։

։ Ո՞ր տաեն և ինչպէս կը կատարուեին Ողիմակեան խաղերը։

\* Գրտեիածներն ։ Հիւամարդունեց մէկնելի իւնչն Հրայ պահիեցնել իւ ընային։

\*\* Աւամարդունեց յետերնուն կը իւնչ ուստի ։ Հրայ ։ Հրայ ողնոյն իւմ երիշնե Արմեն անշաղած՝ իւրուն կարնենին իւ վերաբերեն։

\*\*\* Արտելք իւու ըստածը ան եր որ քայուե, ուրե իւմ երիշնե ծանր բալրան մը սովոր իւ ներեն և հետառուն իւ յաղթներ։

\*\*\*\* Ասոր մէջ Հիւամարդունեան ։ Հիւամարդունեան գործնեց իւսուն մէկնել իւ ընկնեն։

1 Ողիմագիտական խաղերուն մէջ առջի յաղթողն եղաւ Կորերոս՝ Քրիստոսէ եօթը հարիւր և թանառունը վեց տարի առաջ, և ան տարին եղաւ առաջին աշխատա: Ողիմագիտ կ'ըսուի չորս տարուան շրջանը, այսինքն մէկ հանդեսէն ինչուան մէկալը եղած չորս տարուան միջոցը:

Անկէ ետքը սկսան Յոյնք թուականի տեղ ողիմագիտը գործածել, որով իրենց պատմութեան ժամանակներուն մէջ սկսաւ քիչ մը ստուգութիւն մտնել:

2 Խններորդ ողիմագիտին երկրորդ տարին (743), արիւնահէղ պատերազմ մը բացուեցաւ Սպարտացւոց ու Մեսսենիացւոց մէջ: Սպարտացիք փառասիրութեամբ կ'ուղին իրենց սահմանը մէծցընել ու Մեսսենիոյ բարերեր դաշտերուն տիրել, վասն զի այլ և այլ պատճառներով առ երկու ազգերը իրարու թշնամացեր էին. և գլխաւորը աս էր. Եւենոս Սպարտացին. Մեսսենիացի Պողիքարէս իշխանին ոչխարները դողցեր ու անոր որդին սպաններ էր: Իր ծառաներն ու քովի մարդիկը հետն առած Պողիքարէս՝ Սպարտա կը վազէ: Վրէժինդրութիւն ուղելու. բայց ոչ ծերակոյաը իրեն բողոքանացը մը.

1 Ողիմագիտական խաղերուն մէջ առջի յաղթողը ով եղած է: — Առաջին ողիմագիտը Քրիստոսէ քանի հարիւր տարի առաջ կը սկսի:

2 Ան առենները ինչ պատերազմ բացուեցաւ Յունաստանի մէջ:

աիկ կ'ընէ ,ոչ ժողովուրդը ,և ոչ թագաւորները .  
Պողիքարէս ալ սրախն ցաւէն աչքը դարձած՝ հայ-  
րենիքը դառնալու ատենը՝ ճամբան դիմացը հան-  
դիպած Սպարտացիները կը զարնէ կը սպաննէ :  
Ասոր լսեցին Սպարտացիք , ուզեցին որ Մեսե-  
նիացիք Պողիքարէսը իրենց ձեռքը մատնեն . Մես-  
ունիացիք յանձն չտուին իրենց հայրենակիցը ա-  
նոնց ձեռքը տալ , բայց ըսին որ վեճին վրայ Ամ-  
փիկախոնի ատենին մէջ իրարու հետ խօսինք :  
Սպարտացիք ամենենին պատասխան չտուին , ու  
պատերազմի պատրաստուեցան . Երդում ըրին  
թէ ինչուան որ Մեսսենիան չկործանենք՝ Սպար-  
տա չդառնանք , և կամ ամենքնիս մեռնինք :

4 Աս մաքով Սպարտացիք առանց առաջուց  
պատերազմ հրատարակելու , Մեսսենիա մատն ,  
յանկարծակի Ամփիս քաղաքն առին , ու բնա-  
կիչքը թրէ անցուցին . Մեսսենիացիք ալ իրենց  
Եւփոյէս թագաւորին առաջնորդութեամբը  
պատերազմի ելան : Ճակատեցան Սպարտացիք  
ու Մեսսենիացիք , և սկսան անխնայ մէկզմէկ  
ջորդել ամենենին մէկ կողմը չէր ուզեր խօնար-  
հիլ՝ հաշտութիւն խօսիլ . մէկ կողմին կատաղու-  
թիւնը մէկալ կողմին հաստատութեանը հաւա-  
սար ըլլալով , վերջապէս յաղթութիւնը անորոշ  
մնաց . գիշերը միայն վրայ հասնելով հարկ եղաւ  
որ Երկու բանակները իրարմէ զատուին : Եր-

---

4 Ի՞նչպէս սկսաւ Սպարտացւոց ու Մեսսենիա-  
ցւոց պատերազմը :

կրորդ օրը երկու կազմն ալ ոչնորդէն պատերազմ՝  
ուղեցին ընել, և ոչ յաղթութեան նշաններ  
կանգնել, իրարու մարդ խրկեցին, մեռելնին ա-  
ռին, ու սկսան զանոնք թաղել:

1 Այս պատերազմն ետքը Մեսսենիացւոց մէջ  
ժանտախտ իյնալով շատ մարդ մռաւ, մնացած  
ներն ալ Լակոնիոյ մէջ իմժոմսս լեռան ամռուր  
բերդը փախան: Ետքը մարդ խրկեցին Դեղփիս  
պատդամ հարցընելու թէ ի՞նչ դարման ընեն  
իրենց թշուառութեանը պատասխան ելաւ թէ  
Առոռուածոց բարկութիւնը իջեցընելու համար  
պէտք է թագաւորազն աղջիկ մը վիճակով ըն-  
տրել ու դիշերը անսնց զոհ ընել: Վիճակ ձգե-  
ցին, և վիճակը Լիկիսկոս անունով մէկուն աղջ-  
կանը վրայ ելաւ, բայց Լիկիսկոս աղջիկն առաւ  
Սպարտա փախաւ: Երբոր Մեսսենիացիք չփո-  
թած կեցեր էին, մէկէն Արիստոդեմ անուանի  
զօրավարը հանեց իր աղջիկը տուաւ, իր ձեռ-  
քովը զարկաւ մռուց զաղջիկը, և պատդամը  
կատարեց: Առ բանս լսելով Լակեդեմոնացիք  
շատ վախցան, կարծէին որ ալ տսառւածներն  
իրենց դէմ զանոնք սիրախ պաշտպանեն: ասան-  
կով եօթը տարի անցաւ և Սպարտացիք ոչ կը  
համարձակէին պատերազմելու, և ոչ պատե-  
րազմն ետ կենալու, որովհետեւ երգում ըրեր  
էին:

---

1 Առջի պատերազմն ետքը ի՞նչ պատահեցաւ:

1 Աւթերորդ տարին Արգիացիք և Արկադացիք Մեսինիացւոց օդնութիւնն եկան, և Խթումու լեռան մօտ սաստիկ պատերազմ եղաւ: Եւ փայէս թագաւորը վազեց Ապարացւոց թիւն պոմպոս թագաւորին բանակը, սաստիկ վէրք մը առաւ ու կիսամահ ընկաւ: Սաստիկացաւ պատերազմը. երկու կողմը իրարու ձեռքէ կը ջանային յափշտակել կիսամեռ թագաւորը, ոմանք բըռնելու՝ ոմանք ազատելու: Ան Ապարացւոցներէն ութը հոգի մէկէն գետինը փռեց կղէսնիս, զէնքերնին կողոպտեց ու իր զօրացը բաժնեց. բայց ինքն ալ գիմացէն շատ տեղէն վիրաւորուեցաւ: Արիստոդէմ ալ հինգ հոգի նոյն պատճառաւ Ապարացւոցներէն սպաննեց, և ինքն անխոց ելաւ պատերազմէն: Երկու կողմէն ալ միաբան դադրեցուցին պատերազմը: Վերուցին Մեսունիացիք իրենց Եւփայէս թագաւորը որ արիւն լուայ ու վիրաւոր էր, բայց իր ժողովրդէանը յաղթութեանը վրայ ուրախ: Արիստոդէմ տեսաւ որ կղէսնիս առած վէրքերուն պատճառաւ չկրնար քալէլ, գրկեց ուսը առաւ զինքն ու բանակը տարաւ:

2 Ան միջոցին որ Մեսունիացիք իրենց թագաւորին ու զօրավարաց վէրքերը պատելու հետ

1 Եւփայէս ինչ քաջութիւն ըրաւ:

2 ի՞նչ վէճ ելաւ Արիստոդէմի ու կղէսնիսի  
մէջ:

էին՝ ուրիշ նոր կռիւ մը բացուեցաւ մէջերնին։ Ամէնքը ժողված քաջագոյնը կը փնտռէին որ մրցանակը անոր տան։ և որովհեան երկու էին քաջայտղթ ախոյեանները, կղէսնիս և Արիստոդեմ, թագաւորը վիրալից եկաւ բաղմեցաւ առեօնը որ վճիռ տայ։ Կղէսնիս կ'ըսէր թէ Նս աւելի մարդ սպաննեցի, և այնչափ դիմացէս վերք առեր եմ (որ քաջութեամբ առաջ նետուելուն նշան էր)։ իսկ Արիստոդեմ անխոց ելու պատերազմէն, որ ըսել է թէ կամ վախկոսէ, և կամ բարեբազդ՝ բայց ոչ քաջայտղթ, իսկ զիս ուսին վրայ առնելն ու բանակը բերելը՝ ուժի նշան է և ոչ քաջութեան։

4 Արիստոդեմ պատասխան տուաւ թէ Բարեբազդ կ'երենամ՝ պատերազմէն անխոց ելլելուս համար։ բայց իմ վերքը չառնելս վատութենէս չէ, հապա քաջութենէս. վասն զի կամ ան է որ թշնամիք ինձմէ վախնալով չզարնուեցան հետո, և կամ հետո պատերազմեցան, ու ես զգուշութեամբ դիմամարտելով զանոնք զարկի սպաննեցի։

2 Երբոր իսօմքը լմընցուց Արիստոդեմ, սկսան քուէ ձգել, ամենուն սիրաը անհանդիստ էր թէ ինչ վճիռ պիտի ելլէ։ Ամէնքը միաբանեցան Արիստոդեմին տուին մրցանակը։

1 Արիստոդեմ ի՞նչ պատասխան տուաւ կղէսնիսի։

2 Վճիռը որո՞ւն կողմը ելաւ։

1 Վրան շատ հանցաւ, մեռաւ Եւփայէս թագաւորը, և տեղը Արիստոդեմն ընտրեցին, որ հինգ տարի քաջութեամբ աշխատելով՝ Սպարտացւոց ամէն ջանքը փնտացուց։ Խարդախութիւն մը ուղեր էին ընել, ան ալ իմացաւ Արիստոդեմ։ Վասն զի մեծամեծներէն հարիւր հոգի Սպարտայէն քշեցին, որ փախստականի պէս Մեսսենիա եկան։ կանչեց զանոնք Արիստոդեմ, Սպարտացւոց ասյանցանքը նոր է, բայց հնարքնին շատ հինցած է, ըստ ու զանոնք դուրս քշեց։ Ետքը իժումնոսի քով ալ Սպարտացւոց հետ զարնուելով մեծ ջարդ տուաւ անոնց։

2 Երբոր երկու կողմին ալ երկար պատերազմներէն յոդնած՝ իրարու հաւանութեամբը զինադադարում ըրեր կը հանդչէին, Արիստոդեմ տեսիլքներով երազներով խռոված՝ ինքզինքը իր աղջկանը գերեզմանին վրայ սպաննեց։ Կը սեն թէ տեսիլքի մէջ աղջիկը իրեն երեցեր է սեեր հագած, կուրծքն ալ վէրքերով արիւնլուց, անանկով հօրը մօտեցեր է ձեռքէն զէնքերն առեր, ձերմակ հագուստ մը անոր հագուցեր ու դլուխը ոսկի պսակ մը դրեր է։

3 Մեսսենիացիք իրենց սիրելի թագաւորն ու զօրաւոր պաշտպանը կորսնցընելով՝ յուստհա-

1 Եւփայէսի տեղը ո՞վ թագաւորեց։

2 Ի՞նչպէս մեռաւ Արիստոդեմ։

3 Ի՞նչ կերպով լընցաւ Մեսսենիացւոց առաջնին պատերազմը։

տութեան մէջ ընկան . անոր ներհակ՝ Սպարտացիք սիրա առին , և վերջապէս տիրեցին իմժոմունին , որ հինգ ամիս պաշարուած՝ սաստիկ սովքաշելէն եաբը անձնատուր եղաւ :

1 Մեսսենիացւոց շատը փախան գնացին Արկադիա , Արգոս և Սիկիոն . մնացածներուն հետ ալ շատ խստութեամբ վարուեցան Սպարտացիք : Երդում առին անոնցմէ որ մէյմըն ալ շապատամբին , և իրենց երկրին տարեկան բերքին կէօը Սպարտա խրկեն . անկեց 'ի զատ' երբոր Սպարտացւոց թագաւորներէն կամ իշխաններէն մէկը մեռնէր՝ բոլոր Մեսսենիացիք արք և կանայք սուգ մանեն : Ասանկով լորնցաւ Մեսսենիոյ տռաջին պատերազմը , որ քսան տարի քշեց :

2 Քառասուն տարի խաղաղութեամբ անցնելէն ետքը մաքերնին գրին Մեսսենիացիք որ ազատութիւննին նորէն ձեռք ձգեն . ուստի Եղիս , Արգոս , Սիկիոն և Աρկադիա դաւառներուն բընակիները իրենց հետ միացուցին . և իրենց կըտրիչ երիտասարդներուն մէջ անուանի էր հին թագաւորաց ցեղէն Արիստոմեն պատանին : Երկու կողմէն պատերազմը սկսաւ , և յաղթութիւնը անորոշ մէտց . բայց Արիստոմեն անանկ

1 Սպարտացիք ինչ նեղութիւններ տուին Մեսսենիացւոց :

2 Մեսսենիացւոց երկրորդ պատերազմը ի՞նչպէս սկսաւ :

կարգէ դուրս քաջութիւններ ըրաւ որ քաղա.  
քակիցքը մէկէն հոն պատերազմի տակն ուղե.  
ցին զինքը իրենց վրայ թագաւոր դնել. յանձն  
չառաւ Արիստոմեն, ու միայն զօրաց սպարապետ  
դրուելով գոհ եղաւ:

1 Կը պատմեն թէ Արիստոմեն ուղելով յան.  
դուզն գործողութեամբ մը Սպարացիները  
վախցընել, գիշերանց Սպարատա կ'երթայ, ծա.  
ծուկ կը մտնէ Աթենասայ տաճարը, ու պատին  
վրայ վահան մը կը կախէ՝ վրան գրուած. Արիս.  
տոմենին կը նուիրէ ասիկայ դիցուհւոյն՝ Սպար.  
ացւոց աւարէն: Աս ալ կը պատմեն թէ Արիս.  
տոմենին քաջասրառութեանը նմանիլ ուղելով  
ուրիշ երկու Մեսսենիացի կտրիչներ ալ, եր.  
բոր Սպարացիք կաստորի և Պողիտեւկիսի տո.  
նը կը կատարէին, օդապարիկ նժոյդնէրու վրայ  
հեծած, ծիրանիներ հագած, ձեռքերնին նիզակ՝  
յանկարծակի վազեցին անոնց բանակը մտան,  
անոնցմէ շատ մարդ ջարդեցին, որ յաղթանա.  
կով Անդանիա դարձան՝ ուր ժողվուած էին  
Մեսսենիացւոց կտրիչները:

2 Արիստոմեն Ստենիկղար դաշտին մէջ փա.  
ռաւոր յաղթութիւն մը ըրաւ Լակեդէմոնաց.  
ւոց և անոնց դաշնակցացը վրայ: Ետքը մատւ  
լակոնիան կողոպտեց, շատ քաղաքներ կործա.

1 Արիստոմենի վրայ ինչ մասնաւոր քաջութիւն  
կը պատմուի:

2 Ի՞նչ քաջութիւններ ըրաւ Արիստոմեն:

նեց, ու բնակիչքը գերի տարաւ։ Սպարտացիք սարսափած ՚իեղփիս պատգամ հարցուցին։ պատգամախօսը հրամայեց իրենց որ Ամենքէն իրենց զօրավար մը բերել տան։ Սպարտացւոց ասանկ խոնարհելուն վրայ շատ ուրախացան Առենացիք։ բայց աստուածոց կամքը կատարած սեպուելու համար՝ Տիրտէոս անունով կաղ ու աննշան բանաստեղծը անոնց իրրե զօրավար խրկեցին։ Ընդունեցան Սպարտացիք, և Երբոր իրեք անդամ ալ յաղթուեցան՝ ու յուսահատած կ'ուզեին ամէն բան թողուլ Սպարտափախնիլ, Տիրտէոս կրակոտ ու սրտաշարժ երգերով անոնց միտքը փոխեց, սրտերնին վառեց, ու նորէն քաջութեամբ պատերազմելու յորդորեց, անանկ որ Սպարտացիք իրենց առջի քաջութիւնը նորէն ձեռք առին, ու միայն ուզելով որ իրենց դիակը անթաղ չմնայ, մէյմէկ գրապանի վրայ ամէն մարդ իրեն ու իր հօրը անունը դրեց, ու աջ թեկին կապեց, որպէս զի եթէ պատերազմի, մէջ իյնան մեռնին ու երեսներնուն գծագրութիւնը աւրուի, կարենան անշաններով ձանցուիլ, ու օր մը իրենց ետևէն եկողները կարենան ըսել. Ասոնք հայրենեաց համար մեռած են։

† Յարձկեցան Սպարտացիք Մեսսենիացւոց վրայ, և պատերազմը սկսաւ. Արիստոկրատ Ար-

† Տիրտէոսին խրախուսելովը ի՞նչ յաղթութիւնը ըրին Սպարտացիք։

կադացւոց թագաւորը շուտ մը թողուց փախաւ, անովլ Մեսսենիացիք ալ յաղթուեցան: Իսկ Արիստոմեննեղը մանելով մնացած զօրքովը իրա բերդը քաշուեցաւ, որ լեռներով պատած ամաւր տեղ մըն էր: Անկէց օր մը յարձակմանք մը ընելու ատենը բանեցին Սպարտա տարին, ու ընկերներովը մէկտեղ գարշահոս վիրապի մը մէջ ձգեցին ուր չարագործները կը նետէին: Սպարտացիք իրեն քաջութեանը վրայ համարմանք ունենալով թող տուին որ վահանը հետը մնայ, ինքն ալ վահանին վրայ իյնալով չինացաւ, ու մահուընէ ազատեցաւ: Հոն երկու օր իր ընկերացը դիակներուն վրայ կեցած մտածելու ատենը մէյմըն ալ տեսնէ որ մեծկակ ծտկէ մը ազուէս մը կը մանէ վիրապը, մէկէն անոր պոչէն կը բռնէ Արիստոմենն ու անոր ետևէն նոյն ծակէն կ'երթայ նեղ ճամբռով մը՝ որ իրա ըերգը կը հանէ եղեր: Յանկարծակի Արիստամենն հոն կը հասնի, ընկերները կը դանէ, և ամէնքը վրան կը զարմանան:

4 Անկէց ետքը Արիստոմեն լսելով թէ կորընթացիք Սպարտացւոց օգնելու կ'երթան, յանկարծակի վրանին վաղեց ու մեծ ջարդ տուաւանոնց. բայց ան յաղթութեանը վրայ շատ չկըցան Մեսսենիացիք ուրախանալ: Վասն զի Սպար-

---

4 Մեսսենիացւոց երկրորդ պատերազմը ինչպէս լմընցաւ: — Արիստոմենի վերջն ինչպէս եղաւ:

ասցիք սաստիկ ուժով յարձըկեցան իրա բերդին վրայ՝ դարմանալի քաջութեամբ պատերազմցան Մեսսենիացիք, երկու օր երկու գիշեր տեղ պատերազմը, և ինչուան կանայք ալ մըտան պատերազմին մէջ։ Սակայն Արիստոմեն տեսնելով որ անկարելի է ինչուան վերջը դիմանալ, բերդին մէջ մնացած մարդիկը գուրս հանեց, իր չորս դին ժողվեց զանոնք գունդ մը ձեւացուց, մէջ տեղը ազաքն ու կնիկ մարդիկը դրաւ, և թշնամեաց բանակին մէջէն անցուց՝ առաւ տարաւ զանոնք. Սպարտացիք ալ զարմացած ձայն չհանեցին. իսկ ինքը ցյուսալով որ կարենայ նորեն իր հայրենիքն ազատել գնաց Հռոդոս կղզին քաշուեցաւ, անկէ Յոնիա անցաւ, ու Սարդիկէի մէջ մեռաւ։

4 Ան Մեսսենիացիքն որ Սպարտացւոց ձեռքէն ազատեր էին՝ Սիկիլիա գնացին Հռեգիոնի թագաւորին քովը՝ որ ինքն ալ Մեսսենիացի էր, և անոր հետ մէկանզ պատերազմերով Զանկղաս քաղաքն առին. և որովհետեւ բնակչացը վրայ դութ ցըցուցէր էին՝ անոնք ալ երախտադիտութեամբ իրենց քաղաքին անունը փոխեցին՝ Մեսսանա գրին, որ հիմա Մեսսինա ըստւածն է։ Մեսսենիոյ երկրորդ պատերազմը տասնըութը տարի քշեց։

1 Մեսսենիացի գաղթականները ուր գնացին։ — Քանի տարի քշեց Մեսսենիացւոց Երկրորդ պատերազմը։

1 Սպարտացիք արդէն Արդիացւոց վրայ ու  
ունեին թէ ինչո՞ւ իրենց գէմ Մեսսենիացւոց  
օդնեցին։ Ետքն ալ Թիրէա ըստւած գաւառին  
համար մէջերնին պատերազմ բացուեցաւ. վասն  
զի աս գաւառը Արդողիաին մէկ մասն էր, ու  
Սպարտացիք առեր իրենց սեպհականեր էին։  
Երկու կողմէն ալ չուզելով որ անօգուտ աեղը  
արիւնհեղութիւն ըլլայ, որոշեցին որ Երկու  
գիշն իրեք հարիւր կտրիձներ ելլին պատերազ-  
մին, և որ կողմն որ յաղթէ՝ անոր ըլլայ ան գա-  
ւառը։

2 Երբոր Երկու կողմէն ալ զօրքերը քաշուե-  
ցան ու ընտրուած կտրիձները միայն մնացին,  
ասոնք անանկ հաւասար քաջութեամբ պատե-  
րազմեցան՝ որ վեց հարիւր կտրիձն իրեք հոգի  
միայն մնաց, Աղիկնոր ու Քրոմիոս՝ Արդիացւոց  
կողմէն, Ուժրիադէս ալ Սպարտացւոց կողմէն։  
Գիշերը կոխեց, հարկ եղաւ որ պատերազմը  
դադրեցընեն։ Երկու Արդիացիքը վազեցին Ար-  
դոս որ իրենց յաղթութիւնը աւետեն. իսկ  
Ուժրիադէս Սպարտացին մեռած Արդիացւոց  
զէնքերը կողոպտեց՝ իր բանակը տարաւ, ու նո-  
րէն գարձտւ իր տեղը կեցաւ։ Երկրորդ օրը Եր-  
կու բանակներն եկան ու սկսան հակառակիլ

---

4 Սպարտացիք Արդիացւոց գէմ ինչո՞ւ պատե-  
րազմ բացին։

5 Խնչպէս լմբնցաւ Սպարտացւոց ու Արդիա-  
ցւոց պատերազմը։

յաղթութեան վրայ . Արդիացիք կը պարծենային թէ Մեզմէ Երկու հոգի կենդանի մնացին . Սպարաացիք ալ կ'ըսէին թէ Արդիացիք փախան , իսկ մերինը իր տեղը կենալով ձեր մեռելներուն զէնքերը կողոպաեց : Վէճը ան աստիճանի տաքցաւ , որ հարկ եղաւ պատերազմով որոշել . զարնուեցան , Երկու կողմէն ալ շատ մարդ ջարդուեցաւ , և վերջապէս Սպարաացիք յաղթող ելան : Իսկ Ոթրիադէս որ այնչափ ընկերներով Սպարաայէն ելած էր՝ առանց անոնց Սպարաա գառնալ չուզելով՝ հոն անոնց ընկած տեղը զարկաւ ինքզինքը սպաննեց :

4 Անկեց ետքը Արդիացիք դլուխնին գերծեցին , և օրէնք դրին որ ինչուան Թիրէա դաւառնորէն ձեռք չգեն՝ Երիկ մարդիկ Երկայն մազ չթողուն , կնիկ մարդիկ ալ վրանին ոսկի զարդ չունենան , և աս օրինաց գէմ ընողը նզովաւ ըլլայ :

4 Արդիացիք Սպարաացւոցմէ յաղթուելնուն համար ի՞նչ ըրին :

## ՎԼՈՒԽ Դ.

Ամբառ . — Դրաման . — Եղիշենիդեն . — Սոզն . — Պիտիսուրան . — Խողոքան և խողիս . — Աշմադին և Աշմադիդիստիս . — Կոչարենէն . — Խեցելոյագ վըտ :

1 Այս ատեններն որ Սպարտացիք իրենց ահրութեան ստհմաններն ընդարձակելու հետ էին , Աթենացիք անիշխանութեան մէջ կ'ալեկոծէին : Ժողովուրդը իրեք բաժնուած , և իրենց գլուխ մէյմէկ հին ու զօրաւոր աղջատոհմներ առած՝ իրարու ձեռքէ կը յափշտակէին իշխանութիւնը : Քաղաքացւոց կեանքն ու ստացուածքը այն պիսի դատաւորաց ձեռքը մատնուեր էր՝ որոնց օրէնքը իրենց շահն ու կամքն էր :

2 Աս անկարդութեանց գարման մը ընկըռ համար՝ ժողովուրդը Դրակոն անունով արիստինին աղաչեցին որ օրէնքներ գնէ իրենց (624) : Դրակոն անանկ խիստ օրէնքներ գրաւ , որ կ'ըսէին թէ Ասոնք թանաքով գրած չեն , արիւնով գրուած են . վասն զի ամէն աղատիկ յանցանքներուն ալ պատիժ՝ մահ գրեր էր . մեծ յանցանքներուն սղատիժ չկայ աշխարհիս մէջ կ'ըսէր :

—

1 Այս ատենները Աթենացիք ի՞նչ վեճակի մէջ էին : 2 Դրակոն ի՞նչպէս ու ի՞նչ օրէնքներ գրաւ Աթենացւոց :

Երբոր Ամենացիք սկսան գանգատը շատցընել, հարկ էղաւ որ հայրենիքը թողու Դրակոն, Երթայ Եդինա կզզին քաշուի, և հօն մեռաւ:

† Ամենիքի մեծամեծներէն մէկը Կղէոն՝ կարձելով թէ Ամենացիք անիշխանութենէ ձանձրացած՝ գիւրաւ կուգան իր հետը կը միանան. ու զինքը իրենց վրայ թագաւոր կը դնեն, հետը շատ մարդ առած յանկարծ եկաւ միջնարերդին տիրեց (600): Վատանգը տեսնելով միացաւ ժողովուրդը. եկաւ զինքը պաշարեց. առջի բերան քիչ մը դէմ գրաւ Կղէոն, բայց ետքը տեսնելով որ ձար չկայ՝ թողուց փախաւ: Անոր կուսակիցներուն խօստացաւ ժողովուրդը որ եթէ անձնատուր ըլլան՝ իրենց կենացը կը խնայեն. բայց խօսքերնին չպահեցին, նոյն իսկ Եւմենեայց մեհեանը փախոչներն ալ բռնեցին բագնին առջեց սպաննեցին: Վրան շատ չանցաւ, սասաիկ ժանտախտ մը ընկաւ Ամենիք, ու սկսան ամէնքը ըսէլ թէ Մեր երդ մնաղանցութեան պատիժն է տսիկայ, որ աստուածները բարկացած՝ վրանիս խրկեցին: Լուցին որ կրետէ Եսլիմենիդէս անունով արգար ու խօստառն մարդ մը կայ. ազաշեցին որ գոյ զերենք աստուածոց հետ հաշակցընէ: Եկաւ Եսլիմենիդէս, նոր նոր մեհեաններ, բագիններ կանգնել տուաւ, նոր կրօնաւ:

---

† Դրակոննէն Ետքը ո՞լ իշխեց Ամենացւոց: — ի՞նչ պատճառաւ Ամենացիք Եսլիմենիդէս կրետացին կանչեցին: — ի՞նչ ըրաւ Եսլիմենիդէս:

կան արարողութիւններ գրաւ, բոլորովին քա.  
ղաքը մաքրեց խաղաղեց, անիրաւութիւնն ու  
ամբարշտութիւնը մէջէն հալածեց։ Երբոր դա.  
դրեցաւ ժանտախտը, Ամենացիք Եսլիմենիդէ.  
սին վրայ զարմացած, ու երախտագիտութեամբ  
լեցուած՝ ուզեցին անոր շատ պատիւններ ու ըն.  
ծաներտալ։ Ինքը շնորհակալ եղաւ, ու միայն  
Ամենասայ նուիրուած ձիթենիկն ձիւղ մը ու.  
զեց, առաւ ու կրետէ դարձաւ։

4 Եսլիմենիդէս երթալուն պէս երկպառակու.  
թիւնները առջինէն աւելի սկսան, ու քաղաքին  
մէջ անիշխանութիւնը տիրեց։ Ան խռովու.  
թեան ատենը ամենուն աչքը Սողոնին վրայ  
դարձաւ, և միարանութեամբ տոին զինքը տուա.  
ջին դատաւոր և օրէնսդիր անուանեցին, որ ի.  
րենց անկարգութիւններուն դարման մը ընէ  
(594)։

5 Սողոն, Յունաստանի Էօթը իմասանոց մէ.  
կը, ծնած էր Սաղամինա ու Ամենիքի մէջ մէծ.  
ցած։ Հօր կողմանէ կողրոս թագաւորին ազգա.  
կան էր, մօր կողմանէ ալ Պիսիսարատին։ առջի  
բերան վաճառականութիւն ըրաւ, բայց շուտով  
անիկայ թողուց ու ինքզինքը ուսոման տուաւ։  
Ամենէն աւելի իմասասասիրութիւն ու քաղա.  
քականութիւն սորվելու ետեւէ եղաւ, և աղէկ  
սորվելու համար ալ երկար ատեն շատ տեղեր

1 Եսլիմենիդէսի երթալէն Եաքը ի՞նչ վիճակ ու.  
նեցան Ամենացիք։

2 Ո՞վ էր Սողոն։

Նամբորդութեամբ պատըտեցաւ, քննելով ամէն ազդաց բնաւորութիւնները, սովորութիւններն ու օրէնքները։ Բանաստեղծութեան մէջ ալ Սողոն անուանի էր կ'ըսեն։

1 Հարուսանները սիրով ընարեցին Սողոնը՝ վասն զի հարուստ էր. աղքատաններն ալ վասն զի անուշ ու ազնիւ բնութիւն ունէր, և ամենուն բարիքը կ'ուզէր։ Ամեննին իր շահն ու փառքը չէր փնտակէր, անոր համար ալ արխոնութեան պատիւը յանձն չառաւ։

2 Սողոն մէկէն պարագերու թողութիւն արւաւ. Դրակոնին դրած բոլոր օրէնքները վերցուց, միայն մարդասպանաց գէմ դրածը պահէց. կառավարութեան կերպը կարդաւորեց։ Գերագոյն իշխանութիւնը ժողովրդեան ատենին տուաւ, որուն մէջ ամէն քաղաքացի իրաւունք ունէր մանելու։ Պատերազմ, հաշտութիւն, դաշնակցութիւն, տուրք, դատաւորներ ընտրել, աէրութեան հարկաւոր եղած ամէն մեծ բանները համաշխարհական ատեանը կ'որոշէր։ Եւ թէպէտ ամէն բան առաջ ծերակոյաը կը քննէր, որ չորս հարիւր հոգի էին, բայց ժողովուրդը աղաւա էր հաւնելու կամ մերժելու. անոր համար աղէկ ըսեր էր Սողոնին Անաքարսիս Սկիւթացի իմաստասէրը թէ կը զարմանամ որ մասնելու իրաւունքը խելացիներուն տուեր էս, իսկ որոշելը խենթերուն. վասն զի

1 Ի՞նչ բնաւորութեան տէր էր։

2 Ի՞նչ օրէնքներ դրաւ։

կրնար խենթ ճարտարան մը ծերակուսաին դէմ՝  
ժողովուրդը համոզելով ուղածը առաջ տանիլ:  
Ուրիշ անգամ մըն ալ զարմանալով Անաբարսիս  
որ Սողոն կ'ուղեր գրաւոր օրէնքներով Աթե-  
նացւոց ագահութիւնն ու անիրաւութիւնը  
սահմել, Գիտցիր, ըսեր է, որ աս գրած օրէնք-  
ներդ սարդիստայնի կը նմանին. ասոնց մէջ  
տկարները միայն կը բռնուին կը մնան, իսկ զո-  
րաւորները կը ողտառեն կ'անցնին:

1 Ժողովրդեան ատեանը ութը օր մէյմը կը  
ժողվուեր, և յիսուն տարեկան եղողը կրնար  
մէջը խօսիլ:

2 Արիսպագոսի \* ատեանն ալ հաստատեց Առ-  
ղոն ու իշխանութիւնը մեծցուց: Խնչուան ան-  
ատենը աս ատեանը դատաստանական բաներու  
միայն կը խառնուեր, ինքը յանձնեց անոր նաև  
կրօնքի սլահանութիւնը, տղոց դասախրա-  
կութիւնը, ժողովրդեան բարբը, տէրութեան  
գանձը ու հասարակաց շէնքերը: Թէ որ արխոն  
մը իր սլաշտօնը աղեկ կատարեր ու ամէնքը վրան

1 Ժողովրդեան ատեանը Ե՞րբ կը ժողվուեր:  
2 Արիսպագոսի ատեանին իշխանութիւնը ի՞նչ  
ըրաւ Սողոն:

\* Ալենտի Տու բլուր իւ իւր ու Արիսպագոս այսինքն  
Բլուր Ալենտ իշխաներ, կառ ու շուր պատրիելոց՝ Ալեն-  
Պատրիենտ որդին սպանուծ ըլլալու դարձանը հնու եղեւ  
է կը ան:

գոհ ըլլային . Արիստագոսի անդամ կ'ըլլար : Առ  
առեանին արդարութեանն ու իմաստութեան  
համբաւը բոլոր աշխարհք տարածուած էր , ին-  
չուան Հռովմայեցիք ալ դատաստանական գը-  
ժուար խնդիրներու վրայ կուդային անկեց խոր-  
հուրդ կը հարցընեին : Հան որպէս զի կարենան  
դատաւորները աղէկ ուշադրութիւն ընել . և  
ամենենին խորդախութիւն չըլլայ , դատաստան-  
ները մուլթ տեղ գիշերով կ'ընեին : Փաստաբան-  
ներն ամենենին չէին կրնար դատասացութեան  
մէջ յառաջարան . վերջարան , սիրտ շարժող  
խորդէր և կամ ճարատասանական զարդէր բանե-  
ցընել , ոյլ պարզ իրը պիտի պատմէին . Երբոր  
խնդիրը բաւական կը յայտնուէր . դատաւոր-  
ները լուսւթեամբ կ'երթային բագնին վրային  
մէյմէկ խեցի կ'առնեին ու հսն գրուած երկու  
սափորներուն մէկուն մէջ կը ձգէին . անոնց մէ-  
կը կ'ըսուէր սովոր Պիտուան և պղնձէ էր , մէկա-  
լը սովոր Մահաման որ փայտէ էր : Երբոր ամենքը  
կը ձգէին , մէկ պատգամաւոր մը կ'երթար Պը-  
թութեան սափորին մէջ խեցի մը աւելի կը  
ձգէր , որ կ'ըսուէր + + + Ամենասա , \* :

\* Մարդասպանաց դատաստանը շատ խստու-  
թեամբ կը կարէին , և ամենայն կերպով կը ջա-

1 Մարդասպաններուն դէմի՞նչ խստութիւն կար:

\* Ըստ առաջնային Աշխարհի իշխանություն հայրէ  
աղանձնած շահական համար՝ Աշխարհագույն սովորութա-

Նային որ մարդ սպաննելէն ժողովրդեան աչքը  
վախցընեն։ Տղայ մը բռնած լորամարդիներուն  
աչքերը հանելու սովորութիւն ունի եզեր. ա-  
նոր համար զինքը 'ի մահ գատապարտեր են.  
վասն զի պատիկուց երբոր վարժեր է ասանկ  
կենդանեաց արիւնը մտնելու, մեծնալով կրնայ  
շատ մարդկանց կեանքը վերցընել կ'ըսէին։

4 Սողոն բոլոր Աթենացիքը՝ իրենց եկամախն  
նայելով չորս կարդ բաժնեց։ Չորրորդը աղքա-  
տաց կարգն էր որ ամեննեին պաշտօնի չէին կըր-  
նար հասնիլ։ Դատաւորաց իշխանութիւնը տա-  
րեկան էր. գլխաւոր գատաւորներուն ընտրու-  
թիւնը ժողովրդեան ձեռքն էր, իսկ երկրորդա-  
կանները վիճակով կ'ընտրեին։ Քաղաքացւոց  
մէջ եղած կախներն ինը արխոնները կ'որոշէին։  
Ասոնց վճռոյն չհաւնողը կրնար աւելի գերազոյն  
ատեանի մը բողոքել, որուն մէջի անձինքն էին  
չորս կարգէն ալ վիճակով ընտրուած անուանի  
մարդիկ։

2 Սողոն աղոց գատախարակութեան համար

1 Գանի՞ կարդ բաժնեց Սողոն ժողովուրդը։

2 Տղոց գատախարակութեանը ի՞նչ օրէնք դրաւ։

Դանի կանչունը էր. և ուշաբնի գուշարի առնելուն մէջ այս-  
և ուշ հասաւուր էլեր էին։ Ունենաս ասդասածուհին այսին  
մէջ գուշ հը առեցնելով Ուշեւրես արդարացներ է։  
Աս բանիս ցիւրտան է եղեր աև գուն։

ալ շատ փոյթ ունեցաւ։ Տղան երբոր քիչ մը  
սարիքը կ'առնէր՝ Երկու վարժապետի ձեռք կը  
յանձնուէր, որոնց մէկը անոր մարմինը կը կըր-  
թէր, մէկալն ալ միտքը • մէկը լողալ, ու այլ և  
այլ մարդմնոյ կրթութիւններ կը սորվեցընէր,  
մէկալն ալ բանաստեղծութիւն, ճարտասանու-  
թիւն, և գիլխոփայութիւն։

Ա Երբոր տղան քսան տարեկան կ'ըլլար, հայրը  
պարտական էր զինքը իր ցեղասլետին տանելու  
և անոր անունը հասարակաց արձանագրին մէջ  
անցընելու։ Երդում սղիտի ընէր թէ իր հարա-  
զատ զաւակն է, և մայրը Աթենացի. վտոն զի  
որոնց որ հայրը կամ մայրը Ատափիկեցի չըլլար՝  
չէր կրնար քաղաքացւոց կարգն անցնիլ։ Ան օ-  
րը տղուն մազերը կը կարէին ու քաղքին պաշտ-  
պան աստուածոյն զոհ կը մատուցանէին։ Հոն  
պատանին ամենուն առջեր երգում կ'ընէր որ  
հայրենեաց օրինացը հնազանդի, անոր երջան-  
կութեանը համար ձեռքէն եկած ջանքը ընէ,  
պատերազմի ատեն իր զօրավարին հնազանդի,  
և իր հայրենեաց սիրոյն համար մինչև 'ի մահ  
պատերազմի։ Աս խոստմունքներն ընելէն ետքը՝  
դինիով լեցուն մէծ գաւաթ մը կ'առնէր Հերակ-  
ղեսին կը նուիրէր, ու ետքը հանդիսականաց ալ  
անով գինի կը բաժնէր. անկէ ետքը կ'տռնէին  
զինքը հանդիսով հաստրակաց կոչունքի մը կը  
տանէին, ուր չափահաս մարդկանց կարգը կը  
նսաէր։

---

† Տղան ինչպէս չափահասից կարգը կ'անցնէր։

1 Մախող կամ իր ծնողքը չհոգացող տղան, և ծոյլ ու դատարկապորտ մարդը՝ վատանուն կը սեպուէր: Բայց թէ որ հայրը որդւոյն արուեստ մը սորվեցընելու հոգ աարած քըլսր, ազատ էր որդին զանիկայ կերակրելու պարտքէն:

2 Հայրասպաններու վրայ օրէնք մը չդրաւ Առզոն, հարցուցին իրեն թէ Մուցամբ արդեօք թէ լուեցիր, սպատասխան տուաւ թէ Վասն զի չկըրցայ դանել այնպիսի մարդ մը որ կարենայ իր հայրը սպաննել:

3 Երբոր մէկը քաղաքական երկապառակութէանց տտեն ոչ մէկ կողմը ըլլսոր և ոչ մէկալը, վատանուն կը սեպուէր, ու մշտնջնաւոր աքսոր կ'երթար, աս օրէնքով կ'ուզէր Սոլոն ըլռանագատել հարուստներն ու բարեբարոյ մարդիկը, որ սովորաբար վախկու կ'ըլլան, որպէս զի ստացուածքնին ձեռքէ չհանելու համար խաղաղութէան ու բարեկարդութէան կողմը անցնին, և անով աղքատաց յանդդնութէանն ու խռավութէան ուժը կոտրի:

4 Մէկ հայր մը որ հայրենեաց համար կը մեռ.

1 Տղուն պարտքը ի՞նչ էր առ ծնողս:

2 Հայրասպան տղոց համար ի՞նչ օրէնք գրաւ Սոլոն:

3 Խռովութէան տտենը քաղաքացւոց պարտք ի՞նչ էր:

4 Մեռելոց համար ի՞նչ օրէնք կար:

նէր, անոր զաւկըները տէրութիւնը պիտի հոգար: Արդիլեց Սողոն որ մեռելի վրայ ջարախօսութիւն չըլլոյ: Վասն զի արդարութիւնը կը պահանջէր որ մեռած մարդկանց յիշատակը պատուենք. հասարակաց օգուան ալ կը պահանջէր որ ատելութիւնը մշտնջենաւոր չըլլոյ:

1 Սողոն աս օրէնքները տալէն ետքը՝ դիտնալ Աթենացւոց փոփոխամտութիւնը, երդւընցուց զիրենք որ հարիւր տարի անփոփոխ պահէն, և ինքն ալ Կիկուրդոսի պէս հայրենիքէն հեռացաւ, նախ Եգիպտաս գնաց պարտեցաւ, ետքը Կիւդացւոց Կրեսոս թագաւորին քով գնաց: Կրեսոս իր հարսառութեանը վրայ հպարտահած՝ հրամայեց որ անբաւ գանձերն ու փառաւոր կահ կարասիքը Սողոնին ցուցընեն: Երբոր Սողոն ամէն բան տեսաւ, թագաւորը հարցուց անօր թէ ինձմէ աւելի երջանիկ մարդ տեսէր ես: — Հրամեր ես, ըստ Սողոն, Տեղղոս Աթենացին տեսայ, որ լաւ մարդու պէս ապրելով, ազնիւ զաւակներ թողուց, ու հայրենեաց համար պատերազմելով փառաւորապէս մեռաւ:

2 Տասը տարի ճամբորդութիւն ընելէն ետքը երբոր Յունաստան գարձտւ Սողոն, Աթենացիքը տեխիշանութեան մէջ դժու: Պիսիստրատ հարուստ, առատաձեռն, հարտարամիտ ու իո-

1 Սողոն Աթենացւոց օրէնքներ տալէն ետքը  
ինչ ըրաւ:

2 Երբոր նորէն Յունաստան գարձտւ՝ Աթենացիքը ինչ վեճուկի մէջ էին:

բագէտ իշխանը ամենուն սիրոց կը վաստակէր,  
որպէս զի ամենուն վրայ իշխէ։ Սողոն անոր  
հայրենասիրութեան տակէն յայտնի կը տեսնէր  
իշխանասիրութիւնը, ուստի տմէն ջանք ըրաւ  
որ ժողովրդեան ու անոր միտքը դարձընէ, բայց  
անօդուա :

1 Օր մը Պիսիստրատ ինքզինքը վիրաւորէց ու  
արիւնլուայ՝ կառքով հրապարակը եկաւ, և  
ժողովրդեան տաջեր խեղճ թափել սկսաւ որ  
հաստրակապետութեան թշնամիները վրան նա-  
խանձելով ասանկ զինքը վիրաւորէցին։ ասով  
ամենուն գութը վրան շարժէց, հաւացին ըստ-  
ծին, մէկէն իրեն յիսուն թիկնապահ տուին որ  
շուտ մը վեց հարիւր հոգի եղան։ անոնցմավ  
գնաց Պիսիստրատ միջնաբերդին տիրէց ու զա-  
մէնքը սարսափեցուց (566)։

2 Միայն Սողոն աներկիւղ անոր բռնակալու-  
թեանը գէմ կը կենար, ու ժողովուրդը կը յոր-  
դորէր որ ոտք ելլեն։ բայց երբոր տեսաւ որ  
վախը ամենուն սիրաը տիրեր է, ու մէկն ալ ի-  
րեն մտիկ չըներ, սրդողած յուսահատած տուն  
գնաց, զէնքերը տռաւ դրան տաջեր փողոցին  
մէջ դրաւ, յուսալով որ թերես անով ոտք ել-

1 Պիսիստրատ ինչ հնարքով տիրապետէց Աթե-  
նացւոց վրայ :

2 Սողոն ինչ կրցաւ ընել Պիսիստրատաց բռնա-  
կալութեանը գէմ։

լէն Ամենացիք ազատութիւննին ձեռք ձգելու :  
Անով ալ դարձեալ մարդ տեղէն ջարժեցաւ :

1 Երբար Պիսիստրատ բոլորովին Ամենքի տիրեց, վերջապէս Սոզոնին աչքը մտաւ, ու շատ բան անոր խորհրդովը կ'ըներ : Անոր վրայ շատ շապրեցաւ Սոզոն, ութսուն տարեկան մեռաւ (559) : Ամենացիք վրան ցաւեցան ու անուանը յիշատակը ամէն տաեն մեծարեցին : Միշտ նոր բան սորվելու և տեկ եղած էր Սոզոն. Ծերացայ, կ'ըսէր, ամէն օր նոր բան մը սորվելով : Սովորական մէկ տռածն ալ աս էր. Ամէն բանին վերը մտածէ :

2 Նատ չանցաւ՝ Պիսիստրատին թշնամիները զարացան, զինքը Ամենքէն քշեցին : Մեգակղէս, թշնամեացը դլաւորներէն մէկը. զինքը ետկանչեց, ու իր աղջիկը անոր կին տուաւ. բայց քիչ տաենէն նորէն մէջերնին դժտութիւն մըտնելով, թողուց Եւրեա կղզին փախաւ Պիսիստրատ (556) : Տասնըմէկ տարի դուրսը կենալէն եաքը յազթանակով Ամենք մտաւ, ու բոլոր իր թշնամիքը մեռցընել տուաւ : Բայց Երբոր բաւական հաստատուեցաւ իշխանութեանը մէջ, ըրած անդթութիւնները մոռցընել տուաւ արդարութեամբն, առատաձեռնութեամբը ու չափաւորութեամբը : Պիտութեանց ու բանաս-

1 Ի՞նչպէս մռաւ :

2 Պիսիստրատ ինչուան ետքը իշխանութեանը մէջ հաստատ մնաց :

տեղծութեան վրայ մեծ սէր ունէր, Հոմերոսի  
ոտանաւորները ժողվեց ու Աթենացւոց տուաւ  
որ կարդան. հասարակաց գրատուն մըն ալ շի-  
նեց. Ամէնք քաղաքը մեհեաններով ու աղբիւր-  
ներով զարդարեց: Դրած օրէնքներովը դատար-  
կակեցութիւնը վերցուց, Երկրագործութիւնն  
ու ճարտարութիւնը ծաղկեցուց: Անկարող զի-  
նուորաց ալ ինչուան 'ի մահ թոշակ կապելով  
զօրաց քաջութիւնը վառեց: Բանակին մէջ,  
հրապարակներու և իր պարտէ զներուն մէջ (ուր  
ամէն մարդ կրնար համարձակ մտնել), հօր մը  
կը նմանէր Պիսիստրատ որ զաւկըներուն մէջը  
կեցած կը սիրէ զանոնք ու կը միմիթարէ: Եր-  
բոր մեռաւ (328), իշխանութիւնը իպագարքոս  
և իպագիաս որդւոցը թողուց:

։ Իպագարքոս և իպագիաս տասուերկու տարի  
իրենց հօրը ճամբուն հետեւելով Ամէնքը զար-  
դարեցին, արծըթէ ստակ կոսիել տուին, իմաս-  
տուն մարդիկն ու բանաստեղծները առատ ըն-  
ծաներով մեծարեցին, մանաւանդ Անակրէոնն  
ու Սիմոնիդէսը. Երկրագործութիւնը, վաճա-  
ռականութիւնը, ճարտարութիւնն ու գիտու-  
թիւնները ծաղկեցուցին, և Հերմեսի արձաննե-  
րով կրթութիւնը ամէն տեղ տարածեցին. վասն  
զի ամէն ճամբու գլուխ Եգիպտոսի պէս Հեր-  
մեսի արձաններ գնել տուին վրանին տող տող

—

։ Իպագարքոս և իպագիաս ինչպէս ըրին իրենց  
իշխանութիւնը:

իւելացի խօսքեր գրած . անցաւորներն ալ զանոնք կարդալով անզգալի կերպով իրենց վարքն ու բնաւորութիւնը կը շտկէին :

1 Արմոդիսս ու Արիստոդիտոն երկու կտրիճ բարեկամներ կային : Իսպարբոս հանդիսի մը մէջ Արմոդիտոսին քրոջը նախատինք մը կ'ընէ . ասոր վրայ երկու բարեկամները խօսք կը դնեն որ անկէ վրէժը հանեն , և Համաթենական տօնին մէջ զինքը կը սպահնեն (515) : Իսպարբոսին թիկնապահները Արմոդիտոսը մէկէն կը բռնեն կը մեռցնեն , Արիստոդիտոնն ալ տանջանքներով կը սպաննեն :

2 Իսպադիաս եղբօրը սպանութեանը վրայ բարկացած՝ սկսաւ Աթենացիքը չարչարել . որուն վրայ որ կասկածի կ'երթար կը մեռցներ , չատերն ալ խոստովանցընելու կը ջանար , որոնց մէջ Լէնա անունով կին մը երբոր տանջել սկըսան , վախնալով որ չըլլայ թէ խօսք մը բերնէն հանէ՝ լեզուն խածաւ փրցուց . ու Իսպադիասայ առջին նետեց . անոր համար ետքը Աթենացիք արձան մը կանգնեցին իրեն՝ լեզուն կտրած :

3 Հինգ տարի ետքը Կղիսթենէս Աղմէոննեան ցեղին գլխաւորը շատ զօրացաւ , և Իսպադիաս ստիպուեցաւ որ բռնաւորութենէն հրաժարի

1 Իսպարբոսի մահն ի՞նչպէս եղաւ :

2 Իսպարբոսի մահուընէն վերջը Իսպադիաս ի՞նչ

ըրաւ :

3 Ի՞նչպէս մեռաւ Իսպադիաս :

(510) : Քիչ մը ժամանակ իր ընտանիքովը ասդին անդին պաշտելէն ետև, Պարսից Դարեհ թագաւորին քովը գնաց, ու ետքը Մարաթօնեան պատերազմին մէջ մեռաւ :

և Աթենացիք ազատութիւննին ձեռք ձգելով Արմադիոսի և Արիստոդիտոնի շատ պատիւ ըրին Երկուքին ալ մէյմէկ արձան կանգնեցին, ու վրաննին երգ մը շինեցին որ հասարակաց հանդէմներու և Համաթենական տօնին մէջ կ'երգէին աս իմաստով .

և Թուրոս առնեմ, մրտենիի տերեներով զարդարեմ, այսպէս ըրին Արմադիոս և Արիստոդիտոն՝ երբոր բռնաւորը վերուցին, ու Աթենացւոց արդար օրէնքներ դրին :

Սիրուն Արմադիոս, մեռած չես գուն ինչուան հիմայ : Երանելեաց կղզիներն ես, քաջընթաց Աքիւլեսին քով, արիթասիրտ Դիոնիզէսին քով :

Թուրոս առնեմ, մրտենիի տերեներով զարդարեմ, ինչպէս ըրին Արմադիոս և Արիստոդիտոն՝ երբոր իսպալարքոս բռնաւորը մեռուցին Համաթենական տօնին օրը :

Անմահ ըլլայ ձեր փառքը, սիրուն Արմադիոս, սիրելի՛ Արիստոդիտոն, վասն զի գուք բռնաւորը վերուցիք և Աթենքի մէջ արդար օրէնքներ դրիք :

և Աթենացիք ի՞նչ պատիւներ ըրին Արմադիոսի և Արիստոդիտոնի յիշատակ :

։ Կղիսթենէս՝ Առղօնին գրած օրէնքնէրը հաստատեց։ Ժողովրդեան աշքը մոնելու համար տասը ցեղ բաժնեց զիրենք (որ Աւելուական ինչուան ան ատենը բոլոր Առափիկէի բնակիչքը չորս ցեղ կը բաժնուելին), և ամէն տարի ամէն մէկ ցեղէն յիսուն հատ ծերակուտի անդամ կ'ընարէր օրով ամենքը կ'ըլլոյին հինգ հարիւր հոգի։

2 Ուզեց Աղիսթենէս որ նաև իշխանասիրութեան վասնգներուն տոջեն առնէ, այնպէս որ նորէն չելլէ մէկը ժողովրդեան ազատութիւնը վերցնէ, անոր համար ԽԵՇԽԵԿ ՀՅԻՇ հաստատեց (512)։ ԽԵցեկոյտ վճիռ ըսուելուն պատճառն ան է որ քաղաքացիք ամբաստանեալ մարդուն վրայ քուէ ձգելու տեղ, անոր անունը իւեցի մը վրայ կը դրէին։ Մէկը դասապարտելու համար վեց հաղար քուէ պէտք էր, և դատապարտուող քաղաքացին վեց տարուան համար կ'աքսորուէր։ Աղիսթենէս ինքն ալ աս դրած օրէնքին տակն ընկաւ, և իսագորասի հնարքովը որ իր թշնամիներուն դլուխն էր, աքսորուէցաւ (508)։ բայց շուտով ևտ կանչուեցաւ, և Աղկմէռնեանք յաղթանակով առին զինքը Աթէնք բերին։

։ Աղիսթենէս ինչ կարդաւորութիւն ըրաւ։

2 ԽԵցեկոյտ վճիռը ինչ էր, և ինչպէս հաստատուեցաւ։

## Գ Լ Ո Ւ Խ Ե .

Առաջարկութեան Յանից այս ընդունելով Պարսիկ . — Սուրբ Հիւստիոնութեանը . — Նույնամաս Յանիս . — Արքայածուն Մարտինիս . — Պարսկի Շեսպանները . — Դար և Արքային , — Պարսկաց Մարտինի . — Ահա աշխատէ :

1 Նին ատենի պատմութեանց մէջ Եղած զարմանալի տեսարաններէն մէկն է Մարտիսն ըստուած պատերազմը : Կը տեսնենք ասոր մէջ որ Պարսիկը բոլոր արևելքի ուժովը կուգան կը վազեն պղտիկ երկրի մը վրայ . որ իրենց հարիւր նահանգներէն հաղիւ թէ մէկը կրնար սեպուիլ : Աթէնքն ու Սպարտան բոլոր գաշնակիցներուն օգնութենէն յոյսերնին կը կտրեն , բայց մէկը մէկ չեն թողուր . իրենց քաջութեամբը միայն բովանդակ Ասիոյ գէմ կը գնեն , անհամար զօրքեր կը ջարդեն կը փախցընեն , նաւատորմիլներ կը կոտըրտեն կընկըզմն , և հզօր պետութեան մը կը յաղթեն :

2 Կիւրոս (ինչպէս որ գիտենք) լիւդիոյ տի-

1 Մարական պատերազմը ո՞րն է :

2 Ի՞նչ պատճառաւ Յոնիացիք գլուխ քաշեցին Պարսից գէմ :

րելէն ետքը, Փոքր Ասիոյ մէջ եղած Յունաց  
դաղթականներն ալ նուաճեր էր: Արիստագո-  
րաս անունով մէկը Պարսից Դարեհ թագաւո-  
րին կողմաննէ Միլետոնի կուսակալ դրուած էր:  
ասիկայ Դարեհի Արտափեռնէս եղբօրը հետ  
աւրուելով հասկըցաւ որ իր բանը գէշ է. ա-  
նոր թշնամութեանը առջևն առնելու մոքով  
ուզեց Յոնիան ոտք հանել: Արիստագորասոյ  
հօրեղբայրը Խստիկոս որ ան ատեն Շոշ կը կե-  
նար՝ ձեռքի տակէն իր եղբօրորդւոյն կ'օգնէր,  
ու երբոր տեսաւ թէ ոտք ելլելու յարմար ժա-  
մանակ է, Շոշէն սուրհանդակ մը խուրեց Ա-  
րիստագորասին ըսելով որ շուտ ընէ ոտք հանէ  
Յոնիացիքը: Եւ որովհետեւ ճամբանները բռնուած  
էին, ու ամէն անցաւորաց վրան գլուխը սաս-  
տիկ կը քննէին, Խստիկոս Արիստագորասին իր  
միտքը իմացընելու համար այսպիսի հնարք մը  
մտածեց կ'ըսեն: Իր հաւատարիմ ծառաներէն  
մէկուն դլուխը գերծեց, ու վրան ուզած խօս-  
քերը տպէց. Երբոր մազերը բռւսան ու գրերը  
գոցուեցան, առաւ զինքը Միլետոն խրկեց,  
պատուիրելով որ Արիստագորասին ըսէ որ մա-  
զերը գերծել տայ ու գլխուն վրայ եղածը կար-  
դայ: Անկէց հասկըցաւ Արիստագորաս հօրեղ-  
բայը միտքը, ու սկսաւ ապստամբութեան պատ-  
րաստութիւն տեսնել:

† Խստիկոսին հրամանը իր կուսակցացը իմա-

---

† Արիստագորաս ինչ կերպով ջանաց Յայները  
ոտք հանել:

ցուց, և անոնց հետ մէկտեղ Պարսից իշխանութենէն գլուխ քաշեցին (505): Եւրոպա բը-նակող Յունացմէ ալ օգնութիւն գանելու համար Արիստագորաս գնաց Սպարտա, ու խռա-մաւնքներով և ընծաներով շատ ջանաց որ Սպար-տացւոց Կղէոմնն թագաւորը իրեն հետ միա-բանէ, բոլոր տիրելու երկիրները պղնձէ տախ-տակի մը վրայ գծեց ու անոր ցուցուց: Կղէո-մնն իրեք օր ուղեց որ վրան մտածէ. չորրորդ օրը հարցուց Արիստագորասին թէ Սպարտայէն ինչուան Շօշ քանի՞ օրուան ճամբայ է. Արիս-տագորաս ալ ելաւ ըստ թէ Օրը երեսուն մզոն ճամբայ ընելով իրեք ամսուան մէջ կընանք համնիլ: Կղէոմնն բարկացաւ ու խօսքը կարե-լով բարեկամ, ըստ, քու առ առաջարկու-թիւնդ շատ վտանգաւոր բան է. կ'ուզես որ Սպարտացիք իրեք ամսուան ճամբորդութիւն ընեն Յունաստանի ծովեղերքէն անդին. արել չմտած երթաս Սպարտայէն: Արիստագորաս աղաւաւորի կերպարանք մտած, ու ձեռքը ձի-թենիի միւղ մը բռնած՝ նորեն գնաց Կղէոմննին աղաւեց՝ շատ ստակ ալ խոստանալով. բայց եր-բոր անիկայ յանձն չտաւաւ, Արիստագորաս Ա-թէնք անցաւ, և հոն բանը յաջողեցաւ:

1 Ամենացիք Դարեհի գէմ արդէն սրգողած ըլլալով օր իպափիասը քովին ընդուներ էր սիրով յանձն առին Արիստագորասին խնդիրքը: Մէ-

կէն քսան նաւ պատրաստեցին, ու Եւրիոյ Երեարիա քաղաքէն եկած հինգ նաւով զօրք խրկեցին Եփեսոս (504): Առ օդնութեամբ շրացան Յանիացիք, ու իրեք օրուան մէջ Լիւդիոյ մայրաքաղաքը Սարդիկէն առին, և որովհետեւ տները Էղեգէ շինուած էին, զինուորին մէկը տան մը կըտել տալուն պէս՝ մէկալնոնք ալ բռընկեցան, ու բոլոր քաղաքը այրեցաւ: Սակայն Պարսիկք Խիստ շտառուոր ըլլոտով քշեցին դաշնակիցները, Աթենացիք ալ թողուցին Աթէնք դարձան:

<sup>1</sup> Բայց Ասիացի Յայները անկէց ետքն ալ քիչ մը ժամանակ քաղնութեամբ առաջ տարին պատերազմը. միայն երբոր Պարսիկք անթիւ նաւերով անսնց սակաւաթիւ նաւատորմղին վրայ յարձըկեցան, շատ քաղնութեամբ գէմ գնելէն ետքը յաղթուեցան (498): Պարսիկք ծովէն ցամաքէն Միլեառնը պաշարեցին. պարիսպը բարաններով ծեծեցին, և տակէն ականներ բանալով առին՝ Արիստադորասի ասկստամբութեան եօթներորդ տարին, և բնակիչքը գէրի տարին: Յաջորդ դարնան Պարսից նաւատորմիզը աիրեց Քիոս, Լեսբոս և Տեսնեգոս կղզիներուն:

<sup>2</sup> Երբոր Յանիացիք բոլորովին նուաճնցան, Դարեհ ուղեց որ Աթենացւոցմէ ու Երեարիացւոցմէ ալ վրէժ առնու, որ անսնց ձեռնտու եւ

<sup>1</sup> Յանիացիք մինակ որ մնացին ինչ ըըին:

<sup>2</sup> Դարեհի նաւատորմիզը ինչպէս ջարդուեցաւ:

զեր էին . ուստի անթիւ ծովային ու ցամաքային զօրքով իր Մարդոնիոս փեսան վրանին խրկեց (496) : Նաւատորմիղը Թասոս կղզին նուաճելէն ետքը , Ամժոս լեռան քով յանկարծ սաստիկ հիւսիսային քամի մը ելաւ , ու իրեք հարիւր նաւու հետ քսան հազար մարդէն տւելի կոր սուեցաւ : Ուրիշ մեծ հարուած մըն ալ ցամաքային զօրացը պահուած էր . ասոնք երբոր Մակեդոնիոյ մէկ մասը հնազանդեցուցած առաջ կուգային , Թրակացիք գիշերանց վրանին վազեցին ու ահադին ջարդ տուին , Մարդոնիոսն ալ վիրաւորեցին : Տեսաւ Մարդոնիոս որ մնացած զօրքովը Յունաստանի տիրել չկրնար , ամօթով դարձաւ գնաց Պարսկաստան :

1 Դարեհ ասով ալ միտքը փոխելու տեղ աւելի կատղեցաւ . բայց նոր արշաւանք մը ընկէլէն առաջ գեսալան խրկեց Յունաստան , ու երկրին հողն ու ջուրը ուղեց (495) : Շատերը սարսափած մէկէն հնազանդեցան , կամքը կատարեցին : Միայն Ամէէնք ու Սպարտա յանձն չառին . իրաւանց ազգաց ալ գէմ' գեսալաններուն մէկը տոին ծաղրելով ջրհոր մը նետեցին , մէկալն ալ խորունկ փոսի մը մէջ , ըսելով որ երթան առնուն ուղածնին :

2 Աս նոր նախատանաց ալ վրէժն առնելու

1 Դարեհի գեսալաններուն հետ ի՞նչպէս վարուեցան Յոյնք :

2 Իր գեսալաններուն եղած նախատանացը վրէժն ի՞նչպէս ուղեց առնուլ Դարեհ :

համար : Դիարեն մէկեն հինգ հարիւր հազար հոգով բանակ մը կազմեց , և վեց հարիւր նաւով տորմիզ մը , անոնց զօրավար գրաւ Դիատն ու Արտափեռնէսը , և պատուիրեց որ Յունաստանի հասարակապետութիւնները նուաճեն , Առթենացւոց ու Երետրիացւոց յանդգնութիւնը պատժեն որ իրեն դէմ օգներ էին Յոնիացւոց , քաղաքնին այրեն . բնակիչներն ալ շղթայակապ իրեն խրկեն . ասոր համար զօրացը հետ անթիւ շղթաներ ալ խաւրեց : Ճամբուն վրայ եղած կղզիները նուաճելէն ու կողոպտելէն եաքը . Պարսից նաւատորմիզը Եւրիոյ ծովեզերեայ կարիստոս քաղաքը հասաւ . Պարսիկը թէպէտ բազմութեամբ զօրաց Երետրիացւոց վրայ յարձըկեցան , սակայն անոնք քիչ զօրքով երկար ատեն դիմացան . բայց մէջերնէն քանի մը հոգի Պարսիցմէ կաշառուելով մատնութիւն ըրին . որով քաղաքնին առին Պարսիկը կործանեցին , զիրենք ալ շղթայակապ Ասիա խրկեցին :

1 Ան յաղթութենէն ետքը Դիատ և Արտափեռնէս հարիւր հազար հետեւակ և տասը հազար ձիաւոր զօրքով Պիսիստրատայ իպոդիաս որդւոյն առաջնորդութեամբ Եւրիայէն ելան , Ատտիկէ եկան Մարաթոնի ծովափունքը :

2 Ալթենացիք նեղը մասծ իրենց դաշնակցացը

1 Դիատ և Արտափեռն ո՞րչափ զօրքով անցան Ատտիկէ :

2 Ալթենացւոց զօրքը ո՞րչափ ելու :

զիմեցին . անոնք ամէնքն ալ հրաժարեցան : Սպարտացիք խոստացան օգնելու , բայց անոնք ալ աւելորդապաշտական սովորութիւն մը ունենալով որ լուսինը լրանալէ առաջ պատերազմի չէին երթար՝ շատ ուշացան : Միայն Պղտէացիք հազար հոգի օգնութիւն խրկեցին : Իսկ իրենցմէ հազիւ տասը հազար մարդ ժողվեցին Ամժենացիք , ամէն մէկ ցեղէն հազարական հոգի :

Է Ամժենացիք բարեբազդ գտնուեցան որ մէջերնին իրեք մեծամեծ մարդիկ կային ան տաենը , Միլտիադէս , Արիստիդէսու Թէմիստոկլէս . Միլտիադէս հեարիմաց ու փորձ զօրավար . Արիստիդէս՝ արդարութեամբը բոլոր Յունաց մէջ անուանին , և Թէմիստոկլ՝ փառասիրութեանը համար ամէն բանի ձեռք զարնող : Իրեքն ալ ազատութեան սիրովը վառուած՝ իրենց քաղաքակցացը սիրու տուին , եռանդնին բորբոքեցին , ու հայրեննեաց ազատութեանը համար կեանքերնին տալու պատրաստեցին : Տասը հազար զօրաց վրայ տասը զօրավար դրին , և որոշեցին որ կարդաւ ամէնքը մէյմէկ օր ընեն զօրավարութիւնը : Վեհանձնութեամբ մը հրաժարեցաւ Արիստիդէսու իր կարդը Միլտիադէսին տուաւ , մէկալ զօրավարներն ալ հասարակաց օգուար իրենց առանձինական փառասիրութենէն վեր գնելով անոր օրինակին հետևեցան :

---

Է Ի՞նչ զօրավարներ ունէին Ամժենացիք :

։ Միլտիադէս տեսնելով որ հայրենեաց ազատութիւնը իր վրայ միայն մնաց, ջանաց որ թըշնամւոյն բազմութեանը՝ տեղւոյն յարմարութեամբը յաղթէ։ Գնաց լեռան մը տակ կեցաւ, ու կարած ծառերէ իրեն պատնէշ շինեց։

Զ Դատ տեսաւ որ ան գիրքն իրեն յաջող չէ, բայց իր զօրաց բազմութեանը ապաւինած՝ պատերազմինշան տուաւ։ Յոյնք կատաղաբար վրանին վազեցին. պատերազմը սաստկացաւ, Պարսիկը մէջտեղէն սկսան զօրանալ. հարկ եղաւ որ բազմութիւնը քանի մը ժամ կռուելէն եաբը քաջութենէն յաղթուի. Յունաց աջ թեր դաշտին մէջ զարկաւ ցրուեց Պարսից զօրքը, ձախ թեն ալ աարաւ ճահիճի մը մէջ ձգեց զանոնք։ Ետքը երկու թեն ալ մէկտեղ վազեցին. Արիստիդէսի ու Թէմիստոկլէսի օգնութեան հասան, որ Դատաին ընաիր զօրացը մէջ պաշարուած՝ յաղթուելու վրայ էին։ Ան ատեն տեսնելու րան էր Պարսից կերած ջարդն ու փախուստը։ Պորո կողմէն պաշարուած՝ յուսահատած չէին գիտեր ուր փախչին. նաւերն ապաւինեցան. Ետենէն հասան Յոյնք, հոն ալ իրենց սաստիկ Հարդ մը առւին։ Կիւնեգիրոս կտրիճը լոզալով աջ ձեռքովք փախչող նաւ մը բռնեց, ու կ'ուզէր վեր ելլել. կտրեցին ձեռքը. ձախովք բռնեց,

։ Միլտիադէս ի՞նչպէս պատրաստուեցաւ պատերազմի։

։ Մարտիթոնէան պատերազմը ի՞նչպէս եղաւ։

ան ալ կտրեցին . ան ատենը ակռաներովը նաւը խածաւ . գլուխը կտրեցին ու ձեռքէն ազատացն : Եօթը նաւ առին Աթենացիք . մասցած նաւերն ալ ընդունայն տեղը Աթենքի նաւահանդստին տիրելու ջանալէն ետքը Ասիա գարձան :

1 Աս հռչակաւոր պատերազմը եղաւ Քրիստոսէ 490 տարի առաջ , սեպտեմբերի 29ին : Պարսիկք կորսընցուցին վեց հազար չորս հարիւր հոդի , իսկ Աթենացիք հարիւր իննասունուերկու կտրիչներ , որ ամէնքն ալ գիւցազն ըսուելու արժանի էին : Միլտիադէս վիրաւորեցաւ , Խպալիաս մեռաւ , նմանապէս Աթենացւոց զօրապետներէն երկուքը Ստեսիզէս և կալլիմաքոս : Աս Մարաթօնեան պատերազմիս մէջ երեւելի եղած Աթենացւոց մէկն է նաև Եսքիզէս բանաստեղծը , որ ետքը Պարսիկի անունով ողբերգութեամբ մը Յունաց ըրած յաղթութիւնը հանդիսացուց :

2 Երկրորդ օրը հասան երկու հազար Սպարտացիք , որ իրեք օր՝ իրեք գիշերուան մէջ հազար երկու հարիւր տապարէզ ճամբայ կտրերէին : Տեսան որ գեռ Պարսից վրանները կեցած էին , Մարաթօնեան ընդարձակ գաշտը մեռեներով ու կողոպուտներով ծածկուած էր . Ա-

1 Ան պատերազմին մէջ Երկու կողմէն ո՞շափ մարդ ընկաւ :

2 Սպարտացիք Երբ հասան :

րիստիդէս ալ զօրքով հոն կեցած գերիներուն  
ու աւարներուն պահպանութիւն կ'ընէր . շատ  
ուրախացան Սպարապետ, ու շատ գովեցին  
յաղթողաց քաջութիւնը, բայց իրենք ալ շատ  
ամօթով մնացին :

1 Ան միջոցին կտրիմ զինուորին մէկը, որուն  
ձեռքին մէջ գեռ մեռուցած թշնամեաց արիւնը  
կը մնար, կը վազէ որ ամենէն առաջ ինքն աս  
փառաւոր յաղթութեան աւետիսը քաղաքակ-  
ցացը տայ : Մէկ չնչով գրեթէ յիսուն մղոն տեղ  
կը վազէ, չնչասպառ կը հասնի Ամէնիք, ու հա-  
զիւ ըերնէն աս խօսքը կը հանէ Աւետիս, մենք  
յաղթեցինք, մէկէն կ'իյնայ կը մեռնի : Պարսից  
աւարին մէկ մասը աստուածոց նուիրեցին, մէ-  
կալ մասն ալ զօրաց բաժնեցին : Մեռելներուն  
փառաւոր յուղարկաւորութեան հանդէս ը-  
րին, և ստհմանեցին որ ամէն տարի ան օրը ա-  
նոնց յիշատակը կատարեն :

2 Մարաթոնի յաղթութիւնը բոլոր մէկալ  
յաղթութեանց սկիզբն եղաւ : Առ յաղթու-  
թեամբ ճանցան Յոյնք իրենց զօրութիւնը,  
Պարսից զօրութենէն վախերնին գնաց, և իմա-  
ցան որ ժողովրդեան ձեռքն է անյաղթելի ըլլալը:  
Այսպիսի փառաւոր յաղթութեան վարձքն ալ

1 Ամէնացիք ի՞նչ կերպով իմացան Մարաթոնի  
յաղթութիւնը :

2 Ի՞նչ փոխարէն ըրին ան պատերազմին մէջ  
յաղթողներուն :

պէտք էր որ փառաւոր ըլլար։ Աթենացիք Պիկեղէի \* մէջ տասը զօրավարաց կենդանագիրը նկարել տուին, անոնց գլուխին ալ դրին Միւտիադէսը, որ իր օրինակովը զօրքը կը խրախուսէր։ Ասիկայ ան ատենի Յունաց համար մեծ պատիւ էր. բայց ետքերը երբոր շռայլութիւն մտաւ մէջերնին, իրեք հարիւր արձան մէկէն կանգնեցին Դեմետրի Փաղերացւոյն։

4 Վրան շատ չանցաւ, մոռցան Աթենացիք Միւտիադէսին այնպիսի երախտիքը։ Զինքը նաւատորմղի մը գլուխ զբած խրկեցին որ երթայ կղզեցւոց անհաւատարմութիւնը պատժէ՝ որ Պարսից հնազանդեր էին. գնաց շատերը նուածեց. բայց երբոր Պարս կղզիին քով զարնուած ետ զարձաւ, թշնամիները զբարարեցին զինքը թէ Պարսից թագաւորէն կաշառուելով կամաւ յաղթուեցաւ, ու գատապարտեցին որ չարադրծաց վիհը ձգուի։ Դատաւորները չուզելով աս անիրաւ վճիռը հաստատել, որոշեցին որ նաւատորմղին համար ծախք եղած յիսուն տաղանդը (270,000 ֆռանք) վճարէ ու ազտի։ Միւտիադէս չկարենալով այսչափ ստակը վճարել բանտ դրուեցաւ, և հոն հայրենեաց համար պատերազմելու ատենը տռած վէրքերէն մեռաւ։

---

5 Միւտիադէսին ի՞նչ հատուցումն ըրին Աթենացիք։

\* Պիկեղէն՝ Աթենաի ուստիերաց նաև գործանն էր։

Գ Լ Ո Ւ Խ Զ .

Արքայի դեմ՝ Թուժութափներ. — Արքայի դեմ՝ առաջ. — Քառականի արշաւանց Յանապահ. — Լէսոնի դեմ. — Արքեղինակի դադերավշ. — Թուժութափների հայություն. — Սալտինայի դադերավշ. — Պլատեայի դադերավշ. — Միլազնայ դադերավշ:

Ա Միլահաղեսի մահուընէն ետքը, Արիստիգէս և Թուժիստոկղէս, Երկուքն ալ [թէ ազնուականութեամբ] և [թէ իրենց անձնական կատարելութիւններովն իրարմէ Երկելի էին Աթենացւոց առջնը. Արիստիգէս հաստատուն բնաւորութեամբ, և անյօղդողդ արդարութեամբը ոչ սուտ խօսիլ գիտէր, ոչ շողոքորթել և ոչ կեղծաւորիլ: Իր գանձապետութեան ատենը միայն աս կը նայէր որ հասարակաց բարին ընել, անոր համար շատ անդամ կը հարկադրուէր Թուժիստոկղեսին հետ վիճելու, և անոր հասարակապետութեան մէջ ընել ուղած փոփոխութեանցը դէմ կենալու: Թուժիստոկղեսի գլխաւոր կիրքէրն էին փառասիրութիւնն եւ իշխանասիրու-

Ա Միլահաղեսէն ետքը ով եղաւ Աթենացւոց  
մէջ անուանի:

թիւն։ Քանի որ Միլտիադեսին յաղթութեան գովասանքը կը լսէր՝ գիշերները քունը չէր տանէր։ Կը զարմանային բարեկամները ու պատճառը կը հարցընէին իրեն։ Միլտիադեսի յաղթանակները չեն թողուր որ հանդշիմ կ'ըսէր։

1 Տեսնելով Թեմիստօկլէս որ Արիստիդէս բռլոր իր առաջարկութիւններուն դէմ կը գնէ, ջանաց որ զինքը ժողովրդեան աչքէն հանէ, ու խեցեկոյտ վճռով աքսորել տայ, և իր ճարտասանութեամբը վերջապէս անոր արդարութեանը յաղթեց։ Կ'ըսէն թե Արիստիդէսի աքսորը ելու օրը, ամէնքը խեցիներու վրայ անոր անունը գրելու ատեն, դեղացիին մէկը խեցի մը ձեռքը Արիստիդէսի քովը կուգայ ու կ'աղաւէ որ վրան Արիստիդէսի անունը գրէ։ Արիստիդէս զարմացած՝ կը հարցընէ։ Արիստիդէս քեզի ինչը ըրած է։ — Բան մը չէ ըրած, կ'ըսէ դեղացին։ և ոչ ալ զինքը տեսած եմ. բայց ձանձրացեր եմ իրեն Արդար անունը լսելէն։ Առանց բան մը ըսկը կը գրէ Արիստիդէս անունը ու խեցին անոր կը գարձընէ։ Աքսորուելով քաղաքէն դուրս ելլելու ատենը անցիշաջարութեամբ ձեռուըները երկինք վերցուց Արիստիդէս ու խնդրեց աստուածներէն՝ որ Ամենացիք անանկ նեղութեան մէջ չկյանան որ ետքը իրեն կարօտ ըլլան։

2 Թեմիստօկլէս իր սսոխին ձեռքէն ազատե-

1 Արիստիդէս ինչպէս աքսորուեցաւ։

2 Թեմիստօկլէս ինչ կերպով Ամենացւոց ծովային զօրութիւնը աւելցուց։

լէն ետքը՝ ձեռքն անցած իշխանութիւնը աղէկ որ հայրենիքը դրսուանց մեծցընելու գործածեց։ Իր խորհրդովը Աժենացիք Լաւրիոն լեռան արծաթահանքէն ելած ստըկովը նոր նաւատորմիղ մը շինեցին։ Անով քիչ ատենի մէջ հարիւր ցռկանաւ պատրաստեցին, ու անոնցմով ծովուն տիրեցին։

և Քսերքսէս իր հօրը Դարեհին աեղը նստելով, անոր վրէժը ինքն ուղեց հանել Յունացմէ, և այնպիսի ահազին բանակով մը եկաւ Ելլեսպոնտոս որ անոր նմանը ինչուան ան ատեն չէր տեսնուած։ Նաւատորմիղն էր հազար երկու հարիւր երեքկարգեան թիով ցռկանաւ, և իրեք հազար ըեռնարարձ նտւեր, որոնց մէջ հինգ հարիւր հազար մարդ կար։ Յամաքային զօրաց բանակն էր մէկ միլիոն եօթը հարիւր հազար հետեւակ, չորս հարիւր հազար հեծեալ, թող գերիներուն, ներքինեաց և կանանց բազմութիւնը որ զօրքէն աւելի էին կըսէն։ Հան ժողվուեր էին բաց ՚ի Պարսից և Մարաց, նաև Ասորեստանցիք, Բակտրիացիք, Ակիւթացիք, Հնդկաստանցիք, Պարթեւք, Արարացիք, Փափւդացիք, Հայք, Լիւդացիք, Թրակացիք և ուրիշ զանազան ազգեր։ Եօթն օրուան ու եօթը գիշերուան մէջ Ելլեսպոնտոսի վրայ շինել տուած նաւա-

և Քսերքսէս ի՞նչ պատրաստութեամբ Յունաց վրայ ելաւ։

կամուրջէն անցուց Քաերքսէս զօրքը Ասիոյ ծո.  
վեղերքէն Եւրոպայի եղերքը:

1 Ի՞նքը Քաերքսէս ալ անցաւ Ելքսապոնտոսէն,  
և մէկէն Թրակիա, Մակեդոնիա, Թէսաղիա,  
Դորիս, Բէովահա (բաց ի Թէրէէն) սարսափած  
հնազանգեցան իրեն, և ուղածին չափ ալ զօրք  
տուին: Բայց Աթենացիք և Սպարտացիք թէ-  
սլէտ և ամենելին աեղէ մը օդնութիւն չէին կըր.  
Նար առնել, ոչ կղզիներէն և ոչ Սիկիլիա և ի-  
ասլիա ընակող Յունաց դաղթականներէն, ա-  
մէն բան աչքերնին առած որոշեցին որ իրենք  
զիրենք սլաշտապանեն: Լոկրացիք, Փոկէացիք,  
Թէսապացիք, Կորնթացիք, Տեգէացիք, Ման-  
տէացիք, Որքոմենեանք, և ուրիշ քանի մը պըզ-  
տիկ տէրութիւններ հետերնին միացան Պար-  
սիկները վանելու:

2 Լեռնիդաս՝ Սպարտացւոց թագաւորը, և ո-  
թը հարիւր հոգւով իւրկեցին որ Թէսսաղիոյ ու  
Լոկրիսի մէջ եղած Թէրմապիլէ կիրճը պաշտ-  
պանէ, վասն զի անկից միայն կրնոյին Պարսիկը  
Յունաստան մտնել: Իրեք հարիւր նաւ ալ Լա-  
կեդեմնացւոց Եւրիփիադէս զօրավարին առաջ-  
նորդութեամբը դնացին Արաեմիսիոն ըսուած  
նեղուցը պահելու:

1 Յունաստանի ո՞ր ազգերը գէմ կենալ ուղեցին  
Քաերքսէսի:

2 Ի՞նչ սպառքաստութիւն ըրին Յոյնք Պարսից  
արշաւածնքին գէմ:

1 Քսերքսէս միաքը գրած էր թէ Յունաստան  
իր աշխարհակայտ բանակին անունը լսելուն պէս՝  
մէկէն պիտի խոնարհի ու հնազանդի իրեն, ուս-  
ան շատ զարմացաւ՝ երբոր աեսաւ որ Յոյնք իր  
անցնելու համբան ալ արգիլելու կը պատրաս-  
տուին։ Դեմարատ որ ատենով Սպարտացւոց  
թագաւոր եղած էր, ըստ իրեն թէ Լակեդե-  
մոնացիք աւելի կ'ուզեն մեռնիլ քան թէ ան-  
ձնատուր ըլլալ։ Սակայն քանի մը օր ալ սպա-  
սեց Քսերքսէս, յուսալով որ թերեւս Յոյնք ետ  
քաշուին։ Հինգերորդ օրը Լեւոնիդասին գրեց.  
Ընդունայն աեղը աստուածոց գէմ մի պատե-  
րազմիր. անցիր իմ կողմա. զքեզ բոլոր Յունաս-  
տանի թագաւոր կը դնեմ։ Լեւոնիդաս պատաս-  
խան տուաւ. Աւելի կ'ուզեմ հայրենեաց համար  
մեռնիլ քան թէ անոր վրայ իշխել։ Քսերքսէս  
ուրիշ թօւղթ մըն ալ գրեց, որուն մէջ աս  
խօսքս միոյն կար. Զէնքերդ տուր. Լեւոնիդասն  
անոր տակը գրեց. Եկուր առ։

2 Քսերքսէս աս պատասխանիս վրայ սասափիկ  
բարկացած հրամայեց Մարտց ու Կիսսացւոց  
որ երթան Սպարտացիները ողջ ողջ բռնեն ի-  
րեն բերեն։ Առ միջոցին որ Լեւոնիդաս քաջու-  
թեամբ գէմ դնելու կը պատրաստուէր, իրեն-

1 Քսերքսէս Յունաց միաքն որ իմացաւ ի՞նչ ը-  
բաւ։

2 Ի՞նչպէս եղաւ Թերմոսպիլէի պատերազմը։

ներէն մէկը կ'ըսէ . ի՞նչպէս՝ պիտի կարենանք պզտիկ գնդով մը աս անթիւ բանակին դէմ դը . նել : — Թէ որ յաղթութիւնը համրանքի վրայ է , ըստ Լեւոնիդաս , բոլոր Յունաստան բաւա- կան չէ . վասն զի հազիւ թէ Պարսից բանակին մէկ կառրին կը համնի . բայց թէ որ քաջութեան վրայ է յաղթութիւնը՝ իմ գունդո բաւականէն ալ աւելի է : Ուրիշ զինուոր մըն ալ կը վազէ Լեւոնիդասին կ'ըսէ թէ Պարսիկք այնչափ շատ են՝ որ մէկանդ նետ նետելու որ ըլլան՝ կրնան արել խաւարեցընել : Անոր ալ պազ արիւնով մը պատասխան կուտայ Լեւոնիդաս . Աւելի՛ ա- ղէկ , շուքի մէջ կը պատերազմինք :

Երբոր Լեւոնիդաս զօրքովը դուրս ելաւ պատ- նիշէն , ու պատերազմի նշան տուաւ , Մարք կա- տաղութեամբ սկսան առաջ դալ . առաջին կար- գինները զարնուեցան մեռան , ետևիններն ալ վիրաւորուած ընկան , Յոյնք անշարժ քովէ քով- կեցած՝ խոչոր վահաններով վրանին դոցած , ձեռքերնին ալ երկայն նիզակներ՝ կեցեր էին : Ասոնք տեղերնեն խախտելու համար Պարսիկք ուրիշ նոր զօրք հասուցին . ան ալ բան մը չկըր- ցաւ ընել , հարկ եղաւ որ Մատեան գունդը ա- ռաջ անցնի : Ան տեսն սպատերազմը սաստկա- ցաւ . Յունաց դիրքն ու զէնքերը շատ աղէկ էին . ուստի ամբողջ օր մը քշեց պատերազմը : Ուրիշ շատ Պարսիկք ալ ընկան մեռան , շատերն ալ սկսան փախչիլ . աս տեսնելով Քուրքսէո՛ իրեք անդամ գողալով աթոռէն ցատքեց կ'ըսեն և ան ատէն իմացաւ որ հետը մարդ շատ ունի եղեր , բայց խիստ քիշ պատերազմող զինուոր :

Երբոր շփոթած կը մտածէր Քսելքսէս թէ  
ինչ ընէ, Եփիաղտէս մատնից անոր ծածուկ  
ճամբայ մը ցուցուց, ուսկից գիւրաւ Պար-  
սիկք կրծին վրայ ելան։ Տեսաւ Լեւոնիդաս որ  
ալ անկարելի է Պարսից առջեն առնել, ժողվեց  
Յոյներն և աղացեց որ ետ դառնան ու յաջող  
առթի սպասեն. իսկ ինքը հեաը առաւ միայն ի-  
րեք հարիւր Սպարտացիքն ու եօթը հարիւր  
Թէրացիքը, ու պատերազմի չսկսած՝ հրաման  
առաւ որ քիչ մը բան ուտեն զօրանան. Քաջ  
զինուորակիցք իմ, ուրախութեամբ կերեք, կ'ը-  
սէր, վասն զի իրիկուան կերակուրնիս սպանդա-  
րապետին Պղուտոնի քով պիտի ուտենք։

Կէս գիշերուան մօտ կ'առնէ Լեւոնիդաս իր  
փոքրիկ գունդը, յանկարծ Պարսից բանակին  
վրայ կը յարձըկի, առջեն եկածը կը կոտրէ  
կ'անցնի, ինչուան Քսելքսէսին վրանը կը հաս-  
նի, Քսելքսէս հազիւ փախչելով մահուընէ կ'ա-  
զատի. իսկ Պարսիկք՝ մէկ կողմանէ վախցած  
սարսափած, մէկալ կողմանէ ալ գիշերուան  
մթութեամբ շփոթած չէին գիտեր որուն հետ  
պատերազմին, և մէկզմէկ կը ջարդէին։ Յոյնք  
ան գիշերը քսան հազարէն աւելի մարդ ջարդե-  
ցին կ'ըսեն։ Բայց առաւ օտանց աեսան Պարսիկք  
ո՞ր զիրենք այնչափ սարսափեցընող թշնամիքը  
քանի մը հարիւր հօգի են եղեր, չորս կողմէն  
զանոնք պաշտեցին ու կարկաի պէս իրենց նե-  
տերը սկսան անոնց վրայ թափել։ Հոն ընկաւ  
քաջն Լեւոնիդաս, Ետեէն ալ շատ երեւլի Սպար-  
տացիք իրենց գիակներով անոր մարմինը գոցե-  
ցին։ Երկու կողմէն Սպարտացիք և Պարսիկք

իրարու ձեռքէ կը յափշտակէին մեռած Աւու-  
նիդասը : Փաերքսէսի երկու եղբարքը հոն ընկան  
մեռան : Յոյնք առին իրենց զօրավարին մարմինը,  
և չորս անգամ գարձան նորէն վանեցին Պար-  
սիկները որ անդադար ետևնեն ընկած զիրենք  
կը հալածէին . բայց վերջուպէս չորս կողմէն  
պաշարուած՝ ամէնքն ալ ընկան մեռան զարմա-  
նալի քաջութեամբ :

+ Թերմոպիլէի պատերազմին մէջ մեռած Յու-  
նաց քաջերը ամէնն ալ պատուով թաղուեցան :  
Աւունիդասէն առաջ մեռնողներուն վրայ ասանկ  
տապանագիր մը դրին .

Էնդ էրեւարիւր բիւրան պատերազման առաջ չորէ+  
հոգու այր 'ի Պեղպանեայ :

Խսկ Սպարտացւոց քաջերուն վրայ ասիկայ .

Զըրոց ըզմնաջ 'ի Լուսուման բարձիր , և հիւր

Թ'է անիստ ասու 'ի հուպանդէւ օրինացն իւր :

Ետքը առ տապանագիրները Ամիսիկախոնի ա-  
տեանը սիւներու վրայ փորագրել տուաւ , որ-  
պէս զի ան կարիքներուն յիշատակը անմոռա-  
նալի մնայ :

2 Փաերքսէսին Թերմոպիլէ եղած ատենը՝ իր  
հաւատորմիզը Մագնեսիոյ կողմերը փոթօրիկի  
մը բռնուելով . չորս հարիւր յականաւ և շտ

1 Թերմոպիլէի պատերազմին մէջ մեռնողներուն  
ինչ յիշատակ կանգնուեցաւ :

2 Ան պատերազմին օրը ուրիշ ինչ յաղթու-  
թիւն ըրին Յոյնք :

մըն ալ բեռնաբարձ նաւեր կորսնցընելէն եաքը ,  
Յաւնաց նաւատարմղին առջևն եկաւ , որ Արտե-  
միսիոնի նեղուցն էր : Երկու հարիւր Պարսից  
նաւերը երբոր Եւրեա կղզին գարձած Յոյները  
պաշտրելու կ'երթային , նորէն փոթորիկ մը ե-  
լաւ , ու ժայռի զարնուելով ամենքն ալ խոր-  
տակեցան : Իրեք օր անդադար նաւական պա-  
տերազմ ըրին , և դրեթէ միշտ Յոյները յաղթող  
եղան : Բայց երբոր լսեցին թէ Լեւոնիդաս մե-  
ռեր է և Թերմոպիլէին տիրեր են Պարսիկք ,  
թողուցին Յոյնք Սաղամինա կղզին քաշուեցան :  
Ի Թեմիստոկլէս ուղելով օր Ամենացիքն  
ստիպէ Քսերքսեսի դէմ ծովաւ վրայ պատերազ-  
մելու , այսպիսի պատգամ մը հանել տուաւ թէ  
Փայտէ պարիսպներու մէջ ամրացած կրնան  
յաղթէլ Ամենացիք , և զիրենք համոզեց թէ  
Աղատութիւնն ուր է նէ՝ Հայրենիքն ալ հոն է :  
Ասոնք լսելով Ամենացիք նոր տեսակ արիու-  
թեամբ մը բարբարոսաց կատաղութեանը մատ-  
նեցին իրենց երկերը , քաղաքնին , մէհեաննին ,  
իրենց հարցը գերեզմանները . և կանայքը , տը-  
ղաքն ու ծերերնին փոխադրեցին Սաղամինա և  
Նդինէ կղզին , և Արդողիսի ծովեղերքը Տրեզենէ  
քաղաքը : Կիրսիղոս անունով իշխանը յորդո-  
րեր էր զիրենք օր Պարսից անձնատուր ըլլան ,  
բռնեցին զինքը քարեոծեցին . անոր կինն ալ  
կանայք տռին պատառ պատառ ըրին : Ան ատեն

Կ'իշողէս տիրեց Քսերքսէս Ամենիքի :

բոլոր պատերազմի եկող մարդիկը մտան նաև,  
ըստ որ Սաղամինա կեցեր էին, Քսերքսէս թրով  
կըակով բոլոր Առափկէն անապատ գարձընելէն  
ետքը մտաւ Այժմէնք ու աեսաւ որ քաղաքը պա-  
րագ, ու միջնաբերդին մէջ միայն քիչ մը մարդ  
կայ (որ միջնաբերդը վայտէ և ըսելով հոն ա-  
պաւիներ էին)։ ատոնք զարմանալի քաջութեամբ  
դէմ դնելէն ետքը՝ աւելի յանձն առին կտոր  
կտոր ըլլալ քան թէ ինքնակամ անձնատուր ըլ-  
լալ։ Վերջապէս տիրեց Քսերքսէս բոլոր քաղա-  
քին, ամէն բան կողոպտեց ու շէնքերուն կրակ  
տուաւ այրեց։

1 Պարսից նոր նաւատորմիզ մը օգնութիւն  
եկաւ, որով նորէն հազար նաւ ունեցան. իսկ  
Յոյնք իրեք հարիւր ութսուն նաւ ունէին։ Դաշ-  
նակից զօրաց գլխաւորները Պարսից զօրաց բազ-  
մութիւնը աեսնելով կ'ուզէին անձնատուր ըլ-  
լալ։ Միայն թէմիստոկլէս ոտք կը կոխէր թէ  
պէտք և դէմ կենալ ու պատերազմիլ։ Հազիւ  
թէ սրտաշարժ հարստանութեամբը շատերը  
համոզէր էր թէմիստոկլ, Սպարտացի Եւրի-  
րիադէս ծովակալը բարկութիւնը չկարէնալով  
բռնել՝ վերուց գաւազանը որ անոր գլխուն զար-  
նէ. Զարկ, ըստաւ թէմիստոկլ, բայց մտիկ ըրէ։  
Մէկէն վրայ հասաւ Արիստիդէս, որ աքսորան-  
քէն նոր գարձեր էր, և սկսաւ խելքով ու ճար-

---

1 Սաղամինայի քով ի՞նչողէս պատրաստուեցած  
Յոյնք պատերազմի։

տասանութեամբ իր ռսսխին այսինքն՝ Թեմիստոկլզէսի օդնելու, և մէկէն աս գեղեցիկ խօսքը ըսաւ անոր. Ուրիշ ատենի թողունք մեր անձնական կրիւները, հիմայ նայինք թէ ինչպէս կրնանք իրարմէ աւելի հոյրենեաց օգնել: Վերջապէս յաղթեց Թեմիստոկլէսին խորհուրդը, և ամէնքը որոշեցին որ Սաղամինայի նեղուցին մէջ ընեն պատերազմը:

Դ Թեմիստոկլէս ծածուկ իմացուց Գուերքսեսին իբրև բարեկամութեամբ թէ Յոյնք սարսափած կ'ուղեն փախչել Սաղամինայէն. ուստի խորհուրդ կուտար որ շուտով վրանին վազէ: Մէկէն հաւտաց Գուերքսէս. հրամայեց որ շուտ մը իրենները երթան դիշերանց Սաղամինան պաշրէն, ու առաւտը կանուխ պատերազմի սկըսին: Յոյնք պատրաստ կը սպասէին թէ Երբ առաւտ պիտի ըլլայ: Արշալոյոը ծագեց ու ուաերազմը սկսաւ. Գուերքսէս զօրացը սիրտ տալու համար բարձր տեղ մը ելաւ կայնեցաւ: Գնաի գնաց տաքցաւ պատերազմը. երկար առեն քաջութեամբ դիմացան Պարսիկ. բայց երբոր սկսան խառնագնդոր, և առանց կարգի պատերազմիլ կիրթ ու սպատերազմափորձ զօրաց հետ, կոտորած մէջերնին սկսաւ. հովը, նաւերուն դանդաղաշարժ ծանրութիւնը, տեղերնուն նեղ ըլլալը որով չէին կրնար ուզածնուն պէս նաւերը շարժել, ամէն բան իրենց

---

Ի՞նչպէս եղաւ Սաղամինայի պատերազմը:

Հակառակ եղաւ։ Յաղթեցին Յոյնք, Պարսից նաւերէն երկու հարիւրը ջարդեցին, շատն ալ բռնեցին, իսկ իրենք քառասուն ցոկանաւ միայն կորսնցուցին։ Ան միջոցին Քաերքսեսի նիզակա կիցը Ազիկառնասի թագուհին Արտեմիսիա՝ որ մեծամեծ քաջութիւններ ըրած ըլլալուն համար ետեւ էին Յոյնք զինքը բռնելու, աեսնելով որ Ամենացւոց մէկ նաւը արագութեամբ ետեւ էն կը հասնի, մէկէն Հելենացւոց դրօշակ մը կը բանայ, Պարսից նաւերէն մէկուն վրայ կը յարձըկի ու ծովուն տակը կ'ընկղմէ։ Յոյնք կը խաբուին ասկէ, ու կարծելով թէ սխալ աեսեր են՝ ետ կը դառնան, և Քաերքսէս զարմազմամբ կը կանչէ, Այսօր էրիկ մարդիկ կին դարձեր են, և կանայք էրիկ մարդ։

4 Սաղամինայի առ հաշակաւոր պատերազմը հանդիպեցաւ Քրիստոսէ 830 տարի առաջ հոկտեմբերի 2ին. և փառաւոր յաղթութեան պատճառ եղաւ ոչ միայն զինուորաց քաջութիւնը, հապա նաև Թէմիստոկլեսի խոհեմութիւնն ու ճարտարամտութիւնը։ Աս Երևելի զօրավարին վարձ տուին Յոյնք բաց՝ ի մեծամեծ գովեսաներէն՝ ձիթենի պատկ մը և փառաւոր կառք մը, երթալու ատենը իրելք հարիւր Ապարացի երիտասարդներ պատուոյ համար ինչուան Լակոնիոյ սահմանագլուխը հետը դնացին։ Աս

---

4 Ե՞րբ հանդիպեցաւ Սաղամինայի պատերազմը և անոր պառողը ի՞նչ եղաւ։

պատերազմէն է տքը անմիջապէս եղած Ողիմնիստ,  
կան իսաղին տաենը երբոր ինքը հոն եկաւ՝ ա-  
մէնքը ուաք ելան, և բոլոր հանդիսականք իսաղե-  
րը թողած՝ անոր կը նայէին, օտարականներուն  
ու աղոց զինքը մատով կը ցուցընէին, ծափ կը  
զարնէին, կը գովլէին զինքն ու կ'օրհնէին: Թեմիս-  
տոկղիսին ալ ուրախութեանը չափ չկար. սիր-  
ոքէցուեցաւ, ու դարձաւ իր բարեկամներուն  
ըսաւ. Ասանկ ուրախութիւն դեռ կետնքիս մէջ  
չէի ունեցած. այսօր կը քաղեմ ահա Յունաս-  
տանի վրայ ըրած աշխատանքիս պառւզը:

1 Ասանկով Արքայից արքային անթիւ նաւա-  
տորմիղն որ քիչ մը առաջ բոլոր ծովը անոր չէր  
բաւեր. ազատասէր ժողովրդեան մը առջեր  
ջարդուրուրդ եղաւ ու ցրուեցաւ: Վախցաւ  
Քուրքսէս որ չըլսոյ թէ Յունաց նաւատորմիզը  
երթայ Ելլէսպոնատոսը բռնէ. դիշերանց ձկնորսի  
մը նաւակով գրեթէ մինակ անցաւ Ասիա, ուս-  
կից առաջ բիւրաւոր զօրքով ու ծառաներով  
ասդին անցեր էր. և իրեք հարիւր հաղար զօր-  
քով թողուց Մարդոնիոսը Յունաստան որ պա-  
տերազմը առաջ տանի:

2 Մարդոնիոս անօգուտ տեղ Աթենացիքը մէ-  
կալ Յունաց Նիզակակցութենէն քակելու աշ-  
խատելէն ետքը դնաց Աստիկէ մաւ, որուն

1 Ապղամինայի սկատերազմէն էտքը Քուրքսէս  
ինչ ըրաւ:

2 Մարդոնիոս ինչպէս մաւ. Աստիկէ:

թնակիչքը արդէն թողեր փախեր էին. կողոպ. տեց, աւրըշտըկեց ու Բէովախիա քաշուեցաւ, ուր ընդարձակ գաշտերու մէջ կրնար իր զօրքն ուղածին պէս շարժել, մանաւանդ բազմաթիւ հեծելագունդը: Վաերքսէսի թողած իրեք հարիւր հազարէն զատ՝ ուներ իր հրամանին տակը նաև յիսուն հազար Բէովացի. Թէքացի և ուրիշ օգնական Յոյներ: Իսկ Յունաց զօրքն էր դրեթէ հարիւր առար հազար, և զօրավարն էր Պաւսանիաս Լակեդեմոնացին:

1 Երկու բանակը քանի մը օր գիմացէ գիմաց կենալէն եաքը. Պղատէայի քովերը զարնուեցան: Մարդոնիոս զարմանալի քաջութիւններ ընկլով բոլոր Յոյները վրան զարմացընելէն ետե, ընկաւ մեռաւ, Պարսիկներն ալ սկսան խռոնափնդոր փախչիլ, ու Ասոպոս գետին եզերքը շինած պատնէշին ետել ամբանալ. քիչ առենէն պաշտեցին առին Յոյնք ան պատնէշը, մէջիններն ալ թրէ անցուցին: Ան բազմաթիւ բանակէն հազիւ քառասուն հազար հոգի ազատեցան, որ Արտաւազ նախարարին հետ Փովկիս փախան, անկէ ալ Բիւզանդիոնի ծովէն անցան գնացին Ասիա:

2 Յաղթութենէն եաքը Պարսից բանակին մէջ սփռեցան Յոյնք: Գրեախնը ծածկած էր հարուստ աւարներով. արծաթն ու սուկին վրաններուն

1 Պղատէայի պատերազմը ի՞նչպէս եղաւ:

2 Պատէրազմէն եաքը Յոյնք ի՞նչ ըրին:

մէջ կը փայլէր : Աւարին տասներորդ մասը Գեղ-  
փիսի տաճարը խրկեցին , մէկ մասը պահեցին  
տառւածոց շնորհակալութեան տաճարներ  
կանգնելու , մնացածն ալ զօրաց բաժնեցին : Ան  
տենէն սկսան Յոյնք աւրուիլ ու կամաց կամաց  
արծաթսիրութիւնն ու իշխանասիրութիւնը  
հայրենասիրութեան մարելուն պատճառ եղան :

Նոյն օրը մեծ պատուով իրենց մեռելներուն  
թաղումը ըրին Յոյնք (և մեռելները հազար իրեք  
հարիւր վաթսունի չափ էին) , և օրէնք դրին օր  
ամէն տարի երթան Պղատէա հանգիսով անոնց  
տարեդարձը կատարեն :

† Պղատէայի պատերազմին օրը . Յունաց նա-  
ւատորմիզն ալ (օրուն ծովակալներն էին Քսան-  
թիպսս Աթենացին և Լեոտիֆիդաս Լակեդե-  
մոնացոց թագաւորը) փառաւոր յաղթու-  
թիւն մը ըրաւ Պարսից վրայ Միկաղէ հրուան-  
գանին քով : Չորս հազարէն աւելի Պարսիկք  
պատերազմի մէջ մեռան , շատը փախչելու տ-  
առննին սպաննուեցան , մնացածներն ալ Սար-  
դիկէ քաղաքը մտան ազատեցան : Աս յաղթու-  
թեամբ բոլոր Յոնիա Պարսից ձեռքէն ազատե-  
ցաւ , և Քսերքսէս օր ան արշաւանքովը կ'ուզէր  
բռլոր Եւրոպան նուտանէլ . Ասիոյ ծովեղերքին  
պատութեանը պատճառ եղաւ : Աս Մարտկան  
ըսուած պատերազմը երկու տարի միայն քշեց :

---

† Պղատէայի պատերազմին օրը Յունաց նաւա-  
տորմիզը ի՞նչ յաղթութիւն ըրաւ :

## ԳԼՈՒԽ Է.

Ամէնո՞ի նորէն շնորհւը . — Պատառիստ նոհը . —  
Անոսր Թուժութիւն . — Աղջապահն Արդիութեայ .  
— Կիւն . — Պէտիչւն . — Փիդիս . — Անասո-  
գոր . — Առողակա . — Պէղպահնեան պարերացը .  
— Ամէնո՞ի ծանրութւը . — Խողովուր . — Մահ Պէ-  
տիշուայ :

† Պարսից երթալէն եաքը Ամենացիք նորէն  
Ատտիկէ գարձուցին իրենց կանացքն ու որդիքը ,  
և սկսան նորէն Ամենքը շինել : Անկէց եաքը  
թշնամնաց յարձակմունքներէն չվախնալու հա-  
մար՝ խրատ տուաւ Թեմիստոկլէս որ Ամենքին  
չորս կողմը բարձր պարիստ քաշեն : Առ Երրօր  
լուցին Լակեդեմոնացիք , մէկէն գեսպան Խրկէ-  
ցին Ամենացոց ըսելով թէ Վատանգաւոր բան  
է Պեղոպանեսէն գուրս տմաւր պարսպապատ  
քաղաք ունենալը , վասն զի եթէ յանկարծ նո-  
րէն բարբարոսները գիմելու ըլլան Յունատանն  
անիկայ իրենց ամոււր պատապարան կ'ըլլայ : Թիւ-  
միստոկլէս իմանալով որ միայն նախանձէ չոր-



† Պարսից ետ քաշուելէն Եաքը Ամենացիք ինչ-  
ըրին :

ժած աս աղդաբարութիւնը կ'ընեն իրենց, գես-  
պաններուն ըստաւ որ Աթենացիք ալ մասնաւոր  
գեսպան կ'ուղեն խրկել Լակեդեմոն առ բանիս  
վրայ խօսելու. զանոնիք համբեց, և ինքը գես-  
պաններուն մէկը եղած՝ մինակ առաջուց գնաց,  
ապապրելով որ մէկալոնիք ուշանան, և ան մի-  
ջոցին պարսպին չէնքը շուտ շուտ առաջ երթայ:  
Այս ատենը բոլոր քաղաքացիք հարուստ, աղ-  
քատ, դատաւոր, արուեստաւոր, կին, տղայ,  
ծեր, ամենքը մէկ հոգւով սկսան պարիսպը ա-  
ռաջ տանիւնիւնիւթիւ ալ չսպասելու համար՝ հա-  
սարակաց չէնքերը, առանձնական աները, գե-  
րեզմաններու և մէհեաններու աւերակներն ա-  
սին պարսպին գործածեցին. Անդին Թեմիստոկ-  
լէս Սպարտացինները կը զբաղեցընէր, և չէր ու-  
ղեր մինակ ատեան ելլել, Ընկերներս պիտի գան  
ըսելով. Երբոր իմացաւ թէ պարիսպներուն  
չէնքը լմըննալու մօտեցերէ, համարձակ ատեա-  
նը ելաւ և ըստաւ թէ Աթենացիք իմ խորհըր-  
դովա ամրացուցին քաղաքը, և աս բանս իրենց  
իրաւունիքն էր: Շատ նեղացան Սպարտացիք,  
բայց ձայն չկրցան հանել. միայն Թեմիստոկլին  
վրայ սասափիկ ոխ սրահեցին, ու ատենի սպասե-  
ցին որ վրէժնին հանեն:

† Աթենքի առջի նաւահանգիստը շատ պըզ-

† Թեմիստոկլէս Աթենացւոց ծովայկն զօրու-  
թիւնն աւելցընելու համար ի՞նչ խորհուրդ  
առւառ:

տիկու անյարմարեր։ Թեմիստոկլեսոր կ'ուզէր  
իր հայրենիքը ծովու տէր ընել, համոզեց Աթե-  
նացիքը Պիրեսին չէնքը տուած տանելու՝ որ  
քաղաքէն չորս հազար քայլ հեռու, ու արգելն  
բնական կերպով՝ ալ փորուած իրեք մեծամեծ  
տւազաններ ունէր, և անով կրնային Աթենա-  
ցիք ընդարձակ ու տպահով նաւահանգիստ մը  
ունենալ։ Չորս կողմը քաշած պարիսպնին այն  
չափ լոյնութիւն ունէր՝ որուն վրայէն քովէ  
քով երկու կառք կրնար անցնիլ, և տոնիք շե-  
նելը հազիւթէ տարի մը քշեց։ Քիչ ատենէն  
Պիրեսիք քաղաք մը դարձաւ, և ետքը պարիս-  
պով մը Աթենքին հետ միացաւ. ան պարիսպը  
կիմանին ատենը սկսաւ ու Պերիկլեսին ժամա-  
նակը լմբնցաւ։

4 Յոյնք իրենց յաղթութիւններովը սիրտ ա-  
ռած՝ բաւական չսեպելով Պարսիկները քշելը,  
անոնց վրայ ալ կը յարձրկէին (477)։ Բազմա-  
թիւ նաւատորմղով մը Պաւսանիս և Արիստի-  
գէս գնացին անոնց ձեռքէն կիպրոս կղզին ու  
Բիւզանդիոնն առին։ Ան յաղթութիւններով  
հպարտացած Պաւսանիս, և ձեռք ձգած հա-  
րըստութիւններովը մեղկացած՝ միաքը դրաւ որ  
հայրենեացը գերութեամբը ինքը փառի հաս-  
նի։ Թուզլթ գրեց Քակը բսերքսեսին որ եթէ իր աղ-  
ջիկը իրեն կին ապյ, բոլոր Յունաստանը անոր  
ձեռքը կը մտանէ։

† Պաւսանիս և Արիստիգէս ինչ նոր քաջու-  
թիւններ ըրին Պարսից գէմ։

1 Սպարտացիք թզթատար գերիի մը ձեռքով  
աս մատնութիւնը իմանալով, մէկէն Պաւսանիա-  
սին ձեռքէն նաւատարմղին իշխանութիւնը տ-  
սին, ու զինքը Սպարտա դատաստանի կանչե-  
ցին։ Երբ որ չկրցաւ արդարանալ ու պարէտ-  
ները զինքը դատապարտեցին, Աթենասայ տա-  
հարը փախաւ։ Ան ատեն դուռը վրայէն մեծա-  
մեծ քարերով դոցեցին որ մէջը անօթութենէ  
մեռնի։ Կ'ըսեն թէ դրան դիմացը առջի քարը  
գնողը իր մայրն եզեր է։

2 Անդին Թէմիստոկլէս ալ, որ Աթենքը փա-  
ռաւորելու և զօրացընելու ջանքովը բոլոր դաշ-  
նակցաց ատելի, իշխանասիրութեամբն ալ Ա-  
թենացւոց կասկածելի եղեր էր, հայրենիքէն  
աքսորուած՝ դնաց Պէղապոնէս քաշուեցաւ։  
Սպարտացիք որ վրան ոխ ունեիին՝ ամբաստանե-  
ցին թէ ինքն ալ Պաւսանիատսին ընելու մատնու-  
թեան մէջ ձեռք ուներ, և ուզեցին որ Յունաս-  
տանի աշխարհախումբ ժողովին առջեւ ինքզինքը  
արդարացընէ։ Իմացաւ Թէմիստոկլէս որ Աթե-  
նացիք եաւելն մարդ խրկեր են զինքը բռնելու,  
և յիշեց սլզտիկուց հօրը իրեն առւած խրատը  
թէ սկետք չէ ժողովրդեան ցըցուցած սիրոյն ու  
պատույն վրայ վաստահիլ։ Վասն զի օր մը հօրը  
հէտ նաւահանգստին քով պաըտելու ատեն,  
հայրը իրեն հին պատերազմական նաւերը ցը-

1 Խնչողէս դատապարտուեցաւ Պաւսանիաս։  
2 Թէմիստոկլէս ինչո՞ւ և ինչողէս փախաւ։

ցուցեր էր որ ծովեղերք ձգուած էին, ու ըսեր էր. Ահա իր զօրավարներն ալ ասանկ կը ձգէ ժողովուրդը որդեակ, երբոր ալ անոնցմէ շահու մը յոյս չունենայ: Եւ ստոյգ գիտանալով որ թշնամիները զի՞նքը պիտի գատապարտեն՝ Կոր կիւրա փախաւ, ետքը Եպիրոս՝ Մողոսացւոց Ադմետ թագաւորին քովը գնաց. անկէց ալ Պարսից Արտաշէս թագաւորին ստալատը:

± Արտաշէսին առջևն որ ելաւ Թեմիստոկլէս, Ես եմ աէր արքայ, ըստւ, Թեմիստոկլէս Ամենացին որ այնչափ չառուցի Պարսից, և հիմայ Յունացմէ հալածուած՝ եկայ քեզի ապաւինեցայ. քու ձեռքդ է Թեմիստոկլէսին բաղդը: Զարմացաւ թագաւորը արիստիրոտ համարձակութեանը վրայ, ներեց անոր, մէկէն ան երկու հարիւր քանիքարը որ անոր գլուխը բերո. զին խոստացեր էր, հանեց իրեն տուաւ. ուրիշ շատ սրագեններէն ալ զատ՝ իրեք քաղաք տուաւ որ անոնց եկամտովը հանգիստ ապրի: Բայց ետքը երբոր Արտաշէս Յունաստանի վրայ պատերազմ բացաւ, զի՞նքը սուարապետ զօրաց անուանեց: Երկու թրի մէջ ընկու Թեմիստոկլ. վասն զի կամ սրէաք էր հայրենեացը վրայ զէնք վերցընելով առջի ըրած քաջութեանցը փառքը կորսնցընել, և կամ թագաւորին գէմ ապերախտ երևնալ. ուրիշ ճար չդատաւ, միաքը դրաւ:

---

± Արտաշէս ինչ կերպով ընդունեցաւ Թեմիստոկլը:

որ կամաւ մեռնի : Մեծ խնջօյք մը ըրաւ , բոլոր  
բարեկամները հրաւիրեց : և ամենուն հետ պագ-  
տուելէն վերջը թոյն առաւ մեռաւ վաթսունը -  
հինգ տարեկան :

1 Թեմիստոկլեսի դատապարտութենէն քիւ  
մը ետքը Արիստիդէս Ամժենքի մէջ ծերացած  
մեռաւ , ամէնքը վրան ցաւեցան . այնչափ առեն  
գանձապետութիւն ըրեր էր , և քովէն թազման  
հանդեօր կատարելու ալ բաւական ստակ չե-  
լու : Հաստրակապետութիւնը յանձն առաւ  
դատիարակել անոր որդիքը , աղջիկ տղոցն ալ  
օժիա տուաւ կարգեց : Արիստիդէսի վրայ առ  
ալ մեծ դովեստ է որ անդամ մը դերասանին  
մէկը Եսքիզոսի ողբերդութեանց մէկը ձեացը-  
նելու առենը երբոր կ'ըսէ թէ Ամփիարաւոս ոչ  
այնչափ կ'ուզէր երենառը բարի մարդ որչափ ի-  
րօք ըլլալ , ամէնքը սկսան Արիստիդէսի վրայ  
նայիլ :

2 Թեմիստոկլեսի յաջորդեց Ամժենքի մէջ կի-  
մոն , Միլտիադէսի որդին , որ Արիստիդէսի խը-  
րատներովը մէծցած , ու շատ կատարելութիւն-  
ներով զարդարուած էր : Պարսից հետ եղած  
պատերազմը քաջութեամբ առաջ տարաւ , ա-  
մէն աեզ յաղթութիւններ ընելով շատ կղզնե-  
րու ու Թրակիոյ ծովեղերքին տիրեց , Կարիոյ  
քաղաքներէն ալ Պարսից պահապան զօրքերը

1 Արիստիդէս ի՞նչպէս մեռաւ :

2 Թեմիստոկլեսի աեզը ո՞վ անցաւ :

փախուց : Արտաշէս, Կիմննին առջևն առնելու  
համար՝ անթիւ զօրք ժողվեց Եւրիմեդոն գետին  
եղերքը . չորս հարիւր նաւով տորմիղ մըն ալ  
գետին բերանը կեցընել տուաւ : Կիմոն երկու  
հարիւր յիսուն ցռկանաւ միայն ուներ . բայց  
ամենափին պատերազմելու չտարակուսեցաւ, և  
փառաւոր յաղթութիւն մը ըրաւ . Պարսիցնա-  
ւերէն շատը ընկղմեց, հարիւր հատը բռնեց, և  
քսան հազար հոգի գերի ըրաւ :

1 Կիմն ուղելով որ ըրած յաղթութենէն ա-  
մէն կարելի եղած պառողը քաղէ, նոյն իրիկու-  
նը իր զօրացը Պարսից գերիներուն հագուստը  
հագցուց և անոնց հետ ինքն ալ Պարսիցմէ ա-  
ռած նաւերուն մէջ մտաւ, ու յաջող քա-  
միով մը Պարսից բանակը հասաւ : Ասոնք ամե-  
նեին կասկածի չերթալով Յոյները սիրով ըն-  
դունեցան . բայց անոնք բանակին մէջ աեզն որ  
հասան՝ նշան մը արուելուն պէս վազեցին Պար-  
սից վրայ ու սոսկալի ջարդ մը տուին . անբաւ-  
աւար ալ ձեռք ձգեցին, որոնց մեծ մասը Ա-  
թէնքը զարդարելու գործածեց Կիմն :

2 Երբոր Կիմն Ասիա Պարսից վրայ յաղթու-  
թիւններ կ'ըներ՝ ուրիշ Աթէնացի զօրավարներ  
ալ Փովիլիսի ու Բէովախոյ կը ափրէին, և Պեղո-  
սլոնեսի ծովեղերքը կ'աւրըշարկէին : Ուղելով

1 Կիմն ինչ հնարքով նոր յաղթութիւն ըրաւ  
Պարսից գեմ:

2 Աթէնացիք ինչպէս ոգնեցին Եղիսպացւոց :

կիմն Ալթենացւոց արգիլել որ իրենց համազգեն եղբարցը հետ պատերազմ չընեն, զանոնք հեռաւոր արշաւանքներու ջանաց զբաղեցընել: Եդիստացիք Պարսից դէմ դլուխ քաշած ըլլալով Ալթենացւոցմէ օգնութիւն խնդրեցին (460): Ալթենացիք զօրքով լեցուն երկու հարիւր նաև իրկեցին անոնց, որ Նեղոս գետին մէջէն ինչուան Մեմիս հասան: Առջի բերան իրենց նիզակակցացը հետ յաղթող եղան Եղիպտացիք, բայց եաքը Պարսիկները զօրացան, և Յոյները որ իրենց նաւերնին այրեր էին: Պրոսոպիաիս կղզին փախան, ու տասնըութը ամիս իրենք զերենք սկավառանեցին: Ետքը հաշտութիւն ըրին Պարսից հետ ու ետ դարձան: բայց ուղելով Լիբիայէն անցնիլ ու Կիւրենական գաւառը երժալ, Ալթենացւոց շատը հիւտնդութենէ և անապատին աշխատառութենէն մեռան:

† Կիմն Ալթենէքի մէջ զօրաւոր թշնամիներ ունէր, որ վերջապէս ժողովրդեան աչքը մտան ուղինքը հայրենիքէն աքսորել առւին: Բայց երրոր Ալթենացիք Լակեդեմոնացւոցմէ չարաչար յաղթուեցան, շուտ մը ան մէծ մարդը կանչեցին (450): Կիմն երկու նախանձորդ ազգերուն մէջ հինգ տարուան զինագադարում ըրաւ, և տեսնելով որ Ալթենացիք հանդարս կենալիք չունին, ժողովից զանոնք՝ Կիւրոս կղզւոյն վրայ տարաւ որ թշնամեաց ձեռքէն ազատեն: Եւ անտեկ մե-

ծամեծ յաղթութիւններ ըրաւ Պարսից վրայ որ  
Արտաշէս ստիպուեցաւ Յոհանոյ քաղաքներուն  
ազատութիւն տալ ու հետը հաշտութիւն ընել  
(449): Վիրաւորած մեռաւ կիմոն կիպրոս կղզին  
իր փառաւոր յաղթանակներուն մէջ, և Մարտ  
կան պատերազմը վերջոցաւ: Կիմոնի մահուանը  
վրայ ամէնքը լացին: Որդի հայրառէր էր կիմոն,  
վասն զի իր հօրը Մելտիագեսին յիշատակն ալ  
ազատելու համար պարագը վճարեց, բարեկամ  
հաւատարիմ, քաղաքացի հայրենասէր, զօրա  
վար ամենահմուտ, և գերագոյն իշխանութեան  
ու պատուոյ մէջ խոնարհամիտ: Յիշատակու-  
թիւն մը չկայ որ իրեն փառաւոր յուզարկաւո-  
րութիւն ըրած կամ շիրիմ մը կանդնած ըլլան  
Ամենացիք բայց անոր անեզծ արձան յիշատա-  
կի ժողովրդեան ցաւն ու արտասուքն էզաւ:

4 Կիմոնի մեռնելէն ետքը Պերիկղէս տիրեց  
Ամենացւոց, որ խորազնին իմաստասէր, ներ-  
հուն քաղաքագէտու մէծ ճարտասան էր (443):  
Անանկ զօրաւոր էր ճարտասանութիւնը: որ ան  
առենի բանաստեղծները երբեմն կ'ըսէին թէ  
Արամազդ անոր բերնովը կ'որոտայ ու Ելլադան  
տակնուվրայ կ'ընէ: երբեմն ալ թէ Համոզիչ  
շնորհքները անոր շրթունքներուն վրայ հանգ-  
չած են: Որ մը հարցուցին թուեկիցիգեսին, որ

1 Կիմոնի մեռնելէն ետքը ո՞վ իշխեց Ամենացւոց:  
— Ի՞նչ ընաւորութեան աւք մարդ էր Պե-  
րիկղէս:

անոր ստոխն էր . թէ Որերնիդ աւելի աղեկ կը կռուիք . — Զինքը գետինը ձգած ամենս , ըստ , անանկ կ'ելլէ դէմ կը խօսի որ աչքով տեսնող ներն ալ մոքերնին կը դնեն թէ ինքը չէ իյնողը : Բայց ասանկով ալ ամենեին իր վրայ չէր վստահէր Պերիկղէս , բազմութեան առջեր բան մը խօսելէն առտջ՝ աստուածոց օդնութիւնը կը խնդրէր որ քերնէն անպատշաճ խօսք մը չելլէ . և ժողովի երթալու ատենը՝ անէն դուրս չելած կըսէր ինքիրեն . Նայէ Պերիկղէս , ազատ մարդկանց հետ խօսելու կ'երթաս , Յունաց և Աթենաց հետ :

1 Պերիկղէս իրեն մի միայն նպատակ դրեր էր հայրենիացը մէջ ամենէն սիրելի , ու ամենէն անուանի ըլլալ : Ժողովրդեան աչքը մանելու և ետքը ու զածին ոլէս անիկայ կառավարելու համար կը նայէր որ անոր կիրքերը սնուցանէ . անոր փառասիրութիւնն ու իշխանասիրութիւնը հաճելու համար՝ իշխանութիւնը կ'ընդարձակէր , ու նոր նոր տեղերու կը տիրէր , արուեստից յառաջադիմութեանը վրայ ունեցած փափաքն ալ ցուցընէր՝ հանգէսնէրն ու թէատրոնները շատցընելով . և Աթէնքը փառաւոր շնչքերով զարդարելով : Ան ատենը շնորւեցաւ հաշակաւոր Պարթենոնը կամ երաժշտութեան թէատրոնը : Ամէն ուղածը կ'ընէր Պերիկղէս Աթենքի մէջ . թագաւորի անունը միայն պակաս

---

1 Աթէնքը ինչպէս զորդարեց :

էր վրայէն։ Դաշնակիցները աւեսնելով որ հասարակացնառատորմղին համար պահուած ստակը անիկայ Աթէնքը զարդարելու կը գործածէ, ուոք ելան, Աթէնացւոց գանգատ ըրին։ Մէկէն Պերիկղէս զանոնք նուածեց, ու առաջարկեց Աթէնացւոց որ Եթէ կ'ու զեն բոլոր անշնոքերուն ծախքը ինքը վճարէ, միայն թէ իր անունը դնէ անոնց վրայ։ Աթէնացիք յանձն չտոին։

4 Սակայն Պերիկղէսի համարումն ալ սկսաւ իյնալ։ Թշնամիները դեռ յայտնի իրեն գէմ կը սուիլ չհամարձակելով՝ սկսան անոր բարեկամներուն թշնամութիւն ընել։ Անոնցմէ մէկն էր Փիդիաս, որ Պերիկղէսի շնորհ տուած շնոքերուն վերակացու դրուեր էր, և Աթէնքը իր հըրաշակերտ արձաններովը զարդարեր էր. ասոր վրայ ամբաստանութիւն ըրին թէ Աթէնացայ արձանը զարդարելու համար իրեն արուած ոսկիին գողցէր է. Փիդիաս թէսկէտ ինքզինքը արդարացուց, բայց մաիկ չըբին, ու խեզճը բանախ մէջ մեռաւ։ Մէկն ալ Անտքսագորաս փիլիսոփան էր, Պերիկղէսի վարպետն ու բարեկամը, ասիկայ ալ զբարաեցին թէ աստուածոց գէմ խօսեր է. ուստի հարկ եղաւ որ փախչելով աղատի ձեռքերնէն։ Պերիկղէսի Ասոլասիա կընկանը վրայ ալ որ ոչ միայն գեղեցկութեանը

---

4 Պերիկղէսի դէմ ինչ թշնամութիւններ ըրին Աթէնացիք։

Համար անուանի էր, հապա նաև հանձարոյն, իմաստութեանն ու ճարտաստնութեանը՝ որով ամէնքը զարմացած կ'երթային անոր դասախոսութիւնը մտիկ կ'ընէին, ինչուաննաև. Սոկրատ, ամբաստանութիւն ըրին թէ կրօնքի անպատճութիւն կ'ընէ, և կ'ուղէին զինքը դատապարտել: Պերիկղէս հազիւ կրցաւ թափած արցունքներովն ու ճարտաստնութեամբը դատաւորացձեռքէն զանիկայ ազատել:

4 Ան միջոցին (436) Կորէիւրացիք Աթենացւոցմէ օգնութիւն առած՝ Կորնթացւոց վրայ պատերազմ բացին: Կորնթացիք աս բանիս վըրայ Ապարացւոց գանդատ ըրին, անոնք ալ որ արդէն բարկացեր էին Աթենացւոց՝ որ մինակ տիրապետեր էին Յունաստանի, մէկէն անոնց բողոքեցին և զանազան պայմաններ առաջարկեցին. Երբոր յանձն չտուին Աթենացիք, իրենք ալ Պեղոսպոնեսական ըսուած գաշնակցութիւնը հաստատեցին ու վրանին պատերազմ հրատարակեցին:

5 Աս դաշնակցութեան մէջ էին Բէովտացիք (բաց 'ի Պղատէա քաղաքէն), Փոկէացիք, Մեդարացիք, Ամբրակիացիք, Լէւկադացիք, Անակտորիսնացիք, և Աքայեցւոցմէ և Արդիացւոցմէ

1 Պեղոսպոնեսական պատերազմին պատճառը էնչ էր:

2 Ո՞ր քաղաքները կոյին Պեղոսպոնեսական դաշնակցութեան մէջ:

զատ՝ բողոքը Պեղոսպնեսի բնակիչները։ Ամենուց լուս կողմն եղողներն էին Ասիոյ ծովեղերքը Թըրակիս և Ելլեսպոնտոս եղած Յունաց քաղաքները։ Ականանիսիս, ուրիշ քանի մը ազգեր և բոլոր կղզեցիք՝ բաց ՚ի Մեղոս և Թէրա կղզիներէն։ Ասոնց ծովոյին զօրքը աւելի շատ էր, Պողոսպնեսացւոց ալ ցամաքայինը։

4 Պատերազմը սկսու (431), Սպարտացւոց Ազգիդամաս թագաւորը վաթսուն հաղար զօրքով Աստիկէ մոռւ, կողոպտեց, և զօրքը աւարով լեցուցած՝ Պեղոսպնես դարձաւ։ Ամենացւոց նաւատորմիզը պատրաստուած ճամբայ ելլելու օրը՝ արել խաւարեցաւ։ Աւելորդապաշտ Ամենացիք պատճառը չդիտնալով սարսափեցան, չէին ուղեր պատերազմի երթալ։ Տեսաւ Պերիկղէս որ իր նաւապետն ալ տարակուսած կեցեր է, վերարկուն առաւ անոր երեսը ծածկեց ու հարցուց թէ Բան մը կը տեսնե՞ս։ Երբոր անիկայ ըստաւ թէ Բան մը չեմ տեսներ, վասն զի վերարկուդ արդելք է։ — Ասանկ է, ըստ Պերիկղէս, արեւուն խաւարիլն ալ, վերարկուին ալէս լուսինը երկրիս ու արեւուն մէջ տեղը դալով չթողուր որ արեւուն ճառագայթները մէզի հասնին։ Ամենքը համոզուեցան, գնացին ծովու վրայ վրեժնին հանեցին, բոլոր Պեղոսպնեսի ծովեղերեայ քաղաքներն աւրըշարկեցին, գառնալու առեն ալ Եղինա կղզւոյն աիրե-

† Առաջին սպատերազմը ի՞նչպէս եղաւ։

ցին։ Փարուաւոր թաղումընել տուաւ Պերիկղէս  
աս առջի պատերազմին մէջ մոռնով քաղաքակ-  
ցաց, ու վըսնին գեղեցիկ գոմբանական ճառ մը  
խօսեցաւ։ Անտեսկ սրտաշարժ էր ան ճառը, որ  
վար իջնալու ատենը բոլոր կանայք վաղեցին  
Պերիկղէսի գլուխը ծաղկըներով պսակեցին։

4 Երկրորդ տարին նորէն Աստիկէի վրայ վա-  
զեց Արքիդամոս, ունորէն սկսաւ աւրըշտըկէլ։  
Ան միջոցին ժանտամահը Եթովպիս, Եղիսպոս,  
Վիրիա, Պարսկաստան ու Լեմնոս կղզին շատ կո-  
տրած ընելէն ետքը Ամէնք հասաւ, ուր դրե-  
մէ բոլոր Աստիկէի բնակիչքը փախեր ժող-  
վուեր էին։ Փողոցները դիակներով լեցուեցան-  
մեանողներուն թիւ չկար, ժողովրդեան յուսա-  
հատութեանն ալ չափ չկար, քաղաք կ'իջնար՝  
մեռէլ կը տեսնէր, պարիսպները կ'ելլէր՝ ար-  
տերուն, գեղերուն մուխն ու բոցը կը տեսնէր  
կողբար։

5 Երկու տարի քշեց աս ժանտախտին կոտո-  
րած։ Ան ատենը իսպալոկրատ տնունով կովացի  
հաջոկաւոր բժիշկ մը կար որ Պարսից Արտաշէս  
թագաւորին ընծաներն ու խոստմունքներն ար-  
համարհելով, աւելի յանձն առաւ Յունաստան  
կենալ ու իր հայրենակցացը օդնել ասիկայ ա-  
մէն հնարք կ'ընէր ժանտախտին դէմ, բայց ճար

1 Պատերազմին Երկրորդ տարին ի՞նչ աղատահեցաւ։

2 Ամէնքի ժանտախտը որչափ ատեն քշեց։

չեր ըլլար։ Երկու տարիէն ետքը քիչ մը մեղմացաւ։ բայց տասնըութը ամիսէն ետքը նորէն բորբոքեցաւ, ու նորէն սկսաւ ահաւոր կոտրածներ ընել։

4 Ժողովուրդը աս թշուառութենէն դտռնացած, մէկ կողմէն ալ Պերիկղեսի թշնամիներէն գրգռուած, իրրե թէ անիկայ եղեր էր ժանտախտին պատճառը, որ այնչափ բազմութիւն Աթենքի մէջ առնելովը քաղաքին օդը տպականեր էր, վրան տուգանք դրին ու իշխանութենէ ձգեցին, Պերիկղեսի ազգականացն ու բարեկամներուն շատն ալ ժանտախտէ բանուեցան մեռան։ թէպէտ այնչափ դժբաղդութեանց մէջ ալ իր բնական հանդարտութիւնն ու վեհանձնութիւնը չկորանցուց, բայց երբոր իր մէկ հատիկ որդին Պարաղոս ալ մեռաւ, ու Պերիկղես ձեռքը ծաղկէ պսակ բռնած եկաւ որ որդւոյն գլուխը պսակէ, չդիմացաւ, լալով ընկաւ զակին վրայ, և սկսաւ գետի պէս արցունք թափել։

5 Պերիկղեսի տեղ պատերազմը առաջ առնելու համար ուրիշ շատ զօրավարներ ու ճարտասաններ դրին Աթենացիք, զամէնքն ալ փորձեցին ու մէկուն քովին ալ Պերիկղեսի խելքն ու կառավարութեան հոգին չգտան։ Կարօտ եղան Պերիկղեսի, թողութիւն խնդրեցին իրմէ,

—

1 Պերիկղես ինչո՞ւ ձգուեցաւ իշխանութենէն։  
2 Նորէն ի՞նչպէս ընտրուեցաւ։ — ի՞նչպէս մեռաւ Պերիկղես։

ու աւելի՝ մէծցուցին՝ անոր՝ իշխանութիւնը։  
 Բայց քիչ ատենէն, այսինքն պատերազմին եր-  
 րորդ տարին՝ Պերիկղէս ալ ժանատիտէն ըլու-  
 նուեցաւ (429)։ Մեռնելու ատենը քաղաքին  
 դիմաւորները անկողնին չորս կողմը նստած ա-  
 նոր կատարելութիւնները կը յիշէին, իրարու-  
 իը պատմէին թէ որչափ գեղեցիկ շենքերով  
 հայրենիքը զարդարեց, ու որչափ փառաւոր  
 յաղթութիւններ ըրաւ։ Պերիկղէս ան խօսքե-  
 րը լսելով դարձաւ անոնց ըստաւ։ Կը զարմանամ  
 որ կենացս մէջ ամենէն աւելի գովեստի արժա-  
 նի ու ինծի փառք եղած բանը մոռցաք, այսինքն  
 ան որ ամեննեին քաղաքակցացս մէկուն չարիք  
 մը չեմ հասուցած։ Ասանկ Պերիկղէս կենացը  
 վերջին վայրկեանը հաստած՝ աւելի կ'ուրախանար  
 անցուցած վարուցը աղեկութեանը քան թէ  
 երկար ու բարեբախտ իշխանութեանը, փառա-  
 ւոր յաղթանակներուն և պերճախօսութեանը  
 վրայ։

## Գ Լ Ո Ւ Խ Ը Բ .

Պարիբերությունները . — Աղջուն . — Նիկոլայ . — Յիշակ . — Վահագան Վահագան Վահագան . — Աղջիբերիան . — Եփս գետին Կառերեցին . — Անդրեյի առաջնորդ . — Վահագան Պէղաղանանունիւն Հարդին :

1 **Պ**երիկղես երբոր մեռաւ՝ իմացան Աթենացիք թէ ի՞նչ մեծ կորուստ ըրին : Իրմէ եաքը իշխանութիւնը փառասէր ու անկարող մարդկանց ձեռքն անցաւ , որ իրենց գէշ կառավարութեամբը թէ տէրութեան և թէ գաշնակցաց մեծ վխաս հասուցին : Ասոնք Պերիկղեսի ոչ իւ խանութիւնն ունէին և ոչ անոր խելքը . և միոյն ուզելով անոր պէտ ժողովրդեան սիրելի ըլլալ ամէն բանի մէջ նայեցան որ անոր կամքը կատարեն , մէկ խօսքով ժողովրդեան ձեռքը թոզաւցին բոլոր տէրութեան կառավարութիւնը :

2 **Պ**երիկղեսի մեռնելէն քիչ մը առաջ Աթենացիք սկսէր էին Պատիգէտ քաղաքը պաշտել : Պատիգէտացիք ամենայն կերպով գէմ կը զնէին . բայց երբոր մէջերնին սովը սաստկացաւ ու սկըսան ինչուան մէկղմէկ ուտել , հարկեցան անձնաւ

1 **Պ**երիկղեսի մեռնելէն եաքը Աթենքը ո՞վ կառավարեց :

2 **Պ**ատիգէտ քաղաքը ի՞նչպէս առնուեցաւ :

առւր ըլլալու . յանձն առին Աթենացիք . առ  
պայմանով որ Պատիդէացիք քաղաքնին թողուն .  
էրիկ մարդիկ հետեւնին մէկ հագուստ մը միայն  
առած , իսկ կնիկ մարդիկ էրկերկու , ճամրու  
համար ալ քիչ մը ստակ : Թողուցին խեղճ Պո-  
տիդէացիք իրենց ծնած քաղաքնին , ու կէս մը  
Քաղկեդոն գնացին , կէս մըն ալ ասդիս անդին  
ցրուեցան : Խրենցմէ գաղթական մը խրկեցին  
Աթենացիք , ու նորէն Պատիդէան ծաղկեցու-  
ցին :

† Պեղոպոնեսացիք նորէն Աստիկէի վրայ Եր-  
թալու տեղը՝ գնացին Աթենացւոց գաշնակից  
Պատէա քաղաքը պաշարեցին , ու չորս կողմը  
պատ քաշեցին որ սովի բռնեն : Առաջուց Պա-  
տէացիք բոլոր իրենց աղաքը . կանայքը ու ծե-  
րերն առեր Աթէնք խրկեր էին . չորս հարիւր  
հօդի միայն միացեր էին քաղաքը պաշտպանե-  
լու . մէջերնին ութառուն Աթենացի կար . հաց շե-  
նելու համար ալ հարիւր տասը կին : Երկար ա-  
ռեն քաջութեամբ դէմ կեցան . բայց Երբոր սո-  
վը մէջերնին սաստկացաւ , մութ ու անձգեռո  
գիշեր մը երկու հարիւր Պատէացիք կամացուկ  
մը պարսպէն վար իջան , ու առանց պահապա-  
նաց իմանալուն փախան Աթէնք գնացին : Մա-  
ցածներն ալ բոլորովին յուսահատած՝ անձնա-  
տուր եղան , յուսալով թէ վրանին կը դժան  
Պեղոպոնեսացիք , բայց անոնք անզթութեամբ  
զամէնքն ալ ետևէ ետե սովաննեցին , և կնիկ

—

† Պատէա քաղաքը ի՞նչպէս տնհուեցաւ :

մարդիկը գերի ըրին (427). Երկրորդ տարին ալ Փերացիք իրենց ատելութիւնը կը տացը ընելու համար Պղատէան հիմնայառակ կործանեցին:

1 Նոյն կերպով վարուեցան նաև Աթենացիք Լեսրոս կզզւոյն բնակչացը հետ, որ զիրենք թաղողական կամ դաշնակցութեան մէջ մաեր էին: Եաւ զորքով ծովէն ու ցամաքէն Լեռ բացւոց գլխաւոր քաղաքը Միտիլինէն պաշարեցին: Անօդուտ տեղ ջանացին Սպարտացիք Միտիլինէի օգնել բնակիչքը անձնառուր եղան, և գլխաւորները սարստիած՝ մեհեանները փախան ապաւինեցան: բանեցին զանոնք Աթենացիք ու Աթենք խրկեցին մեռուցին: Միտիլինէի ալ ստորիսպները քանդեցին, նաւերն Աթենք խաւրեցին, երկիրը իրեք հազար հաւասար կը տոր բաժնեցին, իրեք հարիւրն աստուածոց նուիրեցին ու մնացածը մէջերնին բաժնեցին:

2 Պէրիկղեսի տեղը անցնողներուն մէկն էր նաև կղէոն ցածազդի խազախորդը, բնութեամբ յանդուգն ու փառասէր, որ ժողովրդէան աչքը մօնելու համար անոր ախտերը սնուցանելու կը ջանար:

3 Իրեն նախանձարդն էր Նիկիաս, անուանի, հարուստ, խոհեմու ճարտար Աթենացին: Երբոր կղէոն թրակիոյ մէջ Սպարտացւոց գէմ պատերազմելու ատենը զարնուեցաւ մեռաւ, սկը-

1 Միտիլինէն ի՞նչ կերպով առին Աթենացիք:

2 Կղէոն ի՞նչ մարդ էր:

3 Նիկիաս ով էր:

առ Կիկիսս հաշտութեան ետևէ ըլլալ, ու  
լիթենացւոց և Սպարտացւոց մէջ յիսուն տա-  
րուան զինագագարում ըրաւ (422):

1 Աս յիսուն տարուան հաշտութիւնը հազիւ  
թէ եօթը տարիի չափ դիմացաւ, անոր մէջ ալ  
անգագար երկու աղդը իրարու հետ կռիւ ու  
իրարու գէմ դանգատ կ'ընէին: Վերջապէս չկըր-  
ցան համբերել, նորէն սկսաւ պատերազմը:

2 Աղնուաղդի Աղկիրիագ պատանին, մարմնոյ  
ու մասց ամեն տեսակ ձիրքերովը զարդարուած  
ըլլալով, կը քափաքէր որ Պերիկղեսի իշխա-  
նութեանը հասնի, որ իրեն աղդականն էր: Բո-  
լոր իր վրայ խօսող մատենագիրները կ'ըսեն թէ  
ուզած ատենը Աղկիրիագին ովէս առաքինի մարդ-  
չըր գտնուեր: Յունատանի մահի ըրած ատե-  
նը չուկրատայ խրամներուն մահի ըրած ատե-  
նը առաքինի էր Աղկիրիագ, գործունեայ, համ-  
բերող առատաձեան, քաղցրաբարոյ ու ճարտա-  
րամիտ: Վրան քիչ մը ատեն որ անցնէր՝ կ'ըլլար  
ծոյլ զեղիս ու անառակ: Քոջ զօրավար ալ էր ծո-  
վու ու ցամաքի վրայ. բայց իր ամենէն զօրաւոր  
զէնքն էր ճարտասանութիւնը, գեղեցիկ ձեերն  
ու անուշ ձայնը որով բոլոր ժողովրդեան սիր-  
ուը կը դրաւեր:

1 Կիկիսսայ ըրած զինագագարումը քանի՛ տա-  
րի քշեց:

2 Աղկիրիագ ովէ էր:

1 Գեղեցիկ ու զարմանալի շուն մը ուներ որ  
շատ սուզ գներ էր, և անոր գլխաւոր զարդն  
էր բրդոտ պոչը. երբոր տեսաւ որ բոլոր քա-  
ղաքը իր վրայ կը խօսի, բռնեց Աղկիրիադ շանը  
պոչը կարեց: Բարեկամնելը երբոր սկսան զին-  
քը յանդիմանելը բրածին համար, որով բոլոր  
քաղաքը վրան կը խօսին, Անա ես ալ ան կ'ու-  
զէի, ըստւ Աղկիրիադ ժաղտելով, որ Ամենացիք  
շանս վրայ խօսելով իմ վրաս խօսելու ատեն չու-  
նենան: Աղկիրիադ տէրութեամն կառավարու-  
թեանը մէջ մանելով բոլոր իր նախանձորդնե-  
րը լոեցուց, և ճարտասանութեամբն ու կա-  
ռավարութեամբը սկսաւ աւելի ժողովրդեան  
ոչքը մանել. բայց ինքը պատերազմի մը կը փա-  
փաքէր՝ որպէս զի աւելի զօրանայ, իշխանու-  
թեանը մէջ հաստատուի ու փառքի հասնի:

2 Ան միջոցին Սիկլիոյ Եգեստա քաղաքին  
բնակիչները, որ Ամենացւոց դաշնակից էին,  
Աելինացւոց ու Սիրակուսացւոց գէմ Ամենա-  
ցւոցմէ օգնութիւն խնդրեցին: Յատ աշխատե-  
ցաւ Նիկիաս որ համոզէ ժողովուրդը ու անոնց  
օգնութիւն խրկել չտայ. Ճար չեղաւ, ժողո-  
վուրդը Աղկիրիադին ճարտասանութեամբը խա-  
բուած՝ վճռեց որ Սիրակուսացւոց գէմ պատե-  
րազմ բացուի (416). մէկէն իրեք զօրավոր ա-  
նուանեցին՝ Աղկիրիադը, Նիկիասն ու Պամաքո-  
ոը, և լիակատար իշխանութիւն տուին որ  
զիտցածնուն պէս առաջ տանին պատերազմը:

1 Ի՞նչ կերպով ժողովրդեան աչքը մտաւ:

2 Սիկլիոյ արշաւանքին պատճառն ի՞նչ էր:

1 Ան դիշերն որ ճամբայ Ելլելու պատրաստուած էին՝ անսան որ բոլոր քաղաքին մէջ գտնուած Հերմէս կուռքին արձանները ջարդութուրդ եղեր են։ Թշնամիները աս բանս Աղկիրիադին վրայ ձգեցին, անիկայ ալ անվախ բողոքեց որ շուտով վրան գատաստան ըլլուի։ Բայց որովհետեւ զօրքը իրեն կողմն էր՝ թշնամիները վախցան, և ճամբարդութիւնը չուշանայ ըսելով գատաստանն ուրիշ առենի թողուցին։

2 Զօրաց ճամբայ Ելլելու օրը բոլոր քաղաքը Պիրեսն թափեցաւ՝ իրենց աղդականացն ու բարեկամաց վերջի բարեւը տալու։ Զօրքերը նաւերը մտնելնուն պէս՝ փող զարկին ու լոռւթիւնը ամրեց։ Պատերազմին յաջողութեանը համար աստուածոց օգնութիւնը խնդրեցին։ ու զօրավարք և զինուորք ոսկիէ ու արծըթէ գաւաթներով անոնց նուիրմունքներ ընելէն ետքը նաւերը առագաստնին բացին, ետեւ ետեւ նաւահանգստէն ելան ու գէպ ՚ի Կորկիւրա գնացին, ուր բոլոր գաշնակիցները պիտի ժողվուէին։

3 Երբոր Սիկիլիա հասան, իրեք զօրավարաց մէջ անմիաբանութիւն ընկաւ, իրեքն ալ մէյմէկ կերպով կ'ուղէին սկսիլ պատերազմը։ Ղամաքոս Աղկիրիադին հետ միացաւ, ու յանկարծակի կատանա քաղաքին վրայ յարծըկեցան ա-

1 Աղկիրիադի վրայ ի՞նչ կասկած եղաւ։

2 Ի՞նչպէս ճամբայ Ելան Ամենացիք Սիկիլիա երթալու։

3 Աղկիրիադ ինչո՞ւ ետ կանչուեցաւ։

ոին, Նաքսոսը նուաճեցին, և Երբոր Մեսսենան ալ պաշարած՝ առնելու վրայ էին, Աթենքն հրաման եկաւ Աղկիրիադին որ ամէն բան թողու գոյ ինքզինքն արդարացընէ : Մէկէն ճամբայ ելաւ Աղկիրիադ որ իր թշնամիները խաղք ընէ . բայց ճամբան մատծելով Աթենացւոց փոփոխամտութիւնը, և վախնալով որ զինքը տնիրաւ տեղը կը բռնեն կը գատապարտեն, հնարքով մը սլահապաններուն ձեռքէն փախաւ, Ապարագ գնաց (415) :

4 Աթենացիք անհնազանդութեանը վրայ բարկացած՝ զինքը՝ ի մահ գատապարտեցին և հրամայեցին քուրմերուն և քրմուհեաց որ անիծեն զինքը . միայն թնէանով քրմուհին յանձն չառաւ՝ ըսելով թէ Ես օրհնելու համար քրմուհի եղեր եմ, և ոչ անիծելու: Երբոր Լոեց Աղկիրիադ թէ Աթենացիք զինքը մահապարտ վճռեր են՝ ըսաւ. Ես անսոնց ցուցընեմ որ կենդանի եմ:

5 Աղկիրիադին Երթալուն վրայ զօրաց սիրոը շատ կոտրեցաւ, Նիկիաս անոր տեղն ալ անցնելով, սկսաւ քաջութեամբ ու ճարտասանութեամբ Սիրակուսայի պաշարումը առաջ տանիլ, և անանկ նեղը ձգեց զանոնք որ Սիկիլիոյ ու իտալիոյ մեծ մասը անձնատուր ըլլալու վրայ

4 Աթենացիք Աղկիրիադի փախուսան որ լոեցին՝ ի՞նչ ըրին:

2 Խ՞նչ պատճառաւ Աթենացիք սկսան յաղթուիլ:

էին՝ Երբոր Գիլխաղոս Լակեդեմոնացի զօրավարը զօրքով Սիրակուսաւ մտաւ, ու ամեն բան կերպարանափոխ ըրաւ. Սիրակուսացիքը խրախուսեց, Աթենացւոց յաղթեց ու իրենց պատմաներուն մէջ զանոնք պաշարեց:

«Աթենացիք աս լսելնուն պէս՝ Եւրիմեթոն ու Դիմաթենէս զօրավարները վաթսուն ցոկանաւով Նիկիասայ օգնութիւն խրկեցին: Դիմութենէս ուղելով փառաւոր յաղթութիւն մը ընել, Նիկիասայ խորհրդին գէմ գիշեր ատեն թշնամեաց վրայ յարձըկեցաւ, յաղթուեցաւ ու երկու հազար մարդ կորսընցուց: Քիչ ատենէն ծովէն ցամաքէն սասաիկ ջարդ մըն ալ կերան Աթենացիք, այնպէս որ ոչ կրնային Սիրակուսան նորէն պաշարել, վասն զի պաշար չունէին, և ոչ նաւահանգստէն գուրս ելլել, որովհետեւ անոր բերանն ալ Սիրակուսացիք նաւերով գոցեր էին. առանկով յուսահատած՝ բանակնին, հիւանդնին թողուցին ու քառասուն հազար հոգի սկսան ցամաքէն ետ գառնալ: Ետենէն հասան թշնամիք ու նորէն մեծ ջարդ տուին իրենց: Դիմութենէս տասը հազար յառաջապահ զօրքով ճամբան կորսընցուց ու նեղ տեղ մը ընկաւ. հասան թշնամիք չորս կողմէն պաշարեցին, և թէպէտ շատ քաջութեամբ գէմ կեցաւ, բայց վերջապէս հարկ եղաւ որ անձնատուր ըլլոյ: Երկրորդ օրը Երբոր Նիկիաս գետէ մը կ'անցնէր,

---

† Ե՞նչ կերպով բոլորովին յաղթուեցան Աթենացիք:

ետևէն հասան Սիրակուսացիք, ութը հազար  
մարդ կորսընցուց Նիկիաս ու մնացած զօրքովն  
անձնատուր եղաւ (413):

1 Իրենց գերիներուն հետ շատ անգիտու-  
թեամբ վարուեցան Սիրակուսացիք: Այնչափ  
աղաքեց Գիլիպպոս, ճար չեղաւ, Նիկիասն ու  
Դեմոսթենէսը բռնեցին սպաննեցին. եօթը հա-  
զար զնուուր մետաղը դրին, որ ամէնքն ալ ա-  
նօթի ծարաւ մեռան: Այս գերիներէն շատը Եւ-  
րիպիդէսի բանաստեղծութեան գեղեցիկ կտոր-  
ները թերնուց դիտնալով իրենց աէրերնուն առ-  
ջեր կը զբուցէին, անոնք ալ զմայլելով կ'ազա-  
տէին զիրենք: Ասանկով անոնցմէ շատը հայրե-  
նիքնին դարձան, ու Եւրիպիդէսին շնորհակալ  
կ'ըլլային: Մեր ազատարարը դուն ես ըսելով:  
Բայց Եւրիպիդէսի բանաստեղծութեանը աւե-  
լի մեծ փառք մըն ալ որ պահուած էր՝ աս էր որ  
Աթէնքն կործանմանէ պիտի ազատէր:

2 Աթենացիք ան ասախճանի վատահ՝ էին Սի-  
րակուսային տիրելու՝ որ յաղթուելնուն առջի  
լուրը թերզը բռնեցին իրեւ ստախօս սպաննե-  
ցին: Վրան շատ չանցաւ ան վատահութիւնը  
ցաւ ու յուսահատութիւն դարձաւ, վախը  
վրանին տիրեց, չէին դիտեր ինչ ընեն, բոլոր Ա-  
սիա ու Եւրոպա իրենց գէմ ելած, գաշնակիցք

1 Սիրակուսացիք իրենց բռնած գերիներուն  
հետ ի՞նչպէս վարուեցան:

2 Աթենացիք երբոր լսեցին Նիկիասայ բոլորո-  
վին յաղթուիլը՝ ի՞նչ ըրին:

զիրենք թողուցած, աքսորած Աղկիբիադնին՝  
Պարսիկներն իրենց վրայ հանելու պատրաստու-  
թեան հետ։ Սկսան ամէն ջանքով սասակ ու զօրք  
ժողվել, մէկէն բանակ մը կազմեցին, ու նոր նա-  
ւատորմիզ մը պատրաստեցին։

4 Առնոր պատրաստութիւնը Աղկիբիադ կըր-  
նար փուռ հանել. բայց ան օրերը Սպարտա-  
ցւոց Ագիս թագաւորին ծանր նախատինք մը ը-  
րած ըլլալուն համար՝ բոլոր Լակեդեմոնացի իշ-  
խանները հետն աւրուեցան. ու ան միջոցին որ  
ինքը Սպարտացւոց օդախին համար կ'աշխատէր  
Փոքր Ասիոյ մէջ. Սպարտացիք անիկայ 'ի մահ  
դատապարտեցին։ Աս որ լսեց Աղկիբիադ, մէ-  
կէն Սարդիկէի Արտավեռնէս նախարարին քո-  
վը գնաց, անոր աչքը մտաւ, համոզեց որ Պե-  
ղոսպոնեսացւոց չօգնէ. Վասն զի երկու կողմին  
ոյժն ալ հաւասար պահելու է կ'ըսէր, ապա  
թէ ոչ Սպարտան Աթենքի վրայ կը զօրանայ,  
Պարսից ինքնակալութիւնը նորէն վտանգի մէջ  
կ'իյնայ։ Զեռքի տակէն ալ ամէն հնարք ըրաւ  
Աղկիբիադ, ու Աթենացւոց Սամոս կղզին ու-  
նեցած զօրաց սիրտը վաստըկեցաւ, որ ինչուան  
զինքը իրենց սպարտապետ անուանեցին։ Աթե-  
նացիք մէկէն անոր աքսորանաց վճիռը ջնջեցին  
ու զինքը քաղաքը հրաւիրեցին։ Չուզեց Աղկի-  
բիադ տռանց թշնամեաց վրայ յաղթութիւն մը  
ընելու հայրենիքը դառնալ, ուստի ամէն տեղ-  
ետէն ետե յաղթութիւններ ընելով՝ բոլոր ա-

աղըստամբները նուաճեց : Սպարտացիք նեղը  
մտած՝ ուզեցին հաշտութիւն ընել . բայց Ամե-  
նացիք իրենց յաղթութեանցը վրայ հպարտա-  
ցած յանձն չառին , անով իրենց կործանմանն  
ալ պատճառ եղան : Ամենքի ազատարարը Աղ-  
կիբիադէս՝ թշնամեաց վահաններովը ու դրօ-  
ներովը զարդարած նաւու մը մէջ նստած՝ ե-  
անն ալ գերիները ձգած անթիւ աւարով յաղ-  
թանակաւ մտաւ Պիրէոն : Բոլոր քաղաքը ընդ-  
առաջ եկեր էր . անպատմելի ուրախութեամբ  
զինքն ընդունեցան , և իրարու ձեռքէ կը յա-  
փրշտակէին անոր գլուխը պստկելու փառքը .  
ի՞նչ խելք էր որ այսպիսի մարդը աքսորեցինք .  
կ'ըսէին . թէ որ իրեն մնար՝ հիմա Ալկիլեոյ տե-  
րած էինք : Ալկէն ծովային ու ցամաքային զօ-  
րաց սպարապէտ գրին զինքը , բոլոր ստացուած-  
քը ետ դարձուցին , և քրմաց հրամայեցին որ  
վրան դրած նզովքնին արձակեն (412) :

4 Սպարտացիք Աղկիբիադին յաղթութիւն-  
ներն ու դարձը լսելով շատ խոռվեցան , անանկ  
զօրավար մը վինասեցին որ անոր առջևն ելլելու  
սիրո ընէ . ծովապէտ գրին ձարտար ու խորա-  
գէտ Լիւսանդրը , որ Կիւրոսի աչքը մտնելով  
անկեց շատ ստակ առաւ ու իր զօրացը թոշակն  
աւելցուց : Ան ատենը հարկ եղաւ որ Աղկիբիա-  
գըն ալ նաւատորմզէն քիչ մը հեռանայ ստակ  
ժողվելու համար , և իրեն տեղապահ թողուց

---

† Սպարտացիք Երբոր լսեցին Աղկիբիադէսին  
դարձը ի՞նչ ըրին :

Անախոքս զօրավարը՝ տպապրելով որ չզարնուի: Անիկայ ինքնիրեն քաջութիւն մը ընել ուզելով զարնուեցաւ, յաղթուեցաւ, ինքն ալ մեռաւ, տասնը հինգ նաւերնուն ալ տիրեց Կիւսանդր: Պարասպ աեզը Աղկիբիադ ուզեց օգնութեան հասնիլ: Նորէն բարկացան Աթենացիք Աղկիբիադին վրայ, զինքը ձգեցին իշխանութենէն ու տեղը տասը զօրավար դրին, որոնց մէջ անուանի էր Կոնոն: Սպարատացիք ալ նոյնադիսի սխալ-մունքի մէջ ընկան: Լիւսանդրին փառասիրութենէն վախնալով զինքը փոխեցին ու տեղը առաքինի ու արիասիրտ Կալլիկրատիդասը դրին:

4 Կալլիկրատիդաս Աթենացւոց տասը զօրա- վարացը յաղթեց ու ձեռքերնէն երեսուն նաւ- առաւ, բայց Աթենացիք հարիւր վաթսուն ցըռ- կանաւ օգնութիւն հասուցին Կոնոնի: Խրատ- տուին ուրիշները Կալլիկրատիդասի որ քիչնա- և լթշնամեաց բազմաթիւ նաւատորմղին հետ չզա- րնուի ու ինքզինքը վատնդի մէջ չձգէ: ինքը պատտախան տուաւ թէ Սպարատ մէկ հոգւոյ վրայ չէ կեցած: Ասորոտի մօտ Արդինուսա կըզ- զւոյն քով պատերազմը սկսաւ սոսկալի ազա- զակներով. Կալլիկրատիդաս զարմանալի քա- ջութիւններ ընելէն ետեւ, հասաւ վրան Մեծին Պերիկղեսի որդին Պերիկղէս կարինը, երկար հանկ մը անցուց անոր նաւուն՝ բանեց, վրայ հա- սան Աթենացւոց մէկալ ցոկանաւերն ալ, չորս

---

4 Կալլիկրատիդաս ի՞նչո՞ւ զարնուեցաւ Աթե- նացւոց հետ ու ի՞նչպէս մեռաւ:

կողմէն Կալլիկրատիդասը պաշարեցին ու մեռուցին։ Ասանկով Սպարացւոց բոլոր նաւատորմիզը ջարդուեցաւ, բռնուեցաւ և կամընկըզմեցաւ։

1 Հիներն իրենց պարտք կը սեպէին պատերազմի մէջ ընկնօղները թաղել. Աթենացւոց զօրավարներն ալ մասնաւոր յիսուն ցոկանաւ որոշեր էին որ մեռելները ժողվեն ու թաղեն. բայց յանկարծական փոթորիկ մը ելլելով անկարելի եղաւ հրամանը՝ ի գործ դնել։ Աս որ լրաց ժողովուրդը, (որ աւելարդապաշտութեամբ միտքը դրեր էր թէ ինչուան որ մարդ աս աշխարհիս վրայ չժաղուի՝ անդին երանութեան շկրնար համնիլ), վրէժինդրութիւն ընկելով ուղեց մեռնօղներուն հոգին իրեն հետ հաշտեցրնել. ու մէկեն իր զօրավարներն ՚ի ման գատապարտեց՝ առանց թողլու որ իրենք զիրենք արդարացընեն։ Ճաղովին մէջ եղած հազարաւոր մորդկանց մէջէն երկու հոգի միայն համարձակեցան խեղճերուն անմեղութիւնը պաշտպանելու. ծերակուտին մէջ ալ Սոկրատ միայն ելու համարձակ ըստ որ Անմեղաց արեան պարտական ալիտի ըլլան. անոնք մաիկ չըրին. բայց անիրաւ վճիռը կատարուելուն պէս՝ աշքը բացուեցաւ, սոսկաց ժողովուրդը, զզջոցաւ ըրածին վրայ, բայց անօդուտ։

---

1 Աթենացիք ի՞նչ պատճառաւ մռուցին իրենց տասը զօրավարները։

1 Դաշնակցաց խնդիրքովը Սպարտացիք նորէն Լիւսանդրը ծովակալ դրին, որ յաղթութիւնը զլութ տանելու համար ստութիւնն ու խարդախութիւնն ալ անխիզմ էր բանեցընէր. կըսէր ալ թէ Ուր որ չհամնիր առիւծենին, հօն ազուխսենին կարկըտելու է: Ասանկ խարդախ կերպերավը Ամենքի կործանմանը պատճառ եղաւ:

2 Գնաց Ելլեսպոնտոսի ծովեզերքը Լամբասակոն քաղաքն առաւ: Կուտ մը ետևէն հասան Աթենացիք ու Ելլեսպոնտոսի վրայ Եգոս գետին քերանը ուղեցին հետը զարնուիլ: Զորս օր միակերպ պատերազմի հրաւիրեցին Սպարտացիները, Լիւսանդր ամենենին առջեն չարժեցաւ. իր վախճանն էր զանոնք մէյմը որոդայթի մէջ ձըդել, ինչպէս որ ալ եղաւ: Ազկերիագ որ ան ատենը Թրակիա քաշուեր էր՝ իմացաւ Լիւսանդրի խարդախութիւնը, իմացուց Ամենացւոց որ չխարսուին, անոնք մտիկ չըրին: Հինգերորդ օրը շատ նախատինքներով զանոնք պատերազմի հրաւիրելն էտե, երբոր Ամենացիք անհոգաբար ցամաքը ելան ցրաւեցան, Լիւսանդր որ ան ատենին կը սպասէր՝ մէկէն անոնց նաւերուն վըրայ հասաւ, որը բռնեց, որը կոտրեց. անկեց յարձըկեցաւ Ամենացւոց վրայ, զամէնքը յը-

1 Լիւսանդր ի՞նչ կերպով նորէն ծովակալ դըրսւեցաւ:

2 Եգոս գետին վրայի սպատերազմը ի՞նչպէս եղաւ:

բուեց, թրէ անցուց, բոլոր զօրավարներն ալ բռնեց, բաց 'ի Կոնոնէն որ ինը ցռկանաւով կիսրուսի Եւագործո թագաւորին քովը փախաւ (405): Իրեք հազար դերիները ժողովքով 'ի մահ գատառագործուեցան: Փիլոկղէս անունով Ամենացի զօրավարը խրատ տուեր էր Ամենացւոց որ իրենց բռնած գերիներուն բուժ մատը կտրեն որպէս զի չկարենան աղեղ քաշել. Լիւսանդր հարցուց անոր թէ Զեզի հետ ի՞նչ պէս վարուինք: Փիլոկղէս առ խրոխատ պատասխանը տուառ. Յաղթովը գուն ես, իրաւունքդ բանեցուր. անանկ վարուէ հետերիս ինչպէս որ մենք պիտի վարուէինք ձեզի հետ եթէ յաղթով ըլլայինք: Սպարտացիք անդթութեամբ զամէնքն ալ սպանեցին:

4 Առաջ Ամենացիք ծովի վրայ ունեցած ուժերնին ալ կորսընցուցին, գաշնակիցներն ալ հետզետէ զիրենիք թողուցին Լիւսանդրի հնազանդեցան: Լիւսանդր յաղթական նաւատարմը զովը Պիրեսն մատ, Լակեդեմոնացւոց Ադիս և Պաւսանիսս թագաւորներն ալ գնացին Ամենքը պաշտրեցին: Քանի մը ամիս գիմնացան Ամենացիք, բայց երբոր սովը սասակացաւ՝ անձնատուր եղան (404): Կորնթացիք և Թէրացիք կ'ուղէին որ Ամենքը հիմնայատակ կործանուի: Փառաւոր կոչունք մը ըրին, և յաղթուողները գերիի պէս սեղանին վրայ կը ծառայէին: Ան-

---

4 Ի՞նչ կերպով ու ի՞նչ պայմանով Ամենացւոց հետ հաշտութիւն ըրին Սպարտացիք:

տեսն Ամենացի երիտասարդին մէկը սկսաւ կարու գալ Եւրիպիդեսին մէկ ստանաւորը որ Ելեկարիոնի թշուառութեանը վրայ դրած է, ու Ամենացւոց խեղձութեանը հետ բազգատել անիկայ: Լիւսանդրին ու Սպարտացւոց սիրաը ելաւ, մտածեցին որ իրենց յաւիտենական նաւիտափնք պիտի ըլլայ թէ որ Ամենքը կործանեն որ այնչափ օգուտ ըրեր է Յունաստանի, և աս պայմանով հաշտութիւն ըրին որ Պիրէսոնի պարիսպն ու նաւահանդիստը քաղաքին հետ միացընող պատը կործանեն. տասուերկու հատէն զատ բոլոր նաւերնին տան, աքսորուածներն ետ դարձընեն, իրենց տիրած քաղաքներէն զօրքերնին հանեն, հրաման դալուն պէս՝ ծովէն ցամաքէն Սպարտացւոց օդնեն:

4 Առանկով լմընցաւ Պեղոպոնեսական պատերազմը որ քաննը եօթը տարի տեւեր էր, Փառասիրութեամբ սկսաւ, ատելութեամբ տաքցաւ. ինչ բան որ Յունաստան միաբանութեամբը վաստըկեր էր՝ կորսընցուց: Հայրենասիրութեան ու ազգասիրութեան տեղ՝ ոխն ու ատելութիւնը ամենուն սրտին մէջ տիրեց:

---

5 Քանի տարի քշեր էր Պեղոպոնեսական պատերազմը:

## ԳԼՈՒԽ թ.

Երեսան բանուցք - Սահ Ազիմիւթեայ. - Թիւստիւթեալ. - Ամենուի աշխատանիւնը. - Սովորութ. - Կահանչ բիւրուն. - Ագիւսիւղայս Սուրբայաց նագառուց. - Կահան Ամենուի ուսուցիւղները իւ սինէ. - Դաստիւրունիւն Անդաշիւթայ. - Պեղապիւթա:

1 Սպարտացիք Աթենքի միջնաբերդը իրենց զօրքերովը լեցուցին, և քաղաքին կառավարութիւնը երեսուն իշխանաց ձեռքը յանձնեցին որ մէյմէկ անդութք բռնաւորներ դարձան, և իրենց բռնաւորութեանը հետ անուննին ալ անցիշատակ կորաւ։ Հասարակապետութեան մէջն խռովարար մարդիկը վերցընենք ըսելով՝ առաքինի հարուստ ու անուանի մարդ չմնաց որ չպատժեն չսպաննեն։

2 Ութը ամսուան մէջ ան բռնաւորները հազար հինգ հարիւր հոգիէն աւելի մեռուցին, անոր համար շատ մարդիկ իրենց հայրենիքը թողուցին ձեռքերնէն փախան, շատին ալ անոնք

1 Սպարտացիք ի՞նչ իշխաններ դրին Աթենքի մէջ։

2 Երեսուն բռնաւորք ի՞նչ անդութիւններ ըլլին։

ստացուածքները յափշտակեցին ու զիրենք քշեցին, հրովարտակ մըն ալ հանեցին որ Յունաց քաղաքները ամենեւին զանոնք ներս չընդունին: Բայց Սպարտացւոց սպառնալիքներուն մտիկ չընելով ան խեղճ աբսորեալներուն սիրով ընդունելութիւն ըրին Թէրէ, Արգոս և Մեգարա քաղաքները:

1 Ան ատենն որ աս խեղձութեան մէջ կը հասացէին Ալթենացիք, յոյսէրնին մրոյն Աղկիրիադին վրայ էր: Իրաւցընէ, թէսպէտ և աքսօրուած էր Աղկիրիադ իր հայրենիքէն, բայց անոր աղատութեանը համար գնաց Պարսից Դարեհ հարճ որդի թագաւորին քով որ իմացընէ անոր Կիւրոս որդւոյն ապստամբութիւնը, և աս մատնութեանը փոխարէն՝ իր հայրենեացը համար օդնութիւն ուզէ: Աս որ իմացան Ալթենքի բըռնաւորները, Պարսից Փառնաւազ նախարարը համազեցին որ սպաննէ զինքը, ան ալ մարդիրկեց որ եկան տունը պաշարեցին, և չհամորձակելով զինքը բռնի գուրս հանել տանը կրակ առւին որ ինքն ալ մէջը այրի: Թուրը ձեռքը կրակին մէջէն անէն դուրս ցատքեց Աղկիրիադ, քշեց հալածեց Պարսիկները, բայց անոնց հարիւրաւոր նետերէն զարնուած՝ ընկաւ մեռաւ քառասուն տարեկան:

2 Վերջապէս Ալթենքը երեսուն բռնաւորաց

1 Աղկիրիադ ի՞նչպէս մեռաւ:

2 Երեսուն բռնաւորաց ձեռքէն Ալթենքը ովլացաց:

ձեռքէն ազատեց Թրասիբուղ անունով Աթենացի զօրավարը, որ եօթ անասուն աքսորուած քաջասիրտ Աթենացի հետի աւած՝ եկաւ Առափեկին սահմանագլուխն Եզած Փիլէ ամրոցին տիրեց, ու բռնաւորաց Խրկած թիկնապահները ջարգեց։ Հան եղբար բոլոր քշուածներն եկան քովը ժողվուեցան, զօրքը շատցաւ, ու անոնցմով գնաց սաստիկ պատերազմով Պիրեոնի աերեց, ուր բռնաւորներէն երկուքը մեռան (403)։

1 Երեսուն բռնաւորները յուսահատած՝ իշխանութիւննեին տասը դատաւորաց յանձնեցին, որ իրենց բռնաւորութեամբն անոնցմէ վար չմնացին։ Ասոնք ալ Թրասիբուղի յաղթութիւններէն սարսափած որ երթալով կը մօտենար քաղաքին, Սպարտայէն օդնութիւն ուղեցին, և Լիւսանդր վազեց որ անոնց օդնէ։ Բայց Սպարտացւոց թագաւորը Պաւսանիաս սկսաւ Աթենացւոց պաշտպանութիւնընել, անոր խորհրդովն Աթենացիք Սպարտա գեսպան Խրկեցին՝ հրաման առին, բռնաւորութիւնը ջնջեցին ու տեղը ռամկապետութիւն հաստատեցին. Թրասիբուղ ալ մէկէն անյիշաւրութեան հրովարտակ մը հանեց։

2 Աղամաւթիւննեին դանելէն քիչ մը ետքը Աթենացիք Սոկրատաց դատապարտութեամբը մեծ նախատինք ըրին իրենց (400)։ Սոփրոնիս-

---

1 Ի՞նչ կերպով վերջացաւ երեսուն իշխանաց բռնութիւնը։

2 Ո՞վ էր Սոկրատ։

կոս անունով արձանագործի մը որդի էր Սու-  
կրատ, որ քիչ մը ատեն հօրը քով արձանա-  
գործութիւն ընելէն ետև՝ ինքզինքը բոլորովին  
փիլիսոփայութեան տուաւ, և հրապարակը կե-  
ցած, կամ թէ ընտանեկան խօսակցութեանց  
մէջ դաս կուտար, ամենուն բարքը կը շտկէր:  
Ուրիշի սորվեցուցած բաները կը ջանար որ  
գործով ալ կատարէ: Խաղաղութեան ատեն  
ճիշդ օրինապահ էր ու քաղաքացւոյ պարտքերը  
անթերի կը կատարէր, պատերազմի մէջ ալ քա-  
ջասրառութեամբը անուանի էր: Պոտիգեայի  
պաշարման ատենը թշնամեաց ձեռքէն քաշեր  
ազատեր էր Ազիբիադը, Դեղինի պատերազ-  
մին մէջ ալ Քակնովոնը ազատեր էր մահուընէ:  
Եաւ աշակերտներ ալ ունեցաւ Սոկրատ, ո-  
րոնց մէջ ամենէն անուանիներն եղան Քակնո-  
վոն, Ազիբիադ, Անտիոքէնէս և Պլատոն:

4 Բայց երթալով Սոկրատին թշնամիները  
շատցան, Անիսոս և Մելիսոս աշակերտները  
սկսան զինքը բամբասել իրրե ամբարիշա և երի-  
տասարգներն աւրող, և ուզեցին որ ՚ի մահ դա-  
տապարտուի: Թէպէտ ամենայն կերպով ինքը-  
զինքը արդարացուց Սոկրատ ու բոլոր թշնա-  
մեաց ըրած զրապարտութիւններուն պատաս-  
խան տուաւ, բայց դատաւորները զինքը դար-  
ձեալ յանցաւոր դատապարտեցին. և երբոր ի-  
րեն թողուցին որ առ իրեքին մէկն ընտրէ՝ այս-

1 Ա՞նչ պատճառաւ ու ի՞նչպէս 'ի մահ դատա-  
պարտուեցաւ Սոկրատ:

ինքն կամ տուգանք կամ աքսոր և կամ մշտըն-  
ջենաւոր բանտ, ըստւ թէ Ես իմ հայրենեացս  
ըրած ծառայութեանցո համար արժանի եմ որ  
տէրութիւնը իր ծախքովը զիս կերակրէ: Աս  
պատասխանիս վրայ դատաւորները բարկացան  
ու վճիռ հանեցին որ մոլախինդ խմելով մեռի:  
Եւ որովհետեւ մէկ պատճառով մը իր վրայ և-  
լած վճռոյն կատարումը ամիս մը ուշացաւ, Առ-  
կրատ բանեաին մէջ իր տշակերացը հետ հոգւոյ  
անմահութեան, աս կեանքիս կարճութեանն  
ու թշուառութեանցը և բարեբարոյ քաղաքա-  
ցւոյ մը պարտքերուն վրայ կը խօսէր. Որչափ  
աւ ուրիշները մեզի հետ անիրաւորութեամբ  
վարուին՝ մենք պէտք չե որ անիրաւ ըլլանք, կը-  
սէր: — Քաղաքացւոյ մը առաջին առաքինու-  
թիւնն է հայրենեաց օրինացը հնազանդիլ: —  
Ճշմարիտ փառքը՝ առաքինութիւնն է: — Մարդս  
որչափ քիչ բանի կարօտ ըլլայ, այնչափ աւելի  
աստուածոց կը մօտենայ: — Մարդս միշտ իր  
կիրքերուն հետ պիտի կռուըրաի և ուրիշներուն  
կրիցը հետ խաղաղութեամբ պիտի երթայ: —  
Երջանիկ ըլլալու համար պէտք է որ մարդս ըլ-  
լայ աղէկ աղգական, աղէկ բարեկամ ու աղէկ  
քաղաքացի: Ազողոգորս անունով իր աշա-  
կերտներէն մէկը երբոր ըստւ իրեն թէ Անոր  
կը ցաւիմ որ անիրաւ տէզը պիտի մեռնիս. Առ-  
կրատ պատասխան տուաւ. Կ'ուզէիր ուրեմն  
որ յանցաւոր մեռնէի: Երբոր գահիձը բերաւ  
մոլախինդը տուաւ, անխոռով կերպարանքով ա-  
ռաւ ձեռքէն Սոկրատ ու խմեց:

1 Այս ատենները կրտսերն կիւրոսիր Արտաշես Առաքելու ըսուած եղբօրը ձեռքէն թագաւորութիւնը առնելու մաքով Ասիոյ մէջ հարիւր հազարի բանակ մը հանեց, Յունացմէ ալ տասուիրէք հազար մարդ օդնութիւն առաւ, ուրոնց զօրավարն էր Կղէարքոս Լակեդէմոնացին: Երբոր ինքը կիւրոս պատերազմին մէջ մեռաւ, զօրացն ալ մէծ մասը ջարդուեցաւ. բայց Յոյնք տասը հազար հոգի ետ գարձան իրենց հայրենիքն երթալու: Ասոնք տասնըվեց ամսուան մէջ գրեթէ վեց հարիւր մզոնի չափ տեղ քալեցին, ու անապատներ, գետեր, լեռներ անցան՝ անտեղերուն բնակչացը հետ պատերազմելով:

2 Երբոր Կղէարքոս Տիսափեան նախարարէն սպաննուեցաւ, տեղը անցաւ. Քաննոփոն զօրավարը, որ մնացած վեց հազար հոգին Յունատան հասուց, ետքը առ հոչտկաւոր գարձին պատմութիւնն ալ գրեց, որ ըսուեցաւ Նահանջիւրռան:

3 Լակեդէմոնացիք բոլոր Յունատանի տիրելէն Ետքը կ'ուղէին որ Ասիան ալ նուաճն. իրենց Ադեսիզայոս թագաւորը՝ Փախւդիան ու Կորիան աւրըշարկեց, շատ պատերազմներուն մէջ Պարսից յազդէց, ու սկսաւ անոնց մայրա-

1 Յոյնք ի՞նչ պատճառաւ Պարսից Արտաշես թագաւորին գէմ գնացին:

2 Ո՞վ նորէն Յունատան գարձուց կիւրոսի օգնութեան գնացող Յոյները:

3 Ադեսիզայոս ի՞նչ յազդաւթիւններ ըրաւ:

քաղաքին վրայ երթալ (397): Բայց երբոր լսեց  
թէ Թուբացիք, Արդիացիք, Թեսսազացիք և Ա-  
թենացիք միաբանած՝ Սպարտացւոց վրայ յար-  
ձըկելու կը պատրաստուին, փառաւոր յաղ-  
թութիւնները կիսկատար թողուց ու դարձաւ  
որ հայրենիքը պաշտպանէ. Արքայից արքային  
երեսուն հազարազեղնաւորները զիս Ասիային  
կը հալածեն ըսաւ, կ'ուզէր ըսել թէ, Պարսիկք  
իրենց աղեղնաւորի ձևով սարկէն երեսուն հա-  
զար դրամ տուին թշնամուցո որ ինծի գեմ  
պատերազմի ելլեն: Ան միջոցին որ Ագեսիզայոս  
Ելլեսպոնտոսէն ասդին անցաւ ու Թրակիային  
և Մակեդոնիային Սպարտա կը գտունար, Պար-  
սից նաւատորմիզը կոնոն Աթենացւոյն ու Փա-  
նաւազ նախարարին առաջնորդութեամբը կը-  
նիդոս հրուանդանին քով յազմէց Լակեդեմո-  
նացւոց նաւատորմիզին: Ագեսիզայոս առ Հոե-  
լով վախցաւ որ զօրքը չիմանայ ու չվհատի, ուս-  
տի ծովու կողմէն եկողներուն հրամայեց որ հա-  
կառակը պատմեն թէ Սպարտացիք Պարսից վր-  
այ նաւակեան յազմութիւն մը ըրին: Ինքն ալ  
ծաղկապատկ եկաւ ամենուն տաջնեն աստուա-  
ծոց շնորհակալութեան զոհ մատոյց, անով զօ-  
րաց սիրտը աւելի վառուեցաւ, ու չէին ուզեր  
ծովային զօրքէն վար մնալ: Շուտ մը երկու բա-  
նակները կորոնեայի քով հակառեցան, ու կա-  
տաղաբար իրարու վրայ յարձըկեցան: Երկայն  
քշեց պատերազմը. շատ արիւն թափեցաւ-  
բայց վերջապէս յազմուղ ելան Սպարտացիք ու  
յազմութեան նշան կանգնեցին: Երբոր Ագե-  
սիզայոս պատերազմին աեզր պարտելու ելաւ,

գետինը փռուած մեռելներուն բազմութիւնը աւսննելով հառաջեց ու ըստւ. Դժբաղդ Յունաստան, քու ձեռքովդ մեռուցիր կարիք պատերազմազներդ՝ որ բոլոր բարբարոսաց կրնային յաղթել:

4 Կազ էր Աղեսիզայս, փոքրահասակ ու ագեղ, բայց լու կրթուած ըլլուսվը բոլոր աս պակասութիւնները կը գոցեր: Սրտին քաջութեամբը կարծես թէ մարմինն ալ ուժ առած էր. և իբրև Համարիտ Ապարտացի՝ հայրենեաց օրէնքներուն հնազանդիլը իրեն պարագ ու պարծանք կը սեպէր:

5 Կոնսն թէպէտ և յաղթութեամբ ու շատ աւարով Աստիկէ գարձաւ, բայց ողջ առողջնորէն Հայրենիքը տեսնելուն վրայ ուրախանալու աելը՝ անոր աւերակացը ու խեղճութեանը վը-րայ ողբաց. յիշեց Պարսից թագաւորին իր վը-րայ ունեցած սէրն ու համարմունիքը, զնաց Աբ-աւշէոը համոզեց որ Ապարտացւոց հպարտութիւնը խոնարհեցընելու և ուժը կոտրելու հա-մար շատ հարկաւոր է. Ամէնքը առջի պայծա-ռութեանը հասցընել, պարիսպներն ու բերդե-րը նորէն կանգնել. Արտաշէս ալ հրամայեց որ աս բանիս համար պէտք եղած ստակը արուի: Զինուորները, գեղացիք, քաղաքացիք, ամէնքը մեծ ջանքով սկսան աշխատիլ, և քիչ ժամանա-կի մէջ Պիրէոնի ու քաղաքին պարիսպները շի-նուեցան:

1 Ի՞նչ յատկութիւններ ուներ Աղեսիզայս:

2 Կոնսն ի՞նչպէս նորոգեց Ամէնքը:

1 Սպարտացիք վախնալով որ չըլլոյ թէ Ա. Ծենացիք նորէն զօրանան ու առջինին պէս սկըսին Յունաստանի վրայ տիրապետել, ջանացին Արտաշէս թագաւորն որսոլ, և հետը Անտաղկիդասի դաշնադրութիւնը ըրին, որով իրէն ձեռքը ձգեցին Ասիոյ մէջ եղած Յունաց քաղաքները, և Կղազումենէ ու Կիպրոս կղզին: Աս դաշնադրութեամբ որ բոլոր Յունաստանի մէծ նախատինք եղաւ և շատ դէշ հետեւանքներ ունեցաւ, առջի դաշնադրութիւնները քակուեցան, Յունաստանի մէջ անմիաբանութիւնը տիրեց, և Սպարտացիք իրէնց փառքը մոռնալով բոլոր Յունաստանի օդուար իրէնց անձնասէր տմբարաւանութեանն ու փառասէր քաղաքականութեանը զոհ ըրին:

2 Վերջի պատերազմին ատենը թշնամեաց կողմին անցած քաղաքներէն վրէժնին առնելու համար Սպարտացիք նախ Մանտինէա քաղաքին վրայ յարձըկեցան, առին ու պարիսպը քանդեցին. Ետքը Ողինեմաս քաղաքը գնացին պաշտրեցին, ու սովոր բանելով առին: Թէրէի Կադմէտ ըսուած միշնաբերգին տիրեցին մատնութեամբ, ու հինգ տարի Թէրացւոց վրայ իշխեցին. և Թէրացիք առթի մը կը սպասէին որ իրէնց դէրութեան շղթաները խորակէն:

1 Սպարտացիք ան որ տեսան ի՞նչ ըրին:

2 Սպարտացիք ի՞նչպէս առին Մանտինէա, Աղինեմաս և Թէրէ քաղաքները:

։ Այժմ գրախած Թիերացւոց մէջ ամենէն անուանին էր Պեղոպիդաս թէ խելքովն ու քաջութեամբը և թէ ազնուականութեամբն ու հարստութեամբը։ Իր բարեկամը Եպամինոնդաս Թիերէ կեցած՝ երիտասարդներուն սիրաը վառելով հայրենասիրութիւննին կ'արծարծէր։ Պեղոպիդաս ալ տօդիս անդին գրախած հայրենակիցները ժողված՝ հայրենիքը ազատել կը մտածէր։ Թիերէի մէջ Եղող բարեկամներուն հետ ամէն բան շտկելէն ետքը, հետը տասուերկու կտրիմ ընկերներ առաւ, ամէնքն ալ միակերպ վերարկու հագած, որսի շներով, ձեռքերնին ցիցեր և ուռկաններ առած՝ որպէս զիտեսնողները ամենանին վրանին կասկածի չերթան, և իրիկուան գէմ քաղաքը մտան։ Նոյն իրիկունը բռնաւորները գաւակցաց մէկուն տունը կոչունիքի հրաւիրուած՝ կերուխումի հետ էին, անոնցմէ մէկուն Ամենիքէննամակ կուգայ, որուն մէջ գրած է Եղեր Պեղոպիդասի պատրաստութիւնը։ գատաւորը չուզեր բանալնամակը, ըսելով թէ Հարկաւոր գործքերը վազը կը տեսնենք, ան միջոցին ներս կը մանե Պեղոպիդասի ընկերներովը, զամէնքը թրէ կ'ահցընին, բանտերը կը բանան ու Աղատութիւն Աղատութիւն կանչելով բոլոր քաղաքացիքը կը յորդորէն որ զէնք առնուն, իրենք զիրենք սրաշտանեն։ Ան տաեն Թիերացւոց կտրիմնիրը հետն առած օդնութիւն կը հասնի Եպամինոնդ։ մէկէն սուր-

հանդակներ կը խրկեն մէկալ վախստականներուն ալ որ շուտով Թերէ գան։ Գունդ մը զօրք ոգնութիւն կուգայ իրենց Ամենքէն, կ'երթան անոնցմով Սպարտացիները կադմէա միջնաբերդ դին մէջ կը սպաշարեն։ անոնք ալ քիչ մը ատեն գէմ կենալէն ետեւ՝ դաշնադրութիւն կ'ընեն որ իրենց զէնքերովն ու կարասիքովը ելլեն երթան։

### ԳԼՈՒԽ Ժ.

Եղանակ և Պէլոդիտա։ — Լէտուայի ուսուցչը։ — Պէլոդիտայի մահը։ — Մանդինէայի ուսուցչը։ — Եղանակայուան մահը։ — Ընկերուան ուսուցչը։ — Թագառութեան Մանդանիա։ — Փէլուայ։ — Դիմանինէ։

։ Թերէի ազատութիւնը՝ ան բազմամեայ պատերազմին սկզբնաւորութիւն մըն էր՝ որով Թերէն ալ Ամենքի ու Սպարտայի պէս մէծնալով բոլոր Յունաստանի վրայ իր իշխանութիւնը սիստարածէր։ Աս գերագոյն իշխանութեան հասուցին Թերէն իր երկու անուանի որդիքը՝ Պեղոսկիդաս, և Սպամինոնդ։ Հարուստ էր Պեղոսկի

---

։ Պեղոսկիդաս և Սպամինոնդ լ'նը կատարելութիւններ ունէին։

գասբայց իր հարստութիւնը աղեկ դործածելու  
կերպը դիտէր, և առաքինի ու աղքատ մարդկանց  
օգնութիւն չէր խնայէր: Իսկ Եպամինոնդ իր  
հօրմէն ժառանգութիւն՝ աղքատութիւնն առեր  
էր, պղտիկուց ինքղինքը փիլխոփայութեան տա-  
լով թեթեցուցեր ու քաղցրացուցեր էր իրեն  
աղքատութիւնը, և պարզ ու համեստ կեանք մը  
կ'անցընէր: Բայց իրենց ըրած այնչափ փառա-  
ւոր գործոց մէջ ամենէն աւելի զարմանալին է ի-  
րենց համամիս միաբանութիւնն ու սերտ բարե-  
կամութիւնը որ ամէն բանի մէջ ու ամէն ատեն  
անքակ պահեցին: Աս Ճշմարիտ սիրոյն հիմն էր  
առաքինութիւնը, որով իրենց հայրենիքը զ-  
րացուցին, և այնչափ յաղթութիւններ ըրին:

± Յունաստանը խողաղելու համար ժողով մը  
Էղաւ Սպարտա: Թէրացիք Եպամինոնդը հոն  
իրենց կողմանէ նուիրակ խրկեցին: Յանձն չա-  
ռաւ Եպամինոնդ Սպարտացւոց իրենց վրայ դը-  
րած պայմանները, Թէրէ դարձաւ ու սկսաւ  
պատերազմի պատրաստութիւն տեսնել: Սպար-  
տացւոց ժագաւորը Ազէոմբրոտ քսանըչորս հա-  
զար հետեւակով ու վեց հարիւր ձիաւորով Բէ-  
ովտիա մտաւ. առօնց առջևն ելաւ Եպամինոնդ  
տասուերկու հազար հետեւակով ու նոյնպէս վեց  
հարիւր ձիաւորով որ քաջութեամբ և կրթու-  
թեամբ անոնցմէ շատ վեր էին: Պէղոպիդասն աւ  
նուիրական ըստւած գնդին զօրավար եղեր էր,

---

± Աւելացրայի պատերազմէն առաջ ինչ պատ-  
րաստութիւն ըրին Յոյնք:

որ իրեք հարիւր կտրիմ թէրբացի իրարու բարեկամ երիտասարդներ էին՝ երդումը ըրած որ ումենեին թշնամոյն առջևէն չփախչին, ու մինչև 'ի մահ իրենց բարեկամները պաշտպանեն:

1 Բնովտիոյ սահմանագլուխ Լեւկորա քաղաքին քով պատերազմը սկսաւ (371): Զարնուելէն առաջ ձախորդ գուշակութիւններով թէրբացւոց սիրտը սկսաւ կոտրիլ. մէկէն Եպամինոնդ անոնց յիշեցուց Հոմերոսի ան տողը որ իր հայրենիքը պաշտպանելէն լաւ գուշակութիւն չկայ կ'ըսէ, ու զանոնք քաջալերեց: Բոլորովին յաշթեցին թէրբացիք, և Կղէոմբրոտթագաւորը չորս հազար զօրքով ընկաւ մեռաւ, ասանկ հարուած գեռ չէին ունեցած Սպարտացիք: Թէրբացիք իրեք հարիւր հոգի միայն կորսնցուցին:

2 Սպարտացւոց կոտորածին ձայնը ելելուն պէս՝ բոլոր Պեղոպոնեսի ազգերը գլուխ քաշեցին: Ան միջոցին որ Ագեսիզայոս զանոնք նուածելու կ'աշխատէր՝ Եպամինոնդ և Պեղոպիդաս եկան Պեղոպոնեսի տիրեցին ու Լակոնիա մտան աւրըշտըկեցին, Եւրոտաս գետէն ալ անցան, և Սպարտայի մօտ բանակ դրին: Յուսահատութիւնը տիրեց Սպարտացւոց վրայ. ինչու ան ատեն Սպարտացի կանայք քաղաքէն իրենց թըշնամոյն բանակին մօւխը չէին տեսած: Ան նեղութեան ժամանակը ամէն ճարտարութիւն ձեռք առաւ Ագեսիզայոս քաղաքը պաշտպանե-

1 Ի՞նչովէս եղաւ Լեւկորայի պատերազմը:

2 Ի՞նչ հետեւանք ունեցաւ ան պատերազմը:

լու, և ինչուան գեղացիներն ալ զինեց։ Բայց  
Եպամինոնդ կրնար Սպարտայի ալ տիրել թէ որ  
Պեղոպոնեսացիք Թերացւոց կարգէ գուրս մեծ-  
նալէն վախնալով՝ անոնց գաշնակցութենէն չել-  
լէին։ Այժենացիք Խփիկրատը Սպարտացւոց օդ-  
նութիւն խրկեցին։ չուզեց Եպամինոնդ հետը  
զարնուիլ, ու Բէռվախա դարձաւ։

։ Եպամինոնդ և Պեղոպիդաս իրենց հայրե-  
նիքը դարձածնուն պէս՝ երկուքն ալ դատաս-  
տանի կանչուեցան, որովհետեւ որոշուած ժամա-  
նակէն աւելի զօրապետութիւն ըրեր էին։ Պեղո-  
պիդաս որ այնչափ քաջասիրտ էր պատերազմի  
մէջ չկրցաւ քաջութեամբ պատասխան տալ, և  
սկսաւ աղաչելով ինքզինքն արդարացընել։ Իսկ  
Եպամինոնդ հոն ալ արիութիւնը ցըցուց։ Ուրա-  
խութեամբ կը մեռնիմ, ըստու, միայն թէ դրուի  
դատակնքոյն մէջ որ Եպամինոնդ և Պեղոպիդաս  
Լեւկտրայի պատերազմին մէջ Թերացւոց յաղ-  
թութեանը պատճառ եղած ըլլալնուն համար՝ ի  
մահ դատապարտեցան։ Ամըցցաւ ժողովուրդը  
իր ապերախտութեանը վրայ, և ան երկու կըտ-  
րիները նոր պատերազմէ մը ելլէլու պէս՝ յաղ-  
թութեամբ ու ծափածայնութեամբ դատաստա-  
նարանէն դուրս ելան։ Թշնամիները Եպամինոնդը  
անարդելու համար՝ աղքանապետ գրին զինքը,  
բայց անիկայ առանց ամըչնալու ջանալով որ ա-  
ղէկ ընէ պաշտօնը կ'ըսէր։ Ոմանք մեծ պաշտօն-

---

։ Եպամինոնդ ու Պեղոպիդաս ինչպէս ամբաստա-  
նուեցան ու արդարացան։

ներով կը փառաւորուին , ոմանք ալ պղտիկ պաշտօները կը փառաւորեն :

4 Արկադացիք , Արդիացիք և Եղեցացիք Սպարտացւոց վրէժիսնդրութենէն վախնալով՝ Եպամինոնդը օդնութեան կանչեցին . գնաց Երկրորդ անգամ Պեղոպոնես մտաւ . Եպամինոնդ (369) , շատ քաղաքներ առաւ , կորնթոսն ալ պաշարեց ու պիտի առներ , բայց Աթենացւոց Քարրիսս զօրավարը շատ զօրքով օդնութիւն եկաւ քաղաքին : Զյուսալով Եպամինոնդ Սպարտացւոց յաղթել , որ Աթենքէն ու Դիոնէսիս Սիրակուսացիէն շատ օդնութիւն առեր էին , դարձաւ Բէովտիա գնաց :

5 Թերացիք իրենց իշխանութիւնը տարածեցին նաև Թէսսաղիոյ ու Մակեդոնիոյ վրայ , և Պեղոպիդասը Արտաշէս Պարսից թագաւորին խրկեցին ու հետը նիզակակցութեան դաշնք դրին : Եպամինոնդ Երրորդ անգամ Պեղոպոնեսի աիրելէն ետքը , հարիւր եռաթի ցոկանաւով նաւատորմիդ մը պատրաստեց ու գնաց Աթենացւոց նաւատորմիդը կոարեց , որուն զօրավարն էր Պաքէս :

6 Ան ատենները Թէսսաղացիք Փերէս քա-

1 Երկրորդ անգամ ի՞նչ պատճառաւ . Պեղոպոնես մտաւ . Եպամինոնդ :

2 Թերացիք ի՞նչով աւելի զօրացան ծովու ու ցամաքի վրայ :

3 Թէսսաղացւոց ի՞նչպէս օդնեցին : — Ի՞նչպէս մեռաւ . Պեղոպիդաս :

զաքին Աղեքսանդր անունով բռնաւորին ձեռ-  
քէն շատ նեղութիւն կը քաշէին, որ զուար-  
ձութեան համար մարդիկը ողջ ողջ կը թաղէր,  
և վրանին վարազի ու արջու մորթ անցընելով  
որսի չները վրանին կ'արձըկէր ու պատռել կու-  
տար, և կամ ինքը նետով զանոնք կը զարնէր կը  
մոցընէր. ուստի Թերացւոցմէ օգնութիւն  
խնդրեցին. անոնք ալ Պեղոպիդասը զօրքով ա-  
նոր վրայ խրկեցին : Շամբայ ելլելու ատեն յան-  
կարծ արեւը բոլորովին խաւարեցաւ, ասով զօ-  
րաց սիրած այնպէս կոարեցաւ որ չուզեցին պա-  
տերազմի երթալ: Իրեք հարիւր ձիաւոր միայն  
յանձն առին Պեղոպիդասին հետ երթալու, որ  
քաջութեամբ սկսաւ գէալ 'ի Փարսաղիա եր-  
թալ. ճամբան ալ քիչ մը օգնութիւն գտաւ ու  
նանգլուխք ըսուած լերանց ստորատը բանա-  
կեցաւ: Աղեքսանդրի զօրքն էր քսան հազար .ե-  
կան ըսմին Պեղոպիդասի թէ իռնաւորին զօրքը  
մէջմէ խիստշատէ. — Ալ աղէկ, ըստւ Պեղոպի-  
դաս, աւելի շատ մարդ կը սպաննենք: Պատե-  
րազմն որ սկսաւ՝ Պեղոպիդաս չկարենալով իր  
եռանգը սանձել յարձըկեցաւ աջ թեկին վրայ  
որ բռնաւորը զարնէ սպաննէ: Անիկոյ փախաւ  
ու իր անձնապահ զօրացը մէջ պահուըտեցաւ. ե-  
տեկն վազեց Պեղոպիդաս, և անպատմելի քաջու-  
թիւններ ըրաւ, բայց վերջապէս չորս գիէն պա-  
շարուած՝ զարնուեցաւ մեռաւ: Իրեն քաջա-  
սիրա զօրավարին մահուանը վրայ կատղեցաւ  
զօրքը, և բոլորովին զարկաւ ցրուեց թշնամինե-  
րը: Պեղոպիդասի մահուանը վրայ մէծ ցաւ ու-  
նեցան Թերացիք, և Թեսսաղացիք իրենց աղա-  
տարարին մեծ հանգիսով թաղում ըրին:

1 Այս ատենն որ Եսպամինոնդ գուրսը նաւա-  
տորմղին վրայ զբաղած էր և Պեղոպիգաս թիւս-  
սաղիոյ մէջ, թէքէի ռամկապէտական կառավա-  
րութիւնը քիչ մնաց որ ազնուապէտութիւն  
ուղղողներուն ձեռքովք պիտի կործանէր: Ուրբո-  
մենէ քաղաքին բնակիչները (որ Բէովտիոյ եր-  
կրորդ քաղաքն էր և Թէքէի նախանձորդ), աս  
դաւաճանութեան մէջ մտան, ու խոռվութիւ-  
նը Ուրբոմենացւոց զօրացը հանդէս եղած օրը  
պիտի ելքէր: բայց իմացուեցաւ դաւաճանու-  
թիւնը, և իրեք հարիւր Ուրբոմենացի ձիաւոր-  
ներ Թէքէի հրապարակին մէջ թրէ անցան: Ա-  
սով ալ Թէքացիք գոհ ըըլլալով՝ գնացին Ուրբո-  
մենն ալ պաշարեցին առին, և հիմնայատակ  
կործանելէն ետե՛ բոլոր էրիկ մարդիկը թրէ  
անցուցին, կնիկ մարդիկն ու աղաքն ալ գերի  
ըրին:

2 Քիչ ատենէն երբոր Արկադացւոց ու Ե-  
ղէացւոց մէջ պատերազմ բացուեցաւ, չորրորդ  
անգամ Եսպամինոնդ Պեղոպոնէս մտաւ, և Ման-  
տինէայի քով Սպարտացւոց դէմ պատերազմի  
պատրաստուեցաւ (363), և անանկ աղէկ շա-  
րեց զօրքը որ յաղթութեանը տարակոյս չկար:  
Երկու կողմէն ալ անկարծելի քաջութեամբ  
պատերազմեցան: Թէքացիք իրենց արիասիրա-

1 Ուրբոմենէ քաղաքը ի՞նչ պատճառաւ կործա-  
նեցին:

2 Մանտինէայի պատերազմը ի՞նչպէս եղաւ: —  
ի՞նչպէս մեռաւ Եսպամինոնդ:

զօրաւարին օրինակովը սիրտ-առած՝ Սպարտացւոց գունդը ցրուեցին։ Սաստիկ վէրք մը առաւ Եպամինոնդ կուրծքին, մէկէն զի՞նքը վրանը բերին, նետին ոլոքը վերքին մէջ մնացեր էր, վիրաբոյժներն ըսին որ եթէ երկաթը վերքէն դուրս հանեն՝ մէկէն կը մեռնի։

Եպամինոնդ իր վահանն ուղեց, ու երբոր բերին՝ ուրախութեամբ վրան նայեցաւ որ հետն այնչափ պատերազմներու մէջ մտեր ու այնչափ յաղթութիւններ ըրեր էր։ Հարցուց պատերազմին համար, երբոր լսեց թէ Թերացիք յաղթեցին, սկսաւ իր բարեկամները միմիթարել։ Մի կարծէք, ըսաւ, որ ասիկայ իմ կենացս ետքի օրն է, մանաւանդ թէ երջանկութեանս սկիզբն է. որովհետեւ Թերէն յաղթող կը թողում, Սպարտան խոնարհած, և Յունաստանն ազատ։ Տեսաւ որ բարեկամները անորդի մեռնելուն վրայ կուշան։ Մի լաք, ըսաւ, ինձի երկու անմահ զաւկըններ կը թողում, Լեւկտրայի ու Մանտինէայի յաղթութիւնները։ Աս խօսքն ըսելէն ետքը քաշեց երկաթը վերքէն հանեց ու մէկէն մեռաւ։ Թերացւոց իշխանութիւնն ալ կարծես թէ հետն ընկաւ մեռաւ, որ անոր խելքովն ու քաջութեամբը այնչափ մեծցեր էր։

+ Եպամինոնդի մեռնելէն ետքը Աթենացիք ինչըին ծովու վրայ զօրացան։ Քանի մը տարիէն Տիմոթէոս, Քարրիաս և Իգիկրատ զօրավարնե-

† Եպամինոնդի մեռնելէն ետքը Աթենացիք ինչըին

ըրին։

ըլ՝ Եղեան ծովուն կղզիներուն մեծ մասին ու  
Թօրակիոյ և Ասիոյ ծովեզերքն եղած քաղաքներէն շատին տիրեցին։ Բայց վրանին ծանր տուր-  
քեր գնելով երբոր սկսան զանոնք սաստիկ նե-  
ղել, ամէնքն ալ իրենց դէմ ապստամբեցան, ու  
Ընկերական ըսուած պատերազմը բացուե-  
ցաւ։

1 Ամենացիք զօրք խրկեցին Քիոս կղզւոյն  
վրայ (358) որ ապստամբաց բոյնն էր, և զօրա-  
վար դրին Քարրիասն ու Քարէս անունով ախ-  
տամոլ մարդը։ Ամենայն քաջութեամբ գէմ կե-  
ցան Քիացիք, Քարրիաս ալ պատերազմի մէջ ի-  
րեն նախատինք սեպելով փախչելով ազատիլը՝  
փառաւոր մահուամբ մեռաւ։ Երկրորդ ար-  
շաւանքին ատենը երբոր Ամենացւոց նաւա-  
տորմիզը փաթորիկով մը ջարդուեցաւ, Իմի-  
կրատ և Տիմոթէոս չուզեցին պատերազմ ընել։  
Քարէս անոց վրայ ամբաստանութիւն ըրաւ թէ  
կ'ուզէին զօրքը թշնամեաց մատնել։ Ամենա-  
ցիք որ միշտ փառքի կը ցանկային ու զիրենք  
փառաւորողներուն ապերախտ կ'ըլլային։ Տիմո-  
թէոսի վրայ տուգանք դրին, ու իրենց թե-  
թեամբ բնաւորութեամբը անոր ունեցած քիչ  
մը դանդաղութիւնը ծաղքելու համար՝ զինքը  
սլառկած նկարել տուին, բախտն ալ անոր քո-  
վը նստած՝ որ քաղաքները կը բանէր անոր ուռ-  
կանին մէջ կը գնէր։ Բայց աղէկ ըստ Տիմո-

1 Քիացւոց դէմ Ամենացւոց պատերազմը ի՞նչ  
վերջ ուժեցաւ։

թեսու երբոր տեսաւ ան պատկերը . Թէ որ քը-  
նացած ատենս քաղաքներ կ'առնեմ, հապա ար-  
թընցած ատենս ինչ պիտի չընեմ:

1 Եր իշխանակիցը իփիկրատ դիւրաւ չհա-  
զանդեցաւ ժողովրդեան կամացը, երբոր դա-  
տաստանի կանչեցին զինքը, գունդ մը զինեալ  
երիտասարդներ հետն տուած ելաւ ատեանը ե-  
կաւ . ամենքը սարսափեցան ու արձღկեցին զին-  
քը: Երբոր բարեկամները սկսան աս բանիս հա-  
մար զինքը յանդիմանել, Բոլոր կենացս մէջ  
զէնքերս քաղաքակցացս պաշտպանութեանը  
համար գործածելէս ետքը՝ խենթ պիտի ըլլայի  
որ ինքզինքս պաշտպանելու համար ալ մէկ ան-  
գամ մը չգործածէի ըսաւ:

2 Անդամ մը երբոր ամբարտաւանին մէկը ի-  
րեն Արմադիոսի փառաւոր ցեղէն ըլլալուն վը-  
րայ կը պարծենար, ու Իփիկրատին վատազգի  
ըլլալը կը նախատէր, իմ ցեղիս ազնուականու-  
թիւնը ինծմէ կը սկսի, ըսաւ Իփիկրատ, իսկ  
քուկինդ քեզմով կը վերջանայ:

3 Քարէս երբոր մինակ մնաց, Յոնիոյ Արտա-  
ւազ նախարարէն կաշառուելով որ Պարսիցմէ  
ապօտամբեր էր, զօրքովը անոր կողմն անցաւ  
(356). բայց Արտաշէս Աթենացիքը ստիպեց որ

1 Իփիկրատ ի՞նչպէս ազատեցաւ դատաստա-  
նէն :

2 Իփիկրատայ ազնուատոհմ չըլլալուն վրայ  
ի՞նչ կը պատմաւի :

3 Քարէս մինակ որ մնաց՝ ի՞նչ ըրաւ :

Արտաւազին չօգնեն ու ապստամբած ազգաց  
ազատութիւնն ընդունին:

1 Երբոր Ալմենացիք ասանկ իրենց աշխարհ-  
հակալութեանց պառաղը կը կորսնցնէին, Յու-  
նաստանի հիւսիսակողմը ուրիշ նոր իշխանու-  
թիւն մը սկսաւ ելլել, այսինքն՝ Մակեդոնաց-  
ւոց իշխանութիւնը: Մակեդոնիոյ տէրութիւ-  
նը կանգներ էր Քրիստոսէ 807 տարի առաջ  
կարանոս: Հերակղեսի ցեղէն: Իրեն յաջորդա-  
ցը վրայ Երևելի բան մը ըպատմուիր, ինչուան  
որ Պարսիկք Յունաստանի վրայ վազած տտեն-  
նին զանոնք հարկատու ըրին: Մակեդոնացիք  
Պղատէայի պատերազմին ատենը ազատեցան  
ան տուրքէն:

2 Մակեդոնացւոց Պէրգիկետս թագաւորը  
երբոր մեռաւ, իր եղբայրը Փիլիպոս որ շատ  
տարի առաջ Թերացւոց քավը պատանդ մնա-  
ցեր ու Եպամինոնդի տունը մեծցեր էր, Թե-  
րէէն փախաւ Մակեդոնիա գնաց (359), և իր  
Ամինտաս Եղբօրորդւոյն խնամակալ եղաւ: բայց  
քեզ ատենէն զինքը թագաւորեցուցին Մակե-  
դոնացիք, որ քսանուիրէք տարեկան էր:

3 Փիլիպոս որ Թերէ եղած ատենը կը-  
թուած ազգաց օրէնքները կը սորվէր որ մը  
իր ազգին ալ սորվեցընէ, և ազատ ազգաց ըը-

1 Մակեդոնացւոց իշխանութիւնը Երբ սկսաւ  
ու ինչպէս մեծցաւ:

2 Ո՞վ էր Փիլիպոս:

3 Ի՞նչպէս կարգաւորեց տէրութիւնը:

նաւորութիւններուն կը տեղեկանար որ ա-  
նոնց վրայ տիրէ , տէրութեան կառավարութիւ-  
նը ձեռք տռնելուն պէս՝ բոլորովին փոխուեցաւ  
Մակեդոնիա : Իր ճարտասանութեամբը կենդա-  
նութիւն տուաւ ժողովրդեան , խռովութիւն-  
ները գագրեցուց , զօրքը կարգաւորեց , զանոնք  
իրեն ընկեր կը կանչէր ու վտանգներու մէջ քո-  
վերնէն չէր բաժնուեր , և անուանի Մակեդոնա-  
կան Փաղանդը հաստատեց՝ որ առ գունդը ետքը  
Յունաստանը նուածեց , Ասիոյ տիրեց ու Հառվմա-  
յեցոց պետութիւնը դողացուց : Տէրութիւնն  
ալ շատ կարգաւորեց Փիլիպոս , զօրքը շատ-  
ցուց , Պէլլա մայրաքաղաքը գեղեցիկ չենքերով  
զարդարեց , գիտութիւններն ու արուեստները  
ծաղկեցուց , առատաձեռնութեամբը ամէն տե-  
ղէն իմաստուն ու ճարտասան մարդիկ իր պա-  
լատը ժողվեց , և ամէն տեղ գեսպաններ խըր-  
կեց :

1 Բայց իր առջեւը մէկ կորիճ ախոյեան մը  
կար որ առանց անոր յաղթելու չէր կրնար Յու-  
նաստանի դիւրաւ տիրել . և ասիկայ էր Դեմոս-  
թենէս ճարտասանը որուն համար ինքը Փիլիպ-  
պոս ալ շատ անգամ կ'ըսէր թէ Յունաց զօր-  
քերն ու նաւատորմիջները ինծի այնչափ մես  
չեն հասուցած՝ որչափ Դեմոսթենեսի ճարտա-  
սանութիւնը :

2 Դարբինի մը զաւակ էր Դեմոսթենէս , հո-

1 Փիլիպալոսի ախոյեան ո՞վ եղաւ :

2 Ո՞վ էր Դեմոսթենես :

րը մեռնելէն ետքը ուսման ետևեւ ըլլալով՝ Պատոնի ու Թուկիդիտեսի դրբերը կարդաց, ու ամէն բանէւ աւելի ճարտասանութեան վրայ սէր ձգեց, թէպէտ և լեզուն պակասաւոր էր, ձայնն ալ տկար, ու շունչը կարճ։ Ճարտասանութեան առջի փորձը իր խնամակալացը վրայ ըրաւ, որ հօրը իրեն համար թողած ստակը կերեր էին, և շատ բան տուժել տուաւ անոնց. աս յաղթութեամբ սիրտ առած՝ ուզեցնաւ հրապարակախօսութիւն ընել, բայց ծաղը եղաւ և ամէնքը վրան սուլեցին։ Աս նախատինքին վրայ առանց վհատելու միաքը դրաւ որ բնութեանը յաղթէ, բերանը խիճ դրած լեռներու վրայ ու ծովեղերքները պարաելով շատ առղեր բարձրացայն կ'արտասանէր, անով լեզուն շտկեց, և երկայն դարձուածները մէկ շունչով սկսաւ զուրցել։

Մէկ պակասութիւնն ալ աս էր որ անդադար ուսերը վեր վեր կը վերցընէր. աս սովորութեանն ալ յաղթելու համար՝ ուսին վրայ վերէն նիզակ մը կախեց, որ ուսը թօթուելուն պէս անոր զարնուելով ցաւի։ Չևերն ու շարժմունքները շտկելու համար ալ նախ հայելիին առջեւը ճառը կը խօսէր ու ետքը ժողովրդեան դիմացը կ'երթար խօսելու։

Ամիսներով ստորերկրեայ խցիկի մը մէջ կը քաշուէր, գլուխն ալ կէս մը կը դերծէր որ ստիպուի մարդու առջև չերենալու. հոն աղօտ կանթեղի մը լուսով հրաշալի ճառեր կը շարադրէր ու կը սրբագրէր. անոր համար թշնամիները իր ճառերուն Զինահար կ'ըսէին։

Այս հաշակաւոր մարդուն ճարտասանութիւնն էր ծանր, զօրաւոր, անաշառ և սասաիկ, որով մէկ կողմանէ Փիլիպպոսի խելքն ու գործունէութիւնը կը գովէր, մէկ կողմանէ ալ կրակու գարձուածներով Աթենացիքը թմրութենէ կ'արթընցընէր :

### Գ. Լ. Ա Խ Ժ Ա .

Փիլիպպոսի աշխարհականութիւնները . — Արքայութիւններ . — Մէկնետուն պարերապէ . — Մէկնետ . — Առաջնորդ . — Ամբողջիւնի արքանը . — Դէմոսինեւ և Փայտան . — Արքայութիւնը առջի առջաննենը . — Կէրուժեայի պարերապէ . — Դէմոսինեւնի պարինը . — Եստինեւ . — Փիլիպպոսի մահ :

**4. Φίλιππος ἦρ τερούθιւնը զօրացընելէն ետքը գնաց Պէոնիացիքը նուաձնց, Լիւրիկեցւոց իր երկրէն առած քաղաքները ետ գարձուց, Ամփիմոլիսն առաւ, Թրակիոյ մէկ մասին տիրեց, Թեսսաղացիքը իրենց բռնաւորին ձեռքէն ազատեց, Կարիոյ Կնիդոս քաղաքն ալ առաւ ուսկից գտաւ ոսկեհանքերը, անոնցմէհանած ոսկիսով զօրքերն աւելի շատցուց, ու**

**4. Φίλιππος ἀշխարհակալութիւնները որո՞նք եղան :**

շատ քաղաքներու տիրեց։ Ան յաղթութիւններէն ետքը Եպիրոսի Նեռազաղոմէոս թագաւորին Ողիմապիա աղջիկն իրեն կին առաւ՝ ուսկից ծնաւ Մէծն Աղեքսանդր \* (356)։

† Մէկ օրուան մէջ իրեք աւետիս առաւ Փիլիպպոս ալատգամաւոր մը եկաւ ըսաւ որ Պարմենիոն զօրավարդ մեծ յաղթութիւն մը ըրաւ Լիւրիկեցւոց վրայ . ուրիշ մը անոր ետեւէն թէ Զիւրդ Ողիմապիական խաղերուն մէջ յաղթեցին . երրորդ մըն ալ եկաւ աւետեց թէ Քեզի արու զաւակ մը եկաւ։ Ան ատենը Փիլիպպոս մէկէն Սրիստոտելին տսանկ նամակ մը դրեց . Գիտցած ըլլաս որ որդի մը ունեցայ . չնորհակալ եմ աստուածներուն որ ինձի տսանկ պարգև մը ըրին , բայց աւելի չնորհակալ եմ որ քուկենդանութեանդ ատեն ըրին : Յուսամ որ քու

† Որո՞նք են իրեք աւետիսները որ մէկ օրուան մէջ լսեց :

\* Աղեքսանդրի ծնած գիւերը Երաբրու անունական հարրը առաջել էր անսանց անմահացնել, Երիտրա գուտին մէջի Արտեմետ հռավիսաւը պամարն այրեց՝ որ էօնն հրալուեց մէին եր։ Երիտրայի հրալուրատիւս որդիւեցին որ Երաբրուին անսանց բերան լսանաւի . բայց անուղաղաճառ եղան որ ինըսան մէկի հասաւ անոր յիւլտակ։ Կը պարմէն նէ Աղեքսանդրին ծնած օրը երիւ արծիւ Աւարած պալտին վրա իւ նուլդին եղէր՝ իբր նէ անոր Եւրոպայի ու Արիու գիւելուն նշան :

մեռքդ մեծնալով ինծի ու Մակեդոնիոյ արժանաւոր ժառանգ կ'ըլլայ:

1 Փովկիսացիք Դեղփեան Ապողոնի նուիրած երկիրներէն քիւ մը տեղ առեր մշակեր էին աս բանս ամէնքը սեզանակապտութիւն սեպեցին, Ամփիկտիոնի ատենին մէջ անոնց վրայ դատաստան ըրին ու շատ ստակ վրանին առւգանք դրին, որով սկսաւ Մէհենտիան ըստած պատերազմը: Փովկիսացիք չկարենալով ստակը վճարել՝ իրենց Փիլոմելաս իշխանին գրգռելովը պատերազմի ելան. Սպարտացիք ալ Ամփիկտիոնի ժողովոյն վճռովը տուգանք քաշած ըլլալնուն համար՝ ձեռքի տակէն օգնեցին անոնց: Փիլոմելաս յաղթեց, մոտաւ Դեղփիսի տաճարը, աւրեց անոր սիւներուն վրայ գրուած վճիռը, ուրանի պատգամ հանել տուաւ թէ Բոլոր իր ըրածները աղէկ է: Ան ատեն պատերազմը սաստկացաւ. բոլոր Յունաստան երկու բաժնուած սկսան կռուիլ. Երկու կողմէն ալ բըռնուած գերին մէկէն կը սպաննեին: Փիլոմելաս մէհենին գանձը կողոպտեց, անով զօրքը շատցուց ու շատ յաղթութիւններ ըրաւ. բայց Փովկիսի լեռներուն մէջ ինքն ալ յաղթուեցաւ, և թշնամեաց ձեռքը չկյնալու համար՝ ինքզինքը ժայռէ մը վար նետեց ու մեռաւ: Իրեն յաջորդեց եղբայրը, որ սաըի ուժովը զօրքը շատցուց, մէհենին ոսկին թշնամեաց մէջ ցըռեւ-

---

1 Մէհենական պատերազմին պատճառն ի՞նչ էր, և ի՞նչպէս եղաւ:

լով զանոնք Երկպառակեց . շատ պատերազմի մէջ անոնց յաղթեց , բայց վերջապէս ինքն ալ թերացւոցմէ յաղթուեցաւ :

1 Ան առենն որ Յոյնք ահօգուտ կոխներով մէկզմէկ չարգելու հետ էին՝ Փիլիպպոս իր տէրութիւնը կ'ընդարձակէր ու կը զօրացընէր . գնաց Մեթոնն ալ պաշարեց , ու աչքին մէկը կորսնցուց աս կերպով : Աստերիոս Ամփիպոլսնցի աղեղնաւորն ելաւ քաղքէն եկաւ Փիլիպպոսի զինուոր ըլլալու , ըսելով թէ կընայ ինչուան թռչունները զարնել թռչելու առեննին : Փիլիպպոս ծաղրելով պատասխան տուաւ թէ Երբոր սարեկներու հետ պատերազմելու ըլլամ՝ զքեզ քովս կը կանչեմ : Բարկացաւ Աստերիոս , մտաւ Մեթոն , ու Երբոր տեսաւ թէ ժագաւորը պարսպին մօտեցէր է՝ նետ մը նետեց՝ թագաւորին աչքը հանեց , ու նետին վըրայ այսպէս գրած է եղեր . Փիլիպպոսին աջ աչքին : Յոյն նետը թագաւորն ալ նորէն նետել տուաւ՝ վրան ասանկ գրած . Փիլիպպոս Աստերիոսը կախել պիտի տայ : Առաւ քաղաքը ու խօսքը կատարեց :

2 Անկեց Եաքը Ողբնթոս քաղաքը պաշարեց որ իր իշխանութեանը տակը ուրիշ Երեսուն ու Երկու քաղաք ունէր : Իրեք անգամ օգնու-

1 Փիլիպպոս ի՞նչպէս առաւ Մեթոն քաղաքը :

— Ի՞նչ կերպով մէկ աչքը կորսնցուց :

2 Ողբնթոս քաղաքը ի՞նչպէս կործանեց Փիլիպպոս :

թիւն ուղեցին, Աղինթացիք Աթենացւոցմէ. ան ատեն Աղինթաց ըսուած իրեք հռչակաւոր ճառակը խօսեցաւ Դեմոսթենէս, ու համոզեց ժողովուրդը որ քիչ մը զօրք օդնութիւն խրկեն. բայց Աղինթոսը ոչ արտաքին և ոչ ներքին թըշնամեաց ձեռքէն կրցաւ ազատիլ. վասն զի երկու հայրենատեաց մարդիկ իրենց հայրենիքը Փիլիպոսի մատնեցին, որ առաւ քաղաքը կողոպաեց, հիմնայատակ կործանեց, և բնակիչքը գերիի պէս ծախեց. Երբոր Մակեդոնացիք սկսան Աղինթոսի մատնիչները իբրև վաս նախատել, գնացին անոնք Փիլիպոսին որ վրէժիընդրութիւն ընէ, ան ալ այնպիսի պատասխան մը տուաւ որ անոնց տուած նախատինքէն ալ վերէր. Դուք, ըսաւ, ան կոպիտ մարդկանց ուշ մի գնէք, անոնք ամեն բան կ'ուղեն յատուկ իր անունովը կանչել:

4 Թերացիք ու Փովկիսացիք ան միջոցին կատաղութեամբ Մէհենական պատերազմը տուած տանելով մէկզմէկ կը ջնջէին: Թերացիք իրենց օդնութիւն կանչեցին Եպամինոնդին աշակերտը, որ ուղելով պատերազմը շարունակել քիչ մը զօրք անոնց օդնութիւն խրկեց. Աթենացիք ուղեցին հաշտութիւն ընել Փիլիպոսին հետ, և ատասը գեսպան խրկեցին իրեն, որոնց մէջ էին նաև Եպինէս և Դեմոսթենէս ճարտասանները: Իրեք ամիս զանոնք քովը կամաւ ուշացուց Փի-

5 Թերացւոց ու Փովկիսացւոց պատերազմին ատենը Փիլիպոս ինչ ըրաւ:

լիպարոս, որովէս զի ատեն վաստըկելով՝ զօրքը  
ինչուան թեսսազիա մտնէ: Ուստի Աթենացւոց  
հաշտութիւն ընել կարծած ատեննին՝ անիկայ  
զիրենք Եւբիսյէն քչեց, Թերմոպիլէէն անցաւ,  
Լոկրիսին տիրեց, ու թշնամիները վախցընելու  
և գաշնակիցքը խաբելու համար՝ բոլոր զօրքը  
դափնիով պստկել առւաւ, ու սկսաւ զանոնք  
պատերազմի պատրաստել, ըսելով թէ Ապողոնի  
առաջնորդութեամբը անոր պատռւոյն դէմ ե-  
զած նախատանաց վրէժը պիտի առնունք: Առ  
որ տեսան Լոկրացիք՝ մէկէն հնազանդեցան, և  
այսպիսի հնարքով Փիլիպոս առանց արեան՝  
Մէհենական պատերազմը վերջացուց, որ տա-  
սը տարի տևեր էր (346):

4 Ան յաղթութենէն ետքը Ամիկատիոնի ժո-  
ղովն եղաւ. Փիլիպոս խնդրեց որ Փովկիսա-  
ցւոց տեղն ինքը մտնէ հոն. դատաւորներն ալ  
չկրցան չէ ըսել: Պիւթեան խաղերուն ինքը  
դլուխ կեցաւ, և անով զրկանք ըրաւ Կորնթա-  
ցւոց որ մասնակից սեպուեր էին Փովկիսացւոց  
ըրած սեղանակապատութեանը: Թերմոպիլէի  
կիրճին ալ տիրեց, ու անկէ ինչուան Մակեդո-  
նիա պահապան զօրք ձգեց, որով քիչ ատենէն  
բոլոր Յունաստանի վրայ պիտի տիրէր:

5 Ան ատենը Երկու Երևելի մարդիկ իրարմէ:

4 Փիլիպոս Յունաստանի մէջ տիրապետելու  
համար ի՞նչ պատիւներու ետեւ եղաւ:

5 Աթենացիք ի՞նչ կը մտածէին Փիլիպոսի  
դէմ:

տարբեր ճամբով կ'ուզէին Ամժէնքը առաջ տանիլ . Դեմասթենէս սպատերազմով և Փոկիոն խաղղութեամբ : Առջինը թէպէտ անուանի ճարտասան ու քաղաքագետ էր , բայց վրան ձայն ելած էր թէ Փիլիպպոսի դէմ գրած ճառերը Պարսից ոսկիովը շաղուած էն , որովհետեւ Պարսիկները Փիլիպպոսին օրէ օր մեծնալէն կը վախնային : Իսկ երկրորդը Ճշմարիտ փիլիսոփայ էր , իր Քաննոկրատ վարպետին պէս խստակեաց , ամոռ ձմեռ բոպիկ սլաքտող , հմուտ զօրավար , առաքինի ու եռանդուն հայրենասէր : Ճարտասանութեան կողմանէ անուանի էր զօրաւոր պատճառաբանութեամբը և համառօտութեամբը , այնպէս որ Դեմասթենէս զանիկայ իր ճառերուն կացինը կ'անուանէր :

4 Որչափ որ Դեմասթենէս իր Փիլիպպեան ըսուած ճառերովը Փիլիպպոսի աշխարհակալութեանցը առջեւը կը ջանար առնել , անիկայ այնչափ տւելի կը տարածէր : Թրակիոյ ու Լիւրիկէի մէջ՝ ըրած նոր երկրակալութիւններովը՝ իր տէրութեան սահմանը մէկ կողմէն ինչուան Դանուր ընդարձակեց , մէկալ կողմէն ալ ինչուան Ագրիական ծովը հասուց : Բիւզանդիոնի ալ կ'ուզէր տիրել՝ որպէս զի Ամժենացւոց մէջ սով ձգէ , վասն զի անոնց բոլոր ապրուստը Թրակիայէն կուգար : Դեմասթենէսի ճառերովը վերջապէս համոզուեցան Ամժենացիք , շատ զօրքով Փոկիոնը վրան խրկեցին որ գնաց Փիլիպպոսի յազթեց ու Բիւզանդիոնը ազատեց ( 341 ) :

---

4 Ի՞նչ կերպով յաղթեցին Փիլիպպոսի :

4 Անկե Սկիւթացւոց վրայ գնաց Փիլիպոս, ու մեծ յաղթութեամբ գառնալու ատենը՝ Թրակիոյ հիւսիսակողմը Տրիբաղացիք վրան յարձրեցան. թագաւորը վիրաւորուած ու չորս կողմէն պաշարուած՝ քիչ մնաց որ ձեռք պիտի կյար. Աղեքսանդր որդին որ տասնըեւթը տարեկան էր՝ քաջութեամբը զհայրը մահուընէ ազատեց:

2 Երկրորդ անգամ՝ Յունաստան մտաւ Փիլիպոս. և շուտ մը Եղատիոյ տիրելով՝ որ Փավկիսի ու Բէովլուիոյ բանալին կը սեպուէր, հասկըցուց որ աս անգամ Ապողոնին անարգանաց վրեժն առնելու համար միայն եկած չէ: Դեմոսթենէս կրակոտ խօսքերով Աթենացւոց աջը բացաւ, ազատութեան ու հայրենեաց սէրը նորէն սըրտերնուն մէջ վառեց, և յորդորեց որ հասարակաց վտանգը տեսնելով՝ առանձեական թշնամութիւննին մէկդի թողուն, ու Թերացւոց հետ միաբանած պատերազմի պատրաստուին. և առանիս ինքը գեսպան ընտրուելով՝ անձամբ գնաց Թերացիքն ալ համոզեց: Վախցաւ Փիլիպոս անոնց միաբանութենէն, սկսաւ ձախորդ պատգամներ հանել տալ որ սրաերնին կոտրի: բայց Երբոր Դեմոսթենէս ծաղը ընելով ըստաւ թէ Ապողոնի քրմուհւոյն բերնովը Փիլիպոս կը խօսի՛ ամենուն մաքեն վախը փարատեցաւ:

4 Փիլիպոս Սկիւթացւոց դէմ ի՞նչ արշաւանք ըրաւ, ու ի՞նչ վտանգի մէջ ընկաւ:

5 Երկրորդ անգամ՝ Յունաստան մանելով ի՞նչ ըրաւ Փիլիպոս:

1 Քերովնեայի քով երկու զօրքը ճակատեցան. Փիլիպպոս աջ թեին կը հրամայէր. Աղեք սանդր ձախին : Քաջասիրտ արքայորդին՝ Թերացւոց նուիրական գունդը զարկաւ ցրուեց. բայց հայրը Աթենացւոց զօրութեանը առջև սկսաւ տկարանալ. Երբոր անոնց զօրավարը յաղթութեանը վրայ հսկարտացած սկսաւ փախչողներուն ետեւէն վաղելով կանչել թէ Խնչուան Մակեդոնիոյ սահմանագլուխը պիտի քշէմ, Փիլիպպոս՝ Աթենացիք յաղթելչեն գիտեր՝ ըստ, ու մէկէն առանց ատեն կորսնցնելու առաւ փաղանդը ու ետեւէն հասաւ, զամենքը կոտրեց՝ ցրուեց, ու եկաւ որդւոյն յաղթական թեին հետ միացաւ : Դիմոսթենեսի համար ալ կ'ըսէն թէ երբոր ակսաւ որ ամենքը կը փախչին, ինքն ալ որ ինչուան ան ատենը քաջութեամբ պատերազմեր էր, վախին զէնքերը նետեց փախտ, և յանկարծակի վերարկուն մորենիի մը պլուած տտենը՝ անիկայ թշնամի կարծելով աղաւեց որ կեանքին խնայէ :

2 Փիլիպպոս ան փառաւոր յաղթութեանը վրայ ուրախացած՝ յաղթութեան նշան կանգնել տուաւ, աստուածներուն շնորհակալութեան զոհ մատոյց, բոլոր զօրավարադը մեծահաց ընթրիք ըրաւ : Կերակրէն Ետքը գլուխը առքցած երբոր պատերազմին տեղը եկաւ ու թշնամեաց

1 Քերովնեայի պատերազմը ինչպէս եղաւ :

2 Այս յաղթութեան ետքը ինչ ըրաւ Փիլիպ-

պոս :

մեռելները տեսաւ, սկսաւ զանոնք նախառել։ Ասոր վրայ բարկացաւ Դեմագես ճարտարախոսն որ գերիներէն մէկն էր, և չկարենալով ինքզինքը ըռնել, Տէր արքայ, ըստ, բազդը զքեզ Աղամեմնոնի հաւասարեց, դուն ինչո՞ւ համար կ'ուզես Թէրսիտեսի նմանիւ։ Հոն ցըցուց Փիլիպոս թէ իր ախտերուն ալ կրնայ յաղթել, անոր համարձակախօսութեան վրայ բարկանալու տեղը՝ զինքն ազատեց, և բոլոր Աթենացւոց գերիներն առանց փրկանքի արձըկեց։

1 Աթենացիք Դեմոսթենէսը գատասատնի կանչեցին որ զիրենք սկատերազմի գրգռելով այն չափ մարգկանց կորսուելուն պատճառ եղաւ, բայց Դեմոսթենէս արդարացուց ինքզինքը, և Աթենացիք նորէն սկսան իր խօսքերուն մտիկ ընել։ Իրեն յանձնեցին որ Քէրովնեայի մէջ մեռնողներուն վրայ գամբանական ճառ մը խօսի, և անոնց փառաւոր առապանագրով շիրիմ մը կանգնեցին։

2 Դեմոսթենէս իր ծախքովը Աթենքին պարիսպները շինել տուաւ, ժողովուրդն ալ իրեն փոխարէն ոսկի պոտակ մը ընծայեց։ Եսքինէս ճարտասանը ասոր դէմկեցաւ ուստի երկուքն ալ մէյմէկ ճառ դրեցին որ կ'ըսուին Ճառու յաղթապատի։ Դեմոսթենէսինը յաղթեց՝ ու Եսքինէս Հռոգոս կղզին աքսորուեցաւ։ Երթալու ատենը

1 Աթենացիդ Քէրովնեայի պատերազմէն եաքը ինչպէս վարուեցան Դեմոսթենէսի հետ։

2 Եսքինէս ինչո՞ւ աքսորուեցաւ։

Դեմոսթենես շատ մը ստակ տուաւ անոր բռնի .  
այնպէս որ զարմանալով կանչեց Եսքինէս . Ի՞նչ  
պէս ցցաւիմ այսպիսի հայրենիքէ մը ելլելուս ,  
ուր ինչուան թշնամիներս ալ ասանկ առատա-  
ձեռն են . արգեօք ուրիշ ուղղ պիտի դանե՞մ այս-  
պիսի բարեկամներ : Եսքինէս Հռոդոսի մէջ ճար-  
տառանութեան դպրոց մը բացաւ , ու Հռոդա-  
ցւոց առջևն իր աքսորուելուն պատճառ եղած  
երկու ատենաբանութիւնները կարդաց . և թէ-  
պէտ իրենին ալ հաւնեցան , բայց Դեմոսթենե-  
սինը երբոր լսեցին՝ ծափ զարնելով չեին կշա-  
նար . ան ատեն ըստւ անոնց Եսքինէս . Ոստիին  
թերնէն լսելով այսլոփի կը դովիք Դեմոսթենե-  
սին ճառը , հապա ի՞նչ պիտի ընէիք երբոր անոր  
թերնէն լսէիք :

1 Ան ատենները ընդհանուր ժողով մը գումա-  
րեց Փիլիպոս Կորնթոս , հոն դեսպանաց առ-  
ջեր իր միտքը յայտնեց որ կ'ուզէ պատերազմ  
բանալ . ամէն դիւրութիւն անոնց առջեր դնելէն  
ետքը յորդորեց որ հետը միաբանին : Մէկէն  
ժողովը զինքը բոլոր Յունաստանի սպարապետ  
անուանեց : Ինքն ալ ամէն պատրաստութիւն  
ակսաւ . պատգամ հարցուց , սովորական կեր-  
պով անորոշ պատասխան մը ելաւ թէ ծուլը  
պատկաւեր է , մահը մօտեցեր է , կ'ուզէ մոր-  
թուիլ : Աս պատգամը Պարսից տէրութեան կոր-  
ծանմանը վրայ մեկնեց Փիլիպոս . բայց իր վեր-  
ը հասեր էր :

---

1 Փիլիպոս ի՞նչ կերպով Յունաստանի սպար-  
պետ գրուեցաւ :

1 Երբոր Մակեդոնիա գարձաւ, իր ամբարտաւան կինը Ողիմպիան արձըկեց, ու աեղը Ուտաղոս զօրավարին Կղէոպատրա աղջիկը առաւ։ Աղեքսանդր իր մօրը եղած նախատանացը վրայ սրդողած՝ անոր հետ գնաց Լիւրիկէ քաշուեցաւ։ Օր մը երբոր Փիլիպոս հարցուց Դեմարատ կորընթացւոյն թէ Յոյները մէջերնին միաբան են։ – Ի՞նչպէս կ'ուզես, աէր արքայ, որ Յոյները միաբան ըլլան, երբոր դուն քու տունդ կառւով լեցուցիր՝ ըստ Դեմարատ։ Հասկրցաւ Փիլիպոս իր յանցանքը, ու Դեմարատին ձեռքովք Աղեքսանդրին հետ հաշտուեցաւ։

2 Պատերազմի երթալէն առաջ ուզեց Փիլիպոս իր Կղէոպատրա աղջկանը հարսնիքն ալ կատարել, և բոլոր Յունատանին անուանի մարդիկը հրաւիրեց հանդիսին։ Ամէն կողմէն իրեն պատիւներ, պսակներ, ճարտասաններ ու բանաստեղծներ խրկեցին։ և ասոնք ուզեցին առջեր ողբերգութիւն մը ձեւացընել որուն մէջ ինքը սիտի ձեւանար յաղթող Ասիոյ։ Մէծ հանդիսով պալատէն ելաւ Փիլիպոսս որ թէ ատրոնը երթայ, առջեւէն տասուերկու արձան կը տանեին, որոնց մէկը ինքն էր կուռքի մը պէս ձեւացուցած։ չորս կողմը պատած էին աէրութեան մեծամեծները, բոլոր ժողովուրդն ալ գիշուած՝ զինքը ծափահարութեամբ կը փառաւորէին։ Ան-

---

1 Ի՞նչ պատճառաւ Փիլիպոսս աւրուեցաւ ու հաշտուեցաւ Աղեքսանդրի հետ։

2 Փիլիպոսս ի՞նչպէս մեռաւ։

մացին Պատւսանիաս Մակեդոնացի կարիքը (որ Աստաղոսէն նախատինք մը կրած ըլլալով՝ թաշաւորին գիմեր ու հասուցում մը չեր գտած) ժազովուրդը պատռեց անցաւ, (թագաւորին քովը հասաւ, զարկաւ դաշոյնն ու կիսամեռ գետինը ձգեց զանիկայ.) բայց ինքն ալ մէկէն հոնքիկ բզիկ եղաւ:

1 Քառանըվեց տարի փառաւոր թագաւորութիւն քչելէն ետև՝ աս կերպով մեռաւ Փիլիպպոս (336), որ նենգութեան ու զեղիսութեան ախտերուն հետունէր նաև խոհեմութիւն, ճարտարմատութիւն և քաջութիւն։ Առանց նեղանալու ճշմարտութեան ու յանդիմանութեան մտիկ կ'ընէր։ Մասնաւոր մարդ մը գրեր էր որ ամէն օր իրեն ըսէ. Յիշէ որ մահկանացու ես։ Դեմոքարէս ճարտասանը Ալթենացւոց կողմէն գեսպան եկեր էր իրեն։ հարցուց Փիլիպպոս թէ Ալթենացւոց ի՞նչ հաճոյական բան կընամ ընէլ։ Ինքինքդ կախել՝ ըստ Դեմոքարէս։ Աս անխոհեմ պատասխանին վրայ ընկերները բարկացան։ Թագաւորը միայն առանց բարկանալու քաջցրութեամբ ճամբեց զանոնք, և աղաջեց Դեմոքարէսին որ Ալթենացւոց հարցընէ թէ Ո՞վ աւելի խելացի է, անիկայ որ ասանկ խօսքեր կ'ըսէ, թէ անիկայ որ կը լսէ ու վրէժինդիր չուլսր։ — Համարձակախօս ճշմարտութիւնը շատ կը սիրէր։

---

1 Քանի ատրի թագաւորեց Փիլիպպոս, և ի՞նչ մասնաւոր կատարելութիւններ կը պատմուին վրան։

Աղքատ կին մը շատ անդամիրեն եկեր գացեր է  
եզեր որ դատաստանը կտրէ , ու միշտ Ասեն չու-  
նիմ ըսելով զինքը ձամբեր է եղեր . անդամ մըն  
ալ խեղջ կինը ալ չկրնար գիմանալ , թէ որ դա-  
տաստանս կտրելու առեն չունիս , կ'ըսէ , թող  
ուրեմն թագաւորութիւնգ : Փիլիպպոս մէկէն  
իրաւունք տուեր է անոր , և դատաստանը կըտ-  
րեր է : — Ուրիշ անդամ մը երբոր կոչունքէ ե-  
լած կ'երթայ եղեր , կնկան մէկը կուգայ կը սկսի  
ազաւել որ դատաստանը քննէ . Փիլիպպոս ա-  
ռանց լաւ մը քննելու կը դատապարտէ զինքը .  
Կինը անխռով կերպով կը դառնայ՝ կը բողոքէմ ,  
կ'ըսէ : — Թագաւորէն վեր որո՞ւ պիտի բողոքես  
կ'ըսէ Փիլիպպոս : — Անօթի Փիլիպպոսին կը բո-  
ղոքէմ կ'ըսէ կինը : Նորէն կը քննէ Փիլիպպոս  
դատաստանը , անոր իրաւունքը կ'իմանայ ու-  
առջի վճիռը ետ կ'առնէ : — Ոչ միայն կը խրա-  
տուեր Փիլիպպոս , հապա ուրիշներն ալ կը խրա-  
տէր : Մենեկրատ Ափրակուսացի բժիշկը շափէ  
գուրս փառասէր էր . առաջացուցած մարդիկը  
հետը կը պարտցընէր , ոմանց Ապողոնի հագուս-  
տը կը հադցընէր , ոմանց Ասկղեպիսոնի , ուրիշ-  
ներուն Հերակլեսի , իր գլուխն ալ թագ դրած ,  
ու ձեռքն ալ դաւազան բռնած՝ ինքզինքը Արա-  
մազդ կ'անուանէր . իրը թէ անոնց նորէն կեանք  
տուեր կենդանացուցեր է : Ասիկայ օր մը Փիլիպ-  
պոսի նամակ մը դրեց . Մենեկրատ Արամազդ  
առ Փիլիպպոս ողջոյն : Փիլիպպոս ալ անոր պա-  
տասխան գրեց . Փիլիպպոս առ Մենեկրատ , ա-  
ռողջութիւն և ողջմոռութիւն : Յր մըն ալ փա-  
ռաւոր հացերոյթ մը ըրաւ . Մենեկրատն ալ

հրաւիրեց, զի՞նքը առանձին սեղան մը նստեցուց  
ու առջեւը տէսակ տէսակ հոտաւէտ խունկեր  
գնել տուաւ, մէկալ կոչնականաց առջեն ալ զա-  
նազան կերակուրներ։ Առջի բերան Մենեկրատ  
աստուածական պատուոյն վրայ ուրախացած՝  
մոցաւ իր բնութիւնը, բայց քիչ ատենէն ա-  
նօթութեանը չդիմանալով՝ Արամազդ ըլլալուն  
վրայ զզջացաւ, ու կամացուկ մը ելաւ գնաց։ —  
Օր մը խրատ կուտային Փիլիպալոսի որ Պեղոպո-  
նեսացւոց ապերախտութեանը վրէժինդրու-  
թիւն ընէ, որ Աղիմպիական խաղերուն մէջ հրա-  
պարակաւ վրան սուլեր էին. Թէ որ այնչափ բա-  
րեք ընելէս ետքն ալ վրաս այսչափ կը ծիծաղին,  
ըսաւ Փիլիպալոս, ինչ չեն ըներ երբոր չարիք ալ  
ընելու ըլլամ։ — Օր մը պալատականները կը  
յորդորէին զինքն որ վրան չարիք խօսող մար-  
դուն մէկը աքսորէ. Հոս խօսածը բաւական չէ  
որ ըսաւ Փիլիպալոս երթայ ուրիշ տեղ ալ խօ-  
սի։ — Օր մը երբոր իրեն պատմեցին թէ Աթե-  
նացիք ամէն տարի տասը զօրավար կ'ընարեն, Ե-  
րանի Աթենացւոց որ ամէն տարի տասը քաջ  
զօրավար կը գտնեն՝ ըսաւ, ուր ես բոլոր կենացս  
մէջ միայն Պարմենիոնը գտներ եմ։ — Օր մըն ալ  
կը ստիպէին որ լաւ մարդուն մէկը զինքը յան-  
դիմանելուն համար հալածէ. Առաջ մը նա-  
յինք, ըսաւ, կրնայ ըլլալ որ պատճառ տուած  
ըլլանք։ Խմացաւ որ մարդը իրեն ըրած այնչափ  
ծառայութեանցը փոխարէն վարձ մը շառնելով  
սաստիկ կարօտութեան մէջ է եղեր. շատ պար-  
գևներ տուաւ, և յանդիմանութիւնները գովա-  
սանքի փոխուեցան, Առեմն, ըսաւ Փիլիպալոս,

Թագաւորի մը ձեռքն է սիրելի կամ առելի ըլ-  
լալը:

Այսպէս ահա շատ ովակասութիւններովն աղ  
Փիլիպպոս սիրելի եղաւ իր հպատակացը, որ ի-  
րենց սէրը ետքը անոր որդւոյն վրայ դարձուցին:

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ .

Աղեքանդը . — Աղեքանդը աղեքանդը . — Թուշէի  
իւրծանալը . — Աղեքանդը . — Արդոյ արշանակը . —  
Լուսական , Տբոյ . — Գրանիսանի պարերազմը . —  
Գորդիսանի հանգույց . — Աղեքանդը հիւսներաւը .  
— Իսասի պարերազմը . — Արդոշնիսան:

4 **Աղեքսանդր՝ մեծամեծ աշխարհակալաց մէջ**  
ամենէն անուանին , բնութեան զարմանալի ձիր-  
քերովը զարդարուած , հօրմէն ժառանգած ան-  
սահման իշխանասիրութեանը հետ ունէր նաև  
շատ մոլութիւններ : Իմաստասիրաց պարա-  
գլուխը Արիստոտէլ՝ անոր վարպետն եղաւ , ու  
սրտին մէջ առաքինութեանց սկզբունքը տըպա-  
ւորեց . Աղեքսանդր ու հօր պէս կը սիրէր ու կը  
մեծարէր իր վարժապետը . Հայրս ինծի կեսնէք  
տուաւ , կըսէր , իսկ ասիկայ աղեկ ասպրիլ սոր-

—

4 **Աղեքսանդր ինչ բնաւորութեան տէր էր :**

վեցուց։ Բնութեամբ կրակոտ՝ բայց ուսումնաւ-  
սէր էր։ Խօսակցութիւնը ախորժելի, բարեկա-  
մութիւնը հաստատուն, ամէն զգացմունքներն  
ու մտածութիւնները վաեմութիւն մը ունեին։  
Նամակներէն մէկուն մէջ ասանկ կը խօսի Արիս-  
տոտէլ իր աշակերտին վրայ անոր մահուընէն  
ետքը։ Մակեդոնացին Աղեքսանդր՝ ճարտարա-  
միտ էր խորհրդի մէջ, արիտասիրոտ պատերազմի  
մէջ, բարիք ընելու ատենան ալ մարդավար։ Թէ-  
պէտ երբեմն անդժութիւն ալ ըրաւ, բայց շատ  
անգամ ներողամիտ եղաւ զինքը նախատողնե-  
րուն։ Իր խելքը կը փայլէր դժուարակնձիռն  
գործոց մէջ, և վտանգին համեմատ՝ քաջասըր-  
տութիւնն ալ կ'աւելնար։ Մէծ համարում ու-  
նէր Հոմերոսի վրայ, և այնչափ կը կարգար ի-  
լիականը որ գրեթէ քերնուց սորվեր էր, ու  
միշտ բարձին տակը կը պահէր։ Դարեհի յաղ-  
թելէն ետև երբոր անոր վրանէն ազնիւ քարե-  
րով զարգարուած պղտիկ մնառուկ մը ելաւ։  
Միայն Հոմերոս ասոր մէջ գրուելու արժանի է  
ըսելով՝ առաւ անոր մէջ գրաւ։ — Պարսից թա-  
գաւորէն դեսպաններ եկեր էին Փիլիպոսի։ Ա-  
ղեքսանդր որ գեռ տղայ էր՝ փոխանակ անոնց  
հարցմունքներ ընելու բարելոնի և Շօշի պա-  
լասներուն վրայ, և կամ հոն տեղի զուարձու-  
թիւններուն վրայ, հարցուց թէ ի՞նչ ճամբով  
Պարսկաստան կ'երթըցուի, Պարսիկները ո՞ր-  
չափ են, ինչո՞վ է իրենց գլխաւոր զօրութիւնը,  
թագաւորը ի՞նչպէս կը վարուի իր հպատակնե-  
րուն հետ։ Դեսպաններէն մէկը ան խելացի  
հարցմունքները լսելով ըսեր է։ Մէր թագաւո-

ըը հարուստ է, բայց աս ազան մեծ է: — Թես՝  
սաղիային փառաւոր ձի մը բերեր էին Մակե-  
դոնիա՝ որ Բաւիչիան կամ Յլադլուխ կ'ըսուեր,  
որովհետեւ դլուիր ցլու դլխուն կը նմաներ կ'ը-  
սեն: Եատ վարպետ ձի հեծնողներ երբոր չկրցան  
ան ամէհի երիվարը սանձել, Աժմոն, ըստ Ա-  
ղեքսանդր, որ իրենց անկարողութեամբն ու  
վախկոտութեամբը ատ սքանչելի ձին ձեռքէ պի-  
տի հանեն: Փիլիսպոս որդւոյն հպարտութիւնը  
ուղղելու համար հրաման տուաւ որ ինքը հեծ-  
նի վրան. Աղեքսանդր գիտնալով որ ձիուն խըր-  
տելուն պատճառ՝ տելի արեւին դարկած իր  
շուքն էր, քաշեց մէկդի տարաւ, քիչ մը շոյեց,  
ու վրան ցատքելուն պէս սկսաւ զանիկայ ուղա-  
ծին պէս կառավարել. Ետքն ալ ան ձին այնպէս  
հետը վարժեցաւ, որ ինչուան զիմացի ոտուը-  
ները կը ճկէր՝ որ Աղեքսանդր վրան հեծնայ:  
Զարմացաւ հայրը. Որդեակ, ըստ, քեզի ար-  
ժանի թագաւորութիւն մը վնասէ, Մակեդո-  
նիան բաւական չէ:

† Փիլիսպոսի մահուան ձայնը ելլելուն պէս՝  
բոլոր Յունաստան ուրախութեամբ լեցուեցաւ.  
Դեմոսթենէս իր աղջկանը ցաւը մոռցած ( որ  
եօթը օր առաջ մեռեր էր ), ծաղկապսակ ու  
հագուած կապուած հրապարակը վազեց, ժողո-  
վուրդն ալ հետը գնացին, մեհեանները ծաղկը-  
ներով զարդարեցին: Մէկալ քաղաքներն ալ Ա-

---

† Փիլիսպոսի մահուան լուրն որ առին Յոյնք  
ի՞նչ ըրին:

թենացւոց օրինակին հետեւեցան, դլուխ քաշեցին ու Մակեդոնացւոց զօրքը գուրս վուշնաեցին:

1 Այնչափ վտանգներու ու արգելքներու մէջ տեսնելովիր թագաւորութիւնը ամեննեին չվհատեցաւ Աղեքսանդր, որ հաղիւ քսան տարեկան կար: Հայրը սպաննողները պատժեց, Մակեդոնացւոց վրայէն տուրքերը թեթևուցուց, հօրը զօրքերը վարձատրեց, և քաղցրութեամբ բոլոր հսկատակաց սիրտը վաստրկեցաւ: Անկէց ետքը մէկէն զօրք ժողվեց ու սկսաւ ապստամբաց վրայ երթաւ: Գետացիք՝ որ իր տղայութիւնը արհամարհէլով ապստամբէր էին՝ զարկաւ ցրուեց, ու երկիրնին աւրըշտըկեց: Եմոս լեռնէն անցաւ, գնաց Պէտոնիացիքը, Թրակացիքը, Տրիբաղներն ու Լիւրիկեցիքը նուածեց:

2 Երբոր Աղեքսանդր առանկ գրառաւոր յաղթութիւններ կ'ընէր՝ անդին Պեմոսթենէս ձայն հանեց թէ Աղեքսանդր յաղթուեցաւ մեռաւ, և զանիկայ տղայ ու ապուշ սղատանի կանչէլով բոլոր Յոյները նորէն ոոր հանեց: Փախատական թերացիք ալ Ամժենացւոցմէ գրգռուած՝ որ աղատութիւննին ձեռք ձգեն, իրենց հայրենիքը դարձան, դիշերանց թերէ մտան ու Մակեդոնացւոց զօրքին զօրավարները սպաննելով քաղաքին տիրեցին: Աս ապստամբութեան ձայնը

1 Աղեքսանդր ի՞նչ կերպով սկսաւ իր թագաւորութիւնը:

2 Ի՞նչպէս նուածեց Յոյները:

Հաելուն պէս՝ Աղեքսանդր իսարոս կամ Դանուբ  
գետէն ու Եմոս լեռնէն նորէն անցաւ, Մակե-  
դոնիա մտաւ, վեց օրուան մէջ Բէովտիա հա-  
սաւ, ու Քովիններուն ըստաւ. Տրիբաղաց եր-  
կիրն եղած ատենս ինծի տղայ կ'ըսէր Դեմոս-  
թենէս. Երբոր Թէսսաղիա հասայ՝ պատանի.  
Հիմայ որ Աթենքին դուռը հասայ՝ կ'ուզեմի-  
րեն ցցընել թէ չափահաս մարդ եմ:

1 Թէրացիք կը կարծէին որ Աղեքսանդր գեռ  
Մակեդոնիոյ մէջ է. մէյմըն ալ յանկարծ տե-  
սան որ եկեր զիրենք պաշարեր է: Զանաց Աղեք-  
սանդր որ քաղցրութեամբ նուաճէ զանոնք.  
Միայն ապստամբաց դլիսաւորները ձեռքստուեք:  
ու ձեզի կը ներեւմ ըստաւ. բայց անոնք ալ ելան  
իրմէ իր երկու երեւելի զօրավարները Փիլոտասն  
ու Անտիպատրոսը ուղեցին, պարիսապներուն  
վրայէն ալ սկսան կանչել թէ Ո՛ր Մակեդոնացի  
զինուորն որ Թէրացւոց ու Պարսից թագաւո-  
րին կողմը կ'անցնի՝ Յունաստանը աս բռնաւո-  
րին ձեռքէն ազատելու, սիրով կ'ընդունինք:

2 Բարկացաւ Աղեքսանդր, չորս կողմէն քա-  
շաքը պաշարեց. զարմանալի քաջութեամբ դէմ  
կեցան Թէրացիք, բայց վերջապէս առնուեցաւ  
Թէրէ: Պղատէացիք, Փուկիսացիք և Թէսսա-  
ցիք՝ որ Աղեքսանդրի զօրաց մէջ էին՝ իրենց վրե-  
ժը Թէրացւոցմէ հանելու յարմար ատեն դըտ-  
նելով, ոչ կանանց խնայեցին և ոչ տղոց, և ին-

1 Թէրացիք ի՞նչպէս գէմ կեցան Աղեքսանդրի:

2 Ի՞նչպէս յաղթուեցան:

չուան մեհեանները փախչողներն ալ սպաննեցին, նոյն կատաղութիւնը ցցուցին նաև Սպարտացիք։ Աս սոսկալի կոտորածը ամբողջ օր մը քչեց Հազար Թիերացի մեռան, երեսուն հազար ծախուեցան, և Թիերէն բոլորովին կործանեցաւ (335)։ Միայն թողչառաւ Աղեքսանդր որ մեհեանները կործանեն, նմանապէս անկործան պահեց Պինդարոս բանաստեղծին տունը՝ որուն բանաստեղծութիւնները կը սիրէր՝ Հոմերոսի նման ըլլալուն համար, և Եսկամինոնդայ տունը՝ ուր իր հայրը մեծցեր էր։

Կ'ըսէն թէ Թիերէն կողոպտելու ատեն զինուորները Տիմոկղէ անունով աղնուական տիկնոջ մը տունը մտնելով՝ ամէն բան յափշտակելէն ետքը, երբոր զօրագլուխնին եկեր անոր հարցուցեր է թէ Ուրիշ տեղ ալ պահծու բան ունիս. — Այս. կ'ըսէ Տիմոկղէ, ու զինքը պարաեզր կը տանի ջրհորի մը քով, Հոս լեցուցած եմ կ'ըսէ գանձերս. զօրագլուխը ծռած կը սկսի մէջը նայիլ, Տիմոկղէ ետեւէն հրելուն պէս ջրհորը կը նետէ զանիկայ։ Կը բռնեն շվեյակապ Աղեքսանդրի կը տանին զինքը։ Թագաւորը անոր աներկիւղ քալուածքը տեսնելով կը հարցընէ թէ Դուն ո՞վ ես։ Պատասխան կուտայ Տիմոկղէ. Թիագեննէս զօրավարին քոյրն եմ, որ Յունաստանի ազատութեանը համար հօրդ հետ պատերազմով Քերովնէայի պատերազմին մէջ ըն-

---

1 Թիերէի կողոպտուած ատենը ի՞նչ մասնաւոր դիպուած կը պատմուի։

լսելուն աղէս՝ Աղեքսանդր իստրոս կամ Դանուբ  
գետէն ու Եմոս լեռնէն նորէն անցաւ, Մակե-  
դոնիա մտաւ, վեց օրուան մէջ Բէովտիա հա-  
սաւ, ու քովիններուն ըստաւ. Տրիբազաց եր-  
կիրն եղած ատենս ինծի տղայ կ'ըսէր Դեմոս-  
թենէս. Երբոր Թէսսաղիա հասայ՝ պատանի-  
հիմայ որ Ամժենքին դուռը հասայ՝ կ'ուզեմի-  
րեն ցցընել թէ չափահաս մարդ եմ:

1 Թէրացիք կը կարծէին որ Աղեքսանդր գետ-  
Մակեդոնիոյ մէջ է. մէյմըն ալ յանկարծ տե-  
սան որ Եկեր զիրենք պաշարեր է: Զանաց Աղեք-  
սանդր որ քաղցրութեամբ նուամէ զանոնք. Միայն ապստամբաց դլխաւորները ձեռքս տուէք-  
ու ձեզի կը ներեմ ըստաւ. բայց անոնք ալ ելան  
երմէ իր երկու երեւլի զօրավարները Փիլոտասն  
ու Անտիպատրոսը ուղեցին, պարիսապներուն  
վրայէն ալ սկսան կանչել թէ Ո՛ր Մակեդոնացի  
զինուորն որ Թէրացւոց ու Պարսից թագաւո-  
րին կողմը կ'անցնի՝ Յունաստանը ատ բռնաւո-  
րին ձեռքէն ազատելու, սիրով կ'ընդունինք:

2 Բարկացաւ Աղեքսանդր, չորս կողմէն քա-  
ղաքը պաշարեց. զարմանալի քաջութեամբ գէմ  
կեցան Թէրացիք, բայց վերջապէս առնուեցաւ  
Թէրէ: Պղատէացիք, Փովկիսացիք և Թէսսա-  
ցիք՝ որ Աղեքսանդրի զօրաց մէջ էին՝ իրենց վրէ-  
ժը Թէրացւոցմէ հանելու յարմար ատեն գըտ-  
նելով, ու կանանց խնայեցին և ոչ տղոց, և ին-

1 Թէրացիք ի՞նչպէս դէմ կեցան Աղեքսանդրի:

2 Ի՞նչպէս յաղթուեցան:

չուան մեհեանները փախչողներն ալ սպաննեացին, նոյն կատաղութիւնը ցցուցին նաև Սպարտացիք։ Աս սոսկալի կոտորածը ամբողջ օր մը քշեց վեց հազար Թէբացի մեռան, երեսուն հազար ծախուցեցան, և Թէբէն բոլորովին կործանեցաւ (335)։ Միայն թողչառաւ Աղեքսանդր օր մեհեանները կործանեն, նմանապէս անկործան պահեց Պինդարոս բանաստեղծին տունը՝ որուն բանաստեղծութիւնները կը սիրեր՝ Հոմերոսի նման ըլլալուն համար, և Եպամինոնդայ տունը՝ ուր իր հայրը մեծցեր էր։

4 Կ'ըսեն թէ Թէբէն կողոպտելու ատեն զինուորները Տիմոկղէ անունով ազնուական տիկնոջ մը տունը մանելով ամէն բան յափշտակելէն եաքը, երբոր զօրագլուխնին եկեր անոր հարցուցեր է թէ Աւրիշ տեղ ալ պահծու բան ունիս. — Այս. կ'ըսէ Տիմոկղէ, ու զինքը պարտէզը կը տանի ջրհորի մը քով. Հոս լեցուցած եմ կ'ըսէ գանձերս. զօրագլուխնը ծռած կը սկսի մէջը նայիլ, Տիմոկղէ ետեէն հրելուն պէս ջրհորը կը նետէ զանիկայ։ Կը բանեն շվեմայակապ Աղեքսանդրի կը տանին զինքը։ Թագաւորը անոր աներկիւղ քալուածքը տեսնելով կը հարցընէ թէ Դուն ո՞վ ես։ Պատասխան կուտայ Տիմոկղէ. Թէագէնէս զօրավարին քոյրն եմ, որ Յունաստանի ազատութեանը համար հօրդ հետ պատերազմելով Քէրովնեայի պատերազմին մէջ ըն-

---

1 Թէբէի կողոպտուած ատենը ինչ մասնաւոր դիպուած կը պատմուի։

կաւ։ Կը զարմանայ թագաւորը անոր արիստկան պատասխանին վրայ, և կը հրամայէ որ ազատ թողուն։

1 Թերէի կործանման լուրը Աթենք հանելուն պէս՝ ամենուն վրայ սարսափին ու յուսահատութիւնը տիրեց։ Մէկէն ազատաւոր գետաններ խրկեցին Աղեքսանդրի որ սիրոը առնուն։ Աղեքսանդր ուզեց որ բոլոր իրենց ճարտասանները ձեռքը առն։ Դիմութենէս աս բանիս գէշ հետեւանքները ցուցընելով՝ յիշեցուց անոնց վարպետութեամբ հովիւներուն առակը՝ որ գայլերուն հետ գաշինք գնելով մատներ են իրենց արթուն պահապանները, այսինքն իրենց հաւատարիմ շները, ու ոչխարները կորսընցուցեր են։ Եւ օրովհեաւ Թերէի մէջ թափուած արեամբ Աղեքսանդրին վրէժինդրութիւնը մարած կ'երենար, Դիմագէս ճարտասանը Աթենացւոց կողմանէ գետպան գնաց։ Աղեքսանդր անոր ամէն խնդիրքը կատարեց, միայն Քարիդեմոս խռովարար ճարտասանը աքսորել տուաւ, և Աթենացւոց հետ հաշտուեցաւ։

2 Բոլոր Յունաստանի տիրելէն ետքը՝ համաշխարհական ժողով մը գումարեց Կորնթոս, ու անոնց առաջարկեց Պարսից տէրութիւնը նուազելու մեծ խորհուրդը՝ որ Կիմոն, Աղեսիզայոսև

1 Աթենացիք Թերէի կործանումն որ լուցին ի՞նչ ըրին։

2 Ի՞նչ կերպով որոշեց Աղեքսանդր Պարսից վրայ Երթալու խորհուրդը։

Փիլիպոս մատծեր էին, ինքը կ'ուզեր կատարել: Ամենքը հաւանեցան, ու միաբերան զինքը սպարապետ անուանեցին: Խշանեք, քաղաքացիք, իմաստաւելք, ամենքը վազեցին իրեն առ ընտրութիւնը չնորհաւորելու, միայն Դիոդինէս փիլիսոփան պակաս էր: Անոր ալ անձամբ գնաց Աղեքսանդր, տեսաւ որ արեւուն մէջ կեցած կը առաքնար. հարցուց անոր թէ Խնչ կ'ուզես, բանի մը կարօտութիւն ունի՞ս, — Այս, ըստ Դիոդինէս, սա արեւէս քիչ մը անդին գնա: Աղեքսանդր ասանկ անոր բանի մը կարօտ ըրլալուն վրայ սքանչացած՝ քովիներուն գարճաւ, թէ որ Աղեքսանդր ըրլայի՛ Դիոդինէս կ'ուզեի ըլլու ըստ կ'ըսեն:

4 Աղեքսանդր առանց ժամանակ կորսընցընելու, Պարսից գէմսկստաւ պատրաստութիւն աեսնել: Քանի հազար զօրքով Անտիպատրոսը թողուց որ Մակեդոնիան ու Յունաստանը հոգայ. իր արշաւանքին համար առաւ երեսունը հինգ հազար հետևակ, չորս հազար հինգ հարիւր ձիաւոր, ամենքն ալ իրարմէ քաջ ու պատերազմափորձ մարդիկ, և զօրավար ընտրեց հօրը ձեռքին տակ կըթուած զօրապեաները, որոնց զլխաւորներն էին Պարմենիոն՝ և անոր որդեքը Փիլոտաս և Նիկանոր, անոնցմէ զատ Պերգիկաս, Կղիառոս, Եփեստիոն, Կասանդր, Պաղոմէսաս, Կրատեր, որոնց շատը վաթսուն աարեկան էին, և իրենց ժողովը ծերակուախ կը նմա-

---

4 Խնչ պատրաստութեամբ Ասեա անցաւ:

ներ։ Հետը մէկ ամսուան պաշար տռաւ, հարիւր վաթառւն ցոկանաւով տորմիզ մը ու եօթանասուն տաղանդ ստակ (389, 200 ֆռանք), մէկալ բոլոր ունեցած հարստութիւնը զօրացն ու բարեկամացը բաժնեց, և երբոր հարցուց իրեն Պերգիկաս թէ Քեզի ի՞նչ մնաց. — Յոյսը ըստ Աղեքսանդր։

1 Անցաւ Աղեքսանդր Ելլեսպոնասէն (334), գնաց Լամպսակոնի վրայ, որ Պարսից կողմը ըլռնած ըլլոյուն համար կործանէ։ Անաքսիմենէս երեւելի փիլիսոփան՝ Աղեքսանդրի և անոր հօրը Փիլիպոսին բարեկամը, գիմացն ելաւ որ քաղաքին համար աղաջէ. իմացաւ Աղեքսանդր անոր գալուն պատճառը, երդում ըրաւ որ բարեկամութեանը չնայի, խնդրածին հակառակը ընէ։ Անաքսիմենէս ալ գնաց՝ կը ինդրեմ որ Լամպսակոնը կործանես, ըստ։ Ժամեցաւ Աղեքսանդր, հարկ եղաւ որ երդումը կատարէ։

2 Անկէ հասաւ Աղեքսանդր Իզիան, որ է Տրոյիա, ու Աքիւլիսի գերեզմանին չորս կողմը խաղեր խաղցընել տուաւ. Երանի քեզի Աքիւլէս, ըստ, որ Հոմերոսի պէս անունդ հռչակող մը ունեցար։ Ան ատեն բանաստեղծին մէկն ըստ իրեն թէ Տէր արքայ, Հոմերոսին ալ լաւ պիտի գրենք մենք քու դործքերդ։ Պատասխան տուաւ Աղեքսանդր. Աւելի կ'ուզէի Հոմերոսի

1 Լամպսակոն քաղաքն ի՞նչ կերպով աղատեցաւ կործանմանէ։

2 Իղիոն որ հասաւ ի՞նչ ըրաւ Աղեքսանդր։

պատմութեանը մէջ Թէրսիսէս ըլլալ, քան թէ-  
քուկինիդ մէջ Ա.քիւլլէս։ Անկէց եկաւ Գրանի-  
կոն գետին քով։

1 Մեմնոն Հռոդացին՝ Դարեհի զօրավարնե-  
րուն մէջ ամենէն քաջն ու հմուտը՝ խրատ  
տուաւ մէկալ զօրավարներուն որ պատերազմի  
ձեռք չզարնեն։ Դաշտերն ու քաղաքները ապա-  
կանենք կ'ըսէր, որ Աղեքսանդրին զօրքը սովէն  
չարդուին։ Անոնք մտիկ չըրին, հարիւր հազար  
հոգւով Գրանիկոն գետին քով կեցան որ Աղեք-  
սանդր չկարենայ դիմացն անցնիլ։ Աղեքսանդր  
անոնց անձրեխ պէս եկած նետերուն մէջէն գե-  
տը նետուեցաւ, զօրքն ալ ետևէն, անցան գետը  
ու պատերազմը սկսաւ։ Զարմանալի քաջու-  
թիւններ ըրաւ Աղեքսանդր։ Դարեհի յաղթա-  
հասակ եղբօրը հետ մենամարտելով սաստիկ վի-  
րաւորեց զանիկայ, բայց քիչ մնաց որ ինքն ալ  
պիտի մեռնէր։ վասն զի Պարսից նախարար մը  
կացինը իջեցուց Աղեքսանդրի սազաւարտին վը-  
րայ, ու ինչուան անոր մազը հասուց։ Երբոր  
մէյմըն ալ վերուց ձեռքը որ զարնէ, ետևէն հա-  
սաւ Կղիտոս, անոր ձեռքը կարեց, ու իր տիրո-  
ջը կեանքը ազատեց։ Մակեդոնացիք ասով աւե-  
լի սիրտ առին ու բոլորովին ցրուեցին թշնամի-  
ները։

2 Անկէց գնաց Փափւդիոյ տիրեց. անոր Գոր-  
դիոն մայրաքաղաքին մէջ Գորդիոս թագաւորին

1 Գրանիկոնի պատերազմն ինչպէս եղաւ։

2 Գորդիոն քաղաքին մէջ ի՞նչ ըրաւ Աղեքսանդր։

հոչակաւոր կառքը կար, ան կառքին զե կին վրայ անանկ վարպետութեամբ կապուած հանդոյցներ կային որ ծայրերնին ամենեւին չէր իմացուեր: Պատգամելեր էր թէ Ավ որ ան հանդոյցը քակէ արեելքի սիմակ ախրէ: Աղեքսանդր քակելու շատ աշխատելէն ետե երբոր չկրցաւ, ի՞նչ փոյթս է ինչպէս քակուիլը ըսաւ, ու թրովը կարեց քակեց: Անկէց սկսաւ կապագովկիոյ վրայ երթալ:

4 Դարեհ՝ Մեմոն Հռոդացւոյն խորհրդովը Մակեդոնիոյ վրայ ուղեց վազել, որպէս զի Աղեքսանդր պարտաւորուի իր երկիրը դառնալու: Աւստի շատ զօրքով ունաւատորմզով Մեմոնը խրկեց որ ինչուան Եւրեա կղզին հասաւ, ու հօն մեռաւ. Դարեհ ալ իր ընդարձակ տերութեանը մէջ զօրավար մը չդտաւ որ ան իմաստուն և քաջ զօրավարին տեղը գնէ: Իսկ Աղեքսանդր այնպիսի ահաւոր թշնամոյն ձեռքէն ազատած՝ բոլոր Յոնիոյ քաղաքները աղնուապետութիւն հաստատելէն ետքը, Կիլիկիա մտաւ ու Տարսոն քաղաքն առաւ (333): Հոն կիւդնոս գետին մէջ ուղեց լուացուիլ. և որովհետեւ ինքը քրտնած էր ու ջուրը շատ պաղ, վրան սաստիկ դող մը եկաւ ու ինքզինքը կորսընցուց: Կիսամեռ հանեցին զինքը գետէն վրանը տարին, բոլոր զօրքը չորս կողմն առած կուլային: Երբոր քիչ մը զգաստացաւ, ըսաւ թէ

---

1 Կիլիկիոյ ինչպէս տիրեց, և հօն ի՞նչ պատահեցաւ իրեն:

Թշնամեաց մօտ ըլլալնուս համար զօրաւոր գեղեր կ'ուղեմ, որ կամ շուտով առաջանամ և կամ շուտով մեռնիմ։ Երբոր ուրիշ բժիշկները վախէն ձեռքերնին քաշեցին, Փիլիպպոս՝ որ պզափիկուց 'ի վեր Աղեքսասդրի բժիշկն էր ու վիճքը շատ կը սիրէր՝ յանձն տուաւ անոր գեղալ:

4 Այս միջոցին թուղթ մը եկաւ Պարմենիոնէն Աղեքսանդրի թէ Փիլիպպոս բժիշկդ Պարսիցմէ կաշարուած է ու զքեզ պիտի թունաւորէ։ Երբոր Փիլիպպոս պատրաստած գեղը բերաւ անոր տուաւ որ խմէ, հանեց Աղեքսանդր թուղթը՝ մեծանձնութեամբ անոր ձեռքը տուաւ որ կարդայ, և Երեսին այլայլութիւնը դիտելով առաւ դաւաթը խմեց։ Փիլիպպոս սաստիկ նեղացաւ։ Տէր արքայ, քու առողջանալդ զիս պիտի արդարացընէ՝ ըստ։ Իրաւցընէ, իրեք օրէն եաքը առողջացաւ Աղեքսանդր, ու գնաց զօրացը մէջ պարաելով զամենքը ուրախացուց։

5 Մեծ պատրաստութիւն տեսաւ Պարեհ Աղեքսանդրի հետ զարնուելու. մէր Վահե թագաւորէն ալ քառասուն հազար հետեւակ և եօթը հազար ձիւուոր օգնութիւն տաած՝ վեց հա-

1 Աղեքսանդր հիւանդութեանը ատեն ի՞նչ վէհանձնութիւն ըրաւ։

2 Պարեհ ի՞նչ պատրաստութիւն ըրաւ Աղեքսանդրի գէմի — իստոի քով պատերազմը ի՞նչպէս եզաւ։ — Աղեքսանդր Պարեհի ընտանեացը հետ ի՞նչպէս վարուեցաւ։

բիւր հազար զարքով եկաւ Ավլեկիոյ իսպաս քազաքին քով բանակը դրաւ։ Աղեքսանդր տռաջ Պարսից թեհին յաղթեց որուն ինքը Դարեհ կը զօրավարէր, մէջտեղը տկարացուց, ու աջ թեհն ալ զարկաւ ցրուեց։ Դարեհ թողուց իր բանակը, Սիսիդամբիս մայրը, կինը, երկու աղջիկը, և պղտիկ տղան և բոլոր հարստութիւններն ու փախաւ։ Աղեքսանդր թագաւորական ազգատոհմին հետ ամենայն քաղցրութեամբ, ուստուով ու համեստութեամբ վարուեցաւ, անձամբ ալ գնաց իր Եփեսափոն բարեկամին հետ զանոնք միմիթարելու։ Սիսիդամբիս երրոր բարձրահասակ Եփեսափոնը տեսաւ, թագաւորը կարծելով ոտքն ընկաւ շնորհակալ ըլլալու, բայց երբոր իմացաւ թէ ան չէ եղեր թագաւորը, ոկսաւ թողութիւն ինդրել սիսալանացը։ Զէ, չսիսալեցար դշխոյ մայր, ըստ Աղեքսանդր, ինքն ալ մէկ Աղեքսանդր մըն է։

1 Մէր Վահէ թագաւորը լսելով որ Դարեհի զօրքը ջարդուեր՝ ինքն ալ փախէր է, ուզեց անձամբ Աղեքսանդրի դէմ ելլել. բայց պատերազմին մէջ ընկաւ մեռաւ, և Աղեքսանդր Հայաստանի ալ աիրէց։

2 Անկէց ետքը Ասորւոց երկիրն ալ առաւ Աղեքսանդր, ու Դամասկոսի մէջ պահած դատաւ Դարեհի գանձերը։ Բոլոր ան կողմի մանր թա-

1 Վահէ ի՞նչպէս յաղթուեցաւ Աղեքսանդրէն։

2 Ասորւոց երկրին ի՞նչպէս աիրէց Աղեքսանդր։  
— Ո՞վ էր Արդողոնիմոս։

գաւորները իրենց թագաւորական հագուստներով առջևն ելան պատուով, ինքն ալ զանոնք իրենց իշխանութեանցը մէջ հաստատեց. միայն Սիդոնացիք որովհետեւ իրենց թագաւորին վրայ դոհ չէին՝ անիկայ ուղեց փոխել, ու Եփեստիոնին յանձնեց որ անոնց ուղած թագաւորը տայ իրենց։ Սիդոնացիք Աբգողոնիմոսն ընտրեցին, որ թէպէտ թագաւորական ցեղէ էր, բայց աղքատ ըլլալով պարաիզպանութիւն կ'ընէր։ Եփեստիոնի խրկած մարդիկը գնացին տեսան որ պարտէցը կը մաքրէ. Աբգողոնիմոս ալ առջի բերան չհաւասաց, երբոր տեսաւ որ վրայի պատը տած վերաբրուն բռնի հանելով՝ ոսկեթել ծիրանի կը հագցընեն, հաւասաց ու ելաւ պալատը եկաւ։ Աղեքսանդր հարցուց իրեն թէ ի՞նչպէս կը համբերէիր աղքատութեանդ։ Պատասխան տուաւ Աբգողոնիմոս։ Երանի՛ թէ թագաւորութեանս մէջ ալ այնչափ ուրախ կարենամ ըլլալաս ձեռքերուս աշխատութեամբը ամէն ուղածս կը դանեի. բան չունեի, ու բանի մը կարօտ չէի։

## ԳԼՈՒԽ Ժ. 9.

Տիւրասի առաջը . — Աղետանդրի Երանակն է բնաւ-  
լը . — Գալ . — Եգիպտոսի ութեւլ . — Արքեցայի  
պարերամը . — Աղետանդր Բաբելոնի և Պերսեպոլիսի  
իւ ութեւ . — Դարձնի ժամանակն և ճահը . — Աղետ-  
անդրի անգիտանիւնները . — Կայուսայի ճահը . — Կա-  
լիսիւննեսի ճահը . — Աղետանդր Հնդկաստանի իւ ութեւ .  
— Տափախը . — Պալը . — Աղետանդր Հնդկաստ-  
անն իւ դաշնայ . — Արբազ . — Աղետանդրի Բաբելոն  
դաշնաւլ . — Աղետանդրի ճահը :

4 **Փիւնիկելի** ամեն քաղաքները հնազանդե-  
ցան Աղեքսանդրի . միայն Տիւրացիք անոր դես-  
պանները սպաննեցին ու ծովը նետեցին : Տիւրոս  
քաղաքը կղզի մըն էր՝ ցամաքէն չորս ասպարէզ  
հեռու , որուն աիրելու համար բազմաթիւ նա-  
ւատորմիզ պէտք էր : Աղեքսանդր հրաման  
տուաւ որ քարերով , ծառերով ու հողով լեցը-  
նեն ծովը , կղզին ցամաքին հետ կաղընեն . եր-  
բոր ան թումբը լմըննալու վրայ էր՝ Տիւրացիք  
ու ծովուն ալիքները զարկին աւրեցին : Զյու-

1 Աղեքսանդր ինչպէս Տիւրոսը պաշտօնեց ու ա-  
ռաւ :

սահմատեցաւ Աղեքսանդր . Նորէն շինել տուաւ ,  
ծովէն ցամաքէն սրաշարումը սաստկացուց , եօ-  
թը ամփսէն ետքը Տիւրոսն առաւ , ու հրաման  
տուաւ որ կողոպտէն . բնակչոց մէկ մասը սպան-  
նուեցան , մէկ մասն ալ գերի ծախուեցան :

1 Պարեհ նորէն Աղեքսանդրի դեսպան խըր-  
կեց . ուզեց հետը հաշտութիւն ընել խոստա-  
նալով որ իր աղջիկն ու աէրութեանը կէսը ի-  
րեն տայ : Պարմենիոն ըսաւ թէ Ես թէ որ Ա-  
ղեքսանդր ըլլայի յանձն կ'առնուի . - Ես ալ,  
ըսաւ Աղեքսանդր , թէ որ Պարմենիոն ըլլայի .  
ու ցընդունեցաւ հաշտութիւնը՝ ըսելով թէ Խնչ-  
սկէս որ չկրնար երկինքը երկու արեգակ ըլլաւ ,  
անանկ ալ Ասիոյ վրայ երկու թագաւոր պիտի  
ըլլայ . կամ դուն պիտի թագաւորես կամ ես :

2 Հրեայք Պարսից հետ դաշնագրութիւն ու-  
նենալով հաւատարիմ մնացին ու չուզեցին Ա-  
ղեքսանդրին օգնել : Աղեքսանդր բարկութեամբ  
դիմեց Երուսաղեմի վրայ , միտքը դնելով որ քա-  
ղաքը կործանէ ու բնակիչքը թրէ անցընէ . բայց  
Աստուած անոր միտքը միտիեց : Յաղդոս քահա-  
նայապեաը ճամբաներուն վրայ ծաղիկներ սը-  
փռած ու չորս կողմը քահանաներն ու ժողո-  
վուրդը առած՝ մէծ հանդիսով Աղեքսանդրի առ-  
ջևն ելաւ : Աղեքսանդր զքահանայապեաը տես-  
նելուն պէս՝ յիշեց ան մարդը որ Մակեդոնիա

1 Պարեհ երբոր ուզեց հաշտութիւն ընել ինչ  
ըրաւ Աղեքսանդր :

2 Հրեայ հետ ինչպէս վարուեցաւ :

Եղած առենքը իրեն տեսիլքով երեցեր ըսկը էր  
որ երթայ Ասիոյ տիրէ, և անոր ճակտին վրայ  
Աստուծոյ ոսկեգիր անունը աեսնելով իջաւ  
ձիէն երկրպագութիւն ըրաւ, տաճարը մտաւ,  
Աստուծոյ զոհ մատոյց, տեսու Դանիէլ մար-  
դարէին իրեն յաղթութեանցը համար ըրած  
մարդարէութիւնները, շատ ուրախացաւ, և  
Հրէից զանազան ազատութիւններ տալով Ե-  
ղիպտոս երթալու ճամբայ ելաւ:

1 Փղտացւոց մայրաքաղաքը Գաղա՝ Տիւրո-  
սին պէս չուզեց հնազանդիլ, բայց ան ալ առ-  
նուեցաւ: Անոր Բետիս անունով քաղաքապէ-  
տը բռնեց Աղեքսանդր, և Աքիւլեսի անդթո-  
թեանը նմանիլ ուզելով կառքին ետևէն կապեց,  
ու իրեք անդամ Գաղային պարսպաց չորս կող-  
մը պաըտեցաւ:

2 Եղիպտացիք Պարսից տուած նեղութիւն-  
ներէն ձանձրացած՝ սիրով ընդունեցան Աղեք-  
սանդրը, և իբրև իրենց ազտարարը յաղթա-  
նակով զինքը Մեմփիս տարին. ինքն ալ անոնց  
շատ ազատութիւններ տուաւ ու վրանին Եղիպ-  
տացի իշխան մը դրաւ: Ետքը միաքը դրաւ Աղեք-  
սանդր որ երթայ Լիբիայ ովասիսն ու Արամազ-  
դայ Ամմոնի տաճարը տեսնէ: Նեղոսէն նաւով  
ծովը իջաւ, Փարոս կղզւոյն դիմացը ուզեց քա-  
ղաք մը կանգնել, և յատակագիծն ինքը տալով  
անունը դրաւ Աղեքսանդրիա (331). Ետքը ա-

1 Գաղա քաղաքին ինչպէս տիրեց:

2 Եղիպտոսն ինչպէս տուաւ:

ւազուտ անսալատին Տամբան շարունակելով՝ շատ  
նեղութեամբ հասաւ Ամմանի տաճարը։ Ներս  
մանելուն պէս՝ քրմապետը թագաւորին միտքը  
հասկըցաւ, ու մէկէն զինքը որդի Արամազդայ  
կանչեց, շատ ուրախացաւ Աղեքսանդր, և եր-  
բոր հարցուց թէ Հօրս սպաննողները իրենց սպա-  
տիժը գտան թէ չէ, սաստեց քրմապետը. Կը  
հայհոյես, ըսաւ, քու հայրդ Արամազդ անմահ  
է. իսկ Փիլիպպոսը սպաննողները պատիժնին  
քաշեցին։ Արատ պարգևներ տուաւ անոր Աղեք-  
սանդր, և անկէց եաքը անմիտ փառասիրու-  
թեամբ ինքինքը աստուածորդի սէպելով՝ սկսաւ  
նամակներուն տակը ասանկ սառբագրել. Արա-  
մազդայ Ամմանի որդի Աղեքսանդր արքայ։ Իր  
Ողիմպիա մայրը կատակով մը զինքը խրատել  
ուզելով գրեց իրեն. Բաւական է, ու մի գըր-  
դուեր զիս Հերային գէմ։

4 Երբոր Աղեքսանդր հաշտութիւն ընել չու-  
զեց, Պարեհ յուսահատած՝ պատերազմի պա-  
րաստուեցաւ. Երկու զօրքը Ասորեստանի մէջ  
Արեղա քաղաքին քով ճակատեցան, Խրատ  
կուտային Աղեքսանդրի որ գիշերանց պատերազ-  
մի. Յաղթութիւնը չեմ ուզեր գողնալ՝ ըսաւ,  
ու հանգիստ մտաւ վրանը քեացաւ։ Երկրորդ  
օրը պատերազմը սկսաւ. աջ թէը՝ որուն զօրա-  
վարն էր ինքն Աղեքսանդր՝ յաղթեց, բայց ձախ  
թէը՝ որուն զօրավարն էր Պարմենիոն՝ զարնուե-  
ցաւ, Պարսից ձիաւորներն ալ Մակեդոնացւոց

բանակը վաղեցին : Աղեքսանդր իր զօրացը ջարդն որ տեսաւ, աշուշները դարձան, կատաղութեամբ պատերազմին սասակացած տեղը յարձակեցաւ, վաղեց ինչուան Դարեհի քովը հասաւ, անոր թիկնապահը դետին փռեց : Պարսիկները կարծեցին թէ իրենց թագաւորն է մեռնողը, սկսան լու ու ողբալ. ան ձայնեն Պարսից յաղթական գունդերն ալ թուլցան : Դարեհ Աղեքսանդրը իր քովը տեսնելով սարսափեցաւ, ցատքեց կառքէն, ձգեց վրայէն, թագաւորական ծիրանին, ու ձի մը հեծաւ փախաւ : Ան մի ջոցին Աղեքսանդր կայծակի պէս վաղեց Պարմենիոնին օդնութեան հասաւ, բոլորովին յաղթեց Պարսից և տիրեց Ասիոյ (331) :

† Աղեքսանդր չուզելով Դարեհի ետեւն իշնալ, Արքեղա քաղաքն առնելէն երքը Պարսից մայրաքաղաքին վրայ սկսաւ երթալ, աիրեց Բարելոնի և Շօշ ու Պերսեպոլիս քաղաքներուն . Պերսեպոլիսի մէջ դատաւ Պարսից թագաւորներուն դիզած սոկիները, քիչ բան իրեն համար պահեց, բոլոր մնացածը զօրացը բաժնեց : Բայց Պարսից պէս զօրաւոր ազգի մը յաղթող թագաւորը իր մոլութիւններէն յաղթուեցաւ, Փառքն ու դովասանքները մնացուցին իրեն պարտքերն, ու սկսաւ Պարսից զեղսութեանը հետեւիլ. կոչունքի մը մէջ ալ դլուխը տաքցած՝ թայիս անունով անզդամ կնկան մը խօսքովը ջահ մը առաւ ձեռքը, վաղեց կրակ առաւ այրեց Քաէրքսէսի հաջակաւոր պալատը :

† Արքեղայի պատերազմէն ետքը ի՞նչ ըրաւ :

1 Յըրուած զօրբը նորէն ժողվեց Դարեհ, մէջ-  
մըն ալ ուղեց բազգը փորձել, բայց Աղեքսան-  
դրէն սպասած մահը իր զօրքէն դառաւ։ Բակ-  
արիոյ նախարարը Բեսոս, և Նաբարզան զօրապե-  
տը՝ բանեցին զինքը շղթաներով կասկեցին։ Եր-  
բար լուցին թէ Աղեքսանդր իրենց ետևէն կը-  
հասնի, ստիպեցին Դարեհը որ հետերնին փախ-  
չի. Դարեհ չուղեց ապստամբ ծառայեցը հետ  
երթալ, Բեսոս ալ բարկոցաւ, նետով զարկաւ  
զինքն ու կիսամեռ թօղուց փախաւ։ Հասաւ Ա-  
ղեքսանդր, տեսաւ որ Դարեհ արիւնը ուայ-  
տինը փռուած՝ վերջի շունչը կուտայ, սասաիկ  
սիրաը ելաւ, վրան ընկաւ շտա լացաւ, և անոր  
մեռնելէն ետքը իր ծիրանիովը վրան դոցեց, ու-  
հրամայեց որ արքայավայել թազում ընեն Դա-  
րեհի (330)։

2 Աս յաղթութիւններով Աղեքսանդրի պա-  
կառւթիւններն ալ հետզետէ դուրս կ'ելլէին։  
Դաւաճանութիւն մը ելաւ զօրացը մէջ. Թա-  
դաւորին սիրելի զօրավարը Փիլոտաս իմացաւ,  
բայց սուտ կարծելով ձայն չհանեց. անոր թը-  
նամիները իմացուցին թագաւորին ու զինքն ալ  
դաւակցաց կարդը դրին։ Մոացաւ Աղեքսանդր  
Փիլոտասին իր վրայ ունեցած սէրն ու անոր  
ծառայութիւնները, և սպաննել տուաւ զինքը։  
Դիանալով ալ որ Փիլոտասին հայրը Պարմենիոն

1 Դարեհ ի՞նչպէս մեռաւ։

2 Աղեքսանդր ի՞նչ անիրաւ սպաննութիւններ

ԸՐԱՄ։

հարկաւ իր որդւոյն անիրաւ մահուանը վրէժ-  
խընդիր պիտի ըլլար : մոռցաւ Աղեքսանդր ա-  
նոր աւ առաքինութիւնը , ծերութիւնը , հա-  
ւատարմութիւնը . հօրը և իր առենը ըրած այն-  
չափ յաղթութիւնները , ու միտքը գրաւ որ ա-  
նոր կեանքն ալ վերցընէ : Եւ որովհետեւ Պար-  
մենիոն Մարաստանի կուսակալ էր և թագաւո-  
րական դարձը իր ձեռքն էր . Աղեքսանդր բարե-  
կամական թուղթ մը գրեց անոր , և ան միջոցին  
որ անիկայ թուղթն առած սիրով կը կարդար  
ու թագաւորին կենաց Երկարութիւնը կը մաղ-  
թէր , զարկին զինքը սպաննեցին :

1 Բեսոս Բակարիա գնացեր թագաւորէր  
էր , ու Աղեքսանդրի տիրած Երկիրները կ'աւ-  
րըշտըկէր : Հասաւ Աղեքսանդր Բակարիա , ա-  
նոր մայրաքաղաքն առաւ , Ոքոսս գետէն ան-  
դին անցաւ , ու Բեսոսի բարեկամը Սպիտամենն  
զինքը Աղեքսանդրին ձեռքը մատնեց . ան ալ  
Պարէհի մահուան վրէժն առնելու համար՝ ձիու  
պոցին կապեց Բեսոսն ու կտոր կտոր ըրաւ :

2 Սոգդիանէ գաւառը ապստամբեր էր , գնաց  
նուաճեց Աղեքսանդր , ու Յաքսարտ գետին վր-  
սայ քաղաք մը շինեց . անունը գրաւ Աղեքսան-  
դրիա վերջին : Անցաւ Յաքսարտ գետէն , գնաց  
մեծ յաղթութիւն մը ըրաւ Ակիւթացւոց վրայ ,  
որ ինչուան ան առենը անյաղթելի կը կար-  
ծուէին . ու Պարսիկ նախարարի մը Հռոբուանէ  
աղջիկը իրեն կին առաւ ( 328 ) :

1 Բակարիոյ Ենչպէս տիրեց :

2 Ակիւթացւոց Ենչպէս յաղթեց :

։ Կղիտոս՝ որ Աղեքսանդրի կաթնեղբայրն էր, ու Գրանիկոն գետին քով անոր կհանդը ազատեր էր, կուսակալ պիտի մնար Սոգդիանէի : Աղեքսանդր իր բարեկամէն բաժնուելէն առաջ ուղեց անոր փառաւոր սեղան մը ընել . հոն Աղեքսանդրին դլուիը չափէն աւելի տաքցած՝ սկսաւ իր քաջութիւնները դովել ու Փիլիպպոն սինները վար զարնել : Կղիտոս պաշտպանեց Փիլիպոն ու ըստ թէ Որչափ որ գուն յաղթութիւն ըրեր ես՝ հօրդ զօրավարներուն ձեռքովն ըրեր ես . Պարմենիոնին մահն ալ յիշելով ապերախտ կանչեց զինքը : Թագաւորը հրամայեց իրեն որ չուտով սեղանէն ելլէ , ու վատ և մատնիչ կանչեց զինքը : Ան առեն Կղիտոս բոլորովին ինքզինքը կորսընցուցած՝ ըստ . Սակայն աս վատ կանչած մարդիկդ են որ քեզի այնչափ յաղթութիւններ ընել տուին , առ արհամարհուած բազուկներն են որ Գրանիկոնի քով կետնբդ ազատեցին . բայց քեզի ճշմարտութիւն հասկըցընելը անկարելի է . զքեզ պաշտող բարբարոսաց հետ պէտք է ապրիս , որ պարսիկ պատմուածնիդ առջեւ ընկած երկրպագութիւն կ'ընեն : Շատ ջանացին Աղեքսանդրը բռնել , Տար չեղաւ , քաշեց նիզակն ու զարկաւ սպաննեց Կղիտոսը : Աղեքսանդրի զինովութիւնը շուտ մը անցաւ , ու բարկութիւնը մարեցաւ , ընկաւ կեսամեռ բարեկամին մարմնոյն վրայ , նիզակը սըրտէն հանելով իր սիրտը կ'ուզէր խոթել . թեկ-

---

։ Կղիտոսն ինչո՞ւ համար ու ինչպէս մռուց :

նապահները հոտածն ձեռքէն տոին, զինքն ալ պաշտը տարին, հոն երկու օր գետին ընկած անմիսիթար կուլտը կ'ողբար, ու կ'ուզէր անօթի կենալով մեռնիլ:

1 Ան մօրդասպանութենէն ետքը ուրիշ մարդասպանութեան մը մէջ ալ ընկատւ: Հնդկաստանի ալ երթալ տիրել ուզելով առաջ պահանջեց որ Մակեդոնացիք աստուծոյ պէս պաշտեն զինքը, որպէս զի ամէն ըստածը կատարեն: Կալվինթենէս փիլիսոփան յանձն չտուաւ, ու զուրիշնելին ալ համոզեց որ պէտք չէ մահկանացուի մը երկրագութիւն ընել: Բարկացաւ վրան Աղեքսանդր, ու դաւաճանութեան կուսատկից ու պելով զինքը՝ երկըթէ վանդակի մը մէջ գնել տուաւ, ուր սաստիկ տանջանքներու մէջ իր անմեղութիւնը խոստովանելով մեռաւ կալվինթենէս, կ'ըսեն թէ կալվինթենէսի աշակերան ու բարեկամը Լիւսիմոքոս՝ զինքը ազատելու համար ամէն ջանք ընելէն ետքը երբոր չկրնար՝ թոյն կուտայ որ շուտով մեռնի, տանջանքներէն ազատի: Թագաւորը անոր ու կը բարկանայ, ու կը հրամայէ որ Լիւսիմոքոսը առիւծի մը առջևնետեն, կատազի գազանը վրան յարձեկելուն պէս՝ Լիւսիմոքոս մէկէն վերարկուն ձեռքը ովը լած՝ անոր բերանը կը խոթէ, ու լէզուն կը քաշէ կը փրցընէ: Առ քաջութեան վրայ շատ կը զարմանայ Աղեքսանդր, զինքը մահուանէ կ'ազատէ ու ինչուան ետքը կը պոտուէ:

---

1 Կալվինթենէսի ի՞նչ պատճառաւ սպաննեց:

1 Աղեքսանդր Հնդկաստան մանելու պէս  
(327) թագաւորներէն շտոր իրեն հնազանդեց-  
յան. քաղաքի մը պաշարման ատենը նետով մը  
զարնուելով քաշած սաստիկ ցաւէն իմացաւ որ  
աստուած չէ եղեր կ'ըսեն։ Տաքսիզոս՝ Հնդկաս-  
տանի զօրաւոր թագաւորներէն մէկը, Աղեք-  
սանդրի հետ գաշինք դնելով աչքը մասւ, ու  
զօրքով ալ անոր օդնական եղաւ. բայց Պովրոս  
քաջասիրտ թագաւորը չուզեց մէկէն իր ազա-  
տութիւնը ձեռք տալ, և շատ զօրքով ու փղե-  
րով իսգասալ գետին եղերքը եկաւ բանակեցաւ։

2 Աղեքսանդր շատ փորձեր ընելէն ետքը՝ երբ  
որ անսաւ որ ինչուան գետին մէկալ կողմը  
չանցնի կարելի չէ յաղթելը, մութ գիշեր մը  
սաստիկ փոթորկի ժամանակ գետէն անցաւ ու  
Հնդկաստանցւոց վրայ յարձըկեցաւ. շատ քա-  
ջութեամբ պատերազմեցաւ Պովրոս, բայց իր  
զօրքերը յաղթուեցան փախան, Պովրոսն ալ վի-  
րաւորուած ձեռք ընկաւ։ Երբոր Աղեքսանդրի  
առջևը բերին, հարցուց իրեն թէ Ինչպէս կ'ու-  
զես որ հետզ վարուիմ. պատասխան տուաւ  
Պովրոս թէ Ինչպէս որ կը վայլէ թագաւորի մը  
հետ վարուիլ։ Աղեքսանդր զարմացաւ անոր մէ-  
ծարաւոթեանը վրայ, նորէն աէրութիւնը ի-  
րեն գարձուց, ու հետը բարեկամութեան գա-  
շինք դրաւ։



1 Հնդկաստան ի՞նչպէս մտաւ։

2 Պովրոսի ի՞նչպէս յաղթեց։

1 Պովոսին յաղթած տեղը երկու քաղաք շինել առւաւ, մէկուն անունը դրաւ Նիկիա որ յաղթութիւն ըսել է, մէկալինը Բուկեփազ, որովհետեւ հօն մեռեր էր իր Յլագլուխ երիվարը: — Կը պատմեն թէ Խագասպ գետէն անցնելու ատենը կը նայի Ազեքսանդր որ իրեն անուանակից զինուորին մէկը կեցեր կը վախնայ գետը նետուելու. Կը բանէ Ազեքսանդր անոր ձեռքէն, կամ անունդ փոխէ, կ'ըսէ, և կամ սիրադ: Մէկէն զինուորը գետը կը նետուի:

2 Ազեքսանդր կ'ուզէր Գանգէս գետէն ալ անդին անցնիլ ու հօն տեղի Երկիրներուն տիրել, բայց Յունաց ու Լակեգեմոնացւոց համբերութիւնը հատեր էր, չուզեցին հետը Երթալ: Դատ ջանաց Ազեքսանդր աղաջանքով ու սպառնալիքներով որ անոնց միտքը փոխէ. Քանի գնաց՝ ապատամբութիւնը մեծցաւ:

3 Խագասպ գետէն նորէն զօրքը անցուց ինչ չուան Խնդոս գետը, ու բոլոր համբուն վրայ եղած երկիրներուն տիրեց. Ոքսիդրակաց քաղաքը պաշարած ատենը՝ մինակ գնաց պարսպէն անցաւ՝ վար ցատքեց քաղաքին մէջ, ու ծառի մը կռթընած՝ հարիւրաւոր մարդիկ գետինը փռեց.

4 Պովոսին յաղթած տեղը Ազեքսանդր ի՞նչ քաղաքներ շինեց:

5 Խնդուան օւր կ'ուզէր Երթալ Հնդկաստանի մէջ:

6 Ոքսիդրակաց քաղաքը պաշարած ատենը ի՞նչ քաջութիւն ըրաւ:

բայց ինքն ալ նիզակով մը զարնուած՝ քիչ մեաց որ յանդգնութեանը զոհ պիտի ըլլար՝ թէ որ զօրքը մէկէն ետևէն չհասնէին զինքը չազատէին.

1 Խնդոս գետէն անցաւ եկաւ Հնդկային Ռվ կիանոսը, և սաստիկ ուրախացած՝ Պոսիդոնի զոհեր ըրաւ ու ոսկի բաժակներ նետեց ծովը: Ետքը նաւատորմիզը Նէարխոնին յանձնեց որ Պարսկաստան տանի, ինքն ալ ցամաքային զօրքն առած՝ Գեդրոսալիյէն ու Կրմանէն անցնելով Բարելոն գարձաւ:

2 Աղեքսանդր Հնդկաստան երթալու ատենը Արբաղ անունով մէկը Բաբելոնի վրայ կուսակալ գրեր էր. ասիկայ կարծելով թէ Աղեքսանդր չկրնար մշյմըն ալ ետ դառնալ՝ ամէն ուղածը ըրեր էր. երբոր լսեց թէ Աղեքսանդր կուգայ՝ շատ ստակ առաւ Աստիկէ փախաւ, ու սկսաւ հոն մէկուն մէկալին կաշառք կերցընելով իրեն կուսակից ժողվել. Փոկիոնն ալ ուղեց կաշառել՝ բայց ճար չեղաւ: Կ'ըսեն թէ Դեմոսթենեսի ալ ուղեր է կաշառք կերցընել ու չէ կըրցած. բայց քանի մը օրէն երբոր Արբաղ իր ազնիւ ամանները կը զնինէ եղեր՝ տեսեր է որ Դեմոսթենէս գաւաթթի մը վրայ աչք ձգած կը նայի. կ'ըսէ իրեն թէ Մէյմը ձեռքդ առ նայէ որչափ ոսկի կայ վրան: Դեմոսթենէս գաւաթթը ձեռքը կ'առնէ ու ծանրութեանը վրայ զարմանալով կը

1 Ի՞նչպէս գարձաւ Բաբելոն:

2 Արբաղայ մասնութիւնը ողն է, — Դեմոսթենէսն ի՞նչպէս կաշառեց:

հարցընել թէ Ո՞ւչափ կը կըսէ . Արբազ ժպտելով կըսէ . Քսան տաղանդի չափ . և նոյն իրի կունը քսան տաղանդին հետ գաւաթը Դեմոս թենեսի տունը կը խաւրէ . ան ալ կ'առնէ : Արբազին կողմը կ'անցնի : Երկրորդ որ Դեմոս թենէս վեզը լաթեր պլած կ'ելլէ ժողովի կուդայ : Ժողովուրդը կը հրաւիրէ զինքը որ ելլէ խօսի . կը հրաժարի Դեմոսթենէս , Զայնս մարեր է կ'ըսէ : Անդիէն քանի մը ծաղրածու մարդիկ , որ բանը իմացեր են եղեր , Աս գիշեր , կ'ըսնեն , ճարտասանին ձայնը չէ թէ փողացւէն մարեր է , հասկա փողասիրութենէն : Արբազ Աթենքէն քշուեցաւ . Դեմոսթենէսն ալ Տրեզենէ փախաւ :

1 Աղեքսանդր Բարելոն մոնելէն առաջ մէյմըն ալ օւզեց Եկրատան երթալ , և հօն մեռաւ իր ամենէն սիրելի բարեկամը Եփեստիոն : Շատ ցաւեցաւ վրան Աղեքսանդր , և Բարելոն հանելուն ոլեա՝ թագաւորավոյել յուղարկաւորութիւն ըրաւ անոր , աանարներ կանգնեց , ու աստուծոյ պէս զանիկայ պաշտել առաւաւ :

2 Երբոր Աղեքսանդր Բարելոն մատւ՝ բոլոր Եւրոպա ու Ասիա բնակող ազգաց գեսապանները իրեն ուրախակցութեան եկան : Կարնթացւոց գեսապաններն ալ իրենց ազգին կողմանէ քաղաքակցութեան պատիւ առւին իրեն . սկսաւ թագաւորը ծիծաղիլ . բայց երբոր իմացաւ որ ին .

1 Եկրատան որ դնաց՝ ի՞նչ պատահեցաւ :

2 Բարելոնի մէջ ի՞նչ ըրաւ :

չուան ան առենը աս պատիւը Հերակղեսի միայն  
առւեր էն՝ ուրտիսութեամբ ընդունեցաւ։ Քիչ  
մը առեն Բարելօնը զարգարելն եաքը սկսաւ  
նոր աշխարհակալութիւններու պատրաստու-  
թիւն աեսնել։ Վասն զի Խոալիոյ, Սիկիլիոյ և  
Կարգեղոնի ալ տիրելու միաք ունէր։ Զէր գի-  
տեր որ իր վախճանը հասեր էր։

1 Մեծ խնջոյքի մը առեն Հերակղի բաժակո-  
վը (որ շատ խոշոր աման մըն էր) քանի մը ան-  
դամ գինի խմելէն եաքը՝ բոլորովին խելքը կոր-  
սընցուց։ Կիսամեռ գետին ընկաւ ու վրան սաս-  
տիկ ջերմ ու գող եկաւ։ Մէկէն առին պալա-  
տը տարին, ու անկարելի եղաւ զինքը առողջա-  
ցընել։ Զօրքը կը փափաքէին մէյմըն ալ զինքը  
տեսնելու։ Ազեքսանդր ուժ տուաւ ինքն իրեն,  
կոթընեցաւ թեին վրայ, ու զօրքը լալով եկան  
ձեռքը պագին։ Հանեց ձեռքէն մատնին Պեր-  
դիկկասին տուաւ։ և երբոր հարցուցին իրեն  
թէ Որո՞ւ պիտի թողաւս թագաւորութիւնդ, —  
Արժանաւորագունին, ըստ, բայց վախեմ թէ  
թազումն առանց արիւնհեղութեան պիտի չըլ-  
լոյ, ու քիչ ատենէն մեռաւ (323, ապրիլի 21ին)։

2 Այսպիսի խեղձ մահուամբ մեռաւ Ազեք-  
սանդր աշխարհակալը՝ երեսունուերկու տարե-  
կան, տասուերկու տարի թագաւորելն եաքը։  
Նեղոս գետէն ինչուան ինդոս գետը հասաւ

1 Խնջոյքս մեռաւ Ազեքսանդր։

2 Քանի տարեկան էր, ու քանի տարի թագա-  
ւորեր էր։

մահուանը դոյժը , և ամենքը լացին վրան : Կ'ըսեն  
թէ Դարեհի մայրը Սիսիգամբիս՝ Աղեքսանդրի  
մեռնելէն ետքը ալ չուզեց ապրիլ . ու անօթի  
կենալով մեռաւ :

### Գ. Լ. Ա. Խ. Խ. Ժ. Դ. Դ.

Արշակունյացի յաղաքի առաջանձնաւունք . — Զարաւրունք .  
— Ե-Հակ . — Յանաշ ուստի եւլեւս . — Լ-Հայեան դա-  
րեւալը . Դիմանանեսի մահ . — Մ-Ա-Ե-Դ-Ա-Ն-Ի-Շ- Բ-Ա-Գ-  
-Ա-Ր-Ն-Ե-Ք- . — Փ-Ա-Ջ-Ա-Ն-Ի մահ . — Դ-Ա-Խ-Ե-Ք Փ-Ա-Ղ-Ե-Ց-Ե-Շ :

1 Աղեքսանդրի մեռած ատենը բոլոր հին մե-  
ծամեծ տէրութիւններն ալ կարծես թէ հետը  
մեռած կործանած էին . Եգիպտաս գերի , Պար-  
սիկները յաղթուած ու նուաճուած , Սպարա-  
ու Աթենք ընկած , և Թիեքէն կործանած : Միայն  
Աղեքսանդրի թագաւորութիւնը կար , ան ալ  
քիչ ատենէն կտորը բուռն պիտի ըլլար : Պատ-  
միները աս բանս օրինակով մը հասկրցընելու  
համար կ'ըսեն թէ Օր մը Աղեքսանդր լծի մը քով  
պարտելու ատենը քամին գլխին թագը առեր  
ճահիճի մը եղեգներուն վրայ ձգեր է : Նաւա-  
վարին մէկը վազեր առեր է , ու որպէս զի չժրջի

---

1 Աղեքսանդրի մահուան ժամանակը ի՞նչ վիճա-  
կի մէջ էր աշխարհը :

գլուխուը դրեր է : Թագաւորը տռաջ անոր պարգև կուտայ , բայց ետքը մոգերեն լսելով թէ դեշնան է՝ կը բռնէ նաւավարը կը մոռցընէ : Ահա կըսէն՝ ասանկ ալ Աղեքսանդրի դլխէն ընկաւթագը իր ապուշ եղբօրը Արիդեոսին ու իր Աղեքսանդր Խդոս որդւոյն վրայ . անոնցմէ ետքը իր զօրավարները վերուցին թագը , և գլուխնին գնելով կարծեցին թէ Աղեքսանդրի տէրութեանը վրայ պիտի թագաւորեն , ինչուան որ եկան Հռովմայեցիք՝ զամէնքն ալ վար ձգեցին :

4 Երբոր Աղեքսանդր հեղեղի մը պէս ինչուան Հնդկաստան հասաւ տիրեց , պրահմանները՝ այսինքն Հնդկաստանցւոց քուրմերը , ոտքերնին գետին զարնելով ըսեր էին թէ Մարգս որշափ ալ փառասէր ու զօրաւոր ըլլայ , մեռնելէն ետքը իր հասակէն աւելի երկիր չկրնար ունենալ : Իսկ Աղեքսանդրի մարմինը եօմը օր և ոչ դադաղի մը արժանի եղաւ . հազիւ թէ ձայնը կարեցաւ , բոլոր վերջի հրամաններն ալ մոռցուեցան : Խքը հրամայեր էր օր մարմինը Արամազդայ Ամմանի տաճարը տանին . բայց Անտիպատրոս ուղեց օր Մակեդոնիա տարուի , և որովհետեւ պատգամ մը ելեր էր թէ որ քաղաքն օր տարուի՝ ան քաղաքը երջանիկ ու յաղթող պիտի ըլլայ , զօրավարները կը ջանային օր իրենց բաժին ընկած քաղաքներէն մէկը տանին : Շատ օր վիճելէն ետքը որոշեցին օր թագաւորին կամքը կատարեն ու Լիբիա տանին մարմինը : Յուղարկաւորու-

1 Աղեքսանդրի մարմինն ի՞նչ ըրին :

թեան պատրաստութիւնը երկու տարի քշեց .  
Պաղոմէոս Եգիպտասի կռւսակալը՝ զօրքով ընդ-  
առաջ եկաւ , ընդունեցաւ դիակը , բայց փոխա-  
նակ Լիբիա տանելու՝ Աղեքսանդրիա տարաւ :

1 Թագաւորութեան վրայ ալ կռուելէն ետքը  
որոշեցին որ Հռոքսանէն մանչ մը ծնանելու ըլ-  
լայ նէ՛ անիկայ և Աղեքսանդրի խորթ եղբայրը  
Արիդէոս մէկաեղ թագաւորեն , և Պերգիկաս  
անոնց խնամակալ ըլլայ : Մէկ ամիս մը ետքը  
ծնաւ Հռոքսանէն Աղեքսանդր Էգոսը , որ մէկէն  
թագաւորեցուցին :

2 Ան ատենը Աղեքսանդրի գլխաւոր զօրա-  
վարներն էին Պերգիկաս , Անտիպատրոս , Կա-  
սանդր , Պաղոմէոս որդի Պագոսի , Անտիգոնոս ,  
Սելեւկոս , Լիւսիմաքոս , Եւմենէս , Նէոպաղո-  
մէոս , Պողիսապերքոն և Կրատեր : Սելեւկոս ե-  
ղաւ ձիաւոր զօրաց սպարապետ , Կասանդր՝  
թագաւորին թիկնապահներուն զօրավար , Ան-  
տիպատրոսի բաժին ընկաւ Մակեդոնիա , Եպի-  
րոս և Յունաստան , Լիւսիմաքոսին՝ թրակիա ,  
Պաղոմէոսին՝ Եգիպտաս և Ափրիկէ . Անտիգոնո-  
սի՝ Պամփիլիա , Լիկիա և Փարւդիա , Եւմենէսի՝  
Կապադովիլիա և Պամփագոնիա , Նէոպաղոմէոսի՝  
Հայաստան , և այլն :

3 Բոլոր աս զօրավարներուն մէջ Աղեքսանդրի

4 Աղեքսանդրի ովլ յաջորդեց :

2 Որո՞նք էին ան ատեն Աղեքսանդրի գլխաւոր  
զօրավարները :

5 Անոնց մէջ ովլ հաւատարիմ մնաց Աղեքսան-  
դրի տանը :

առնը հաւատարիմ մեաց քաջ ու առաքինի Եւ-  
մենէսը միայն, որ աղքատ անէ ըլլուլով՝ իր ար-  
գեամբը Աղեքսանդրի ատենադպիրն եղեր էր:

1 Աղեքսանդրին մահուան ձայնը տարածուե-  
լուն պէս՝ բոլոր Յունաստան ուաք ելաւ. ազա-  
տամէր ու թէթեամիտ Աթենացիք սաստիկ ու-  
րախացած՝ սկսան Աղատութիւն ազատութիւն  
կանչել: Լէոսթէնէս երիտաստրդը սկսաւ ամե-  
նուն գլուխը տաքցընել ու ժողովուրդը ապրս-  
տամբութեան յորդորել. Փոկիոն ըստւ անոր.  
Ո՞վ պատանի, խօսքերդ նոճիներու կը նմանին  
որ մէծ ու բարձր են, բայց պտուղ մը չեն տար:  
Ամենքը բարկացան վրան, և խպերիդէս ճարտա-  
սանը ելաւ հարցուց թէ Ուրեմն Է՞րը պատե-  
րազմելու խորհուրդ պիտի տաս Աթենացւոց.  
— Երբոր աեսնեմ որ երիտաստրդները կարդ  
կանոն կը պահեն, ըստւ Փոկիոն, հարուսաները  
իրենց կարողութեանը համեմատ պատերազմին  
ծախքերուն կ'օգնեն, ու ճարտասանները կա-  
շող ուտելը կը դադրեցընեն: Մտիկ չըրին Ա-  
թենացիք, չորս դին գեսպաններ խրկեցին, Գե-  
մասթէնէսը յաղթանակով աքսորանքէն ետ  
դարցուցին, որ նորէն ամենուն որտին մէջ ազա-  
տափրութեան կրակը վառեց ու բոլոր Յունաս-  
տանը ոտք հանեց:

2 Բոլոր զօրաց սպարապէտ ընտրուեցաւ  
Լէոսթէնէս, որ գնաց Թեսազիոյ մէջ Լամփա

1 Յոյնք Աղեքսանդրի մահն որ լսեցին՝ ի՞նչ ըրին:

2 Լոմփական պատերազմը ի՞նչպէս եղաւ:

Քաղաքին քով Անտիպատրոսի յաղթեց\*, ու Քաղաքին մէջ զանիկայ պաշարեց. Հոն ինքն ալ զարնուելով մեռաւ : Անտիպատրոս Լոմիան տուաւ Յունաց ու իր զօրքովը ետ քաշուեցաւ (323) :

4 Ան յաղթութեան վրայ Յոյնք շատ ուրախացան. միայն Փոկիսն գէշ հետեւանքը մտածելով կ'ըսէր. Ե՞րբ պիտի դադրինք յաղթելէն: Իրաւցընէ, դնաց Անտիպատրոս Կրատերին հետ միացաւ ու քառասուն հազար զօրքով վրանին վազեց՝ որ հազիւ քսանըութը հազար զօրք ունէին: Կրանոնի քով պատերազմեցաւ, բոլորովին յաղթեց (322), դաշնակցութիւննին քակեց, իւրաքանչիւր քաղաքաց հետ զատ զատ պայմաններ դնելով հաշտութիւն ըրաւ, ու ամէն տեղ Մակեդոնացի պահապան զօրք դրաւ: Ամենացւոց վրայ աւելի բարկացած ըլլալով անօնց հետ աւելի ալ խստութեամբ վարուեցաւ Անտիպատրոս . Ամժենքի մէջ ազնուապեառւթիւն հաստատեց, Փոկիսնը գլխաւոր իշխան դրաւ, պատերազմին ծախքը առաւ, Ամժենքի միջնաբերդը Մակեդոնացի զօրք դրաւ, և ուղեց որ Խաղերիգէսն ու Դիմոսթենէսը ձեռքը տան: Խաղերիգէս ձեռք ընկաւ սպաննուեցաւ, Դիմոս

---

4 Անտիպատրոս ի՞նչպէս յաղթեց Յունաց: — Դիմոսթենէս ի՞նչպէս մեռաւ:

\* Ար դադարացը Լոմիան դադարաց վշառակ:

թւնես ալ Կալաւրիս կղզին փախաւ, ու յուսահատած ինքզինքը թունաւորեց։ Ամենացիք որոշեցին որ անոր ցեղին անդրանիկ որդեքը հասարակաց ծախքովը միշտ Պրիտանէոնին մէջ կերակրուին։ իրեն ալ արձան մը կանգնեցին՝ առիւղմարձանագրով։ Դէմասնէնէն, նև ու ունանիւն իւնչիդ ու ճարդառանիւնադ հասանաց ըլլուր, Մայերացիւն չեն իշխար Յունաստանի դիրել։

4 Անախաղատրոս մեռնելու ատենը Մակեդոնիոյ իշխանութիւնը Պողիսպերքոն բարեկամին յանձնեց, որ երբոր իր Կասանդր որդին քիչ մը մեծնայ, անոր տայ։ Պողիսպերքոն իշխանութիւնը ձեռքէն չհանելու համար՝ Անտիպատրոսի դրած իշխանները Յունաստանի քաղաքներէն հանեց (320), որ անոր որդւոյն Կասանդրի կողմը կը բռնէին, աքսորեալները ետ կանչեց, ու ամեն տեղ առջի կառավարութիւնը հաստատեց։

5 Պողիսպերքոնի որդին Աղեքսանդր՝ Ամենքի աիրեց ու ժողովուրդը ազնուապետութեան գէմոտք հանեց։ Փոկիոնն ու Դեմետր Փաղերացին իրրե ազնուապետութեան գլուխ՝ դատաստանի կանչեցին, որչափ որ քաղաքին մէջ անզգամ մարդիկ կային՝ հոն եկեր ժողովուեր էին։ շատ ջանաց Փոկիոն ինքզինքը արդարացընել

4 Անտիպատրոսի ուլյաջորդեց։

5 Պողիսպերքոնի որդին Աղեքսանդր ինչպէս տիրեց Ամենացւոց։ — Փոկիոն ինչպէս մեռաւ։

մաիկ չըրին, զինքը՝ ի մահ դատապարտեցին։ Դեմուր Փաղերացին ժախաւ. բայց Փոկիոն Առկրատին պէս յանձն առաւ աներաւ վճռոյն հնա. զանգիլ։ Բարեկամներէն մէկը եկաւ ըստ իրեն. Սիրելիդ իմ Փոկիոն, այսպիսի հատուցում դըտ նելու արժանի էիր գու. — Ես ասոր կը սպասէի, ըստ, վասն զի Ամժենքի ամէն երեւելի մարդիկն ալ աս բաղդիս հանդիպեր են։ Թշնամիները չորս կողմը ժողվուած՝ նախատինք չեր մնար որ չընէին իրեն. ինչուան մէջերնէն մէկը ելաւ անամօթաբար երեւը թքաւ։ Փոկիոն դարձաւ այսըսփ միայն ըստ դատաւորաց։ Զէք կրնար արդիւել աս մարդուն որ առօնի անվայել բան չընէ։ Մոլախինդը խմելէն առաջ բարեկամները հարցուցին իրեն թէ ի՞նչ պատուեր կուտաս որդւոյդ. — Զուրցեցէք իրեն, ըստ, որ Ամժենացւոց անիրաւութիւնը չյիշէ. և մոլախինդը առաւ մեռաւ (318)։

4 Քառասունը հինգ անգամ զօրավար ընարուեր էր Փոկիոն, միշտ յաղթաղ եղեր ու միշտ աղքատ մնացեր էր։ Թշնամի էր զեղիսութեան, անշահասէր, հասարակաց բարին միայն ուղող, իր անձին գէմ անտշառ, ուրիշներուն ներսղամիտ, ու խաղաղութիւններող։ Թէ թեամիտ Ամժենացիք իր խստութենէն չէին ախորժեր, ու օր մը երբոր իրեն հարցուցին թէ ի՞նչ չո՞ւ միշտ ընքուիներդ վեր անկուած կը կենան. — Ամժենացիք, ըստ, ընկուիներուս վեր կենա-

լը ձեզի վեաս մը չէ ըրած . բայց ձեր շողոքորթ-  
ներուն ծիծաղը շատ անգամ ձեզի լուծու պատ-  
ճառ եղեր է : — Օր մը երբոր խորունկ խորունկ  
կը մոմառար՝ հարցուցին իրեն թէ Խնչ կը մատ-  
ծես . — Կը մատծեմ, ըստ , թէ ժողովրդեան  
զւրցելու խօսքս ի՞նչպէս կրնամկարն կերպով  
ըսել : — Ճարտասանին մէկը որ պատերազմի  
յարմարութիւն չունէր՝ Փոկիսնը կը նախատեր  
պատերազմ չուզելուն համար . Կը տեսնես , ը-  
ստ Փոկիսն , որ ըրածս շահուս գէմ է . վասն  
զի պատերազմ ըլլայ նէ՝ ևս քեզի պիտի հրա-  
մայեմ , իսկ խաղաղութիւն որ ըլլայ՝ դուն ինծի :  
— Փիլիպպոս անգամ մը շատ ստակ պարզն  
խրկեց Փոկիսնին . և բերողները կը ստիպէին որ  
առնէ գէթ որդւոցը համար . — Թէ որ որդիքս  
ինծի նմանին , ըստ Փոկիսն , պղտիկ ագարտկո  
որ զիս կերակրեց ու աս փառքիս հասուց՝ կը Շ-  
նայ զիրենք ալ հասցընել . իսկ թէ որ նմանելու  
ըրլան , չեմ ուզեր անոնց զեղիսութիւնը աւել-  
ցընելու համար հարսառութիւն թօղուլ : — Ա-  
զեքսանդր ալ հարիւր տաղանդ խրկեց իրեն .  
Փոկիսն հարցուց թէ Խնչու համար այնչափ Ա-  
թէնացւոց մէջէն ինծի միայն կը խրկէ . Երբոր  
ըսին թէ Զքեզ ամենէն աւելի տապինի Տանչ-  
նալուն համար . — Աւրեմն , ըստ , թող տայ որ  
միւս տապինի մեամ : Բարկացաւ Ազեքսանդր  
ու ըստ թէ Ավ որ չժողուր որ իրեն շնորհք մը  
ընեմ՝ ինծի բարեկամ չէ : Ան ատեն Փոկիսն իր-  
մէ աս շնորհքն խնդրեց որ երկու Կորնթացւոց  
աղատութիւն տայ . Ազեքսանդր ալ սիրով կո-  
տարեց ինդիլիքը :

1 Աստերախտ Ամֆենացիք այնպիսի մարդուն կեանքը վերցընելով չկշտացան . մարմինը Առախ կէ էն գուրս հանեցին . ու արդիլեցին որ անոր թաղման հանդես չընեն : Մեգարացիք անոր հա մար վայտակոյտ մը կանգնեցին . մէջերնէն ալ կին մը հան պարապ շիրիմ մը շինել տուաւ , և Փոկիոնի ոսկորները ժողվեց բերաւ իր վառա րանին տակը թաղեց՝ վրան ասանկ դրած . Վա ռարան ռարբ և շանիւլ . ասունի մարդու հը սփառները տեղի ի սառնդէմ . հասարացմաննամբ ոտոհէ , ոչու ու երբոր Ամենաշին զբարուան անձոց բառ որ իր հաջու գէ րեզմանը դնէն : Իրաւցընէ վրան շատ չանցաւ , Ամֆենացիք հանդիսով գնացին Ամֆենք բերին Փո կիոնին ոսկորները . պղնձէ արձան մը կանգնեցին իրեն , ու մահուանը պատճառ եղողները մեռուցին :

2 Փոկիոնի մեռնելէն ետքը երբոր Ամֆենա ցւոց մէջ երկսպառակութիւն ընկաւ , եկաւ կա սանգը Ամֆենքին աիրեց (318) ու վրանին իւ խան Դմեմեր Փաղերացին գրաւ , որ ճարտա սան ու քաջ մարդ էր : Տասը տարի իմաստութեամբ Ամֆենքը կառավարեց Դմեմեր , հասա րակապետութեան եկամուտը աւելցուց , ու շատ բարեկարգութիւններ ըրաւ . այնպէս որ իրեք հարիւր արձան կանգնեցին իրեն Ամֆենա ցիք :

---

1 Ամֆենացիք ուրիշ ինչ նախատինք ըրին Փո կիոնի :

2 Փոկիոնի մեռնելէն ետքը Ամֆենացւոց վայ ով իշխեց :

### Գ. Լ. Ա Խ Խ Ժ Ե .

Առաջնակի ժահը . — Առաջնակի աղանձութիւնը . — Կա-  
տարք . — Առաջնակն , Պաղպակն և Սէլս-ին . —  
Դեմքուր Պաշտիւր . — Առաջնակութիւն ու բար-  
եսդարձանիւն բաժնութիւն . — Հաստի պաշտամունք .  
— Պարագանենք . — Դեմքուրի յաղթանիւն . — Առա-  
ջնակութիւն ու վերջի բաժնութանուն :

1 Ազեքսանդրի յաջորդները անդադար իրա-  
րու հետ պատերազմելով շատ վնաս հասուցին  
անոր տանը : Եւմենէս միայն պաշտպան կեցեր  
էր անոր . ան ալ շատ յաջազութիւններ ու ձա-  
խորդութիւններ ունենալէն եաքը՝ Անտիգոնոսի  
հետ պատերազմելու ատենը բռնուեցաւ . և եր-  
բոր Անտիգոնոսին հարցուցին իր զօրավարները  
թէ Եւմենեսին հետ ի՞նչպէս վարուինք . — Ինչ-  
պէս որ տախւծի մը հետ կը վարուին , ըստ :  
Բայց քանի մը օրէն ետքը մեռցընել տուաւ տի-  
րասէր ու քաջ Եւմենէսը (315) :

2 Աղիմպիա փառասէր ու անգութ թագու-  
հին թագաւորութիւնը դիւրաւ ձեռք ձգելու

1 Եւմենէս ի՞նչպէս մեռաւ :

2 Աղիմպիա ի՞նչ անգթութիւններ ըրաւ : —  
Ի՞նչպէս մեռաւ :

համար՝ Արիգեսոս թագաւորն ու անոր կինը Եւ-  
րիդիկեն սպաննել տուաւ. նոյնալէս Նիկանոր՝  
Կասանդրի եզրայրը և ուրիշ շատ անուանի  
մարդիկ իր հրամանովը սպաննուեցան։ Ժողո-  
վուրդը կատղեցաւ Ողբմալիային վրայ ու սոք  
ելաւ. Կասանդր վազեց որ թագաւորին մա-  
հուան վրեժը առնե, թե ալէտ և բուն միտքն էր  
Մակեդոնիոց տիրել, և ամենքը իր կողմը մն-  
ցան։ Թագուհին Ոիւդիա քաղաքին մէջ սպաշ-  
րուած, սախալուեցաւ անձնատուր ըլլալու. մեռ-  
նողներուն ազգականները Մակեդոնացիքը ժո-  
ղովի կանչեցին և ուղեցին որ անոր վրայ դա-  
տաստան ըլլայ։ Ողբմալիա խրոխտանօք ինքզինքը  
սպաշտապանեց, բայց վրան մահուան վճիռն ելաւ.  
զինուորները չուղեցին ձեռք վերցընել իրենց  
մէծանուն թագաւորին մօրը, բայց անոր փառա-  
մոլ կատաղութեանը զոհ եղողներուն ազգական-  
ները վազեցին վրան՝ սպաննեցին. (316)։

4 Կասանդր, որ փառասիրութեամբ ու ան-  
դժութեամբ Ողբմալիային վար չէր մնար, աւե-  
լի կեղծաւոր ալ ըլլալով քիշ մը ժամանակ  
կրցաւ իր գիտաւորութիւնը պարտըկել։ Ողեք-  
սանդրին քոյրը Թեսազոնիկէն իրեն կին առաւ.  
Թերէին ինչուան ան առենը կործանած մնալը  
միշտ Յունաց ցաւ մըն էր, Կասանդր առջնին  
պէս շինել առւաւ ու քիշ տարուան մէջ առջի  
պայծառութեանը հասուց։ Ասանկալ Յունաց

---

4 Կասանդր առջի թերան ինչպէս կառավարեց  
տէրութիւնը։

աչքը մատելվէն եռեւ, գնոց Յօրդոսի ու Մեսոս-նիոյ տիրեց. ամէն ջանք կ'ընէր որ ինքն ալ Ա-զեքսանդրի մէկալ զօրավարացը պէս մշծնայ. վասն զի Անտիդոնոս օրէ որ իր աէրութիւնը Ա-սիոյ մէջ կ'ընդարձակէր. Պաղսմէոս՝ Եգիպտոսի և Պաղեստինի տիրեր էր, Սելեւկոս՝ Բարելոնի, Պարսկաստանի և Մարտաստանի (311):

1 Երբոր ամէնքը աս լայնածաւալ աէրու-թէան կաորներուն վրայ կը կռոււրաէին, Մակե-դոնացիք իրենց երկպաւակութիւններէն ձան-ձրացած՝ ուզեցին Հառսանէլն ծնած Մեծին Աղեքսանդրի որդին Աղեքսանդրը որ աասնը-չըրս տարեկան էր՝ իրենց թագաւոր դնել. ան ասեն կասանդր մօրը հետ խեղճ տղան ալ մեռ-ցընել առւաւ: Առջի թերան Պողիսպերքոն առ-բանիս վրէժինդիր երեցաւ. Աղեքսանդրին Հե-րակղէս որդին (որ Մէմնոն Հասդացւոյն Բար-սինէ անունով այրի կնկանէն ունեցեր էր) իր բանակը թերել առւաւ, ու Կասանդրին հետ պատերազմելու պատրաստուեցաւ. բայց եր-կուքն ալ վախնալով որ իշխանութիւննին չկոր-սընցընեն՝ իրարու հետ հաշտուեցան, և խեղճ Բարսինէն որդւոյն հետ մէկանզ սպաննեցին (309): Բայց Պաղսապերքոն ալ իր նենդութեան պառւզը չկրցաւ վայելել, քիչ առենէն մեռաւ, ու Կասանդր բոլոր Մակեդոնիոյ տիրեց:

2 Անդին Պաղսմէոս իր իշխանութեանը մէջ

1 Ի՞նչ կերպով բոլոր Մակեդոնիոյ տիրեց:

2 Պաղսմէոս ու Սելեւկոս ի՞նչ կերպով հաս-տատ պահեցին իրենց թագաւորութիւնը:

հաստատուելու համար՝ ուզեց Մեծին Աղեք. սանդրի Կղեռպատրա քոյրը իրեն կին առնել. Անտիգոնոս իմացաւ, և Երբոր Կղեռպատրան Սարդիկեն Եգիպտոս կ'երթար՝ ճամբան զին. քը սպաննել տուաւ Անտիգոնոս։ Այսպիսի փառասեր աւազակներուն մշջ միայն Սելեւկոս և Պաղոմէոս արդարասէր իշխանները կրցան իրենց թագաւորութիւնը հաստատել։

† Երբոր Մակեդոնիա ու Ասիա այսպիսի փոթորիկներու մշջ էին. Ամենաացիք Դեմետր Փաղերացւոյն իմաստուն կառավարութեամբը հանգիստ էին. բայց ան իրենց հանգատութիւնը չառչուեց։ Ան առենները Անտիգոնոսի որդին Դեմետր (որ ետքը Պալլիքիւր այսօնիքն Պաշարիք ըստեցաւ) մեծ անուն ուներ իր կատարելութիւններովին ու վեասակար պակասութիւններով. իր գեղեցկութեանը. քաջութեանը, ինելքին, վեհանձնութեանը, քաղաքներ պաշարելու ճարտարութեանը վրայ ամենքը կը զարմանային. բայց ըոլոր աս կատարելութիւնները մոռցընել կուտար ցոփութեամբը։ Հօրը հրամանովը երկու հարիւր յիսուն նաւով մատաւ Աթենքի նաւատհանգիստը, ու Պիրեոնի տիրելով մարդ խրկեց Աթենացւոց իմացուց որ ուամբապետութիւննին հաստատելու եկեր է. Ամենաացիք ալ ուրախութեամբ ներս ընդունեցան զինքը (307)։ Դեմետր Փաղերացին Աթենացւոց ապերախտութիւնը գիտնալով խնդրեց Դեմե-

---

† Ան առենները Աթենք ինչ վիճակի մշջ էր։

արէն որ զինքը Թերեւ խրկէ, պատռուեց զինքը  
Դեմետր ու խնդիրքը կատարեց: Իսկ Ամժենա-  
ցիք որ տարրուան օրերուն թաւովը արձաններ  
կանգներ էին անոր, դատաստանէն փախչելուն  
համար զինքը 'ի մահ դատապարտեցին, արձան-  
ները կատրաեցին, Անտիգոնոսի ու Դեմետրի  
մեծամեծ պատիւններ տուին, զանոնք Աստուած  
և Փրկիչ կանչեցին, ու Ամժենասայ տօնին օրը  
անոնց արձաններն ալ մէկալ աստուածոց ար-  
ձաններուն կարգը դրին:

1 Դեմետր Փաղերացին երբոր լսեց Ամժենա-  
ցոց իրեն ըրած նախատինքը, ըստւ բարեկամնե-  
րուն. Ազերախանները կրնան արձաններս կո-  
տրել, բայց չեն կրնար դպշել առաքինու-  
թիւններուս՝ որ զիս ան արձաններուն արժանի  
ըրին: Եաքը գնաց Եգիպտոս՝ Պաղսմէսս Սոտե-  
րին քովը, որ զինքը շատ պատռով ընդունեցաւ:

2 Անտիգոնոսի օրդին Դեմետր՝ Ամժենքէն Կի-  
պրոս կզզւոյն վրայ գնաց, ու հնարած մեքենա-  
ներովը անոր Սաղամիս կամ Սաղամինա քաղա-  
քին աիրեց, Պաղսմէսսի նաւուաորմիզը ջարդեց  
ու զինքն ալ հալածեց: Առ փառաւոր յաղթու-  
թեան լուրը երբոր առին Ասորիք, Անտիգոնո-  
սին ու որդւոյն Դեմետրի թագաւորական թագ  
տուին: Եգիպտացիք անոնց նայելով իրենք ալ

1 Դեմետր Փաղերացին Ամժենացւոց ապերախ-  
տութիւնը տեսնելով ի՞նչ ըբաւ:

2 Աղեքսանդրի յաջորդ զօրավարները ի՞նչ կեր-  
պով թագաւոր ըստւեցան:

Պաղոմէոսը թագաւոր պատկեցին : Անլեւկոս  
Կիւսիմաքոս ու կասանդր ալ անոնց հետևեցան  
ու իրենք զիրենք թագաւոր անուանեցին . ա-  
սով Ազեքսանդրի ընդարձակ տէրութեանը վրան  
տամնըութը տարիի չափ անցնելէն ետքը հինգ  
թագաւորութիւն բաժնուեցաւ (307) :

Հառդացիք ան առենները շատ անուանի ե-  
զած էին իրենց ընդարձակ վաճառականու-  
թեամբը , երկրագործութեամբն ու քաղաքնե-  
րուն փառաւորութեամբը , և ամէնքն ալ ճար-  
տար ու հնարագետ մարդիկ էին : Եաւ զօրքավ  
զնաց Դեմետր ու Հառդոսը պաշարեց (304) :  
Հազիւ թէ Հառդացիք Դեմետրի շինած առջի  
մանգղիսները տւրեր էին : Գոշտառնը ըսուած  
մեծ բարան մը շինել տուաւ քաղաքին պարիսպ-  
ներէն բարձր , չորս դին երկաթով տպատած ,  
անանկ որ ամէնքը կը կարծէին թէ անով մէկէն  
պիտի առնուի քաղաքը : Քաղաքացիք չկարենա-  
ւով ան մեքենան այրել , ուսկից որ պիտի անցը-  
ներ՝ տակէն ճամբան փորեցին . և երբոր թշնա-  
միք տն մեքենան անիւներու վրայ տուած սկսան  
պարապին մատեցընել , ճամբուն վրայ եկածին  
ոկտ խրեցաւ մնաց ու գուրս հանելը անկարելի  
եղաւ : Ասով յուսահատեցաւ Դեմետր ու հե-  
տերնին հաշտութիւն ընելով շինել տուած մէ-  
քենաներէն մէկ քանին անոնց ընծայ տուաւ ու  
զնաց : Ետքը Հառդացիք ծախեցին մեքենաները ,  
և ան սարկով մեծ պղնձէ արձան մը շինել տուին :

Դեմետր ի՞նչպէս պաշարեց Հառդոսը :

Հառդոսի նաւահանգստին բերնին վթայ, որուն  
երկու ոտքին մէջէն կ'անցնէին մէծամեծ նաւեր.  
և միայն բուժմ մատին հաստութիւնը այնչափ էր  
որ հազիւ կը գրկուէր:

1 Հռոդացիք Պտղոմէոսի իրենց ըրած օդնու-  
թեանը համար՝ զինքը Սուրբ այսինքն Փրկիչ կան-  
ցին. Դիմետրն ալ Պալեբիշտ այսինքն Պաշա-  
րիչ ըսուեցաւ, որ կը նկար նուն Խնամակալ արաւե-  
տից ըսուիլ, ինչպէս որ ըսու հաշակաւոր Պրո-  
տոգենէս պատկերահանը: Վասն զի քաղաքին  
պաշտրման ատենը ինքը իր խուցը քաշուած  
պատկեր կը նկարէր. Դիմետր հաշտութիւնը ը-  
նկէն ետքը հարցուց անոր հանդարտութեան  
պատճառը. Վասն զի դիմէի, ըսու Պրոտոգե-  
նէս, որ գուն Հռոդացւոց գէմ պատկերազմբա-  
ցիր և ոչ թէ արուեստից: Դիմետր մեծ գործա-  
րան մը շինել տուաւ անոր, ստէպ զինքը տես-  
նելու կուգար, և քաշած պատկերները գովե-  
լով կը քաջալէրէր:

2 Աս Պրոտոգենէսին համար կը պատմեն թէ  
Յաղիսի պատակերը (որ Արեգական թռոռը կը հա-  
մարուէր և Հռոդոսի հիմնագիր) նկարելու հա-  
մար հօֆը տարի անցուցէր էր. ան պատկերին  
մէջ կ'ուզէր կ'ըսեն՝ վազելով յոդնած ու բե-  
րանը փրփրած շուն մը նկարել, և շատ աշխա-  
տէր ու չէր կրցած բերնէն վազած փրփուրը

1 Հռոդացիք ի՞նչ անուն տուին Պտղոմէոսի և  
Դիմետրի:

2 Պրոտոգենէսի վթայ ի՞նչ կը պատմուի:

բնական ձեւացընել։ Օր մըն ալ բարկացեր է, ձեռքի սպունդը պատկերին վրայ նետեր է՝ ու լորձունքը անանեկ բնական ձեւացեր է որ տես նողները իրաւցընէ վրան փրփուր քսուած կը կարծեն եղեր։

1 Դիեմետր տս յաջողութիւններով հպարտացած, Աղեքսանդրի նման ըլլալ ուղելով գնաց Կորնթոս, յունական գաշնակցութեան սպարապետ ընտրուեցաւ, և զօրք ժողվեց որ Մակեդոնիոյ ու Թրակիոյ տիրէ։ Մէկալ հինգ դաշնակից թագավորները միաբանեցան անոր առջևն առնելու։ Դիեմետր Մակեդոնիոյ տիրելու վրայ էր՝ երրոր հայրը զինքը Ասիա կանչեց. շուտ մը դարձաւ որ հօրը երկիրները պաշտպանէ, ու Փռիւդիոյ մէջ Խպսոս քաղաքին քովը զարնուեցան։ Դիեմետր թէպէտ ձիաւորներովը զարկաւ թշնամեաց գունդերը ցրուեց, բայց աւելի մեծ փառքի ցանկալով անսնց ետևէն ընկաւ քշեց. ու բանակէն հեռանալով յաղթութիւնը կորսընցուց։ Վասն զի անմիջոցին Սելեւկոս ընտիր զօրքով վազեց Անտիգոնոսին վրայ, զինքը սպաննեց, զօրքն ալ ցրուեց. Դիեմետր ալ փախաւ Յունաստան գնաց (301)։

2 Ան յաղթութենէն եաբը չորս թագաւորներն Աղեքսանդրի տէրութեան վերջի բաժան-

— —

1 Դիեմետր ինչպէս ուղեց Մակեդոնիոյ տիրել ու յաղթուեցաւ։

2 Անտիգոնոսի մեռնելէն եաբը չորս թագաւորներն ինչ ըրին։

առնքը ըրբին մշջերնին։ Պատվոմքոս առաւ Եղիսա-  
տոսը, Լիրիան, Փիւնիկէն, Արարիան և Պաղես-  
տինը, Կասանդր՝ Մակեդոնիան և Յունաստանը։  
Լիւսիմաքոս՝ Թրակիան, Պանտոսն ու Բիւգա-  
նիան, և Աելեկոս՝ Միջագետքը, Հայաստանը,  
Կապադովկիան ու Ասորիքը, և Ասորւոց թա-  
գաւորութիւնը ձևացուց։

### Գ. Լ. Ա Խ Խ Ժ. Ճ. Զ.

Կառագրի որդինեւ։ — Դիմեուրի ճահը։ — Պիտուս։ —  
Գուշիացաց Յանապան ուստիւ։ — Կոչեանիսո-  
Սուրբույշ Բագարայը։ — Պիտուսի ճահը։ — Այսի-  
ժես։

1 Պատմար գնաց Աելեւեկոսին հետ հաշտուե-  
ցաւ, ու շատ զօրք առած եկաւ Ատափիկէ մատա-  
սւ Աթենքը նորէն առաւ, ետքը գնաց Պեղոպո-  
նեսին ալ տիրելու։ Սպարացիք դէմ դրին,  
յաղթեց անսոնց ու Սպարտան ալ առնելու մօտ  
էր, բայց Մակեդոնիոյ խոռվութիւնը խաղաղե-  
լու համար ետ կանչուելով՝ թողուց գնաց։

2 Կասանդր Երրոր մեռաւ (298) Երկու որդի  
թաղէր էր, Անտիկաստոս և Աղեքսանդր, որ ի-

1 Պէտար Բնչպէս տիրեց Յունաստանի։

2 Կասանդրի մեռնելէն ետքը Մակեդոնիոյ թա-  
գաւորութիւնը որո՞ւն ընկաւ։

բարու ձեռքէն սկսան յափշտակել աչըռութիւն։ Ազեքսանդր իրեն օգնութիւն կանչեր էր Եւ պիրոսի Պիւռոս թագաւորն ու Դիմետրը։ Պիւռոս շուտ մը հասնելով Ազեքսանդրը թագաւոր բեցուց, և անոր փոխարէն շատ երկիրներ առաւ ու Եպիրոս գարձաւ։ Դիմետր երթոր հասաւ, Ազեքսանդր անկէ վախնալով գալուն շնոր հակալ եղաւ, բայց ձեռքի տակէն սկսաւ անոր որոդայթներ լարել։ Դիմետր իմանալով զինքը սպաննել տուաւ, Մակեդոնացիք ալ Դիմետրը իրենց վրայ թագաւոր դրին (294), որով անիկայ տիրեց Մակեդոնիոյ, Թեսալիոյ և Յունաստանի, բաց ՚ի Եպիրոսէն ու Սպարտայէն։

1 Դիմետր անով ալ գոհ չեղաւ, սկսաւ պատրաստութիւն տեսնել որ Ասիոյ մէջ իր հօրը ատենով ունեցած երկիրներուն ալ տիրէ։ Բայց գեռ ինքը պատերազմի ձեռք չզարկած՝ Պաղմէոս բոլոր Յունաստանն իրեն դէմոտք հանեց, և Լիւսիմաքոս ու Պիւռոս եկան Մակեդոնիան առին։ Զօրքն ալ երբոր զինքը թողուցին ու աեզզը Պիւռոսը թագաւոր դրին, Դիմետր Պեղուպաննես փախաւ, անկէց ալ տասուերկու հազար հոգւով Ասիա անցաւ՝ տեղի մը տիրելու մաքով։ Բայց իր աները Աելեւկոս զինքը բանեց ու պաշտի մը մէջ փակեց։ ուր երկու տարի ետքը ցաւէն ու արտմութենէն մեռաւ (286)։

2 Դիմետրին յազթելով Պիւռոսին համբաւը

1 Դիմետր ինչպէս մեռաւ։

2 Պիւռոս ինչ կատարելութիւններ ուներ։

շատ մեծցաւ . կ'ըսէին թէ Պիւրոս Աղեքսանդրի  
կը նամանի խելքովը . կերպարանքովին ու արիու-  
թեամբը , իսկ մէկալ թագաւորները իրենց զեղ-  
խութեամբը , թիկնապահներովին ու հարստու-  
թեամբը : Իր զօրացը շատ սիրելի էր , վասն զի  
բոլոր յաղթութեան փառքը անսնց կ'ընծայէր :  
Երբոր լսեց թէ զինքը Աչծիւ Եպիստի կը կանչեն ,  
թէ որ ես արծիւ եմ , ըստւ , դուք ալ թեւրա  
էր . վասն զի զիս այնչափ բարձրացընողը ձեր  
զէնքերն են : Օր մը կը բռնեն իրեն քանի մը զի-  
նուրական երիտասարդներ կը բերեն որ կոչուն-  
քի մը մէջ իրեն գէմ նախատական խօսքեր ը-  
սեր են եղեր : Կը հարցընէ Պիւրոս թէ իրաւ-  
ցընէ ըսիք ասանկ խօսքեր . մէջերնէն մէկը երբոր  
պատասխան կուտայ թէ Այս , տէր արքայ , ը-  
սինք , և թէ որ գինին չպակսէր՝ աւելի ալ կ'ը-  
սէինք , կը խնապյ Պիւրոս ու կը ներէ իրենց :  
Բայց երկար ատեն չկրցաւ Պիւրոս իշխել Մա-  
կեդոնիոյ . Խտալիս ըրած արշաւանքին ատենը  
(որ Հռովմայեցւոց պատմութեանը մէջ կը սպա-  
մէնք) , Ախեսիմաքոս եկաւ առաւ ձեռքեն աէ-  
րութիւնը :

4 Ան առենները Գաղղիացիք Եւրոպայի արե-  
մտեան ծայրէն ելած՝ Պանուրէն անցան , ու եր-  
բոր Սաւա գետին բերանը եկան՝ իրեք մասն  
բաժնուեցան . մէկը Ակրետրիսոսին առաջնորդու-  
թեամբը Թրակիոյ վրայ գնաց , մէկալը Բրենիոս

† Գաղղիացիք ուսկից և ինչպէս արշաւեցին  
Յունաստան :

և Ակիքորիս զօրավարներովը Պահնոնիոյ վրայ դիմեց, իսկ երրորդը՝ Բելդիոսի առաջնորդութեամբը Լիւրիկէի ու Մակեդոնիոյ վրայ գնաց:

4 Պտղոմէոս Կերաւնոս՝ որ Սելեւկոսը սպան, նելով Մակեդոնիոյ տիրեր էր, Բելդիոսին առջևն առնոււլ ուղելով յաղթուեցաւ ու սպան, նուեցաւ: Սոսթենէս Մակեդոնացի զօրավարը յաղթեց Բելդիոսին ու Մակեդոնիան ձեռքէն առաւ: Ան ատենը Բրեննոս և Ակիքորիս Բելդիոսի վրէժն առնելու համար հարիւր յիսուն հազար հոգւով վազեցին եկան, Մակեդոնացւոց յաղթեցին ու Թեսատղիան աւրըշտըեցին: Յոյնք միարանած՝ շմողուցին որ Թերմոպիլէն անցնին Գաղղիացիք. բայց անոնք Քսերքսեսի անցած ճամբովը Փովկիս մտան, ու Գեղփիսի տաճարին վրայ գնացին որ մէջի գանձերը կողոպտեն. վասն զի Բրեննոս կ'ըսէր թէ Աստուածներն ալ հարկատու պիտի ընեմ (278): Ան միշոցին սաստիկ փոթորիկով մը գետնաշարժ ըլլալով Գաղղիացիք շատ սարսափեցան. Յոյնք ալ սիրտ առած՝ չորս կողմէն վրանին վազեցին, ու անոնց մեծ մասը ջարդեցին, մնացածներն ալ քեզ ատենէն ցրտէն ու անօթութենէ մեռան: Կերետրիոսին զօրաց մեծ մասը գնացին Թիրակիա բնակեցան, մնացածներն ալ Փոփոքիոյ մէկ մասին տիրեցին, և իրենց անունովը երկիրն ալ Գաղատիա ըսուեցաւ, որ է հիմակուան Անկիւրիոյ գաւառը (277):

4 Ե՞նպէս յաղթուեցան:

1 Պիւռոս Խոտալիայէն ու Սիկիլայէն երբոր դարձաւ։ Մակեդոնիան առաւ Դեմետրի որդւոյն Անտիգոնոս Գոնատասին ձեռքէն, որ իրենց թագաւոր դրեր էին Մակեդոնացիք։

2 Կղեռնիմոս Սպարտայի թագաւորը՝ իր բըռնաւորական կերպերովը ամենուն ատելի եղեր էր, իսկ իր աթոռատկիցը Արէոս՝ քաղցր բնաւորութեամբը, իւելքովն ու քաջութեամբը ամենուն սիրելի եղեր էր։ Կղեռնիմոսի Քելիդոնիս կինն ալ իրեն գէմ նախատինք մը ըրած ըլլալով՝ բարկացաւ Կղեռնիմոս, և միաքը դրաւ որ հայրենեացը վնասովը սրտին ոխը հանեւ, դնաց ազաւեց Պիւռոսին որ իրեն օդնէ, զինքը իշխանութեանը մէջ հաստատէ։ Շուտ մը հասաւ Պիւռոս Պեղոպոնէս, ու ինչուան Սպարտա մօաեցաւ։ Սպարտացիք սարսափած՝ ուղեցին իրենց կանաչըն ու տղաքը Կրետէ կղզին խրկել։ և երբոր ծերակոյտը աս բանիս վրայ կը մտածէր, յանկարծ Արքիդամիս անունով կին մը ձեռքը թուր մը առած՝ ժողովարանը կը մտնէ ու կ'ըսէ. Պատրեցէք առ նախատալից հրովարտակը. չենք ուղեր մենք հնազանդիլ. այնչափ վատ կը կարծէք զմեզ, որ մեր հայրենիքը կործանելէն ետքն ալ ուղենանք ապրիլ. ամենքնիս ալ հաստատուն մաքերնիս դրեր Ենք որ ձեզի հետ յաղթենք կամ մեռնիք։ Զէնք առ ին ամէն կանայք, ու էրիկ մարդկանց պէս սկատերազմեցան։ Քելիդո-

1 Պիւռոս Կորէն ինչպէս տիրեց Մակեդոնիոյ։

2 Սպարտացիք ինչ վիճակի մէջ էին ան ատեները,

նիս թագուհին անոնց դլուխ կեցած՝ իր օրինակով սիրտ կուտար, և վեզր չուտան մը անցուցեր կապեր էր՝ որ Եթէ յանկարծ Կղէռնիմոս և Պիւռոս քաղաքն առնելու ըլլան՝ մէկէն քաշէ չուտանը՝ ինքվինքը խղդէ:

1 Երկու կողմէն ալ զարնուեցան ու պատերազմը անորոշ մնաց: Երկու հաղար քաջ կրկտացիներ հետն առած օդնութիւն հասաւ Արէոս, անով սիրտ առին Սպարտացիք, ու Պիւռոսին զօրքը թուլցաւ. Պիւռոս ջանաց անոնց քաջութիւնը նորէն վառել, բայց յանկարծ ձին նետով մը զարնուելով կատաղեցաւ, առաւ զինքը հեռու տեղեր տարաւ, զօրքն ալ ցրուեցան: Անոնց ետևէն ընկաւ Արէոս՝ սաստիկ ջարդ մը տուաւ, ու Պիւռոսի որդին Պաղոմէսն ալ սպաննեց: Ան ատենը Պիւռոս յուստահատած՝ առջևն եղածը կոտրեց անցաւ, իր թրովը կակեդէմնացւոց զօրավարը սպաննեց, զօրացն ալ մէծ ջարդ տալով զամենքը հալտծեց:

2 Սպարտացւոց օրինակով Արդոսացիք տղ դլուխ քաշեցին. վազեց վրանին Պիւռոս, ու իր կուսակցացը ձեռքովը գիշերանց Արդոս մտաւ: Քաղաքացիք միջնարերդին մէջ քաշուած՝ իրենց օդնութիւն կանչեցին Արէոսն ու Անտիդնոսը, որ շուտով հասան. Պիւռոս չորս կողմէն թշնամեաց մէջ պաշարուած՝ մտածեց որ Արէոսին

1 Սպարտացիք ի՞նչպէս յաղթեցին Պիւռոսի:

2 Սպարտացւոց օրինակին ո՞ր Յոյները հետեւցան: — Ի՞նչպէս մեռաւ Պիւռոս:

քաղաք մանելու ատենը ինքն ալ ուրիշ գոնէ մը ելլէ երթայց Բայց նեղ փողոցի մը մէջ պաշտօռեցաւ, և զինուորին մէկը նետով մը զինքը փիրաւորեց ։ Կատղեցաւ Պիւռոս, հաղիւ թէ թուրը վերուցեր եր որ անոր գլուխը իջեցընէ՝ զինուորին մայրը որ տանիքը կեցած կը նայի եզզեր՝ որդւոյն վտանգը աեսնելով մէկէն կզմինար մը առնելն ու երկու ձեռքով Պիւռոսին գլխուն վայ նետնը մէկ կ'ընէ. Պիւռոս սաստիկ վիրաւորուած՝ ձիէն վար կ'իյնայ, թշնամիք ալ վրայ կը հասնին ու գլուխը կը կտրեն (272)։ Զօրքը անդլուխ մնացած՝ զէնքերնին թողուցին, ու Մակեդոնացւոց Անտիգոնոս թագաւորին անձնատօր եղան։ Անոր որդին Պիւռոսի գլուխը կարած՝ հօրը բերաւ. զարկաւ անոր Անտիգոնոս, ու անդթութիւնը յանդիմանելով լացաւ ան քաջ թագաւորին վրայ, ու մարմինը հանդիսվ թաղել տուաւ։

4 Անտիգոնոս երբոր Մակեդոնիոյ թագաւորութեանը մէջ հաստատուեցաւ՝ բոլոր Յունատան սկսաւ վախնալ. ուստի Աթենացիք ու Սպարտացիք Եգիպտոսի Պաղոմէոս Փիլադելֆոս թագաւորին հետ միտքանեցան՝ անոր դէմ կենալու։ Անտիգոնոս Աթէնքը պաշարեց առաւ, և Եգիպտացւոց նաւատորմիզն ու Սպարտացւոց խրկած զօրքը չերցան անոնց օգնել։ Անտիգոնո-

1 Անտիգոնոս Երբոր հաստատուեցաւ Մակեդոնիոյ թագաւորութեանը մէջ, Յոյնք ինչը թիւնին։

ոի Դեմետր որդին ալ գնաց Լոկրիս ու Փովիլիս գաւառները նուաճեց, և Կորնթոսի միջնաբերդին տիրեց (251):

4 Ան ատենն որ Անտիգոնոս Միջին Յունաստանի ու Պէղոպոնեսի մեծ մասը նուաճելու հետ էր՝ իրեն գաշնակից Ետողացիներն ալ մեացած կտարին կը ջանային տիրել:

### ԳԼՈՒԽ ԺԷ.

Աժայէցաց Դ-Հ-Ե-Շ-Ա-Բ-Ի-Ն-Ը. — Ահ-դ-մ-ս. — Ան-դ-ք-ն-ս-ն Դ-Ա-Ն-Ն. — Ա-Դ-Ր-Դ-Մ, Ա-Դ-Ի- և Լ-է-ս-ս-ն-ի-Դ-Մ-Ս. — Կ-շ-է-մ-է-ն. — Մ-է-Գ-Շ-Շ-Շ-Հ-Ն Գ-Շ-Մ-Վ-Հ-Ն Հ-Շ-Ց-Ա-Ն-Ն-Ը. — Կ-շ-է-մ-է-ն Հ-Ն-Ը. — Ան-դ-ք-ն-ս Ա-Դ-Ր-Դ-Մ-Ի իւ Դ-Է-Է-:

2 **Տ**ատ ատենէ 'ի վեր Աքայիոյ մեջ տասուերկու քաղաք միացեր գաշնակցութիւն մը ձեացուցեր էին, և ամեն բաներին հասարակաց ժողովը կ'որոշէին, որուն նախադահը կարգաւմէյմէկ քաղաքէ կ'ընտրուեր: Աս հասարակապէտութիւնը թէպէտ շատ հարստութիւն ու ընդարձակ երկիր չունէր, բայց իմաստութիւնը, արդարութիւնն ու ազատասիրութիւնը Յու-

---

4 Ետողացիք ան ատենները ի՞նչ վիճակի մեջ էին:

2 Ի՞նչ էր Աքայեցւոց գաշնակցութիւնը:

նաստանի մէջ սկսեր էք անուանի ըլլալ։ Իր ազատութիւնը ինչուան Փիլիպպոսի ու Աղեքսանդրի առենց պահեր էր, բայց ետքը Մակեդոնացւոց իշխանութեան տակն ընկաւ։ Երբոր Անտիգոնոս սկսաւ Պիւռոսին հետ պատերազմը, Աքայեցիք կամաց կամաց Մակեդոնացի զօրքը դուրս քշելով՝ սկսան նորէն իրենց հասարակապետութիւնը ձևացընել։

1 Արատոս կարիճը քանի մը փախստականներու հետ խորհուրդ ըրաւ որ իրենց հայրենիքը՝ այսինքն Սիկիոնը ազատեն Մակեդոնացւոց ձեռքէն։ Գիշեր մը յանկարծ պարսպէն ներս մտաւ, պահապանները կոտրեց փախուց, ու քաղաքացիքը ազատութիւննին ձեռք ձգելու յորդորեց։ Ժողովուրդը ազատութեան ձայնը լսելուն պէս՝ մէկէն ոտք ելաւ, Նիկոկղէս բըռնաւորին պալատին կրակ տուաւ, ու բոլոր փախստականները ներս կանչեց (495)։

2 Արատոս տեսնելով որ մէկ կողմանէ Կտորացիք, մէկալ կողմանէ Անտիգոնոս վրանին վազելու կը սպառնան՝ սպահովութեան համար Սիկիոնն ալ Աքայեցւոց դաշնակցութեան հետ միացուց, և ինքը քսան տարեկան ըլլալով բոլոր դաշնակցութեան զօրացը սպարապետ դըրուեցաւ։ Բէռվատացւոց օգնութեան դնաց, որ անոնք միայն ազատ մնացեր էին Յունաստանի մէջ, և Կտորացիք եկեր սպաշարեր՝ զանոնք ալ

1 Արատոս ինչպէս ազատեց իր հայրենիքը։

2 Բէռվատացւոց ինչ օգնութիւն ըրաւ։

կ'ուղեմին նուռամել: Բայց ուշ հասաւ, վասն զի Բէովացիք յաղթուեր ու Ետովացւոց կողմը անցեր էին:

1 Ուժը տարի ետքը նորեն սպարապետ ընտրուեցաւ Արտառոս (243). գնաց յանկարծակի Մակեդոնացւոց ձեռքեն Կորնթոսի միջնարերդն առաւ, մշջը Աքայեցի զբք դրաւ ու Կորնթացիքն ազատեց. անոնք ալ դաշնակցութեան մէջ մտան: Աս աւսնելով Մեդարա, Տրեգինէ ու Եպիգաւրոս քաղաքներն ալ Անտիգոնոսը թողարցին ու դաշնակցութեան մէջ մտան:

2 Ան ատենը Արտառոս ուղելով դաշնակցութեան զօրաւոր պաշտպան մը դնել՝ Պաղոմէոս թագաւորը բոլոր ցամաքային զօրաց սպարապետ անուռանել տուաւ: Իսկ ինքը Մակեդոնացիքը Պեղոպանեսէն քշելու ու բոլոր քաղաքները անոնց ձեռքեն ազատելու խորհուրդն առաջ տանելով շատ ջանաց Արդոսին ալ տիրելու, բայց Արիստիպոս բռնաւորը Մակեդոնացւոց օգնութեամբը անոր ամեն ջանքը պարապհանեց: Անտիգոնոս ալ իր կողմանէ այնպիսի ահաւոր թշնամոյ մը ձեռքեն ազատելու համար՝ շատ ջանաց որ զինքը սպանենել տայ, բայց չկըրցաւ:

3 Անտիգոնոս Գոնատաս երբոր մռաւ, աե-

4 Կորնթոսի ինչպէս ազատեց:

2 Մակեդոնացւոց դէմ ինչ հնարքներ բանեցուց:

5 Գոնատասի որդին Դեմետր ինչպէս թագաւորեց:

զը իր որդին՝ Դիեմետը Մակեդոնիոյ թագաւոր նստաւ (242): Ետողացիք ուղելով Եպիբռոսի Պիւռոս թագաւորին ձեռքելն (որ ան ատենը գեռ պղտիկ էր) Ակառնանիոյ մէկ մասն առնել, 'Դիեմետը' որ Պիւռոսին քոյրը կին առեր էր՝ Ետողացւոց վրայ գնաց, յաղթեց, ու Բէովտիոյ տիրեց: Ան ատենը Արատոս Ետողացւոց հետ միաբանեցաւ ջանաց Աթենքին տիրել, բայց Դիեմետըն յաղթուեցաւ:

4 Դիեմետը քիչ ատենէն մեռաւ, ու թագաւորութիւնը թողուց Փիլիպոսո որդւոյն (232): Դիեմետըն եղբայրը Անտիգոնոս Դոսոն խնամակալ գրուեր էր Փիլիպոսին՝ որ դեռ տղայ էր. բայց ինքը թագաւորութիւնը յափշտակեց, Մակեդոնացւոցմէ ապստամբած ազգերուն յաղթեց, Թեհասաղացիքը նուաճեց, Մակեդոնիոյ մէջ ելած խռովութիւնները խաղաղեց, և նորէն Փովլիսն ու Բէովտիան առաւ: Ան միջոցին Արատոս գնաց Աթենքն առաւ, մէջի Մակեդոնացի զօրքը քշեց, Պէղոպանէսի քաղաքները աղատեց ու Աքայեցւոց գաշնակցութեան մէջ մառւց:

5 Երբոր Արատոս Յունաստանը աղատելու կաշխատէր՝ Սպարտա ներքին խռովութիւններով տակնուվրայ կը ըլլար: Արդէն Լիւսանդրի Աթենքը առնելէն եռե սկսեր էր սոկին ու արձաթը Սպարտա մանել. Հարստութիւնն ու զեղ-

1 Անտիգոնոս Դոսոն ի՞նչ աեղերու տիրեց:

2 Ան ատենները Սպարտա ի՞նչ վիճակի մէջ էր:

խութիւնը քիչ ատենի մէջ շատ առաջ դացել էր, և քաղաքացւոց տաջի բարբը բոլորովին աւրուեր էր: Օրէնք մը կար առաջ որ չէր կրնար մէկը մեռնելու ատեն իր ժառանգութիւնը ուղած մարդուն թողուլ, ան օրէնքը վերնալով բոլոր Երկիրները ու հարստութիւնը քանի մը հոգւոյ ձեռքը անցեր էին: Եօթը հարիւր հոգի հազեւ մնացեր էին Սպարտայի մէջ, անոնց մէջէն ալ հազիւ հարիւրը ժառանգութիւն ունէր. մնացածները վերջի աստիճանի աղքատութեան մէջ ու սպարաքի տակ ընկած՝ ամէն անզդամութիւն կ'ընէին:

1 Երբոր ասանկ կործանելու վրայ էր Սպարտա՝ աթոռը նստաւ Ագիս (244), ու ամենայն կերպով սկսաւ լիկուրգոսի օրէնքները նորոգելու ետեւ ըլլալ, որ այնչափ ատեն Սպարտայի մեծութեան ու փառացը սպատճառ էղեր էին: Երիտասարդներն ու աղքանները շուտով հետեւցան իրեն, բայց հարուսաններն ու կանայք իրենց զեղիսութիւնները չուզելով թողուլ՝ դէմ կեցան:

2 Երբոր Ագիսին կուսակիցը լիւսանդը ալ պարետ ընտրուեցաւ՝ Ագիս ծերակոյտը ժողվեց (239), ու աս բարեկարգութիւններն առաջարկեց. Ա. Պարաքերը չնշուին: Բ. Լակոնիոյ եր-

1 Ո՞վ ուղեց նորոգել Սպարտայի հին օրէնքները:

2 Ագիսի հնչ բարեկարգութիւններ առաջարկեց Սպարտացւոց:

կիրը տասնընը հազար հինգ հարիւր մասն բաժնուի, որոնց տասնընդ հինգ հազարը զէնք վերցը-նել կրցող Լակոնիացւոց բաժնուի, չորս հազար հինգ հարիւրն ալ Սպարացւոց։ Գ. Ամեն քա-զաքացիք միակերպ կեանք անցընեն, և իրենց նախնեաց կրթութիւնն առնեն։ Մերակոյաը հաստատեց առ բաներս, ու ազքատները իրենց պարագերուն մուրհակները բերին հրապարակը դիզեցին և մեծ ուրախութեամբ այրեցին։

1 Ագեսիզայոս՝ Ագիսին հօրեղբայրը, շատ պարտքի տակ ըլլալուն համար՝ ամենայն կեր-պով ջանացեր էր որ ժամ մը առաջ պարտքե-րուն վրայ եղած օրէնքը կատարուի. բայց որով-հետեւ կալուածներու ալ աէր էր՝ երկիրներուն բաժանմանքը կրցածին չափուացուց, ինչուան որ Ագիս ելաւ Ետողացւոց դէմ Աթատոսի օդ-նութեան գնաց։

2 Երբորդարձաւ՝ բոլորովին վոխուած դաւաւ Ագիս Սպարտան։ Ժողովուրդը Ագեսիզայոսի բոնաւորութեանը չիմանալով՝ Լեւոնիդաս թա-գաւորը ( որ Ագիսին ընելու բարեկարգութեա-նը գէմ կենալուն համար քիչ մը առաջ աքսո-րեր էին ) ետ կանչեցին ու թագաւոր նստեցու-ցին։ Լեւոնիդաս բարեկարգութեան թշնամի-ներուն գլուխ կեցած՝ Աղէոմբրոս թագաւորը աքսորել տուաւ, Ագիսն ալ բանաի մէջ մօրն

1 Ագեսազայոս ինչպէս արդելք եղաւ Ագիսի բարեկարգութեանցը։

2 Ագիսի վերջը ինչպէս եղաւ։

ու մամաւն հետ մեռցընել տուաւ, և ինքը մինակ թագաւորելավ՝ հարստանալու ու զուար ճանալու ետևէ եղաւ, ինչուան որ քիչ առենէն մեռաւ ու թագաւորութիւնը կղեռմեն որդւոյն թողուց (235):

1 Կղեռմեն միտքը դրաւ որ Ագիսին սկսած բարեկարգութիւնը ինքը գլուխ հանէ: Բայց գիտնալով որ պարեաները իրեն ալ դէմ պիտի կենան՝ սկսաւ պատերազմի տուիթ վիտաել, որպէս զի յաղթութեամբ մը ժողովրդեան աչքը մանելով զօրանայ և ուզածը առաջ տանի: Այս առենները բաց 'ի Եղեցւոց, Լակեդեմոնացւոց և անոնց դաշնակից Արկադացւոց' բոլոր Պեղոպոնեսի ազգերը Աքայեցւոց դաշնակցութեան մշջ մտեր էին, և Արատոս Արկադացւոց վրայ վաղեց (225): Հինգ հազար հոգւով անոնց օգնութիւն հասաւ կղեռմեն, ուզեց Արատոսին հետ պատերազմիլ՝ որուն զօրքն էր քսան հազար հետեւակ և հազար ձիաւոր: Երբոր Արատոս չուզեց պատերազմիլ, յարձկեցաւ վրան կղեռմեն ու երկու անդամ յաղթեց անոր, որով զօրքը մեծ համարմանք տուին վրան:

2 Կղեռմեն Սպարտա գասնալուն պէս (224), չորս պարետ իրենց կուսակիցներովը մեռցնել տուաւ, ու իրեն հակառակ եղողներէն ութուն հոգի քշել տուաւ: Ետքը իմացուց ժողո-

1 Կղեռմեն ի՞նչ կերպով ջանաց Ագիսի բարեկարգութիւնները 'ի դործ դնել:

2 Եր խորհուրդը ի՞նչպէս առաջ տարաւ:

զրգեան թէ իր միտքն ի՞նչ է , և ի՞նքը ամենէն առաջ բոլոր ունեցածը բերաւ հասարակաց տուաւ : Իրեն օրինակին հետեւեցան նախ իր բարեկամները , ետքը նաև ամենքը , և երկիրը ամենուն հաւասար բաժնուեցաւ : Տղոց դաստիարակութեան ու հասարակաց ուղանին համար Վիկուրգոսի դրած օրէնքներն ալ հաստատեց :

1 Սպարտան ասանկ կարգաւորելէն եաքը՝ գնաց Մեդազուպօլիսի երկիրը սկսաւ աւրըշտըկել : Աքայեցւոց ձեռքէն շատ քաղաքներ առաւ , անոնց դաշնակցաց երկիրներն անապատ դարձուց , զիրենք պատերազմի ստիպելով մեծ յաղթութիւն մը ըրաւ : Աքայեցիք վախնալով որ ըըլլայ թէ Ետողացւոց հետ ալ դաշնեք դնեն ու աւելի զօրանան Սպարտացիք՝ ուղեցին հաշտութիւն ընել : Յանձն առաւ կղէոմեն որ առած քաղաքներն ու բանած գերիները ետ դարձընէ , աս պայմանով որ զինքը ըոլոր Աքայեան դաշնակցութեան սպարտպետ անուանէն :

2 Արատոս , որ իր քաջութեամբը Նորոգիչ ազատութեան ըստուելու արժանի եզեր էր՝ նախանձեցաւ կղէոմենին ու չժողովոց անոր ան անունը՝ որ երեսունուիրեք տարուընէ՝ ի վեր ինքը առած էր . ուստի իր փառասիրութեանը զոհ ընելով հայրենեաց ազատութիւնը՝ Մակեդոնիոյ Անախիդոնոս թագաւորը իրեն օգնութիւն կանչեց , և մէկէն սկսաւ Սպարտացւոց հետ սկա-

1 Աքայեցւոց վրայ ի՞նչ յաղթութիւն ըրաւ :

2 Արատոս ի՞նչ բանով իր անունը աւրեց :

տերազմիլ։ Կղէոմեն գնաց Աքայեցւոց ձեռքեն  
շատ քաղաքներ առաւ, որոնց մէջ էին նաև  
Կորնթոս և Արգոս, բայց երբոր Անտիգոնոս է-  
կաւ Կորնթոսի միջնաբերդին տիրեց, Կղէոմեն  
թողուց գնաց Արգոսացիքը նուաճելու՝ որ սոք  
ելլելու կը պատրաստուեն։

1 Յանկարծակի Մեգալուպօլիս քաղաքին վրայ  
հասաւ առաւ. քաղաքացիք Մեսմենէ փախեր  
էին. առաջարկեց իրենց որ եթէ Աքայեցւոց  
դաշնակցութենէն ելլեն ու Սպարտացւոց կողմն  
անցնին՝ քաղաքնին իրենց կը դարձընէ. Երբոր  
անոնք յանձն չառին, ինքն ալ հիմնայատակ  
կործանեց քաղաքը։ Յաջորդ տարին քսանըու.  
թը հազար հետեակով ու հազար երկու հարիւր  
ձիաւորով Լակոնիոյ վրայ գիմեց Անտիգոնոս.  
Կղէոմեն, որ քսան հազար հոգի միայն ունէր,  
Մելասիա քաղաքին մօտ ամուր տեղ մը գնաց  
բանակեցաւ, ուսկից հարկաւ պիտի անցնէր  
թշնամին։

2 Երկու բանակները քանի մը օր ճակատած  
կենալէն եաքը պատերազմի որ սկսան (222).  
Մեգալուպօլսեցի Փիլոպեմեն երիտասարդին  
ձեռքովը բոլորովին յաղթեց Անտիգոնոս։ Սպար-  
տացիք գրեթէ բոլորովին ջարդուեցան, և Կղէո-  
մեն հազիւ երկու հարիւր հոգւով Սպարտա  
փախաւ. համոզեց բնակիչներն որ սիրով ընդու-

1 Կղէոմեն ինչպէս կործանեց Մեգալուպօլիս  
քաղաքը։

2 Ի՞նչպէս յաղթուեցաւ ու մեռաւ.

նին Անտիգոնոսը, և ինքը բարեկամներէն շատը հետեւ տռած՝ Եգիպտասոս գնաց, և Պաղոմէսոս թագաւորէն շատ սէր ու պատիւ դատաւ։ Խոստացաւ Պաղոմէսոս որ շատ զօրքով զինքը Սպարտադարձնէ։ բայց մահը վրան հասնելով խոստմուքները անկատար մնացին։ Երբոր անոր տեղը նստաւ Պաղոմէսոս Փիլոպատոր, թշնամիւց գրգռութեամբը Կղէոմենին վրայ կասկածի երթալով (որ անուշ բնաւորութեամբն ու առաքինութեամբը Աղեքսանդրոց սիրելի եղերէր) բռնեց զինքը բանա դրաւ։ Բարեկամները բանահին գուները բացին՝ զինքը ազատեցին, և Կղէոմեն զէնքը ձեռքը սկսաւ Աղեքսանդրիոյ մէջ վազելով՝ ժողովուրդը ազատութեան յորդորել։ Քանի մը կտրին Սպարտացիներ հետը միացան, ժողովուրդն ալ ետեւէն գնացին, վրան ցաւեցան, բայց ամենենին հետը չմիաբանեցան։ Թագաւորին թիկնապահները երբոր վրայ հասան, Սպարտացիք չուզելով թշնամոյն ձեռքը մատնուիլ՝ զարկին գաղանաբար մէկզմէկ սպաննեցին, և Փիլոպատոր՝ Կղէոմենին մայրը, կինն ու զաւկըները մեռցընել տւաւ, անոր դիակին ալ խաչի վրայ կախեց։

† Անտիգոնոս Սպարտա մտնելով՝ ամենենիննեղութիւն մը չտուաւ Սպարտացւոց, միայն թէ Կղէոմենին նորոգած Լիկուրդոսի օրէնքները ջնջեց։ Իրեք օր հազիւ կեցաւ Անտիգոնոս Սպարտա, և լսելով որ քովի ազգերը Մակեդո-

† Անտիգոնոս ինչ կերպով տիրեց Սպարտայի։

նիան կ'աւրըշտըկեն՝ Ելաւ անոնց զբայ գնաց,  
շատ յաղթութիւններ ըրաւ, ու տարիէ մը Ետ-  
քը մեռաւ՝ իրեն յաջորդ թողլով Դեմետրի որ-  
դին Փիլիսպոսը որ տասնըշորս տարեկան էր  
( 221 ) :

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ Ը .

Պատմութիւն էրիսաց դանականնեանց. — Երազակիւ. —  
Լիւրիւն Տերու բագահիւ. — Փիլիպոսի Համայն-  
շաց հետ դարձրեցը. — Շանագլուխ շահած ուղին  
դարձրեցը. — Փլատինա Յանաց աշխատանիւն իւ խո-  
տանց. — Նորիւ բանապը. — Փիլիպէն. — Փի-  
լիպոս իւ Դէմետր որդին սպաննել իսորոշ. — Պէր-  
սէն. — Պիտիուայի ուն իւ յաղթոսի ու իւ բանակի. —  
Համայնշաց Յանապանի տիրելը:

1 **Ա**շափանոսի որդւոյն Փիլիսպոսի թագա-  
ւորած ատենը, Յունաստանի քսանըութը մանր  
տերութիւններէն քսանութիրեքը Մակեդոնիոյ  
իշխանութեան տակն էին. Որպէս Մեսենիա,  
Եզիս, Ատամիկէ, Ետողիս և Ակառնանիա իրենց  
անկախութիւնը պահեր էին:

2 Ետողացիք Փիլիսպոսի պղտիկութիւնը ար-

---

1 Փիլիսպոսի թագաւորած ատենը Յունաստան  
ինչ վիճակի մէջ էր:

2 Ետողացիք ինչպէս յաղթեցին Աքայեցւոց:

համարհելով ուզեցին Աքայեան դաշնակցութիւնը աւրել ու Պեղոսպնեսի վրայ աիրապետէլ։ Մեսսենիացիք Ետողացւոց բռնաւորութենէն ձանձրացած՝ Փիլիպոսուէն խնդրեցին որ իրենք ալ Աքայեան դաշնակցութեան մէջ մըտնեն։ Ետողացիք ալ իմանալով որ Լակեդեմոնացիք ծածուկ անոնց հետ դաշնակցութիւն կ'ընեն՝ անոնցմէ բաժնուեցան։ Եռւա մը Ետողացիք Պեղոսպնես մտան աւրըշտըկեցին, ու կափիեսի քով մեծ յաղթութիւն մը ըրին Աքայեցւոց վրայ՝ սրոնց զօրավարն էր Արտասոս (220)։ Աքայեցւոց աղաւանքովը Փիլիպոս Պեղոսպնես եկաւ, այլ և այլ տերութեանց գեսպանները կորնթոս ժողվեց, ու հոն խորհրդով որոշեցին որ պատերազմ բանան Ետողացւոց վրայ։

1 Եղեցիք, Ամբըրակացիք ու Սպարտացիք՝ յայտնի Ետողացւոց կողմն անցան։ Պատերազմին մէջ Փիլիպոս յաղթեց Ետողացւոց, այնպէս որ սահպուեցան հաշտութիւն խնդրելու։ Հաշտութիւն ըրաւ Փիլիպոսոս, բայց Եղիսի, Ետողիոյ ու Թեսատրիոյ մէջ տիրած քաղաքները ետ դարձուց։ Ասանկով լմընցաւ աս պատերազմը որ իրեք տարի քշեց, ուկ'ըսուի ուստիրապէն երիսը Դաշտիշաբնեանց (217)։

2 Փիլիպոսի գէմ անկեց ետքը շատ առելի

1 Երկուց դաշնակցութեան պատերազմը ի՞նչունի լմընցաւ։

2 Հռովմայեցիք ի՞նչ պատճառաւ սկսան Յանաստանի բաներուն մէջ մանել։

ահաւոր թշնամի Հռովմայեցիք եղան։ Քանի մը  
տարի առաջ՝ երբոր Ետողացիք Ակառնանիոյ վրայ  
յարձըկեր էին, Ակառնանացիք Հռովմայեցւոց  
պաշտպանութիւնը խնդրեր էին։ Ետողացիք  
Հռովմայեցւոց գեսպանները նախատեր ու նո-  
րէն սկսեր էին Ակառնանիան աւրըշտըկել։ Հռով-  
մայեցիք ձայն չէին հանած՝ վրէժնին հանելու  
յարմար ժամանակի սպասելով։

1 Տասը տարի ետքը Հռովմայեցիք գեսպան  
իրկեցին Լիւրիկէի Տեւատ թագուհւոյն որ իր  
հպատակները չթողու որ երթան իուալիոյ ծո-  
վեզերքը աւազակութիւն ընեն։ Տեւատ երբոր  
ան գեսպաններուն մէկը բանեց սպաննեց, Հռով-  
մայեցիք վրան պատերազմ բացին, Լիւրիկէի  
շատ քաղաքներուն տիրեցին ու հոն սկսան բնա-  
կիլ։

2 Փիլիպպոս տեսնելով Հռովմայեցւոց ահա-  
ւոր զօրութիւնը և տիրապետելու սէրը, սկսաւ  
վախնալ։ Ուստի երբոր երկու գաշնակցու-  
թեանց պատերազմը լմընցաւ իր դաշնակիցները  
նաւալակոն ժողվեց ու խորհուրդ ըրաւ ո՞ր  
Հռովմայեցիքը Լիւրիկէին գուրս քշեն (216).  
աս բանիս համար Աննիբազայ ու Կարքեդոնա-  
ցւոց հետ ալ դաշինք գրին իրարու օդնելու.  
Փիլիպպոս հարիւր ցոկանաւով գնաց ծովեզե-  
րեայ Որիքա քաղաքին տիրեց, և Ապողոնիան

1 Ի՞նչ էերպով մասն Լիւրիկէ։

2 Փիլիպպոս առաջին անգամ ի՞նչպէս յաղթու-  
ցաւ Հռովմայեցւոցմէ։

պաշարեց ( 214 ) . բայց երբոր Լեւինոսէն յաղ-  
թուեցաւ , բոլոր նաւատորմզին կրակ տուաւ  
այրեց : որովհես զի թշնամուոյն ձեռքն չանցնին :

1 Առ ահանելով Ետողացիք , Սուարտացիք , Ե-  
ղեցիք , Ամժենացիք և Լիւրիկեցիք՝ Փիլիպպոսի  
դէմ դարձան : Փիլիպպոս ալ փոխանակ Յու-  
նաստանի մէկալ ազգերը հետը միացընելու՝ ան-  
խոհեմութեամբ ու սպանութիւններով զանոնիք  
աւելի հեռացուց իրմէ : Պատց Մեսսենիան աւ-  
րըշտեցից , Արատոսը թունաւորել տուաւ , Փի-  
լիպպեմենն ալ սպաննելու ջանաց . միանդամայն  
ակսնելով որ պիտի չկարենայ ինչուան ետքը  
դիմանալ՝ Հռովմայեցւոց հետ հաշտութիւն ը-  
րաւ ( 205 ) : Այս դաշնագրութեամբ Հռովմայե-  
ցիք Լիւրիկեի քանի մը քաղաքներուն աիրեցին ,  
մէկ քանիին ալ պաշտպան եղան :

2 Փիլիպպոս դիանալով որ Հռովմայեցիք ա-  
տեն վասարկելով՝ զինքը նուաճնելու պատրաս-  
տութիւն կը տեսնեն , ինքն ալ անենայն կերպով  
կը պատրաստուեր անոնց դէմ կենալու . Հռով-  
մայեցւոց դաշնակից Յունաց քաղաքները աւ-  
րըշտեցից , ու Անդրազայ ստակ ու զօրք օգնու-  
թիւն իրկեց : Ասոր համար Հռովմայեցիք Փի-  
լիպպոսին վրայ շատ զօրքով Փլամինիոսը խաւ-  
րեցին ( 200 ) : Մէկէն Ամժենացիք . Լիւրիկեցիք  
և Սպարտացիք Հռովմայեցւոց կողմն անցան .

1 Անկէ ետքը ի՞նչ ըրաւ . Փիլիպպոս :

2 Եանագլուխիք ըսուած ակզը ի՞նչպէս յաղ-  
թուեցաւ վերջին անդամ :

ստակի զօրութեամբ ալ Փիլիպպոսէն զատաւեցան Եպիրոս, Թեսատղիա, Փովկիս, Աքայեան դաշնակցութիւնը և Բեռվահիա. այնպէս որ վերջապէս մինակ մնաց Փիլիպպոս, Շանադլուիքը ըսուած տեղը բոլորովին յազմուեցաւ, Հռովմայեցւոց իր վրայ գրած ծանր պայմանները յանձն առաւ, որոնց գլխաւորն առ էր որ առարուան մէջ հազար տաղանդ (այսինքն գրեթէ հինգ միլիոն ու կես ֆռանկ) պիտի առը, և որդին Դեմետրը Հռովմայ պատանդ պիտի խըրկէր (196):

4 Յոյնք գեռ չեին լսած հաշտութեան պայմանները, ու չեին գիտեր թէ ինչպէս պիտի վորուին հետերնին Հռովմայեցիք, և ան օրերը իսթմեան խոզերուն տօնն ըլլալով ամենքը Կորնթոս գնացեր էին: Երրոր ժողովուրդը ասպարիզի մը մէջ ժողվուեր կեցեր էր, յանկարծ պատգամաւոր մը էկաւ, ու Լոռութիւն կանչելով սկսաւ բարձր ձայնով իրենց իմացընել որ Հռովմայ ծերակոյան ու Փլամինիոս զօրավարը Փիլիպպոսին յազմելով բոլոր Յունաց ազտառւթիւն կուտան որ ուզածնուն պէս իրենց օրենքներովն ու սովորութիւններովը իրենք զիրենք կառավարեն: Աս որ լսեցին Յոյնք՝ ուրախութենէն այնպէս կանչուըստեցին ու ծափ զարկին՝ որ ան հրապարակին վրայ թռչուող ագռաւները շփոթած վար թափեցան կըսեն: Ետք Փլա-

---

4 Հռովմայեցիք ի՞նչէկրալով ազատութիւն տուին Յունաց:

մինիսոսին քովը վազեցին Յոյնք, ու չնորհակալ ըլլալով ձեռքը ոտքը կը պատնենին ու ծաղիկներով գլուխը կը պսակենին։ Զեին գիտեր խեղճերն որ քիչ ատենէն՝ ունեցած աղատութիւննին ալ ձեռքերնեն պիտի երթար։

1 Աքայեցիք՝ որոնց գլուխն էր Փիլոպեմն, և Սպարտայի Նարիս բռնաւորը, սկսան անկեց ետքը իրարու ձեռքեն՝ յափշտակել Պեղապօնեար, վերջապէս երկուքն ալ չկրցան տիրել ու փունք ուղը մէկզմէկ տկարացուցին։

2 Նարիս ագահութեան ու անդթութեան հրէշ մըն էր։ Աս երկու ախտերը կատարելու համար՝ կնկանը կերպարանքովք մէքենայ մը հընարեր էր, որուն ձեռքերուն, թեւերուն ու կուրծքին վրան սուր երկաթներ կային, և փառաւոր լոթով ծածկուած էին։ Երբոր Նարիս մէկ հարուստէ մը ստակ ուղէր ու սնիկայ չտար, կը յուսամ որ կինս քեզի խօսք կը հասկըցընէ՛ կ'ըսէր, ու մէքենային ձեռքեն՝ բռնած կը մօտեցընէր ան մարդուն, մէքենան ալ մէկէն ան սոսկալի ձեռութները բռցած՝ խեղճը կը գրկէր, կը սխմէր, անանկով մէկէնիմէկ կամ ստակը կ'առանէր կամ կեանքը։

3 Այս ատեններն որ Հռովմայեցիք Սաորւոց

1 Աքայեցիք ու Սպարտացիք ան ատենները ինչ վեճակի մէջ էին։

2 Նարիս ինչ անդթութիւններ կ'ընէր։

3 Հռովմայեցիք ինչ կերպով սկսան Աքայեան գաշնակցութիւնը քակտել։

Անտիոքոս թագաւորին հետ կը պատերազմէին, Փիլոպեմեն ամենայն կերպով ջանացեր ու Պեղուպոնեսի բնակիչքը Աքայեան դաշնակցութեան մէջ մառցեր էր, որով անիկայ նոյն օրէնքներն ու դատաւորները ունենալով՝ զօրաւոր հասարակապետութիւն մը ձեւացեր էր: Հռովմայեցիք տեսնելով որ աս հասարակապետութիւնը արգելք պիտի ըլլայ իրենց դիւրաւ Յունաստանի տիրելուն, վատութեամբ Փիլոպեմենը սպաննել տուին (183), ու խարէտկան հնարքներով Սպարտան և ուրիշ շատ քաղաքներ Աքայեան դաշնակցութենէն բաժնեցին:

4 Փիլոպեմեն պղտիկուց Եպամինոնդը իրեն օրինակ առնելով՝ չարքաշութեան ու դործունեութեան վարժեր էր: Պատերազմի ալ վարժելու համար՝ Մեծին Աղեքսանդրի պատմութիւնը ձեռքէն չէր թողուր: Աելասիայի պատերազմէն ետքը Անտիգոնոս Դոսոն թագաւորը հեծելապետին բարկանալ ձեւացուց որ իր նշան տալուն չսպասելով՝ պատերազմի սկսան, անիկայ ալ երբոր յանցանքը Մեդաղուպօլսեցի երիտասարդի մը՝ ոյտինքն Փիլոպեմենի վրայ ձգեց, — Ան երիտասարդը, ըստ Անտիգոնոս, առիթը չփախցընելով ցըցուց թէ ինքը մեծ զօրավար է, իսկ գուն առիթը փախցընելովք յայտնի ըրիը թէ գեռ երիտասարդ էս: Ուզեց Դոսոն զինքը քովը պահէլ, բայց Փիլոպեմեն հայրենեացը ծառայելը անոր թագաւորական

---

4 Փիլոպեմեն ի՞նչ բնաւորութեան աէր էր:

խոսամունքներէն վեր դրաւ։ Պատերազմի մեջ Փիլոպեմեն Սպարտացւոց Մաքանիդաս բռնաւորը զարկաւնետով սպաննեց, ու Տեգէա քաղաքը տաւաւ, անոր համար Աքայեցիք իրեն քաջութեանը յիշատակ՝ պղնձէ արձան մը կանգնեցին։ Երբոր Փիլոպեմեն Սպարտացւոց Նարիս բռնաւորին յաղթելէն եաբը Սպարտա մտաւ, ու Սպարտացիքը անուշութեամբ համոզեց որ Աքայեցւոց դաշնակից ըլլան։ Սպարտացիք անոր ըրած աս աղէկութեանը համար ուղեցին բոլոր Նարիսին հարստութիւնը իրեն տալ. բայց այնչափ մեծ էր Փիլոպեմենին անշահասիրութեան անունը՝ որ մէկը յանձն չառաւ աս բանս իրեն իմացընելու, հարկ եղաւ որ մէկ օտարականի մը յանձնեն։ Օտարականը անոր ծանրակացութիւնը, սակաւապէտ կեանքն ու աղնուական մտածմունքները տեսնելով չհամարձակեցաւ աս բանիս վրայ խօսք մը բանալու. Երբոր վերջապէս սիրտ ըրաւ ու ըստաւ, հանգարտութեամբ մաիկ ըրաւ Փիլոպեմեն, ետքը մէկէն գնաց Սպարտացւոց շնորհակալ եղաւ ու խրատառաւ որ ան ստակը տան՝ չէ թէ բարեկամ մարդկանց որ տառանց շահու ալ իրենց կ'օգնեն, հապա գէշ մարդկանց որ ստըկով կուրնան ու իրենց վնաս ըընեն։ Փիլոպեմենի հագուստը միշտ պարզ էր, ու մինակ առանց ծառայի կը քալէր։ Օր մը բարեկամներէն մէկը զի՞նքը տունը կերակրի կը հրաւիրէ. տանտիկինը կերակուր պատրաստելու ատենը Փիլոպեմեն տունը կը մտնէ. անիկայ կարծելով թէ էրկանը դերիներէն մէկն է՝ կը կանչէ որ դայ քիւ մը իրեն

օգնէ, Վասն զի Աքայեցւոց զօրավարը սեղանի հրաւիրեր Ենք՝ կ'ըսէ: Մէկէն վերարկուն կը ձգէ Փիլոպէմն, ու կացինը ձեռքն առած կը սկսի փայտ կոտրել: Տանուաէրը վրայ հասնէ, լով Փիլոպէմնը տեսածին պէս կը սկսի զարմացմամբ կանչել. Աս ի՞նչ բան է, տէր Փիլոպէմն, ի՞նչ կ'ընես. — Բան չկոյ, կ'ըսէ Փիլոպէմն, հադուստիս խեղճութեանը պատիժը կը քաշէմ: Ահա այսպիսի առաքինութիւններով վեշին Յունաց ըսուեցաւ Փիլոպէմն, և իրաւց նէ, աս հաջոկաւոր անձէն ետքը Յունաստանի մէջ անուանի մարդ մը չելաւ:

1 Փիլոպէմնի մահուանը վրայ շատ բարկացան Աքայեցիք, ամենքն ուղղենք առին, ու գրեժինդրութեան հոգւով կրկին զօրացած՝ Մեսսենիան աւրրշարկեցին, ու Փիլոպէմնը սպաննողները բռնեցին՝ անոր գերեզմանին քովը քարկոծեցին: Փիլոպէմնի ալ այնպիսի փառաւոր յուղարկաւորութիւն ըրբն որ աւելի յաղթանակի կը նմանէր, և կարծէս թէ Յունաստան Փիլոպէմնի հետ իր փառքն ու ազատութիւնն ալ թաղեց:

2 Երբոր Հռովմայեցւոց զօրքը քիչ մը ետ քաշուեցաւ, սկսաւ Փիլիպպոս պատերազմի պատրաստութիւն տեսնել: Ատկայն Դեմետր իր

1 Փիլոպէմնի մահն որ լսեցին Աքայեցիք ի՞նչ ըրբին:

2 Փիլիպպոս ի՞նչ պատճառաւ ի մահ դատապարտեց իր Դեմետր որդին:

որդին, որ Հռովմապատաճդ գնացեր էր՝ ծերակուտին աչքը մանելով ազտառութիւն առաւ ու Մակեդոնիա գարձաւ . հայրը տեսնելով որ Հռովմայեցւոց վրայ մէր կը ցուցընէ, վրան կասկածիլ սկսաւ, իր մեծ որդին Պերսէոս ալ եղբօրը վրայ նախանձեցաւ, և որպէս զի Դեմետր որ մը չթագաւորէ՝ վրան յանցանք ձգել կը ջանար: Հանդիսի օր մը սովորութիւն էր որ Մակեդոնացւոց զօրքը երկու բաժնուած՝ պատերազմ կը ձևացընէին. մէկ կողմին զօրավար Դեմետր եղաւ, մէկալ կողմին ալ Պերսէոս, և Դեմետրին կողմը յաղթեց: Իրիկունը երկուքն ալ իրենց բարեկամներուն սեղան ըրին. Պերսէոս լրտեսներ խրկեց որ իմանայ թէ Դեմետրին սեղանը ինչ կը խօսին. աս բանս Դեմետրի մարդիկներէն ոմանք իմացան ու լրտեսները բռնեցին ծեծեցին, վաշնաւեցին: Դեմետր եղածը չփիտնալով սեղանէն ետքը ըստ թէ Երթանք Պերսէոսին սիրաը առնենք. ամենքը հաւանեցան, բայց Պերսէոսին լրտեսները ծեծողները վախնալով որ փորձանքի մը չհանդիպին՝ հագուստներնուն տակը թուր ծածկած՝ անանկ գնացին: Պերսէոս իմացաւ, դռները դոցեց ու պատուհանէն յանդիմանեց զանոնք ըսկելով թէ Գիշեր ատեն եկեր էք զիս մեռցընելու: Հայրերնին Փիլիպոս աս բանը լսելով դատաստանի նստաւ. Պերսէոս շատ հարաւր կերպով խօսեցաւ. Դեմետր ալ անխռով կերպով ինքզինքը արդարացուց, սակայն աեսնելով որ հայրը միշտ վրան կասկածի կ'երթայ, Պերսէոս ալ անդադար որոգայթներ կը լսրէ իրեն, ուզեց Հռովմ Երթաւ ազատիւ.

բայց իրեն սուտ բարեկամներէն մէկը իմացուց թագաւորին . Փիլիպպոս ալ Պերսէոսին վրայ տալովք հրամայեց մատնիչ բարեկամին որ սեղանին վրայ խեղճ Դեմետրը թունաւորէ , որ իր անմեղութեանն ու հօրը խարուելուն վրայ ոզք ընելով մեռաւ : Ուշ իմացաւ Փիլիպպոս Դեմետրի անմեղութիւնը , և գիշեր ցորեկ ողբալով քանի մը օրէն ինքնալ սրախն ցաւէն մեռաւ (178) :

4 Պերսէոս հօրը յաջորդելով՝ անոր Հռովմայեցւոց դէմ ունեցած ոխը հանելու համար վեց տարի պատրաստութիւն տեսաւ . Կարքեդոնացւոց հետ գաշնագրութիւն ըրաւ , բոլոր Յոյներն ալ յորդորեց որ հանարակաց թշնամոյն դէմ կենալու համար դան իրեն հետ միան :

5 Երբոր Հռովմայեցիք վրան պատերազմբացին (171) , գնաց յաղթեց Լիկինիոս հիւպատոսին , բայց վերջը ագահութեանն մը համար յաղթութիւնը կորունցուց . վասն զի քսան հաղար Գաղղիացի իրեն օդնական կանչելք էր՝ ստակ խոստանալով . երբոր անոնք հասան՝ այլ և այլ պատճառներ բերելով ստակը պակսեցուց . անոնք ալ բարկացած՝ Մակեդոնիան աւրըշտըկեցին ու ետ գարձան : Պաւլոս Եմիլիոս Պիւդնայի քով յաղթեց Մակեդոնացւոց . ու Պերսէոս Պելլամայրաքաղաքը փախաւ . բայց բռնուեցաւ , ու

4 Պերսէոս ի՞նչ պատրաստութիւն տեսաւ Հռովմայեցւոց դէմ :

5 Պերսէոսի վերջը ի՞նչպէս եղաւ :

շղթայտկաստ Հռովմբ բերուած՝ Պաւղոս Եմիլիուսին յաղթանակին զարդ ըլլալէն եաև՝ բանափն մէջ մեռաւ (168):

1 Հռովմայեցիք Մակեդոնիան ու Լիւրիկէն այլ և այլ մանր վիճակ բաժնեցին ու արդեւք գրին որ մէկը չկարենայ անոնց մէջէն գուրս ելլէլ. և որպէս զի ապստամբիլ ալ չկարենան՝ ապստամբութեան գլուխ ըլլալու յարմարութիւն ունեցող մարդիկը ժողվեցին՝ իտալիա խրկեցին:

2 Նոյնպէս ըրիննաև բոլոր Յունաստան։ Մէկ օրուան մէջ Եպիրոս եօթանասուն քաղաք կործանեցին, ու հարիւր յիսուն հազար հոգի գերիի պէս ծախեցին։ Յունաստանի ուրիշ կողմերն ալ շատ քաղաքներ կործանեցին, դլաւոր անձինքը խաւրեցին իտալիա, ու հասարակապետութեանց վրայ իրենց կաշտուած մարդիկը իշխան դրին։ Քանի մը տարի ետքը (149) Անդրիսկոս անունով մէկը որ Պերսէոսի որդին եմ կ'ըսէր, Հռովմէն փախաւ՝ Մակեդոնիա եկաւ, և շատ կուսակիցներ ժողվելով ինքզինքը թագաւոր անուանեց։ Բայց շատ չքշեց թագաւորութիւնը։ Պիւդնայի քով կեկիլիոս Մետեղզոս պրետորը յաղթեց անոր ու Մակեդոնիան Հռովմայ գաւառ մը ըրաւ. Աքայեցոց ու Սպարտա.

1 Հռովմայեցիք Մակեդոնիոյ ու Լիւրիկէի աիրելով ի՞նչ ըրին։

2 Ի՞նչպէս աիրապետեցին Յունաստանի ուրիշ քաղաքներուն։

ցւոց մէջ ալ կռիւ մը բացուելով Հռովմայեցիք գեսպանները խաւրեցին որ զիրենք հաշտեցնեն. Երբոր Ա.քայեցիք չընդունեցան ան գեսպանները. Հռովմայեցիք վրանին պատերած հրատարակեցին. Լոկրիսի մէջ Մետեղղոս ողբետորը յաղթեց Ա.քայեցւոց, Մումիսիս հիւսլատոսն ալ կորնթոսի մօտ Լեւկոպետրա ըսուած տեղը: Աս յաղթութեամբ բոլոր Ա.քայիս Մումիսիսի ձեռքը անցաւ, որ կորնթոսը այրեց ու բոլոր Յունաստանը Հռովմայ տէրութեան հետ միացուց (146):

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Թ.

Գիւղըսեսուն. — Երաժշուանիւն. — Ճորժորոնէ. քանին. — Գանդախործունիւն. — Նիւրլունիւն. — Բանագուշունիւն. — Պարմունիւն. — Ճորժունունիւն. — իմաստունիւն. — Գիւղունիւն:

4 **Ե**ղիպտոսէն այլ և այլ ատեն եկած գաղթականները հետերնին բերին Յունաստան քաղաքականութեան հետ արուեստից ալ սկզբունքը: Աս գիտութեանց սերմունքը շուտով ծաղկեցան այնպիսի գործունեայ ու բարակամիտ

1 Գիւղարուեստները ինչպէս սկսան ծաղկիլ Յունաց մէջ:

ժողովրդեան մէջ, որ ինչ և իցէ մեծ ու գեղեցիկ բան որ տեսնէք մէկէն սիրով ու յօժարութեամբ կ'ընդունէր։ Ուստի քիչ տաենի մէջ Յոյնք իւրենց վարպետներէն՝ այսինքն Եգիպտացիներէն ալ վեր անցան, ու իրենք եղան անոնց տեղը ուրիշ ամէն ազգաց վարժապետ, ու ամէն աեսակ բանի օրինակներ թողուցին, որոնցմէ շատին անկարելի եղաւ ինչուան հիմայ նմանիլը։

1 ԵՐԱԺՆՏՈՒԹԻՒՆՆ. — Յունաց գեղարուեատներուն մէջ ամենէն հինը կը սեպուի երաժշառութիւնը։ Պատմական ժամանակներէն առաջ եղած երաժիշտներու շատ անուններ կան՝ որ աւանդութեամբ միայն պահուած են. անոնց մէջ ալ ամենէն անուանիներն են Այսու, Ահքան, և Արքես։

2 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆ. — Ճարտարապետութիւնն ալ չուտով կատարելագործուեցաւ Յունաց մէջ, և ելաւ ճարտարապետութեան իրեք կարդը, այսինքն Դորացի, Յոնիական ու Կորլնթեան ճարտարապետութիւնները. քանի գնաց Յունաստան հոյակապ մէհեաններով ու զարմանալի շէնքերով զարդարուեցաւ. և անոնց մէջ աւելի հռչակաւորներն էին Կրետէ կղզւոյն Բարիւ կամ Լըբիոբինդաս, Սամոս կղզւոյն Հերակլուարը, Եփէսոսի մէջ Արտէմիսի տաճարը, Դեղփիսի մէջ Ապոլոնի տաճարը. Եղիսի մէջ Արտամուսայ տաճա-

1 Երաժշտութեան մէջ որո՞ք եղան անուանի։

2 Ճարտարապետութեան կողմանէ Յունաստանի անուանի շէնքերը որո՞նք էին։

բա, Ամժենքի մէջ Պ-ը լւնաւ, Ամժենասայ նուիրուած ու սպիտակ մարմարիսնով շինուած, Ուշինդեռ Աշուացայ քամարը, Թիւնեսսի քամարը, Պանենէն կամ Ալեւարի մեհեանը, և Ուշիւն կամ Երածացաւնը:

1 ՔԱՆԴԱԿԱՎԱՐՈՒԾՈՒԹԻՒՆ. — Քանդակագործութիւնը շատ շատ կատարելագործեց Փիդիս. Աթէնքը շատ գեղեցիկ արձաններով զարդարեց, որոնց մէջ աւելի հոչակաւորներն էին Ամժենասայ ու Ողիմազեան Արամազդայ արձանները. Երկուքն ալ հսկայածն մեծութեամբ, ու սոկիով և փղոսկրով շինած : Ուրիշ անուանի քանդակագործերն էին Պ-ը Աշուացայի գաղաքան հրաշական Հերացին հսկայածն արձաններ՝ սոկիով ու փղոսկրով շինած. Պըտիտէնէս, որուն հրաշակերար կը սեպուէր Աստղկան արձաններ, և հեռաւոր տեղերէն ան արձանը տեսնելու համար կնիդոս կ'երթային . Լյուիդոս, որ վեց հարիւրի չափ պղնձէ արձան շիներ էր :

2 ՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ. — Թիւպէտ նկարչութիւնը քանդակագործութենէ Ետքը մատւ Յունաստան, բայց անկէ վար շմաց : Ամենէն հոչակաւոր նկարիչներն էին տառնք. Զիւգախոս, որ Հերակղէս մը նկարեց՝ Երկու օձ բռնած խղզելու ձևով, և իր հրաշակերան էր Արամազդ. աթոռը նստած ու աստուածները չորս բոլորը շարուած : Պ-ը պահուած, որ շատ անուանի էր մարդուս հոգւոյն

1 Քանդակագործութիւնն ով կատարելագործեց :

2 Նկարչութեան մէջ որո՞նք եղան անուանի :

կիրքերը ճիշդ նկարելուն համար . Տիմարէս , որ շատ կատարելագործեց պատկերահանութիւնը , և ի փիդենեայ զոհը նկարելով իր անունը անմահացուց . Աղջուկ , ամենէն գերազանց սեպուածը , որուն միայն թող տուաւ Մւծն Աղեքսանդր որ իր դէմքը նկարէ : Ապեղեսին գլխաւոր կատարելութիւնն աս էր որ իր պատկերներուն մէջ թէ ձեւի ճշգութիւն կար և թէ գոյներույարմար բաղադրութիւն ու գեղեցկութիւն :

1 ԲԱՆԱԾԵՂՎՈՒԹԻՒՆ . — Առջի բանաստեղծները միանգամայն երաժիշտ ալ էին : Լիոնի , Մասլոսի և Որդիսոսի բանաստեղծութիւնները չեն մնացած . ամենէն հին ու մեծ բանաստեղծը Հերոսն է , որուն վրայ խօսեցանք :

2 Հոմերոսէն ետքը ելած բանաստեղծից մէջէն յիշենք Արտիզոս՝ երգիծաբան բանաստեղծը . Տիրտէս , որ պատերազմներու մէջ իր վառվըսուն երգերովը զինուորաց քաջութիւնը կը բորբոքէր . Պինտորս , քնարերգակ բանաստեղծից մէջ ամենէն վսկախօսուր . Մւնարտը և Արիտիոննես , կատակերգակ բանաստեղծք . Անտիկն և Թիերիդիոս , որուն բանաստեղծութիւնները շատ պարզ ու գեղեցիկ են : Բայց ասոնցմէ ալ շատ աւելի անուանի են աս իրեք մեծ ողբերգակ բանաստեղծները . Եստիլու , Սուսիլ և Սուբոդիտէս : Եսքիղոսի շինած եօթանասուն կամ վաթսուն

1 Յունաց առաջին բանաստեղծները որո՞նք են :

2 Հոմերոսէն ետքը ի՞նչ անուանի բանաստեղծներ ելան :

ողբերդութիւններէն եօթը հատը միայն ինչուան  
մեր օրերը հասած են : Սովորկղ՝ Եսրիզոսի աշա-  
կերան էր , բայց վարպետէն ալ վեր անցաւ , իր  
բանաստեղծութեանց մէջէն ալ եօթը կտոր  
միայն ունինք : Սովորկղին սսոին եզաւ Եւրիզի-  
գէս , որ երբեմն անկէց ալ վեր կ'երենայ . իր  
ողբերդութիւններէն տասնըութը հատ միայն  
ունինք :

4 ՊԱՏՄՈՒԹԻՒՆ . — Յունաց մէջ Երանակ  
Հոյր պատմաբանից ըսուեցաւ . վասն զի իրմէ  
առաջ Յոյնք քանի մը անարուեստ կերպով դը-  
րուած աւանդութիւններ միայն ունեին . Երո-  
դոտոս նիւթ ժողվելու համար այլ և այլ եր-  
կիրներ պտըտելով՝ ընդ հանուր պատմութիւն մը  
շարագրեց որ Կիւրոսէն կը սկսի ու Միկաղեայ  
պատերազմով կը լմընայ : Երբոր Յոյնք Ողիմ-  
պիտական խաղերուն ժողվուեր էին , բերաւ Երո-  
դոտոս իր գրած պատմութիւնը առջևնին կար-  
դաց . այնչափ հաւնեցան ու գովեցին լսողները  
որ անոր ինը գրքերուն մէյմէկ Մուսաններու ա-  
նուններ գրին : Թուիթիթէս տասնըհինգ տարե-  
կան էր երբոր լսեց Երոգոտասսին անանկ վառա-  
ւորուիլը , և այնպիսի բարի նախանձով մը վա-  
ռուեցաւ . որ ինչուան սկսաւ լտլ : Երոգոտոս  
ան ազուն լալը աեսնելով դուշակեց թէ օր մը  
մէն պատմագիր պիտի ըլլայ : Ասեն անցաւ , իր  
հոյրենիքէն աքսորուեցաւ Թուկիդիդէս , ու

---

4 Պատմագրութեան մէջ անուանի Յոյները ո-  
րոնք են :

ան աքսորանացը մէջ շարագրեց Պեղոպոնեսական պատերազմին պատմութիւնը ինչուան քառնը մէկերորդ տարին : Դեմոսթենէս այնչափ մած համարումն ունի եղեր Թուկիդիդեսի գրուածքին վրայ որ ութը անդամ օրինակեր ու գրեթե բերնուց սկրաեր էր կ'ըսեն : Քանիսին , որ զօրավար , խմաստատէր ու պատմաբան էր միանգամայն , Մէծին կիւրոսի ու կրտսերոյն կիւրոսի պատմութիւններէն զատ՝ գրեց նաև Յունաստանի պատմութիւն մը , որ Թուկիդիդեսի թողած կտորէն կը սկսի ու ինչուան Մանտինէայի պատերազմը կ'երթայ : Հիները Քանոփոնին գրուածոցը վրայ զմայլած՝ կ'ըսէին թէ իր բերնովը Մուսանները կը խօսին , ու անունը գրին Մէլլ առինչին :

1 ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ . — Յունաստանի մէջ գործ տեսնող՝ մանաւանդ թէ երկիրը կառավարող մարդիկը մէյմէկ երեւելի ճարտասաններ էին : Պիտիստրատ , Թումասիդէս , Ալիս , Պէրիկլէս և Առիբիստ իրենց ճարտասանութեամբը իշխանութեան հասան : Իրենցմէ ետքը ճարտասանութիւնը արուեստ մը գարձաւ , և աւելի հռչակաւոր ճարտասաններն եղան Լիստաս , Իսուրատ , Խէսս , Աստինէս , մանաւանդ Գէմանէնէս , որուն ճարտասանութեանը հազիւ ոմանք կրցան մատենալ . իսկ անցնիլ՝ ոչ ոք կրցաւ :

2 ԽՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ . — Խմաստասիրաց կար-

1 Յունաց անուանի ճարտասանները որո՞նք եղան :

2 Յունաստանի եօթն խմաստանները որո՞նք էին :

գը կը սեպուին երբեմն Յունաստանի եօթը ի-  
մաստունները, որ մշյմէկ բարոյական ճշմար-  
տութիւն մը տռած՝ քիչ խօսքով անիկայ կը  
մեկնէին ու ըստ այնում իրենց վարքը կ'ուղղէին:  
Ասոնք էին Պէտքանդը, Պիտուան, Թաղէն, Սաղն,  
Բիտ, Կղերուզ և Քիզն:

1 Անոնցմէ ետքը բուն իմաստասէրներն ելոն,  
որ մասնաւոր կերպով սկսան մարդուս և ուրիշ  
արարածոց վրայ զննութիւններ ընել, ու այլ և  
այլ աղանդներ կամ դպրոցներ հաստատեցին:  
Աւելի անուանիներէն մէկքանին ասոնք են. Պի-  
տուան, որ Պիւթագորեան դպրոցը հիմնեց.  
Սույն, որուն վարքը առաջ համառօտ մը յիշե-  
ցինք. Պլոտին, որ Ամենքի մէջ Աւտունիս անու-  
նով հռչակաւոր վարժարան մը հաստատեց. Ան-  
դիսնես, Շնական ըսուած փիլիսոփայից դլու-  
խը. Զէնոն, Ստոյիկեան դպրոցին հիմնադիրը.  
Արիստուտէլ, որ քսան տարի Պղատոնի աշակեր-  
տութիւն, ու տասը տարի ալ Աղեքսանդրի վար-  
պետութիւն ըրաւ:

2 Գիտնիթիւնք. — Զափարանական ուսմունք-  
ները իմաստասիրութեան մէկ մասը կը սե-  
պուէին. ուստի Յունաստանի իմաստասիրաց  
շատը չափարան ալ էին: Գիտութիւնը ծաղկե-  
ցընողներուն մէջ յիշենք թաղէն Միւտուին, որ  
արեւուն խաւարիլը առաջուց դուշակեց, ու տա-

1 Իմաստասիրաց մէջ անուանիներն որո՞նք էին:

2 Զափարանական գիտութեանց մէջ որո՞նք ե-  
ղան անուանի:

րին իրեք հարիւր վախսունը հինգ օր բաժնեց։  
Անապահություն, որ արևացոյցը դտաւ։ Պիտիագորան,  
որ աստեղաբաշխութեան մէջ շատ անուանի ե-  
զաւ։ Արքիուսուն, որ սկսուտակն ու ճախարակը  
դտաւ։ Փիլոսոփուսուն, որ երկրիս իր առանցքին վրայ  
օրական շարժում ունենալը և արևուն վրայ  
տարեկան թաւալումը իմացաւ կ'ըսէն։ Արքիու-  
տէն, որ ջրահան պտուտակը հնարեց, ու եր-  
կնագունում մը՝ որուն վրայ յայտնի կը տեսնուէր  
երկնային մարմնոց շարժումը։

### Գ. Լ. Ո. Խ. Ե.

Խորհրդագուն. — Զահն. — Պարգևն., — Քառ-  
տոցին. — Գերին. — Դաստիարակութիւն մանիսն. —  
Հանդիսաւոր խոշեց։

4 Յոյնք աղ Եգիպտացւոց պէս Խորհրդագուն  
ըստած քանի մը խորհրդաւոր արարողութիւն-  
ներ ունէին։ անոնց մէջ աւելի հաջակաւորն էր  
Դիեմետրէ աստուածուհւոյն տօնը, որ հինգ տա-  
րին մէյմը մէծ հանդիսով Ատահկէի Ելեւսիս  
քաղաքը կը կատարուէր ինը օր։ Խորհրդա-  
զգածներն կամ աստուածուհւոյն ընծայուղնե-  
րը գետին մէջ լուացուելէն ու զոհեր ընելէն

—

4 Ի՞նչ տօներ ունեին Յոյնք։

ետեւ կը մանելին կուտառւեր, ու գիշեր առեն  
քուրմերը անօնց առջև սոսկալի բաներ կը ձեւա-  
ցընելին, երբեմն լոյս, երբեմն մուժ, գետնա-  
շարժներ ու որոտմունքներ, ընծայուողները ա-  
հով գողով մասիկ կ'ընելին, բայց սաստիկ արդի-  
լուած էր որ ամենելին տեսած ու լսած բաներ-  
նին ուրիշի չպատմեն. անոր համար ալ Խորհըր-  
դատօնք ըսուած էլին ան արարողութիւնները:  
— Իրենց աստուածներուն համար մասնաւոր  
տօներ ալ գրեր էլին Յոյնք, որ մեծ հանդիսով կը  
կատարէլին: Տօնի օրերը ամէն աշխատանքէ կը  
դադրէլին, գատաստանները կը դոցուէլին, ու  
ժողովուրդը ինքզինքը օրերով զուարձութեանց  
կուտար: Ան հանդիսաւոր տօներուն մէջ ալ ա-  
մենէն հռչակաւորներն էլին թուանդաւուն՝ Դեմե-  
տրէ տատուածուհւոյն նուիրուած: Դիմանիւան՝  
Բաքոսի նուիրուած: Անդադիւն՝ Ափրոդիտաէի  
կամ Աստղկան նուիրուած: Համանական՝ Աթե-  
նաս աստուածուհւոյն նուիրուած, որ բոլոր  
Ատարէցիք մէկակզ ժողվուած կը կատարէլին.  
և ասոր մէջ սովորական ըմբշամարտութեան  
խաղերէն զատ՝ բանաստեղծութեան ու Երա-  
ժըշտութեան ալ մրցանքներէն եաքը հասարա-  
կաց սեղաններ ու զոհեր կ'ընելին, և բոլոր հան-  
դիսականաց ձեռքը ձիթենիի ճիւղ մը պիտի ըլ-  
լար, վասն զի ձիթենին Ամենասայ նուիրուած  
էր:

\* Զոհերն ալ Յոյնք կրօնքի գլխաւոր մասը կը

---

\* Յունաց զոհերն ինչպէս էլին:

սէ ալէին . վասն զի կը կարծէին թէ անսնցմով  
միայն կրնան աստուածներուն պատիւ ընել : Ա-  
մէն կուռքի մասնաւոր կենդանին որոշուած էր  
զոհ ընելու , և զոհուելու կենդանիներն էին եղ ,  
կով , երինջ , ոչխար , խողու այծ . ասոնք ամենքն  
ալ պիտի ըլլոյին առողջ , դէր ու անարատ : Աղ-  
քատները երբոր չէին կրնար կենդանի մը զոհ  
ընել , անոր ձեւը կը շնչէին մոմէ կամ խմորէ ու  
կոսց կը նուիրէին :

1 Պատգամներուն վրայ մեծ համարում կար  
Յունաստանի մէջ . ան պատգամները իրրե առ-  
տուածոց հրաման կ'ընդունէին , և ոչ միայն տէ-  
րութեան բաներուն՝ այլ և առանձնական գոր-  
ծողութեանց համար պատգամատեղիներն էին Դէռչիւ ու  
Դարձնէ , մասնաւանդ առջինը , ու անոր մեհենին  
մէջ անբաւ հարստութիւն կար , անանկ որ շատ  
աշխարհակալներ ուղեցին կողոպակել . մէջը Ա-  
պողոնի արձանը կար սակիէ , և Ապողոն անկէց  
կուտար պատգամը : Ան պատգամատեղին այս-  
պիսի դիպուածով մը դանուեցաւ կ'ըսեն : Օր մը  
այծերը Պառնասոս լեռան ժայռերուն մէջ պար-  
տելու ատեննին՝ փոսի մը քով կուդան , և մէջէն  
ելած գոլորշիքն առնելուն պէս՝ կը սկսին ցատ-  
քըտէլ : Աս որ կը աեսնեն հօվիւն ու աեղացիք՝  
կ'երթան նայելու թէ ինչ կայ հոն . իրենք ալ կը  
թմրին ու կը սկսին խենթուխելառ բաներ խօ-



1 Պատգամը ի՞նչ բան էր : — Որո՞նք էին երեկ  
լի պատգամատեղիները :

սիլ։ Ուստի ան խօսքերը նախագուշտկութիւններ, ան գոլորշին ալ Աստուածային շունչ մը սեպելով փոսին վրայ եռոտանի մը դրին մորթով ծածկած, փառաւոր կռատուն մը շինեցին ու քրմուհի մը որոշեցին որ Պիտիս կամ Հարցուկ կ'ըսուէր, որ շատ զոհեր ու ծոմապահութիւններ ընելէն ետև՝ ան եռոտանւոյն վրայ կ'ելլէր ու կը սկսէր գիւտհարի պէս փրփրալ, գողթըզալ, մազերը անկուիլ, ու խառնակ բաներ խօսիլ. ուրիշ քրմուհիներն ալ հօն կեցած՝ ան խօսքերը կարդի կը դնէին, ու իրրե Ապօղոնի պատգամ աշխարհքէ աշխարհք կը խրկէին։

4 Յունաստանի մէջ՝ և մասնաւոր կերպով Սպարտա ու Աթենք, ժողովուրդը երկու գըլխաւոր մասն կը բաժնուէր. քաղաքացիք ու գերիներ։ Քաղաքացին ծնէ կ'ըսուէին անոնք՝ որոնց հայրն ու մայրը յոյն ըլլար. իսկ օտարական մը քաղաքացի ըսուէլու համար պէտք էր որ տէրութեան շատ ծառայութիւններ ընէր, ան ատեն ժողովուրդը մէկանեղ ժողովուած՝ քուէ կը ձգէին, ու թէ որ վեց հազար այս ելլէր՝ կ'առնէին զինքը պատուով իրենց կարդը կ'անցընէին։

2 Երկու տեսակ գերի կար. մէկը յոյն՝ ի ծնէ, մէկալը օտարական։ Առջիններն անոնք էին որ պատերազմի մէջ գերի կ'իյնային, իսկ մէկալնոնք Թրակիայէն, Փոխւգիայէն և ուրիշ բար-

4 Յունաց մէջինչ քաղաքական բաժանում կար։  
2 Գերիները ինչ վիճակի մէջ էին։

բարոս սեպուած Երկիրներէ կուդային։ Գերի  
ծախելը մեծ առուտուր էր Յաւնաստան, և  
ինզաք գերիները անդադար կը ծախուէին, ամե-  
նեին քաղաքական իրաւունք մը չունէին, ոչ  
կրնային մէկը դատաստանի կանչել և ոչ մէկուն  
համար վկայութիւն տալ։ Զէին կրնար մազեր-  
նին Երկընցընել, հոտաւէտ եղեր քսէլ վրանին,  
ու թեաւոր վերարկու հադնիլ։ Իրենք Երկիր-  
ները կը մշակէին, արուեստները կը ծաղկէցը-  
նէին, քար ու մետաղ փորելու և աներօս մէջ  
կ'աշխատէին։ Գերեաց պատիժն ալ շատ խիստ  
ու անդութ էր, փախչողներուն ծնկուըներն ու  
գողերուն ձեռուըները կ'այրէին, շատակերնե-  
րուն փորը Երկաթով մը կ'այրէին ու շատախօս-  
ներուն լեզուն կը ձղքէին։ Միայն Աթէնք ու ա-  
նոր շրջակայ տեղուանիքը չորս հարիւր հազար  
գերի կայ եղեր ատենով։

4 Զինուորական արուեստը քաղաքացւոց  
միայն արժանի կը սեպէին։ Աթէնքի մէջ տաս-  
նըութը տարեկան ըլլալէն էտքը ամէն մարդ  
պարտական էր զինուոր ըլլալու, Սպարտա ե-  
րեսուն տարեկանէ էտքը։ Յունաց բանակին ոյ-  
ժը աւելի հետեւակ զօրաց վրայ էր։ Գործածած  
զէնքէրնին էր նիզակ, թուր, կացին, աղեղ,  
նետ, սաղաւարտ, վահան ու զբահ։ Մէծ ամօթ  
էր Յոյնի մը՝ պատերազմի մէջ վահանը կորսըն-  
ցընելը։

---

4 Զինուորութիւննին ինչպէս էր։

1 Յունաց մէջ ալ մարդկանց կտռավարութեան արուեստին վրայ մտածողները ճանցան որ տէրութեանց ու ժողովրդոց բազգը՝ տղոց դաստիարակութենէն կախուած է. ուստի թէ Եկեղեցոս և թէ Սոգոն առն խնամք ըրին աղոց դաստիարակութեանը վրայ. խստիւ պատուի թեցին որ աղաք պղափկուց չարքաշութեան վարժին, սորվին տաքի, ցուրտի, անօթութեան ու ծարաւի համբերել. մարմինը աշխատանքի վարժեցընելու համար շատ հարկաւոր կը համարէին որտորդութեան կրթութիւնը: Կը սորվեցընէին նաև լողալ, ձի հեծնալ, նետ նետել, պարել, ոտքով վազել ու ըմբշամարտութիւն ընել: Ասոնց համար մասնաւոր կրթարաններ ալ կային, ուր ճարտար վարպետներ զբրենք կը կրթէին ու պատերազմի կը վարժեցընէին:

2 Հանդիսաւոր խաղեր ալ կային Յաւնաստան որ որտուած մասնաւոր առեններ կը խաղցուէին, այսինքն Ռշմական. Նէ դան, իւնիւն ու Պիտիւն խաղերը, որոնց մէջ կ'երեւնար խաղցողներուն ոյժն ու ճարտարութիւնը: Ասոնց մէջ ամենէն հռչակաւորն էին Ռդիմակիական խաղերը, և ասոնց ոչ միայն բոլոր Յունաստանի քնակիչները ներկայ կը դանուէին, հազա նաև քովի երկիրներէն շատ մարդիկ կը վազէին հոն կ'երթոյին:

1 Դաստիարակութեան վրայ ի՞նչ խնամք ունէին:

2 Ի՞նչ խաղեր ունէին:

ԹԱԳԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ա Ս Ա Բ Ի Ա Ց



ԱԵԼԵ-Ի- ՆԻԽԱՆ-Ր. — ԱՆ-ԴԻ-Գ- Ա-ՌԵ-Ր. — ԱՆ-ԴԻ-  
- Թ-Կ-. — ԱԵԼԵ-Ի- Կ-Ա-Լ-Հ-Ի-Ի-. — ԱԵԼԵ-Ի- Կ-Ե-  
- Ր-Ի-. — ԱՆ-ԴԻ- Մ-Ճ-. — ԱԵԼԵ-Ի- Փ-Հ-Պ-Պ-Ր-.  
— ԱՆ-ԴԻ- Ե-Գ-Ի-Ա-. — ԱՆ-ԴԻ- Ս-Ի-Ռ-Ե-. —  
ԱՆ-ԴԻ- Պ-Հ-Ի-Պ-:

4 Ա ԵԼԵԽԱԿՈՍ ՆԻԿԱՆՈՐ (312-279): — Ա-  
ԵԼԵԽԱԿՈՍ ՀԱՍՏԱՏԵց ԲԱՐԵԼՈՆԻ մէջ Ասորւոց թա-  
գաւորութիւնը, որ իր անունովը ԱԵԼԵ-Ի-Ե-Ն-Ջ թ-  
գ-ու-բ-ո-ւ-ի-ա- ալ ըսուեցաւ (311), և ասկից կը  
սկսի ԱԵԼԵ-ԼԿ-Ե-Ա-Ն-Ջ թուականը: Ետքը երբոր իպ-  
սօսի քով Անտիգոնոսի յաղթեց ԱԵԼԵ-ԼԿ-Օ-Ս, Ա-  
սորւոց երկիրը իրեն բաժին ելլելով Որոնա գե-  
տին վրայ քաղաք մը շինեց, հօրը անունովը Ան-  
տիոք անուանեց և աթոռը հոն փոխադրեց, ո-  
րով անիկայ բոլոր արևելքի մոյրաքաղաքն ե-

4 Ասորւոց թագաւորութիւնը ով կանգնեց:

զաւ։ Ուրիշ շատ քաղաքներ չինեց։ Համբաներ բանալ տուաւ, վաճականութիւնը ծաղկեցուց, և տէրութիւնը կարգաւորեց։

1 Զերցաւ երկար ատեն հանդիսա թագաւորել Սելեւկոս. վասն զի Դիմետր իր հօրը Անտիգոնոսին երկիրները սկսաւ ետ ուզել. ու երբոք չտուաւ Սելեւկոս, վրան պատերազմի ելաւ։ Յաղթեց Սելեւկոս. բռնեց Դիմետրը ու ինչուան մահը քովը պահեց։

2 Երբոր Պաղոմէոս կերաւնոս Եղիպատոսէն փախաւ՝ Անտիոք եկաւ, շատ սիրով ընդունեցաւ զինքը Սելեւկոս, և խոստացաւ որ նորէն Եղիպատոսի վրայ թագաւորեցընէ։ Փռիւդիոյ մէջ Լիւսիմաքոսի հետ պատերազմեցաւ, յաղթեց, ու բոլոր երկիրներուն տիրեց, և անոր համար Նիկանոր կամ Նիկատու այսինքն Յաղթող ըսուեցաւ։ Ան ատենը կերաւնոս խնդրեց իրմէ որ խոստմունքը կատարէ. երբոր տեսաւ թէ անիկայ չուտով կատարելու միաք չունի, մոսցաւ անոր այնչափ բարիքը, ու Սելեւկոսի զոհ մտտուցանելու ատենը՝ կերաւնոժ զարկաւ զինքը սպաննեց (279)։ Աս կերպով մեռաւ Սելեւկոս Աղեքսանդրի վերջին ու անուանի զօրավարը, որ ոչ միայն զինուորական հնարագէտ հանճարով երեւելի էր, հապա նաև արգարութեամբն ու կրօնասիրութեամբը։

1 Սելեւկոս ինչպէս յաղթեց Դիմետրի։  
2 Ի՞նչպէս մեռաւ Սելեւկոս։

1 ԱՆՏԻՐԻԱՑ ՍՈՏԵՐ (279-260): — Անտիրուքոս իր հօրը Սելեւկոսին մահուանը վրեժինդիր չերցաւ ըլլալ, իր վատութեամբը հպատակացը համարմաւնքը ու տէրութեան շատ գաւառները կորսընցուց . Գաղղիացւոցմէ ալ շատ անգամ յաղթուելով հազիւ վերջը փեղերովը յաղթեց, և Գաղղատիան անօնց ձեռքէն ազատելուն համար Սուտէր այսինքն Փրկիչը ըսուեցաւ : Քաան տարի թագաւորելէն ետքը մեռաւ, ու տէրութիւնը իր Անտիրոքոս որդւոյն թողուց (260):

2 ԱՆՏԻՐԻԱՑ ԹԻԿՈՊ (260-247): — Անտիրուք Միկետացիքը իրենց Տիմարքոս բանաւորին ձեռքէն ազատելով՝ Թիկս այսինքն Արտուրած ըսուեցաւ, բայց շատ խեղճ թագաւորութիւն ունեցաւ : Եգիպտացւոց վրայ պատերազմի գնացած ատենը Պարթեւները դլուխ քաշեցին՝ իրենց թագաւոր դնելով՝ Արշակը . անօնց քովի ազգերն ալ նոյն ատեն ապատամբեցան . անանկ որ Տիգրիսէն անգին Նիկանորին տիրած բոլոր երկիրներն ալ կորսընցուց : Այս ատեն Պաղոմէոս Եղբայրասիրին հետ հաշտութիւն ըրաւ, անոր խօսքովը ձգեց Լաւոգիկէ թագուհին ու Պաղօմէոսի Բերինիկէ աղջիկը իրեն կին առաւ (250) : Երբոր Եղբայրասէրը մեռաւ, Անտիրոքոս Բերի-

1 Սելեւկոսի ով յաջորդեց : — Ինչու համար Սուտէր ըսուեցաւ Անտիրոքոս :

2 Անտիրուք Թիկոս ինչպէս ըրաւ թագաւորութիւնը : — Լաւոգիկէ թագուհին ինչ անզգամութիւններ ըրաւ :

նիկէն թողուց ու նորէն առաւ Լաւոդիկէն։ Աս  
անզգամ կինը վախնալով որ նորէն իր պատուէն  
չիյնայ՝ թոյն տուաւ ու մեռուց Անտիօքոսը, և  
Արտեմոն անունով մարդ մը գանելով որ ձայ-  
նովն ու կերպարանքովը Անտիօքոսին շատ կը  
նմանէր՝ ձայն հանեց թէ Հիւանդ է Անտիօքոս։  
Արտեմոն իշխանները անկողնին քովը կանչեց,  
ու ձեացուց թէ մեռնելէն առաջ Լաւոդիկէն։  
Սէլեւկոս Կալլինիկոս որդին իրեն յաջորդ կը  
դնէ։ Աս խաբէութեամբ գոհ չէզած՝ Բերինի-  
կէն ալ բոլոր որդւոցը հետ սպաննել տուաւ։

4 Սելիսիս (ԿԱԼԽՆԻԿՈՍ (246-226))։ — Սէ-  
լեւկոս իր մօրը ամբարշտութեանցը պատիժը  
ինքն ալ քաշեց, բոլոր թագաւորութեանը ա-  
տեն պատերազմէ ու ապստամբութիւններէ աչք  
չբացաւ։ Պազոմէոս Աւերգետէս գնաց քբովը  
մահուան վրէժը ինդրելու, բռնեց սպաննեց  
Լաւոդիկէն, անոր որդւոյն ձեռքէն ալ Ասորես-  
տանի մեծ մասն տուաւ։ Սէլեւկոս ոչ անոր և ոչ  
մէկալ թշնամեացը կարենալով դէմ գնել, հեղ-  
նօրէն Կալլինիկոս այսինքն Քաջայազթ ըսուեցաւ։  
Երկու որդի ունեցաւ, այսինքն Սէլեւկոս և  
մէծն Անտիօքոս։

5 Սելիսիս (ԿԵՐԱԽՆԻԿՈՍ (225-222))։ — Սէ-  
լեւկոս երկու առը միայն թագաւորեց, բայց

1 Սէլեւկոս Կալլինիկոս ինչպէս թագաւորեց։  
— Ինչո՞ւ Կալլինիկոս ըսուեցաւ։

2 Սէլեւկոս Կերախնոս որըափ ատեն թագաւո-  
րեց։

ան քիչ ատենին մէջ ալ ապստամբաց դէմ ցըցուցած քաջութեանը համար կերանոս այսինքն Շանթ կամ կայծակ ըսուեցաւ, և թունաւորուելով մեռաւ:

4 Մեծն Անտիոքոս (222-186): — Անտիոքոս թագաւորելուն պէս, Պարսկաստանի ու Մարաստանի Աղեքսանդր ու Մողօն կուսակալներուն վրայ գնաց: Մողօն յաղթուելով յուսահատութենէն ինքզինքը սպաննեց. Աղեքսանդր ալ երբոր լսեց Պարսկաստան իր եղբօրը յաղթուիլն ու մահը, բոլոր ընտանեացը հետ ինքզինքն ալ մեռուց:

5 Հերմիաս փառասէր իշխանը տեսնելով որ Անտիոքոս իր ամէն խօսքերուն մտիկ չընէր, ուղեց սպաննել զանիկայ. շատ մարդ իմացաւ անոր խորհուրդը, բայց այնչափ վախ ձդեր էր ամենուն սիրաը որ մէկը չհամարձակեցաւ թագաւորին իմացընելու: Վերջապէս Ապողովունէս ըժիշկը սիրտ ըրաւ. Անտիոքոսին իմացուց, ան ալ ծածուկ մարդ խրկեց ու սպաննել տուաւնենդաւոր իշխանը, որուն մահուանը վրայ ամէնքը ուրախացան:

6 Ապստամբները հնազանդեցընելէն ետքը՝ սկսաւ Անտիոքոս քաջութեամբ դէպ ՚ի արեւելք

1 Մեծն Անտիոքոս ինչպէս սկսաւ թագաւորութիւնը:

2 Հերմիաս իշխանին պատմութիւնը ինչ է:

3 Ի՞նչ աշխարհակալութիւններ ըրաւ Մեծն Անտիոքոս:

քալել. և թէպէտ չկրցաւ վերցընել Պարթեւաց տէրութիւնը՝ բայց անոնց երկիրներէն շառը եւ առաւ։ Անկէց անցաւ գնաց Հնդկաստան, ու հինգ տարի միակերպ յաղթութիւններ ընկլն ետեւ դարձաւ Անտիոք ու Մէծ ըսուեցաւ։ Անկէց գնաց դէօլ 'ի Պաղետամին, Եփիպացւոց ձեռքէն առաւ, ու յաղթանակով Երուսաղէմ մտաւ։

1 Երբոր իր քաջութեանը վրայ վստահացած՝ Փոքր Ասիոյ վրայ ալ սկսաւ երթալ, Զմիւռնացիք և ուրիշ Յոյները տեսնելով որ մինակ չեն կրնար անոր դէմ կենալ, Հռովմայեցւոց դիմեցին։ Անտիոքոս տեսնելով որ Մեծն Աննիբար ալ իրեն եկեր ապաւիներ էր, անոր մտիկ չըրաւ՝ որ խորհուրդ կուտար իրեն Խալիոյ մէջ Հռովմայեցւոց հետ պատերազմելու, Յունաստանի մէջ Թէրմոպիլէի քով յաղթուեցաւ ու Ասիա փախաւ, հոն նորէն Մագնեսիա քաղաքին մօտ Կուկիոս Սկիսպին զօրապետին հետ զարնուելով յաղթուեցաւ, ու պէտք եղաւ որ բոլոր պատերազմին ծախքը վճարէ, իր Անտիոքոս որդին պատանդ տայ, և Տօրոս Լեռնեն ասդին ունեցած բոլոր երկիրները Հռովմայեցւոց թողու (190)։

2 Անտիոքոս իր աթոռը դառնալով չէր գիտէր թէ ուսկից վճարէ այնչափ պարտքը, ուստի ստակ ժողվելու համար արևելքի քաղաքնե-

1 Հռովմայեցւոցմէ ի՞նչպէս յաղթուեցաւ։

2 Ի՞նչպէս մեռաւ Մեծն Անտիոքոս։

ըլ պատրիարքու ելաւ, դիւներ մը Եղիմայիս քաղաքին մէջ Արամազդաց կատառունը մտաւ, և մէջի գանձը ուղեց կողոպտել. քաղաքացիք ան սեղանակապտութեանը վրայ կատագած՝ վրան վազեցին, և քովիններովը մէկտեղ սպաննեցին զինքը՝ թագաւորութեանը երեսունը օժներորդ տատին (186):

4 Անտիոքոսի մահուանը վրայ շատ մարդիկ ցաւեցան. վասն զի թագաւորութեանը մեծ մասը առատաձեռնութեամբը զարդարեր էր: Հըս վարտակով մը իշխանութիւն տուեր էր հպատակացը որ եթէ օրինաց դէմ բան մը իրենց հրամայէ՝ ազատ ըլլան չհնազանգելու, բայց ետքերը ինքզինքը փառափափութեան ու հեշտասիրութեան տալով փառքով սկսած թագաւորութիւնը ամօթով լմբնցուց:

5 Անեկնառ ՓիլոՊատոր (186-174): — Աւելեւկոս որ հայրը շտա սիրելուն համար ՓիլոՊատու ըսուեցաւ՝ այսինքն Հօրամայն կամ Հայրանէր, հօրը պարագը վճարել ուղելով՝ Հեղիոդուրոս իշխանը իրկեց որ Երուսաղեմայ տաճարին գանձերը կողոպտաէ. Հեղիոդորոս երբոր դարձաւ Առորիք, Աւելեւկոսը թունաւորեց ու ինքը տեղն անցաւ (174):

6 Անտիոքոս Եպիփան (174- 164): — Աւելեւ-

1 Ի՞նչ բնաւորութիւն ունէր Անտիոքոս:

2 Մեծին Անտիոքոսի ով յաջորդեց:

3 Անտիոքոս Եպիփան ինչպէս ըրաւ թագաւորութիւնը:

կոսին եղբայրը Անտիոքոս եկաւ շուտ մը Հեղիս-  
դորոսը վարնտեց, ու Եղիշան այսինքն Երևելի  
ըսուեցաւ բայց աւելի իրաւամբ զի՞նքը հպա-  
տակները Եղիշան կանչեցին որ Յիմար ըսել է:  
Վասն զի թագաւորութեանը պատիւը մոռցած,  
շատ անգամ պալատէն կ'ելլէր՝ Անտիոք քաղա-  
քին փողոցները կը պաշտէր, ու ամէն արուես-  
տաւորի հետ կը խօսակցէր՝ պարձենալով թէ  
ինքը անոնց արուեստէն կը հասկընայ: Երբոր  
կ'իմանար թէ տեղ մը կերուխում կայ, մէջէր-  
նին կ'երթար՝ առանց ամբշալու կը խմէր ու  
խաղ կը կանչեր: Շատ անգամ ալ դլուխը վար-  
դերով պատակած ու թագաւորական ծիրանւոյն  
տակը քարեր պահած՝ փողոցներու մէջ կը պար-  
տէր, ու մէկուն մէկալին կը ձգէր: Երբեմն ալ  
պատուհանէն վար ստակ կը նետէր, ու անցա-  
ւորաց իրարու ձեռքէն յափշտակելը տեսնելով  
կը զուարձանար:

4 Բայց այսչափ անկարգութեանց հետ փա-  
ռասիրութիւնն ալ ձեռքէ չէր թողուր: Շատ  
զօրքով գեաց Եղիպատոսի վրայ ու շատ գաւառ-  
ներու տիրեց. քիչ մնաց որ Ազեքանդրիան ալ  
պիտի առնէր՝ թէ որ Հռովմայեցիք մէջ չմըտ-  
նային: Եղիպատոս դեսպան խրկուած Հռովմայե-  
ցոց դլուխն էր Պոպիղիսոս՝ Անտիոքոսին հին  
բարեկամը. թագաւորը զի՞նքը տեսնելուն պէս՝  
ուզեց բարեկամաբար ձեռքը բռնել. ձեռքը ըս-  
տուաւ Պոպիղիսոս, հանեց ձերակուաին հրովար-

տակը ու սկսաւ կարդալ. մէջը դրուած էր որ  
Անտիռքոս հաշտութիւն ընէ ու Եգիպտասէն  
քաշուի: Երբոր Անտիռքոս քիչ մը ժամանակ  
ուղեց մտածելու, Պոպիղիսս ձեռքի դաւազա-  
նովը անոր չորս կողմը կլոր դիմ մը քաշեց, ու  
Որոշ արտասախան մը չտուած՝ չկարենաս, ը-  
սաւ, ասկէ դուրս ելլել: Անտիռքոս մէկէն հնա-  
զանդեցաւ, ու վատ չողոքորթութեամբ մըն ալ  
ելաւ ըստ թէ Հռովմայեցւոց հնազանդիլը փա-  
ռաւոր յաղթութիւններէս վեր կը սեալէմ:

4 Անկէց ետքը Հրէից վրայ թափեց Անտիռ-  
քոս սրախն բարկութիւնը. մտաւ Երուսաղէմ,  
Ողիմպեան Արամազդայ զոհ մտառւցանելով  
տաճարը պղծեց, սրբազան անօթները կողոպ-  
տեց, ու քառասուն հազար հոգի ջարդեց կ'ը-  
սեն: Բայց ինքն ալ Պարսկաստանի մէջ յաղ-  
թուեցաւ, հօրը աղէս Եղիմայիսի մէհեանները  
ուղեց կողոպտել ու բնակչոց ձեռքէն ինչուան  
Բարելոն փախաւ: Հոն՝ Հրէաստանի մէջ իր զօ-  
րավարացը յաղթուիլը լսելով կատղեցաւ, կառ-  
քը մտաւ որ Երթայ անձամբ Երուսաղէմը  
պատժէ: Բայց իր ամբարը շտութեանցը պատի-  
ժը վրան հասաւ. կտոքէն վար ընկաւ, բոլոր  
ուկորները ջարդութուրդ եղան. մարմինը որդ-  
նոտեցաւ, սկսաւ փատիլ. կտոր կտոր վար իյ-  
նալ, և անանկ դէշ կը հոաէր՝ որ զօրքը չէին  
կրնար դիմանալ: Ասանկ սսոկալի տանջանքնե-  
րով հոգին փչեց Անտիռքոս, խոստովաննելով որ

---

1 Ի՞նչպէս մեռաւ Անտիռքոս Եսլիփան:

արդարութեան վրէժինդիրն Աստուած էր զի՞ւ-  
քը ան խեղձութեան հասցընողը (164):

1 Ասոնցմէ զատ ուրիշ տասը տասուերկու  
հատ ալ Ծագաւորներ կան, որոնց վրայ ամե-  
նեին գիտնալու բան մը չըլլալով աւելորդ կը  
համարինք հոս դնելը. անոնց մէջ աւելի անուն  
մը ունեցողները ասոնք են:

2 Անտիթաս Սիդիթէն (139-125): — Անտի-  
թաս՝ որ շատ որսորդութիւն սիրելուն համար  
Սիդիթէն կամ Սիդէայ այսինքն Որսորդ ըսուեր  
էր՝ չողոքորթ մարդիկը մահուչափ կ'ատեր, ու  
տռանց ամենեին նեղանալու՝ ամէն տեսակ գան  
ճշմարտութիւններու մտիկ կ'ընէր: Օր մը որսի  
դնացած տտենը ճամբան կը կորսընցընէ ու գե-  
ղացիի մը տուն կ'երթայ, գիշերը հօն կ'անցընէ: Այլ և այլ խօսակցութենէ ետքը կը հարցընէ  
գեղացւոյն թէ Գոհ Ես Ծագաւորին կառավա-  
րութեանը վրայ. — Մէր Ծագաւորը, շատ ա-  
զէկ է, կ'ըսէ գեղացին, բայց իր գէշ իշխան-  
ները զինքը կը խարեն: Երկրորդ օրը կանուխ  
Ծագաւորին թիկնապահները կուգան զինքը կը  
գանեն. խեղձգեղացին կը չփոթի, կը սկսի զուր-  
ցած խօսքին համար դողալ. բայց Ծագաւորը  
իրեն սիրտ կուտայ, մանաւանդ թէ շնորհակալ  
ալ կ'ըլլոյ իրեն՝ ըսելով. Դուն ինձի անանկ ճըշ-  
մարտութիւն մը յայտնեցիր՝ որ ոչ երբէք որ-  
շատիս մէջ լսեր էի:

1 Անտիթաս Եսլիփանէն ետքը ով եղաւ անուա-  
նի Ծագաւոր:

2 Անտիթաս Սիդիթէասի վրայ ի՞նչ կը պատմուի:

1 ԱՆՏԻՐԵՍ ԳՐԻՎՈՍ (125-96): — ԱՆՏԻՐԵՍ  
ՔՈՍ ԳՐԻԴԱ այսինքն ՄԵԾԱՔԻՇ, ԱԿՈՐԵՈց ՎԵՐ-  
ՋԻՆ ԹԱԳԱւՈՐԸ կը սեպուի: Առջի բերան ասոր  
մայրը կղէոպատրան կը կառավարէր տէրու-  
թիւնը. բայց երբոր Գրիպոս ինքիր գլխուն իշ-  
խել սկսաւ, կղէոպատրա՝ որ առաջուց իր եր-  
կու էրիկը և մէկ զաւակը սպաննուր էր՝ զինքն  
ալ մեացընել ուզեց: Օր մը երբոր Գրիպոս յօդ-  
նած ծարուած տուն եկաւ, կղէոպատրա թու-  
նաւոր խմելիք մը հրամցուց անոր. Գրիպոս կաս-  
կածելով՝ քաղաքավարութիւն ձեացուց, և ու-  
զեց որ նախ ինքը խմէ. երբոր անիկայ յանձն  
չառաւ, ան առենը Գրիպոս յայտնի ըսաւ. Աս  
կասկածը վրայէդ վերցընելու համար ալէտք է  
որ խմես: Նեղը մտաւ կղէոպատրա, խմեց ու  
մէկէն մեռաւ:

2 Գրիպոսին մեռնելէն ետքն ալ (96) անդա-  
դար կուիւ էր նոր թագաւորի ընարութեան  
համար, ինչուան որ Ասորիք ձանձրացած՝ անձ-  
նատուր եղան մեր թագաւորին Միջին Տիգրա-  
նայ (84): Բայց քսան տարի հազիւ անցեր էր  
վրան, եկաւ Պոմալէսոս՝ ԱԿՈՐԵՈՑ ԵՐԿՐԻՆ տիրէց,  
ու Հռովմայեցոց գաւառ մը ըրաւ: ԱԿՈՐԵՈՑ  
թագաւորութիւնը երկու հարիւր քառասու-  
նըէօթը տարի քշէց (64):

1 ԱՆՏԻՐԵՍ Գրիպոս ինչպէս ըրաւ թագաւո-  
րութիւնը:

2 ԱԿՈՐԵՈՑ թագաւորութիւնը ինչպէս վերջա-  
ցաւ:



## ՑԱՆԿ

---

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ	4
ՆԱԽԱԳԻՏԱԼԻՔ	6

---

### ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

#### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀՐԵՒՑ

ԳԼՈՒԽ Ա.

Սաւեղծութիւն աշխարհի . — Զրհեղեղ . —	
Բաբելոնի աշտարակը . — Աքրահամ . —	
Յակոբ . — Յովակի Եգիպտաս կը ծախուի .	
— Մովսէս . — Իսրայէլացւոց Եգիպտառէն և լլելը . — Յեսու . — Իսրայէլացիք Աւետաց երկրին կը աիրեն . — Դատաւորք . —	
Սամաւել . . . . .	7

ԳԼՈՒԽ Բ.

Սաւուզ թագաւոր . — Դաւիթ . — Առղոմնի . — Իսրայէլի թագաւորութիւնը . —	
Յուդայի թագաւորութիւնը . — Բաբելոնի	

գերութիւնը . — Դանիէլ . — Կիւրոս ու  
Տաճարին երկրորդ շինութիւնը . — Քահա-  
նայապետաց իշխանութիւնը . . . . 19

### ԳԼՈՒԽ Գ.

Եմաւոն քահանայապետ , և Պաղամեոս թա-  
գաւորը . — Հրեայք Եսկապացւոցմե Ասո-  
րւոց թագաւորներուն կողմը կ'անցնին . —  
Ոնիա քահանայապետը և Հեղիոդօրոս . —  
Սնտիռքոսի անգթութիւնները . — Մակա-  
բայեցիք . — Քաղաքական պատերազմ . —  
Պատպէոս Երուսաղէմը կ'առնէ . — Հերով-  
դէս Հրէից թագաւորը . — Քրիստոսի  
ծնունդը . — Հերովդէսի մահը . — Ազգե-  
զայոս ազգապետ . — Փիլիպպոս և Հերով-  
դէս չորրորդապետք . — Պիղատոս թագա-  
ւոր Հրէաստանի . — Քրիստոսի մահը . —  
Հրէից ապատամբութիւնը . — Երուսաղէ-  
մի պաշարումն ու առնուիլը . — Հրէից  
ցրուիլը . . . . . . . . . . . . . . . . . . 33

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### Ա.ՍՈՐԵՍՏԱՆԵՍՑՅ

Ասուր . — Ախոււէ . — Բէլ . — Ախոս . —  
Ախոււաս . — Եամիրամ . — Բէղօքոս . —  
Ասովսա . — Բաղոտուէս . — Արդանա-  
պաղ : — Փուա . — Թագղաթփաղասար . —

Սաղմանաստը . — Սենեքերիմ . — Ասոր-  
դան . — Սաւագոբին կամ Նարուքոգոնո-  
սոր Ա . — Սարակոս կամ Սարդանապաղ . 45

---

### ՊԱՏՄՈՒԹԻՒԻՆ

#### Բ. Ա. Բ. Ե. Լ. Ա. Ց Ի Ո Յ

Ներբովթ . — Բեղեսիս . — Նարոնաստը .  
— Նարուպազար . — Նարուքոգոնոսոր .  
— Իլմարովդաք . — Նեդղասարոս . — Լա-  
րեսորաքոս . — Լարինիտ կամ Բաղտասար .  
— Բարելոն . — Պարիսպները . — Կամուր-  
ջը . — Բելայ մէհեանը . — Կախոզանաւոր  
բուրաստանը . — Բարելոնի բերդը . . . 57

---

### ՊԱՏՄՈՒԹԻՒԻՆ

#### Ե. Գ. Ի Պ Տ Ա. Ց Ի Ո Յ

#### ԳԼՈՒԽ Ա.

Եգիպտոս . — Գլխաւոր բաժանմունքը . —  
Առաջին թագաւորը . — Օտար թագաւոր-  
ներ . — Բուսիրիս . — Ոսիմանդ . — Ու-  
կոր . — Մերիս . — Ամենովիիս . — Մե-  
սոստը . — Իր գաստիարակութիւնները . — Իր  
տաջի աշխարհակալութիւնները . — Աքշ-  
ւանիքին պատրաստութիւնները . — Տէրու-

Ընդարձակութիւնը . — Շինել  
տուած տեղերը . — Զրանցքները . — Մէջ  
պարիսպը . — Սկսուարի մահը . . . . . 68

### ԳԼՈՒԽ Բ.

Փերոն . — Ամենովկիս Բ Կարմիր ծովը կը  
խղդուի . — Պրոտեւա . — Հռամփսինիս . —  
Քէռող . — Մէջ բուրգը . — Քեփրէն . —  
Միկերին . — Բոկբովրիս . — Անխիս . —  
Արշաւանք Եթովացւոց . — Սարակ Ե-  
թովացին . — Սեթոն . — Անիշխանու-  
թիւն . — Երկուաստն թագաւորք . — Բա-  
ւիզ . — Փամենտիքոս . — Նեքաւով . — Փամ-  
մութէս . . . . . . . . . . . . . . . . . 81

### ԳԼՈՒԽ Գ.

Վափրէս . — Աճասիս . — Փամենէս . —  
Կամրիւս Եդիպտոսի կը աիրէ . — Դարեհ .  
— Քոերքոէս . — Ինարոս . — Ամիրաէսս .  
— Պարսիկք Եդիպտոսէն կը քշուին . —  
Պաւսիրիս . — Փամենտիքոս Բ . — Նեկտա-  
նէրոս Ա . — Տաքոս . — Նեկտանէրոս Բ .  
Արտաշէս . — Մէջն Աղեքսանդր . — Պազո-  
մէսս Սոսեր . — Փարոս . — Գրատուն . —  
Պազոմէսս Փիլադէղիոս . — Պազոմէսս Ե-  
ւերգէտէս . — Իր յաջորդները . — Կղէռ-  
պատրա . — Եդիպտոս Հռովմայեցւոց տէ-  
րութեան մէկ գաւառը կ'ըլլոյ . . . . . 94

### ԳԼՈՒԽ Դ.

Եղիպտացւոց կրօնքը . . . . .	Ասիրիա . . . . .
Էզր . . . . .	Ասեղին . . . . .
— Զահերը . . . . .	Քուրմերու կրօնքը . . . . .
— Հոգեփոխութիւն . . . . .	Քուրմք . . . . .
— Թաւորք . . . . .	Թաւորք . . . . .
— Զինուորք . . . . .	Հովհանք . . . . .
— Հովհանք . . . . .	Արուեստաւորք . . . . .
— Երկրագործք . . . . .	Երկրագործք . . . . .

110

### ԳԼՈՒԽ Ե.

Դատաստան . . . . .	Օրէնք . . . . .	Դաստիարա-
Կութիւն . . . . .	Գիր . . . . .	կանզարաշխու-
թիւն . . . . .	Ասանզարաշխու-	թիւն . . . . .
— Երկրաչափութիւն . . . . .	Բժշկու-	թիւն . . . . .
— Ցուղարկաւորութիւն . . . . .	Ցմբո-	սումն . . . . .
— Դատաստան մեռելոց . . . . .	Թա-	զումն . . . . .

121

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ՄԱՐՍ և ՊԱՐՄԻՑ

Մարաց սկիզբը . . . . .	Վարբակեռ . . . . .	Դիովի . . . . .
— Եկրատան . . . . .	Փրաւորա . . . . .	Կիտար . . . . .
— Ուժահակ . . . . .	Կիւրոս . . . . .	

132

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### Պ Ա Ր Ս Ի Ց

#### ԳԼՈՒԽ Ա.

Կամբիւս . — Եղիպտոսի կը տիրէ . — Անգլօւթիւնները . — Պրեքսասապ . — Կրեսոս . — Կամբիւսի մահը . — Շմերդ մոդ . — Ոտան . — Կոտորած մոդուց . . . . . 152

#### ԳԼՈՒԽ Բ.

Դարեհ Վշտասպեայ կը թագաւորէ . — Ապստամբութիւն Բաբելացւոց . — Զոպիւրոս . — Արշաւանք Սկիւթացւոց վրայ . — Աշխարհակալութիւն Հնդկաստանի . — Ապստամբութիւն Յոնիացւոց . — Կործանումն Միլետոնի . — Մարդոնիոսի առաջնորդութեամբը Յունաստանի վրայ եղած արշաւանքը . — Երկրորդ արշաւանք Յունաստանի . — Պարսիկք կը յաղթուին . — Ապստամբութիւն Եղիպտացւոց . — Քսերքսէս Դարեհի կը յաջորդէ . — Դարեհի մահը . . . . . . . . . . . . . . . . . 165

#### ԳԼՈՒԽ Գ .

Քսերքսէսի Եղիպտոսը նուաճելը . — Յունաստանի արշաւանքը . — Մահը . — Ար-

առաջես Երկայնաձեռն . — Քաներքուէս Բ . —	
Սոգդիանոս . — Ովքոս կամ Դարեհ Նո-	
թոս . — Արտաշես Մնեմոն . — Ապստամ-	
բութիւն և մահ Կրտսերոյն Կիւրոսի . —	
Դաշնագրութիւն Անտաղիդայ . — Ովքոս .	
— Անգթութիւններն ու աշխարհակալու-	
թիւնները . — Բագու ներքինին . — Ար-	
շեզ . — Դարեհ Կագուման . — Աղեքսան-	
դրէն յաղթուիլը . — Մահը . . . . .	180

### ԳԼՈՒԽ Դ .

Արեապաշտութիւն . — Կրակապաշտու-	
թիւն . — Որմիզդ , Արհմի . — Մոդք . —	
Թագաւոր . — Թագաւորանդարքայորդի .	
— Դաստիարակութիւն . — Սովորու-	
թիւնք . — Մատեան գունդ . . . . .	205

---

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

#### Պ Ա. Բ Թ Ե Կ Ա. Ց

Արշակ Ա. Պարթեւ . — Արշակ Բ . — Ար-	
շական . — Արշեզ . — Արշաւիր . — Տար-	
դաս . — Արտաշես , Կարէն , Առւրէն , Կոչ .	
— Պահլաւք . — Շեննակ և Արդան . —	
Հրահատ . — Խուտարզ . — Դարեհ Վաղո-	
դէս . — Մանեհ զօրավար . — Ամբատ Բա-	
գրատանի . — Պերոզ Ա. Վաղոդէս . — Ար-	
տաւան . — Արտաշիր Մասաննեան . . . . .	210

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ԿԱՐՔԵԴՈՆԱՑԻԱՑ

#### ԳԼՈՒԽ Ա.

Դիդէ. — Բիրսա. — Կարքեդոն. — Կարքեդոնացւոց կառավարութեան կերպը. — Վաճառականութիւն. — Ծովային զօրութիւն. — Առաջին դաշնագրութիւն Հռովմայեցւոց հետ. — Դաշնագրութիւն Քսերքսեսի հետ. — Կոտորած կարքեդոնացւոց ՚ի Սիկիլիա. — Յաղթութիւն Աննիբալայ ՚ի Սիկիլիա. — Խմիլկոնի և Դիոնիսիոսի դաշնագրութիւնը . . . . . 230

#### ԳԼՈՒԽ Բ.

Ադաթոկզ. — Ամիլկար Սիրակուսա գերի կը բռնուի. — Դաւաճանութիւն Բոմիլկարայ. — Յաղթութիւնք կարքեդոնացւոց յԱֆրիկէ. — Դաշնագրութիւն Հռովմայեցւոց և կարքեդոնացւոց. — Պատերազմ Մամերտացւոց. — Կարքեդոնացիք ծովումբայ կը յաղթուին. — Յաղթութիւնք Հռեգուլոսի. — Կարքեդոնացիք յաղթուած Հռովմայեցւոց հետ հաշտութիւն կ'ընեն. — Ապատամբութիւն վարձկան զօրաց յԱփրիկէ և ՚ի Սարգիսիա . . . . . 243

## ԳԼՈՒԽ Գ.

Ամիլկար Բարեկաս . — Աննիբաղայ մանկու-  
թիւնը . — Աստրուբազ . — Սագունառնի  
պաշարումը . — Աննիբաղայ իտալիա անցնի-  
լը . — Պատերազմ Զամայ . — Աննիբաղայ  
աքսորն ու մահը . — Կարքեդոնացիք Մամ-  
սինիսսայէն կը յաղթուին . — Կարքեդոնի  
կործանումը . . . . . 253

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### Յ Ա Խ Յ Ա Յ

#### ԳԼՈՒԽ Ա.

Յունաց ծագումը . — Առջի կրօնքը . — Ա-  
րամազգ . — Եգիաղէս . — Խաքաս . — Փո-  
րոնէսս . — Պեղասպոս . — Ովդիգէս . —  
Կեկրոպս . — Դեւկալիոն . — Ամփիկտիոն .  
— Հելեն . — Եւոզոս . — Դովքոս . —  
Յովն . — Աքէսս . — Կադմոս . — Գանա-  
սս . — Պերսէսս . — Պեղոպս . — Արգո-  
նաւորդք . — Հերակղէս . — Թէսէսս . . 261

#### ԳԼՈՒԽ Բ.

Հերակղէսանք . — Թէրէի պատերազմը . —  
Տրոյիոյ պատերազմը . — Հերակղէսանք Պե-

զոպօնես կը գտանան. — Կողբոս. — Ար-  
խոնք. — Գաղթականք Յունաց յԱսիա. —  
Հոմերոս. — Եսիոդոս. — Իմկուրդոս. . . 276

### ԳԼՈՒԽ Գ.

Ողիմպիական խաղեր. — Առաջին Ողիմ-  
պիադ. — Առաջին պատերազմ Մեսանիոյ. —  
Արիստոդեմ. — Երկրորդ պատերազմ  
Մեսանիոյ. — Արիստոդեմ. — Տիրտէոս  
բանաստեղծը. — Առումն իրայ. — Մես-  
անիացւոց ցըռւիլը . . . . . 301

### ԳԼՈՒԽ Գ.

Աժէնք. — Դրակոն. — Եղիմենիդէս. —  
Սողոն. — Պիսիստրատ. — Իոլալարքոս և  
Իոլոփիոս. — Արմադիոս և Արիստոդիտոն. —  
Կղիսթենէս. — Խեցեկոյտ վՃիռ . . . . 316

### ԳԼՈՒԽ Ե.

Ապստամբութիւն Յոնիացւոց ընդդէմ Պար-  
սից. — Սարգէէիի հրկիզութիւնը. —  
Նուաճումն Յոնիոյ. — Արշաւանք Մար-  
դոնիոսի. — Դարեհի դեսպանները. —  
Դատ և Առտափեռն. — Պատերազմ Մա-  
րադոնի. — Միւտիադէս . . . . . 332

### ԳԼՈՒԽ Զ.

Արիստիդ Էռ և Թեմիստոկլես . — Արիստի .	
գեսի աքսորը . — Քանը բաւեսի արշաւանքը	
Յունաստան . — Լեռոնիդաս . — Արտեմի .	
սիօնի պատերազմը . — Թեմիստոկլի խոր .	
հուրդը . — Սաղամինայի պատերազմը . —	
Պլատէայի պատերազմը . — Միկազեայ	
պատերազմը . . . . .	343

### ԳԼՈՒԽ Է.

Աթենքի նորէն շինուիլը . — Պաւանիասի	
մահը . — Արսոր Թեմիստոկլես . — Ազքա .	
տութիւն Արիստիդէայ . — Կիմոն . — Պէ .	
րիկլես — Փիդիաս . — Անաքսագոր . —	
Ասպասիա . — Պեղոպոնեսական պատե .	
րազմը . — Աթենքի ժանտախտը . — Իոլ .	
ոլոկրատ . — Մահ Պէրիկլեայ . . . . .	358

### ԳԼՈՒԽ Ը.

Պոտիդէայի առումը . — Կլէոն . — Նի .	
կիաս . — Յիսուն տարուան զինագաղա .	
րումը . — Ազկիրիադ . — Արշաւանք Ափկի .	
լիոյ . — Եգոս գետին պատերազմը . — Ա .	
թենքի առումը . — Վախճան Պեղոպոնե .	
սական մարտին . . . . .	374

### ԳԼՈՒԽ Թ.

Երեսուն բռնաւորք . — Մահ Աղկիրիագեայ . — Թրասիբուղ . — Ամենքի ազատութիւնը . — Սոկրատ . — Նահանջ բիւրուն . — Ագեսիզայոս Սպարտացւոց թագաւորը . — Կոնսն Ամենքի պարիսպները կը չինէ . — Դաշնադրութիւն Անտաղկեդայ . — Պեղոպիգաս . . . . .	390
---	-----

### ԳԼՈՒԽ Ժ.

Եպամբնոնդ և Պեղոպիգաս . — Լեւկտրայի պատերազմը . — Պեղոպիգասի մահը . — Մանտինէայի պատերազմը . — Եպամբնոնդայ մահը . — Ընկերական պատերազմը . — Թագաւորութիւն Մակեդոնիոյ . — Փիլիպ պոս . — Դեմոսթենէս . . . . .	400
---	-----

### ԳԼՈՒԽ ԺԱ.

Փիլիպոսի աշխարհակալութիւնները . — Աղեքսանդրի ծնունդը . — Մեհենական պատերազմը . — Մեթոն . — Ողբնթոս . — Ամփիկտիոնի ատեանը . — Դեմոսթենէս և Փոկիոն . — Աղեքսանդրի առջի քաջութիւնը . — Քերովնէայի պատերազմը . — Դեմոսթենէսի պատիւը . — Եպինէս . — Փիլիպոսի մահը . . . . .	413
--	-----

## ԳԼՈՒԽ ԺԲ.

Աղեքսանդր . — Աշխարհակալութիւնները .  
 — Թևելէի կործանումը . — Աժէնք . — Ա-  
 սիոյ արշաւանքը . — Լամպակոն , Տրոյա .  
 — Գրանիկոնի պատերազմը . — Գորդիոնի  
 հանդոյցը . — Աղեքսանդրի հիւանդանալը .  
 — Խսոսոի պատերազմը . — Աբգովոնիմոս . 428

## ԳԼՈՒԽ ԺԳ.

Տիւրոսի առումը . — Աղեքսանդրի Երսւ-  
 սազէմ երթալը . — Գազա . — Եղիպառոսի  
 տիրելը . — Արքեղայի պատերազմը . — Ա-  
 ղեքսանդր Բաբելոնի ու Պերսեպոլիսի կը  
 տիրէ . — Դարեհի փախուստն ու մահը . —  
 Աղեքսանդրի անգթութիւններ . — Կղիտո-  
 սի մահը . — Կալիսթէնեսի մահը . — Ա-  
 ղեքսանդր Հնդկաստանի կը տիրէ . — Տաք-  
 սիզոս . — Պովրոս . — Աղեքսանդր Հնդկա-  
 ստանէն կը դառնայ . — Արբազ . — Աղեք-  
 սանդրի Բաբելոն դառնալը . — Աղեքսան-  
 դրի մահը . . . . . . . . . . . . . . . . . . . 442

## ԳԼՈՒԽ ԺԴ.

Աղեքսանդրի յուղարկաւորութիւնը . —  
 Զօրավարները . — Եւմենէս . — Ցունաց  
 ոտք ելլելը . — Լամփական պատերազմը .  
 — Դեմոսթէնեսի մահը . — Մակեդոնիոյ

Ծագաւորները . — Փոկիսնի մահը . — Դեմետր Փաղերացի . . . . . 456

### ԳԼՈՒԽ ԺԵ.

Եւմենեսի մահը . — Աղեմալիսյի սպանութիւնը . — Կասանդր . — Անտիգոնոս . — Պալմենս և Սելեսկոս . — Դեմետր Պաշարիչ . — Աղեքսանդրի տէրութեան հինգ Ծագաւորութիւն բաժնուիլը . — Հռոդոսի սպաշարումը . — Պրոտոգենես . — Դեմետրի յաղթուիլը . — Աղեքսանդրի տէրութեան վերջի բաժնանմունքը . . . . . 465

### ԳԼՈՒԽ ԺԶ.

Կասանդրի սրդիքը . — Դեմետրի մահը . — Պիւռոս . — Գայզիացւոց Յունաստան արշաւելը . — Կղէռնիմոս Սպարտայի Ծագաւորը . — Պիւռոսի մահը . — Անտիգոնոս . 473

### ԳԼՈՒԽ ԺԷ.

Աքոյեցւոց գաշնակցութիւնը . — Արտաս . — Անտիգոնոս Դաստն . — Սպարտա , Ադիս և Լեռնիգաս . — Կղէռմեն . — Մեգաղուստիս քաղաքին կործանումը . — Կղէռմենի մահը . — Անտիգոնոս Սպարտայի կը տիրէ . . . . . 480

### ԳԼՈՒԽ ԺԲ.

Պատերազմ Երկուց դաշնակցութեանց . . . . .	
— Ետողացիք . — Վիւրիկէի Տեւա թա-	
գուհին . — Փիլիպպոսի Հռովմայեցւոց հետ-	
պատերազմը . — Շահագլուիք ըսուած տե-	
զին պատերազմը . — Փլամինիոս Յունաց	
ազատութիւն կը խոստանայ . — Նարիս	
բանաւորը . — Փիլոպէմն . — Փիլիպպոս	
իր Պետեար որդին սպաննել կուտայ . —	
Պերսէոս . — Պիւդնայի քով կը յաղթուի	
ու կը բանուի . — Հռովմայեցւոց Յունաս-	
տանի տիրելը . . . . .	490

### ԳԼՈՒԽ ԺԹ.

Գլուխուեստք . — Երաժշտութիւն . —	
Ճարտարապետութիւն . — Քանդակոր-	
ծութիւն . — Նկարչութիւն . — Բանա-	
ստեղծութիւն . — Պատմութիւն . — Ճար-	
տաստանութիւն . — Խմաստասիրութիւն . —	
Գիտութիւնք . . . . .	502

### ԳԼՈՒԽ Ի .

Խորհրդատօնք . — Զոհք . — Պատգամք .	
— Քաղաքացիք . — Գերիք . — Պատիտ-	
րակութիւն մանկանց . — Հանդիսաւոր	
խաղեր . . . . .	509

ԹԱԳԱՆԻՈՐՈՒԹԻՒՆ

Ա. Ս Ո Բ Ի Ա Յ

Սելեւկոս Նիկանոր. — Անտիոքոս Սոտեր.  
— Անտիոքոս Թեոս. — Սելեւկոս Կալլի-  
նիկոս. — Սելեւկոս Կերաւնոս. — Անտիո-  
քոս Մեծն. — Սելեւկոս Փիլոպատոր. —  
Անտիոքոս Եպիփան, — Անտիոքոս Սիր-  
տես. — Անտիոքոս Գրիգոր. . . . . 515







